

2613

203.7
S-21

ՎԵՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆ Ը ՄԵՔԵԼՈՅ
ԱՆՎԱԽԵՐԱԿԱՆ ԿԱՆՈՆԱՑ ՄԱՏԵԱՆԸ

Ա Զ Գ Ա Յ Ի Ն Մ Ա Տ Ե Ն Ա Դ Ր Ա Ս Ն

Ա Յ .

Վ Ա Ր Մ Պ Ե Տ Ո Ւ Թ Ի Ւ Մ Ա Թ Ա Ր Ե Լ Ո Յ

Ա Ն Վ Ա Խ Ե Ր Ա Կ Ա Ն Կ Ա Ն Ո Ն Ա Ց Մ Ա Տ Ե Ա Ն Ը

Թ Ա Խ Վ Թ Յ Ե Կ Ա Ր Ե Ց Ե Ր Կ Ա Կ Դ Ր Ա Ծ Ա Ս

Ե Ւ Կ Ա Վ Ե Ա Ր Ե Ց Թ Ա Վ Գ Ի Ւ Բ



Ա Յ Ե Ա Ն Ա Յ

Մ Խ Ի Թ Ա Ր Ե Ա Ն Ա Տ Վ Ա Ր Ա Ն

1896.

S-21

三

17 SEP 2009

ՎԵՐԿՎԱՅԵՑՈՒԹԻՒՆ ԱՌԱՋԵԼՈՅ

ԱՆՎԱՐԵՐԱԿԱՆ ԿԱՆՈՆԱՅ ՄԱՏԵԱՆԸ

ԹԱՏՎԹ ՅԱԿՈԲՅԱՆ ԱՐ ԿՈԴՐԱՑՈՒ

七九

ԿԵՆԱՆՔ ԹԸԱԳԳԵՒԻ

ቍኩናዕስ ተተክና ከተ የኩናዕስ ተተክና

ԳՐԵՑ ԵՒ ՀՐԱՏԱՐԱԿԵՑ

Հ. ՅԱԿՈՎԵՔՈՍ Վ. ՏԱՐԵԱՆ

Wu, S., & Stoye.



Ա Խ Ե Կ Ա Ն

1896.

A circular library stamp with the following text:

ГУБЕРНАЦИОННАЯ
СТАНДАРТНАЯ
БИБЛИОТЕКА
Министерства народного образования Грузии
Г. Тбилиси

261

Ա Զ Դ

Առաջիկայ հրատարակութիւնս մեր “Մատենագրական Մանր Ուսումնասիրութեանց”, և բրկրտու մասն ուղարկու որոշուած էք. բայց քննութիւնն ընդարձակուելով “մանր Ուսումնասիրութեանց” սահմանէն դուրս ելաւ, որով այժմ իբրեւ անկախ գործ հարկ եղաւ հրապարակ հանել:

Որչափ ալ գրութեան գլխաւոր նպատակն էք՝ մեր Կանոնագրոց առաջին կտորը միայն հետազօտել, անկարելի էք անտես ընել անոր հետ սերտ կապուած միւս մասներն եւ ընդհանրապէս բովանդակ Կանոնագիրն: Յաջորդ գործն ըստ այսմ մասամբ նաեւ ընդհանրապէս Կանոնագրոց քննութեան երևոյթ մունիշատ տեղեր (տես ի մասնաւորի էջ 202—256, յատկապէս էջ 231 եւն:) “Թաղդդէին անուն կրող անվաւեր կանոնըն, ինչպէս նաեւ ոչ նուազ անվաւեր “Թուութ Յակորայ առ Կողքատոսո, շատ աւելի անծուկ կապ ունենալով մեր հետազօտած ասորի Կանոնաց հետ, առնուեցան հրատարակութեանս մէջ իբրեւ երկրորդական մասն ամբողջին:

Երկու մասէ կը բաղկանայ գրութիւնս. առաջինը՝ Հետազօտութիւնըն, երկրորդը՝ Բնագիրքն բովանդակելով: Երրորդ մաս մը կամ իբրեւ Յաւելուած դրուած է համառու քաղուած մը հանգուցեալ չ. Յովսեփայ Վ. Գաթթեան Կանոնագրոց տակալին անտիպ Քննութեան մէկ մասը, որ կապ ունէք այս մասներուն հետ, միանգամասն իբրեւ նախընծայ մաշակ մայսն յարգի գործոյն:

Հետազօտութեանց մեծ մասն (գործիս 1—230 էջները) լոյս տեսած էին արդէն “Հանդիսին մէջ 1893


¹ Հմիմո. “Մատենագրական Մանր Ուսումնասիրութիւնը.”, Հետազօտութիւնը եւ Բնագիրք: Մաս Առաջին, Ա—Զ. Նեմեսիոս եւն: Ալեննա 1895. 8^o ԺԲ+296:

տարւոյն սկզբէն ի վեր¹: Այս տեղ ամբողջական են թէ Հետազօտութիւնը եւ թէ ամբողջ երկրորդ մասն՝ Բնագիրքն, ծանօթութիւնըն եւ Յաւելուածն:

Բնական էր որ կանոնաց-մատեանները հետազօտելով ըննութենէ դուրս շմային կանոնաց բովանդակութիւնըն, ճին եկեղեցւոյ բարեկարգութիւնըն եւն: Թէ Կաք.² Առաք.³ եւ թէ Կանոնք Թաղդէի նաև ցայսօր հայ եկեղեցւոյ կանոնազորց մասն են: Եթէ ասոնք անվաւեր գտանք, եթէ շատ մը կանոնական որոշմունք նորագոյն սովորութեանց արդիւնք տեսնուեցան եւն; Նպատակնիս այս չէր երեք, ինչպէս ուրիշ գրութեանց համար կարծուեցաւ, դիտմամբ հայ եկեղեցւոյ մէջ ճնշութիւն ունեցող կանոնական եւ պատմական-աւանդական գործոց յարգը նուազցընել: Բայց թէ իրեն ինչ էին նախնաբար՝ անկեղծօրէն քննել անհրաժեշտ է այս օրս, եւ քննել այսպէս ինչպէս զիտութիւնը կը պահանջէ, եթէ նաև ասով շատ մաւանդական, դարերէի վեր տարածուած եւ սիրելի եղած կարծիքներ եւ զրյոցներ ջրուին: Ծշմարտութիւնը յերեւան հանել պարտք է ամէն բանասիրի. եւ այս եղած է միան մեր նպատակը:

ՀԵՂԻՆԱԿՈՒ:

1 Հմմոն. “Հանդէս Ամսօրեայ”, 1893, թ. 1, էջ 1—7. թ. 3, էջ 65—69. թ. 4, էջ 97—102. թ. 6, էջ 161—168. թ. 7, էջ 193—197. թ. 8, էջ 232—239. թ. 9, էջ 257—262. թ. 10, էջ 303—308. թ. 11, էջ 325—332. թ. 12, էջ 380—383: “Հանդէս Ամս.”, 1894, թ. 1, էջ 21—25 եւ թ. 3, էջ 76—83:



ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆԻՆ

Ա. ՄԱՍԽ. ՀԵՑԱԶՈՏՈՒԹԻՒՆՔ, Էջ 1-285:

1. Ընդմանուր տեսություն, Էջ 1-19: — Ներածութիւն, 1-5: — Ռորիշ նման գրութիւններ, 5-9: — Մատենախօսութիւն, “Վարդ. Առաք.” մատենին հրատարակութիւննեւն, 9-19:

2. Գրքին հայրենակը՝ Ասորիք, Էջ 19-45: — Թուականութիւն մատենին եւ Ասորց, 21-24: — “Տուն հոռոմոց”, եւն, 24-25: — Կանոնաց ասորի նկարագիրը, Քաղղէացիք եւ Քաւդեայ եւն, 25-29: — “Աւետարան” եւ ասորի Համբարձառն, բաժանմենք Ս. Գրոց եւն, 29-35: — Կանոն թագաւորաց, 35-37: — “Հաց չերմ”, 37-39: — Հրէից զէմ կանոնք, 39-42: — “Դէտ”, եւ ուրիշ ասորաբանութիւնք, 43-45:

3. Գրքին գրուելու ժամանակը կամ հնարինակը, Էջ 45-82: — Համբարձման տօնն եւ Պիհոտակոստէ միւնչոյն օրն, 46-48: — Կիսասարկաւագունք, 48-50: — “Փերետուտք”, 50: — Քառամօքեայ Պատ’ք, 54-55: — Շարաթ աւուր պաշտօն, 56-60: — Գրութեան ժամանակն՝ Հալովիկէի ժողովքնեւն ետք եւն, 61-66: — ծննդեան եւ Յայտնութեան տօնը Յունուար 6ին եւն, 67-72: — Կանոնաց ոմանց աղբիւն, 73-78: — Յարաբերութիւն ասոնց եւ Յունական “Առաքելական կանոնաց”, 78-82:

4. Ասորի մատենագրութեամ հետ ունեցած աղերսը, Էջ 83-122: — ա. Լաբուրնա եւ “Վարդ. Առաք.” կրկին խմբագրութեամք, 83-101: “Կարզք եւ Օրէնքը”, 83-86: Համեմատութիւն կանոնաց (“Վարդ. Առաք.” նախնաբար աղբիւր Լաբուրնայի), 89-91: Թղթակցութիւն Առաքելոց, 91-94: Այժմու “Վարդ. Առաք.” կրտսեր քան Լաբուրնա, համեմատութիւնք եւն, 95: Աղդէ եւ Ազգէ, 98 եւն: — բ. “Հրւկաս” աւետարանիշ իբրիւ հեղինակ, 102-104: “Վիճակը Առաքելոց”, 104-105: — գ. Եպիփան եւ “Վարդ. Առաք.” 106-109: Պատ’ք Դէտ, եւ Ռորիշ. օրերու, 109-110: Ճառք Եպի-

Ը

փանու հայերէն, 110—112: — դ. Յովի. Դամասկացի
եւ “Վարդ. Առաք.», 113—114: Արեւելքաղօթել, 114—116:
— և. Զգօն Հրահատ, 116—117: — զ. Վկայաբանու-
թիւն Բարսամնայ, 117—121: — է. “Վարդապետու-
թիւն Սիմենի վիմին», 121: Փիլաստրիոս, 122:

5. Թուղթ Ցակորոս առ Կողրատոս եւ Կանոնք
Թաղդէի, էջ 123—150: — ա. Թուղթ Ցակորոս, 123
եւն: Համեմատութիւն ընդ “Վարդ. Առաք.», 124—126:
— “Ցիշատակարանք Պիղատոսին», 127—128: — Կողրա-
տոս, 128—131: — թ. Կանոնք Թաղդէի, 131 եւն: —
Զաքարիա աշակերտ, 135—139: — Հետեւողութիւն
“Վարդ. Առաք.» մատնին, 140 եւն: Համեմատութիւն,
142—145: — Աղերս ուրիշ Կանոնաց հետ, 148—150:

6. “Վարդ. Առաք.» Մատեանն Ասորոց քոյլ,
էջ 150—168: Երես-Ցեսու եւ կանոնական հաւաքումն,
150 եւն: Բար-Սալիքի, 152: Գր. Աբովիարագ կամ
Բար-Հերբէոս եւ իւր կոչմունք, 154—158: — “Վար-
դապետութիւն Աղդէի», ըստ Փարիզեան ձեռագրին,
158—160: — Ա. Մայի Հրատարակութիւնն, 161—164:
— Գիւրըթոնեան ընագիրը, 164—167:

7. Հայերէան թարգմանութիւնն եւ լեզուն, էջ
168—180: — Ասորաբանութիւնը, 171—172: — Խմբա-
գրին լիզուն, 173 եւն: — Աղաւաղմունք, 175: — Անուանց
այլակերպութիւնը, 176 եւն:

8. Հայ թարգմանութեան ժամանակը եւ
թարգմանիչն, էջ 180—201: — Կորեան խօսքը, 181: —
Շահապիվասի ժողովոյն կանոնք, 183—186: Համեմա-
տութիւն, 187—193: — Թարգմանիչն “Վարդ. Առաք.»
եւ “Թղթոյն Արգարու», 196—201:

9. Հայոյն երկրորդ խմբագրութիւնը Ե. դա-
րուն, էջ 202—237: — ա. Փոփոխմունք եւ յաւելմունք
հայ ընագրին, 203 եւն: — Կան. Ի՞՞ր. Աախնական հայ-
երէովլ, խմբագրեալն եւ ասորին համեմատուած, 207:
— Խմբագրին զործունէութիւնը. Ս. Գրոց կոչմունք,
209 եւն: Ուրիշ կանոններէն մասեր կրկնել. Կան. Բ,
211 եւն: Կանոնագրոց ուրիշ մասերէն ներմուծմունք,
216 եւն: — Կանոնաց թիւն հայոյն եւ ասորոյն,
220 եւն: — Կան. Ե, ԺԱ, ԺԴ, ԽԵ, ԼԲ եւ ԼԳ յատուկ
հայոյն, 222—230: — թ. Խմբագրիչն է նոյն իսքն հայ
Կանոնագրոց երկրորդ խմբագրողն, 230—237:

10. Մատեան հայկական մատեմագրութեան
մէջ, էջ 238 եւն: — Յովի. Մանդականոյ կանոնք,
238: — Կանոնք կեղծ ժողովոյն Թէոդորապոլսոյ, 240
եւն: — Յովի. Օճնեցի եւ իւր Կանոնագիրըն, 243—248:
— Կանոնք Սիմեոնի Աղուանից, 249 եւն: — Յովի.
Եզնկացոյ Խրատք կանոնականք, 251: — Տաթևացոյ
ցուցակ անվաւերաց, 251: — “Դիրք ժողովածու”, 253:
— Մ. Գոշի Դատատանագիրը, 254: — Մ. Այրիվա-
նեցի, 255: — թ. Հայենիկ ձեռագիրք յաջորդ բնա-
գրաց, էջ 256—270:

11. Արարական եւ ԿԵՌԱՂԱԿԱՆ ԽՄՔԱԳՐՈՒ-
ԹԻԿԱԲ “Վարդ. Առաք. մատենին, էջ 270—286: —
Արարական խմբագրութեան ձեռագիրը, 271: — Մակար
երէց, 272: — Ուրիշ ձեռագիրը, 274: — Եթովպական
“Ժողովոց զիւքըն”, 275: — Պերլինի ձեռագիրը, 277:
Բրիտանական թանգարանի եւն օբյեկները, 278: —
“Արքայից զիրքը Բեն-Ասամի 280: — Բեն-Ցոյալ, 282:
— Արեւելան խմբագրութիւնք, 283 եւն:

Բ. ՄԱՍՆ, ԲՆԱԳԻՐ. էջ 287—425:

Ա. “Վարդապետութիւն Առաքելոց:” Բնագիր
եւ համեմատութիւնք ձեռագրաց, էջ 289—358: — Ժա-
նօթութիւնք §§ 1—65 (Ասորի բնագիրը), էջ 359—385:

Բ. Թուռդժ Յակոբայ առ Կոդրասոս, բնագիր
եւ ժանօթութիւնք, էջ 386—391:

Գ. Կանոնաց Թադէիի, բնագիր եւ համեմատու-
թիւնք ձեռագրաց, էջ 392—425:

Դ. ՅԱԿԵԼՈՒԱԾ, էջ 427—442:



Մ Ա Ա Յ Ա .

Հ Ե Տ Ա Զ Օ Տ Ո Ւ Բ Ի Ւ Ե Ք

ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆ ԱՌԱՔԵԼՈՅ

ԱՆՎԱՐԵԲԱԿԵՆ ԿԵՆԱՆԵՅ-ՄԵՏԵԱՆԵՐ

1.

Ըստ անգամ կրկնուած է թէ Հայոց մատենագրութիւնը՝ գոնէ հնագոյն ժամանակաց մէջ՝ «գերազանցօրէն քրիստոնէական մատենագրութիւն» է. այսպահ սակաւ են այս շրջանէն դուրս դրութիւնք՝ գոնէ բատ մեր արդի ծանօթութեանց իրաց այս հանգամանաց մէջ կ'ենթագրուէր որ ամենէն աւելի մեր եկեղեցական մատեանները կրկտուած ու քննուած րլլալու էին: Թէեւ եղած են այս նկատմամբ քանի մը կարեւոր քննութիւնք, բայց մեր եկեղեցական-պատմական դրականութեան մէծ ագոյն մասն տակաւին մթութեամբ եւ շատ անգամ զրուցախառն քօղով ծածկուած է: Սակայն անհրաժեշտ է գիտնալ թէ հայկական եկեղեցին ինչ շըրջաններէ անցած՝ հասած է այժմու դրութեան, թէ իւր պաշտաման մատեանք, պատրագամատոյցք, ժամագիրք, մաշթոցք եւ մանաւանդ կանոնագիրք երբ եւ ինչպէս ծագած, տակաւ զարդացած եւ ինչ փոփոխութիւններ կրած են գարաւոր ժամանակաց շրջանի մէջ: Ամենէն կարեւորն է կանոնագրոց պատմութիւնը հիւսել՝ իւր կրած բոլոր փոփոխութիւնները նշանակելով. եւ այս՝ Հայոց ոչ միայն եկեղեցական, այլ եւ ընդ հանրապէս ընդ հանուր պատմութեան լուսաւորութեան համար, վասն զի յայտնի է արդէն թէ ինչ ազդեցութիւն ըրած են հայ եկեղեցին եւ իւր բարեկարդական օրէնքներն աղպային պատմութեան ամեն մասերուն մէջ:

Մեր յաջորդ դիտողութեանց նպատակն է քննութեան առնուլ Հայոց կանոնագրոց առաջին կտորն, հետազօտելով անոր ծագումն, փոփոխութիւններն եւ ըրած ազդեցութիւնն հայկական գրւիաւորաբար եկեղեցական գրականութեան մէջ: Ուստի մեր ծրագիրն է մատենագրական միայն. թէեւ յլնմթացս գրութեան պիտի շօշափուին նաեւ շատ մը կէտեր, որոնք մեր մէջ ցայժմ տիրող շատ մը կարգաց ու սովորութեանց հնութեան շափն ու ծագումը կ'որոշեն: Դժբախտաբար նաեւ այս քննութեան վերջնական հետեւութիւնը ժիտական է հայ գրականութեան համար, այն իմաստով՝ որ, ինչպէս պիտի տեսնենք, շատ բան, շատ սովորութիւնք ու կանոնք՝ որ թերեւս շատերուն բնիկ հայ կ'երեւային, փոխառութիւնք կ'երեւան ասով օտարէն, այս անգամ՝ ասորականէն: Սոյն այս պատասխանը պիտի տանք նաեւ այն առաջին հարցման՝ թէ ինչ է Հայոց եկեղեցական կանոնագրոց նոյն իսկ առաջին կտորը, որ “Արդապետութիւն Առաքելոց ու մեծահնչեւն տիտղոսը կը կրէ, որ հայ եկեղեցւոյ մէջ տիրող առաջնակարդ օրինաց-մատեաններէն է, եւ որ յաջորդ հայկական ժողովոց օրէնսդրութեանց մէջ այնպէս մեծ դեր խաղացած է՝ գարերով վայելելով ամենամեծ ձևխութիւն, իբրեւ բուն առաքելոց կանոնագրութիւն: Պատասխանն ամփոփուած է սա կարճ բայց շատ նշանակալից նախադասութեան մէջ. — Այս դէքն է նարդիմուանիւան ասորի անվաւերական (apocryphe) մէկ դրսուն:

Ծատերուն՝ որ թերեւս այնչափ տեղեակ չըլլան՝ անձուկ մտօք արեւելեան հին եկեղեցեաց ամէն հանգամանաց, անշուշտ անըմբոնելի պիտի երեւայ թէ ինչպէս կրնայ սուտանուն անվաւերական մատեան մ'այսչափ յարգ ստանալ գարերու ընթացքին մէջ: Բայց ով որ քիչ շատ տեղեակ է զիսաւորաբար ասորի անվաւերական մատենագրու-

թեան՝ գիտէ թէ ի՞նչ մեծ հոսանք մրն էր մատեւնագրութեան այն ճիւղն, եւ ի՞նչ մեծ ազդեցութիւն ըրած է բովանդակ քրիստոնէական գրականութեան վրայ: Ճշդիւ մեր այս գիրքն անշուշտ հայոց քով չէր ունենար այն մեծ յարգն, եթէ նոյնն ստացած չըլլար արդէն իւր հայրենի հողոյն վրայ՝ — Ասորուոց քով. եւ արդեամբք՝ ինչպէս Հայոց, նոյնպէս Ասորուոց՝ կանոնական աղքիւրներէն մին եղած է միշտ: Վերջապէս գրութիւնս ծնունդ է ասորական այն գրական շարժման որ խճողած է քրիստոնէական մատենագրութիւնն անվաւերական անթիւ պատմութիւններով, շատ մը կեղծ եւ աղաւաղեալ վկայաբանութեամբք եւ նմանեօք, եւ որուն շնորհիւ ասորի եւ նաեւ հայ պատմութեան ոչ սակաւ մասը հիւսուած է կարգ մը աւելի կամ նուազ ասաիմանաւ ստայօդ զրոյցներով, որ շատ անդամ հազիւ թէ լոր հոյացունեան միայն ճըշմարտութեան հետքերը կը բովանդակեն, եւ որուն ամէնէն նշանաւոր ծնունդն է Ադդէի կամ լաւ եւս Աբգարու զրոյցը, այն՝ որ մեր պատմութեան մէջ նշանաւոր կնմիւ մը յօդած է:

Ճշդիւ այս վերջին զրոյցն եղաւ առիթ մեր այս քննութեան: Իբր երեք տարի յառաջ երբ “Աբգարու զրուցին”¹ վրայ համառօտ տեսութիւն մը կը գրէինք¹, մեր ուշադրութիւնը գրաւած էր Գիւրըթոնի՛ (— որ Աբգարու զրուցին ասորական բնագրի նշանաւոր հրատարակիչն է —) ի լոյս հանած նոյն գործոյն մէկ ուրիշ կտորն, որ Աբգարու զրուցին կից տպուած էր: Մեր կանսնագրոց առաջին էջը բանալն ու մէկ երկու տող համեմատելն՝ բաւական էր համոզելու, որ գտած էինք նոյն ասորի անվաւեր

¹ Տես՝ Հայոց Ամ. 1889, թ. 3, էջ 47—51 եւ թ. 4, էջ 63—67: Նոյն նիւթոյ վրայ աւելի ընդարձակ՝ Zur Abgar-Sage: Wiener Zeitschrift für die Kunde des Morgenlandes, IV, Heft 1, 2, 3 (առանձին գրքուկով՝ 1890, pp. 55.)

պատմութեան հնագոյն հայերէն թարգմանութիւնը: Յաջորդ քննութիւնք քիչ մը նուազցուցին այս հնաւանդ հայ թարգմանութեան յարդը, վասն զի տեսմուեցաւ որ հայ թարգմանութիւնը չէր պահուած անխառն ու հարազատ, այլ մէկ ծայրէն մինչեւ միւս ծայրն ուրիշ գրչի մը յաւելուածներով այլափոխեալ էր: Ինչ որ հետազօտութեանց շարունակութեամբ՝ կրցանք ի լոյս հանել, ամիսոփուած են մասամբ այս գրութեանս գերմաներէն թարգմանութեան ծանօթաբանութեանց, եւ մասամբ մեր յաջորդ դիտողութեանց մէջ:

Ի լոյս ընծայելով այս հետազօտութիւնն՝ կատարած կ'ըլլանք՝ թէեւ թերեւս քիչ մ'ուշ՝ մեր այլուր տուած խոստումն: Վատենախօսական քննութեան մը մէջ¹ միշած էինք որ կանոնագրոց մէջ Զաքարիայի անուամբ գանուած Օրէնսդրութիւնը ցուցումն կ'առնուէր² սխալմամբ՝ պնդելու թէ նաեւ և գարուն կատարեալ նուիրապետութիւն մը գոյութիւն ունէր ի Հայո. եւ այն տեղ գրած էինք. “Այս Օրէնսդրութիւնը մէկն է այն շատ մը կանոնական կեղծ կտորներէն, որոնցմէ ումանք՝ մուտք գտած են նաեւ մեր կանոնագրոց մէջ: Օրէնսդրութեանս աղըիւրներէն մինէ” Վարդապետութիւն Առաքելոց կոչուած փոքր գրութիւնը, “որ ե գարուն թարգմանուած է հայերէն: Ասոր վրայ ուրին գրութեամբ պիտի խօսինք:” — Այս խոստումն ոչ թէ վայրապար տրուած էր, ինչպէս կարծուեցաւ, այլ այն ժամանակ արդէն մասամբ պատրաստ էր քննութիւնս: Միայն նորագոյն աղըիւրներ գրտնելու եւ ի մասնաւորի Հռոմայ մատենադարաններէն սոյն գործքին արաբերէն մէկ թարգմանութեան մ'օրինակը գտնելու ջանքն էր որ յապաղեց հրատարակութիւնս: Բայց այս յապաղումն յուսանք

¹ Տես Հանդես Ամս. 1891, թ. 8, էջ 247:

² Հմատ. “Ագաթանգեղոս եւ իւր բազմադարեան գաղանիքը”, (Անետ. 1890), էջ 185, 275:

որ գործքին յօգուտ եւ ոչ թէ ի վեաս եղաւ: — Այս դիտողութենէս ետքն անցնինք բուն խնդրոյն:

“Ա արդապետութիւն Առաքելոց՝ անուն գրութիւնն Ասորւոց աշխարհի ծնունդ մըն է որ շատ քիչ ծանօթ է Արեւմտից, իբր Գ գարու վերջերն յերեւան ելած իւր այժմու ձեւին մէջ: Այս մատեանն՝ որուն բուն ծանրակետը կը կազմեն անվաւեր ու կեղծ Առաքելական կանոններն՝ թուով 27 ըստ ասորի բնագրին, եւ ՅՅ ըստ Հայ թարգմանութեան, իւր այժմու ձեւին մէջ չորս մասերու կը բաժնուի: Համառօտ ներածութենէ մ'ետքն, — ուր կը պատմուի թէ Առաքեալք նոյն օրն իսկ, երբ լեզուաց պարգեւն ընդունեցան, կարդադրութիւններ ըրին, եւ այս՝ սոյն գրոց մէջ յառաջ բերուած՝ կանոնները դրին ու հաստատեցին, — կը յաջորդեն այն կարդադրութիւնքն՝ որ իբր թէ առաքեալներէն դրուած են, եւ որոնք շատ անդամ բնիկ արեւելեան նկարագիր մ'ունին: Այս մասին կը յաջորդէ նկարագրութիւն մ'առաքելոց գործունէութեան, քահանայից գարձին եւ քրիստոնէից կրած հալածանաց: Աերջին մասն ցուցակ մըն է աշխարհաց, որոնց մէջ իւրաքանչիւր առաքելոց գործունէութեան շրջանը նշանակուած է:

Այս գործքն՝ որ հնութեան մէջ նաեւ յոյն մատենագրաց մեծաւ մասսամբ անծանօթ մնացած է, անձուկ մտօք Արեւելքի համար, այսինքն՝ ասորական եւ հայկական եկեղեցեցաց եւ մատենագրութեանց համար այն նշանակութիւնն ունեցած է, մանաւանդ թէ թերեւս աւելի եւս քան զայն՝ ինչ որ ունեցան Արեւմտից համար Պիտոնէսիոսի Կրտսերի թարգմանած “Առաքելական կանոնք” կոչուածները: Մանաւանդ հայ մատենագրութեան մէջ այս գիրքն միշտ պատուաւոր տեղ մը զբաւած է, թարգմանուելով և գարու առաջին կիսուն՝ որշափի կ'երեւայ՝ նոյն իսկ “Ագդէի Արդապետութեան” կամ “Աբ-

գարու թղթոյն „թարգմանչէն, իբրեւ վաւերական կարծուած ու յարգուած, եւ նոյն գարուն երկրորդ կէսին՝ հայկական առաջին կանոնաց - մատենին խըմբագրութեան մէջ առնուած է: Անկէ ի վեր այս մատեանս ամէն ամբողջական կանոնաց հաւաքածոյի կամ “կանոնագրոց” ինչպէս սովոր ենք ըսել, առաջին կտորը կը կազմէ: Ճիշդ նոյն դիրքն առած է ասորական բնագիրն նաեւ Եբեդ - Յեսուայ ասորական կանոնաց - մատենին մէջ:

Թէ ասորերէն եւ թէ հայ բնագրաց մէջ մեր այս մատեանն “Արդապետութիւն Առաքելոց դ կը կոչուի: Ասորի ձեռագիր մը (Հրտ. Լակարտ) թերեւս շփոթելով Լաբուբնայի գրութեան հետ կամ նման պատճառաւ մը՝ կը յորջորջէ մեր մատեանը՝ “Արդապետութիւն Ադդէի առաքելոց: Թէ արդեօք երբեք հայ ձեռագիր մ'ալ այս վերջին տիտղոսը կրած է թէ ոչ՝ խնդիր մըն է, որուն վրայ յետոյ պիտի խօսինք: Սովորաբար այս կանոններն ի վկայութիւն կը բերուին այս տիտղոսներով՝ “Կանոնք կամ “Կարգք եւ օրէնք առաքելոց:” կամ “Առաքելական կանոնք:” Այս կէտերու վրայ յընթացս գրութեանս պիտի խօսինք: Մեզի կարեւորն այժմ այն է որ այս անուանակոչութեանց եւ ոչ մին ճշգրիտ է ու յատուկ. վասն զի այս եւ նման անուններով կը գտնենք ուրիշ յոյն, ասորի, լատին եւ հայ գրութեանց կոյտ մը, որոնց հետ գիւրաւ կրնայ շփոթուիլ մեր գրքոյիկ: Այսպէս բոլորովին ուրիշ եւ ընդարձակագոյն գործք մըն է “Աւսումն” կամ “Արդապետութիւն Առաքելոց անուն նախնաբար յԱսորիս յօրինուած գործքը, զոր Լակարտ հրատարակեց¹: Երկու նախնաբար անկախ գրքեր.

¹ Didascalia Apostolorum syriace, (ed. P. Lagarde.) Lipsiae 1854, B. G. Teubner, VII, 121 pp. Ասորական վերնագիրն է. “Աւսումն (didascalia) կամ Արդապետութիւն Երկուասան Առաքելոց եւ աշակերտացն սրբոց Փրկչին մերոյ:” — Աերնագրոյն նոյնութեան

որ սա տիտղոսը կը կրեն՝ “Սահմանադրութիւնք Առաքելցց վասն խորհրդական պաշտաման”¹ եւ որոնք արաբական թարգմանութեան մէջ “Կանոնք Աշխապողիտայ”² անուամբ ծանօթ են³, յետոյ աւելցան, եւ այսպէս ելաւ “Սահմանադրութիւնք Առաքելցց անուն ընդարձակագոյն գրութիւնը”⁴: Աշխապողիտայ անուամբ կանոնաց հետ նոյն են շատ մասամբ՝ Լակարտի հրատարակած ասորական ութզըքերը, (մանաւանդ գիրք Զ) որոնք Կղեմայ անունը կը կրեն:⁵ Ասոնց առաջինը Լակարտ նոր թարգմանած է յունարէենի՝ “Կտակ Տեառն”⁶ վերնագրով⁵, իսկ երրորդն է՝ “Առաքելական Կարգադրութիւն Եկեղեցւոյն”⁶ կամ “Սահմանադրութիւնք ի

պատմաւաւ ճիշդ մեր մատեանն եւ Լակարտի հրատարակած
այս գործքն շփոթած է իրարու հետ՝ գիտնականն Լանտ
(J. P. N. Land, Anecdota Syriaca, Lugd. Bat. 1862. I, p. 19). Երբ Քրիստոնական թանգարանի Cod. Add. 14,644
fol. 10ff. կոտրին համար կը գրէր թէ ըլլայ՝ “Պարտապե-
տութիւն Առաքելցց. զօր հրատարակեց Լակարտ Փարիզի
կայս. Գրասուն Սէւն-Ժէրմէնի թ. 38 ձեռագրէն. ի Լայփ-
շիկ 1854:,, (Տես Cureton, Aneient syriae documents,
p. 166.) Բայց յետոյ տեսնելով իւր սխալն՝ ուղղած է.
(Հման. Aneect. Syr. II, Addenda et emend. p. 4.)

¹ Pitra J. B., *Juris Ecclesiastici Graecorum Historia et Monumenta*. Romae, 1864. Vol. I, pp. 49-72. Διατάξεις τῶν ἀγίων ἀποστόλων περὶ μυστικῆς λατρείας, *Constitutiones Apostolorum De Mysticō Ministerio*. Κυριαρχεῖται δὲ μὲν Σωματικήν περί της λατρείας, οὐ τοῦ Λαγαρδέ, Reliquiae iuris ecclesiastici antiquissimae. II Graece, Lips. 1856, pp. 5-18. Διατάξεις . . . περὶ γειοτοιῶν, διὰ Ἰππολύτου.

Haneberg, Canones S. Hyppolyti, Arabischer Text mit lat. Uebers., Noten und Proleg. München, 1870.

³ Pitra, I pp. 113—422: Διαταγαὶ τῶν ἁγίων ἀποστόλων, Constitutiones Apostolorum. Ταῦτα ἀνηκαστικά προτελεῖται.

* P. Lagarde, Reliquiae, I Syriace, pp. 2-61, *et cetera*, 23 *vers.*

⁵ Lag. Reliq. II, p. 80—89. Διαθήκη τοῦ Κροίου Πυντηρίδη τηναπτηρίδην απικηρύξαν (I. pp. 2—15) έ. "Φύεται απωλησίαν

ձեռն Կղեմայ եւ Կանոնք առաքելոց եկեղեցականք¹, կոչուած գործքը : Բոլորովին որիշ բան է մօտերս յոյն մետրապոլաթին՝ Փիլոթէոս Բրիեննիոսի գոտած ու Հրատարակած² «Վարդապետութիւն Երկոտասան առաքելոց» անուն գրութիւնն³, զոր գիտնականաց ոմանքը Բառնաբայ թղթոյն շարունակութիւն կը նկատեն : Նաեւ Արեւմոսից եւ Յոյն եկեղեցւոյ մէջ այնշափ հռչակեալ «Կանոնք Առաքելոց» Ձեն մեր այս կանոններէն բոլորովին տարբեր բանեն, թէեւ նաեւ անոնք նախնաբար Ասորիբէն ծագած կ'երեւան, որոնց ասորի բնագիրն Հրատարակեց Լակարտ յիշեալ իւր գրքին մէջ՝ Կղեմայ անուամբ⁴: Սոյն այս տիտղոսը կը կրեն այս կանոնք նաեւ հայ թարգմանութեան մէջ, որ սովորաբար կանոնացմատեաններու մէջ մեր այս «Վարդապետութիւն Առաքելոց» մատենէն անմիջապէս ետքը կը դրուի. բայց որպէս զի լաւ եւս զանազանուին «Կանոնք Երիքութ առաքելականք» յորչործուած են : — Վերջապէս կը դանուին նաեւ «Բաղուածք ի Սահմանագրութեանց Առաքելոց»⁵ «Կանոնք Առաքելոց ա-

¹ Pitra, I pp. 77—86: Άλ διαταγαὶ αἱ διὰ Κλήμεντος, Λαμ. Constitutiones per Clementem et ecclesiastici Apostolorum canones. Առյնը նաեւ՝ Lagarde, Reliq. II, p. 74—79:

² Διδαχὴ τῶν δόδεκα ἀποστόλων, ed. Philotheus Bryennius. Constantinop. 1883:

³ Pitra, I pp. 13—26: Κανόνες ἐκκλησιαστικοὶ τῶν ἀγίων ἀποστόλων, Canones Apostolorum կամ Regulae ecclesiasticae Apostolorum prolatae per Clementem ecclesiae Romanae Pontificem. Տես նաեւ՝ Hefele, Conciliengeschichte 1873, I p. 793—827 և Lagarde, Reliq. II pp. 20—35: Իսկ ասորականն (Lagarde, Reliq. I pp. 44 ff.) այս տիտղոսը կը կրէ. «Գիրք ութերորդ՝ Կղեմայ կառականք եւ կամ Հրամանք առաքելոց զոր առաքեցին առ ազգս ի ձեռն Կղեմայ կանոնք եկեղեցականք:», — Հայերէն թարգմանութեան վերնագիրն է «Սահմանք եւ կանոնք սուրբ առաքելոցն ի ձեռն Կղեմայ առաքեալ հետանոսաց: Կանոնք երկրորդ առաքելականք:»:

⁴ Pitra, I pp. 96—100:

պաշխարականք¹, “Պատիմք Առաքելոց վասն Անկելոց²”, եւ կանոնք “Ժողովոյն Առաքելոց ՃԱՆ-
ԹԻՈՔ³”, որ Պամփիլեայ վկային անունը կը կրէ,
եւ այլն: Բոլորովին զատ բան է Լարուքնայի
անուամբ “Արդապետութիւն Ագդէի⁴ նշանաւոր
անվաւերականն, որ հայ թարգմանութեան մէջ
ուրիշ որոշ տիտղոս մը կը կրէ. “Թուղթ Աբգարու-
թագւորի Եղեսեայ քաղաքի⁵ եւն. (տպ. Աւ-
նետ. 1868:)

Այս ամէն համանուն կամ շատ նման անուն
կրող գրութիւններէն բոլորովին զատ է մեր “Ար-
դապետութիւն Առաքելոց,, անուն գրութիւնն, որ
մասնաւոր մտադրութեան արժանի է: Բայց թէ եւ
այս գրքին ասորական բնագիրն երեք անգամ լոյս
տեսած է յեւրոպա, եւ թէ եւ երեք թարգ-
մանութիւնք եղած են ասորի բնագրէն՝ ի լստինե-
րէն, յունարէն եւ անդղիերէն, կրնանք ըսել թէ
այս գիրքը քիչ ծանօթ է եւրոպայի մէջ: Որչափ
մեզի ծանօթ է եւ ոչ գիտնական մը փորձած է
ցայսօր ուրոյն գրութեամբ մը հետազոտել մա-
տեանս. իսկ հայերէն թարգմանութիւնն եւրոպա-
կան գիտնոց եւ ոչ ծանօթ է, այն իմաստով՝ որ,
որչափ մեր տեղեկութիւնք կը զօրեն, եւ ոչ տեղ
մը յիշատակութիւն կը գտնուի անոնց քով հայ
թարգմանութեան: Սակայն հայ թարգմանութիւնն
այս դէպքիս մէջ ալ կարեւոր է քննութեան առ-
նուլ, վասն զի նախ որ շատ հին է հասնելով մին-

¹ Pitra, I p. 103 ff. “Ορος κανονικὸς τῶν ἁγίων
ἀποστόλων (Առաջման կանոննական առաքելոց սրբոց:) P.
Lag., Reliq. II. p. 36 ff.

² Pitra, I, 105—107:

³ Pitra, I pp. 91—93. Τοῦ ἁγίου ἱερομάρτυρος
Παμφίλου ἐκ τῆς ἐν Ἀντιοχείᾳ τῶν ἀποστόλων συνόδου.
Lagarde, Reliq. II. pp. 18—20:

⁴ See Cureton, Ancient syr. documents. Lond.
1864, pp. 5—23. G. Philipp, The doctrine of Addai.
Lond. 1876 etc.

շեւ Ե դար, եւ երկրորդ՝ որ ասորական գործքին
բոլորովին ուրիշ, աւելի լիակատար կամ ընդար-
ձակեալ մէկ խմբագրութիւնը կը ներկայացընէ:
“Այսպէս արաբերէն թարգմանութիւնն՝ որչափ ինձ
ծանօթ է, դեռ լսու տեսած չէ ամբողջ”:

Ինչպէս յիշեցինք, ասորի բնագիրն երկու
անդամ լիակատար, եւ անգամ մ'ալ թերակատար
օրինակներէ լոյստեսած է յԵւրոպա: Արդէն անցեալ
դարու մէջ մեծ ասորագէտն Ասումանի ճանշցած է
մեր “Վարդապետութիւն Առաքելոց”, մատեանը,
բայց Եբեդ-Յեսուսայ կանոնաց ժողովածոյից մէջէն¹.
իսկ այս վերջնոյս մէջ ներածութեան մասը կը
պակսի: Թակէտ եւ նոյն հեղինակն իւր Վատիկա-
նու արաբերէն ձեռագրաց ցանկին մէջ այս կանո-
նաց արաբական թարգմանութեան մը գոյութիւնը
կը նշանակէ², եւ այս արաբական բնագիրն քանի
մ'անգամ կը յիշէ³, բայց ոչ ասորի եւ ոչ արա-
բական բնագրին վրայ մանրամասն ճառած է: Այլ
միայն տեղ տեղ կտորներ առած գործածած է
մանաւանդ վերջին մասէն, այսինքն՝ առաքելոց
գործունէութեան շրջանը նշանակող աշխարհաց
ցանկէն: Այսպէս Թովմաս առաքելոյն⁴, Ագդէի⁵
եւ Ագդէի⁶ գործունէութիւնը նկարագրող կտորն
ասորի բնագրով ու լատին թարգմանութեամբ իւր
գրոց մէջ զետեղած է:

Այս գարուս առաջին կիսուն՝ Պիքքէլ ա-
ռուանի գիտնականն իւր “Եկեղեցական Խրաւանց
Պատմութեան”⁷ մէջ երկու անգամ համառօտիւ

¹ S. J. Assemani, Bibliotheca Orientalis, Tomus III. Pars. I (Rome 1725), 333ff.

² Bibl. Or. I, p. 619 II.

³ Bibl. Orient. III, Pars I, p. 14 n. 2.

⁴ B. O. III, Pars II, p. 32.

⁵ Անդ, էջ 10:

⁶ Անդ, էջ 16—18:

⁷ Johann Wilhelm Bickell, Geschichte des Kirchenrechtes, Giessen, 1843. Band I. Beil. IV, pp 178—181.

խօսած է մեր այս մատենին վրայ, առանց գիտնալու որ այն երկու կտորները միեւնոյն բանն են: ‘Ծանօթէ էր Պիքքէլի որ “Առաքելական Լ. կանոնադրութեանց Ժողովածուք” մը կայ արաբերէն լեզուաւ, զոր Ասսեմանի “Գործք Առաքելոց եւ կանոնք նոցա Լ.” տիտղոսով նշանակած էր¹: Արդէն Կրէպ գիտնականը նշանակած էր² որ Պոտլէեան գրատան կանոնաց ձեռագիր մէկ մատենը կը սկսի նոյնպէս Լ. կանոնաց ժողովածոյքով մը: Վանսլէպ ծանուցած էր որ նաեւ Խպատի եկեղեցին Լ. կանոններ կ’ընդունի. եւ իւր գրութեան մէջ համառօտիւ յառաջ բերած էր³ սոյն կանոնաց բովանդակութիւնը, որ արդեամբք մեր գրութեան հետ կը նոյնանան բոլորովին: Վերջապէս Պիքքէլ յիշելով Beveridge ծանօթ գիտնականին ըսածը⁴, թէ արաբական կանոնաց - մատենի մը մէջ այս կանոններն ի վկայութիւն բերուած եւ ժողովուած են, եւ դնելով սոյն կանոնաց համառօտ նիւթն՝ ըստ Վանսլէպի, կը փակէ իւր խորհրդածութիւնքն այսպէս. ‘Անստոյդ կը մնայ թէ արդեօք այս ժողովածոյքն յոյն աշբիւրէ մը յառաջ եկած է: Բայց Beveridge կը հաստատէ թէ այս կանոններն ոչ հռոմեական եւ ոչ ալյունական եկեղեցւոյ ծանօթացած են երբեք: Եթէ բուն բնագիրն արաբական ձեռագրաց մէկէն առեալ ծանօթ անայ, այն ատեն կրնայ հաստատութեամբ սրուշուիլ թէ գոնէ ինչ ծանօթ աղբիւրներէն առնուած են ասոր գոնէ ինչ ինչ կանոնները, եւ ի մասնաւորի թէ արդեօք ազգակցութիւն մ’ունի այն ասորական կտորին հետ որուն վրայ վարը՝ Թ. 6. պիտի խօսինք⁵:’ — Սակայն այս թիւ 6 հատածին մէջ բոլորովին ուրիշ գրութեան մը վրայ է խօսքը, այսինքն՝ “Գիրք Կղեմայ, Փարիզի կայսերական

¹ B. O. I, 619.

² Grabe, Essay, p. 50.

³ Wansleb, Hist. de l’église d’Alex. p. 239.

⁴ Beveridge, Syn. II, app. p. 211.

⁵ Bickel, Gesch. p. 179—80:

Գրատնէն : Այս վերջին դրոց սկզբնաւորութիւնն՝ ըստ Ցէնքէրի (Zenker) տուած տեղեկութեան՝ այսպէս է . “Գիրք առաջին կղեմայ որ կոչի Կտակարան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, բանք՝ զոր խօսեցաւ առ սուրբ առաքեալս իւր յետ յարութեան իւրոյ ի մեռելոց : Եւ եղեւ, իրեւ յարեաւ Տէր մեր ի մեռելոց եւ շօշափեցաւ ի Թովմայէ եւ ի Մատթէէ եւ Յովհաննէ , եւն : Ուստի եւ այս գիրքն է Լակարտի Հրատարակած այն ուժ գրքերէն առաջինը , որ կղեմայ ընծայուած են, ինչպէս քիչ մը վերը յիշեցինք :

Պիքքէլ յետոյ (Թ. 7 Հատածին մէջ) կը քննէ “Գիրք Ս. Ագեայ (Թագէոսի⁹)” առաքելոյն , եւ ի վերջոյ այսպէս կը գրէ . “Զուր աշխատեցոյ այս կտորիս հետք մը գտնել ուրիշ տեղ . ոչ Եւսեբիոսի Թագէոսի վրայ ասորերէնէ թարգմանածը , ոչ յունարէն կտոր մը Թագէի գործոց վրայ Ահենայի մէկ ձեռագրին մէջ (Lambec. VIII 428, հրտ. Kall.) եւ ոչ Փաբրիկիոսի Անվաւերականաց Գրութիւնն (Fabricius, Codex apocryphus) նման բան մ’ունին : — Պիքքէլ այսչափ միայն կըցած էր տեղեկութիւն տալ սոյն կտորին վրայ . “Նոյն (Փաբրիկեան) ասորի ձեռագրէն առեալ՝ Ան-Ժէրմէնի արեւելեան ձեռագրաց ձեռագիր ցուցակին մէջ “Քաղուածոյք ի գրոց կղեմայ , գրութենէն անմիջապէս ետքը կը յիշուի ուրիշ կտոր մը այս վերնագրով . “Քաղուած ի գրոց վարդապետութեան Ս. Ագդէի առաքելոց որ քարոզեաց զՀաւասու՝ Ուռհայեցոց եւ ամենայն Միջազետաց , եւն : Այս գրքին սկիզբն (Թ. 211)՝ ըստ Ցէնքէրի տեղեկութեան՝ է . “Յամի 342 իշխանութեան Յունաց , որ Ժ. Ի. կը Խեղիրան ամսոյ , յաւուր կիւրակէի պեն-

⁹ Bickel, p. 185—6: Հեղինակն Ագդէի եւ Թագէոսի խնդրոյն վրայ դեռ չէր կրնար այն զաղափարը կազմել , որ յետոյ յերեւան ելաւ՝ Աբգարու թղթին գտնուելով եւ անոր վրայ եղած քննութեամբք :

տակոստէից՝ Եկրն աշակերտք ի Նազարէթէ Գալի-
լիացւոցը եւն . Եւ վերջաւորութիւնը (Թ.Ղ. 221)՝
“Աստ է վախճան գրոց Ադէի (Adi) առաքելոյ։”
— Ուրեմն այս գրութիւնն՝ զոր Պիքքէւ այլուր
տեղ մը յիշուած չեր գտած, է բուն իսկ մեր “Վար-
դապետութիւն Առաքելոց” գիրքն . միայն թէ հոս
վերնագիրն ու վերջաւորութիւնը քիչ մ’այլազգ
են։ Ճիշդ այս ձեռագրին բնագիրն առած հրատա-
րակած է Լակարտ՝ ինչպէս պիտի տեսնենք։

Այս ժամանակէն քանի մը տարի յառաջ
արգէն հրատարակուած էր “Վարդապետութիւն
Առաքելոց” գրութեան ասորերէն բնագիրը՝ թէ եւ
անկատար՝ Անձէլոյ Մայի ծիրանաւորին բազմահա-
տոր “Ասր ժողովածոյ հին մատենագրութեանց”
հրատարակութեան մէջ¹, ուր լիյս տեսաւ Երես-
Յեսուայ “Ժողովածոյ Կանոնաց” գործքն իբրեւ ա-
ռաջին կտորը, եւ այն՝ ասորի բնագրաւ եւ լատի-
ներէն թարգմանութեամբ ի ձեռն Արյիսիոսի Ա-
սեմանեայ։ Հրատարակիչն այս վերնագիրը գրած է
այն գործքին ճակատը՝ ասորի լեզուաւ . “Ժողովա-
ծոյ կանոնաց սիւնոգականաց”², զոր արարեալ է
Երեդ-Յեսուայ մետրոպոլտի Ծորայ (Մծբին) եւ
Հայոց աշխարհին³, որ առան ի քաղդեական մա-
տենից Պետրոսեան (= Վատիկանեան) Մատենա-

¹ Scriptorum Veterum nova collectio e vaticanis
codicibus edita ab Ang. Mai. Tom. X, Romae 1838.
Pars I, pp. 1—168: Երեդ-Յեսուայ գործքին ասորի բնագիրն
ու էջ 169—331։

² Լատիներէն վերնագիրն քիչ մ’այլազգ է. Ebediesu
Metropolitae Sobae et Armeniae Collectio Canonum
Synodicorum ex Chaldaicis bibliothecae Vaticanae Co-
dicibus sumpta et in Latinam linguam translata ab
Aloysio Assemano. Praecedit Epitome Canonum
Apostolorum auctore eodem Ebediesu. Սակայն իւրա-
քանչիւր իջի վրան Երեդ-Յեսուի գործքը միայն “Ճառ Երեդ-
Յեսուայ”, կը կոչուի : Իսկ նոյն նիքն հեղինակն՝ Երեդ-Յեսու
(Ցուցակ Գրոց, գլ. ՃՊ. տես Bibl. Or. III, Pars I, 332)
“Ժողովածոյ համառօտ կանոնաց . . . , կ’անուանէ”:

³ “Ծորա”, է — Մծբին : (Հմատ, Ass. B. O. III Pars
I, p. 3.) “Ասորւոց քով Ծորա նոյն է Մծբնայ (Nisibis)

դարանի, եւ կոչի այս մատեան՝ Հայուսութեան կանոնաց պատմելոց:՝ — Եբեդ-Յեսուսի այս Համառօտութեան մէջ երեք կտոր ամփոփուած են ի մի. —) “Կանոնք Առաքելոց՝ Իի. վասն կարգաւորութեան Եկեղեցւոյ¹:” բ) “Կանոնք Առաքելոց տուեալ ի ձեռն Կղեմայ՝ ԶԳ. ² եւ Ք) “ԱՅԼ Կանոնք Առաքելոց տուեալ ի ձեռն նորին Կղեմայ՝ Ի³:” Այս երեք կտորներն որ մէկ հասարակաց անուան (“Կանոնք Առաքելոց⁴:” ներքեւ ժողվուած

հետ, որուն երբեմն նաև Աժար կոչուած ըլլալը կը յիշէ Ս. Եփրեմ⁵ Արարածոց մեկնութեան մէջ:՝, Արդեամբք աւ Ս. Եփրեմ⁶ նոյն բան ըսած է. եւ այս տեղը մեր Ե դարու ասորաբան թարգմանիչն փոխադրած է այսպէս (Եփրեմայ Մատենագրութիւնք, տպ. Անեստ. 1833. Ա. էջ 53. բնագիրը տես նաև Ass. B. O. I. p. 26) “Ռէկ+ (Arach) որ ասի Ռւախա (— Եղեսչիա), Արափաթ (Ասոր. “Անար.”) Կծրին (— Մծրին⁷),” — թէ արդեամբք “Ծորաց անունը Մծրնայ տեղն է, յայտնի է նաև անկէ որ մէր այս “Ալարդապետութիւն Առաքելոց,” զրութեան վերջն Ադդէի դործունէութեան շրջանը կը գծուի (Հաճ. թթ. Այսպէս. “Ուռհա, եւ ամենայն քաղաք ք որ շուրջ զնովաւ, Մծրին եւ Արար., եւն ըստ հայ թարգմանութեան,, ուր ասորին է “Ուռհա եւ ամենայն կողմանք որ շուրջ զնովաւ յամենայն կուսէ, եւ Ծորբ եւ Արար., եւն: Կոյնակէս նաև Լարուընայ ասորւոյն մէջ կը գտնենք “Ծորաց, իրեւ — Մծրին, ինչպէս թարգմանած է նաև հայք. (Հմիմ. տպ. Անեստ. 1868) էջ 19, 6 “Մշբնոցի+ եւ Խառանացիք եւն (Աս. տպ. Phillips, էջ 18, 20 “որք . . . ի Ծորբայ եւ ի Խառանէ . . . ,” —) — իսկ այն պարագայք թէ ինչու Եբեդ-Յեսուս “մետրոպոլիտ Ծորբայ եւ Հայոց աշխարհին, կը կոչուէր, կը մեկնէ Ասեմանի (անդ III, p. 3. n. 3) թէ Մծրնայ կամ Ծորբայ քաղցեացի “Ասսորականաց արքեպիսկոպոսը, որ երկրորդ գահն ունէր քաղցեացի “Ասսորականաց պատրիարքութեան մէջ՝ ըստ ասխակաց Ամրեայ եւ Եղիսայի (տես B. O. II, p. 458, 459), իւր իրաւ ասութեան տակն ունէր բոլոր Հայոց աշխարհին մէջ ցրուած քաղցեացի “Ասսորականները:

¹ See Ang. Mai, Nova Coll. X. pars I. pp. 3—8.
ասորի բնագիրը՝ 169—175:

² Անդ, էջ 8—17:

³ Անդ, էջ 17—22:

⁴ Լատ. Apostolorum Canones. Ասորի բնագրին բուն սկզբան խորագիրն է “Կանոնք եւ կարգք եւ օրէնք՝ զոր կարգեցին առաքեալք . . . իսկ նոյն կանոններուն վերջաբանութեան մէջ՝ “Կատարեցաւ առաջն սիւնհոդոս առաքելոց:”, Եբեդ-Յեսուս ուրիշ տեղեր պահ կանոնները լոկ արհանաց առաքելոց անուամբ կը կոչէ ի վկայութիւն:

են, երեք տարբեր գործքեր են: Աեր “Վարդապետութիւն Առաքելոց” գրութեան հետ նոյն է ասոնց առաջին կտորը, որ գժբախտաբար թերի է. վասն զի ամբողջ ներածութիւնն կը պակսի: ‘Նաեւ բունքնագրին մէջ (— այս ասորի ձեռագիրը գրուած է 1332 ին —) քանի մը նորագոյն փոփոխութիւնը եղած են, ինչպէս յետոյ պիտի տեսնենք:

Աւելի կատարեալ բնագիր մը հրատարակեց առորական մատենագրութեան համար արդիւնաշատ գիտնականն Լակարտ¹: Լակարտ իւր բնագիրն առած է Աէն-Ֆէրմէնի թիւ 38 ձեռագրէն: Յետոյ պիտի խօսինք այս ձեռագրին ու հրատարակութեան վրայ. այժմ կը բաւէ ըսելն որ այստեղ սոյն գրութիւնը գրուած է իբրև ութերորդ գիրք Կղեմայ այս վերնագրով. “Գիրք ութերորդ Կղեմայ, կտակարանք կամ Հրամանք առաքելոց, զոր առաքեցին ազգաց ի ձեռն Կղեմայ. Կանոննք եկեղեցականք.” — ուստի այն գործքն է, որուն վրայ կը խօսի Պիրքէլ իւր թ. 7 հատածին մէջ, ինչպէս տեսանք:

Լակարտի այս հրատարակութեան մէջ մեր գրութիւնը Ադդէի առաքելոյ կը տրուի. վասն զի կը կրէ այս խորագիրը. “Դարձեալ ի զրոցն Առողջապետութեան Առողջէի առաքելոյ, այն՝ որ աշակերտեաց եւ ուսոյց զՈւռհայեցիս եւ զամենեսին որ ի Սիջագեաս.” — այսպէս նաեւ վերջաբանն՝ “կատարեցաւ Գիրք Ադդէի առաքելոյ:” — Լակարտ կը կարծէր որ մեր այս գործքն ըլլայ ասորերէն թարգմանութիւն յունական նախաբնագրի մը, որ այժմ կորսուած ըլլայ: Ուստի ճգնեցաւ Լակարտ ըստ այսմ ասորի բնագրին իւր ենթագրած յունական նախաբնագրիրը վերակազմել, եւ ասով ամենայն ճշգրտութեամբ նոր թարգմանեց նոյն գործքը հին յունարէն լեզուի, իւր թարգմանութեան ճակատը գնելով Ճιծաշին Ածճակի Ածճակին (Վարդապետութիւն

¹ P. Lagarde, Reliquiae etc. I, pp. 32—44.

Ադդէի) վերնագիրը¹: Իւր գրոց վերջն աւելցուցած է. քանի մը սրբագրութիւնք ասորի բնագրին, եւ ուրիշ փոքր ծանօթութիւնք, զորոնք մեր հրատարակութեան մէջ իրենց տեղը գրած ենք միշտ:

Ամէնէն ընտիր հրատարակութիւնն ըրաւ՝ ինչպէս ուրիշ շատ մ'ասորի հին մատենագրութեանց՝ հռչակաւոր ասորագէտն Գիւրըթոն, որ բարեբախտաբար գտած էր սոյն գործքն հնագոյն (— Ե Պարու վերջերը գրուած, ինչպէս յետոյ պիտի տեսնենք, —) ձեռագրի մը մէջ, այսինքն՝ Բրիտանական թանգարանին (Cod. Add. 14,644 fol. 10 ff.) ճիշդ այն ձեռագրին մէջ, ուր գտած էր նաև Լաբուբնայի գործքն, այն նոյն անվաւերականին ճիշդ կից: Այսպէս նաև հրատարակեց Գիւրըթոն՝ Լաբուբնայի գործքին ետեւ գնելով նաև այս գործքն², որ հոս առաջին անգամ իւր ճիշդ տիտղոսը — “Արքապետութիւն” Առաքելոց — կը կրէ. եւ այս ձեռագրին ամէնէն աւելի համեմատ կ'ելլէ մեր ունեցած հայերէն թարգմանութիւնը: Գիւրըթոն՝ որ նոյն թանգարանին ուրիշ ձեռագրի մը մէջ ալ գտած էր նոյն գործքը (Cod. Add. 14, 531 fol. 109 ff.), շատ յաջող անգղիերէն թարգմանութիւն մ'ալ ըրած է³, որուն մէջ նաև Մայի ծիրանաւորի եւ Լակարտի հրատարակութիւնքն ալ անտես չէ ըրած: Չատ յարգի են նաև իւր գործքին մէջ տեղերը զետեղած այն ոչ սակաւ ծանօթութիւնքն՝ որ գրուած են “Արքապետութիւն” Ադդէի, դրութեան ծանօթութիւններէն եալը⁴:

Ասոնք են ահա ասորի բնագրին հրատարակութիւնքն ու թարգմանութիւնք: Ուրիշ կարեւոր

¹ P. Lagarde, Reliq. II, pp, 89—95. ² Εξ τῆς βίβλου τῆς Διδαχῆς Ἀδδαίον τοῦ ἀποστόλου.

³ W. Cureton, Ancient syriae documents. London, 1864: Ասորի մասն՝ էջ 24—35:

⁴ Կոյն. թարգմանութեան մասն՝ էջ 24—35 այսու վերնագրով. The doctrine of Apostles.


⁵ Անդ. Ծանօթութեանց մասն (Notes), էջ 166—173:

ուրոյն գրութիւն մը, ի մասնաւորի ընդարձակ քննութիւն մ'այս գործքիս վրայ որեւէ եւրոպական լեզուաւ՝ ինծի անծանօթ է: Ի հարկէ չեն պակասիր անցողակի եւ համառօտ գիտողութիւնք թէեւ շատ յարգի, որ աստ անդ կրնան գտնուիլ ուրիշ քննութեանց մէջ. այսպէս Թիբորսոնի կարեւոր գիտողութիւնքն իւր Լաբուբնայի քննութեան մէջ¹, եւ նմաններ², զարոնք յընթաց գրութեանս յիշած ենք:

Իսկ հայերէն թարգմանութեան վրայ եւրոպական գրութեանց մէջ եւ ոչ տեղ մը յիշատակութիւն կը գտնուի: Նաեւ հայերէն գրութեանց մէջ չենք գտած ակնարկութիւն մ'անդամ սոյն գործքին ուսամի ծագած ըլլալուն, եւն ինչպէս նաեւ մեր կանոնագրոց վրայ զարմանալի եղանակաւ գեռ եւ ոչ մի մանրամասն հետազոտութիւն եղած է եւ ոչ ալ գոնէ ամբողջական հրատարակութիւն մը, որ սոյն անուան արժանի ըլլայ: Միայն հանդուցեալ Հ. Յ. Գամթրճեանի անտիպ մնացած գրութիւնքն կարգի դնելու ժամանակ՝ նոյն հեղինակին մեր կանոնագրոց ընտիր քննութեան մէջ, զոր յուսամ օր մ'ի լոյս հանուած տեսնել, գտայ նաեւ համառօտ՝ բայց շատ ճիշդ գիտողութիւններ հայերէն թարգմանութեանս որպիստութեան ու անոր թարգմանչին վրայ: Թէեւ հեղինակը շատ կանուխ գրած է այս մասն (1868—70) բայց իւր հետազոտութիւնքն այսօր ալ մեծայարգ են: Մեր գրութեան վերջը պիտի դնենք այս կտորներն, որմէ պիտի տեսնուի որ հեղինակն իւր քննութեամբք սա եղանակացութեանց հասած է. ա) Հայերէն թարգմանութիւնս հաւանականօրէն նոյն թարգմանչէն է, որ

¹ See Tixeront, Les Origines de l'Eglise d'Edesse. Paris 1888, p. 114—117.

² Զոր օրինակ ներածութեան համար՝ սես A dictionary of Christian Bibliography, Vol. I. (London 1877) p. 19 ff: Acts of the Apostles etc.—Zahn, Forschungen I, p. 92—94 etc.



թարգմանած է նաեւ Լաբուբնայի գործքը. բ) Ետարու վերջին կիսուն հայ կանոնաց - մատենին առաջին խմբագրութեան մեջ առնուած է, բայց այստեղ շատ մը նիւթոյ եւ լեզուի փոփոխութիւններ կրած. գ) Այս գործքն օրինակ եղած է ի մասնաւորի Շահապիվանի ժողովոյն կանոնաց. եւ վերջապէս դ) Սերտ յարաբերութիւն ունի նիւթոյ եւ լեզուի կողմանէ ուրիշ անվաւերականաց հետ, ինչպէս են Լաբուբնա եւն:

Յաջորդ մեր գիտողութեանց երկրորդ մասին մեջ, երբ խօսինք հայերէն թարգմանութեան վրայ, մանրամասն պիտի խօսինք այս խնդրոց վրայ, զորոնք համառօտիւ նշանակած է մեծանուն գիտնականը, եւ պիտի տեսնենք որ շատ ճիշդ են իւր հանած հետեւութիւնքն:

Մեր շատ մը ձեռագրաց համեմատութեամբ պատրաստած բնագիրն արդէն աւարտած էր, երբ երկու աշխատսիրութիւնք ծանօթացան մեզի: Առաջինն է 1888ին վերջերը լոյս տեսած աշխարհա-

թարգմանութիւն մը և լարդապետութեան ռաքելոց, որ լոյս տեսած է “Սոխակ” շաբաթաթերթին մեջ¹: Այս թարգմանութիւնն՝ թէեւ ընդհանրապէս ճիշդ է, բայց նաեւ շատ տեղեր առատ եւ այլեւայլ մեկնողական յաւելուածներով, ինչպէս պիտի տեսնենք: Բաց աստի նաեւ թերի է. վասն զի թարգմանուած չէ ամբողջ ներածութիւնն, եւ նաեւ վերջին բաւական մաս մը թերի մնացած՝ շաբաթաթերթին դադրելով:

Երկրորդն՝ աւելի հնագոյն ժամանակաւ՝ Ա. Աղաբեկեանի հրատարակած “Ծիլն Աւարայրի թերթին 1867 տարւոյ կրկին հատուածներն

¹ “Սոխակ Հայ. եկեղեցւոյ, հանդէս շաբաթաթերթ, Հրտ. Վահան Ա. Մինասեան, Կ. Պոլիս, տպ. Գ. Պաղտառէան, 1888: Տես այս 1888 տարւոյ թ. 10, էջ 358—361, թ. 11, էջ 374—378. թ. 14, էջ 421—425 եւ թ. 15, էջ 436—441:

են¹: Աղաբէկեան Փոքուն Ասիոյ մէջ գտնելով ամբողջական կանոնագիրը մը՝ ձեռնարկած էր զայն իւր թերթին մէջ հրատարակել: Սոյն 1867 տարւոյ երրորդ թուոյն մէջ գնելով կանոնագրոց առաջին հատածն՝ մինչեւ կանոն է, մնացեալ մասն կ'աւարտի շրրորդ թուոյն մէջ: Այս ձեռնարկին վրայ աւ յետոյ տեղւոյն պիտի խօսինք:

Վերջապէս Մեծ. Հ. Գարեգին Ա. Զարբ. Նախնեաց թարգմանութեանց ցանկին՝ “Կանոնագրոց” մէջ² յիշած է՝ “Վարդապետութեան առաքելոց, կանոններուն ցանկը, որ Լեռդած է հօն, մինչ բունն է՝ ըստ հայ թարգմանութեան՝ ԼԳ. այս տարբերութեան պատճառն յետոյ պիտի յիշենք: Ասոնցմէ գուրս ծանօթ չէ ինձ որեւիցէ գրուածք առաջարկեալ նիւթոյս վերաբերմամբ թէ հայերէն եւ թէ այլ լեզուաւ:

Մեր նպատակը պիտի րլայ այժմ քննել նախ գրութեանս բուն ասորական բնագրին ծագումն, հեղինակն ու ժամանակը՝ որչափ կարելի է մեզ, անոր այլեւայլ ասորի գրոց՝ ի մասնաւորի Լարուբնայի գրութեան հետ՝ ունեցած կապը, այլեւայլ ձեռագրաց իրարու ունեցած ազերսն. ապա անցնիլ հայերէն թարգմանութեան քննութեան այլեւայլ տեսակիտիւ, եւ ի վերջոյ՝ արաբական թարգմանութեան՝ վերջինս շատ համառօտիւ:

2.

Խոչ բան է այս գրութիւնն՝ որ “Վարդապետութիւնն Առաքելոց” մեծահնչիւն տիտղոսը կը կրէ. ի՞նչ երկրի ու գպրոցի, եւ եթէ հնար է

¹ “Ծիլն Աւարայրի, ամսաթերթ, հրտ. Մարկոս Աղաբէկեան. Կ. Պոլիս, տպ. Ռ. Քիւրքձեան. Բ. Տարի, 1867. Թիւ Գ (Մարտ) էջ 131—136 եւ Թիւ Գ (Ապրիլ) էջ 153—167:

² Մատենագարան Հայկական թարգմանութեանց Նախնեաց. Վենետ. 1889, էջ 490—491:

դիտնալ՝ որ հեղինակի մտաց ծնունդն է. ի՞նչ ժամանակի գործ է ընդհանրապէս, եւ ի՞նչ աղքիւրներէ բղխած. — ահա այն առաջին եւ կարեւոր խնդիրներն որ անմիջապէս կը ծագին հետազօտող մտաց առջեւ, եւ որոնց պատասխան տալ պիտի ջանանք փոքր ի շատէ եւ որշափ հնար է՝ գրութեանս նկատմամբ ներքին ու արտաքին վկայութիւնները կրկտելով:

Այս եւ նման խնդիրներ այս օրս ամէն բանասիրի համար անհրաժեշտ պէտք մ'եղած են, եթէ կ'ուզուի այս կարգի գրութեանց արժանահաւատութեան շափը գիտնալ: Հինգերորդ եւ յաջորդ դարերու Ասորիք, ինչպէս նաեւ մեր Նախնիք, այսպիսի խնդիրներ յուզելու պէտք չէին զգար. քանի որ իրենց համար “Վարդապետութիւն Առաքելցց աներկբայ հաստատութեամբ հարազատ գրութիւն մըն էր, առաքելական դարու գործ մը, որ բուն իսկ առաքելցց սահմանած կանոնները կ'աւանդէր յետնոց: Օրինակի աղադաւ ի Շահապիվան գումարուած մեր նախնեաց համար ինչպէս սրբազնն էին “նիկիականն” սահմանադրութիւնք, նոյնպէս ստոյգ ու սրբազնն էր այս “առաքելական կանոնն”, այսինքն՝ մեր այս “Վարդապետութիւն Առաքելցց գրութիւնը, ինչպէս յետոյ մանրամասն պիտի տեսնենք:

Գրութեանս բուն հեղինակն որոշ կերպով ինք զինք յայտնել չէ ուզած. բայց իւր գրութեան քրիստոնէական առաջին դարու գործ մ'ըւլալու երեւոյթն ուզած է տալ յայտնապէս: Սակայն եկեղեցական բարեկարգութեան պատմութեան քիչ մը հմուտ անձին ակնարկ մ'արձակել կը բաւէ՝ տեսնելու որ շատ յետագայ ժամանակաց ծնունդ է, եւ՝ ինչպէս պիտի տեսնենք՝ Պ դարու վերջերը միայն կընայ առած ըլլալ իւր այժմու ձեւը: Այսպէս գատեցին արդէն շատ մը գիտնականք, թէեւ միայն անցողակի ակնարկութեամբք: Եթէ

մանր քննենք դրութեանս ամէն կէտերը՝ պիտի համոզուինք որ այս կեղծ-առաքելական կանոնաց մատենիս հեղինակն Գ դարու վերջերն ապրող տ-սորի եկեղեցական մատենագիր մըն է, Արեւմտեան Ասորւց կողմերէն, լաւ ծանօթ ասորի անվաւե-րական գրականութեան, ի մասնաւորի Աբգարու զուցին՝ որ Լաբուբնայի անունը կը կրէ: Ասորւցս դրութեան մէջ որոշ պիտի տեսնենք երկու խմբա-գրաւթիւններ, եւ թէ հնագոյնն այլափոխած այժմու ձեւին վերածած է մեր Ասորին: Այս ար-դեանց պիտի հասնինք այս ներկայ եւ յաջորդ դլխուն հետազոտութեամբ:

Ակնարկեցինք¹ որ դրութեանս սկզբնագիր ըլլալն կամ ոչ՝ առաջին անգամ Լակարտ գիտ-նականն որոշելու հարկ տեսաւ: Լակարտ կը կար-ծէր որ այս կտորն յունական սկզբնագիր անվաւե-րականի մը՝ որ այժմ անհետ կորսուած է, ասորա-կան թարգմանութիւնն ըլլայ պարզապէս: Ասոր համար մեծաւ խնամով ջանաց վերականգնել այն ենթագրեալ եւ կորուսեալ յունարէն բնագիրը՝ ասորերէն բնագրիս վրայէն նոր թարգմանելով ի յունարէն: Գրութեան մէջ պատահած քանի մը կէտերն ալ՝ որ այս կարծեաց կրնային աննպատ ըլլալ, ջանացած է մեկնել, օրինակի համար ասորա-կան ամսոյ մ'անունը հռոմեականի դարձրնելով:

Գրութիւնս կը սկսի թուականաւ մը, ուր կը նշանակուին Համբարձման եւ Հոգեգալստեան տա-րին ու օրը հետեւեալ կերպավ. ² Յամին 339 իշ-խանութեան Յունաց ի թագաւորութեան Տիբե-րեայ կայսեր Հոռոմոց որ աւր չորք էր Խոնքան (Ղրղի) ամսոյ ³ Հայն այս տեղը թարգմանած է՝ “որ աւր չորք էր Մորին” ² ամսոյ ³: Այնպէս նաեւ

¹ Տես վերը՝ էջ 15—16:

² “Խոկքան” ամիսն Լակարտ “Յուլիս”, կը փոխագրէ, իսկ հայն լաւ եւս “Մարգաց”, որ Յունիս ամսոյն կը համա-պատասխանէ ըստ անշարժ տոմսորի: Ի հարկէ խիստ նայելով՝ ըստ յայսմաւուրաց՝ Կ Մարգաց կը համեմատի 10 Յունիսի:

Հակարտ իւր յունարէն թարգմանութեան մէջ այս
տեղը պահու լուսաւ փախադրած է՝ կցելով սա դի-
տողութիւնը՝¹ թէ անոր համար հօս ամսոյն հոռ-
մէական անունը դրած է թարգմանութեան մէջ,
որպէս զի շըլայ թէ՛ երբ ամսոյն մակեզոնական
կամ եգիպտական անունը գործածէ, նշան մ'առ-
նուի այն թէ ուր գրուած կրնայ ըլլալ այս գործը:
Նաեւ ուրիշ տեղերէ ալ կը տեսնուի յայտնապէս
որ Հակարտ յունականէ թարգմանուած կ'ենթա-
դրէ սոյն գործքը:

Սակայն լաւ քննելով՝ պէտք է զանազանու-
թիւն մ'ընել: Գործքիս մէկ մասին եւ ի մասնաւո-
րի բուն կանոնաց նկատմամբ կրնայ անշուշտ ընդու-
նուիլ որ գուցէ հեղինակն յոյն աղքիւր մ'առջեւն
ունէր, որ այլափօխուած առաւ այժմու ձեւն. սա-
կայն գործքն իւր այժմու ձեւին մէջ պարզապէս
թարգմանութիւն մ'ընդունիլ յունարէնէ՝ գժուար
է: Գործքն ծայրէ ծայր բնիկ ասորական գրու-
թեան մը նկարագիրն ունի, եւ շատ կէտեր ասորի
հեղինակ մը մատնանիշ կ'ընեն: Օրինակի համար՝
Խոչքան ամսոյ անունը յինքեան շատ նշանակու-
թիւն չունի, սակայն նոյն իսկ այս թուականն ընդ-
հանրապէս ասորական մատենագիր մը կ'ակնարկէ:

Այս տեղ գործածուած թուականն (— “յա-
մին 339 իշխանութեան Յոսենաց. ո.” —) է Ասորւց սո-
վորական գործածածը կամ Սելեւկեան թուականը:
Ասորական հեղինակը ընդհանրապէս Սելեւկեան
թուականը կը գործածեն, եւ մտադրութեան ար-
ժանի է որ ասորական շատ մ'անվաւեր գրութիւն-
ներ ճիշդ այս ոճով կը սկսին, այսինքն՝ թուա-
կանը նշանակելով: Բաւական է օրինակի համար
Հաբուլնայի գրութեան սկիզբը համեմատել.² —
“Յամին 340 (Ասոր. 343) թագաւորութեան Յու-

¹: Reliq. II, էջ 89, Ծան. առ. 33, 19:

²: Տես՝ Թուակը Աբգարու.,, առ. Վենետ. 1868, էջ
1—2: G. Phil. the Doctrine of Addai, Lond. 1876, p. 1.

նաց, ի թագաւորութեան Տիբերեայ կայսեր Հոռով-
մոց, . . . որ օր Ժբ էր Տրեայ (Ասոր. “առաջին Թշրին”)
ամսոյ, եւն. — եւ կը տեսնենք լիակատար նմա-
նութիւն երկուքին: Այսպէս է նաև Շարրիլի,
Բարսամիայի, Հարիբայ վկայաբանութեանց ոկիզբն¹
եւն: Ասորիք սելեւկեան թուականը նշանակելու կը
գործածեն “յամի . . . Աստուրութեան Յունաց”
կամ “Հունաց” կամ “Աղեւանդրէ” բացատրու-
թիւնքը: Նշանաւոր է օրինակի համար Հրահատայ
Զգօնի Պարսկի սախուզը². “Զառաջին տասն ճառս
յօրինեցի յամին 648 իշխանութեան Աղեւանդրէ
որդւոյ Փիլիպպեայ մակեդոնացւոյ, . . . եւ զերկո-
տասան վերջիննան գրեցի յամի 650 Աստուրութեան
Յունաց եւ Հունաց, այսինքն՝ թագաւորութեան Ա-
ղեւանդրէ, եւ յամին 35 Պարսկաց ուրացի եւ այլն³:
Վերջին կէտիս նկատմամբ պէտք է ըսել որ մի
միայն արեւելեան Ասորիք, այսինքն՝ այն քրիստո-
նեայք որ Պարսկից պետութեան ներքեւ կը բնա-
կէին, իրենց գրութեանց մէջ իբրեւ թուական կը
գործածեն Պարսկից ինքնակալ արքայից թագաւո-
րութեան տարիները. այսպէս ի մասնաւորի Զգօն
իւր ճառերուն մէջ: Արդ այն պարագայէն որ այս
“Վարդապետութիւն Առաքելոց” գրութեան հե-
ղինակն սելեւկեան թուականին հետնաեւ Տիբերեայ
կայսեր թագաւորութեան տարին նշանակած է իբր

¹ Տես Cureton, Ancient syriac documents. Lond. 1864, էջ 41 եւ 63 եւ 72 եւն:

² Զգօն, Տառ Իբ (գժբախտաբար Հայերէնին մէջ պակաս է): Հմմատ. Aphrahat's des persischen Weisen Homilien, übersetzt von G. Bert, Leipzig 1888, p. 366.

³ Յիշենք օրինակի համար Զգօնի ուրիշ մէկ կոսորդ. Ճառ Ժ.Դ. (Հայ) Ժ.Թ. ապ. Կ.Պոլիս, 1824, էջ 394) “Պրեալ է թուղթս այս ի քաղոց ամսեան” որ ամ 655 էր Աղեր-
սանդրի որդւոյ Փիլիպպեայ մակեդոնացւոյ, եւ էր ամ 35
Յառհայ ուրացի Պարսկաց: — Այս տեղն է որ Սասանեան ար-
քայից ժամանակագրութիւնն ուղղելու նպաստեց գլխաւո-
րաբար Կէօլտէքէ գիտնականին նշանաւոր գործքին մէջ.
Հմմատ. (El-Tabari,) Geschichte der Perser und Araber etc., übersetzt von Th. Nöldeke. Leyden 1879, p. 410.

թուական¹, կարելի է հետեւցընել որ ինքը Հռոմեական կայսրութեան վերաբերող Ասորիքի մէջ կ'ապրեր, ուստի արեւմտեան Ասորիներէն էր. ընդհանուակն Զգօն՝ Պարսից արքային թագաւորութեան տարիները կը հաշուէ իբր թուական, վասն զի Պարսից պետութեան մէջ կ'ապրեր:

Արեւմտեան ասորի մ'ըլլալը կը ցուցընէ հեղինակս ուրիշ մէկ խօսքի մէջ ալ: Բուն գրութեանս խորագրին մէջ նշանակելով գրքին բովանդակութիւնը, կը յայտնէ որ ինքը պիտի պատմէ թէ ։ յումէ եւ ուստի ընկալան Հռոմունց (Ասոր. կողմանկը պահն Հռոմունց²) ղձեռնադրութիւն քահանայութեան: Ասորի գրութեանց մէջ այս առանց Հռոմունց բացարութեամբ ընդհանրապէս Հռոմեական պետութեան երկիրները կը նշանակուին³, սակայն անձուկ մտօք՝ Հռոմեական պետութեան Տիգրիսէն ասդին եղած սահմանակողմանք, ուստի ի մասնաւորի Ասորիք, մինչդեռ Տիգրիսէն անդին՝ Պարսից իշխանութեան ներքեւ եղած կողմանկը անձուկ մտօք՝ Արեւելք⁴ կը նշանակուին: Առ այս բաւական է Աբդարութիւն սա նշանաւոր խօսքը թէ ։ բազումք

¹ Այս Տիգրերեայ թագաւորութեան տարին ունի միայն հայերէնը, իսկ ասորի օրինակաց մէջ կը պակսի: Սակայն հայն սկզբնական բնագիրը պահած է, որուն վկայեն Լաբուբայի Աբդարութիւնը (տպ. Աննետ. 1868, էջ 1, 7) եւ Պարսամեայ վկայաբանութեան վերջը (տես Cureton, Ancient syr. docum. p. 72), որ ունին Տիգրերեայ թուականը:

² Այսպէս ասորի Ծր. եւ Մ ձեռագիրը, և. «անենայն կողմանը Յանաց եւ Հռոմունց»:

³ Հմման, օրինակի համար Լաբուբնա (ed. G. Phillips, p. 11, 2 = Հայ., տպ. Աննետ. էջ 13, 5) որ զՊատարունիկէ կ'անուանէ «դժխոյ եւ տիկին ամենայն աշխարհին Հռոմունց», (Ասոր. «ամենայն աշխարհին պահ Հռոմունց»:)

⁴ Հմման, Լաբուբնա (G. Phillips,) p. 37, 2 = Հայ. էջ 34, 11: «Եղին գրութեան մէջ ուրիշ տեղ մը (G. Phillips, p. 37, 20 = Հայ. էջ 35, 8) կը գրուի թէ Աբգար շկրցաւ «անցանել ընդ Հռոմունց դուռն եւ երթալ ի Պաղեստինէ:» Հոս Ուռհայ եւ իւր ըրջակայքն կը նկատուին

յարեւելքն՝ պարսից պետութեան սահմանակից երկիրներէն “ի նմանութիւն վաճառականաց” կու գային Եղեսիա “յիշխանութիւն Հոռոմոց” (Ասոր. “Ե առան Հոռոմոց”), “տեսանել զնշանսն զոր առներ Ադէ առաքեալ, եւ առնլով անկէ “ձեռնադրութիւն քահանայութեան”, կը գառնային իրենց աշխարհը, եւ “յաշխարհին իւրեանց յԱսորեստանի զգաւառականս իւրեանց աշակերտէին, եւ աղօթարաններ կը շինէին, բայց ի ծածուկ՝ “վասն երկիւղի այնոցիկ՝ ոյք երկիր պագանէին կրակի եւ պատուէին զջուրսու: — Յայտնի է ասով որ մեր կանոնաց հաւաքիչն ալ “Արեւելից” բնակիչներէն չէ: Բաց աստի՛ կանոն ԻԸ (Ասոր. ԻԵ) հաւանականաբար բնիկ եղեսական է, ուստի Ուռնայի մէջ ծագած նախնաբար: Սակայն այս կանոնիս վրայ յետոյ պիտի խօսինք մանրամասն, ուստի հոս երկար չենք մնար: Նմանապէս մտագրութեան արժանի է կանոն Է, որ կը հրամայէ Քրիստոսի Յայտնութեան տօնը կատարել Յունուար 6 ին “ըստ յանաբրէն թուոյ”, (Ասոր. “ըստ երկար թուոյ Յունաց, ինչպէս ունին ԾԱՐ. եւ Մ ձեռագիրք, իսկ Լ “ըստ թուոյ ամսոց Յունաց:”) Այս յայտնի նշան է որ կանոնս գրուած է Ասորիքի այնպիսի տեղ մ’ուր եկեղեցական տօնախմբութիւնք գեռ եւս ըստ յունական եկեղեցւոյ կարգի կը տօնուէին, ինչպէս յԱնտիոք: Այս նշանաւոր կանոնիս վրայ ալ քիչ մ’ետքը կրկին պիտի խօսինք:

Ծատ մը կանոններ բնիկ արեւելեան՝ կամ ճիշտ եւս՝ ասորական նկարագիր մ’ունին: Ծատ նշանաւոր է օրինակի համար կանոն ԺԵ (Ասոր.

իր անկախ Հռոմեական Պետութենէն, ուստի “Հռոմոց տան, ” այսինքն՝ ինչպէս յայտնի կ’երեւայ, Ասորւոց հռոմեական իշխանութեան հպատակ գաւառաց սահմաններէն գուրս: Ճիշդ այս խօսքը կրկնուած է ուրիշ տեղ մ’ալ, (G. Phil. p. 3, 9 — Հայ. Էջ 4, 6.) ուր կ’ըսուի Աբգարու համար թեւ “չեր իւր իշխանութիւն աշխարհին Հռոմոց: ”

Ժ.Բ.) որ կը հրամայէ իբրեւ անաստուած նկատել զանոնք, “որ սուտ վկայէ կամ սուտ երդնու եւ կամ երթայ առ կախարդս եւ հարցուկս եւ Քառ- դեայս (Ասոր. “Քաղցեացիս”) եւ վհուկս, եւ հաւա- տայ բախտից, ծննդոց եւ աստեղագիտութեանց :” Այս տեղւոյն նկատմամբ արդէն շատ լաւ դիտու- զութիւն մ'ըրած է Թիքսըրոն գիտնականն Արդա- րու թղթին քննութեան մէջ¹ : Սոյն դիտնա- կանը միտ գնել կու տայ որ կանոնիս մէջ “աստե- ղագիտութեանց եւ Քաղդէացւոց այս յիշատակու- թիւնն ասորական Առաքելական-կանոնաց առանձ- նայատուկ (caractéristique) է . . . եւ կը յիշէ Ստոյն- Քարդեծանու “Գիրք օրինաց աշխարհաց” ասորա- կան մատենին² շատ տեղերն, ուր կ'ըսուի թէ աստեղագիտութեանց հետամուտ են “արքն որ կոչին Քաղդէացիք, ” եւ թէ Բախտ կ'ուսուցանեն նոյն Քաղդէացիք³ եւն . եւ կը յաւելու թէ “յու- նական կանոնաց մէջ այսպիսի բան ամենեւին շենք գտներ, օրինակի համար (յունական եկեղեցւոյ մէջ գործածուած “երկրորդ” Առաքելական կանոնաց) իւ կանոնին մէջ⁴, որ նմանութիւն մ'ունի “Ար- դապետութեան Առաքելոց” այս կանոնիս հետ :”

Քիչ մ'ետքը պիտի գնենք ի կարգին Լա- բուքնայի մէկ նշանաւոր կաորն, որ մեր այս կանոնը կարծես բառ առ բառ կը կրկնէ, եւ կը հրամայէ փախչիլ “ի խտրոց եւ ի կիւսոց եւ վոհկաց եւ ի բախտից եւ ի ծննդոց, որովէ պարծին Քաղցեացիք+ մոլորականք, եւ յաստեղագիտութենէ եւ ի մղա- վաշէից :” Բարելոնի մէջ Քաղդէացւոց աստեղագի-

¹ L.-J. Tixeront, Les origines de l'Eglise d'É- desse etc. Paris 1888, p. 115 n. 1.

² Զ. Հրատարակած է W. Cureton ի. Ծpicilegium syriacum (Lond. 1855) գրութեան մէջ :

³ Տես գաղղիերէն թարգմանութիւնն ի կարգի հայ պատմագրաց Անկլուայի. (V. Langlois, Collection des histor. d'Arm. I, p. 78 etc.)

⁴ Հման. C. J. Hefele, Conciliengeschichte. 2. Aufl. 1, p. 807.

տութեան կամ աստղահմայութեան վրայ մանրամասն կը խօսին նաեւ Որոգինէս¹ եւ Եպիփան². — վերջնոյս խօսքը հետաքրքրական է այնու որ կը պատմէ թէ Քաղդեացիք “աստեղագիտութեան դիտութեամբ . . . ուրբենին, ” այսպէս բառ առ բառ ձայնակից ըլլալով Լաբուբնայի յիշեալ խօսքին։ Բայց ամէնէն նշանաւորն է մեզի համար Հրահատայ Զգօնի Պարսկի խօսքը, զոր հայերէն թարգմանիչը քիչ մը ճոխացուցեր է իւր թարգմանութեան մէջ, եւ է այսպէս³. “Եւ կամ ով տացէ զհատուցումն վարձուց մանկանց խաւարի ունդէկ ունդէն, այս ինչն էն Մանէւցիւն, (Ասոր. պարզապէս՝ “աղանդին Մանեայ ամբարշտին), որ բնակեալ նստին ի խաւարի ի նմանութիւն օծից եւ քարբից եւ ծառայեն առատեղագիտութեան Քաղդէկիցն աղանդին հերձուածոցն Բաբելոնին. ” (Ասոր. պարզապէս՝ “որ ծառայեն +ողդէունիւն աղանդին Բաբելոնին կամ ըստ Ա . . . “աղանդոց որդւոց Բաբելոնին: ”) — Ասորերէն ԱՐԴՅ (Քաղդեացի) անունը շատ սովորական է ասորի գրութեանց մէջ “աստեղագէտ” ուստի եւ “աստեղահմայ”, նշանակութեամբ։ Այսիմաստով ծանօթ են հայերէնին մէջ +ուդեայ, +ուդէունիւն, որ մեզմացմամբ յառաջ եկած են +ուդէայ բառէն, որ կը նշանակէ պարզապէս “քաղդեացի”, բայց իւր սովորական առմամբն իբր “աստեղագէտ”, աստեղահմայ, կախարդ. ” եւ

¹ Որոգինէս, Աեկնութիւն Երեմիայի, Ճառ. ի, 4:

² Ընդդէմ Հերեւ. Գիրք Բ, Մասն Բ, Հերեւ. ԿԶ.

13. (Հրատ. Կողոնիոյ, էջ 609:)

³ Ճառ. Գ. § 6. (W. Wright, the homilies of Aphrahat etc. Lond. 1869, p. 51 եւ Հայերէնն՝ Զգօն, առլ. Կ.Պոլիս 1824, էջ 52:)

⁴ Հմիտ. օրինակի համար՝ Բուղանդ, Դ, ծդ (առլ. Աենետ. 1832, էջ 167) “կոչեաց թաղաւորն Պարսկից Ծապուհ զդիւթան եւ զաստեղագէտան եւ ոչուդիւյսն, ” եւ այլուր՝ Եզնիկ, Ընդդէմ Աղանդոց՝ Բ, իդ. (առլ. Աենետ. 1826, էջ 184) “դիւթութեամբը եւ Հմայիւր եւ ուսուդունիւմը, ” եւ այլուր յաճախ։

ասկէ ՝ “+աղբեու-նիւն”¹ բառն, որ ճիշտ կը համապատասխանէ ասորական ԱՇԽՈՎԸՆՑ բառին, զոր ԶԳՈՆԻ թարգմանիչը վերոյիշեալ տեղը “աստեղագիտութիւն քաղաքացիութիւն” թարգմանած է:

Թէ ասորի մըն է զրոցս հեղինակը, կը ցուցընեն նաեւ Ա. Գրքէն եղած կոչմունք, որոց մէկ քանին շատ նշանաւոր են այս նկատմամբ: Գրութեանս մէջ երբ խօսք կ'ըլլայ այն հրէական քահանայից վրայ, որոնք թէեւ կը ճանչնային քրիստոնէութեան յարգը, բայց առ երկիւղի չէին յայտներ իրենց կարծիքը, կ'ըսուի թէ ՝Եւ մոռայան նորա զգըեալն որ ասէ թէ ՝Տէր սրտագէտ է (Ասոր. “ինքն է տէր գիտութեան”), եւ ու հասուտութիւն կամկորունիւն+ առաջի նորա, ո այսինքն՝ խորամանկ հնարագիտութիւնք իւր առջեւ չեն զօրեր: Ճիշդ այս վկայութիւնը կրկնուած է նաեւ ԺԴ (Ասոր. ԺԳ) կանոնին մէջ, ուր ընդհանրապէս այն անձանց նկատմամբ որ ՝երկմիտ են ՚ի հաւատոս”, կը հրամայուի որ աստուածային պաշտօն չկատատարեն. վասն զի ՚նա զմարդիկ խարէ եւ ոչ զԱստուած, այն որ ոչ հաստատին կամակորութիւնք առաջի նորա: Արդէն Լակարտ մտագիր եղած էր որ այս կոչումն Ա. Գրոց (Ա. Թագ. Բ, 3) ասորէ ընագրէն առնուած է եւ ոչ թէ յունական Եօթանասնից թարգմանութենէն, որ այս խօսքը բոլորով վին ուրիշ կերպով ունի: Ասորի ընագիրները հոսի մէջ բերել եւ իրարու հետ համեմատել աւելորդ կը համարինք, վասն զի այս կոչումն կէտ առ կէտ նոյն է Ա. Գրոց ասորական “Պարզ” կոչուած հնագոյն թարգմանութեան հետ: Իսկ Եօթանասնիցն այն կոչումն ունի այսպէս՝ չու Թէծ է Շօւլման և Պիտեր Հայերէն թարգմանութեան համար:

¹ Հմմատ. օրինակի համար՝ բուզանդ, Ե, ԽԳ. (ապ. Աենեա. 1832, էջ 252) “իջանէր ի հմայս +աղբեու-նիւն, զըսւէս հարցանէրն եւն: — ՚Քաւդեայ, բառին “քաղդեայ” բառէն ծագելուն նկատմամբ առել Lagarde, Armanische Studien, (Göttingen, 1877), § 2354:

թեան մէջ փոխադրուած է՝ “եւ Աստուած պատրաստէ զարուեսսու:” Այս երեւոյթս մեզի շատ բնական եւ անհրաժեշտ իսկ կ'երեւայ, քանի որ՝ ինչպէս թէ ցայսվայր ըսուածներն եւ թէ յաջորդ շատ մը կէտեր աներկրայ կը ցուցընեն, ասորի մատենագրի մը գործն է “Վարդապետութիւն Առաքելոց”, ուստի եւ նոյն կոչումն ասորի մը մատնանիշ կ'ընէ: Լակարտ այս նորանշան վկայութիւնն կը ջանայ մեկնել՝ անով որ կամ ասորի թարգմանիշը փոխած ըլլալու է այս կոչումն, եւ կամ որ արդէն Ակիւղասայ թարգմանութեան մէջ այսպէս եղած ըլլալու էր. — որ շատ տկար մեկնութիւնն է եւ պարզապէս ենթագրութիւնն: Բաց աստի՛ ինչպէս պիտի տեսնենք, նոյն իսկ բնիկ ասորական Համարարբառէն կոչումն կայ մեր գրութեան մէջ:

Կանոն թ. կը հրամայէ որ “կատարումն ամենայն գրոց ընթերցցի աւետարան:” Եթէ համեմատենք այս խօսքը և կանոնին հետ (Ասոր. թ) — “կարգեցին առաքեալքն զի մի ընթերցցի յեկեղեցւոջի վերայ բեմի (այլ գիրք), բայց միայն ձին կտակարանք եւ Մարգարել եւ Աւետարան եւ Գործք Առաքինութեանց նոցա², այսինքն՝ Առաքելոց. — անմիջապէս աչքի կը զարնէ “Աւետարան” բառն եղակի ձեւովն եւ Ա. Գրոց միւս մասերէն անձատ, այնու որ նոր կտակարանի մասերուն մէջ Գործոց Առաքելոց քով կը գրուի միակ “Աւետա-

¹ Reliq. II, p. 93, Դան. առ. 40, 12:

² Այս խօսքը գրինք ասորերէնէն նոր թարգմանելով. վասն զի հայերէնն այնպէս փոխուած է որ կերպարանափոխ եղած է բավանդակն եւ անձանակելի գրեթէ. “Կարգեցին առաքեալքն եւ եղին հաստատութեամբ եթէ յեկեղեցւոջ գիրս ընթերցցին ձին կտակարանք՝ Աւելէնք եւ Մարգարել, եւ նոր կտակարանք որ լինիցին վասն կենարար չարչարանաց գրկչին մերոյ Քրիստոսի, եւ Գործք եւ խաւաք աւետարանշացն քարոզութեան վասն բանին ճշմարտութեան եւ Վարդապետութիւն աշակերտաց Քրիչին, եւ այլ աւելի քան զայս մի ընթերցցի ի բեմի:

րան՝ մը։ Ցան գիտնականն՝ արդեն ցուցուցած է որ Հրահատ Զգօն Պարսիկ ուր որ “Աւետարան”, մը կը յիշէ եղակի ձեւով կամ կոչումն կ’ ընէ, պէտք ենք այն կոչմունքն Տատիանու Աւետարանի Համաբարբառէն առնուած ընդունիլ եւ ոչ թէ չորս աւետարանիչներէն։ Թէ այս իմաստով է նաեւ գրութեանս մէջ “Աւետարան” բառն, — ասորերէնին մէջ այս տեղերն յունական εὐαγγέλιօն բառը կը գործածուի, եւ ճիշդ այս բառը կը գործածէ Ա. Եփրեմ Տատիանու Համաբարբառ նշանակելու համար². — յայտնապէս կրնանք տեսնել նաեւ օրինակաւ մը։ Մատթէի աւետարանի Իլ. 20 խօսքը գրութեանս մէջ այս ձեւով է՝ “Ես ընդ ձեզ եմ զամենայն աւուրս՝ մինչև հատարէ այս աշխարհն։” Ամենուն աշքի կը զարնէ այս նորանշան կոչումն, որ արդեամք ալ հայ թարդմանութեան մէջ փոխուած է սովորական ձեւին եւ եղած՝ “մինչև ի հատարն աշխարհն։” Սակայն այս փոփոխութիւնն յետնագոյն ժամանակի է եւ ոչ թէ բուն թարդմաննշին գործքն, ինչպէս կը վկայէ Յակոբու առկողրատոս անվաւերական թղթոյն հայերէն թարդմանութիւնն, զոր քիչ մ’ ետքը պիտի տեսնենք։

Այժմ կարեւորն այս է որ սոյն կոչումն չէ համեմատ ոչ միայն Եօթանասնից յունականին եւ հայերէն թարդմանութեան, որ բնական էր, այլ որ նշանաւորն է՝ եւ ոչ ասորական “Պարզ” կոչուած Առտուածաշնչին ընթերցուածոյն. վասն զի նաեւ ասորական Ա. Գիրքն այստեղ սովորական ընթերցուածն ունի, որ է “մինչեւ ի կատարած աշխարհի։” Ուստի առած է ուրեմն մեր հեղինակն իրեն այս նորանշան ընթերցումն։ Ասոր շատ գիւրին եւ որոշ պատասխան կայ, այսինքն՝ այս կոչումն առնուած է Տատիանու ասորական Համաբարբառ-

¹ Th. Zahn, Forschungen etc. I. Tatian’s Diatessaron. Erlangen 1881, p. 91 etc.

² Տես Ass. Bibl. Orient. I, p. 58.

ուէն։ Երկու շատ յարգի վկայ ունինք ասոր։ Զգօն
այս նորանշան ընթերցումնս ունի, եւ այն՝ ոչ մի
անդամ, այլ յաճախ։ («Ես ընդ ձեզ եմ մնչեւ
իտուարի այս աշխարհ»:¹) Երկրորդ կարեւոր վկայն է
վերը յիշուած անվաւերականն, որ է «Թուղթը զոր
առաքեաց Յակոբոս եպիսկոպոս Երուսաղէմի առ
կողրատոս»։ Այս անվաւերականն ալ՝ ինչպէս
վարը պիտի յիշենք, շատ սերտ կապ ունի մեր
«Վարդապետութիւն Առաքելց», գրութեան հետ։
Արդ սոյն գրութեան մէջ ալ կը կարդանք հետեւ-
եալ խօսքը, ուր Քրիստոսի Տեառն մերոյ նկատ-
մամբ կ'ըսուի՛ թէ «Է նայ ընդ երկրպագուս իւր եւ
ոչ թողու զնոսա, մնչեւ իտուարի այս աշխարհ»։²
Այլ եւս տարակոյս չի մնար այժմ թէ ուստի՛ առ-
նուած է սոյն նորանշան կոշումն, քանի որ թէ
Զգօն, (որուն Տատիանու Համաբարբառ գործա-
ծելը հաստատուն իրականութիւն է,) եւ թէ Յա-
կոբու թուղթը կը վկայեն թէ ասորական Համա-
բարբառէ մը քաղուած է։ Եւ ասով թէ այս կո-
չումն եւ թէ նախընթացն ի միասին անժխտելի ա-
պացոյց են որ մեր գրութիւնն ասորի մատենագրի
մը գործն է եւ ոչ թէ պարզապէս թարգմանու-
թիւն յունական գրութեան։ Արդէն աներկբայ
կը ցուցուի այս բանս նաեւ այն պարագայէն, որ
մեր «Վարդապետութիւն Առաքելց», գրութիւնն
սերտ կապ ունի ասորական անվաւերականաց, եւ
ի մասնաւորի Լաբուբնայի գրութեան հետ։ Բայց
այս մասին վրայ յաջորդ հատուածով մանրամասն
պիտի խօսինք։

Առ այժմ մտադիր ընել կու տանք որ
արդէն սոյն պարագայն որ «Վարդապետութիւն

¹ Տես Զգօն, Ճառ. Զ. § 10. (ed. W. Wright, p. 120 = Հայ, տապ. Կ.Պոլ. 1824, էջ 124, 11. ուր սակայն թարգմանիչը փոխած է վկայութիւնն եւ սովորականին գարձուցած.) եւ Ճառ. ԻԳ (ed. Wright, p. 484, 3), որ Ճառը գժբախտաբար հայերէնին մէջ կը պակսի։ Հման. G. Bert, Aphrahat's etc. p. 103, n. 3 եւ p. 399, n. 3:

Առաքելոց „նոյն Համաբարբառ Աւետարանը կը դործածէ՝ զոր գործածած է նաեւ Զգօն, կը ցուցընէ որ շատ ուշ ժամանակի գործք է։ Զգօնի գործածած Աւետարանին նկատմամբ կը միաբանի նաեւ Լեհնէր գիտնականն¹, թէ ոչ այլ ինչ է բայց Համաբարբառ մ'ուր նոյն իսկ իբր 330—350 տարիները (Յ. Ք.) Նինուէի ըրջակայ քրիստոնեայ հասարակութեանց մէջ կը դործածուէր եկեղեցական պաշտամանց մէջ, եւ որ նոյն է այն Համաբարբառանին հետ, զոր Ս. Եփրեմ մեկնաբանած է։ Ս. Եփրեմայ մեկնաբանած Համաբարբառն, որ միայն հայերէն թարգմանութեամբ պահուած է², է Տատիանու անուն կրող ասորական Համաբարբառն, ինչպէս ցուցուց Ցան գիտնականն, եւ այս Համաբարբառն շատ տեղեր ասորական եկեղեցեաց մի միակ աւետարանն էր, նաեւ արեւմտեան Ասորոց քով, ինչպէս կը վկայէ Ս. Եփրեմայ մեկնութիւն գրելը. ուստի կրնար գործածուիլ նաեւ մեր հեղինակէն՝ որ արեւմտեան ասորի մըն էր, եւ որ Ս. Եփրեմայ վերջին տարիները կ'ապրէր եւ անշուշտ տեսած էր զայն։ Դժբախտաբար Ս. Եփրեմ Մատթ. Իլ, 20 խօսքը չէ մեկնած, ուստի իւր Մեկնութեան մէջ Համաբարբառի այս խօսքը չենք գտներ ի վկայութիւն բերուած, որով նոր եւ հզօրագոյն ապացոյց մ'ալ պիտի ունենայինք առ այն թէ յիշեալ կոչումն արդեամբք նոյն Համաբարբառէն առնուած է։

¹ Lechner, Urkunden zur Geschichte des christlichen Alterthums. II, p. 7. Հման նաեւ G. Bert, Aphrahat's, p. XXXIV ff.

² Տես Մեկնութիւն Աւետարանի Համաբարբառ., ի գիրս Ս. Եփրեմայ (Մատենագրութիւնք, ապ. Պետետ. Հատոր Բ. 1836, էջ 1—260.) եւ ասոր լատիներէն թարգմանութիւնը (Evangelii Concordantis Expositio facta a S. Ephraemo, in latinam translata a P. Joanne Bapt. Aucher, ed. Dr. Georgius Mösinger, Venetiis, typ. Mechith. 1876:)

Ասորական Համաբարբառի նկատմամբ մեր դիտողութիւնը լիակատար ընելու համար կարեւոր կը համարինք պարզաբանել կէտ մը, որ մտադիր ընթերցողին արդէն հետաքրքրութիւնը զարթուցած պիտի ըլլայ: Յիշեալ կանոնին մէջ կը հրամայուի որ եկեղեցւոյ բեմին վրայ ուրիշ գիրք չկարդացուին, բայց միայն “Հին կոտիաբան+ եւ Մարդուրէ+ եւ Առեդարան եւ Գործ+ Առաջինուն իւնաց”, Առաքելոց: Ս. Գրոց մասանց այս բաժնումն շատ աչքի զարնէ, այնու որ պատահական չէ, այլ կրկնուած նաեւ ուրիշ անգամ: Օրինակի համար գրութեանս վերջերը կը հրամայուի որ Պաւղոսի Առաքելոց թղթերը կարդացուին եկեղեցւոյ մէջ, եւ կ'աւելցուի թէ “Սոյնպէս ընթեանուն միաբան Գործ+ Առաջինուն իւնաց” նոցա (այսինքն՝ Գործք Առաքելոց¹), զոր գրեաց Ղուկաս. զի յայսմ ծանիցին Առաջինուն եւ Մարդուրէ+ եւ Հին կոտիաբան+ եւ “Առաջինուն”:

Յայտնապէս կը աեսնուի որ Ս. Գիրք չորս մասերու բաժնուած է գրութեանս մէջ, այնպէս որ “Մարդարէք” կամ մարդարէական գրութիւնք “Հին կոտիաբանին” անուան ներքեւ չեն առնուիր, եւ չեն նկատուիր անոր մասն, ինչպէս եւ ոչ “Առաքեալք” այսինքն Առաքելոց թղթերը՝ կը նկա-

¹ Ղուկասու գրութիւնը, զոր “Գործք Առաքելոց, սովոր ենք յորջործել, այս ասորական գրութեան մէջ յաճախ “Գործք Առաքինութեանց նոցա,, տիտղոսը կը կրէ եւ կամ “Առաքինութիւնք Գործոց նոցա,, Սոյն անուանակոչութիւնք կը գտնուին նաեւ Լաբուրնացի Արգարութղթին եւ այլ ասորի անվաւերականց մէջ: Ս. Գրոց ասորի թարգմանութեան մէջ ափաղոսն է “Գիրքը Պրակաց,, (πράξεις,) զոր նաեւ Լաբուրնա կը գործածէ անգամ” մը (ed. Phil. p. 46, 11 — Հայ՝ էջ 43, 4) “Պրակաք Երկուասան Առաքելոց, գրելով, զոր Հայ թարգմանիչը փոխած է սովորականին: “Սոյնպէս ազատութեամբ վարուած է Հայ թարգմանիչը (կամ թերեւս խմբագիրն) “Պարդապետութեան Առաքելոց, Լ կանոնին մէջ՝ “Գործ+ եւ Խոսու+ աւետարան- չացն քարոզութեան,, թարգմանելով, ինչպէս վերը դրինք. (տես վերը՝ էջ 29, Ծան. 2¹)

տուին իբր մասն Կոր կտակարանի։ Այս երեւոյթն՝
որուն մտադիր եղած է արդէն Գիւրըթոն,՝ զարմա-
ռալի պիտի երեւայ շատերուն, եւ սակայն գրու-
թեանս յատուկ չէ։ Ասորական շատ գրութեանց
մէջ միեւնոյն երեւոյթը կը նշմարենք, եւ կը գըտ-
նենք միեւնոյն յատուկ բացատրութիւնը, որ սո-
վորական եղած են նաեւ մեր նախնեաց՝ ասորական
գրութեանց թարգմանութեամբ։ — օրինակի հա-
մար “Օրէնք” բառն, որ կը նշանակէ Մովսէսի Հըն-
գամատեանը եւ այլ նմաններ։² Երկար ցուցմանց
տեղ բաւական կը համարինք յիշել հոս Լաբուբ-
նայի մէկ կտորն, ուստի այն անվաւեր գրութեան՝
որ ամէնէն աւելի սերտ կապ ունի այս կանոնաց-
մատենին հետ։ Լաբուբնա Ա. Գրոց մասունքը
կ’անջատէ նոյն կերպով, եւ այն՝ ոչ մի այլ շատ
անգամ։ Այսպէս ի միջի այլոց կ’ըսուի հոն թէ Ագ-
դէ ընդունելով Փըլոտ, Բարշմաղայ, Բարսեմի եւ
այլ աշակերտները՝ մասնակից ըրաւ զանոնք պաշ-
տաման, եւ թէ “ընթեռնուին նոքա դէին կոտ-
կարանս եւ զնուրս եւ զՄարգարէս (Հայն “զՄարգա-
րէական գիրս”) եւ զԳործս Աստիւլոց։”³ Լաբու-
բնայի այս տեղոյն վրայ նոյն խորհրդածութիւնն
ըրած է Փիլլիփս գիտնականն,⁴ զոր կանոնացս առ-
թիւ համառօտիւ նշանակած եր արդէն Գիւրըթոն,
ինչպէս քիչ մը վերը յիշեցինք։ Փիլլիփս կը հե-
տեւցընէ որ “Կոր կտակարան”, ասութեամբ միայն
Աւետարանը կը հասկըցուէր։ Այս հետեւութիւնն

¹ Cur. p. 172, l. 14. Հմիտ. նաեւ. p. 157, l. 15:

² Հմիտ. Լաբուբնա էջ 32, և “Հրեայք գիտակք
Օրինացն եւ Մարգարէիցն,։ — Այս էջ 21, 7 “Գրեալ
են ի Գիրս եւ ի Մարգարէս,։ (Հայ թարգմանիչը փոխած
է “ի Գիրս մարգարէիցն,։” — Աշանաւոր է Այս պէս Լաբուբ-
նայի սա խօսքը (ed. Phil. p. 46, 8 = Հայ էջ 43, 1 եւն)։
“Բայց զԳիրս զոր ընթեռնուք յեկեղեցւոջ ժողովրդեանն
առաջի, զԱրտուրոն” (Հոս = “Օրէնք,.”) եւ զՄարգարէս եւ
զԱրտուրոն եւ զթուղթս Պաւղոսի, եւն։

³ G. Phil. p. 35, 9 = Հայ էջ 32, 19:

⁴ G. Phil. p. 23, n. d. Հմիտ. նաեւ. p. 44, n. a.

լիովին կը հաստատուի Աբգարու թղթին “Եսոր
Կտակարան Համաբարեպատք”, (Diatessaron) բացա-
արաւթեամբն՝¹ ուր խօսքն ի հարկէ Տատիանու
Համարաբառին վրայ է: — Ուրիշ գրութիւններէն
օրինակներ բերել աւելորդ կը համարինք: Կարելի
էր օրինակի Համար Զգօնի ճառերէն օրինակաց
շատ մեծ կոյտ մը հաւաքել. (տես մանաւանդ Ճառ
Բ:): Ի հարկէ նաև շատ մ'այս ասորի գրութեամսց
մէջ ալ Ս. Գրաց առվարական բաժանումն կը գրա-
նենք գործածուած, ի մասնաւորի երբ ընդհանուր
է խօսքը:

Բազմաթիւ կանսնացս մէջ անշուշտ կրնան
գանուիլ նաև այնպիսիներ, որոնք քիչ շատ
աեղական գոյն ունենան՝ ըլլալով այն երկրին
այլեւայլ գիպաց ու հանգամանաց արդիւնք, եւ
ասով յայտնապէս մատնանիշ ընեն իրենց հայրե-
նիքն: Այս կողմանէ նշանաւոր են Իլ եւ ԼԱ կա-
նանք ի մասնաւորի, թէեւ այլ կանոնք ալ քիչ
շատ աեղական նկարագիր մ'ունին՝ ինչպէս ԺԶ,
ԺԷ եւն: Աւելորդ չէ ասոնց վրայ քիչ մ'աւելի
մանրամասն խօսիլ:

Կանոն Իլ (Ասոր. ԻԵ) կը հրամայէ որ “Թո-
քառորդ որը ունին զհաւատու եկեղեցւոյ որբոյ եւ
խստովանին զբիստառս, իշխանութիւն լիցի ընդ-
քահանացս է բեմէ կալ:” Այսանդ՝ ուր հայն “ի
բեմէ կալ” կը գրէ, ասորին “առաջի սեղանոյն կալ”
կ'ըսէ: Բայց այս բացատրութեան տարբերութիւնը
նշանակութիւն չունի: “Բեմ” (=յունարէն Յշուա,
որմէ եւ ասորերէն ՄԵ զոր յաճախ գործածուած
կը գտնենք,² —) եկեղեցւոյ գասուն կամ սրբա-

¹ P. Phil. 36, 17 = Հայ’ էջ 33, 27: (Հայն Հոռ
ալ այլազգէ՝ “ի Հնոց կտակարանաց եւ ի Եսրոշ Քրոշ:”)
Տես այս նկատմամբ մեր գրութիւնը. Zur Abgar-Sage,
p. 48.

² Տես Լաբուրնա էջ 39, 25, 44, 31, (ed. Phillips
42, 1. 48, 4.) Զգօն տպ. Ա. Պոլ. 159, 14 եւն (ed. Wright,

բանին այն մասն էր, ուր խորանը կանգնած էր, եւ ուր եկեղեցականք կրնային կենալ։ Արդ ի դասն ու ի բեմն, որ եկեղեցւոյ միւս մասերէն աւելի բարձր կ'ըլլար քանի մ'աստիճաններով, (— այսպէս է մինչեւ ցայսօր ամէն հայ եկեղեցեաց մէջ ալ, —) միայն եկեղեցականք մուտք ունէին, ինչպէս որոշ վճռած կը գանենք Դ դարու վերջերը Ղաւոդիկեայ ժողովոյն կրկին կանոնաց մէջ։ Ասոնց մին (Կան. ԺԹ.) կը կարդադրէ որ միայն եկեղեցականք կարենան մերձենալ սեղանոյն՝ ուստի բեմն ելել,¹ իսկ միւսին մէջ (Կան. ԾԶ) կ'արգելուի քահանայից՝ եպիսկոպոսէն յառաջ մտնել եւ “բեմի” վրայ նըստիլ²։ Մեր կանոնը կը հրամայէ արդ որ քրիստոնեայ թագաւորք մտնել եւ առաջնորդին հետ (— ըստ Մ ձեռագրի, Cur. եւ այլք “ընդ առաջնորդոց Հայն՝ “ընդ քահանայու.» —) կենալ կարենան։

Անշուշտ կանոնս այնպիսի ժամանակ մը դրուած է, երբ եկեղեցականաց մէջ խնդիր կար քրիստոնեայ թագաւորին եկեղեցւոյ մէջ նստելու տեղոյն նկատմամբ։ Այսպիսի խնդիր մը ծագած կ'երեւայ ասորի եկեղեցւոյ մէջ, այնպէս որ Ադդէ

p. 156 etc.) — “Բեմի”, (Յիսա) եւ “դասու”, (χορός) նկատմամբ հմատ. Herm. Adalb. Daniel, Codex liturgicus. (Leipzig 1853) IV p. 197—211.

¹ Hefele, I. 763 “Եկեղեցականաց միայն արժան է մատչել ի սեղան (θυσιαστήριον) եւ լինել հաղորդակից, Հայոն (կանոնագիրը՝ ԶԾԹ) փոխուած է քիչ մը. “Ոչ է մարթ աւելի զոմանս արտաքս քան զկանոնեալ սազմոսողոգան ի բեմ հանել, եւ ի բեմի գրովք սաղմոսել յեկեղեցւով”, Աերջին նախադասութիւնն հայոցն միպն սեպհական է։ Այս մինենոյն կանոնը համառօտուած եղած է նաև այսպէս (կանոնագիրը՝ ՅԺԹ) “Ոչ է պարտ ժողովրդականաց ի սեղանն հաղորդել եւ ոչ արանց ի բեմ եւսնել”։

² Hefele, I. 773 (= Հայ կանոնագիրը՝ ԶԳԽ) “Ոչ է մարթ երիցանց մինչ չեւ եպիսկոպոսին մտանել եւ նըստել ի բեմի (ἐν τῷ βῆματι, Pitra 1503), բայց ընդ (ՑՍԿ և զինեղ) եպիսկոպոսին մտանել արժան է. ապա թէ գժուարուս իցէ եպիսկոպոսն (ՑՍԿ “բայց եթէ հիւանդ իցէ կամ յայլ վայր դնացեալ”), համարձակեալ լիցի երիցանց մտանել նստել”.

այս նկատմամբ յորդոր մը տալ պէտք տեսած է իւր աշակերտաց:¹ Ընդ հակառակն յունական եւ արեւմտեան եկեղեցւոյ ժողովոց եւ այլ կանոնադրութեանց մէջ հնագոյն ժամանակներէն ասոր նման կանոն մը չի գտնուիր, օրինակի համար ոչ Փիմերայի հրատարակած “Յիշատակարանաց” (Monumenta etc.) եւ ոչ Հէֆէլէի Ժողովոց պատմութեան համեմատական մասերուն մէջ: Եւ որովհետեւ գրութեանս ասորւոյ մը գործքն ըլլալը ինդրական չէ, կ'երեւայ մեզի որ կանոնիս բովանդակութիւնն ասորի եկեղեցւոյ մէջ շատ հին ժամանակներէն մնացած սովորութիւն մըն է, այն ժամանակէն անշուշտ՝ երբ յեգեսսա քրիստոնեայ թագաւոր մը կը նստէր, (Արգար Բ.) եւ քանի որ դեռ այն թագաւորութիւնը չէր կործանած. (215—6 Յ. Ք.²) Այսպէսսվ կանոնս ամենահիներէն մին է, եւ ի հարկէ գրութեանս նախնական խմբազրութեան մասերէն՝ գունէ ըստ էական մասանց, եւ իրեն ծագման վայրն եղած կ'ըլլայ Ուռհա:

Թերեւս ոչ նուազ հին, բայց ի մասնաւորի ասորի եւ հայ եկեղեցեաց համար մեծ նշանակութիւնունի կանոնն ԱՅ: Ըստ այսմ կանոնի՝ “Հաց պատարագին յորում աւուր եփեսի ի նմին աւուր ելցէ սեղանն,” (Աս. յաւ. “եւ մի յետ աւուրց, որ չէ օրէն.”) կամ համառօտ ըսելով՝ պատարագի հացին “ջերմ” մատուցուելու հրաման կը տրուի: Թերեւս սխալած չենք ըլլար՝ եթէ ըսենք որ կանոնս անձուկ մտօք արեւելեան է, գոնէ արեւելեան եկեղեցեաց մէջ միշտ ճոխութիւն ունեցած: Յունական եւ արեւմտեան կանոնաց մէջ հնագոյն ժամանակներէն ասոր նման կանոն մը չի գտնուիր, որ-

¹ Phillips, p. 45, 22 (= Հայ. 42, 27) “Բայց զիշխանս եւ զդատաւորս՝ որք մերձենան ի հաւասս այս, սիրեսջիք զնոսա առանց ակնառութեան” եւն:

² Հմին. Tixeront, Les origines de l'église d'Edesse. p. 9—10.

շափ մեզ ծանօթ է: Յունական Առաքելական կանոնաց չորրորդն, որ այս նիւթոյ վրայ է, յետնագոյն է ժամանակաւ եւ բոլորովին այլազգ, վասն զի կը հրամայէ անո՞ արմտեաց հասկ եւ խաղող մատուցանել առ սեղանն, եւ ձեթ ի սուրբ աշտանակն եւ խունկ ի ժամ պատարագին: ¹ Այս կանոնիս մեջ նմանութիւն մը կրնանք միայն այսչափ դանել որ անո՞ արմտիք կը հրամայէ նուիրել. բայց ասորական կանոնո բոլորովին ուրիշ բան կը պատուիրէ՝ հացը նորեփ կամ “Ճերմ” հանել ի սեղան:

Աւելորդ է յիշել ասորի եւ հայ այն բազմաթիւ կանոնագրութիւնքն, որ ըստ այսմ կանոնիս վարուիլ կը հրամայէն: Այսպէս են՝ օրինակի համար՝ Դիսնիսեայ Բար-Ալիբիի² եւ Յովհաննու Բար-Աբգարու կանոնները,³ որ նմանողութիւն են ասորի կանոնիս, ինչպէս նաեւ ի Հայոց՝ կանոն Զ “Թագելին կանոններուն եւ կանոն է” Մակարայ,, եւն,⁴ զորոնք յիշել աւելորդ կը համարինք: Յետոյ ժամանակաւ այն հարցման թէ որչափ կրնայ պահուիլ նուիրագործեալ պատարագիքն, աւելի մեղմ վճիռ սկսուած է տրուիլ: Օրինակի համար “Յովհաննու Սիւնակեցին անուամբ կանոն մը կը ներէ որ մեկ շաբաթ պահուի”⁵ Նման որոշում կ’ընէ նաեւ Տիմոթէոս Աղեքսանդրացի:⁶

Ծառ հին է այս կանոնը ասորի եկեղեցւոյ մեջ, վասն զի արդէն Զգօն՝ եթէ ոչ այս կանոնս բառ առ բառ, դոնէ իւր նախնականը ճանչցած կ’երեւայ: Զգօն ՓԲ (Ալասն Զատկացը) ճառին

¹ Hefele, I 801: Հայ կանոնագիրը՝ Ակ: Յունական եկեղեցւոյ այս մասին նկատմամբ ունեցած սովորութիւնքն առև Daniel, Cod. lit. IV, p. 383—391:

² Տես Ass. Bibl. Or. II, p. 183.

³ Bibl. Or. III, p. 243, առև նաեւ էջ 305:

⁴ Հմատ. կանոնագիրը՝ ՃիԵ եւ Նկի:

⁵ Տես կանոնագիրը՝ ՄՃԾԶ:

⁶ Pitra, I 641:

մէջ։ մանրամասն կը խօսի Հրեից զատկական գառին
եւ բաղարջին վրայ, եւ կը համեմատէ անոնց հետ
քրիստոնէական պատարագը, եւ յիշելով Ա. Գրոց
մէկ խօսքը (Ելք, ԺԲ, 6 “մի ուտել հում եւ ոչ
եփեալ ջրով. ո” կը յաւելու. “Այս յայտ է եւ
մեկնակ. զի պատարագէն՝ որ մատչի յեկեղեցւոջ
Աստուծոյ, ի կրակի խօրովեն զնա, եւ ոչ եփեն եւ
ոչ հում մատչի ի վերայ սեղանոյն։” Հոս յայտնի
է նաեւ այն՝ որ “անխմոր, հաց կը հասկրնայ Զգօն,
եւ այս կը հասկրցուի նաեւ ասորի կանոնէս։ Յայտնի
է որ Ասորիք ալ Հայոց պէս ի սկզբան “անխմոր, հացով կը պատարագէին։”

Քիչ շատ տեղական հանգամանաց ծնունդ
կ'երեւան նաեւ ԺԶ եւ ԺԷ (Ասոր. ԺԵ եւ ԺԶ)
կանոնները։ Առաջինը կը պատուիրէ որ “եթէ ոք
սիրէ զՀրեայս” (— Հայը կը յաւելու “եւ հազորդի
ընդ նոսա, ” որ իմաստն որոշ կը մեկնէ, —) Յու-
դայի եւ հեթանոսաց նման համարուի եւ “մի
մացէ յեկեղեցի եւ մի պաշտեսցէ, ” (— Հայն չունի
այս վերջինը, որ կարեւոր կէտ մըն է, —) եւ թէ
եթէ հաւատացելոց մէջ կը բնակի այնպիսին, մեր-
ժուի։ Քայլ մ'աւելի յառաջ կ'երթայ ԺԷ կամ
հեթանոս մը քրիստոնեայ ըլլալէն ետքն՝ թո-
ղու եւ “երթիցէ յեւ բնունինն, ” (— Ասորին՝
“ի կողմն, յորում էր զառաջինն, ” —) եւ դարձեալ
դառնայ եւ դայ քրիստոնէից, այլ եւս չընդունուի,
եւ համարուի թէ ըլլայ “ի նմին կարգի՝ ուր եր
զառաջինն, ” Երկու կանոնքս ալ ուրեմն ուղղուած
են՝ բաց ի Հեթանոսներէն՝ ի մասնաւորի Հրեից
դէմ, եւ բաւական խիստ որոշումներ կը բովանդա-
կեն՝ մանաւանդ կանոն ԺԷ։ Եկեղեցական այլ կա-
նոնագրութեանց մէջ այօշափ խիստ կարգադրու-

¹ Ճառ. ԺԲ (Հայ՝ Ժ.Պ) § 6. (ed. Wright, p. 225
= առ. Կ. Պոլ. էջ 261.)

թիւններ սովորական չեն: Պաւոդիկեայ ժողովքն օրինակի համար՝ միայն արգիլած էր որ Հրէիցմէ ընծայ չառնուն եւ անոնց հետ ի միասին չտօնենք քրիստոնեայք տօները, ինչպէս նաեւ որ բաղարջ շառնուն Հրէիցմէ:¹ Յունական առաքելական կանոնք կը հրամայեն որ եթէ մէկը Հրէից կամ Հեթանոսաց երկիւղին պատճառաւ ուրանայ Քրիստոսի անունը, բանագրուի. իսկ եթէ կղերական ըլլալն ուրանայ՝ մերժուի պաշտօնէն, “բայց եթէ ապաշխարիցէ, ընկալի իբրեւ զժողովքական”², — որ Ժէ կանոնէն շատ մեղմ է, ինչպէս նաեւ նոյն կանոնաց մէկ ուրիշն, որ Հրէից ժողովքանոցն (synagogue) կամ Հեթանոսաց մեհեանն աղօթելու համար մոնողը կը նզովէ:³

Ասնք՝ ինչպէս կը տեսնուի՝ շատ մեղմ են մեր գրութեան Ժէ կանոնէն, որ հրէութենէ կրկին անգամ գարձողը չընդունիլ կը հրամայէ՝ կրնանք ըսել Ճիշդ հակառակ Նիկիոյ Ժ.Գ. կանոնին,⁴ որ հնոց ոմանց խստութիւնն՝ ըստ որում այսպիսեաց եւ ոչ մահուան վայրկենին Ա. Հաղորդութիւն կը տրուէր, վերցուց: Միայն սպանիական եկեղեցւոյ մէջ այս առորականաց նման խիստ կանոններ կային: Ելուիրայի ժողովըն կանոնք այս կողմանէ նմանութիւն մ'ունին ասորականացս հետ: Այնտեղ կը զրկուի Ա. Հաղորդութենէն այն քրիստոնեայն՝ որ Հրէի մը սեղանակից ըլլայ կամ անոր հետ կերակրոյ նստի⁵ (Կան. Շ.): Ճիշդ Ժէ կանոնին պէս կը գտնենք հսն⁶ ալ որ՝ եթէ քրիստոնեայ մը մեհեան մոնէ եւ զոհէ, “Եւ ո՞ւ ի մահուան” ընդու-

¹ Կան. Լէ եւ Լ. Hefele, I 770 (= Կանոնագիրք՝ ԶՀԱ եւ ԶՀԲ:)

² Կան. Խ. Hefele, I 819 (= Հայ կանոնագիրք՝ Ա.Ա.:

³ Կան. Խ. Hefele, I 820 (= Կանոնագիրք՝ Ղ.Գ.:

⁴ Hefele, I 417 (= Հայ կանոնագիրք՝ Մ.Ժ.Բ.:

⁵ Hefele, I 178:

⁶ Hefele, I 155, 162, 164:

նիլ կը հրամայուի ի “Հազորդութիւն..” (— զոր պէտք չէ արձակման մտօք առնուլ, ինչպէս կ'առնուն այլեւայլ մեկնիչք. եւ յայտնի կը տեսնուի այս նաեւ Իբ կանոնէն: —) Աերջապէս նոյն ժողովոյ ժօ կանոնն արդիլեց Հրեից հետ ամուսնանալն: Գիտնականք կը մեկնեն սպանիական եկեղեցւոյ միւս եկեղեցիներէն աւելի գործադրած այս խրստութիւնն այն հանգամանքովն, որ Սպանիոյ մէջ Հրեայք այն ժամանակ շատ մեծ ազդեցութիւն ունէին՝ ի վեաս քրիստոնէութեան:¹ Անշուշտ միւնդին պատճառէ յառաջ եկած են նաեւ ասորականքս: Ճիշդ գրութեանս յօրինման միջոցներն՝ այսինքն Գրարուն կէսերը՝ շատ մեծ էր Հրեից ազդեցութիւնն ասորի քրիստոնէից դէմ: Զգօն կարծես իւր ճառերուն մէջ ուրիշ ամենեւին նպատակ չունի, բայց եթէ Հրեից դէմ մաքառիլ՝ մասնաւնդ վերջին (Ժ—ԻԲ) ճառերուն մէջ: Ծաղհոյ Ք. ի կատաղի հալածանաց ժամանակ Հրեայք հանգիստ էին, եւ այս պատճառաւ կ'արհամարհէին քրիստոնեայքն (Ժ—ԻԲ) ճառերուն մէջ: Այս Ք. ի կատաղի հալածանաց ժամանակ Հրեայք հանգիստ էին, եւ այս պատճառաւ կ'արհամարհէին քրիստոնեայքն (Ժ—ԻԲ) ճառերուն մէջ: Այս երկարատեւ հալածանաց ժամանակ Հրեայք վարուեին քրիստոնեայ Պարսից, ինչպէս կը պատմեն ասորի վկայագիրը, օրինակի համար Մարութաս՝ Ծմաւոնի վկայաբանութեան մէջ, ուր կը գրէ.² “Եւ Հրեայք եւս Ռշնամիւ՝ որպէս սունդու էին՝ սկսան շարախօսել զԾմաւոնէ եւ զամենայն քրիստոնէից. +անդ սովոր էին յայսպիսում ժամանակի գտանել շարախօսք, սկսան ամբաստան լինել

¹ Հմման. Ա. է. I 178 եւն:

² Հմման. ի մասնաւորի ճառ ԻԱ Զգօնի. (G. Bert, Aphr. p. 329 ff.) Զգօն՝ Հրեից դէմ այնչափ մաքառելով հանգերձ՝ հրեական գիտնոց ազդեցութեան շատ ենթակայ եղած է՝ բազմաթիւ բարբինական աւանդութիւնն իւր գրոց մէջ առնելով, ինչպէս դիտած են արդէն գիտնականք (Հմման. F. Sasse, Aphr. p. 11. G. Bert, Aphr. p. XIII etc.)

³ “Ի վկայս Արեւելից ի գիրս՝ Առէրք Հոյի տիտանի, Հար. ի (Ա ենետ. 1854) էջ 23—24:

եւ ասել. Յօրժամ դու, արքայ, հրովարտակս եւ պատգամն մեծաւ շքով եւ պատրաստութեամբ առաքես կայսեր, առ ոչինչ համարի, իսկ Շմաւոն եթէ դոյզն բանս առնե՛ ի թղթի եւ առաքե՛, յոտն յառնե՛ եւն. եւն: Հրեայք այնչափ եւս համարձակած էին քրիստոնէից գէմ այս միջոցին, որչափ որ Շապուհ — որուն կինը շատ հրեասէր կ'ըսուի, — անոնց կողմն կը բռնէր, եւ որչափ որ զարթած էր անոնց մէջ Երուսաղէմի նորէն շինուելու գաղափարը, ինչպէս յայտնի է անկէ որ ասոր գէմ գրել ստիպուած էր Զգօն յատկապէս,¹ եւ ինչպէս կը պատմէ նաեւ նոյն Մարութաս թէ ։ Ել ընդ կառափն նոցա շարախօսութիւնն բազում հազարօքն՝ որ անկան յանկարծակի ի սուր՝ ի ժամանակի իրեւ գնացեալ Երեային ի նամնաւ շնորհոյն Երուսաղէմի՝ ըստ բանից առն միոյ, որ խաբեաց զնոսա: Այս ամէն պարագայից մէջ յայտնի է որ Հրեիցմէ վտանգ մը կը տեսնէին քրիստոնեայ առաջնորդք, եւ ասով կը մեկնուի թէ ինչո՞ւ այս կանոնք գրուած են, եւ թէ ինչո՞ւ այնչափ խիստ է ի մասնաւորի Փէ կանոնը: Ասով գտած կ'ըլլանք միանգամայն՝ որ կանոնքս ծնունդ են Շապհոյ հալածանաց (340ին) ժամանակին, եւ թէ տեղական կամ՝ ինչպէս կրնանք ըսել այժմ՝ ասորական նկարագիր ունին:

Գրութեանս ասորական նկարագիրը յերեւան կ'ելէ վերջապէս բազմաթիւ բնիկ ասորական ասութիւններով, որոնցմէ շատերը մտած են նաեւ հայերէն թարգմանութեան մէջ: Հայերէն թարգմանութեան այս ասորական հետքերուն վրայ յետոյ պիտի խօսինք: Հոս կը յիշենք միայն քանի մը շատ գործածուած բացատրութիւններն, որոնց բուն իմաստը թերեւս շատերուն ծանօթ չըլլայ:

¹ Զգօնի ժը (Աս. ժթ) ճառն ուրիշ բան չէ, բայց եթէ ։ Յանդիմանութիւն ընդդէմ Հրեից, զի ասեն թէ կայ մեզ ժողովել:,,

Բացի “գէտ”¹ բառին առած եկեղեցական նշանակութենէն (— որ առնուած է ի Ա. Գրոց, Եզեկիէլ ԼԳ, 7. —) շատ սովորական է գրութեանս մէջ “առաջնորդ եւ հրամանատար” ասութիւնն, որ ճշգրիտ թարգմանութիւնն է ասորերէնին։ Այս ասութիւնն ոչ թէ անօրոշ բացատրութիւն մըն է, այլ արդէն հաստատուն իմաստ մ’ունի եւ կը նշանակէ պարզապէս “եպիսկոպոս”,² թէ եւ այս վերջին յունական բառս ալ ինչպէս մենք՝ նոյնպէս նաև Ասորիք կը գործածեն՝ օրինակի համար Ծարբիլի վկայաբանութեան մէջ։ Այս բնիկ ասորական բացատրութիւնը շատ յաճախ է իմասնաւորի այն կորդ մը գրութեանց մէջ, որ “Վարդապետութեան Առաքելոց”, հետ կապ մ’ունին, օրինակի համար Լաբուբնայի Արգարու թղթին մէջ. թէ եւ կը գործածեն զայն նաև այլ գրութիւնը, ինչպէս են բարսամիայի վկայաբանութիւնն, Վարդապետութիւն Սիմոնի կեփայի, եւն։³ Հայ թարգմանիչք սովորաբար հաւատարմութեամբ կը պահեն այս “առաջնորդ եւ հրամանատար” բացատրութիւնն.

¹ Հմմոն. Կանոն Զ. “կաթուղիկոսն ուն եւ գլուխ եւ աւրենսդիր լիցի ժողովրդեան”, եւ սցլուր : “Ուն այս տեղերը թարգմանութիւն է ասորերէն նոյն իմաստով բառնի, եւ ասկայն հետեւողութիւն է Եզեկիէլի խօսքին (ԼԳ. 7) : Եւ դու որդի մարդոց, ուն եւու գքեզ տանդ իսրայէլի եւ սցլուր, ինչպէս ԼԳ. 6:

² Եւ այս նշանակութեամբ կը գանենք նշանակուած արդէն Payne Smithի ասորական բառագրոց մէջ. տես Thesaurus Syr. I ի կարգին։

³ Տես բացի մեր գրութենէն՝ Լաբուբնա, էջ 13, 6 “ԱՅՆ Յակովոս որ էր մեր առաջնորդ եւ հրամանատար յեկեղեցւոցնի, — իջ 46, 13 “Ազէ . . եղեւ առաջնորդ եւ հրամանատար եւ ժառանգաւոր աթոռոյն . . . : ”, Վարդապետութիւն կեփայի (Cureton, p. 40, 10) կը գրէ կեփայի համար թէ “պաշտեաց անդ ի պաշտաման առաջնորդի եւ հրամանատարի զին ամս”, — Վկայութիւն Բարսամիայի (Cureton, p. 65, 8) “Դու Պարսամիա որ եղեր առաջնորդ եւ հրամանատար ժողովրդեան քրիստոնէից”, եւն. եւն, զորոնք յիշեն աւելորդ է: Միայն յիշենք որ Ծարբիլի վկայաբանութեան մէջ կը գրուի (Cureton, p. 41, 27.) “Ծարբիլ էր կը կը եւ հրամանատար ամենայն քրմաց”,

բայց երբեմն ալ ուղղակի այս բացատրութեան բուն իմաստը դնել նախամեծար կը համարին, ինչպէս ըրած է օրինակի աղագաւ Լաբուբնայի թարգմանիչը՝ մէկ երկու տեղ պարզապէս “եպիսկոպոս” թարգմանելով։ Օրինակի համար Լաբուբնա կը պատմէ՛ թէ երբ Աղքէ մեռնելու վրայ էր՝ զԱղքէ առաջնորդ եւ հրամանատար ըրաւ իրեն տեղը։ Հայ թարգմանիչն այս տեղն գրեր է պարզապէս “եւ կարգեաց . . ի կարգ Եպիսկոպոսնեան յիւրում տեղովծո՞ց” Քիչ մ'ետքն ալ ուր ասորին կ'ըսէ² Աղքէի նկատմամբ թէ “Եւ նա Յեռամբն (այսինքն՝ ձեռնադրութեամբն) զոր ընկալաւ ի նմանէ (յԱղքէէ), կացոյց քահանայս եւ առաջնորդս յամենայն երկրիս Միջագետաց։” Հայն այս տեղը բոլորովին այլափոխած եւ գրած է “Եւ անտի (յՈւհայէ) ընդունին Կյետադրութեան Եպիսկոպոսնեան ամենայն արեւելք։”

Աերջին կոչմանս մէջ մտագրութիւն գրաւած պիտի ըլլայ. “Յեռամբն զոր ընկալաւ բացատրութիւնն, որ համառօտութիւն մըն է “Յեռան առաջնորդնեան բնիկ ասորական բացատրութեան։ Ասորի գրութեանց այս շատ սովորական բացատրութիւնն այն իմաստն ունի, զոր սովոր ենք բացատրել “ձեռնադրութիւն” բառով։” որ է թարգմանութիւն յունական չειρօտոνիա բառին, եւ զոր նաեւ Ասորիք այլ գրութեանց մէջ “գրութիւն ձեռաց” ասութեամբ կը յայտնեն։ Սոյն բացատրութիւնը կը գտնենք գործածուած նաեւ Լաբուբնայի, Աեփայի վարդապետութեան, Զգօնի, Եփրեմի եւ այլց քով։³ Ուրիշները “ձեռն” բառին տեղ “աջ” բառը կը գործածեն. եւ ասոնց կարգէն է նաեւ “Ապ-

¹ G. Phil. p. 40, 18 — Հայ՝ էջ 38, 14: Տես Zur Abgar-Sage, p. 46, n. 2.

² G. Phil. p. 50, 1 — Հայ՝ էջ 47, 4:

³ Տես G. Phil. p. 1, 7, 49, 21, 52, 12. Cureton, p. 40, 30 եւն եւն :

գապետութիւն Առաքելոց, որ կը գրէ առաքելոց
նկատմամբ թէ “Ընկալան զաջ +ահանայութեանն
իրեւ զՄովսէս եւ զԱհարոնն :” Ասորերէնի մէջ
կը գործածուին նաեւ “աջ երիցութեան,” “աջ
սարկաւագութեան,” բացատրութիւնը : Հայ
թարգմանիչք խորթ համարած են “ձեռն քահա-
նայութեան,” եւն ասորական բացատրութիւնն,
այնպէս որ թէ “Վարդապետութեան Առաքելոց”
եւ թէ Լաբուբնայի թարգմանիչը միշտ փոխած
ու “Յերանադրութեան” քահանայութեան՝ թարգ-
մանած է, թէեւ հաւատարմութեամբ պահած է
“աջ քահանայութեան” ասութիւնը :

Բաւական կը համարինք գրութեանս ասո-
րական նկարագրին նկատմամբ ցայս վայր ըսուածն,
մանաւանդ որ յընթացս գրութեանս յաճախ ա-
ռիթ պիտի ունենանք ուրիշ նման կէտերու ալ-
մուադիր ընել տալ: Այժմ անցնինք ուրիշ կարեւոր
ինգրոյ մը, որ է գրութեանս երբ յօրինուած
ըլլալը:

Յ.

“Վ արդապետութիւն Առաքելոց, գրու-
թեան հեղինակին վրայ կրցանք ցայժմ գտնել
որ Ասորի մատենագիր մըն է եւ այն՝ Արեւմտեան
Ասորիներէն: Քիշ շատ նշմարեցինք նաեւ թէ երբ
գրուած կրնայ ըլլալ գրութիւնս, երբ կը խօսէինք
Համաբարբառին եւ Ժ եւ Ժ կանոնաց վրայ: Այժմ
պիտի ջանանք ընդարձակօրէն քննել թէ երբ կ'ա-
պրէր սոյն անձն կամ ճիշդ եւս որ ժամանակէն է
իւր գրութիւնը: Վերն անցողակի տեսանք որ Դ
դարու վերջերէն պէտք է որ ըլլայ գրութիւնը: Սոյն
եզրակացութիւնը պիտի հաստատեն յաջորդ դի-
տողութիւնք:

Այս կարգի գրութեան մէջ, ուր բաց ի պատ-
մական նկարագիր ունեցող կտորներէն՝ կայ նաեւ
եկեղեցական կանոնաց հաւաքածոյ մը, դժուար

եւ դրեթէ անկարելի է գրութեան ժամանակին բոլոր հետքերը ծածկել եւ անհետ ընել։ Եկեղեցական բարեկարգութեան պատմութեան տեղեակ աչք մը շատ անդամ կրնայ որոշ զանազանել թէ այս ինչ կանոնն երբ կրնայ ծագած ըլլալ, այն ինչ կանոնն որ դարու մէջ միայն կրնայ գրուած ըլլալ, եւ շատ անդամ նաեւ թէ ինչ աղքիւրէ յառաջ եկած են անօնք։ Աւան զի եկեղեցական բարեկարգութիւնն ոչ թէ առաջին վայրկենէն արդէն լիովին կատարեալ հաստատուած է, այլ հետղիւրէ զարգանալ՝ ունեցած է իրեն որոշ պատմութիւնը։

Գալով մեր ^{“Ալարդապետութիւն Առաքելոց ո գրութեան”} գժուար չէ տեսնել որ անկարելի է ընդունիլ թէ այս բոլոր կանոնները միեւնոյն ժամանակի ծնունդ ըլլան։ այնպէս որ՝ որոշ կը տեսնուի շատ մը կանոնաց մէջ եկեղեցական բարեկարգութեան տարբերութիւնն եւ տարբեր ժամանակներու գրոշմը, թէեւ ասորի զրիչ մայս ամենն հաւաքած, փոփոխած եւ դրած է քովեքով։ Շատ խոր հնութեան կնիք կրող կանոնաց քով կը դանենք շատ նոր ժամանակի կարգադրաւթիւններ, որմէ կը հետեւի ի հարկէ որ մեր առջեւն ունեցած գրութիւնն նորագոյն խմբագրութիւն մըն է։

Շատ մեծ հնութեան նշան կը կրէ օրինակի համար գրութեանս սկիզբը, ուր կը ըստուի թէ Քրիստոսի Տեառն մերոյ “Համբարձուածն” կատարուեցաւ Յունաց իշխանութեան 339 աարին՝ Մարգաց ամսոյ շորրորդ օրը, “յաւուր միաշաբաթոջ՝ որ է կապուածն պիտուակուուէից։” Ըստ այսմ Համբարձման օրը նոյն է Հոգեգալստեան օրուան հետ, մինչ այժմ տասն օրուան անջրապետ կայ այս երկու տօներուն մէջ։ Գիւրըթոնն կը ջանայ մեկնել այս կտորն՝ ընդունելով որ հեղինակն հս տեղ շփու-

¹ Cureton, p. 168, l. 12 :

թած ըլլալու է երկու տօները։ Սակայն այստեղ տօներու պատահական շփոթութիւն մ'եղած չէ, ինչպէս յայտնի կը վկայէ Կանոն Ժ. (Ասոր. Թ.) Այս վերջին կանոնս կը հրամայէ՝ ըստ թարգմանութեան մեր ասորաբան հայ թարգմանչին՝ “Զինի պասեքին կատարեցեն Ծ առ յետ յարութեան նորա, եւ արասցին տաւն յիշատակի վերացման (= Համբարձման) նորա առ Հայր յերկինս փառաւորեալ։” Այստեղ ուրեմն բոլորովին բացայայտ կը հրամայուի Յարութեան յիսուն օր եռլին, ուստի Հոգեղալստեան օրը՝ Համբարձման տօնը կատարել։

Յայտնի է ուրեմն որ կանոնս այն կանուխ ժամանակէն է՝ երբ Համբարձման եւ Ա. Հոգոյն գալստեան տօները գեռ չէին զատուած, այլ կը տօնուէին ի միասին՝ “ի լուսականուականութից”, այսինքն՝ յիսներորդ օրը Զատկէն ետքը։ “Պենտակոսատէ” (πεντηγχοστή) յունական ընդհանուր անուամբ կը նշանակուէր Զատկէն մինչեւ Հոգեդալուստ եղած ամբողջ միջոցը. այսպէս Ա. Բարսեղ “սրբոյն Պենտակոսատէի եօթն շաբաթք”, կը հաշուէ, եւ Անտիոքայ 341ի ժողովքը կը հրամայէ որ տարեկան ժողովքն աւարտի “ի շորորդ շաբաթու Պենտակոսատէի”։¹ Արդ այս միջոցին բուն վերջին օրը՝ յիսներորդն ի Զատկէ՝ էր ի հարկէ “լուսականուակոսատէից”, եւ տօն էր յիշատակի գալստեան Ա. Հոգոյն, սակայն միեւնոյն ժամանակ նաեւ յիշատակ էր Համբարձման՝ հնագոյն ժամանակիները։ Յետոյ ժամանակաւ բաժնուեցան երկու տօները, եւ Համբարձման տօնը գրուեցաւ Զատկէն 40 օր վերջը։ Բայց այս բաժանումն արելեան եկեղեցեաց մէջ շատ ուշ եղաւ, ուստիւ եւ այն ժամանակ՝ որ կանոնս գրուած է առաջին

¹ Տես այս մասին՝ Hefele, Conciliengeschichte, 1873. I, p. 430, 519.

խմբագրին ձեռօք՝ դեռ չեր եղած բաժանումն։
Ընդհակառակն Արեւմուտք աւելի կանուխ եղած
էր այս բաժանումն, ըստ Հերկէնրէօթէրի արդէն
Գ. դարուն, այնպէս որ Ս. Աւգոստինոս Համբարձ-
ման տօնը կը յիշե իրեւ հնագոյններէն մին։¹
Մանաւանդ թէ մտած էր Արեւմուտք զեղծումն
ալ՝ Պենտակոստէից օրերը Զատկէն 40 օր վերջը
Համբարձան տօնին հետ փակել, այնպէս որ Ելուի-
րայի ՅՈՅԻՆ գումարուած ժողովքն իրեն ԽԳ կա-
նոնը դրած է այս զեղծման դէմ։² — Համբարձան
տօնը բաժնուած կը յիշեն “Աահմանագրութիւնք
Առաքելոց, եւ “Յաղագոս Խորհրդական Պաշտաման”
անվաւերական գրութիւնքն,³ որոնք սակայն Դ
դարու վերջերն առած են իրենց այժմու ձեւն։ Կաեւ
մեր գրութեան Փ կանոնն այլափոխուած եւ ըստ
յետնագոյն սովորութեան փոխուած է ասորերէն
Լ եւ Մ ձեռագրաց ընթերցուածոյն մէջ. սակայն
ուղղագոյն ընթերցուածը պահած են Կա. ձեռա-
գիրն, ինչպէս նաեւ Հայերէն ձեռագիրն, որ այն-
չափ աւելի արժէք ունի, — որով եւ այս ընթեր-
ցուածին վաւերականութիւնը տարակուսի տակ չի
կրնար իյնալ, — որչափ որ կանոնիս բովան-
դակութիւնը թարգմանչին ժամանակին սովորու-
թեանց Համեմատ չեր, եւ անոր Համար ալ ԺԱ
կանոն մաւելցուած կը գտնենք Հայերէնին մէջ։

Այս եւ այլ ստուգիւ հին կանոնաց քով
կան շատ մը նորագոյններ, որոնք՝ գոնէ իրենց
այժմու ձեւին մէջ՝ հին չեն կրնար ըլլալ, օրինակի
Համար կանոն Զ (Ասոր. Ե) եւ կանոն Ի (Ասոր.
ԻԵ): Առաջինը կը հրամայէ որ եկեղեցւոյ մէջ ըլ-
լան “Երիցունք եւ սարկաւագունք... եւ իւս-սուր-

¹ Augustinus, epist. 118 ed. Jan. c. 1. *տես* Alzog Kirchengeschichte. 9. Aufl. p. 248. Hergenröther Kirchengeschichte. I, p. 187 եւն։

² Hefele, I 174.

³ *Տես* Pitra, Monumenta, I 68 եւ 290.

իսուսիոց: Այստեղ ասորի բնագիրը մինչեւ անգամ յունական նուօծական նուօծական նուօծական (կիսասարկաւագ) բառը գործածածած է, որ ասորի գրականութեան հնագոյն գործաց մէջ՝ որչափ ինձի ծանօթ է, ամենեւին չի գտնուիր: ¹ Նոյն իսկ այս բառը կը ցուցին որ կանոնս իւր այժմու ձեւով շատ ուշ ժամանակ միայն կրնայ գրուած ըլլալ, եւ շատ աւելի ուշ քան իրեն հետ սերտ կազ ունեցող ուրիշ անվաներական մը՝ Աբդարու թուղթն, որ իւր այժմու ձեւն Գդարու վերջին կեսին մէջ առած է: ² Այս վերջին ասորական գործքը գեռ եւս չի գիտեր “կիսասարկաւագ”, աստիճանն, այլ քահանայից եւ սարկաւագաց ետեւ դիտէ միայն “ընթերցողաց” աստիճանն, ինչպէս կը տեսնենք ի միջի այլոց սախոսքին մէջ, ուր կ’ըստուի թէ Ադդէ թէ Ռւահայի եւ թէ շրջակայ գիւղերու մէջ եկեղեցիներ կը շենէր, եւ կը հաստատէր անոնց համար “երիցունս եւ սարկաւագսւնս եւ չըակարգու: ” ³ (= ձնաշնատունական գաղափար ունենալու համար պէտք է յիշել որ հնագոյն ժամանակները նաեւ յունական կանոնաց մէջ նուօծական (կիսասարկաւագ) բառը շատ քիչ կը գտնուի գործածուած: Հնագոյն յունական կանոնական գրութեանց մէջ սովորաբար կը գործածուի նուօծական (սուստատուն) ասութիւնն, որով կը նշանակուին եկեղեցական փոքրաստիճանաւորք ընդհանրապէս, եւ անձուկ մոօք նաեւ կիսասարկաւագունք ի միասին առեալ: Այսպէս կը

¹ ζεῖστον. Կաեւ. Payne Smith, Thes. Syr. I p. 995:

² Թիքոսրոն կը դնէ իրը 370—390 Յ. Ք. սարիները (Tixeront, les origines etc. p. 128ff.)

³ G. Phil. p. 40, 13 = ζωγ' էջ 38, 6:

խօսի օրինակի աղագաւ Աէոկեսարիոյ իբր 314—325 թ. Ք. գումարեալ ժողովոյն ժ կանոնը.¹ այսպէս կը խօսին Պաւոդիկեայ (գումարեալ 343—381 թ. Ք.) ԻԱ, ԻԲ եւ ԻԳ կանոնները,² եւ այլն: Աւելի հնագոյն եկեղեցական զրիչք նաեւ սարկաւագներն “սպասաւոր” անուան ներքեւ կ’առնուն, օրինակի համար Արքեղայոս՝ որ “սպասաւոր”, երիցունք եւ եպիսկոպոսունք,³ միայն կը յիշէ:⁴ Կանոնական գրութեանց մէջ, զորոնք ամփոփած է Փիթրա ծիրանաւորն իւր արքէն յիշուած գործոյն մէջ, իբր Դ գարու վերջերը կը գտնենք նուօծականութիւնը, ինչպէս են յունական “Առաքելական կանոննք”, “Առաքելական Սահմանադրութիւնք”,⁵ եւ “Յաղագս Խորհրդական Պաշտաման”, գրութիւնք, բաց աստի նաեւ Տիմոթէի Աղեքսանդրացւոյ “կանոնական պատասխանի”⁶ եւ այլ գրութիւնք:⁷

Գրեթէ նցնչափ նոր է նաեւ կանոն Ի (Ասոր, ԻԳ): Այն նշանաւոր կանոնը հետեւեալն է՝ ըստ ասորի բնագրին, (— վասն զի հայերէնն անձանաշելի ըլլալու չափ փոխուած է խմբագրողէն, թէեւ թարգմանիչը հաւատարմութեամբ թարգմանած էր, ինչպէս պիտի տեսնենք, —) “Կարգեցին գարձեալ առաքեալք եթէ եղիցին հրամանագործութեանց որի գեօլու են, եւ երեւեսցի գլուխ

¹ Hefele, I 248:

² Hefele, I 764—66 եւն:

³ Արքեղայոս, միջում ընդ Մանեայ, ԾԱ. (ան Caillau, Collectio SS. Eccl. Patrum. XV, p. 224 եւ 592:)

⁴ Pitra, Monumenta, I 57, 58, 62, 399, 640. Hefele, I 814:

⁵ Հայոց Hergenrötherի (Kircheng. III, Per. I. § 190) Արեւմաից մէջ Կիսրիանոս յաճախ կը գործածէ hypodiaconus բացատրութիւնը: Կրնայ թերեւս քննուիլ թէ արդեօք Կիսրիանու վաւերական գրութեանց մէջ կը գործածուի այս բառը:

ամենեցուն, զի ի ձեռն նորա խնդրեսցին ամենեւ-
քեան, քանզի եւ Սամուել այսպէս չը վէր տեղէ է
տեղովէ եւ հրաման տայր : Որչափ կ'երեւայ կա-
նոնիս նախնականը գիւղական եպիսկոպոսաց կամ
“քորեպիսկոպոսաց” (շարօւթօնութեան) վրայ կը իսո-
սէր: Ինչպէս յայտնի է՝ հնագոյն ժամանակները
նաեւ գիւղերու մէջ կային եպիսկոպոսներ, որոնց
նկատմամբ եկեղեցական կանոնաց մէջ յաճախ յի-
շատակութիւն կ'ըլլայ: Ի մամնաւորի Անտիռքայ
341ին ժողովքն իւր Ժ կանոնին մէջ կը հրամայէ
որ “եպիսկոպոսք ի գիւղս, որ կոչին քորեպիսկո-
պոսք, եթէ նաեւ ընկալեալ իցէ նոցա զօծումն
իրբեւ զեպիսկոպոսունս, ” պէտք են իրենց սահ-
մանին մէջ մնալ եւ հոգալ իրենց եկեղեցին,
միայն ընթերցող, կիսասարկաւագ եւ երգմնեցուցիչ
կարգել, բայց սարկաւագ եւ քահանայ չձեռնաւ-
գրել առանց քաղաքին եպիսկոպոսին հաւանու-
թեան՝ որուն ենթարկեալ են: Նոյն հրամանն ար-
դէն Անկիւրիոյ 314ի ժողովն ալ տուած էր (Կան-
քԳ) եւ ուրիշ կարգագրութիւն մ'ալ Նէոկեսա-
րիոյ ժողովն ըրած էր իրեն ԺԳ կանոնին մէջ^{1:}
Բաց ի այլ յիշատակութիւններէն² պէտք ենք յի-
շել նաեւ Ս. Սահակայ անուամբ եղած կանոնները
քորեպիսկոպոսաց նկատմամբ^{3:} Արդ թէպէտ մեզ
հաւանական կ'երեւայ թէ կանոնիս նախնականին
ազրիւրն էր Անտիռքայ ժողովոյն յիշեալ կանոնը,
սակայն իրեն այժմու ձեւը շատ աւելի ուշ ժամա-
նակէ է: Վասն զի կանոնս իւր այժմու ձեւն այն
առեն կրնայ առած ըլլալ, երբ “քորեպիսկոպոսք”
շատ քիչ անդամ բուն եպիսկոպոս էին, այլ երբ
իրենց տեղ այցելու+ կամ տեսուչք կամ յատուկ
բառով “ոլերեպուրու+” (περιοδευτής) կը դրու-

^{1:} Հմմատ. Hefele, I. 231, 250, 516.

^{2:} Ինչպէս են Եւսեբիոսի քով (Է, 30) Պիտոնեանց
Աղքաքանդրացւոյ խօսքերը:

^{3:} Տես Սունդուր, Բ, էջ 71, 81—87.

էին¹, մինչեւոր վերջապէս Ղաւողիկէի ժողովքն իրեն
ՇԱԿ կանոնաւն բոլորովին արգիլեց գիւղերու մէջ
եպիսկոպոսներ դնել, այլ միայն “պերետուա”²:
Մեր կանոնն այս հրամանէն (ուստի իբր 343—381
Յ. Ք. տարիներէն) ետքը գրուած է, վասն զի այց-
ելուաց վրայ է խօսքը: Թէ արգեամբք “այց-
ելուաց” վրայ է խօսքը, յայտնի կը տեսնենք
կանոնիս վերջին նախադասութենէն, ուր օրինակ կը
բերուի թէ նաեւ Սամուէլ “Ա Ձեր ուղի է ուղու Ձ-
եւ հրաժան ուղյր”³:

“Այցելուաց” պաշտօնը նաեւ յետնագոյն
ժամանակները պահուած կը գանենք ասորի եկեղեցւոյն մէջ, եւ Եբեդ-Յեսու³ եկեղեցական նուի-
րապետութեան մէջ “աւագ-սարկաւագաց”⁴ աստի-
ճանէն ետքը կը գնէ “պերետութք” եւ ապա “Ե-
րիցունք”⁵ ինչպէս կը յիշէ նաեւ “Բուդ” (պերե-
տուա) ասորի մատենագիրն, որ Գալիլակ եւ Դիմինակ
առակաց գիրքը թարգմանած է ասորերէնի: Հայ
եկեղեցւոյ մէջ այնչափ հաստատուն պաշտօն մ’ե-
զած չ’երեւար “պերետուտն” կամ “այցելուն”, որ
շատ քիչ անգամ յիշատակուած կը գտնենք: Ան-
շուշտ այս ալ է պատճառն, ինչպէս վարք պիտի
ըսենք, որ խմբագրին այլայլած է այս կանոնն,
այնպէս որ անորոշ գոյն մ’առած է: Հայերէն կա-
նոնագիրքն մէկ անգամ միայն գործածած է այս
“պերետուտն” բառը “Հարանց հետեւողաց յետ
առաքելց” կոչուած կանոններուն միոյն մէջ, որ է
կան: Իբ եւ ըստ կարգի բովանդակ կանոնագրոց
ՃԶԲ: Այստեղ կըսուի թէ “զհիմունս եկեղեցւոյ
եպիսկոպոսն միայն իշխեսոցէ ծրագրել ուղղափա-
ռութեամբ, կամ քորեպիսկոպոս կամ ուերեպուոր

¹ Hefele, I 344.

² Hefele, I 773. ‘Եղնը նաեւ Հայերէն կանոնագրոց
մէջ՝ իբրեւ կան: ՃՓԱ համառօտման նիկիական եւն կանո-
նաց, (կանոնագիրք՝ 81, b.)

³ Հմիտ. այս ամենուն նկատմամբ Bibl. Or. III
5р. 35 եւ 219 եւ IV 829 եւն:

Հրամանաւ եպիսկոպոսին: Ախիթար Գ.օշ¹ իւր
դատաստանագրոց մէջ առած է այս կանոնը բառ-
առ բառ, եւ հարկ տեսած է մեկնել այսպէս.
“Գիտելի է զի քորեպիսկոպոսն երկու են, մի՛ ձեռ-
նագրեալն, եւ մի՛ ոչ, (որ) եւ ուշետուոն է, որ
այժմ ասի բուռ:” Բաստամեան՝ Ախիթարայ Գ.օշի
այս տեղույն նկատմամբ դրած ծանօթութեան մէջ
կը կարծէ թէ բուռ ժողովրդական լեզուի բառ մըն
է, որ իրը թէ ծագած ըլլայ հայերէն ուորէա բառէն
կրծատուելով: Բոլորովին սխալ է այս կարծիքը,
վասն զի “բուռ ոչ այլ ինչ է բայց եթէ ասորե-
րէն ՇԱ. — այս անուամբ ասորի մատենագիր մ'ալ
արգէն քիչ մը յառաջ յիշեցինք:” Ուրիշ հայ
գրութեանց մէջ բաւական յաճախ կը յիշուին
քորեպիսկոպոսունք՝ ի հարկէ յետնագոյն ժամա-
նակաց իմաստով. շատ անդամ ալ “տեսուշ”²
(= σχοπός) կամ լաւ եւս “գաւառի տեսուշ”³
վերադիները կը գտնենք գործածուած. (— մեռ-
րոպեան հայերէնի մէջ՝ ծանօթ է որ “տեսուշ”, կը
նշանակէ նաեւ “եպիսկոպոս” ուստի = չունակուուս

¹ Ա. Գուլ, Դատաստանագիրը, Հրա. Վահան
Ծ. Ա. Բաստամեան: Վաղարշապատ 1880: Ամսն Ա., կան.
ԽԵ, էջ 141:

² Այս առգերս գրուած էին, երբ ընդունեցանք ու-
սուցչապետ Ն. Մատի մէկ հմուալից գրութիւնն այս բառ-
բարին փայ. (Ա. Մարք. Անգ. Բուր և Ան Բուր: „Յան. առտ.
օգհել. սով. ռուս. արքօ. օնաց.“ ուսուշ VII, ստր. 322—325.)
Այնտեղ ի մէջ ըերրուած է նաև արձանագրութիւն մը
և դարէն որ շատ հետաքրքրական ըլլալով կը դնենք հոս:
(Ա.) “Երեսուն չորրորդ ամի խոսրովայ արքայի երանելին
տէր բուռ Առուելեան ձգեաց զհմունս սուրբ եկեղեց-
(ւուս) երես...,” (Բ.) “...ուն եւ ութ ամսյն կորուսին
շնորհն եւ յետ երից ամաց բորին կասարեաց սուրբ եկե-
ղեցիս Աննայ բորին ամուսին արէ ամս[այլ] . . . ,” (Գ.)
“... (մա) թձապանութեան Վարազարտոցի յլռուեղեան տէրու-
թեան Վահանաց . . . , Ուսուցչապետին սոյն գրութիւնը
կ'արժէ հայ ընթերցողաց մատչելի ընել թարգմանութեամբ:

³ Օրինակի համար՝ Կերսէս Ալյեցի, թօւղթ ընդ-
հանրական. (տես Nerses Glayensis, Epist, past. ed. Venet.
p. 86.)

⁴ Ա. Գուլ, Դատաստանագիրը, Ա. կան. կԳ, էջ
163 եւն:

եւ ոչ օչործոր է “գէտ:” —) Թաերեւս “այցելու” կամ “տեսուչ” իմաստով է նաեւ “հայեցող” բառն, — եթէ ուզիղ է ընթերցուածն, — զոր կը գտնենք Կաղականտուացւոյ Պատմութեան մէջ, ուր կ’ըսուի թէ “Եւ կարգեալ տեղեաց տեղեաց եպիսկոպոսս եւ երիցունս եւ հայեցողու¹” ։ Ատոյն Թադգէի կանոնաց միոյն (Կան. Բ) մէջ յիշուած “տեսուչք,” եւ “տեսուչք գաւառաց” ասութեանց վրայ յետոյ առիթ կ’ունենանք խօսելու։

Սոյն երեք կանոններուն նկատմամբ ցայժմ ըսուածներէն տեսնուեցաւ, որ մեր գրութիւնն այլեւայլ ժամանակաց բարեկարգութեան հետքերը կը կրէ յինքեան, եւ թէ շատ մասերը հազիւ Դ դարուն վերջերը կրնան դրուած ըլլալ։ Գրութեանս վերջնական յօրինման ժամանակին նկատմամբ մեր այս հանած հետեւութիւնը կը հաստատեն շատ մ’ուրիշ կանոններ ալ, որոնցմէ ոմանք պէտք ենք հոս տեսնել, որպէս զի աւելի եւս հաստատուի մեր կարծիքը։

Ասորի մատենիս Ը կանոնը կը պատուիրէ որ “պատրուառուն առը պահս կարգեսցեն . . . յառաջքան զարդն չըրչունաց փրկչին մերոյ եւ ապա առացեն զաւըն շարչարանաց . . եւ տաւն յարութեան Փրկչին։” Արդ այս կանոնը՝ որ Մեծ պահքը 40 օր կը գնէ (Աւագ շաբաթն ալ ի միասին հաշուելով) ամենէն կանուխ Դ դարուն կրնար այս ձեւն առնուլ։ Գունք գիտնականն իւր մէկ նոր գրութեան մէջ, որ “Զատկական պահոց զարգացումը կը քննէ, եւ որ լոյս տեսած է Թիւպինկէնի Աստածաբանական Եռամսաթերթին մէջ², շատ

¹ Կաղականտուացի, Պատմութիւն Աղուանից, Ա. ՊԼ. ԺԷ. (Մոսկ. 1860, Էջ 38)։

² Dr. Funk. Die Entwicklung des Osterfastens: Theologische Quartalschrift (Tübingen) LXXV. Jahrg. (1893), Heft II. pp. 179—225։ Մեծ պահոց նկատմամբ Հմիմ նաև Hefele, I 94—95, 772 եւ 821 (Յունական Առաք. կան. կթ.) եւ “Սահմ.” Առաք., յաճախ. (Pitra, I 279,

լու կը ջրէ այն գիտնոց կարծիքն որ Մեծ պահոց
+ + + + + օր ըլլալը շատ հին կը համարին : Կը ցու-
ցընէ գիտնականն որ Մեծ պահոց նկատմամբ մեզի
հասած ամենահին տեղեկութիւնքն իբր Երիսու օր
միայն կը միշեն . այսպէս իրենէոս իւր առ Ախկոսոր
քահանայապետ (189—199) գրած թղթին մէջ,
զոր ըստ մասնէ պահած է Եւսեբիոս (Եկեղ. Պատմ.
Ե. Գլ. իդ. 11—18.) այսպէս նաեւ Տերառուղիանոս
(De ieipn. 2. 13. 14.) որուն խօսքերէն թերեւս
կրնայ հետեւիլ որ արդէն սկսուած էր՝ առ առաւելն
Աւագ շարժու միւս օրերն ալ պահք պահուիլ, որ
բաւական ընդհանրացած էր Գ. Գ. գարու կէսերն՝ ինչ-
պէս կը վկայեն “Առաքելական Վարդ.” (Didas-
scalia) գրութիւնն եւ Գիտնիսիոս Մեծ Աղեքսան-
դրացի, որ մեռած է 264 թուին : Այս թուէն վերջն
ուրեմն հետ զհետէ աճելով պահոց օրերու
թիւն՝ արդէն 40 օրւան հասած կը գանենք Գ
դարուն մէջ ըստ վկայութեան Նեկիոյ Ժողովին (Կան.
Ե), Անտիոքայ 241ի (Կան. Ի) եւ Ղաւոդիկէի ժո-
ղովոց (Կան. Խթ.—ԾՊ) եւ շատ մը Ս. Հարց,
ինչպէս Կիւրղի Երաւաղէմացւոյ (Ճառ. Գ, Յ եւն
եւն) Ամէնէն կանուիս ուրեմն Գ դարէն կրնայ ըլ-
լալ մեր ասորի կանոնը, որ անշուշտ եօթն շաբաթ
կ'ենթագրէ Մեծ պահքն՝ ի միասին հաշուելով
նաեւ Աւագ շաբաթը :¹

298, 360, 421, 422, 440 եւն) Հմիտ. Նաեւ Հերցե-
րոթեր, III. Per. I, § 213.

¹ Գուհք (անդ, էջ 210 եւն) միտ գնել կու տայ
որ Գ դարուն Մեծ պահքը Աեց շաբաթը էր, եւ այն վե-
ցերորդն էր Աւագ շաբաթն Հոռոմական եկեղեցւոյն եւ
Լեռիկէի, Յունաստանի եւ Եգիպտոսի եկեղեցեաց մէջ՝ ըստ
Սոկրատայ (Պատմ. Եկեղ. Ե, Գլ. իր), Նաեւ ի Պաղեստին
ըստ Սովոմենեայ (Պատմ. Եկեղ. Է, Գլ. Ժթ): Իսկ միւս
եկեղեցեաց մէջ՝ Կ. Պոլէն մինչեւ Փիւնիկէ եօթն շաբաթ
էր պահքն, վասն զի Աւագ շաբաթը չէին հաշուեր Մեծ
պահոց վեց շաբաթներուն մէջ: Բայց պահոց օրերու թիւը
հաւասար էր Ասման զի արեւմուտք վեց շաբաթը կը պա-
հէին ամբողջ միացն կիւրակէն չափահելով, (ուստի 6×6=36
օր), իսկ արեւելք եօթն շաբաթը էր, բայց նաեւ շաբաթն

Աւելի ուշ են ուրիշ կանոնները : Արդէն ի կանոնն որուն վրայ այժմ խօսեցանք , ցուցուց որ մեր կանոնաց ոմանց ազբիւրն է Պաւոդիկէի ժողովքն , ուստի թէ ասոնք իբր 343—381 տարիներէն ետքը գրուած ըլլալու են : “Նոյն արդիւնքը ցոյց կու տան նաեւ այլ կանոնք , օրինակի համար կանոն ե , որ ուրիշ տեսակիտէ ալ նշանաւոր է՝ գլխաւորաբար հայերէն թարդմանութեան արժէքին համար : Այս կանոնը կը պատուիրէ . “Կարգեցին առաքեալքն եւ եղին հաստատութեամբ թէ առ շաբանան եղիցի ուստան եւ պաշտան ընդ ամենայն տիեզերս , եւ եղիցի յիշտուի ամենայն ճարտիքուց պատարագ մատուցեն ի նմա քահանայքն եւ ուրախութեամբ սաղմոս ասացեն . վասն զի կարապետ է մեծի արքային գալստեան , պարտ է ամենայն սրբոցն ուրախ լինել ընդ առաջ քրիստոսի : ” Այստեղ նախ մտադիր ընել կու տանք որ այս նշանաւոր կանոնը միայն հայերէն թարդմանութիւնն ունի , եւ թէ ասորի երեք ձեռագրաց մէջն ալ կը պակսի : Սակայն անտարակուսելի է որ կանոնս հարազատ է , այսինքն թէ հայ թարդմանիշն իրեն առջևն ունեցած ասորի ձեռագրին մէջ արդեամբք գտած էր զայս ու թարդմանած , թէեւ քանի մը մանր փոփոխութիւններ կընայ կրած ըլլալ երկրորդ հայ խմբագրողէն :

Պէտք է միտ դնել որ այս կանոնիս մէջ խնդիրն ընդհանրապէս մարտիրոսաց յիշատակը կատարելու վրայ չէ , — այս վերջինս յատկապէս նիւթ է Իէ կանոնին . — այլ կարեւորն հոսայն է որ կը հրամայուի թէ շաբան օրն ըլլայ տօն , եւ “պաշտան” կատարուի եւ “յիշատակ մարտիրոսաց : ” Ծանօթ է արդ որ շաբան օրն իբրեւ օր ստեղծման աշխարհի տօնական համարիլն եւ իբրեւ տօն

պահք չէր պահուեր՝ ի բաց առեալ աւագ շաբաթ՝ օրը , որով կըլլար $7 \times 5 + 1 = 36$ օր : Յետոյ 40 օրն ամբողջացընելու համար աւելցան պահոց քանի մ'օրեր ալ :

խմբելը գոնէ Գրաբու վերջին կէսին շատ տեղեր
սովորական եղած էր, զոր եւ կը յիշեն նոյն ժա-
մանակի անվաներ գրութիւնք, ինչպէս ի մաս-
նաւորի “Ապահմանադրութիւնք Առաքելոց”¹ ի-
բրեւ այսպիսի տօնական օր՝ ի հարկէ շաբաթ օրն
ալ “պաշտօն” պէտք էր մատչել: Արդեամբը ալ
զաւոդիկէի ժողովքն՝ որ այլուստ շատ զգոյշ էր
թէ մի գուցէ շաբաթ օրւան տօնը հրեաց-
ման առիթ տայ, պէտք տեսաւ վճռել իրեն ՖԶ
կանոնին մէջ թէ “Զաւետարանն հանդերձ այ-
լովք զբովք արժան է կարդալ շաբաթ առը”² Այս
կանոնին իմաստն՝ ինչպէս քննիչք կը միաբանին, է
այն որ նաեւ շաբաթ օրն Աստուածաշունչ մա-
տեանք հրապարակաւ կարդացուին եկեղեցւոյ մէջ,
ուստի հանդիսական աստուածային պաշտօն մա-
տուցուի: Այս մեկնութեանս նեցուկն է նոյն ժո-
ղովէն ուրիշ կանոն մ’ալ (Կան. Խթ), որ կը հրա-
տարակէ թէ “Զէ պատշաճ ի Քառասնորդոն հաց
մատուցանել (Աρτօն προσφέρειν), բայց եթէ ի
շաբաթու եւ կիւրակէի”³ Առաւել մեկնութեան
համար ըսելու է որ կանոնս՝ որ ընդունուած է նաեւ
Տրուզզեան ժողովյոն կանոնաց մէջ (ԾԲ), կը պա-
տուիրէ որ Մեծ պահոց լուր օրերը շմատուցուի
լիակատար պատարագ, այլ միայն “Նախասրբելոց”⁴
կոչուածն, ինչպէս սովորութիւն է ցայժմ իսկ յու-
նական եկեղեցւոյ մէջ: Շաբաթ օրը կրնար մատու-
ցուիլ պատարագ իբրեւ տօնական օր: Վերջապէս
նաեւ այն թէ Մեծ պահոց միայն շաբաթ օրերը
ներեալ է մարտիրոսաց յիշատակն ալ տօնել, ինչ-
պէս կը դըէ “Վարդապետութիւն Առաքելոց”⁵
հրամայած է գարձեալ սոյն ժողովն իւր ԾԱ կա-
նոնին մէջ, որ է. “Զէ մարթ եւ պատշաճ ի Քա-

¹ Հմման. Pitra I, 67—68, 181, 209, 361, 370.
420 եւն: Տես նաեւ Hergenröther, III Per. I § 212 եւ Per.
II § 261.

² Hefele, I 762, ուր կայ նաեւ մեկնութիւնը:

³ Hefele, I 772, եւ մեկնութիւն:

ռասնորդսն զմարտիրոսացն ծնունդս (շենքիլա) եւ տաւնս առնել, այլ զառւրբ մարտիրոսաց զյիշատակ կատարելի շաբանաւ եւ կիւրակէի, ¹ — եւ այս սովորութիւնը մնացած է հայ եկեղեցւոյ մէջ ցայսօր ², թէեւ կիւրակի օր մարտիրոսաց տօն չենք տօներ: Այլ եւս տարակոյս չի մնար որ “Վարդապետութիւն Առաքելոց” գրութեանս Ե կանոնը ոչ այլինչ է, բայց հետեւողութիւն Ղաւոդիկէի ժողովոյն յիշեալ կանոնաց, ուստի ասոնց յօրինանէն (343—381 Յ. Ք.) ետքը միայն կրնայ գրուած ըլլալ:

Բայց ի՞նչ պատճառաւ արդեօք ասորի բնադրին մէջ կը պակսի այս կանոնը զոր միայն հայր պահած է: Ըստ իսասոր պատասխանը դիւրին է: Կանոնիս նիւթն այնպիսի է որ դիւրաւ կրնար հրէացման առիթ տալ: Ըստաթ օրն իբրեւ տօնական օր նկատելէն մինչեւ նոյն օրը Հրէից հետ իբրեւ կիւրակէ տուրբ պահելը՝ քայլ մը միայն կար: Եւ վտանգն էր այնչափ առաւել՝ որ շատ տեղեր կային արդեամբք նաեւ Դ դարուն վերջերը քրիստոնեայք, որ մէտ էին շաբաթը հրէաբար պահելու, եւ այս այնչափ որ նոյն Ղաւոդիկէի ժողովը պէտք տեսած է այս պատահականութեան առջեւն առնուլ իւր Իթ կանոնաւը հրամայելով ³: “Զէ արժան քրիստոնէից զՀրէից վարս ունել (ἰουδαῖοιν) եւ բանդագուշել եւ դատարկացուցանել (σχολάζειν) զաւր շաբաթուն, այլ գործել արժան է. բայց զաւր կիրակէին պատուել արժան է, եւ հանդչել արժան է որպէս քրիստոնեայք. ապա թէ գտցի ոք հրէաբար, նզովեալ եղիցի ի քրիստոսէ:” Ըստ հաւա-

¹ Hefele I 772.

² Օձնեցւոյ (հրտոր Աւգերեան, էջ 38) եւ Մանդակունւոյ կան. Ա կտորները, որ նմանողութիւն են մեր Ե կանոնին, վարը պիտի յիշենք: Հմմա. նաեւ կանոն Եփրեմի Ե (կանոնագերք՝ ՊՏԵ, ՅՒԵ եւ ՅՒԲ):

³ Hefele, I 767. Հմմա. կանոն ԿԶ. յունական Առաքելական կանոնաց՝ Hefele, I. 820.

նական է որ մեր Եւ կանոնին նիւթն արդէն շատ կանուխ ժամանակները կասկածելի երեւցած ըլլայ ասորի զրչի մը , վասն զի հրեացման առիթ կրնար տալ , եւ վասն զի թերեւս ասորի զրչին տեղը պակաս չեին հրեամիտք : (Հմմա . Փ. Եւ Ժ. կանոնները , որոնց վայ վերը խօսեցանք :) Ասով դիւրաւ կրնայ մեկնուիլ որ մեր ձեռքն եղած երեք ասորի ձեռագիրք չունին այս կանոնը , մինչ հայ խմբագրիչն՝ որ այսպիսի վտանգ մը կ'երեւայ թե չեր ճանչնար իրեն հայրենակցաց համար , պէտք չետեսած գուրս թողուլ զայն : Բայց այս իրողութենէս , եթէ ուղիղ է մեր կարծիքը , կը հետեւի նաև թե հայ թարգմանիչն այնպիսի ասորի բնագիր մ'ունէր իւր առջեւն , որ յիշեալ 381 Յ. Ք. տարիէն շատ ետքը չեր գրուած , եւ որուն մէջ գեռ պահուած էր այս կարեւոր կանոնը . մինչդեռ ասորի ձեռագիրը՝ զօր Գիւրըթոն հրատարակեց եւ որ նոյն ճիշճերորդ դարուն վերջեր զրուած է , չետած այս կանոնն իւր նախագաղափար օրինակին մէջ : Երկրորդ հետեւութիւնն այն է որ հայն ունի աւելի կտորներ , որ սառողիւ հին եւ հարազատ են . — եւ այս երկրորդ կէտս այնչափ աւելի արժեք ունի , որչափ որ հայոյն մէջ բազմաթիւ յետամուտ ընդմիջարկութիւններ գտնելով՝ մեր աշքին առջեւ իւր արժեքը կրնար շատ նուազիլ :

Որովհետեւ այս քանի մը կանոնաց քննութիւնը ցոյց տուաւ որ մեր կանոնաց էական աղբիւրներէն է Պատողիկէի ժողովոյն կանոնագրութիւնը , եւ որովհետեւ այս կէտսն էական կէտ մըն է գրութեանս յօրինման ժամանակին համար , հարկ կը համարինք քանի մ'ուրիշ մասեր ալ յիշել , որոնց աղբիւրը նոյնպէս յիշեալ ժողովն եղած կ'երեւայ :

“Ա արդապետութեան Առաքելոց Դ կանոնն ըստ հայ թարգմանութեան կը հրամայէ որ նոյն օրն ըլլայ “ի պահո , ի սուգ եւ ի արտմութիւն , յատկապէս՝ թե “պահեալ լիցի մինչեւ ցիներութ

ժամն : „Թէ՛ այս եւ թէ՛ նախընթաց Գ կանոնն առորւոյն մէջ էապէս տարբեր են, վասն զի այնտեղ՝ թէեւ կը հասկըսուի պահոց պատուէրը, բայց բուն հրաման այլ ինչ է : Ասորին կը պատուիրէ որ ինչ պէս չորեքշտթի՝ նոյնպէս նաեւ ուրբաթ օրը “եղիցի պաշտոն” յիններորդ ժամն : ” Ուստի հայր պահճք կ’ըսէ մինչեւ իններորդ ժամն, ասորին իններորդ ժամուն պատարագ մատուցուիլ կը հրամայէ : Այստեղ տարբերութիւնը շատ մեծ է եւ հնագոյնն է ասորւոյն ընթերցուածը : Արդ այս ժամն իննին պաշտօն ընելու հրամանն առնուած է Պատոգիկէի ժողովոյն վճիռներէն, որ իւր ԺԸ կանոնին մէջ կը հրամայէ . “Զպաշտաւն աղաւթիցն եւ յիններորդ ժամու եւ յերեկորին արժան է կատարել : ” Բայց նաեւ հայոյն դրածը թէ մինչեւ իններորդ ժամ պահճք պահուի, համեմատ է հնութեան, (— թէեւ այս խնդիրն այժմ կապ չունի մեր նիւթոյն հետ .) — վասն զի նաեւ Ս. Ոսկեբերան կը յիշէ զայն :

“Քաղդէացւոց, եւ Ա. Քաղդէութեան, վրայ խօսած ժամանակնիս յիշեցինք² կանոն ԺԸ (Ասոր. ԺԸ) կանոնը, որ կը պատժէր զայն՝ “որ երթայ առ կախարդս եւ հարցուկո եւ Քաղդեայս եւ վհուկո, եւ հաւատայ բախտից, ծննդոց եւ աստեղագիտութեանց : ” Այս կանոնիս բնիկ ասորական նկարագիր մ’առած ըլլալը խմբագրին ձեռօք եւ Քաղդէացւոց յիշատակութեան նշանակութիւնը երկար բացատրեցինք : Ամելիայն հոսկրնայ խնդիր ըլլալ թէ ինչ կանոն առնելն ուներ նախնաբար ասորի մատենագիրը : Կախարդութեան գէմ շատ վճիռներ կը գտնենք թէ անվաւերական

¹ Hefele 1763 եւ մեկնութիւն : Հայերէն թարգմանութիւնը (Կանոնագիրք՝ ԶԱԲ) քիչ մ’ազատ է՝ զբելով “Զպաշտաւն աղօթիցն յամենայն ժամ” եւ յերեկորին,, եւն :

² Տես վերը՝ էջ 26—27:

գրութեանց¹ եւ թէ Ա. Հարց քովլ² Սակայն առնցմէ եւ ոչ մին այնչափ նման է մեր կանոնին, (— աննման է նաեւ Անկիւրիոյ 314ին գումարեալ ժողովոյ իդ կանոնին վճիռը,³) — որչափ Պատոդիկէի ժողովոյն ԼԶ կանոնը, որ կը պատուիրէ⁴. “Ոչ է մարթ քահանայից եւ ուխտաւորաց (իշրաւուն չ չկղրաւուն) մազո եւ թովիչո եւ դիւթո (մաջդ բաւուն) եւ վհուկս (ձտրօլօցօն) լինել կամ առնել, կամ հմայեալս եւ պահապանս (յոյնը լոկ փոկաւուիրա), որ ճշմարտութեամբ չեն պահապանք, այլ կապանք հոգւոց նոցին։ Եւ որ այսպիսի ինչ գոցին յանձին ունել, արտաքս քան զեկեղեցի ընկեացին։” Այս կանոնն է կարծենք աղբիւր “Վարդապետութեան Առաքելոց”՝ Սակայն երկուքին համեմատութիւնը կը ցուցընէ թէ շատ տարբերութիւն կայ երկուքին խմբագրութեան մէջ։ Օրինակի համար ասորին՝ ինչպէս նաեւ Լաբուրնա՝ որ կը յիշէ ասորւոյն այս կանոնը, չի տեր “հմայեալսներու գործածութիւնը, մինչդեռ ասորւոյն մէջ աւելի սասակութեամբ յիշուած են ծննդոց, ճակատագիրի, եւ աստեղահմայութեան մնոտիապաշտութիւնք”։

Աւրիշ այսպիսի մանր կէտերու վրայ երկար զբաղել աւելսրդ կը համարինք։ Անտարակուսելի է արդէն որ “Վարդապետութեան Առաքելոց” ասորի մատենագիրն առջեւն ունեցած է Պատոդիկէի ժող-

¹ Հմմտ. “Սահմանադրութիւնք Առաքելոց” Բ. 56 (Pitra I 214) ուր կը յիշուին ի միջի այլոց “երազափորձք, թռչնահմայք, մեռելահարցք. ու նոյնպէս “Յաղաքս Խորհրդական Պաշտամանք, (Pitra, I 66) կը գատապարտէ նաեւ գագանադիւթ, հաւագէտ, նշանախափր եւն անձինք։ Այսպիսեաց յիշատակութիւն չունի ասորին։”

² Օրինակի համար՝ Ս. Բարսեղ առ. Ամփիլքիոս (Pitra I 600), Գրիգ. Կիւսացի (Pitra I 622) եւն եւն։

³ Hefele I 241 եւ մեկնութիւնն Այս կանոնը կախարդաց 5 տարի ապաշխարանք կը սահմանէ։ Հմմտ. նաեւ կան. Զ. Ելուիրացի (Hefele I 158) որ կախարդանօք մարդ սպանելու վրայ է։

⁴ Տես Hefele I 770.

զովոյն որոշումներն։ Այս կետը ժամանակագրական կռւուան մըն է գրութեանս տարին որոշելու։ Դժբախտաբար այս ժողովոյն դումարման ժամանակը միայն յընդհանուրն դիտենք, բայց ոչ նշանեւ որոշ տարին։ Հետքէլէ դիտնականն իւր նշանաւոր գրոց մէջ մանրամասն խօսելով¹ դիտնոց այս ժողովոյս ժամանակին նկատմամբ յայտնած կարծեաց, չի համարձակիր որոշ տարի մ'ընդունիլ, այլ շատ մը դիտնոց հետ կը գնէ ընդհանրապէս 343—381 Յ. Ք. տարիները, այսինքն՝ Սարդիկեայ (343 Յ. Ք.) ժողովքն ետքն եւ Երկրորդ տիեզերական ժողովքն (381 Յ. Ք.) յառաջ, ինչպէս կը վկայեն հնագոյն ժողովոց վճռոց հաւաքմունք եւ հին հեղինակը. եւ կը յիշէ որ Տրուղլեան երկրորդ կանոնը սոյն ժողովն Երկրորդ տիեզերական ժողովէն անժիջապէս յառաջ կը գնէ, որով իր 360—381 տարեաց մէջ։ Յիշեալ դիտնականն որոշ տարի մը նշանակելէն հրաժարելով հանդերձ՝ կը հաստատէ որ ժողովոյն կանոնաց բովանդակութիւնը յայտնապէս Դ. գարսու վերջին կիսուն եւ ոչ թէ առաջնոյն կը վերաբերի։ Սոյն ժողովոյն հայերէն թարգմանութեան սկիզբը կայ ծանօթութիւն մ'որ թէեւ որոշ տարի մը չի ցուցըներ, բայց գոնէ հետաքրքրական է։ Այս ծանօթութիւնն է հետեւեալը։ “Յետ այսորիկ դաւրանայր Աւստացւոց (= Աւգիստոց) հերձուածն որ Զորեքտասաներորդն կոչին, որ բազմաց այլայլութիւնս գաւանէին ի լլկանս եկեղեցւոյ. վասն որոյ ժողովեալ ի Պաւոդիկա Փոփուղացւոց եպիսկոպոսք իւ, որը ժողովեալ ի Պատկանիանէս (Պակատանիա) ի պէսպէս իշխանութենէ յԱրիանոսաց չնջումն, առնէին նոցախիթմանց լուծումն։” Այս ծանօթութիւնը հայն մասամբ ընդարձակելով եւ մասամբ համառօտելով յօրինած է յունարէն այն համառօտ տեղն կութե-

նէն, որ կանոնաց սկիզբը կը գտնուի¹: Ըստ Հայոյն՝ ժողովոյն պատճառն եղած են Չորեքտասաներորդը (Quartodecimani) եւ ասոնց մէջ ի մասնաւորի “Աւդիանեանք.” բայց ասոնց վրայ ամենեւին խօսք չկայ կանոնացս մէջ:

Բայց այս ընդհանուր ժամանակը (343—381) կրնանք քիչ մ'աւելի ամփոփել: Առ այս կոռուան մ'ունինք մեզի “Աւրդապետութեան Առաքելցոց” իէ կանոնը (Ասոր. Փթ.): Այս կանոնը կը պատուիրէ թէ “Եթէ ոք ելանիցէ յաշխարհէ ծշմարիտ վախճանաւ եւ կամ խողխողեալ յանաւրինաց՝ վկայ հաւատարիմ վասն անուան Փրկչին, խոստովանելով զբրիստոս ի նեզութիւնն՝ որ վասն անուան նորա լինին, արտացեն զյիշտակս նոցա յտուոք մանուան նոցա:” Կանոնս հարկ տեսած է ուրեմն մարտիրոսաց յիշատակը աօնելու հրաման տալ: Եկեղեցական ամենահին յիշատակարանք, գրութիւնք Ս. Հարց եւ նաեւ անվաւեր գրութիւնք կը վկայեն որ այսպիսի յիշատակները կը աօնուէին միշտ: Բայց այն որ Դ գարու վերջերն մասնաւոր հրաման մ'առ այս տրուիլ հարկ տեսնուած է, (— եկեղեցւոյ ծանօթ հնագոյն ժողովներն այսպիսի պատուէր մ'ուրոշ սահմանելու պէտք չեն տեսած, —) ունենալու է յատուկ պատճառ մը: Եւ այս պատճառը գիւրին է գտնել: Այս միջոցներն արդէն ծագած էին Եւստաթեանք, որոնց գլուխն եղաւ Եւստաթիս եպիսկոպոս Սեբաստիոյ Հայոց, որ Կիսարիանսաց գլուխներէն մին էր, եւ շատ մեծ ազգեցութիւն

¹ Տես Pitra I 494: Θουλαρεῖնν ալ Σύνοδος ի չարձ Լաօδիկեաց ուղարկած Փօνγիակ Կառաւարութիւն (Ժողովի Պատառականաց) կ'ընթեռու: Սակայն Փիթրա կ'ընարե Գիտնեսիսի ուղղագոյն ընթերցուածն “Պատառականաց” (Phrygia Pacatiana): Հայը սխալմամբ “Պատառականիսէս”, կ'ըսէ գահելով նաեւ յունական -ոյս հոլովանիշ մասնիկը: — Այս Պատառիկէն որ նաեւ Laodicea ad Lycum կը կոչուէր, պէտք չէ շփոթել այն Պատառիկէին Հետո՝ որ Ասորաց աշխարհին մէջն էր, — գիտել կու ույս Հետոէլ: (I 746, n. 1.)

ունեցած է Հռոմեական պետութեան ներքեւ եւ դոլ Հայոց աշխարհին վրայ : Ըստ Սոկրատայ եւ Սոկոմենեայ¹ խատակեաց էր Եւստաթիոս եւ Փոքուն Ասիոյ եւ Հայոց աշխարհին մէջ մացուցած էր վանականութիւնը : Եւստաթեանք կը խոտէին ամուսնութիւնը, մաեղէն կերակուր ուտելն, ամուսնացեալ քահանայից պատարագէն կը խորչէին եւն . բայց նաեւ ի մասնաւորի կ'արհամարհէին ի պատիւ Մարտիրոսոց եղած պաշտամունքն եւ անոնց մասնակցողները, ինչպէս կը յիշէ Գանգրայ ժողովոյն սիւնհոգոսական թուղթն առ եպիսկոպոսունս Հայոց² : Ասոնց դէմ զումարուեցաւ Գանգրայ ժողովն, որ 20 կանոն դրաւ : Այս կանոններուն վերջինը (Կան . 1) կը վճռէ,³ “Եթէ ոք ամբարտաւանութեամբ հպարտանօք խոտիցէ զկցուրդս մարտիրոսաց (τὰς συνάξεις τῶν μαρτύρων) կամ զաստուածեղէն պաշտամունն ի նոսաւ եւ զյիշատակս նոցին, նզովեալ ելցիցի⁴, Այս կանոնն ուրեմն, — զոր դրինք նոր թարգմանութեամբ յունական բնադրէն, վասն զի հայերէն կանոնագրոց մէջ եղած թարգմանութիւնն անձանաւ չելի ըլլալու չափ փոխուած է⁵, — յայտնապէս կը ցուցընէ “Ալարդապետութեան Առաքելցոց յիշեալ կանոնին աղբիւրը, որով կ'ունենանք կուռւան մ'ալ պնդելու թէ սոյն ժողովքէն (իբր 360—380) վերջն է խմբագրած ասորի մատենագիրը :

¹ Սոկրատ, Պատմ . Եկեղ . Բ, 43. Սոկոմենոս, Գ. 14: Տես այս ամենուն նկատմամբ Hefele I 675, 744, 789—91 եւն :

² Տես ի միջի այլոց Pitra I 487 ff. Hefele I 777—80. Հայերէն կանոնագրոց մէջ թէ այս թուղթն եւ թէ բուն կանոնները շատ փոփոխութիւն կրած են :

³ Hefele I 788 եւ մեկնութիւնը
⁴ Հայերէնն է այսպէս, “Եթէ ոք երթիցէ ի ժողովս մարտիրոսաց՝ զգոյշ եւ պատրաստ լիցի սրբութեան յորդորման պաշտամուն խոնարհութեան աղաւ թից : զի մէծ վարձս առցէ . ապա եթէ ոք երթիցէ ամբարտաւանութեամբ հպարտանօք ի ցոյցս տեսողաց եւ դիտել զնմանիս իւր , նզովեալ լիցի” :

Դժբախտաբար նաեւ այս ժողովին որոշ տարին չենք դիտեր : Հեթելէ¹ յառաջ բերելով այլ եւայլ կարծիքներն ու անսնց ապացոյցները՝ կը շատանայ 360—380 ընդհանուր թուականաւ : Գիտնականներէն ոմանք միտ գնել կու տան որ Ա. Բարսեղ իւր նամակաց մէջ (Epist. 226 և 251) եւստաթեայ վրայ տրտնջելովն իսկ ամենեւին չի յիշեր որ Գանդրայ ժողովին դատապարտած է զանի . ուստի ժողովս Ա. Բարսղի այն նամակներէն (— որ գրուած են 376ին Յ. Ք. —) ետքը կը դնեն . մասնաւանդ որ Ֆիլ 380ին Ա. Պետրոս՝ Բարսղի եղբայր՝ դրուեցաւ եպիսկոպոս Սեբաստիոյ, որմէ կը հետեւի որ 380էն քիչ յառաջ Գանդրայ ժողովին վար առած է զիւստաթիոս եւ յաջորդ գրած զՊետրոս : Ուրիշները նկատելով որ ժողովայս սիւնչոդական թղթին առաջին ստորագրովն “Եւսեբիոս” է, եւ ընդունելով որ այս Եւսեբիոսն ըլլայ Կեսարիոյ Կապպակովիացւոց եպիսկոպոսը այս միջոցին (362—370 Յ. Ք.) մէջ կը դնեն, եւ ասոր կը համաձայնի նաեւ Սոկրատէս (Բ. 43) որ Կ. Պոլոսյ 360ի ժողովէն ետքը կը դնէ Գանդրայ ժողովի :²

Կանոնիս բացարութեան կերպը — “Եթէ ոք ելանիցէ յաշխարհէ ճշմարիտ վախճանաւ եւ կամ իսովիսովէալ յանուրինաց՝ վկայ հաւատարիմ վասն անուան Փրկչին, խոստովանելով զՔրիստոս՝ ի նեղունիւնս, ոք ձառն անուան նորու լինին .” — կը յուցընէ որ կանոնիս յօրինման ժամանակ գեռ եւս դադրած չէին հալածմունք : Դժուարաւ կընար Յուլիանու (360—363) հալածումն հասկցուիլ : Հաւանականագոյնն է որ այս ակնարկութիւնը Շապհոյ Բ. յարուցած կատաղի հալածանաց նկատ-

¹ Hefele I 791 ff.

² Սոլոմենոս (Դ., 24) Անտիոքայ 341ի ժողովէն յառաջ գնել կերեւայ : Այս կարգն ունին կանոնքս նաեւ մեր կանոնագրոց մէջ՝ “Ասոկեսարիոյ կանոններէն (իբր. 314) ետքը եւ Անտիոքայ (341ի) կանոններէն յառաջ” :

մամբ են։ Գիտենք որ ամէնէն երկար երկրորդ հալածումն տեւեց 40 տարի (իբր 340—380), երբ հազարներով քրիստոնեայք խողխողուեցան։ Այս մարտիրոսաց յիշատակն՝ շատ գեղեցիկ ոճով աւանդած է Մարութաս, եւ որուն մէկ մասին ընտիր հայերէն թարգմանութիւնն ալ ունինք և դարու վերջերէն՝ բայց բնիկ մեսրոպեան լեզուաւ։ — Այս վերջին դործին վրայ պիտի խօսինք ուրոյն գրութեամբ։

Այսպէս կամ այնպէս՝ եթե Ղաւոդիկէի ժողովն մեր գրութեան 343—380 տարիները ցուցուց, Գանդրայ ժողովն ալ 360—380 տարիները կը նշանակէ իբր ժամանակ յօրինման։ Իբր այս ժամանակամիջոցը պիտի գտնենք յաջորդ հատուածին մէջ, երբ համեմատենք գրութիւնս Աբգարութղթին հետ։ Այժմ կը խնդրուի թե 380 Յ. Ք. տարիէն պէտք ենք յետս մղել, եւ կամ որոշ ըսելու համար՝ ունինք կոռւան մ'ընդունելու թէ այս ինչ կամ այն ինչ տարիէն պէտք է որ յառաջ գրուած ըլլան մեր կանոնները, ուստի նշանակել կէտ մ'որմէ ետքը գնել անհնար ըլլայ։

Ասորական ԾԱՐ. ձեռագիրն և դարու վերջերէն է։ Կոյն ժամանակէն է հայերէն թարգմանութեանս երկրորդ խմբագրութիւնը։ Սակայն թարգմանութիւնս արգէն զայտութիւն ունէր ապահովապէս Շահապիվանի (իբր 448) ժողովէն յառաջ, ինչպէս պիտի տեսնենք հետզհետէ, եւ հաւանականագոյնս գործ է և դարուն առաջին տասնամերկներն Եղեսիա խաւրուած աշակերտաց։ Սակայն նաեւ այս ժամանակէն մինչեւ վերը նշանակուած տարին (իբր 380—425) մեծ միջոց կայ։ Պէտք ենք ջանալ ամփոփելու այս միջոցը, եւ առայս ունինք մեծ կոռւան մը՝ կանոն կ (Ասոր. Զ.) Ասոր վրայ կ'արժէ քիչ մ'աւելի մանրամասն խօսիլ։

Գրութեանս ամէնէն նշանաւոր կանոններէն

մին՝ կանոն։ Է՛ կը հրամայէ թէ ԱՆԴԻԳԻ տաւն
[ծննդեան եւ¹] յայտնութեան [Տետոն եւ] Փրկչին
մերոյ որ է գլուխ եւ սկիզբն տաւնից եկեղեցւոյ, որ
առ Զ Յունուարի ամսոյ ըստ յունարէն թուոյ։²
Այսաեղ ուրեմն կանոնս կը պատուիրէ Յայտնու-
թեան տօնը Յունուար 6ին տօնել, մինչդեռ ԾՆՆԴԵԱՆ
տօնի յիշատակութիւն չկայ։ Հայոյն ԾՆՆԴԵԱՆ
աւելցրնելը յետագայ խմբագրի փոփոխութիւն է,
— որուն պատճառն յայտնի է. — աւելի մեծ փո-
փոխութիւն մ'եղած է ասորերէն Ա ձեռագրին
մէջ, որուն ընդօրինակողն ըստ յետագայ սովորու-
թեան ասորի եկեղեցւոյ՝ փոխեր է կանոնս այսպէս.
“Տօնեացեն ոչ ծննդեան Տետոն մերոյ է 25 դէկ-
տէմբերի։” Արդէն Գիւրըթոն² շատ լաւ գիտած է
որ այս փոփոխութիւնն անտարակոյս ուշ ժամանակ
գրադ գրչի մը գործքն է, վասն զի կանոնիս խմբա-
գրութեան ժամանակ ասորի եկեղեցին Դեկտեմ-
բեր 25ին չեր տօներ այս տօնը։ Բաց աստի ուղիղ
ընթերցուածք պահած են հայն եւ Ըսր., Լ եւ ԸԱ
ասորի ձեռագիրք։

Յայտնի է ուրեմն որ կանոնիս խմբագրող ա-
սորին դեռ չէր գիտեր ԾՆՆԴԵԱՆ տօնը, այլ Յայտ-
նութեան տօնը միայն Յունուար 6ին։ ԾԱՆՈԹ է
արդէն որ “Արեւելից մէջ, — խօսելով Հերեն-
քէօթէը նշանաւոր եկեղեցական պատմագիտին
հետ³, — կանուխ ժամանակներէն կը տօնուէր
նախնաբար միայն Յայտնութեան ուսնը Յունուար 6ին,
թէեւ խնդրական է թէ նախ Բասիլիդեանք սկսան
տօնել զայս թէ Աւղագիտառք։ Չորրորդ գարու մէջ
նաև Արեւմտեան եկեղեցին այս տօնն ընդունե-
ցաւ. ասոր փոխարէն Արեւելեանք Արեւմուտքէն
առին ԾՆՆԴԵԱՆ ուսնը Դէկտէմբեր 25ին. — Արեւ-

¹ Անկիւնաւոր փակագծի մէջ առածքը չկայ ասորի
ընագրին մէջ եւ յաւելուած է հայ խմբագրին։

² Cureton, p. 169—170.

³ Hergenröther, I, 187, 412 եւն.

մուտք Յայտնութեան (Epiphanie) տօնը չէր խմբուեր իրրեւ տօն ծննդեան, այլ իրրեւ տօն եւ րեւման Տեառն, իրրեւ հեթանոսաց առջեւ յայտնուելուն տօն: Բարեբախտաբար գիտենք թէ երբ սկսաւ Ծննդեան տօնը մտնել արեւելքի մէջ: Առար Եփրեմ որ 373ին մեռաւ ըստ այժմու սովորական կարծեաց, գեռ չի գիտեր Ծննդեան Դեկ. 20ին տօնը, եւ կը գրէ օրինակի համար Համաբարբառի մեկնութեան մէջ¹ թէ “Աւետարանեցաւ Մարիամու, որ օր տառն էր արեկ (Մարտ) ամսեան” եւ “Ծննաւ նա՝ որ օր վեց եր +ապաց ամսոյ, ըստ յունարէն թուոյ:”² Թէեւ գժբախտութեամբ չենք գիտեր հոս թէ ինչ էր ասորի բնագիրը, եւ թէեւ “Քաղոց” 6 ըստ Յայսմաւուրաց կը համապատասխանէ Դեկտեմբեր 14ին, — Յունուար 6 ըստ նոյն Յայսմաւուրաց է 29 քաղոցի, — սակայն թէ հոս Յունուար 6 կը հասկրցուի՝ չի կրնար տարակուսուիլ: Բաց ի յայտնապէս “օր վեց” ըսելէն՝ յայտնի է նաեւ որ Աւետումը Մարտի կը դնէ Եփրեմ, որմէ կը հետեւի որ “Դեկտ.” չէր կրնար հասկրնալ, այլ “օր վեց” Յունուարի: Առ այս վկայ ունիք նաեւ Բար-Սալիբի ասորի մատենագիրը Ժբդարու, որ կը խօսի Քրիստոսի ծննդեան թուականին եւ օրւան վրայ, եւ թէեւ ինքը Դեկ. 25 կը նույնի իբրեւ ուղղագոյն, սակայն կը յիշէ որ հինք այլազգ կը հաշուէին: Բար-Սալիբի կարդացած է Ա. Եփրեմոյ այս տեղը եւ կոչումն կընէ անկէ՝ “ի միում ի ճառից” գրելով: Թէ Ասեմանի եւ թէ անկէ առեալ Գիւրըթոն, որ Բար-Սալիբի այս կոչումն յառաջ կը բերեն³, չէին կրնար Ա. Ե-

¹ Եփրեմայ Մատենագրութիւնք, Անենետ. 1836. Հար. Բ, էջ 19:

² Այս “ըստ յունաբէն Բառոյ,” բացատրութիւնը համեմատելու է մեր գրութեան մէջ գործածուած նոյն ասութեան հետ: Տես քիչ մը վերը՝ եւ էջ 25:

Assem. Bibl. Or. II, p. 163—164, ուր ուրիշ

փրեմայ կոչման բուն տեղը յառաջ բերել, վասն զի Համաբարբառս լոկ հայերէն լեզուաւ մնացած է այժմ, եւ հաղիւ 1876ին թարգմանուեցաւ ի լատիներէն։ Բար-Սալիբիի կոչումն այսպէս է. “Ա. Եփրեմ ասէ ի միում ի ճառիցն. ի պառերորդ աւուր յղութիւն նորա, այսինքն՝ Նիսան ամսոյ, եւ ի վեցերորդ աւուր ծնունդ նորա, այսինքն՝ Քոնոն Երիրորդ (= Յունուար) ամսոյ։” Բար-Սալիբի շարունակելով կը յիշէ Յակոբայ Եղեսացւոյ, որ Ուռհայի եպիսկոպոս եղաւ 651 Յ. Ք.¹, մէկ նշանաւոր խօսքն այս խնդրոյն նկատմամբ, որ է այսպէս։ “Յակոբ Ուռհայեցի ասէ ի թղթին առ Մովսէս Տուր-Աբգինացի. Ոչ ոք գիտէ ճշդիւ զօր ծննդեան Տեսան մերոյ, բայց այս ինչ միայն յայտնի է թէ ծնաւ գիշերի յայնմանէ՝ զօր ասէ Պաւկաս։ Արդարեւ ի կողմանս Արեւելից եւ Հիւսիսոց մինչեւ ցժամանակս Արկադեայ արքայի եւ Ո. Յովհաննու ի վեցն Յունուար ամսոյ խմբեին զայս տօն, եւ կոշէին զայն Տօն Ծննդեան կամ Յայտնութեան, որպէս յորջործէ Սուրբն Աստուածաբան ի Ճառին Ծննդեան։ Բայց ի կողմանս Հռոմայ եւ ամենայն Խոտալիայ եւ ի Պաղեստին անդստին ի ժամանակաց առաքելոց մինչեւ յաւուրս մեր ի 25 Գեկտեմբերի կատարի տօն Ծննդեան։ եւ զայս կարգ եւ սովորութիւն ճշդադոյն ընկալան ամենայն Արեւելք եւ Հիւսիս, բայց միայն Հայոց՝ թանձրամիտք եւ ծանրասիրաք, որ ոչ հաւանին ճշմարտութեան եւ մինչեւ յայսօր ըստ հնոյ կարգի ի վեցն Յունուարի կատարեն զերկոսին տօնս։” Վերջին մասը Հայոց հետ վէճերուն արդինքն է. — ոչինչ նուազ ծանր խօսքեր կը գտնենք նաև Հայոց քով հակառակ սովորութեան հետեւօղաց դէմ։

Ըստ այսմ Արեւելք եւ Հիւսիս մինչեւ Ար-

Գրքի մայս խնդրոյ փրայ գրածն ալ յառաջ կը բերուի. Cureton, p. 160—170.

¹ Հմիտ. Ass. B. O. I 468 էւն։

կաղեայ եւ Ասկեբէրանի օրերը չէին դիտեր Դեկ. 25ին տօնել Ծննդեան օրը։ Աւելի սրոշ եւ հաստատուն վկայութիւն է նոյն իսկ Յովհաննու Ասկեբէրանի հաւանութիւնը։ Ասկեբէրան 386 Յ. Ք. Դեկտեմբեր 25ի օրն յԱնտիոք խօսած ճառին մէջ (‘Ճառ ի Ծննդն Յիսուսի Քրիստոսի’), որ շատ նշանաւոր է Ծննդեան աւուր խնդրոց նկատմամբ, յայտնապէս կը խոսուվանի որ եւ ոչ 10 տարի անցած է այն օրէն, երբ Արեւմնաւոքէն մուծուեցաւ յԱնտիոք Ծննդեան տօնը Դեկ. 25ին, բայց շատ ալ շուտ տարածուեցաւ¹։ “Եւ ոչ եւս դասն ամք են, կ'ըսէ Ասկեբէրան, յորմէ հետէ յայտնի եւ ծանօթական եղեւ մեղ այս օր։ . . . Այսպէս եւ այս (տօն) յայնցանէ՝ որ ընդ արէւմուտու բնակեն, անդստին ի սկզբանէ ծանուցեալ, իսկ առմէլ բերեալ ու յարաջ ժան զբանաց աճ, այնպէս աճեաց վաղվաղակի եւ պտուղ զայնպիսի երեր, որպիսի այժմն է տեսանել” եւն². եւ կը յիշէ որ

¹ Աղյութ կը յիշէ Assem. Bibl. Or. III, p. 87. Hergenröther III, Per. I, § 213: Ծննդեան տօնը, կ'ըսէ վերջն գիտնականս, Հռոմի մէջ՝ ըստ Ամբրոսիսի (Ambros. De Virgin. III, 1) ապահովապէս կը տօնուէր Լիբրիսս քահանայապետի (352—366) ատեն, մանաւանդ թէ շատ աւելի կանուի ժամանակներէն ըստ հին աւանդութեան։ (August. Trin. IV, 5., Const. Ap. V. 13.) Սակայն այս վերջն գրութեանս՝ “Սահմանադրութեան Առաքելոց,” վկայութիւնն հնութիւն չունի, վասն զի ըստ նորագոյն քննութեանց Դդարու վերջերն առած է այս ձեւն։ Այս անփառերականը Ծննդեան տօնն արդէն Դեկ. 25ին օրը գնելով՝ (Const. Ap. V, 13 — Pitra, I 278) “Արդապետութիւն Առաքելոցը գրութենէս ետքը խմբագրուած է։ — Յայտնութեան տօնը կը յիշէն նաև “Յաղագս Խորհրդական Պաշտաման” (Pitra I 68) եւ Սահմանադրութիւնք Առաքելոց՝ յաճախ (Pitra I 422 etc.) եւ այլ դրաւթիւնք։

² Joan. Chrysostomi Opera omnia, ed. Bern de Montfaucon, Parisiis 1718. Tom. II, p. 355. (Homilia in Servatoris nostri Jesu Christi Natalem.) Καὶ τοιγε οὕπω δένατόν ἔστιν ἔτος, ἐξ οὗ δήλη καὶ γνώριμος ἡμῖν αὕτη ἡ ἡμέρα γεγένηται... Οὕτω καὶ αὕτη, παρὰ μὲν τοῖς τὴν ἐσπέραν οἰκοῦσιν ἀνθενεν γνωριζομένη, πρὸς ἡμᾶς δὲ κομισθεῖσα νῦν καὶ οὐ πρὸ πολλῶν

եկեղեցին լի էր այն օրը հաւատացելովք։ Ըստ
բացայաց է ուրեմն որ՝ “Վարդապետութեան Առա-
քելոց ասորի խմբագիրը վերոյիշեալ կանոնն ապա-
հովապէս 386էն յառաջ գրած է, եւ այն բաւական
յառաջ, վասն զի ըստ Ասկերանի շուտով տա-
րածուեցաւ այս տօնս Ասորւոց մէջ, իսկ մեր հեղի-
նակը դեռ չի գիտեր այսպիսի բան մը։ Ուստի եթէ
ընդունինք իրը 380 տարին, կը տեսնենք որ կը նոյ-
նանայ այս թիւն անոր հետ, զոր գտանք Պաւոդի-
կէի եւ Գանդրայ ժողովոց ժամանակին քննու-
թեամբ (360—380)։” Վարդապետութիւն Առա-
քելոց ապահովապէս պէտք ենք այժմ 360—386
տարեաց մէջ գրուած ընդունիլ, եւ մերձաւոր
հաշուով՝ իրը 380ին։

Վերն յիշեցինք որ Մ ձեռագիրը փոխած է
այս կանոնը. յիշեցինք նոյնպէս Բար-Սալիբիի
Հայոց դէմ ըրած ակնարկութիւնն, վասն զի
միայն Հայք ընդունեցան այս տօնը, կամ ճիշդ եւս՝
ընդունելով Ծննդեան տօնը միացուցին յետոյ
զայն Յայտնութեան տօնին հետ։ Այս տօնիս
օրւան խնդիրը — որ ըստ ինքեան բարեկարգական
խնդիր մըն էր, — յետոյ ամենամեծ վէճերէն մին
եղաւ Յունաց եւ Ասորւոց մէկ կողմանէ եւ Հայոց
մէջ միւս կողմանէ։ Քիչ հայերէն գիրք կայ այն
ժամանակներէն, որուն մէջ առաջին քայլին իսկ
չհանդիպինք այս վիճման հետքերուն¹, եւ կանոնա-
կան որոշմունք յաճախ կը պնդեն այս կէտիս վըայ՝

ἐτῶν, ἀθρόου οὔτως ἀνέδραις, καὶ τοσοῦτον ἥγεγκε τὸν
καզոπόν, δοσον πέο ἔστι τὸν δρῶν κτλ.

¹ Հմեն. ի միջի այլոց Ցովչ. Օձնեցի, (ապ. Ահենատ.)
էջ 30—34. Ստեփ. Սիսնեցի, Պատմ. զԼ. կը. Կաղական-
տուացի, Պատմ. Գ, զԼ. ժԴ. Գր. Տաթեւացի, (ապ. Կ-
Պոլիս 1729) էջ 482—484, 651 եւն։ Կանոն “Մանդակուն-
ւոյ, թ. (կանոնագիրը Ռ. Ճիւթ) և որ Ծննդունդ առնեն յա-
ռաջ քան զբայտնութիւնն չէ արժան, զի սուտ է, զի
ծննդունդ եւ յայտնութիւն մի են, եւ յայտ յընթերցուա-
ծոյն է որ ասէ. Յիսուսի Քրիստոսի ծննդունդն էր այսպէս։
Ենք յիշեր կրօնական անհամար վիճական գրութիւնները։

յենլով գրեթէ միշտ այն կարծեաց վրայ թէ
Առաքեալը ինքնին այսպէս սահմանած են . —
այս կարծեաց կուռանն ի հարկէ եղած է մեր
“Արդապետութիւն Առաքելոց :” Օրինակի հա-
մար Կարնոյ ժողովոյն Ա կանոնը (— որուն այս մա-
սին աղբիւրն է մեր “Արդապետութիւն Առա-
քելոց , —) կը վճռէ . “Աման մեծի Յայտնութեանն՝
զոր կարդեցին առաջեալուն ի Հոգւոյն որբոյ ի Յու-
նուարի Զ.ն կատարել մեծ առաւելութեամբ ի
փառս Աստուծոյ : Արդ եթէ ոք . . . այլազգ խոր-
հիցի եւ արդատու առաջեալուն կանոնաց զոր ոմանքը ի ի
դեկտ . ԽԵ ծնունդ առնեն եւն . (Հմմա . նաեւ Կան.
Դ.) Այսպէս նաեւ “Երանելոյն Գրիգորի Աստուա-
ծաբանի Կամիանձու եպիսկոպոսին ,” կեղծ տիտ-
ղոսը կրող կանոններուն մէջ կ'ըսուի¹ . “Այլ փո-
փոխել կամելով առաջեալուն ի ծննդեան յերկուս
որոշելով , այլ Ծննդեանն եւ այլ Յայտնութեանն .
անհաւանք մնացեալ առաջեալուն ի կանոնական սահ-
մանացն զոր գրով դաւանեալ ունի եկեղեցի , եթէ
աւը ծննդեան եւ յայտնութեան Փրկչին մերոյ ի
միասին տօնեացի ի Զն Յաւնուարի ամսոյ :” — Այս
երկուքն ալ կը բաւեն ցուցընելու թէ ինչ մեծ գեր
կատարած են այս կարգի անվաւերական գրութիւնք
եկեղեցական խնդրոց մէջ , որով դարերով վէճի եւ
հակառակութեան նիւթ եղած են այլեւայլ եկե-
ղեցեաց մէջ : Շատ մը հայ գրութեանց իբրեւ ա-
պահով ճշմարտութիւն պնդելը թէ Առաքեալը
ուսուցած են այն սովորութիւնը , յեցած է միայն
մեր այս ասորի անվաւերական գրութեան երբեմն
ունեցած ճոխութեան վրայ :

¹Հմմա . Կանոնագիրք՝ ‘ԵՀԱ’

Իրաց հանգամանքն այնպէս բերաւ որ մինչ
մէկ կողմանէ գրութեանս յօրինման ժամանակը կը
քննէինք, միւս կողմանէ տեսանք նաեւ շատ մը
կանոնաց աղքիւրները, որ անհրաժեշտ ալ էր: Ի
մասնաւորի առիթ ունեցանք շատ մը կանոնաց
աղքիւրը գտնել Պաւոդիկէի որոշմանց եւ հատ մը
Գանգրայ ժողովոյն վճիռներուն մէջ¹: Տեսանք
նաեւ շատ մ'այլ այնպիսիներ՝ որ հնագոյն եւ քիչ
շատ տեղական նկարագիր ունին:² Ուրիշ կանոնի
մը (Կան. Ի) համար ալ ըստնք՝ թէ հաւանակա-
նաբար անոր նախնականին աղքիւրն է Անտիոքայ
341ի ժողովոյն մէկ որոշումն:³

Այս վերջին ժողովոյս կանոնները շատ դիւրաւ
կրնար գործածել ասորին, եւ գործած կ'երեւայ:
Ուրիշ աղքիւր չունի ըստ մեզ մեր գրութեան ժԹ
(Աս. Ժէ) կանոնը: Ըստ այսմ կանոնի առաքեալք
կը հրամայեն թէ “Զէ իշխանութիւն քահանայա-
պետի կամ երիցու⁴ եւ ոեւիցէ առաջնորդի եկե-
ղեցւոյ՝ առանց իւրց ուռշանութացն առանել զի՞րս ինչ
յեկեղեցւով, բայց կամաւք եւ միաբանութեամբ
ամենեցուն արասցեն՝ զօր ինչ կամինն ու եւն: Այս
կանոնն առաջինընթերցման քիշ մը խորթ կ'երեւայ,
վասն զի կարծես եպիսկոպոսին իշխանութիւնն իրեն
“պաշտօնակցաց” քահանայից հաւանութեան ներ-
քեւ կ'ենթարկէ: Աւկայն այս մթութիւնը կը
պարզի, եթէ համեմատենք այլ կանոնական որոշ-
մանց հետ, եւ ի մասնաւորի Անտիոքայ յիշեալ
ժողովոյն իդ կանոնին հետ, եւ կը տեսնենք որ
ինքիրն եկեղեցական ընչից մատակարարութեան

¹ Տես վերը՝ էջ 48—50 եւ 55—66:

² Տես վերը՝ էջ 35—42:

³ Տես վերը՝ էջ 51 եւն:

⁴ Այստեղ “երեց”, հայոցն յաւելուածն է, եւ ինչ-
պէս իմաստը կը պահանջէ՝ “առաջնորդի”, իմաստ մ'ունե-
նալու է: Լատինական կանոնաց մէջ sacerdos (քահանայ)
բառին նոյնպիսի իմաստ մ'ունենալը կը յիշէ Hefele, II,
589, 657 եւն:

վրայ է: Անտիոքայ այս կանոնը կը վճռէ. “Զեկե-
զեցւոյ ինչս եկեղեցւոյ արժան է պահել: . . .
Քաշխել արժան է կամաց եւ յօժաբառ-թեամբ եպիսկո-
պոսին (Եղնը՝ բետա քրիստու չաև էհօստիաց տօն
էպիստու ըստ դատաստանի եւ իշխանութեան
եպիսկոպոսի), ում եւ զժողովուրդն յանձն արա-
րեալ է . . . յայտ արժան է լինել եւ գիտակ որ
անէ ինչ իշխեն եկեղեցւոյն եւ սեպհական եկեղեցւոյն
հանդերձ կամաց երկշանց եւ սորիանափաց, զի նոքին
գիտակ իցեն եւ մի անգետ՝ զինչ ոք ուստե՛ք եկեղե-
ցւոյն բնիկ սեպհական է ու եւն:” Յայտնի է ուրեմն
որ կանոնս կը պահանջէ թէ եկեղեցւոյ ստացուածքն
ըստ հեշտի չկարենայ վատնել եպիսկոպոսն, ուստի
թէ քահանայք եւ սարկաւագունք ալ պէտք է որ
տեղեակ ըլլան եկեղեցւոյ վերաբերող իրաց: Այս
իմաստով առնելու է մեր գրութեան ԺԹ. կանոնն,
եւ ասով կը տեսնենք կանոնիս աղբիւրը եւ բուն
իմաստը: — Ամբողջութեան համար յաւելունք որ
յունական Առաքելական կանոնաց մին (ԱԵ) ալ
շատ նման է այս կանոնիս, վասն զի է այսպէս.²
“Եպիսկոպոսաց իւրաքանչիւր ազգի պարտ է գիտել
թէ ո ոք առաջին իցէ, զոր պարտ է նոյա մեծարել
իրեւ զգլուխ, եւ շառնել ինչ աւելի առանց
գիտութեան նորա, այլ զայն միայն արասցէ իւրա-
քանչիւր ոք, որ ինչ նորա վիճակին է եւ քաղաքացն
որ ընդ նովաւ: Բայց եւ ու նա (գլուխն) աբանցէ
իրս ինչ առանց գիտութեան սոցա: Քանդի է այսպէս
մետառանուն լինի եւ գուստուրի Ասուսած Տերամբէ
ի Հոգին սուրբ:” Բայց այս կանոնն անշուշտ ուղղակի
գործք չունի “Առդապետութեան Առաքելոց,”
հետ, այնու մանաւանդ որ նաեւ այս յունական
կանոնին աղբիւրը կը դնեն գիտնականք յիշեալ

¹ Տես Hefele, I, 520. Հայ կանոնագիրը՝ ԶԽԱ:

² Հմման. Hefele, I, 811: Հայերէն թարգմանու-
թինը շատ այլապահ է: (Կանոնագիրք՝ ՀԲ.) Տես նաեւ
Առաք. կան. ԽԱ (Hefele, I, 814 = Հայ կանոնագիրք՝ ՀԳ.)

Անտիոքայ կանոնն :¹ Վերջին խօսքը (‘— այսպէս միաբանութիւն լինի եւ փառաւորի Աստուած՝ —) շատ նման է Հայոցն վերջաւորութեան. (— ‘զի ի միաբանութենէ ամենեցուն եւ քարոզութիւնն հաւատարիմ լիցի եւ հաւատքն հաստատուն, եւն: —) բայց որովհետեւ ասորին շունի այսպիսի վերջաւորութիւն մը, կը մնայ ընդունիլ որ Հայ խմբագիրն աւելցուցած է առնելով նոյն յունական կանոնէն, եթէ ոչ անոր ուրիշ մէկ աղբիւրէն, որ մեզի այժմ անծանօթ է: — Վերջապէս յիշենք որ Ափրիկէի եկեղեցւոյ ԼԳ. կանոնը կը հրամայէ թէ ‘եպիսկոպոսք մի իշխանութեն վաճառել զինչս եկեղեցւոյ տունց գիտութեան ժողովոյ կոմ երկշանց’.² եւ Քաղկեդոնի ժողովոյն ԽԶ. կանոնը կ'արգելու եպիսկոպոսաց եկեղեցական ստացուածքները տընտեսել ‘առանց էգոնոմաց’³ (օ՛չօնօմօչ, տնտես:)

Կանոն ԽԳ (Ասոր. ԽԱ) կը հրամայէ որ եկեղեցական իշխանութիւնք ‘զարժանիս աւրհնութեան միաբան աւրհնել եւ զանարժանան միաբան կապել’⁴ պէտք են, եւ թէ ‘զոր կապեցենն, կապեալ կացցէ’ մինչեւ հնազանդեսցի առաջնորդին: ⁵ Յայտնի է որ կանոնիս իմաստն է թէ ուրիշ առաջնորդ մը չի կրնար զմէկն բանագրանքէ արձակել, որ դրուած է այն անձին առաջնորդին կողմանէ, բայց եթէ նոյն իսկ այն բանագրանք առաջնորդը: Այսպէս վճռած է արդէն կան. Ե ‘Նիկիոյ ժողովոյն’⁶ եւ գրեթէ նոյն բառերով յետոյ նաեւ Անտիոքայ ժողովոյն կան. Զ⁵: Այս երկուքէն մին՝ Հաւանականաբար վերջինն՝ է աղքիւր մեր կանոնին, ինչպէս նաեւ անկէ առեալ է ըստ Տրէյ գիտնականին՝⁶ յունական Առաքելու-

¹ Hefele, I, 811, n. 1:

² Hefele, II, 128:

³ Hefele, II, 527:

⁴ Hefele, I, 387: կանոնագիրք՝ ՄԹ:

⁵ Hefele, I, 515: կանոնագիրք՝ ՁՒ:

⁶ Հման. Hefele, I, 810 եւ ո. 1: Հայը թարգմանած է (կանոնագիրք՝ ԿՊ) այսպէս. ‘Եթէ ոք երեց կամ’

կան կանոնաց մին (Կան. ԼԳ.) որ նոյն որոշումը կ'ընէ: Սակայն մեր ասորական կանոնը կը յաւելու նաեւ որ “եթէ տարապարտուց եւ յանարժանից ոք կապեցեն, պատիժ պատուհասի ընկալցին ըստ արժանի, ոք ի զուրն կապեցին”¹: Նիկիոյ եւ Անտիոքիոյ կանոնները պատիժ մը չեն յիշեր, այլ միայն կը հրամայեն որ այսպիսի դիպաց մէջ գաւառական ժողովները գումարուի՝ քննէ խնդիրն եւ վճիռ տայ:

Եթէ այստեղ տարակաւսական մնայ թէ Նիկիոյ կանոնն եթէ Անտիոքայ ժողովոյն վճիռն է բուն ազբիւրը, աւելի քիչ տարակուսական կը մնայ Կան. ԺԲ. (Վար. ԺԱ), որ կը պատուիրէ թէ “Ե կամուտ ոք կամ բնակաւո՞ որ ոչ դիտէ զհաւասս ծշմարիտ եկեղեցւոյ սրբոյ, եւ զկարգս եւ զաւրէնս՝ որ կարգեալ է ի նմա, մի լիցի առաջնորդ եւ հրամանատար յեկեղեցւով”²: Կանոնիս նիւթն է “նորատունկ” (neophyte) կամ նորադարձ քրիստոնէից վրայ: Հին եկեղեցւոյ մէջ ալ կար կանոն մը որ կ'արգելուր այսպիսի անձանց եկեղեցական պաշտամանց բարձրացուիլը, մինչեւ որ ամէն բան հիմնովին սորված շրլան: Այսպէս վճռեց նաեւ Նիկիոյ ժողովն իւր Ք կանոնին մէջ³, որ կը յիշէ թէ շատ բան “ընդդէմ եկեղեցական կանոնի” (παρὰ τὸν χανόνα τὸν ἐκκλησιαστικὸν) եղած է, վասն շատերը հազիւ դարձած հեթանոսութենէ առանց պատշաճ ուսման քրիստոնիական իրաց՝ անմիջապէս մլրտուած են, եւ “ընդ մլրտութեանն եւ յաստիճան եպիսկոպոսութեան կամ քահանայութեան

սարկաւագ յեպիսկոպոսէ եղեւ որոշեալ, սայ ոչ է արժան յայլմէ ընդունել, այլ յայնմանէ որ որոշեաց զնա, բայց եթէ դէպ լիցի մեռանել եպիսկոպոսին որ որոշեաց:,, (Ձեռն. թիւ 44 է “... մեռանել, որոշեաց եպիսկոպոսն:,,”)

¹ Hefele, I, 378 եւ մեկնութիւն: Հայերէն թարգմանութիւնը (Կանոնագիրը՝ ՄԵ) շատ փոխւած է: Սպան կանոնը կրկնուած է: “Կանոնը երկորդ նիկիականը,, կոչուած Համառօտութեան մէջ (Կանոնագիրը՝ ՄԻԶ), որ իւր համառօտեալ ձեւին մէջ աւելի նման է մեր կանոնին:

մերձեցուցեալ „ են , եւ ասոր համար արդելք կը դնէ ժողովն : Անշուշտ մեր ասորի մատենագիրը շատ լաւ կրնայ Նիկիոյ այս կանոնն իւր առջեւն ունենալ . բայց չէ՞ր կրնար արդեօք ուրիշ աւելի հնագոյն կանոն մ'ալ իբր աղքիւր գործածել այսոնեղ : Նիկիոյ ժողովն իսկ հսկ կը յիշէ որ ճնախոյն կանոն մը կար արդէն այս նկատմամբ , եւ անոր համար չէֆելէ Նիկիոյ կանոնէս աւելի հին կը համարի յունական Առաքելական Կանոնաց Զ վճիռը¹ որ կ'ըսէ . “ Զառ ի հեթանոսաց եկեալն եւ մկրտեալն եւ կամ ի խառնակ վարուց՝ ոչ իրաւացի է վաղվազակի ընձեռել յեպիսկոպոսութիւն , քանզի անիրաւ է ո եւն : Եթէ արդեամբք հնագոյն է այս կանոնը , — զոր չընդունիր Տրէյ , այլ Նիկիոյ յիշեալ կանոնին հետեւողութիւն կը դնէ , — շատ գիւրաւ կրնայ ըլլալ որ այս ըլլայ “ Արդապետութեան Առաքելոց ” կանոնիս ազգիւրը : Թէեւ յունական Առաքելական կանոնաց խմբագրութիւնը շատ ուշ է մեր ասորականէն , սակայն շատ կանոններ արդեամբք հին են , եւ անհնար չէ որ այս գեպքիս մէջ երկու՝ յոյն եւ ասորի՝ իրարմէ անկախ խմբագրութիւնք միեւնոյն հին կանոնն ունեցած ըլլան իրրեւ աղքիւր :

Աերջապէս անշուշտ Նիկիական ժէ կանոնն ունի իբրեւ աղքիւր մեր գրութեան ԺԸ (Ասոր . Ժ.Դ.) , որուն պատուէրն է թէ “ Որ փոխ տայ եւ առնու վաշխ եւ շահի շահս ագահութեան , այնպիսին . . . մի կացցէ ի կարգի պաշտաման քահանայութեան : ” Աշխառութիւնն եկեղեցական կանոնագրութեան մէջ հաեւ հնագոյն ժամանակները խստիւ արգիւլուած էր՝ մանաւանդ եկեղեցականաց : Աըդէն Նիկիոյ ժողովն իւր ժէ կանոնին մէջ խստիւ կը պատժէ զանոնք , որ “ յագահութիւն եւ ի զաւշաքաղութիւն անկանիցին , զարծաթ իւր ի վարձու տացէ եւ տոկոսեաւք պահանջիցէ ո

¹ Hefele , I , 824 : Հայ կանոնագիր՝ ԱՅ :

եւն :¹ Կման վճիռ մը տուած է յետոյ նաեւ Պաւո-
դիկեի ժողովն,² ինչպէս նաեւ համառօտ վճիռ
մ'ալ կը գտնենք յունական Առաքելական կա-
նոնաց՝ ինչպէս նաեւ Քարաղի Մեծի թղթոյն, նի-
կեփորայ եւն կանոնաց մէջ :³

Այստեղ կնքելով մեր գիտողութիւնքն կա-
նոնացս ազբիւրներուն նկատմամբ, աւ ելորդ չենք
համարիր անցողակի յիշել կետ մ'ալ : “Պարզա-
պետութեան Առաքելոց” երկու նշանաւոր հրա-
տարակիչք ալ շատ մը կանոնաց ներքեւ ի ծանօ-
թութեան նշանակած են “Սահմանադրութիւնք
Առաքելոց”, կոչուած անվաւերական գրութեան
բազմաթիւ կտորները : Կարելի է հոս ուրեմն խնդիր
յուզել թէ արդեօք մեր կանոնաց հաւաքիչը
գործածած է յիշեալ անվաւերականն : Երկու
գրութեանց ներքին բովանդակութիւնն իսկ այն-
պէս կը բերէ որ շատ նման կարգադրութիւններ
գտնուին երկուքին մէջ ալ : Մեր գերմաներէն
հրատարակութեան մէջ նշանակած ենք ծանօ-
թութեանց մէջ այսպիսի նման կտորներ . շատ
բան ալ յընթացս հետազօտութեանս յիշելու
առիթ կ'ունենանք . օրինակի համար վերն առիթ
ունեցանք համեմատել այս երկու գրութիւնքն, երբ
կը խօսէինք Համբարձման տօնին, Կիսասարկաւա-
գաց, Ծարաթ աւուր պաշտաման, Կախարդութեան
եւ մանաւանդ Ծննդեան տօնին նկատմամբ⁴, զորոնք
հոս կրկին յիշելն աւելորդ է : Ասոնցմէ զատ կը
գտնենք նմանութիւններ օրինակի համար յայնմ
որ երկուքն ալ կը հրամայեն Արեւելք դառնալ

¹ Հմման. Hefele, I 421: Հայ կանոնագիրը՝ ՄԻԱ, կրկնուած համառօտութեամբ՝ ՄԽԱ:

² Կան. Դ. Տես Hefele, I 752 :

³ Հմման. Hefele, I 814. Pitra, I 585 եւ Pitra, Spicil. Solesm. IV, 386 եւն:

⁴ Տես վերը՝ էջ 48, 50, 55, 57, 61, եւ 70 :

աղօթելու,¹ (— սա տարբերութեամբ որ մեր ասորին ասոր պատճառը կը դնէ այն թէ այն կողմանէ պիտի դայ քրիստոս դատելու, մինչ “Սահմ. Առաք. ո” նոյն բանը կը հրամայէ ըստ Սաղմ. Ալ, 34 խօսքին. —) երկուքն ալ կը հրամայեն Դշ. եւ Ուրբաթ պահք պահէլ՝ առաջինը ի յիշատակ մատնութեան եւ երկրորդը՝ շարչարանց.² թէ արծաթասէր քահանայք ըլլան.³ թէ ամեն գրքերէ վերջն աւետարան կարդացուի եկեղեցւոյ մէջ եւ ժողովուրդն ուրքի վրայ կանգնած մտիկ ընէ.⁴ թէ “քառասուն օր” մեծ պահք պահէլու է.⁵ եւ վերջապէս թէ ակնառութիւն ընող դատաւորները պատժելու է եւ պաշտօնէն զրկելու եւ թէ եպիսկոպոսն դլուխ է ամենուն “քահանայից եւ ղեւաայւոց”⁶ եւ այլ շատ նմաններ: Բայց այս ամեն նմանութիւնք այնպէս ընդհանուր են որ անհնար է այս կամ այն կէտին վրայ պնդել թէ պէտք է որ մին միւսին աղբիւրն եղած ըլլայ: Սակայն շատ բնական է որ մեր “Արքապետութեան Առաքելոց” գրութեան հեղինակն առջեւն ունեցած ըլլայ յիշեալ գիրքն իւր ննադոյն ձեւին մէջ, որ ամենէն տարածեալ գրքերէն մին եր հին քրիստոնեոյ հասարակութեանց մէջ: Ի հարկէ մեր ասորին “Սահմանադրութիւնք Առաքելոցն” գրութիւնն իւր ննադոյն ձեւին մէջ միայն կրնար կարդացած եւ գործածած ըլլալ, քանի որ յիշեալ գրութեան այժմու յունական լեզուաւ գտնուած նորագոյն խմբագրութիւնն

¹ Հմմտ. Կան. Ա եւ Pitra, I 204, 206 եւն:

² Հմմտ. Կան. Գ եւ Գ եւ Pitra, I 294, 283 եւն:

³ Հմմտ. Կան. Ժ. եւ Pitra, I 230, 231:

⁴ Հմմտ. Կան. Թ եւ Pitra, I 204:

⁵ Կան. Ա եւ Pitra, I 279, 298 եւն եւն:

⁶ Հմմտ. Կան. Զ “Եղիցին երիցունք եւ սարկաւագունք իւրեւ Ղիշեալոցին եւ կիսասարկաւագունք է գէտ՝ որ է առաջնորդ ամենայն ժողովրդեան, (ըստ Ասոր.) եւ Pitra, I 171 “երիցունք ձեր՝ քահանայք, Ղիշեալոցին ձեր՝ արդ սարկաւագունք . . . եւ սոցա ամեննցուն ի վերոյ է քահանայապէսն որ է եպիսկոպոսն:

աւելի կրտսեր է ժամանակաւ քան մեր “Ապօղա-
պետութիւն Առաքելոցն”՝ „Արդէն վերն առիթ-
ունեցանք այս նկատմամբ մեր կարծիքն յայտնել
երկու ժանրակշխու կէտերու վրայ խօսած ատենիս:
Յիշեցինք¹ այսպէս որ “Սահմանագրութիւնք Ա-
ռաքելոց” նորագոյն է քան մեր ասորի գրութիւնն
այնու որ մինչ ասորին (Կան. Զ) գեռ չե գիտեր
Ծննդեան տօնին Դեկ. 25ին տօնուիլը, “Սահմ.
Առաք.” արդէն նոյնը բացայացտ կը հրամայէ (տես
Pitra, I 278.) եւ մինչ մեր ասորին Համբարձման
եւ Հոգեգալստեան տօներն գեռ ի միասին տօնու-
ած կը յիշէ (Կան. Ժ), “Սահմ. Առաք.” նաեւ
զասնք արդէն իրարմէ անջատեալ գիտէ (Pitra, I
290 եւն:) Բայ աստի մեր ասորի գրութեան ժա-
մանակն իրը 380 Յ. Ք. գրինք վերը, իսկ “Սահմ.
Առաք.” գրութեան նորագոյն խմբագրութիւնն
ըստ նորագոյն քննութեանց այս ժամանակէն քիչ
մ’ալ եալըն է:

“Սահմանագրութիւնք Առաքելոց” (Constitu-
tiones apostolicae) գրութեան վրայ նախ հիմնա-
կան քննութիւնն ընողն էր Տրէյ գիտնականն,² որ
ցուցուց թէ գիրքն այլեւայլ հեղինակներու գործն
է եւ զանազան ժամանակներէն է Ա—Զ գրքերն
իրը երրորդ գարու վերջին կէսին գնելով, և գիրքն
չորրորդ գարու սկիզբն եւ Ը գիրքն նոյն գարու
կէսէն, երբ ամբողջ գիրքն առաւ իւր այժմու
ձեւն. — գրութեան հայրենիքն Ասորիք կը դնէ:
Այն կարծիքն յընդհանուրն ընդունեցաւ նաեւ
Պիթէլ,³ որ մտագիր ըրաւ թէ կան նաեւ ասորի,

¹ Տես վերը՝ էջ 70:

² Drey, Neue Untersuchungen über die Konsti-
tutionen und Kanones der Apostel. 1832. Հման. այս եւ
յաջորդներուն նկատմամբ Funk, die apost. Const. pp.
1—27 եւն:

³ Bickel W. J., Geschichte des Kirchenrechtes.
Giesen, 1843, 1 pp. 154 եւն: Այս գրութիւնն արդէն
յիշեցինք վերը՝ էջ 10:

արաբական եւ խպտի՝ “Արարդապետութիւնք” (Didascalia) Առաքելոց գրութիւններ, որոնց բովանդակութիւնն է յիշեալ “Սահմանադրութեան առաջին վեց գրքերուն ուղեւծուծն։ Ասորականն՝ զոր գիտունքը յիշեալ գրութեան հնագոյն խմբագրութեան ներկայացուցիչը կը համարին, ոլիքը կը համարէր թէ ըլլայ ծայրագաղ առաջին վեց գրաց յունական նախնական բնագրեն։ Լակարտ՝ որ հրատարակեց ասորին, ինչպէս վերն յիշեցինք,¹ փորձեց նոյն ասորականին համեմատ յունական նախնական բնագիրը վերակազմել, եւ ցուցուց որ եթովպական արաբերէնէն է, իսկ ասորին ալ յետագայ յաւելուածներ չեն ընդունած։² Քննութիւնք ըրին նաև այլ շատ գիտնականք, որոնք կ'ընդունին ընդհանրապէս որ յիշեալ գործքին առաջին վեց գրքերն իրը 360—380 Յ. Ք. իրենց այժմու ձեւն առած են, իսկ վերջին երկուքն 400էն յառաջ։ Նորագոյն քննագատական գործք մը հրատարակեց այս նկատմամբ Ֆունք,³ որ շատ աւելի յետս կը մոլէ այս ժամանակն, վասն զի կը դնէ որ “Սահմանադրութիւնն բաղադրութիւն մ'ըլլայ այլեւայլ հնագոյն գրութեանց, որ նինդերորդ դարուն սկիզբներըն առած ըլլայ իւր այժմու ձեւն, եւ թէ այժմու յունականին առաջին վեց գիրը ընդլայնումն են նախնականին, զոր Ասորիք կամ Պաղեստին յօրինուած կը դնէ իրը Գ. գարու

¹ Տես էջ 6։

² Ի գիրս Bunsen, Analecta Antenicaena, II. 1854. Հման. Reliq. II, p. IV.

³ Fr. Xav. Funk, Die Apostolischen Konstitutionen, eine litterar.-historische Untersuchung. Rottenburg 1891, 8^o pp. 374։ Հման. ի մասնաւորի էջ 28—75, ուր նախնական խմբագրութեան մրայ կը խօսի, եւ էջ 76—112 որ նորագոյն խմբագրութիւնը կը քննէ։ Սոյն գիտնականն խօսելով Լակարտի Reliq. եւն գրութեան մրայ անցողակի կը յիշէ նաև մեր ասորական “Արարդապետութիւն” Առաքելոց, գրութիւնն (էջ 248)։

սկիզբներն, եւ զոր հաւատարմութեամբ պահած է ասորի թարգմանութիւնը:

Մեզի չ'իյնար այս կարծիքները քննել. այսու պէս կամ այնպէս ապահով է միշտ որ նորագոյն յունական խմբագրութիւնը կրտսեր է քան մեր “Ալարդապետութիւն” Առաքելոց, ո ինչպէս վերը ցուցուցինք: Եթէ ուրեմն ընդունինք որ մեր ասորին գործածած է “Սահմ. Առաք.” գրութիւնն, որ հաւանական կ'երեւայ, պէտք ենք ըսել որ նախական խմբագրութիւնը կրնար միայն կարդացած ըլլալ: Անշուշտ ալ ոչ թէ յօյն նախարինագիրը կը գործածէր մեր ասորին, այլ ասորական թարգմանութիւնն, որ հնագոյն խմբագրութիւնն պահած է առանց յետագայ յաւելուածների:

Բաւական կը համարինք այսչափն՝ գրութեանս ժամանակին եւ աղքերացնկատմամբ: Այժմ անցնինք գրութեանս ուրիշ անվաւերականաց հետ ունեցած կապակցութիւնը քննելու:

Ընթերցողը միտ դրած պիտի ըլլայ որ ցայժմ մեր ամէն քննութիւնը ուղղեալ էին բուն կանոնաց որ “Ալարդ. Առաք.” գրութեան թէեւ էական՝ սակայն նաեւ միայն մի մասոր կը կազմէ: Ամենեւին չյիշեցինք միջանկեալ պատմական կերպարանք ունեցող մասն, ինչպէս նաեւ վերջին կէսն՝ որ ցուցակ է այն իւրաքանչիւր աշխարհաց որ ամէն մէկ առաքելոց գործունէութեան շրջանը կը նշանակէ: Յաջորդ հատուածին մէջ աւելի այս մասերուն քննութեան պիտի զբաղինք, եւ պիտի աեսնենք որ այս մասերուն քննութիւնն ալ միեւնոյն հետեւութեանց պիտի հասցընէ, զորոնք գտանք կանոնացու հետազօտութեամբ:

4.

Ա արդապետութիւնն Առաքելոց, ըլլալով
ասորական անվաւեր գրականութեան ծնունդ, ինչ-
պէս ցայժմ ցուցուցինք, ի հարկէ աւելի կամ
նուազ սերտ կապ մ'ունենալու էր նոյն ասորի գրա-
կանութեան ուրիշ արտադրութեանց հետ ալ:
Ամէնէն նշանաւոր ասորական անվաւեր գրու-
թիւնն ըլլալով Արգարու թուղթը, որ Լա-
բուբնայի անունը կը կրէ, պէտք է որ մեր մտա-
դրութիւնն նախ անոր ձգուի քան ուրիշ որեւէ
ասորի գրութեան մը, եւ պէտք է որ նախ հետա-
զոտենք թէ ինչ յարաբերութիւն ունին իրարու
հետ այս երկու գրութիւնք: Թէ արդեամբ սեր-
տագոյն կապակցութիւն կայ այս երկու ասորի
անվաւերականաց մէջ՝ կրնար արդէն գուշակուիլ
մեր ցայս վայր բուածներէն. վասն զի շատ գիսպաց
մէջ երկու գրութեանց նման կտօրներն իրարու հա-
մեմատելու առիթ ունեցանք, երբ կը խօսէինք
“Հոռոմոց տուն” ասութեան, երկու գրոց ալ վեր-
նագրութեանց ճշգրիտ նոյնութեան, կախարդու-
թեան նկատմամբ եղած կարգադրութեան, կի-
սասարկաւագ բառին հնութեան եւ նմանեաց
վրայ^{1:} Յաջորդ քննութիւնք ասոնց իրարու հետ
ունեցած յարաբերութիւնն աւելի պիտի պարզէ:

Լարուբնայի հեղինակը կամ ճշդիւ եւս՝ այն
իմբագրիչ ասորի մատենագիրն որ Արգարու զրու-
ցին նախնական պատմութիւնը վերած եց իւր այժ-
մու ձեւին, կարդացած եւ գործածած ալ կ'երեւայ
ապահովապէս մեր այս ասորի կանոնաց հաւաքա-
ծոյն՝ թէեւ ի հարկէ ուրիշ կամ հնագոյն ձեւին
մէջ: Այս կանոններն մինչեւ անգամ յայտնապէս
ի վկայութիւն կոչած է իւր գրքին վերջերը: Ադդէ

իրեն վերջին յորդորակին մէջ՝ զոր կը խօսի Եղեացւոց, այսպէս կ'ըսէ՝ ի միջի այլոց՝ բացայայտ կերպով.¹ “Ըստ հարժուց եւ օքնուց որ+ Եղեան յաշակերպոցն յԵրուսաղէմ” (Հայ.) “... զոր եղ Տէր մեր աշակերտացն յԵրուսաղէմ.” Եւ նովին վորին առագեալովն եւ ընկերը իմ, այնպէս եւ գուք մի փոխիք ի նուցանէ եւ մի խստորիք յաջ կամ յահեակ, եւ մի պակասեցուցանէք ի նուցանէ եւ մի յաւելուք, զոր օրինակ վարեցայ ես ի միջի ձերում եւ ոչ խոտորեցայ յաջ կամ յահեակ . . . զի մի օտարացայց ի կենացն խոստացելոց, որ պահեալ են այնոցիկ՝ որ կան ի պատուիրանին:” Այստեղ ուրեմն յայտնապէս կը հրամայուի Եղեացւոց՝ պահել այնպիսի կանոններ, զորոնք Առաքեալք դրած են եղեր յԵրուսաղէմ: Թիգուրոն գիտնականն, որ Լաբուրնայի եւ “Վարդ. Առաք.” գրութեան իրարու հետունեցած յարաբերութեան վրայ համառօտիւ, բայց հիմնական կերպով խօսած է², մտադիր ընել կու տայ այս խօսքին նկատմամբ՝ որ այստեղ յիշուած “կարգք եւ օրէնք”, ասութեամբ չենք կրնար համարիլ թէ յիշուած ըլլան այն կարգադրութիւնք, որոնք գրուեցան Առաքելոց ժողովքէն յԵրուսաղէմ եւ զորոնք կը յիշէ Պուկաս (Գրծ. ՓԵ, 6—29): Վասն զի այն ժողովքին մէջ այնպիսի կարգադրութիւնք գրուեցան, զորոնք պահելու էին հեթանոսութենէ գարձած քրիստոնեայք, այսինքն՝ որ պարտական ըլլան հրէական օրինաց պահպանութեան, բայց “ի բաց կալ ի զոհելոյ կուոց, եւ յարենէ եւ ի հեղձուցելոյ եւ ի պոռնկութենէ:” Իսկ Աղդէի յիշած “կարգք եւ օրէնք,” բոլորովին ուրիշ բան են, վասն զի յայտնա-

¹ G. Phil. p. 41, 8 = Հայ. էջ 39, 4 եւն: Այս խօսքը բառ առ բառ կրկնուած է Մարեսի վկայարանութեան մէջ. (առև. Acta Martyrum et Sanctorum, ed. Bedjan. Paris. I 1890, p. 91, 14—15.) որ ըստ այսմ ընդօրինակութիւն է Արքունայի գրքէն:

² Tixeront, Les origines, p. 116—118:

պէս կը յիշուի որ այն վերջինք դրուեցան Առաքեալներէն նաեւ իրենց պահպանութեան համար, եւ թէ արգեամբք ալ պահեցին՝ ինչպէս ինքն իսկ Ագդէ, որ չէ “խոտորած յաջ կամ յահեակ” այն կանոններէն։ Եւ այս բոլորովին կը համաձայնի մեր “Վարդ. Առաք.” գրութեան աւանդածին հետ, որուն համեմատ “մինչ էին ի միասին գունդն առաքելական, նովին պարգևաւք որ տուաւ նոցա՝ շնորհք Հոգւոյն որբոյ ի նմին աւուր, եղին նոքա կանոնս եւ իարդու եւ օրէնս, որք միաբանին աւետեաց աւետարանին քարոզութեան նոցա։”¹ ու եւն։

Սակայն աւելի որոշ ապացոյցներ պէտք ենք փնտուել առ այն թէ Ագդէ յիշեալ խօսքին մէջ ասորի “Վարդ. Առաք.” գրութիւնը կը հասկընայ: Վասն զի նաեւ ուրիշ անվաւերականք կան որ իրը թէ Առաքեալներէն գրուած ըլլան, երբ գումարուած էին ժողովքի յերուսաղէմ. — այսպիսի նախարան ծանօթութիւն մը կը կրէ օրինակի համար “Սահմանագրութիւնք Առաքելոց Յաղագս Խորհրդական Պաշտաման”² անվաւերականք : Բարեբախտաբար շատ կռուաններ կան, որ անտարակոյս կ’ընեն սա կէտը թէ Ագդէ արգեամբք մեր ասորի կանոնները կը հասկընայ, եւ ասոնց առաջինն է նոյն իսկ կանոնաց անուանակոչութիւնը: Ագդէ կոչում կ’ընէ “ըստ իարդոց եւ օրէնոց որք եղան յաշակերտացն յերուսաղէմ:” Անկարելի է որ աչքի չզարնէ հոս “իարդու եւ օրէնու, յորջորջումն մասնաւանդ ասորական բնագրին մէջ (ԱՌՈՄՆ ԱՇՅՄ), վասն զի երկուքն ալ յունական փոխառեալ բառեր են (չ տճէց եւ ծ նոմօց) ի միասին գործածուած: Արդ այս անուանակոչութիւնը յատուկ է մեր ասորի կանոնաց, որոնք միշտ այս երկու օտար բառե-

¹ Այս “առելուրան ժորովութիւնն”, բացատրութիւնը ձշդութեամբ կը գործածէ նաեւ Լաբուբնա. աես G. Phil. p. 1, 5 (Հայ՝ պակաս.) 31, 12 (= Հայ՝ 29, 32 ուր “առելութիւն քարոզութեան”, թարգմանուած է.) եւն:

² Հմիտ. Pitra, I, 49 եւն:

ըէ բազադրեալ անուամբ կը նշանակուին . այսպէս
Կերածութեան վերջն, որ կ'ըսուի թէ երբ Առա-
քեալք դեռ ի միասին էին, “եղին կարծու եւ օրէնս
(ասոր. ճշդիւ ՇՀԵԿ եւ ՆՕՄՕԾ բառերը կը գործածէ:)
Այսպէս նաեւ գրութեանս վերջերը կը գրուի թէ
Ղուկաս գրեց ոչ միայն Գործք Առաքելոցն, այլ
նաեւ “ոկարծու եւ օքբէնս պաշտաման քահանայու-
թեան նոցա” այսինքն՝ Առաքելոց . որով մեր կա-
նոնները կ'ուզէ հասկրնալ անվաւերագիր ասորին:
Այս վերջին բացատրութեան կերպն ալ կը գտնենք
գործածուած Լաբուբնայի քով, որ “զկարգս պաշ-
տաման” կը գրէ:¹

Զարմանալի չէ այսուհետեւ որ Լաբուբնայի
գրութեան մէջ շատ կտորներ գտնենք, որ մեր ա-
սորի կանոնները կ'ակնարկեն, երբեմն նաեւ գրե-
թէ բառ առ բառ: Այս նկատմամբ նշանաւոր է ի
մասնաւորի Ադդէի բերանը դրուած այն վերջին
յորդորակն, որուն սկիզբն էր վերը գրուած խօսքը
թէ պէտք չեն չեղիլ “յաջ կամ յաջեակ”, Առա-
քելոց դրած յիշեալ “կարգ եւ օրէնք” կարգա-
դրութիւններէն . բայց քիչ ակնարկութիւնք կամ
նմանութիւնք չկան նաեւ միւս մասանց մէջ:

Արդէն անմիջապէս աչքի կը գարնէ սա կէտն
որ այնշափ աննշանակ չէ որչափ թերեւս երեւայ
առաջին անգամ: “Վարդապետութիւն Առաքելոց”
կը պատմէ թէ Առաքեալք Համբարձման օրը, երբ
Զիթենեայ լեռն էին, Քրիստոս Տէր մեր “անդէն ի
ժամուն մեծի առաւտուն կիւրակէին ամբարձեալ
զձեռս իւր՝ եդ ի վերայ գլխոյ մետասան աշակեր-
տացն իւրոց՝ շնորհելով նոցա պատրիհան ժանոնայու-
նեան:” Ուրեմն ըստ ասորի մատենագրիս Առա-
քեալք Համբարձման օրը ձեռնադրուեցան՝ մինչ
ըստ սովորական աւանդութեան (ըստ Պուկ. ԻԲ,
19) արդէն վերջին ընթրեաց ժամանակ ձեռնա-

¹ G. Phil. p. 40, 14 = Հայ 38, 7:

գրուած էին : Արդ ասորւոյս կարծիքը կը գտնենք
կրկնուած նաեւ Լաբուբնայի գրութեան մէջ, որ կը
նկարագրէ թէ ի՞նչպէս Ադդէ Աբգարու եւ իւր
մեծամեծաց առջեւ կը պատմէր “զամենայն նշանն
եւ զաքանչելիոն Տեառն, զոր առներ նա եւ զաս-
տուածելցն զօրութիւնս նորա եւ վերանալ նորա
առ . Հայր իւր յերկինս, եւ նէ որպէս առնին նոտա
(այսինքն՝ Առաքեալք) զօրութիւնս եւ էլիոնունիւնս
է ժամ վերանալոյն իւրոյ¹ : ” Այստեղ Լաբուբնա
անշուշտ կախում ունի “Պարդ. Առաքելոց դրու-
թենէն, ճշդիւ” ինչպէս նաեւ ուրիշ ասորի ան-
վաւերական մը, այսինքն՝ Քարսամիայ վկայաբա-
նութիւնն², որ նոյնպէս ասորի կանոնացս հնագոյն
խմբագրութիւնը կարդացած կ'երեւայ : Այս վերջ-
նոյս վրայ քիչ մ'ետքը առիթ պիտի ունենանք
խօսելու :

Անցնելով այժմ՝ կանոնայ՝ կը տեսնենք որ
շատերը կամ ակնարկուած են Լաբուբնայի գրու-
թեան մէջ ընդհանրապէս եւ կամ նաեւ դրեթէ
բառ առ բառ ի մէջ բերուած : Այսպէս Փ. (Ասոր.
Փ.Ֆ.) կանոնն, — որ կ'արգելու “ի կարդի պաշտա-
ման”, եղողներուն “փոխ տալ եւ առնուլ վաշխ եւ
տոկոսիս եւ շահել շահս ագահութեան . . .” —
կ'ակնարկէ Ադդէ անշուշտ, երբ իւր յորդորակին
մէջ կը պատուիրէ³ թէ “ի պաշտամանդ յոր կո-
չեցարուք՝ մի՛ եւս լիցի ձեզ վաստակ . . . մի սիրէք
զշահս աշխարհիս այսորիկ”, եւ դարձեալ . “Դուք
որ կոչեցարուք ի շնորհս պաշտամանս այսորիկ,
զգոյշ լերուք, մի՛ շազապատիցիք յիրս աշխարհիս
այսորիկ : ” — Աերն արդէն խօսեցանք⁴ Ժ.Զ եւ Ժ.Է

¹ G. Phil. p. 9, 8 — Հայ. 10, 29 (բայց այլամիտ-
նեալ է, “. . . թէ որպէս առներ նա զօրութիւնս մեծա-
մեծս իշխանութեամբ բազմաւ ի ժամ վերանալոյն իւրոյ : ”)

² Cureton, p. 72, 14:

³ G. Phil. p. 36, 4 (= Հայ. 33, 13—15) եւ 45, 20
(= Հայ. էջ 42, շնորհ :)

⁴ Տես վերը՝ էջ 39—42 :

կանոններուն վրայ, որոնք խստիւ կ'արդիլէին “իսունէլ” կամ հաղորդութիւն ունենալ Հրէից հետ, այնպէս որ նոյն կանոններն հոս կրկնել աւելօրդ է: Նոյն պատուերը կրկնած է Ագդէ, այնպէս որ իրեն աշակերտքը կը խոստանան¹ թէ “ընդ Հրեայս խաչահանուս ոչ հաղորդիմք” (Ասոր. “ոչ խառնիմք”): Մանաւանդ թէ սոյն նիւթոյ վերաբերեալ բացատրութիւնը մը բառ առ բառ նոյնպէս կը գտնենք Լաբուբնայի մէջ ալ: Առաքեալք հրեայ քահանայից այն որդւոցն՝ որ թէեւ հաւատացեալ էին, բայց հրապարակաւ չեին ուզեր խոստովանիլ, կը սպառնան թէ “գուցե ուանանջիցի+ ընդ հարան յեր ջնիւժ արեանն Քրիստոսի²:” Նոյն սպառնալիքը կ'ընէ նաեւ Ագդէ ըսելով². “Զգոյշ Երուք այսուհետեւ ի խաչահանուացն եւ մի լինիք նոցա սիրելիք, զի մի պարտական գորանջիցի+ ընդ նոսա արեանն Քրիստոսի³:” Այստեղ թէեւ հայ թարդմանիչը պէսպիսութեամբ թարդմանած է այս երկու նախադասութիւնքն. սակայն երկու ասորի բնագրաց մէջ ալ բոլորսվին միեւնոյն է ասութեան կերպն՝ որ բնիկ ասորական դարձուածք մըն ալ է: Ասորի բնագիրը գնել հոս աւելորդ կը համարինք հայ ընթերցողաց համար, թէեւ այն բաւական էր համոզելու որ անկախ չեն իրարմէ այն երկու նախադասութիւնք: Երկու նշանաւոր կանոնաց վրայ առիթ ունեցանք վերը խօսելու ընդարձակօրէն, այսինքն կան. ԺԵ եւ Լ. մին՝ կախարդութեան եւ միւսն՝ Աւետարանի ընթերցման վրայ, եւ յիշեցինք նաեւ Լաբուբնայի նոյն կտորներուննման մասերը:³ Այս շափ նման են այս կտորներն՝ որ կրնանք ըսել թէ բառ առ բառ են, ինչպէս կը տեսնուի յաջորդ համեմատութեան մէջ, որուն կը կցենք քանի մ'այլ նման տեղեր ալ:

¹ G. Phil. p. 48, 1 = Հայ ԵՂ 44, 29:

² G. Phil. p. 43, 12 = Հայ 40, 27:

³ Տես վերը ԵՂ 25—31:

ԱՅՐԴԻ. ԱՌԵՎՔ.

1. (լան. ԺԵ. = Ասոր. ԺԲ¹⁾)

“Կարգեցին առաքեալքն եւ եղին հաստատութեամբ, եթէ որ սուտ երդնու կամ” սուտ վկայէ, եւ կամ երթայ առ կախարդս եւ հարցուկս, եւ քաւդեայս եւ վոհուկս, եւ հաւատայ բախտից, ծննդոց եւ աստեղազիտութեանց, իրբեւ զայնոսիկ որ անաստուածքն են՝ խափանեսցինա որպէս զանաստուած ի քահանայութենէ. ու եւն:

ԼԱԲՈՒԹՆԱ

(G. Phil. p. 35, 15 = Հայ՝ 33, 3 եւն:)

“Եղերուք, ասէ, հեռաւնալ է սուր երդմանկ եւ յամսարիշա սպանմանէ եւ շահօրեն վայսունինին, որ ի շնութիւնս խառնակեալ են, եւ է տիտրորոց՝ յորոց վերայ չլինի ողորմութիւն, եւ ի խարց եւ ի կիւսոց եւ վահուց եւ է բահուց էւ է ձնուոց որովք պարձին քառորդուցիւն մնջորականք, եւ յաստեղութիւնունինէ եւ ի մղավաչէից՝ յորս յուս սացեալ են յիմարեալքն:”

2. (լան. ԻԶ. = Ասոր. ԻԲ¹⁾)

“Կարգեցին առաքեալքն . . . թէ որք են յաստիճանի գատաւորութեան եւ իշխանն են առնել գատաւորան, եթէ թիւրիցէ եւ աշառիցէ երեսաց եւ պարտաւորեսցէ զարդարն եւ արդարացուցէ զպարտաւորն, մի եւս կացցէ ի կարգի գատաւորութեան. ու եւն:

(G. Phil. p. 35, 19 = Հայ՝ 33, 9 եւն:)

“Եւ ի բաց արարէք ի ձէնց վահութեան մեղաց եւ զկաշառս եւ զպատարագս, որու ուրուրուցիւն ուրուրուցիւն ուրուրուցիւն, եւ կուրացուցանեն զաչս առողաց. ու եւն: (Հմիտ. Phil. 36, 6 = Հայ՝ 33, 16. “Եղեջիք առնել գատ արդարութեան եւ ստուգութեան. ու եւն:”

¹ Այս բնիկ ասորի բացատրութիւնը կը նշանակէ թէ ակնառութեամբ արդարք կը բարուառութիւնն (‘պարտաւորին,,,) եւ յանցաւորչ (‘պարտաւորք,,,) կ’արդարանան Այս բացատրութեան հիմն եղողն է Ե՛Պ բառը, որ կը նշանակէ բուն “յազթաշարել”, եւ առկէ առեալ “գատապարտել”, Հայ թարգմանիչը՝ ինչպէս հոս թէ “Ալարդ. Առաք., եւ թէ Լարուբնայի գրոց մէջ՝ նոյնակէս նաեւ այլուր շատ յանձնի “պարտաւորել”, կը թարգմանեն երկու իմաստովն ալ: Այսպէս առիթ ունեցանք յիշելու (աես “Հանդիս Այս., 1891, թ. 8, էջ 233) Եփեմայ մէկ խօսքը (Մատենադրութիւնք, տպ. Վենետ. 1836, գ. էջ 120, 37) “Մի գոցի պատասխանի այնոցիկ՝ որ պարտաւորին նովաւ.,,,) եւ այլուր:

3. (կան. իկ = Ասոր. ԺԸ:)

“Կարգեցին առաքեալքն . . . եթէ ոք ելանիցէ յաշ-խարհէ Շմարիտ վախճա-նաւ եւ խողխողեալ յան-աւրինաց . . . արացեն զսիշատակս նոցա յաւուր մահուան նոցա.՝” եւն:

4. (կան. իլ = Ասոր. ԻԵ:)

“Կարգեցին առաքեալքն . . . եթէ թագաւորք որք ունին զհաւասս եկեղեցւոյ սրբոյ եւ խոստովանին զՔրիստոս, իշխանութիւն լիցի ընդ քահանայս ի ընմի կալ.՝” եւն:

5. (կան. իթ. = Ասոր. ԺԹ:)

“Կարգեցին առաքեալքն . . . եթէ ի պաշտաման եկեղեցւոյ ասացեն զսաղ-մասսն եւ զաւրհնութիւնս դաւթի պաշտել աւր ըստ աւրէ յամենայն ժամ.՝” եւն:

6. (կան. Լ = Ասոր. ԺԸ:)

“Կարգեցին առաքեալքն զի մի ընթերցցի յեկեղեցւոց ի վերայ ըեմի (այլ գիրք), ըայց միայն չին կտակա-րանք եւ Արքարէք եւ Աւետարան եւ Գործք Ա-ռաքինութեանց նոցա.՝” և մմն. նաեւ հետեւեալը:

(G. Phil. p. 49, 17 = Հայ՝ 46, 6:)¹

“Եւ կատարէին ամ յամէ զօր յիշատակի (մահուան) նորա, որպէս պատուիրեաց եւ ուսոյց զնոսա Ադդէ առաքեալ.՝” եւն:

(G. Phil. p. 45, 22 = Հայ՝ 42, 27:)²

“Բայց զիշխանս եւ զդա-տաւորս որք մերձենան ի հաւատս յայս, սիրեցուք զնոսա առանց ակնառու-թեան.՝” եւն :

(G. Phil. p. 41, 19 = Հայ՝ 39, 19:)

“Օրհնութիւնքն քրիս-տոսի մի խափանեսցի ի բե-րանց ձերոց, եւ տաղտ-կութիւն յաղջեն քահանաց (Հայ՝ “ի ժամ ազօթից”) ի միտս ձեր մի մերձեսցի.՝” եւն :

(G. Phil. p. 35, 9 = Հայ՝ 32, 18:)

“Ընթեռնուին նոքա ուշին կրտէտրուն եւ Շնոր-եւ զՄարդութեան. (Հայ՝ “մարգարէական գիրսն) եւ զԳործու Առաքելոց (Աս- և Աւագանութեան Առաջի-ւաց).” եւն :

¹ Հայն օցտաեղ տարրեր է, եւ սոյն մասն բոլորու մին դուրս ձգուած, վասն զի անցարմար էր թարգմանչին զիտաւորութեան. (Հմատ. Zur Abgar-Sage, p. 45—47.)

² Այս կանոնիս նկատմամբ աես վերը էլ 35—37:

Աւոյնպէս աւանդեցին
 . . . զոր ինչ գրեաց Յա-
 կորսու յԵշուսապէմէ, (եւ
 Ծմաւնն ի Հռովմք քաղա-
 քէ) ։ Եւ Յովհաննէս յԵշ-
 փեսսէ, Եւ Մարկոս յԱ-
 ղեքսանդրիայ, Եւ Անդրէ-
 աս ի Փուխտիայ, Եւ Պու-
 կաս ի Մակեդոնիայ, Թափ-
 մաս ի Հնդկաց Եւ Պաւ-
 լոսի առաքելց թուղթքն
 ԺԴ, որ ընթեռնուն յա-
 մենայն եկեղեցիս ընդ ա-
 մենայն տեղիս. Նոյնպէս
 ընթեռնուն միաբան Գործք
 Առաքինութեանց նոցա-
 զոր գրեաց Պուկաս. զի
 յայսմծանիցին Առաքեալք
 Եւ Մարգարէք Եւ Հին
 կտակարանք Եւ Կոորքս, զի
 գիտացի թէ մի Հոգի
 խօսեցաւ յամենեսան .”
 Եւն :

(G. Phil. p. 46. 8 =
 Հայ 43. 1:)

“Բայց զզիրս՝ զոր ըն-
 թեռնուցուք յԵկեղեցւոջ
 ժողովրդեան առաջի. ԶԱ-
 բարձուն Եւ ՊՄ-բարձուն Եւ
 ԱՄ-բարձուն Եւ ԴՅու-
 ՌՈ-ըստի զոր Եւ ԲԵՐԵԼ ԱՒ-
 ԽՈ-ըստի է Հու-էւ Հու-
 պու-էւ Եւ ՊՎ-ըստի Ա-
 թելցն՝ զոր Եւ ՖԵՐԵԼ
 ՅԱ-ՀԱ-ՆԵ-Ն որդին ԶԵՐԵ-
 ԳԵ-Ա-Յ յԵՇՔ-Ա-Ց Հու-
 զույն իսկ զայս գիրս ըն-
 թերցջիք յԵկեղեցւոջ Քրիս-
 տոսի. Եւ այլ աւելի քան
 զնոսա մի ընթեռնուցուք.
 քանզի չիք այլ ինչ յո-
 րում գրեալ է զջմար-
 տութիւն .” Եւն :

Այս համեմատութիւնք՝ ինչպէս նաեւ նախ-
 ընթաց գիտողութիւնք՝ ցուցուցին որ Լաբուբնայի
 գրիչը չէ շատացած յիշելով միայն մեր ասորի
 “կարդքն Եւ օրէնքն”, այլ թէ նաեւ բաւական
 յաճախ գործածած է զանոնք: “Եշանաւոր է հա-
 մեմատութեանց վերջինը՝ ոչ միայն անոր համար որ
 երկու գրութիւնք ալ Ս. Գրոց մասունքը նոյնպէս
 չորս մասի կը բաժնեն Եւ երկութիւն ալ Աւետարանն ”
 բառով այլ ինչ կը հասկընան, — որոնց վրայ ար-
 գէն խօսած ենք.² — այլ նաեւ որիշ տեսակիտէ
 յը: “Ալարդ. Առաքը .” գրութեան հեղինակը յայտ-
 նապէս մեր առջեւ կը գնէ կեղծիք մը, իրը այն
 թէ Առաքեալք՝ երբ իրարմէ անջատեալ հեռաւոր
 երկիրներ կը գործէին, իրարու հետ սերտ նորո-

¹ Հայերէնին մէջ պակաս է այս խօսքը:

² Թէ ասոնց Եւ թէ Ա կանոնին վաս աես վերը՝
 է՞ 29—35:

իշութեան ունեին. եւ կը յիշէ ի մէջ այլոց նաեւ թէ զրած ըլլայ “Անդրէաս ի Փուիւգիայ” եւ “Թուվմաս ի Հնդկաց” եւն, ինչպէս նաեւ Յակոբոս յԵրուսաղէմէ եւ այլքն ի կարգին։ Այս կեղծիքը կը գըտնենք նաեւ Կաբուրնայի քով, որ Պատրոնիկէի զրոյցը պատմելէն ետեւ կը գրէ¹։ “ԱՅԼ Յակոբոս առաջնորդ եկեղեցւոյն Երուսաղէմի, որ ինքն իսկ աշօք իւրովք ետես զիրս զայս, դրեաց եւ եռ տանել ընկերաց իւրոց առաջելսցն ամենեցուն յաշխարհս եւ ի քաղաքս ուր եւ շրջէին ի նոսա. եւ նորին իսկ առաջետուն ընկերակիցք նորա՛ դրէն եւ շուշանէն նորին իսկ Յակոբոս զամենայն ինչ՝ զոր առնէ Քրիստոս ի ձեռն նոցա, եւ ընթեռնուն եւ պատմեն առաջի ժողովրեանն։” Ասկէ կընանք մէկ կողմանէ հետեւցընել որ Պատրոնիկէի զրուցին պատմութիւնը Յակոբոս անուամբ ծանօթ ըլլալու եր գրչին։ — յիշեցինք որ կայ հայերէնին մէջ նաեւ թուղթ մը Յակոբու առ Կոդրատոս. — եւ միւս կողմանէ՝ թէ Առաքելց իրարու հետ թղթակցելու զրոյց մը կար, զոր միաբան կ'աւանդեն մեր ասորին եւ Լաբուբնա։

Կարեւոր է “Վարդ. Առաք. ո գրութեան այս խօսքը նաեւ այնու որ ասորի հեղինակն ասով շատ մ'անվաւերական գըքեր կը յիշէ՝ ի մասնաւորի Անդրէաս եւ Թուվմաս առաքելոց գրութիւններ։ Ըստ Ցան հմուտ գիտնոյն՝ որ անցողակի կը յիշէ քիչ յառաջի մէջ բերուած կեղծիքը², նաեւ անվաւեր գրականութեան մէջ “Մարկոսի, Անդրէի, Ղուկասու եւ Թուվմայի անուամբ թղթեր եղած չեն երբեք։” Դժուար է անոր համար որոշել թէ ինչ գործքեր կ'ակնարկէ ասորի անվաւերական դիրն յիշեալ տողերը գրելով։ Գիւրըթոն³ կը կարծէր թէ “այս տե-

¹ G. Phil. 17, 1—7 — Հայ 17, 28—35։

² Zahn, Diatessaron, p. 92, n. 3. Սոյն գիտնականը կը յիշէ նաեւ որ այս կեղծիքին նման կը գտնուի նաեւ առ գրութեանց մէջ։ Clem. Hom. I, 20 եւ Epist. Petri ad Jac. 3.

³ Ane. syr. doc. p. 172.

զէն կը տեսնուի որ Արեւելից եկեղեցւոյն մէջ այս
ժամանակներն ծանօթացած էին թղթեր կամ այլ
գրութիւնք թէ Անդրէի եւ թէ Թովմայի ա-
նուամբ, եւ կը յիշէ որ ցայժմ ալ կայ գրութիւն
մ'որ է ա Գործք եւ վկայութիւն սրբոյ Առաքելոյն
Անդրէի, եւ թէ Եպիփան կը յիշէ այս վերջին
գրութիւնը:¹ Անվաւերականաց ուրիշ ընդարձակ
քննութեան մը մէջ² կը յիշուին “Գործք Անդրէի”
զոր արդէն Եւսերիս (Եկեղ. Պատմ. Գ., 25) զանց չէ
ըրած յիշել, “Գործք Անդրէի եւ Մատթէի ի քա-
զաքին Մարդակերաց”, զոր կը յիշէ Եպիփան մի-
ահան. (Հրտ. Dressel, 1843, p. 47.) “Գործք
Թովմայի, զոր կը յիշեն Եւսերիս եւ Եպիփան,
(— Եւս. Եկեղ. Պատմ. Գ., 25. Եպիփան, Հերես.
Խթ., 1. ԾԱ, 1. ԾԳ, 2. Հրտ. Thilo, 1823ին եւ
Tischendorf, Acta Apost. p. 190, եւն. —) եւ
“Գործք Անդրէի եւ Պետրոսի”, զոր Հրատարակած
է Թիշէնտորֆ: Սակայն՝ որշափ կ'երեւայ մեր ա-
սուրույն խօսելու կերպէն, իր ակնարկածը չեն այս
կամ այլ “Գործք” (Acta), այլ թղթեր կամ Աւե-
տարաններ՝ որ յիշեալ Առաքելոց անունը կը
կրէին: Թովմայի անուամբ աւետարան մ'արդէն
ծանօթ է այլեւայլ խմբագրութեամբ³, եւ աս-
տական մ'ալ Հրատարակեց Ռայթ գիտնականը⁴,

¹ Πράξεις καὶ μαρτύριον τοῦ ἀγίου ἀποστόλου Ἀνδρέου, ed. Woog: Acta Andreeae, 1749. Tischendorf, Acta apocer. p. 106: Հմատ. Եպիփան (Հերես. Գիրք Բ., 61.) “Առաքելականք . . . ընդ կաթարեանան մասն ի Գիրսն՝ զորս ընդունին, ունին զհերեսութիւն. սորա առ-
աւել եւս յիցեալք են ի Գործք Անդրէի եւ Թովմայի, զի
այսպէս կունեն զնոսին.”,

² Sie Herzog, Realencyklopädie. 2. Aufl. I, 524—6.

³ Tischendorf, Evangelia apocrypha, Lips. 1876, p. XXXVI ff. եւ 140—180. Հմատ. Հերզօգ, Realencykl. I, 499, 521, եւն:

⁴ W. Wright, Evang. Thom. London, 1875. Ասորերէն ընդարձակ “Պրակը Յուդայ Թովմայի Առաքելոյ, անվաւերական մ'ալ արդէն Հրատարակած էր քիչ յառաջ (W. Wright, Apocryphal Acts of the Apostles. I, pp. 172—333.)

որ թերեւս ըլլայ մեր ասորւոյն տեսածը։ Աւելի դժուար է ըսել թէ Անդրէի ալ անուամբ աւետարանի մը տեսած է ասորին թէ ոչ.¹ Եւ ընդհանրապէս այս նկատմամբ հաստատ բան մ'օրոշել չենք կրնար։

Այժմ դառնալով մեր խնդրին՝ կարծենք որ ըստ բաւականին ցուցուեցաւ որ այս երկու ասորի գրութիւնը ոչ թէ լիկ միեւնոյն գրականութեան ծնունդն են, այլ նաեւ իրարմէ ոչ բոլորովին անկախ։ Այս պատճառաւ մեր հրատարակութեան մէջ զանց չենք առած երկու գրութեանցո նման կառըներն ու բացատրութիւնքն իսկ համեմատել իրարու հետ, որչափ ալ ասոնց մին կամ միւսն առանձինն առեւալ մեծ նշանակութիւն մը չունենայ։ Սակայն ոչ քիչ անդամ նաեւ այս փոքր նմանութիւններն այնպիսի են, որ չեն կրնար իրրեւ բոլորովին աննշանակ նկատուիլ։ Իբրեւ օրինակ գնենք հոս քանի մ'օրինակ։

Ա.Ա.Բ.Դ. Ա.Ռ.Ա.Բ. Հ. Ա. Ա. Ա. Ա. Ա. Ա.

1. “Զի տեսանէին զառաքելցն” թէ զոր ինչ ուսուցանէինը բանիւք, զնոյն եւ արդեամբք ցուցանէին առաջի ամենայն ուրուք^{1,2},

“Զոր ինչ բանին ուսուցնէ”
զնոյն եւ արդեւ մը վաստակութեան ցանք ամենայն ինչու զըսպացնուն ։ — “Զոր ինչ ասէին եւ սատանանէին եւ իրատեկին զայր՝ ինքեանք գործովք սասանէին յանձինս իւրեանց^{1,2}”

¹ Բայր H e r z o g, Real. I, 519 “Անդրէի Աւետարանն” մը կը յիշեն ոմանք (Innoeens. I, epist. 3, 7. Augustin. Contra advers. leg. et prophet. I, 20) բայց կը յաւելու թէ թերեւս այս “Աւետարանը, նայն ըլլայ “Գործք Անդրէի, անվաւերականին հետու։ — Գիւրըթոն (անդ) գիտել կու տայ նաեւ որ “Աւարդ. Առաք., գրութեան այս տեղադոյն մէջ անաեւ Յուդայի թուղթը չի յիշուիր, սակայն վերջինս ասորական Աստուածաշնչի կանոնին մէջ երբեք չեր ընդունուած,, եւ ի մէջ կը բերէ De Wette, Einleitung, 6. Aufl. p. 342:

² G. Phil. p. 41, 3 եւ 51, 10 — Հայ Եղ 39, 1 եւ 48, 14:

2. “Եւ ձեռնադրութեամբ քահանայութեան՝ զոր ընկայան առաքեալքն ի Տեառնէ, թռեաւ վաղվաղակի քարոզութիւն աւետարանին ընդ ամենայն տիեզերականութեամբ”:

3. “Արասցեն տօն յիշատակի վերացմանն նորա առ Հայր յերկինս փառաւորեալ:

Կարծենք այսչափն ալ կը բաւէ համազելու որ երբ Լաբուրնայի վերջին խմբագրողն յիշատակութիւն կ'ընէ “կարծաց եւ օրինաց որբ եղան յաշակերտաց յԵրուսաղէմ, ” ուրիշ բան չի հասկրնար՝ բայց այս մեր ասորի “կարծաց եւ օրինացն” Առաքելոցն, որ իւր այժմու ձեւին մէջ “Վարդապետութիւն Առաքելոց, վերնագիրը կը կրէ:

“Որոյ (Քրիստոսի) Բարութեամբ առաջ առաջանացն ընդ ամենայն ունեցող եւ արուեստիւքն եւն: (— Այս խօսքն ունի նաեւ թուղթն Յակոբու առ կողքատոս:)

“Եւ իջեալ ինքն միայն եւ էլեւ (Աս. ավերացեալ:) հանդերձ բազմոք ուս Հայր կարծաց արկան:

Եթէ մէկ կողմանէ ապահով է որ Լաբուրնայի հեղինակը դիտէ կանոնաց այս հաւաքածոյն, միւս կողմանէ խնդրականն է թէ արգեօք նաեւ այս ձեւին մէջ՝ զոր առջեւիս ունինք այժմ, տեսած է Լաբուրնա մեր կանոնները: Այս հարցման կարծինք պէտք ենք ժխտական պատասխան տալ: Ըստ ամենայն հաւանականութեան Ազդէի վարուց զրիչն այս ասորի գրութիւնն ուրիշ, այն է հնատիցն յեւով կամ խայտադրութեամբ ունեցած իրեն առջեւ. մանաւանդ որ կրնանք ապահովութեամբ պնդել թէ “Վարդապետութիւն Առաքելոց, իւր այց մու յեւին մէջ առելի իրատեր է ժամանակաւ քան

¹ G. Phil. p. 21, 10 = Հայ’ էջ 21, 19:

² G. Phil. p. 8, 15 = Հայ’ էջ 10, 9: Հմմատ. նաեւ կան. Գ “Եւ յայտնեաց Տէրն մեր վասն դատաստանին իւրոյ եւ խաչեռութեան եւ մահուան եւ յարութեան,, եւ Լաբուրնա (G. Phil. 43, 16 = Հայ’ 40, 32) “վկայեն . . . վասն դատաստանի եւ վասն չարչարանաց եւ յարութեան եւ վերանալոյն,, եւն:

Լաբուբնայի գործքն, այնպէս որ վերջին դրութեանէս ետքը պէտք ենք գնել ժամանակաւ:

Արդէն վերն երբ Զ. (Ասոր. Ե) կանոնին վրայ կը խօսէինք,¹ ըսինք որ այն կանոնն աւելի կրտսեր ժամանակի բարեկարգութիւն մը մեր առջեւ կը զնէ՝ իւսասարկուածաց աստիճանն յիշելով, որ գեռ եւս անծանօթ կ'երեւայ Լաբուբնայի խմբագրին:² Բայց աւելի որոշ կը տեսնաւի այս ի մասնաւորի երկու կտորի մէջ, որ “Վարդապետութեան Առաքելոց վերջին մասին՝ աշխարհաց ցուցակին՝ ամենէն նշանաւոր մասերն են եւ կը նկարագրեն Ադղէի եւ Ադղէի դործունէութիւնը: Կը շատանանք միայն այս երկու կտորները հոս համեմատելով, ի ըաց թողով ուրիշ կէտերն որ կրնային ի մէջ բերուիլ իւրեւ ապացոյց մեր կանոնաց խմբագրութեան աւելի կրտսեր ըլլալու Լաբուբնայէն:

“ՎԱՐԴ. ԱՌԱՔ.”

1. (Ցուցակ աշխարհաց՝
թու.)

ԼԱԲՈՒԲՆԱ

(G. Phil. 18, 20. 35, 5.
37, 3. 40, 8 եւն:)³

“Ընկալաւ ձեռնադրութիւնն քահանայութեան ցառաքելոցն՝ Ուռհա եւ ամենայն քաղաքք որ չուրջ զնովաւ. Մծրին եւ Արաբ եւ ամենայն Հիւսիս եւ կողմանք որ զնովաւ եւ Հարաւ եւ սահմանակիցք Միջագետաց՝ յԱռտեւ որ մինէ յեւթանասուն եւ երկուց առաքելոցն, որ աշակերտեաց անդ եւ շինեաց անդ եկեղեցի եւ քահանա-

“Որբ էին ի քաղաքիս յայսմիկ (Ուռհա) ... Մըծմնացիք եւ Խառնուածիք+ հանդերձ բնակչօք աշխարհին Միջագետաց եկեալ... զի լուիցեն վարդապետութեան Ադղէի առաքելոյ ...: — Ընդունէին զվարդապետութիւն նորա ամենայն աշխարհն Միջագետաց, եւ ամենայն կողմանք որ չուրջ զնովաւ: — Ընդունէին ի նմանէ (յԱ-

¹ Տես վերը՝ էջ 48—50:

² Տես նաև Tixeront, les orig. p. 116, n. 7 եւն:

³ Հայ՝ էջ 19, 5. 32, 12. 34, 13. 38, 1 եւն: Հոս գրինք միայն քանի մը կտորներ ի համեմատութիւն: Ցայտնի է որ ամբողջ Լաբուբնայի դրութիւնն Ադղէի պատմութիւնն է:

յացաւ եւ պաշտեաց անդ
յառաջնորդութեանն ,”

գէկէ) զձեռնադրութիւն
քահանայութեան, եւ յաշ-
խարհին իւրեանց յԱստի-
ռակ զգաւառականս իւր-
եանց աշակերտէին . . . : —
Ծինեաց Ադդէ առաքեալ
զեկեղեցին Աւահայի . . . եւ
յայլ եւս գիւղս ի հե-
ռաւորս եւ ի մերձաւորս,
չինեալ նոցա եկեղեցիս,
եւն:

2. (\mathbb{U}^{un}, Φ)

“Ընկալաւ” ձեռնադրութիւն քահանայութեան յառաքելցն՝ Պարաք (Հայ. Աւ Պարթեւքն) եւ ամենայն Ասորեստան եւ Հայք (— Հայն չունի “Հայքն” —) եւ Մարք եւ ամենայն կողմանք որ շուրջ զբարելովիւ, եւ խուժաստան եւ գեղք, մինչեւ ցոսահմանս Հնդկաց (Հայ և Գ.գացն), մինչեւ ցՎոզ եւ Մազոզ, եւ այլ աշխարհք որ շուրջ զկողմարքն զայնոցիւկ՝ յԱնձեւ (Հայ “յԱգեկէն”) կերպասազործէ յաշակերտէ Ազգէի առաքելց, (Հայ) “որ բժշկեաց զԱրդար թագաւոր Ուռշային:

(G. Phil. 40, 7. 50, 1.
47, 18 *kr. u. :)*¹

“Աւարգեաց” (Աղգէ) . . . ի
կարդ եպիսկոպոսութեան
(Ասոր. “Հրամանատար եւ
առաջնորդոյ”) Աիւրում տե-
ղող զԱղէ (= զԱհենէ)
Էլուստումնորդ . . . : — Եւ
ինքն ձեռնադրութեամբն՝
զօր ընկալաւ ի Նմանէ կա-
ցոյց երիցունս եւ առաջ-
նորդս ընդ անհայտ երիշո-
ւյր Մէլածուուց: — Տուեալ
պատասխանի Աղգէի (Աղ-
գէի) Էլուստումնորդն թա-
գաւորին եւն: — Բայց
Աղէ (Աղգէ) կերպասագործ
եւ խոյրաքանդակ թագաւ-
որին, եւն:

Նախ կանխենք ըստնք որ այս երկու կտորներն աշ գրինք ըստ ասորի բնագրին ուղղելով հայոյն ընթերցուածներն, վասն զի հային այս տեղերն իր բնագրէն դիտմամբ շեղած է՝ ազգային

Հայ՝ եջ 38, 15, 46, 17, 44, 19, 32, 13 եւն։
Ընդհանրապէս այս համեմատութեանց մէջ տարիի բնագրաց
ընթերցուածներն դրած ենք, վասն զի երկու դրբին հայ
ընդարդմաննութիւնըն աշ այս տեղերը հաւասարիմ չեն մաս-
ռած, որուն մրայ յետոց պիսաի խօսինք։

աւանդութեան չհակառակելու համար, ինչպէս
յետոյ պիտի տեսնենք: “Սոյնպէս քանի մ'այլ
մոտադրութեան արժանի կետերուն վրայ այլուր
պիտի խօսինք առթիւ:

Գալով այժմ բուն խնդրին՝ ամենեւին չե
կընար ուրացուիլ որ “Վարդապետութեան Առա-
քելոց ի խմբագիրն քաջ ծանօթ է Ադդէի՝ ինչպէս
նաեւ Ագգէի պատմութեան, ասորական այն նշա-
նաւոր զրուցին՝ որուն բուն աղքիւրն եւ յետնոց
աւանդողն է Լաբուբնայի անունը կրող գործքը
կամ Աբգարու թուղթը: Այս միայն բաւական է
ցուցընելու որ կանոնաց հաւաքիչը կարդացած է
Աբգարու զրոյցն՝ կամ անոր հնագոյն խմբագրու-
թեամբն՝ զոր գիտնականիք “Եդեսական Արձանա-
գիրը կ'անուանեն, եւ կամ զոնէ՝ որ ճշդագոյն
եւս կ'երեւայ, անոր նորագոյն խմբագրութեամբն՝
որ է այժմու Լաբուբնայի գրութիւնը: Թէ այս
վերջինս է մէր կանոնաց հաւաքիչին տեսածն եւ ոչ
թէ հնագոյնը, կը հետեւցըներն անկէ որ մէր կա-
նոնաց հաւաքածոյից մէջ թէ Ադդէի եւ թէ մա-
նաւանդ Ագգէի զրոյցներն Լաբուբնայի պատմած-
ներէն աւելի ընդարձակուած ու զարդացած են,
որ նշան է յետագայ ժամանակի մէջ զրուցին առած
կերպարանափոխութեանց եւ յաւելուածոց:

Կախ Ադդէի նկատմամբ Լաբուբնա միայն
կ'ընդունի որ Ուռհա եւ իւր շրջակայքն եւ ընդ-
հանրապէս Միջագետք աշակերտեց եւ մեռաւ
յՈւռհա բացի Ուռհայէ՝ յանուանէ կը յիշուի միայն
խառան, իսկ “Ասորեստան” իրեն աշակերտաց ձե-
ռօք միայն քարոզած կ'ըսուի: “Վարդապետու-
թիւն Առաքելոց ի Լաբուբնայի այս պատմութիւնն
յընդհանուրն ճշդիւ աւանդած է, թէեւ յականէ
յանուանէ չէ յիշած զխառան, ու զԱսորեստան
ոչ թէ Ադդէի, այլ Ագգէի գործունէութեան
շրջանին վերագրած է: Բայց իրեն աւանդութիւնն
Լաբուբնայէն կրտսեր է, այնու որ Ադդէի դոր-

ծունեութեան շըջանն աւելի ընդարձակուած է, վասն զի Արաբիա, Հիւսիս եւ Հարաւ եւ ասոնց շըջակայ տեղերն ալ Ագդէի գործունեութեան ասպարէղ եղած են, զոր գեռ չի գիտեր Լարուքնա:

Սակայն ամէնէն որոշ կը տեսնենք սոյն երեւոյթը Ագդէի պատմութեան մէջ, վասն զի այս վերջնոյս գործունեութեան շըջանին վերագրուած են հեռաւորագոյն վայրեր: Լաբուբնա միայն կ'ըսէ՛ որ Ագդէ “իւրպաստաֆործ եւ խոյրաքանդակ, էր թագաւորին, աշակերտ Ագդէի եւ յաջորդ, եւ թէ իրմէ կառավարուեցաւ “ամէնայն երիբս Մէջան իւրոտց, եւ թէ յՈւռհա մեռաւ մարտիրոսութեամբ: “Վարդապետութիւն Առաքելոց այս ամէնն առած է Լաբուբնայէն, — “իւրպաստաֆործն, նաեւ բառ առ բառ, — սակայն Լաբուբնայի այս պարզ պատմութիւնն արդէն շատ փոփոխուած եւ կրտսերագոյն աւանդութեան դարձած է մեր ասորւոյն քով, որուն համեմատ Ագդէ ոչ միայն Պարսկաստանն ու Ասորեստան, Հայոց աշխարհն ու Մարաստան քարոզած է, այլ նաեւ ի խուժաստան, Գէղք, մինչեւ Հնդկաց սահմաններն եւ վերջապէս մինչեւ Գոգ ու Մագոգ եւ անոնց շըջակայքն, ճշդիւ ինչպէս կը գտնենք յետագայ ասորի մատենագրաց քով պատմուած Ագդէի եւ Մարէսի նկատմամբ²: Այս աւանդութիւնն՝ ինչպէս ամէն մարդ կրնայ տեսնել, Ագդէի եւ Ագդէի նախնական զրոյցին՝ զոր կը գտնենք Լաբուբնայի քով, աւելի ընդարձակուածն ուստի եւ աւելի կրտսերագոյն զարդա-

¹ Տես G. Phil. p. 40, 8—53, 7 = Հայ' 38, 12—49, 20:

² Այսպէս՝ Եղիսա Դամասկացի, Մարէս Սողոմոն, Բար-Հերբէոս եւն. (տես Ass. B. O. 1V, p. 15, 16 եւն:) Մարէսի ընդարձակ Պատմութիւն մ'ալ՝ որուն զլսաւոր աղքիւրներէն մին է Լաբուբնա, տես ի Bedjan, Acta Martyrum et Sanctorum. Paris. 1890. I, pp. 44—95 (ԺԲ Գլուխք, ասորերէն):

ցումն է, որով Լաբուքնայի գործքեն աւելի կրտսեր պէտք է որ ըլլայ մեր գրութիւնը :

Անշուշտ հակասական երեւցած պիտի ըլլայ բնթերցողաց մեր այս կարծիքն, այնու որ վերն ալ ցուցուցինք որ Լաբուքնա գործածած է այս “կարդք եւ օրէնք”, կոչուած կանոնները : Ասոր մեկնութեան համար ըսենք որ ամեն քննիչք կ’ընդունին¹ որ Լաբուքնայի գործքն երկու խմբագրութեանց արդիւնք է : Արգարու զրուցին նկատմամբ կային նախնաբար “Եղեսական Արձանագիրք” (Acta Edesseana), զրոնք տեսած է Եւսեբիոս, այս գրութիւնն Դ դարու վերջին կիսուն ասորի մը կերպարանափոխ ըրաւ եւ ստեղծեց այժմու Լաբուքնայի անուամբ գրութիւնը : Արդ մենք ցուցուցինք ցայս վայր որ մեր կանոնաց մէկ մասն արդեամբք հնագոյն ժամանակներէն է, եւ թէ մէկ կողմանէ մեր կանոններն արդէն ծահօթ էին այն ասորեսյն որ “Եղեսական Արձանագիրքն” փոխեց եւ յօրինեց զԼարութեան, եւ միւս կողմանէ մեր այժմու “Արդ Առաք.” գրութեան մէջ կան կտորներ որ աւելի կրտսեր են քան նոյն իսկ Լաբուքնան, այսպէս Աղդէի եւ Աղդէի կտորները եւն . ինչպէս նաեւ որ կանոնքս հաւասար հնութիւն չունին, վասն զի հնագոյն ժամանակի կանոնաց քով կը դանենք բոլորովին նորագոյնները : Կը մնայ ուրեմն ընդունիլ որ ինչպէս Լաբուքնա, նոյնպէս նաեւ այս ասորի “Արդ Առաք.” գրութիւնն երկու խմբագրութիւն ունեցած է : Կանոններս կամ ճիշդ եւս ասոնց նախնականքն անշուշտ ամբողջ մը կը կազմէին՝ թերեւս համառօտ ներածութեամբ եւ նոյն պէս համառօտ վերջաբանով մը : Այս առաջին խմբագրութիւնն է որ Լաբուքնայի վերջին հեղենակը տեսած է, եւ այս նախնականին կը հային մեր վերը յիշած կոչմունքն ու ակնարկութիւնքն

¹ *Sic Tixeront*, p. 120—128 եւն: Հման. Zur Abgar-Sage, p. 10—12:

որ կը գտնուին Աբգարու թղթին մէջ։ Աբգարու զրուցին իւր այժմու ձեւ առնելու ժամանակէն քիչ մ'ետքն ուրիշ ասորի մ'ալ կերպարանափոխ ըրաւ յիշեալ նախնական կանոնները նոր կտորներ առել ցընելով, հիներն ըստ իրեն ժամանակին սովորութեան եւ բարեկարգութեան ուղղելով, շատ մը նորագոյն վճիռներ՝ ի մասնաւորի Պաւոդիկեայ ժողովոյն կանոններն առնելով իւր հաւաքածոյից մէջ, եւ այսպէս ելաւ այժմու “Արդ. Առաք. որուն այս երկրորդ խմբագրութիւնն կրասեր է Հարուբնայէն”։

Տեսանք որ այս վերջին խմբագրութեանն ժամանակն սրոշ կրցանք իմանալ, այն է ապահովապէս 386էն յառաջ եւ 360էն վերջն, եւ իբր 380ին։ Ասկէ կրնանք հետեւցրնել որ այս 380 թուականէն քիչ մը յառաջ գնելու է Հարուբնայի վերջին խմբագրութեանն ժամանակը, զար Թիֆարրոն անորոշ թօղուցած էր 370—390 տարեաց մէջ։ “Արդ. Առաք. ասով Աբգարու թղթին վերջին կերպարանափոխութեան ժամանակը ճշգելու համար կարեւոր կռուան մը կ'ըլլայ”։

Անհնարին է ի հարկէ կանոնացս նախնական խմբագրութիւնն իւր առաջին ձեւին մէջ վերստին կազմել։ Ապահով է միայն որ նաեւ այս նախնականն ասորի լեզուաւ տեսած է Հարուբնա եւ թէ այն Եգեսիոյ մէջ ծանօթ էր, ինչպէս կրնանք թերեւս հետեւցրնել Իլ (Աս. Իե) կանոնէն, որուն վրայ վերը խօսեցանք։¹ Խոկ այն իննդրին նկատմամբ թէ ե՞րբ յերեւան ելած էր այս նախնականը, կրնանք թերեւս իբր Գ դարուն վերջերը գնել, թէեւ ի հարկէ որոշ բան մ'ըսել չենք կրնար։²

¹ Տես վերը էջ 35—37։

² Թիֆարրոն սա հետեւութիւնը կը հանէ (Tixeront, les orig. p. 116—117.) “Պէտք չէ սակայն հետեւցընել թէ Արդապետութիւն Ադէէի, (= Լարուբնա) աւելի կրոսեր կամ բացարձակապէս նոյն ժամանակէն ըլլայ” որմէ և այս վերջին գրութիւնս («= Արդ. Առաք.»): Աերջինս Լդգէի

Եթէ կարելի է ենթադրութիւն մ'ընել,
կրնանք թերեւս ըսել որ նախնականն այնպիսի
երեւոյթ մ'ունէր, որ ընթերցողք զանոնք իրեւ
բնիկ առաքելական կարդադրութիւններ նկատել
կը յօժարեին, եւ որչափ կ'երեւայ իրրեւ այն
կարդադրութիւններ՝ զորոնք Առաքեալք դրին ի-
րենց Երուսաղէմի ժողովոյն մէջ (Գրծ. ԺԵ, 6—29),

առաքելութեան վրայ աւելի մանրամասն տեղեկութիւններ
կու տայ քան Լաբուբնա. (տես էջ՝ 69.) Երկու յիշատա-
կարանացս մէջ ժամանակագրութեան եւ բարեկարգութեան
տարբերութիւններ կը գտնուին, Այս տարբերութեանց
վրայ այսպէս կը զրէ նոյն տեղը. “Աստ Ալարդ. Առաք.,
Համբարձումն եղած է Յունաց 339ին (= 28 Յ. Ք.), իսկ
ըստ “Ալարդ. Ադդէի,, 340ին (= 29 Յ. Ք.) այս նախնական
ժամանակագրութիւնը պահած է հայ թարգմանութիւնը.)
տես Cureton, Ant. syr. doc. p. 167. Գարձեալ “Ալարդ.
Առաք., իւր և կանոնին մէջ Համբարձումն վրայ կը
խօսի. “Ալարդ. Ադդէի, կ'երեւայ թէ չի գիտեր այս աս-
տիճանն, եւ սարկաւագէն անմիջակես մերջը կը դնէ ո՞րով-
քը, (էջ 40.) Աերջապէս համեմատելով այս կանոնացս ընա-
զիրն որ կը գտնուի Գիւրըթօնի քոյն, այն բագրին հետ,
զոր կը դանենք առ Երեկ-Յեսուայ (“Ալարդ. Առաք., Կան.
Զ եւ Թ եւ Երեկ-Յեսու՝ Կան. Զ եւ Ը), կը տեսնենք որ
կը փոփոխէն բնագիրը, որպէս զի յարմարընեն ընդօրի-
նակման ժամանակ տիրող սովորութեան ։ Գիւնականը
խորհրդածութիւնը կը կնքէ այսպէս. “Հաւանականն է որ
այս առաքելական կանոններս նախնարար ուրոյն ժողովածոյք
մը կը կազմեին, քանի որ դեռ չեն այն ձեւն առած։ Այս
նախնական խմբագրութեան վրայ կրնան յեցեալ ըլլալ
այն նմանութիւնըն (Լաբուբնայի Հետ) զոր նշանակեցինք։
Բայց որովհետեւ գծուարին է թէ այս առաջն խմբագրու-
թիւնն մինչեւ Գ դար ելլէ, — յունական կանոնք մեծաւ
մասամբ հազիր Գ եւ նաեւ և դար միայն կը հասնին, —
պէտք ենք նկատել որ դոնէ Գ դարէն են, եւ ըստ Հե-
տեւորդի բնդունիլ որ “Ալարդ. Ադդէի,, մէջ գանուած Ա-
ռաքելական կանոնաց յիշատակութիւնն եւ այն բարեկար-
գական մանրամասնութիւնք որ անկէ առնուած են, ըլլան
յաւելուած Աբգարու զայցին նախնական բնագրին,, —
Ամբողջութեան Համար յիշենք որ “Ալարդ. Առաք., գրու-
թեան ժամանակին Համար անդղիարէն Քրիստոնէական
Մատենախօսական Բառագրոց մէջ (A dictionary of
Christian Biography, I. p. 19) կ'ըսուի թէ ըլլայ “Ա-
ռորական գործք մը՝ Գ դարուն վերջերը յօրինուած,, իսկ
Ցան գիտնականը (Diatess. p. 92, թ. 3) թէ “Հաւ նշա-
նաւոր են “Ալարդ. Առաք., գրութեան տուած տեղեկու-
կութիւնքն, որ թէեւ առանց կապակցութեան չէ “Ալարդ.
Ադդէի, Հետ, բայց միշտ շատ աւելի ուշ գրուած է,»

սրուն վրայ վերը խօսեցանք, եւ թէ ըստ այսմ
Պատկառու անունը կար կանոնացս նախնական հաւա-
աքածոյին ճակատը: Զայս կը հետեւցընենք վեր-
ջին խմբագրին մէկ երկու ակնարկութիւններէն:
Կանոններէն վերջը կը դրուի նախ թէ “զայս ամե-
նայն՝ զոր ինչ կարգեցին Առաքեալքն, ոչ եթէ
անձանց իւրեանց միայն կարգեցին, այլ եւ այնացիկ՝
որ զինի իւրեանց լինելոց իցեն.” եւ յետոյ կ'աւել-
ցընէ. “Նաեւ Պաւղոս եւ Տիմոթէոս, որ շրջէին
ի կողմանս Ասորւց եւ Ափլիկեցոց, պայն էսէ պայ-
[էտրէս եւ] զարթնս պատուիրէին ուստածէլոցն է-
վէրէցանց:” Հսո յայտնապէս կ'ուզուի որ կանոնքս
ըլլան այն կարգադրութիւնքն որ դրուեցան երբ
“ժողովեցան Առաքեալքն եւ Երիցունք,” հրէական
օրինաց պահպանութեան նկատմամբ վէճերը քննե-
լու (Գրծ. ԺԵ, 6—29), զորոնք առնլով՝ Պաւղոս
“շրջէր ի կողմանս Ասորւց եւ Ափլիկեցոց, եւ
հաստատէր զեկեղեցին,” (Գրծ. ԺԵ, 40, 41):
Հաւանական է որ այս մասն նախնական խմբա-
գրութեան կը վերաբերի, վասն զի երկրորդ խմբա-
գրիչն ուրիշ կարծիք ունի կանոնացս ժագման
նկատմամբ, այն է թէ Առաքեալք Հոգեգալստեան
օրն՝ երբ ի միասին էին եւ զեռ չէին իրարմէ բաժ-
նուած քարոզութեան երթալու համար, դրած
ըլլան զատոնք, ինչպէս կը պատմուի ներածութեան
վերջը:

Ըսինք նաեւ Պատկառու անունը կ'երեւայ թէ
կը կարդացուէր դրութեանս ճակատը: Այս եզրա-
կացութիւնը կը համարձակինք հանել դրու-
թեանս վերջերէն, ուր շատ մ'առաքելոց ուր գնացած
եւ քարոզած ըլլալը պատմուելէն ետեւ կը դրուի.
“Իսկ Պատկառ աւետարանիչ, որում եղեւ փոյթս
այս եւ գրեաց հոգաբարձութեամբ զամենայն Ա-
ռաքեանս վագանական քահանայութեան նոցա, եւ
եթէ յօր կողմն չոգաւ իւրաքանչիւր որ ի նոցանէ.

փութով առանց յապաղելոյ [զայս] եւ եւս յա-
ճախագոյն քան զայս գրեաց Պուկաս եւ ետ ի
ձեռո Պրիսկեայ եւ Ակիւղեայ աշակերտաց իւրոցն
եւն։ Յայտնի է ուրեմն որ ասորի մատենագիրը Պու-
կասու գործք կը համարի բաց ի “Գործք Առաքե-
լոց, գրութենէն (“զԱռաքինութիւնս եւ զԳործ Ա-
ռաքելոց”) նաեւ մեր այս կանոնաց - մատեանը,
որուն բովանդակութիւնը շատ ճիշդ կերպով բա-
ցարուած է, բատ որում երկու գլխաւոր մասերն
ալ նշանակուած են։ 1. “Դիարիչ եւ պատրիարք (Տօ-
ցա, „ այսինքն՝ կանոնները. եւ 2 այն մասը, որ
կը պատմէ թէ “յոր կողմն չոգան իւրաքանչիւր ոք
ի նոցանէ, „ որով կը նշանակուի ճշգիւ ասորի գրու-
թեանո վերջին մասը՝ աշխարհաց ցուցակը։ Եւ
որովհետեւ ասորին կ'ըսէ թէ Պուկաս “զայս եւ-
նաս յանուանդոյն +ան պայ” գրեաց, „ յանդգնական
չըլլայ թերեւս կարծել որ մեր այս գրութեան
նախնականն քաղուածոյ մըն էր բուն աւելի ընդ-
արձակագոյն գրութենէ մը, որ Առաքելոց գործ-
քերն ու ըսած կարգադրութիւնները պատմող
անվաւերական մըն էր։ Այս ամէնն ի հարկէ հաւ-
անական ենթագրութիւնը են միայն։

Սակայն անշուշտ յանդուդն չըլլար ըսելը թէ
այն նախնականը սերտ կապ ունէր ուրիշ անվաւերա-
կանի մը հետ, որ “Վիճակը Առաքելոց”, (Sortes
Apostolorum) կը յորջորջուի²։ Գոնէ մեծ նոյնու-
թիւն կայ մեր գրութեան եւ վերջնոյս մէջ։ Վասն
զի “Վիճակըն” կը պարունակէր նախ այն զրոյցը
թէ Առաքեալք անտեղեակ օտար լեզուաց՝ Համ-
բարձմանէն անմիջապէս ետքը վիճակաւ բաժնեցին

¹ Տես վերը՝ էջ 85։

² Այս անվաւերականին վրայ տես A dictionary of
Christian Biography. Vol. I. (London, John Murray),
p. 17 եւ 19ff, ուր ի մէջ կը բերուի նաեւ մեր կանոնաց
մատեանը։

աշխարհքն միջերնին (— նման մեր գրութեաններածութեան՝ ուր Համբարձմանէն անմիջապէս ետքն կը դնէ Առաքելոց այլեւայլ լեզուաց պարգևը ընդունիլն, իսկ անկէ յառաջ անոնց հոգ ընելն ու խորհրդակցիլն՝ օտար լեզուները չգիտնալուն համար. —) եւ ապա կը դնէր ցուցակն այն աշխարհաց՝ ուր Առաքեալք գացին քարոզելու, անշուշտ անոնց ունեցած արկածից վրայ տեղեկութիւներ ալ տալով. (— ճշտիւ այսպիսի մաս մ'ալ ունի մեր գրութիւնը վերջերը, ինչպէս տեսանք :) Նիւթոյ կողմանէ ուրեմն սերտ կապ ունէր “Ահճակըն” զոր անշուշտ մեր կանոնաց խմբագրիլն առջեւն ունեցած ըլլալու է, եւ թերեւս իբրեւ զիսաւոր աղբիւրներէն մին գործածած : “Ահճակըն”, Մանիքեցւոց մատեաններէն եղած կ'ըստի, զոր չե՞ն ընդունիր արդի քննիչք, ¹ եւ հնոց շատ ծանօթ էր :

Անդ, էջ 19 եւն : Վ.յասեղ քննիչը կը յիշէ որ “Ահճակք Առաքելոց”, կը դանուի գեղասիսի ցուցակին մէջ այսպէս „Liber qui appellatur Sortes Apostolorum apocryphus“ եւ այն այնպիսի գրեց մէջ՝ որ գնոստիկան կամ մանիքէական գրութիւն մ'եղած կ'ընաց հետեւուիլ : Վ.յապէս գատեց նաեւ Thilo (Acta Thomae, p. 91 եւն) հետեւելով Ս. Աւդուարինոսի (de Util. Cred. c. 3 հմտ. Adim. c. 17) եւ ընդունելով որ Մանիքեցիք միճակա բաժնելու եւն զրոյցը հնարած են Հոգեգալաւուան պատմութեան տեղ, այնու որ Ս. Հոգւոյ գալուստը չի յիշուիր հոն, իսկ Առաքելոց համար կ'ըստի թէ անաեղեակ այլ լեզուաց՝ բաժնեցին միճակաւ երկիրը Համբարձմանէն անմիջապէս ետքը: Քննիչն այս ցուցման տկար ըլլալը կը ցուցընէ ի մէջ բերելով մեր կանոնաց-մատեանը, ուր Առաքելոց տատամինիլը կը պատմուի օտար լեզու շգիտալուն համար, բայց այս արդեւէք շըլլար որ Ս. Հոգւոյն գալուստն ալ պատմուի, եւ այն՝ Համբարձմանէն անմիջապէս ետքը որով պէտք չկայ այն աւանդութիւնը Մանիքեցւոց միցն տալ: Զինչեւ իցեւ քննիչը կ'ընդունի որ “Ահճակք, անգաւերականին զրոյցն ի գարեն ետքը ծագած է, եւ ի մէջ կը բերէ որ Համբարձման եւ Առաքելոց բաժնաւելուն մէջ անցած միջոցին նկատմամբ պէտպէս աւանդութիւնք կը դանուին: Վ.յապէս մեր կանոնաց-մատեանը կ'աւանդէ որ Առաքեալք Համբարձմանէն անմիջապէս ետքը ցրուեցան, իւրաքանչիւրն երթալով այն երկիրն՝ որուն լեզուն առած էր, պատպէս ունին նաև գնոստիկան Acta Thomae գրութիւնն (Tischendorf, Act. Apost. Apoc. p. 190) եւ Սուտ-

Նախնական խմբագրութեան համար ըսինք
որ անշուշտ ասորերէն էր այն՝ զոր Լաբուբնա կար-
դացած է, եւ հաւանականօրէն յ՛՛լուհա լոյս տե-
սած . (Հմմտ. Կան. Իլ.) Սակայն միշտ կրնայ խըն-
դիր ըլլալ թէ արդեօք այս նախնականը բնիկ ա-
սորի սկզբնագիր մատեան մըն էր՝ թէ թարգմա-
նութիւն մը՝ — թէ եւ յաւելեալ ու փոփոխեալ՝ —
սկզբնական յունականէ մը, որ այժմ կօրսուած
ըլլայ: Այս խնդիրն որոշել անհնար է մեզ. եւ
այսպիսի խնդիր մը յուղելուն պատճառն միայն այն
է որ մէկ երկու կոչմունք կան, որ կարծես կը
վկայեն թէ արդեամբք գոյութիւն ուներ այսպիսի
ժոյն բնագիր մը — որ ի հարկէ մեր ասորւոյն
վերջին խմբագրութենէն շատ տարրեր պէտք էր
ըլլալ, — նաեւ Դ գարուն վերջներն եւ աւելի ուշ
ալ: Այսպիսի կասկած մը կրնան զարթուցանել
ևպիփանու եւ Յովլ. Դամասկացւոյ կրկին վկայու-
թիւնը: Կարեւոր կը համարինք այս երկուքն ալ
անյիշատակ չժժողուլ հոս:

Եպիփան Հաւատոյ Համառօտ մեկնութեան

պրոխորսն (Acta Joannis: Bibl. Patr. Maxima, II, p. 46:) Նոյնը կը տեսնուի նաեւ Transitus Mariae անվաւերականին մէջ (Tischendorf, Apocalyps. p. 125 եւ 114), որ Ա-
կուսի մահն Համբարձմանէն մէկ տարի եաբը կը դնէ եւ
կ'ըսէ թէ Առաքեալք Հրաշքով եկան իրենց ցրուած ամէն
աշխարհներէն: Աւրիշ անվաւերականը 24 տարի եաբը կը
դնէն Առաքելոց բաժնուիլը (Tischendorf, Apocalyps.
Apoc. Proleg. XLIII), մինչ Բ դարէն աւանդութիւն մը
կ'ըսէ թէ Առաքեալք Հրամանաւ Փրկչն Երուսաղէմ կեցան
7 կամ 12 տարի՝ (Հմմտ. Կղեմայ Recognit. I, 43. IX,
29, որ 7 տարի կ'ըսէ, իսկ 12 տարի՝ Ապողոնիոս առ-
եւսեր. Եկղ. Պատմ. Ե. 18 եւ “Քարոզութիւն Պետրոսի
եւ Պաւլոսին, առ Կղեմայ Աղեքսանդրացւոյ” Օժողք. Զ. 5
Հմմտ. Hilgenfeld, Nov. Testam. extra Can. IV, p. 58.
Առաքելոց վիճական աշխարհքը բաժնելը ծանօթ է Եւսե-
բեայ (Եկղ. Պատմ. Գ, 1) եւ Որոգինեայ (— զըր քննիչը
տարակուսական կը համարի,), Որուփինոսի (Եկղ. Պատմ. Ա
եւ Expos. Symb. Apost.) եւ Սոկրատոյ (Պատմ. Եկղ. Ա
19: Հմմտ. Հերոնիմոս’ Մեկն. Եսայեայ, 34. III, p. 279 եւ
Նիկեփոր (Եկղ. Պատմ. Բ, 39:)

մէջ¹ կը յիշել թէ Առաքեալք սահմանած ըլլան
Զորէ+շաբէնէ եւ Ո-րբան՝ ինչպէս նաեւ Կիւրակի
օրերն՝ պատարագ մատուցանել եւ նաեւ պահել:
Այս մասն այնպէս նշանաւոր էր որ արգէն շատոնց
քննչաց մտադրութիւնը զրաւած էր, որոնք այս
խօսքն ալ կ'ուզէին իրբեւ վկայութիւն նկատել
“Սահմանագրութիւնք Առաքելոց” (Διατάξεις τῶν
ἀποστόλων) գրութենէն, զոր շատ անգամ յի-
շատակեցինք: Բայց այս վերջնոյս մէջ յիշեալ
կտորին նման Զորէ+շաբէնէ, Ո-րբան՝ եւ նաեւ Կի-
ւրակի օրը պատարագ մատուցանելուն նկատմամբ
խօսք մը չգտնուելովին, սկսան քննիչք² համարիլ
որ այստեղ տարբերութիւն մ'եղած ըլլայ “Սահ-
մանագրութիւնք Առաքելոց” գրութեան եւ անոր
նախնականին (Didascalia կօչուածին) մէջ: “Կորա-
գոյն քննիչ մը՝ Գունիք³ անզօր կը համարի այս
մեկնութիւնը, վասն զի մտագիր ընել կու տայ որ
նաեւ Didascalia գրութեան մէջ, որուն ասորերէնը
հրատարակած է Լակարտ, չի գանուիր յիշելոյն
նման խօսք մը: Եպիփանու “Հարքեալ Յառափելոց”
խօսքը, կ'ըսէ սոյն գիտնականը, կրնայ արգեամբք
այն մոօք առնուիլ որ ակնարկութիւն համարուի
այն “Սահմանագրութիւն” (Diataxis) գրութեան,
եւ այս այնշափ աւելի՝ որ յիշեալ տեղւոյն երկրորդ
մասն յայտնապէս այս գրութեան հետ յարաբե-
րութիւն ունի: Սակայն երբ կշռագատենք որ ոչ
հոս եւ ոչ յիշեալ հատածին մնացեալ մասին մէջ
յանուանէ յիշուած է Դιաτάξεις գրութիւնն, եւ
թէ որչափ մէտ էին Ս. Հարք իրենց ժամանակի
սովորութեանց առաքելական ծագում տալու, եւ
թէ Եպիփան այսպէս գրել կրնար այն պարագայէն

¹ Spicilegium SS. Patrum. ed. Joannes Ern. Grabius Tom. I (Oxoniae 1714) p. 53: Epiphanius in Compendaria fidei expositione.

² Grab. I, 53.

³ F. X. Funk, Die Apostolischen Constitutionen, 1892. p. 48—49.

գրդեալ որ Պշ. եւ Ուրբաթ օրերուն մէջ պահք
պահելն արդեամբք ալ կար Didascaliaին մէջ,
պէտք ենք հրաժարիլ յիշեալ խօսքն այսպէս մեկ-
նելէն, „այսինքն՝ զայն “Սահմանադրութիւնը Առա-
քելոց գրութենէն կոչում նկատելէն: Աերջապէս
կը յայտնէ սոյն գիտնականն այն կարծիքն ալ թէ
Եպիփան այս խօսքն ուրիշ գրքէ կրնայ առած
ըլլալ, որ Առաքելոց անունը կը կրէր: Եւ այս է
ուղիղը, ինչպէս կրնանք պնդել. վասն զի Եպիփանու
բասածը մեր “Վարդ. Առաք.” զրութեան մէջ ալ
կը գտնենք, որ կը պատուիրէ ոչ միայն կիրակի,
այլ եւ՝ որ մտադրութեան արժանին է՝ Զորեւլաբնի
եւ Ուրբնի օրն ուտարաբն մատուցանել: Բաց ասուց
նաեւ Եպիփանու կոչումն՝ թէեւ լոկ համառօտու-
թիւն է այլեւայլ կանոնաց, բայց հանդերձ այսու-
շատ նման է մեր ասորուցն զրածին, ինչպէս կը ցու-
ցընէ յաջորդ համեմատութիւնը:

(Եպիփան, Grabe, I, 53:). (Ա.Ա.Դ. Ա.Մ.Վ. Կան-
ք. Գ. Դ. Դ.):

“Ապրիլաւ է Առաջեւելոց
(ταχθεῖσαι ἀπὸ τῶν ἀποστό-
λων) պաշտոնան (συνάξεις)
կատարել է Զորեւլաբնաւ.
Ուրբնաւ եւ ի կառավել.
Եւ զԶորեւլաբաթիւզիւր-
բաթ պահել գնչեւ ցինն ժամ,
քանզի ի լուսանալ Զորեւլ-
աբնիւ ընդունեցաւ, եւ
Ուրբնաւ ի կառ հանուս:
Եւ առաջեւելոց Առաջեւել-
զայս աւուրս պահօք կա-
տարել:”

Բ. “Ապրիլեւին Առաջեւելու-
ցն . . եթէ յարեւ Արեւ-
լաբնիւն [յամենայն կիւ-
րակէի] եղիցի [տաւն եւ]
պաշտոնան եւն:

Գ. Ապրիլեւին Առաջեւելու-
ցն . . թէ ուր Զորեւլաբն-
նաւ եղիցի պաշտոն [եւ ի
պահօք.] զի ի նմա գուշա-
կեաց եւ յայտնեաց Տէրն
կենարար զլսորհուրդ չար-
շարանաց իւրօց եւ մատ-
նութեան եւ դատաստանի
եւ խաչելութեան եւ մա-
հուան եւ յարութեան ա-
շակերտացն իւրօց, եւն:

Դ. “Ապրիլեւին Առաջեւելու-
ցն . . եթէ Ուրբնի եղիցի
պաշտոն [եւ ի պահօք եւ ի
արտմութիւն,] վասն զի զոր

ինչ ասացաւն յաւուր Զո-
բեքշարաթւոյն վասն չար-
չարանաց Փրկչին մերոյ
շնորհութեան կարուրէցու...
[պահեալ էլլու] մինչեւ յնահե-
րուր ժամանականը”

Աներկբայ պէտք ենք ըսել որ Եպիփան ար-
դեամբք այս կանոնները տեսած է. սակայն թէ ինչ
ճամբով՝ ահա այս է գժուարութիւնը: Գժուար է ո-
րոշել թէ Եպիփան մեր կանոնաց — թէեւ այլա-
փոխեալ — յունակացն բնագիր մը գործածած է՝ թէ
թերեւս նոյն իսկ ասորերէնը, — վասն զի հմուտ
էր նոյն լեզուին, — կամ թէ վերջապէս այն ան-
վաւեր գրութիւնն օրմէ ըսինք թէ հաւանականօրէն
ծայրաքաղ եղած է մատենիս նախնականը: Զենք
երկար խօսիր այս խնդրոյս վրայ, վասն զի որոշ
պատասխան մը տալ այս հարցմանց չենք կարող:

Կանոնացս նիւթոյն լուսաւորութեան համար
յիշենք Հերկէնրէօթէրի հետ (III, Per. II, § 261)
թէ “Զորեւշբնի եւ Ուրբնի՝ ուղղութն կատարելն առ-
վարութիւն էր յԱղեքսանդրիա (Աթանաս, Պատմ.,
Արիանոսաց, 28, էջ 311. Սոկրատ, 1, 22) եւ
Արեւելից շատ եկեղեցեաց մէջ (Եպիփան, Հաւատ,
Մեկն. Իբ. Migne, XLII, 625), հանդերձ պահօք
մինչեւ իններորդ ժամանակի բռնուելուն եւ
խաչելու թեան ի յիշատակ. (Հմատ. Ոսկեթ. Ճառ-
ե. ի Տիմոթ. Ա, 3. Migne, LXII, 530): Կեսա-
րիոյ կապադովկացւոց մէջ Հաղորդութիւն կ'առ-
նուէր կիւրակի, արեւշբնի, ուրբնի եւ շաբաթ
օրերը եւ ընդհանրապէս մատիրոսաց յիշատակ ե-
ղած օրերը (Քարսեղ, թուղթ Պ.Գ., 283, էջ 186),
իսկ ի Հռոմ, Ափրիկէ եւ Սպանիա՝ ամէն օր: Դշ.
եւ Ուրբաթ իրեւ պահոց օր կը յիշէ նաեւ Աւ-
գոստինոս” (ep. 86 ad Casul.) եւն: Այս ծանօ-
թութենէն կը տեսնուի որ Ասորին հնութեան
համեմատ է, երբ Պ.Ը. եւ Ուրբաթ օրերը ուղղութն
կը հրամայէ կատարել: Հայ խմբագրիչը դուս

թողուցած է այս բառն, եւ դրած՝ երկու կանոնին
մէջն ալ՝ միայն պահոց, վասն զի իւր ժամանակն
անշուշտ խափանուած էր նոյն օրերը պաշտօն կա-
տարելն։ Հայ կանոնագրոց մէջ կան նաեւ այնպիսի՝
թէեւ ոչ շատ վաւերական՝ կարգագրութիւններ,
որ ճիշդ հակառակը կը պատուիրեն։ Այսպէս ե-
փրեմայ անուամբ Ը կանոնը (կանոնագիրը՝ ՊԻԾ)
կը պատուիրէ¹ Եւ տէրունական պատարագ կիւրա-
կէի եւ յայլ աւուրս անխորաբար կատարենցեն, իսկ
է լորեցաբանու եւ յուրբանու՝ ուն.² Մանդակունւոյ
անուամբ է կանոնը (կանոնագիրը՝ ՌՃԽԱԾ) կը դրէ.
“Եւ որ ջորեքշաբաթու եւ յուրբաթու մարտիրու-
աց յիշատակ առնէ եւ տօնս զենմամբ, մեղք են
նմա։” Եւ այս վերջին սովորութիւնն յետոյ տիրող
եղաւ ոչ միայն հայ, այլ եւ ուրիշ արեւելեան եկե-
ղեցեաց մէջ, այնպէս որ Զորեքշաբաթի եւ Ռէրբաթ-
իրեւ լոկ պահոց օրեր կը յիշեն բազմաթիւ գրու-
թիւններ։³ Իսկ Արեւմտից համար արգէն Ելուիրայի
300ին ժողովն իւր ԻԶ կանոնին մէջ որոշեց Զորեք-
շաբաթի օրւան տեղ Ծաբան՝ օրը պահել։² Այս
սովորութիւնն այնուհետեւ ընդհանուր եղաւ
յԱրեւմուսու մինչ Արեւելք մնաց եւ ցայսօր
ի զօրութեան է Զորեքշաբաթի պահելն, մինչդեռ
Ծաբաթ օրերը պահելք բռնել արգիլուած է, ինչ-
պէս վերն առիթ ունեցանք յիշելու։³

Այստեղ պէտք չենք մոռնալ յիշելու ուրիշ
յիշատակութիւն մ'ալ որ Եպիփանու անունը կը

¹ Այսպէս “Սահմանադրութիւնք Առաքելոց,, (Pitra, I 361, 283, 294 եւն.) Յունական կանոնք Առաքելոց՝
ԿՓ. (Hefele, I 821.) “Ա արդապետութիւն ԺԲ Առաքե-
լոց,, (Didache, ed. Philot. Bryennius, Const. 1883, e. VIII,
p. 30.) Կղեմէս Ազեքսանդրացի (Strom. VII, 12.) ‘Նիկեփո-
րայ Սահմ. Եկեղ. կան. Խ, ԽԳ, ԽԴ (Pitra, Spicil.
Solesm. IV, p. 390. տես նաեւ՝ 456), ‘Նիկողոցս Գրամա-
տիկոս (Pitra, Spicil. Solesm. IV, 481—487 ուր յիշուած
են Ա. Հարց շատ մը խօսքերը.) եւն եւն։

² Hefele, I 166:

³ Տես վերը էջ 56—59։

կրէ : Եպիփանու անունը կրող ճառերու հաւաքում
մը կայ, ¹ որուն շատ մասերն անշուշտ հին են, բայց
մեծ մաս մ'ալ ներմուծուած ու փոփոխուած րլ-
լալու է : Այս անտիպ հաւաքումն քննել ու հե-
տազօտել թէ ով է անոնց հեղինակը, մեր ծրա-
գրէն դաւրս է . միայն կ'ըսենք որ ասոնց գոնէ մե-
ծագոյն մասն ստուգիւ թարգմանութիւն է՝ որչափ
կ'երեւայ՝ յունարէնէ, եւ թէ հետաքրքրական է
իրեն բովանդակած բազմաթիւ զրուցախառն պատ-
մուածքներովն : Արդ այս ճառերուն երկուքը Խէ
եւ ԽԸ թուականը կը կրեն, ² եւ ասոնց Խէ ՝Երա-
նելոյն Եպիփանու Յաղագս գալստեան Հոգւոյն
սրբոյ ի գասս առաքելոց, վերնագիրը կը կրէ, իսկ
ԽԸ շարունակութիւն է : Ասոնց մէջ մեր կանոնաց
Կերածութիւնը կարծես կրինուած է : Համառօ-
տելով յառաջ կը բերենք այս ճառին սկզբան մա-
սերն, որ մեր նիւթոյ հետ կապ ունին . ՝Եւ ի կա-
տարել աւուրցն Պենտէկոստէից՝ էին ամենեքեան
միաբան ի միասին . . . յիշանել Հոգւոյն սրբոյ . . . զի՞
յամենայն լեզուս փառս մատուցանէին ամենասուրբ
Երրորդութեան : Քանզի յաշտորակին ուր շրա-
նչու- լեզու- ³ մինչեւ յօրն յայն սուրբ Պենտա-

1 Զեռ. մեր մատենադարձանի՝ թիւ 49 Դ։ Միեւնոյն
հաւաքումն է՝ քիչ առրբերութեամբ այն ձեռագիրն, որուն
վերնագիրը կը գտնենք Եպիփանու գործոց ցանկին մէջ՝ Ա-
Հ. Գար. Զարք. Վարդապետի գրութեան մէջ . (Հայկական
թարգմ., նախնեաց, տպ. Ա. ենեառ. 1889, էջ 401—4113 :)

2 Զեռ. 49 Դ., էջ 659—677 :

3 Զարմանալի եղանակաւ այս խօսքը շատ նման է մեր
կանոնաց վերջը կցուած պատմական մասին մէկ տեղուոյն, զոր
հայ խմբագրողն՝ ինչպէս պիտի տեսնենք, ունշա-
է այսպէս . ՝Եւ շնչեն (առաքեալք) տեղի ի տեղովին եւ
քարոզէին զաւետարանն արքայութեան . որոկու յաշտորակին
շրա- նոյնակէն եւ ի խաչէն ժողովումն . . . ու քիչ մը յառաջ
ալ, աըստ թուոյ հրեշտակաց Աստուծոյ ըստ ՀԲ կեղա-
ղին առաքեալք) պատգամաւորք, քարոզք, եւն : Եթէ ստու-
գիւ այս տեղը հայ խմբագիրը յիշեալ ճառն աչքի առջեւ ու-
նէր, (որ խնդրական է,) այն տուեն պէտք երբսել որ Ե գարուն
վերջերն արդէն թարգմանուած եւ ծանօթ ըլլալու եր այն :
խմբագրին այս յաւելուածին վրայ յետոյ առիթ պիտի ունե-
նակը խօսելու :

կոստելիցն... ոչ եւս էր փառաբանութիւն լեալ Առածուծոյ ի բերանոյ և մասնաւուն եւ մի աղջոց եւ վեշտոց...: Եւ նոցա ընկալեալ դանպատմելի շնորհու եւ զպարգեւս ողորմութեան Աստուծոյ, աւետարանին քարոզութեամբն եւ հաւատով սուրբ Երրորդութեանն եւ մլրտութեամբ աւաղանին, եւ հաղորդութեամբն մարմնոյ եւ արեան որդույն Աստուծոյ լուսաւորեցին զամենայն հաւատացեալս Քրիստոսի...:” (Ճառ ԽԸ.) “Եւ ի գալ միւս աւուրն որ Երկուշաբթի կոչի՝ սկիզբն արար Պետրոս ասել ցնոսա. Եղալարք, զանսուտ խոստումն Աստուծոյ եւ զանհրաժեշտ Հոգւոյն սրբոյ գալուստն՝ զոր ուխտեաց մեղ Տէրն մեր եւ Աստուած Յիսուս յօրհնելին զմեղ եւ ի համբառան իւր յերկինս առ Հայր փառաւորապէս, կատարեաց... (— Հոս կ'առաջարկուի վիճակով բաժնել աշխարհքն առաքելոց եւ աշակերտաց, որ եւ եղաւ երեքշաբթի օրը. եւ ապա կ'աւելցուի.)” Իսկ ի լրեւշբնի կամաւ Հօր եւ Որդուոյ եւ Հոգւոյն սրբոյ ֆրեշին կանոնն շառաջն առանուն ֆիլոսոփուն երեսներորդ երրորդ՝ ըստ ժամանակաց մարմնով երեւելոյ յաշխարհի Բանին Աստուծոյ, յերրորդ ժամու աւուրն լրեւշբն սկիզբն արարին կանոնացն. վասն զի ի չորեքշաբաթու յերրորդ ժամու օրինադրեցան յարարչէն նախարարքն. զայս յօրինեցին ի շահ եւ յօգուտ հաւատացելոց... զգիրս Օրինաց եւ Մարգարէից եւ զլանուն զորս ինքեան ֆրեշին ու եւն. եւն:

Այս համառօտութիւն յառաջ բերինք ամբողջութեան համար: Ամեն ընթերցող կը տեսնէ որ այստեղ յիշուած կանոնները չեն կրնար մեր ասորականներն համարուիլ: Բովանդակ զոյցին այլ աղք է, եւ էական մասանց մէջ բոլորովին տարբեր մեր ասորականէն: Մեր նպատակէն դուրս է քննել թէ ինչ բան կ'ակնարկեն այս խօսքերը, եւ թէ ինչ կանոններ կը հասկըցուին այստեղ յիշուած՝ զորոնք դշ. օրը գրած ըլլան Առաքեալք:

Այս մեկնութենէն ետեւ անցնինք Յովհ. Դամասկացւոյ յիշած կտորին:

Եւելի գժուար է մեկնել այն պարագայն որ նաեւ Յովհան Դամասկացի յլ դարուն ի մէջ կը բերէ իբրեւ Առաքելոց կարգադրութիւն այնպիսի խօսք մը, որ շատ նման է մեր մատենին Ա կանոնին: Դամասկացի “Ալան Ուղղափառ Հաւատոյ” գրոց մէջ¹ գլուխ մը կը նուիրէ այն աւանդութեան թէ պէտք է Արեւելք դարձած աղօթել, եւ կը մեկնէ այս սովորութիւնն այնու թէ Աստուած լոյս է հոգեւոր, եւ Քրիստոս՝ Արեգակն արդարութեան. թէ նաեւ հին տաճարն յարեւելս կը հայէր եւն. եւ թէ վերջապէս Առատեալս այնպէս սահմանած են: Կը գնեմ հոս Դամասկացւոյն յիշեալ կտորը, որուն մանաւանդ վերջերը շատ նման է ասորի կանոնին:

(ՅՈՒՂ. ԴԱՄԱՍԿԱՑԻ, Le Queen, p. 266:)

(ՊԱՐԴ. ԱՌԵՔ., կան. Ա.)

“Ոչ ի զուր ինչ եւ առանց պատճառաց յարեւելս կոյս կամք յաղօթս:... Որպէս եւ Տէրն՝ մինչ զիսաշէն կախեալ եւ կայր, զերեսս իւր յարեւմուտս կոյս դարձուցեալ էր. վասն այսորիկ այնպէս երկիր պատանեմք, զի զաչս մեր առնա ուղղիցեմք:

Դարձեալ մինչդեռ հանդերձեալն էր յերկինս համբառնալ, յարեւելս կոյս կացեալ էր եւ այնպէս երկրպագութիւն կրեաց յաշակերտացն, եւ այնպէս իսկ գալոց է, որպէս տեսին զնա

“Կարգեցին առաքեալքն եւ եղին հաստատութեամբ՝ եթէ յորժամ յաղօթս կան եւ երկիր պագանեն աստուածութեան, ընդ արեւելս կացցեն, ըստ այն վաստակած Փրկչն ենե Ուղիւն Քոյ-

¹ Joannes Damaseenus, Opera ed. Le Quien. Paris. 1712. p. 266: De fide ortodoxa, lib. IV, cap. XII: de adoratione ad Orientem.

համբառնալ յերկինս։ Որպէս ասէ ինքն Տէր. Որպէս փայլակն զի եղանէ յարեւելից եւ երեւի մինչեւ յարեւմուտս, նոյնպէս եղիցի եւ դալուստ որդւոյ մարդոյ։ Արդ քանզի ակն ունիմք նմա, վասն այնորիկ ընդ արեւելս երկիր պագանեմք։ Զի եւ այս աւանդութիւն է Առաքելոց, քանզի քաղում ինչ մեզ առանց գրոց աւանդեցին։”

Հոս ծանրակշիռն այն է որ ոչ լոկ գէպարեւելք աղօթելն կը հրամայուի, որ հնութեան ծանօթ սովորութիւն մըն էր, այլ որ կ'աւելցուի երկու բնագրաց մէջ ալ որ Արեւելից կողմանէ պիտի գայ Քրիստոս դատելու, եւ առ այս կ'առնուի երկուքին մէջն ալ Մատթ. ԻՊ, 27 խօսքը, եւ դարձեալ այն՝ որ Գրամակացի յայտնապէս կ'ըսէ թէ Առաքելոց անուն կրող գրութենէ մ'առած է զայն։ Աներկբայ է անշուշտ որ անկախ չեն հոս երկու բնագիրքն, բայց թէ ինչ ճամբով Գրամակացի կարգացած կրնայ բլալ մեր կանոնին շատ նման կանոն մը, գժուարին է օրոշել, եւ աւելի գժուարին քան Եպիփանու խօսքը, զոր յիշեցինք, եւ որուն նկատմամբ մեր ըսածն աւելորդ կը համարինք կը կինել։

Արեւելք աղօթելու սովորութիւնը ծանօթ է հնութեան, որ այլ մեկնութիւն կու տայ անոր։ “Սահմանագրութիւնք Առաքելոց, անվաեւրականն ալ քանի մ'անդամ կը յիշէ այս սովորութիւնը¹, սակայն կը հաստատէ զայն Սաղմոսի կէ, 33 խօսքին վրայ յենլով. (— “Սաղմոս ասացէք Տեառն . . . որ նստի յերկնեա երինից ընդ արեւելու։”)

¹ Տես Pitra, I, p. 206 (= Didase. ed. Lagarde, XII, p. 56, 21.) I 204 (= Didase. p. 56, 14.) եւն։

Առաջն-Յուստինոս¹ ընդհակառակն արեւելք աղօթելն անով կը մեկնէ որ նոյն կողմն պատուականագոյն է. որուն նման բան մ'ալ Որոգինէս կ'ըսէ²: Դամասկացւոյն այն խօսքին թէ Քրիստոս դէմքն յարեւմուտս կոյս գարձած վերացաւ, ճիշդ նման աւանդութիւն մ'ալ կը յիշէ Եբեդ-Յեսու³, որ մեր ասորի կանոնն ի վկայութիւն բերելէն ետքը՝ կը պատմէ նոյնը՝ գրելով թէ “Յաւանդութիւնն այսպէս ասի:” Ընդարձակօրէն կը խօսի այս նիւթոյս վրայ նաեւ Ա. Ամանաս⁴, որ այլեւայլ մեկնութիւններ կու տայ. եւ ի վերջոյ սա նշանաւոր խօսքը կը կցէ. “Լուիցեն հաւատացեալք եւ ուսցին եթէ վասն այնորիկ նրամոն Եպուն սուրբ Առածեալքն՝ Եկեղեցեաց Քրիստոնեաց յարեւելը կոյս զազնուն կոտորել, զի ի գրախան՝ յորմէ վտարեցաքն, խընդրեցուք յԱստուծոյ վերստին ընկայեալ լինել.” ուն: Թերեւս ալ արեւելք աղօթելու սովորութիւնը ինչ ինչ տեղեաց մէջ՝ ուր նախ արեւապաշտիկ կրօնը տիրած էր, հեթանոսական ժամանակէ մնացած սովորութիւն մ'ըլլայ, որուն քրիստոնէական գաղափարը ուրիշ ուղղութիւն տուին: Հետաքրքրական է թերեւս յիշել որ ըստ Ա. Խորենացւոյ⁵ “տայ (Յուլիանոս) զեւր պատկերն նկարեալ ի տախտակս, յորում եւ զդիւաց սմանց ընդհմա, եւ հրամայէ յեկեղեցիս կանգնել յարեւելքն էստե, ասելով թէ որք միանդամ ընդ Հռովմայեցւոց տէրութեամբն հարկին՝ զոյնպէս առնեն:” Աեր նպատակէն դուրս ըլլալով աւելի եւս երկար խօսիւ այս նիւթոյս վրայ, գառնանքը մեր բուն խնդրին:

¹ Տես Lagarde, Reliq. II, p. 90, ուր կը յիշուին Տերուղիանու (ad nation. I, 14) եւ ապօլ. 16) եւ Կղեմայ Եղեքսանդրացւոյ այս նիւթոյ վրայ գրած խօսքերը:

² Ուստինեա, Աւան Աղօթից, 1:

³ Ebed-Jesus, Collectio canonum. Tract. V, 8.

⁴ Athanasius, Opera, ed. Colon. 1686, II p. 344: Quaestiones ad Antiochum. Quaestio XXXVIII.

⁵ Պատմ. Հայ. Գ. գլ. գ. (ապ. Անեա. 1812, էջ 199:)

Պառնալով այժմ ասորի մատենագրութեան՝
ցայժմ միայն Լաբուբնայի գրութիւնը տեսանք որ
մեր կանոնաց նախնականին վկայ եղաւ։ Այժմ պի-
տի տեսնենք որ քանի մ'այլ անվաւերականք ալ՝
այսպէս թէ այնպէս՝ կազ ունին անոր հետ։ Ծատ
մեծ յարդ պիտի ունենար, եթէ կարենայինք նաեւ
Զգօնի Հրահատայ Պարսկի ճառերէն այս նկատ-
մամբ կարեւոր կոռւաններ գտնել։ Հրահատ
Զգօն՝ որ 336—344 Յ. Ք. կը գրէր, կրնար ան-
շուշտ տեսած ըլլալ մեր կանոնաց նախնականն . եւ
մէկ երկու գոյզն նմանութիւնք ալ կարծես կ'ու-
զեն համոզել զմեզ թէ արդեամբք տեսած ալ է։
Բայց այս նմանութիւնք շատ գոյզն եւ շատ ընդ-
հանուր ըլլալով՝ պատահով հետեւութիւն մը հա-
նել կարելի չէ։ Յիշեցինք այսպէս վերը Քաղեկից
նկատմամբ նման խօսքերն, ինչպէս նաեւ “Ձերմ”
հացով պատարագելու կանոնին նկատմամբ ըսինք
թէ հաւանականօրէն կարդացած է զայն Զգօն¹։
Թերեւս ԺԷ կանոնն որ կ'արգելու “ի կարգի
պաշտաման մնալ” անոնց՝ որ “փոխ տայ եւ առնու
վաշխ եւ տոկոսիս եւ շանէ շան աֆանութեան”, ակն-
արկուած է Զգօնի մէկ խօսքին մէջ, որ նման պա-
տուէր մը կը յիշէ գրելով առաջնորդաց՝ թէ “Ա-
ղաշեմ զձեզ հովիւք, մի կացուցանէք ի հօտի այդը
զաշակերտս անմիտս եւ զտգէտս, եւ մ' պահան եւ որ
սիրեն զարացուածուն”² լի կանոնն՝ որ վանք հիմնե-
լու եւ կուսան ըլլալու վրայ է, շատ նման է Զգօնի
մէկ խօսքին, (Ճառ. Զ, § 5.) բայց անշուշտ այս
նմանութիւնը հայ խմբագրին արդիւնքն է, վասն
զի ասորին չունի յիշեալ կանոնը։ Նոյնպէս կարծես
թ կանոնին սա խօսքը “Կատարաւմն ամենայն գրոց
ընթերցի աւետարանն իբրեւ զի՞նի պատուական”

¹ Տես վերը՝ էջ 27 եւ 38 եւն.։

² Ճառ. Ժ, § 5 (տպ. Կ. Պոլ. էջ 198 — ed. Wright,
p. 197.)

կ'ուզէ յիշեցընել Զգօն սա խօսքովը .¹ “Քանզի ոչ
էին նուեալ կտակարանքն՝ որ տուան Մովսիսի, մին-
չեւ եկին հասին այս վերջին կտակարանքս, զի այն
առաջին [է, քանզի նաևի] վերոյ աւետարանեցաւ
եւ ի ներքոյ ուրացեալ հաստատեցաւ” (կնքեցաւ):
Կանոն Ը կը պատուիրէ քառասուն օր պահել,
“քանզի եւ ինքն Տէրն մեր՝ որէր որոնին (Հայ) “աէր
տօնից եւ տարեկանաց”» պահեաց զլս. տիւ եւ զլս.
գիշեր, եւ Մովսէս եւ Եղիա՝ որ զգեցեալ էին զայս
խորհուրդ, պահեցին եւ նոքա զքառասուն քա-
ռասուն օր, եւ ապա փառաւորեցան: » Կարծես ա-
սոր նմանողութեամբ յօրինած է Զգօն իւր “Օրի-
նակ պահոց” ճառին այն մասն (Գ., § 2), երբ պահոց
օրինակ կը բերէ՝ բաց ի Տեառնէ մերմէ, որ “որէր վար-
չու” է², ճիշդ այս կարգաւ զՄովսէս եւ զԵղիա³, եւ
կը վերջացընէ նոյն հատածը նման վերջաւորու-
թեամբ: — Ասոնք եւ այլ այսպիսի մանր նմա-
նութիւնք՝ թէեւ հաւանական ընեն թէ արդեամբք
տեսած ըլլայ Զգօն մեր կանոններն, բայց որոշ
հետեւութիւն հանել չենք կրնար՝ այս նմանու-
թեանց շատ տկար ըլլալովն:

Աւելի սրոշ կերպով կապ մը կը գտնենք մեր
ասորւոյն եւ ուրիշ երեք ասորի անվաւերականաց
հետ, որ են վկայաբանութիւն Բարսամեայ, Վար-
դապետութիւն Շմաւոնի եւ թուղթ Յակոբայ, եւ
այն մանաւանդ վերջնոյս հետ: Ասոնցմէ առաջինն
այն յարգն ալ ունի որ կրնայ ցուցընել թէ կանո-
նաց նախնականն ունէր արդեամբք ներածութիւն

¹ Ճառ. Բ., § 6. (տալ. Կ. Պլու. էջ 27 = ed. Wright,
p. 28.)

² Ճառ. Գ., § 6. (տալ. Կ. Պլու. 52 = ed. Wright,
p. 51.)

³ Հմմատ. տալ. Կ. Պլու. էջ 46—47 (= ed. Wright, p.
46) “պահեաց Մովսէս պահութեամբ ի ժամանակի՝ մինչ
ել նա ի լեառն, եւ զօրացաւ պահօք իւրովք քառասուն
քառասուն աւուրբք ։ ։ ։ ի նմանութիւն պահոցն Մովսիսի
պահեաց Եղիա՝ այր հզօք ։ ։ ։ եւ սոքա երկոքին պահօք իւ-
րեանց կատարեցան:”

մը՝ թէեւ ըլլար այն շատ համառօտ եւ թէ ամենահին ժամանակներն արդէն պէսպիսութիւն մը մտած էր ձեռագրաց մէջ, այսպէս՝ ժամանակադրութեան նկատմամբ :

Բարսամեայ վկայաբանութեան վերջը կ'ըսուի
թէ Քարսամիա եպիսկոպոս էր Ուռհայի՝ Հռոմայ
Փարիանոս քահանայապետին օրերը, եւ թէ
“զձեռն քահանայութեան” ընդունած էր Արքշեղա-
մայէ, որ աս ալ ընդունած էր Փղոտէն, եւ վեր-
ջինս Անախոքայ Սրապիոն եպիսկոպոսէն, իսկ
Սրապիոն՝ Հռոմայ Զեփրիանոս քահանայապետէն.
(— այս ամէնը կ'աւանդէ արդէն Լաբուբնա. ¹ —)
եւ կը կցէ քանի մը քահանայապետաց յաջորդու-
թեան ցանկը մինչեւ “Աննոս” (= Պինոս), “որ
ընկալաւ (զձեռնադրութիւն) ի Սիմոնէ Վիմէ,” եւ
յետոյ՝ թէ Սիմոն ալ ի Տեառնէ միւս առաքելոց
հետ: Այստեղ կը գտնենք փոքրիկ ծանօթու-
թիւն մը, որ մեր “Վարդ. Առաք.” դրութեան
հետ կազ ունի, եւ զոր կը դնենք հսո դէմ
առ դէմ:

ԱՐԵՎԵՐ. ԲԱՐՈՒ-

ՄԵԱՑ

P. 72.)

$$(z - z_{\text{min}}) / (-2R_{\text{min}}) = \frac{z_2 - z_1}{L_{\text{min}}} + \frac{L_{\text{min}}}{2R_{\text{min}}} = \frac{z_2 - z_1}{L_{\text{min}}} + \frac{1}{2}$$

bu :

ըսկալաւ (զծում քառաման
յութեան) ի Սիմոնէ Ալիմէ,
և Սիմոն Վեր (Ալիմոն)
ըսկալաւ է Տեղանէ Թբիլ
շխտ այլ առաջարկաւում ըսկալաւ
իցու էր, յառաջ Քաջաբա-
րեզ վերանայաց Տեղան Թբիլ
ու հայր էր Գուրգեն Երևան-
անոյ, յառաջ Թեղաբարեզ
որ է կատարումն պէնտա-
կոստէից . . . եկին ի լեռան
ձիթենեաց . . . եւ անդէն
ի ժամ մեծին առաւօտուն
կիւրակէին ամբարձեալ

¹ G. Phil. p. 52—53 = *Louj's Lg.* 50—51.

Հիւպատոսութեան շռու-
փոսի եւ Հռութեղինոսի,
ու և այ էրեւ հորեւը էւ
+ուստան էւ մ. քանզի
յամին երեքհարիւրերորդի
իններորդի եղիւ ծափութի
Տետոն յունութի, ըստ վկայ-
յութեանն զոր գտաբի հա-
ւատարիմ մատենի դիւա-
նաց, որ ոչ վրիպէ յամե-
նայնի զոր ցուցանէ:”

զձեռն իւր Տետոն եղ ի
վերայ գլխոյ մետասան ա-
շակերտացն իւրոց, նորհելու
նոց շատաբին ժահուցու-
թեան եւն . . . : (կան. Բ.)
Յաւուր միաշարաթոջ նո-
րեցու (Քրիստոս) ունութի
. . . : (կան. Ժ.) Արասցեն
տաւն յիշատակի վրացան
նորտ առ Հայր էւր դո-
ւուրիւթեան:

Տարակոյս չկայ որ այս երկու հատածներն
շատ սերտ նմանութիւն ունին իրարու հետ՝ մինչեւ
իսկ մանր բացատրութեանց մէջ՝ ինչպէս “ծագե-
ցաւ աշխարհի, ” այսինքն՝ յայտնեց Քրիստոս իւր
անձն աշխարհի, եւ “վերացեալ առ Հայր իւր փա-
ռաւորեալ, ” որ ժ կանոնին վերջաւորութիւնն է:
“Աւր չորք էր Խղիրան ամսոյ, ” կը հաստատէ հայոյն
եւ Ծար, ձեռագրին ընթերցումն, ինչպէս նաեւ
Տիբերեայ թագաւորութեան տարին կը հաստատէ՝
թէ հայն այսուեղ պահած է հնագոյն ընթեր-
ցուածն: Ամբողջն կշռելով՝ կը համոզուինք որ
Բարսամեայ Վկայաբանութեան հեղինակը տեսած
կ'երեւայ մեր կանոններն, թէեւ էական կէտ մը կոյ
մատղրութեան, այն է ժամանակագրութեան տար-
բերութիւնը:

Ինչպէս վերը յիշեցինք, Թիբուրբոն Լաբուբ-
նայի եւ “Վարդապետութեան Առաքելոց, ” բարե-
կարդութեան տարբերութեան հետ՝ նշանակած
էր նաեւ ժամանակի տարբերութիւնը¹, որ ար-
դեամբք ալ գոյութիւն ունի այժմու բնագրաց
մէջ: Սակայն ճիշդ այս ժամանակաթիւնն է որ եր-
կու գրոց ալ հնագոյն ձեռագրաց մէջ շատ աղաւա-
զութիւն կրած կ'երեւայ: Լաբուբնայի Պետրբուբ-
րդեան ձեռագիրն, որ Զ գարեն կ'ըսուի, տարե-
թիւր “343 իշխանութեան Յունաց, ” կ'ընթեռ-

¹ Տես վերը՝ էջ 101—102, ծան.:

նու (— 32 Յ. Ք.) զոր քննիչք ուղղեցին ըստ հայ թարգմանութեան՝ 340, որով համեմատ կ'ըլլայ Եւսեբեայ:¹ Այսպիսի տարեթուոյ աղաւաղութիւն մ'ալ կրած է “Վարդ. Առաք. վասն զի նախ առօրի ամէնէն ընտիր ՕԱՐ. ձեռագիրը, զոր Գիւրը թոն հրատարակեց, եւ զոր Լանտ գիտնականը և դարէն կը դնէ, պարզապէս “յամին 39” կ'ընթեռնու, զոր պէտք ենք ուղղել հայուն ընթերցուածովն եւ զրել՝ 339, որ կը հաստատուի ուրիշ առօրի ձեռագրէ մ'ալ. (Cod. Add. 14, 173:) Ընդհակառակն Փարիզեան ձեռագիրը (L) բոլորովին ուրիշ ընթերցուածունի “յամին 342 . . . որ աւր 14 էր” (փխ. “4” կարդալով: Բար-Հերրէսոսի մէկ կոչումն (Nomocanon, cap. V, sect. III) թէեւ ուղղագոյն ընթերցուածն ունի համեմատ հայոյն, բայց նաեւ լուսանցագիր տեղեկութիւն մ'որ “342, որ աւր 14 էր”, կը գրէ: Վերջապէս թէ շատ հին է այս տարեթուոյ տարբերութիւնը՝ կրնանք տեսնել Բարսամեայ վկայաբանութեան յիշեալ տեղէն, որ “աւր չորք էր Խզիրան ամսոյ” պահած է, բայց բուն տարեթիւը “341” կարդացած է: Ասով գոնէ այն ցուցուած կ'ըլլայ՝ որ կարելի է թէ Լաբուբնայի եւ կանոնացո նախնականին մէջ տարբերութիւն չկար ժամանակագրութեան:

Սակայն միտ գնննք որ Բարսամեայ Վկայաբանութեան հեղինակը բոլորովին ուրիշ աղբիւր մը կը յիշէ՝ “հաւատարիմ մատեան” մը, որմէ գտած կ'ըսէ Քրիստոսի ծննդեան տարեթիւր, այն է “309” սելեւկեան տարին. անկէ պիտի ըլլաննաեւ “Հռուփոսի եւ Հռուբեղինոսի” հիւպատոսութեան տարիները. — այս ամէնը չունին ոչ Լաբուբնա եւ ոչ “Վարդ. Առաք.” Այժմ կը թօղունք այն խընդիրը թէ ինչ պէտք է հասկընալ այն “հաւատա-

¹ See Tixeront, p. 92—93. Zur Abgar-Sage, 10, n. 2.

րիմ մատեան դիւանաց, զրութիւնը¹, բայց պէտք ենք մտած ել թէ կարելի չէ՞ որ Բարսամեայ բովանդակ այն մասն՝ որ նմանութիւն ունի “Ալարդ. Առաք. Առաք.” զրութեան, առնուած ըլլայ այն “Հաւատարիմ մատենէն:” Այս դիպաց մէջ՝ որ շատ լաւ կարելի է, պէտք է ըսել որ կամ երկու գրութիւնքս ալ միեւնոյն աղբիւրը գործածած են, եւ կամ գոնէ որ Բարսամեայ Ակայաբանութեան աղբիւրն այն է, որուն հետ այսպէս կամ այնպէս կապ ունի մեր ասորի գրութիւնը:

Երկրորդ ասորի անվաւերականն՝ զոր հոս պէտք չենք զանց առնել յիշելու, է “Ալարդապետութիւն Սիմոնի Ակմի, կոչուածն, զոր հրատարակած է Գիւրըթոն²: Այս անվաւերականին վերջերը կը պատմուի թէ երբ Ներսն բռնել տուաւ զՊետրոս, վերջինս կոչեց իւր “Անսոս” (=Պինոս) սարկաւագն, եւ “արար զնա եպիսկոպոս ի տեղի իւր ի Հռովմ: Եւ զայսոսիկ ասաց ինքն Ծմաւոն, եւ գարձեալ զայլ մնացեալոն՝ որ էին իւր, հրամայեաց Անսոսի ուսուցանել առաջի ժողովը գետեանն, եւ ասէ. Ընդ նին կոտիւրանս եւ ընդ նորս՝ շայլ ինը ժերս մի ընթեռնուցու+ ուուջի ժողովը եւանն՝ որ չէ արծուն: Իսկ իբրեւ հրաման ետ կայսրն ի խաչ հանել զԾմաւոն,” եւն: Այստեղ Ծմաւոնի բերանը դրուած իբրեւ վերջին մի մրակ խօսքն ուրիշ բան չէ, բայց եթէ բառացի ընդօրինակութիւն մեր ասորւոյն և (Ասոր. Ճ) կանոնին, որ է “Կարդեցին առաքեալքն զի մի ընթերցցի յեկեղեցւոջ ի վերայ բեմի այլ գիրք, բայց Հին կտակարանք եւ Մարգարելք, եւ Աւետարան եւ Գործք առաքինութեանց նոցա:”

Աւելորդ չէ այստեղ յիշատակել որ ճիշդ

¹ Այս մատեանն է Պիղատասի “Յիշատակարանք,” (տես Tischendorf, A. Evang. Apoc. p. 212.) որուն վրայ այլուր կը խօսինք:

² Cureton, anc. doc. p. 40.

այս Ա կանոնն ի վկայութիւն կոչած է Փիլաստրիոս՝
որ մեռած է 387ին իբրեւ եպիսկոպոս Քրիստիայի,
եւ որ ուզած է Եպիփանու Հերեսութեանց վրայ
գրածին նման գործք մը յառաջ բերել լատինա-
կան եկեղեցւոյ մէջ իւր “Գիրք Վասն Հերեսու-
թեանց” մատենովն, որ սակայն անհշանակ է Ե-
պիփանու գործքին համեմատութեամբ։ Արդ Փի-
լաստրիոս Հերեսութեանց կարգին մէջ իբրեւ 2Ը
կը դնէ Անվաւերականները կարգալը. եւ յիշելով
թէ շատ աղանդք աւելի այսպիսի գրութիւններ
կը կարգան, կը յաւելու. ² “Վասն այսորիկ Խորժե-
ցին Առաւելուն եւ յաջորդք նոցա, չի մէ այլ իւն
ընթերցչի ի կամուզզիկէ Եկեղեցող, բայց Օքէն+ Ե-
Մարժութէ+ եւ Առաւելուն+ եւ Գործ+ Առաւելոց, եւ
Ժ. թուղթմք Պաւլոսի, եւ այլ եւս եւթն, Պետ-
րոսի՝ Բովհանու՝ Գ., մի՛ Յուգոյ եւ մի՛ Յակոբայ,
եւ այս եւթանեքին կցեալ են ի Գործ Առաքելոց։”
Նմանութիւնը շատ ակներեւ է. բայց առեղծուած
կը մնայ մեզ թէ ուր կրնայ Փիլաստրիոս տեսած ըլլալ
այս ասորի կանոնը։ — Անցողակի յիշենք որ ան-
կանոնական գրքեր կարգալու արգելը. յաճախ կը
յիշեն եկեղեցական մատենագիրք։ Այսպիսի բն-
թերցումն արգիլեց Պաւոդիկէի ժողովն. ³ նաեւ
“Սահմ. Առաք.” եւ Յունական Առաքելական
կանոնք կը հրամայեն արտաքսել այնպիսին՝
որ այս կարգի գրքեր կը տարածէ։ — Այս միջ-
անկեալէն ետքը դառնանք երրորդ ասորւոյն, եւ
այն երկու գրութեանց ի մասնաւորի, զօրոնք մլայն
հայերէն լեզուաւ առջեւնիս ունինք եւ որոնց վրայ
կ'արժէ քիչ մ'երկար խօսիլ։

¹ Այս կոչումն ի մէջ կը բերէ Գիւրըթոն (Cur. p. 170), որ զայն առած է Փաբրիկիոսէն (Fabricius, Cod. Apocer. . Test. p. 749.)

² Migne, Patrologiae cursus. Ser. lat. XII, p. 1199.
S. Philastrii liber de Haeresibus. LXXXVIII: A-
poecyphii.)

³ Կան. Ծր. եւ Կ. (Hefele, I, 774 եւն!)

⁴ Հմատ. Hef. I 818, 826. Pitra, I 324 եւն։

5.

Թէ Լաբուրնա եւ թէ մանաւանդ մեր ասորի
յատենագիրը կը նկարագրեն իբր թէ առաքեալք
եւ աշակերաք սերտ թղթակցութեան մէջ էին եւ¹
իրարու կը գրէին պատահածները : Այն կտորին
մէջ կը յիշուէր թէ պէտք է կարդալ նաեւ “ո՞ր ի՞նչ
էրեաց Յակոբոս յերուսաղէմ”, “ եւ ըսինք թէ
հաւանականօրէն Պատրոնիկէի զրոյցը Յակոբու
անունը կը կրէր : Այժմ կրնանք ըսել նաեւ թէ
Յակոբայ անուան ներքեւ շրջող գրութիւններէն
ուրիշ մ'ալ տեսած էր ասորին, որ է փոքրիկ ան-
վաւերական մը : Այս անվաւերականը հայերէն լե-
զուաւ կը դանուի ,¹ եւ այս վերնագիրը կը կրէ .
“Թուղթ զոր առաքեաց Յակոբոս եպիսկոպոս Ե-
րուսաղէմի առ Կոդրատոս, զի ցուցցէ նմա թէ զինչ
ետ Տիբերիոս կայսր վասն Հրէիցն որ[ի]նաչ հանին
դՔրիստոս : ” Թէեւ շատ համառօտ գրութիւն մըն
է այս նոր անվաւերականն, բայց նաեւ այս համա-
ռօտ գրուածին մէջ բաւական նշանաւոր կապակ-
ցութեան կէտեր կը գտնենք մեր կանոնաց- մատե-
նին հետ :

“Վարդ. Առաք .” իւր միջանկեալ՝ այսինքն
այն մասին մէջ, որ կանոններէն ետքը եւ աշխար-
հաց ցուցակէն յառաջ կը դանուի, կը խօսի իբր
թէ ժամանակակից առաջին դարուն՝ հրեայ քա-
հանայից եւ անոնց որդւոց դարձին վրայ: “Նախ կը
գրուի թէ “Նաեւ Նիկոդեմոս եւ Գամաղիէլ
դլսաւորք ժաղովրդեանն” կու գային առաքելոց
քով ի ծածուկ եւ “Հաւատային նոցա վարդապե-
տութեան .” բայց թէ ասոնք եւ թէ այլ քահա-
նայք որոնք “գային ի ծածուկ եւ խոստովանէին

¹ Անվաւերականս կը դանուի Անետոկոյ Ա. Կանո-
նագրոյն (Թիւ 318) մէջ: Շնորհակալութեամբ պէտք եմ
յիշել որ Մէծ. Հ. Յովհ. Ա. Թորոսեան խաւրած է ինձ
անվաւերականէս ընդօրինակութիւն մը:

գՔրիստոս, ո Հրապարակաւ խոստովանել չէին ուղեր. (— “վասն զի սիրեին զգլիսաւորութիւն ժողովրդեանն, ոչ կարեին խոստովանել յայտնապես.” —) եւ կը յաւելու ասորին թէ մոռցան Ա. Գրոց խօսքը թէ Աստուած սրտագետ է, եւ “ոչ հասորագին կամակրութիւնք առաջի նորա:” Միայն քահանայից որդւոցմէ ոմանք առաքելոց յորդորանոքը թողլով ակնածութիւնն՝ համարձակ քրիստոնէութիւն ընդգրկեցին եւ առաքելոց յարեցանն եւ ասոնք են “Յուրայ եւ Ղետէ եւ Փետէ եւ Յունէտէ եւ Յոստոս՝ որդիքն Անանիայ եւ Կայիափայ եւ Աղեքսանդրոսի քահանայիցն:” Արդ “Վարդ. Առաքելոց, գրութեան այս մասն՝ որ ասորի անվաւերականի մը դրոշմը կը կրէ յայտնապէս, շատ սերտ յարաբերութիւն ունի Յակոբայ թղթոյն հետ, վասն զի այս ամենը կայ նաեւ հոն: Յակոբ խնդրելէն ետքը Կողբատոսէն՝ որ գրէ իրեն թէ Տիբերիոս Հրեից դէմ ինչ ըրաւ Գիղատոսի Յիշատակարանն առնելէն ետեւ, կը պատմէ իւր վիճակին իրերը, գրելով թէ “դիտացեն եւ հեռաւորք զնենքութիւն Հրեից, որ ոչ հասպատակ Բայց Փիլիպպոս, եւ Սենիկոս եւ Յոստոս եւ Ղետէ եւ Ադրէ (— յայտնապէս = “Փետէ”, մեր կանոնաց մատենին. —) եւ Յուրայ, դպիրք անուանիք Հրեիցն, հանդերձ այլովք ընկերօք իւրեանց. եկին դարձեալ առ իս եւ խոստովան եղեն զՔրիստոս, եւ ընկալան զմլրտութիւն, եւ անա մատուցին ի հրոց մորդուրէից ընդ որդիս ժողովրդեանն իւրեանց. (— այս վերջինն ալ ունի “Վարդ. Առաք.,” գրելով նոյն աշակերտաց համար բառ առ բառ նոյն կերպով՝ թէ “եւ մաքառէին ընդ վարդապետո Հրեից ի դրոց մարդարէից^{1.}” —) բայց Գամաղել² աւագ

¹ Դրինք ըստ ասորւոյն. հայն ճոխաբան է եւ կըսէ. “զիձէին նոքա ընդ վարդապետո Հրեիցն եւ մատնչէին, բանային դնէին առաջի ի մարդարէական գրոց,, եւն:

² Գամաղել՝ “Վարդապետ Հրեից,, (հայն “քա-

քահանայից նոցա՝ ոչ ուրանալով ուրանայ զՔրիս-
տոսէ իբրեւ զորդիս ազգի իւրեանց յայտնապէս
եւ ոչ խոստովանելով խոստովանի այժմ իբրեւ
զմեզ: Աւստի այն գոյներով ներկայացուած է Գա-
մաղեկը՝ որպիսի կը նկարագրէ նաեւ “Ալարդ. Ա-
ռաք: Այս կտորէն ետքն, որ երկու գրոց իբարու-
հետ աղերս ունենալն անժխտելի կերպով կ'ապա-
ցուցանէ, կու գայ երկուքին մէջն ալ վերջաբանա-
կան կտոր մը, որ կը ստորագրէ քարոզութեան ար-
դիւնքն, ինչպէս կը ցուցընէ հետեւեալ համեմա-
տութիւնը:

ԹՐԱՎԹ ՅԵԿՈԲՈՒ

“ԱՐանաւանդ զի ետես
(Գ.ամաղիել) թէ զկնի վե-
րանալոյն Տեառն մերդ
առ. Հայր իւր : ” “Դուք”
իւրաքանչ առ առ առ առ առ առ
ընկած առ առ առ առ առ առ առ առ

ՎԱՐԴԻ ԱՌԵՎԻ

“Եւ ձեռնադրութեամբն
ահանայութեան՝ զոր ըն-
լան նոքա ի Տեառնէ,
— զոր զոր ի տուն-
ուն ուրանին ընդ ուր-
ուն ուրեւուն... — (Աբբ.)

Հանայապես Հրէից, կը յիշէ նաեւ Լաբուքնա (G. Phil. p. 3, 14 = Հայ' 4, 13.) որ Անանայ եւ Կայիափայ որդիքն այսպէս կը յիշէ (G. Phil. 11, 23 = Հայ' 13, 27) “ածին առաջի նորա զինէտ որդի Անանայ քահամնայի եւ զդութուղուտ որդի Կայիափայ եւ զօնութ որդի Աբաժմազգովայ զգիլսաւորս եւ զիրամանատարս Հրէիցի, Այստեղ կը տեսնուի, որ անուան մէջ Լաբուքնա թէ Վարդ. Ասար., դրութենէն եւ թէ Յակոբայ նամակէն բաւական կը տարբերի: Մաս դրուի “Անանայ, անուան, որ շատ աւելի նամնէ Յակոբայ թը զթույն “Անանայ, ձեւին, — սցսպէս ունին նաեւ հայերէն շատ ձեռագիրը “Վարդ. Ասար., զրութեան, — քան ԱՅ ձեռագրաց “Անանիա, դրեւուն: Իսկ “Կայափա, կամ “Կայիափա, անուան առաջիւ միտ դնել կու տայ Գիւրըթոն. (Cir. p. 171.) “Յակոբիտեանց մէջ տիրող կարծիք մ'եզաւ թէ Կայիափա՝ որուն անունն էր Յովեկփ, (աեւ T illem o o t, Mém. pour servir à l'Hist. Eccl. 1, p. 14.) նոյն անմն էր Յովեկպս պատմագրին հետեւ թէ դարձած է ի քրիստոնէութիւն. (աեւ Ասմասի Bibl. Or. II, p. 165.) “ՄԵրու,, գրքին մէջ (Ք. Խ.Պ) կը կարգամ հետեւեալը. “Բաց Կայիափա՝ որ գտասալաբարեաց զՏերն մեր, է Յովեկպս. եւ անունն Բարաբայ կոչէր Յովեկփ: — Հաս կրնանք յաւելու որ նոյն աւանդութիւնը կայ նաեւ ինչ ինչ հայ հէղինակաց քով. այսպէս Միհիմար Ռ. յրիփանեցի պատմագրին (Պատմ. ապ. Ուետ. 1867, էջ 37) պատմաց շարբին մէջ կը գրէ “Յովեկպս, որ է Կայիափա”:

զլոյս արեգականն որ սփռեալ
է ընդ ամենայն արարածս .
եւ ահա երկրպագի ամե-
նայն հեմանասաց եւ իս-
տասարչի ամենայն լեզուաց .
եւ ի յերան խորհրդոյ ժողովոյ
է արքան էրոյ, զոր ետ
մեզ, եւ խափանեաց զոհս
ի տանէ խաչահանուացն,
զի երարձ ի նոցանէ զքա-
հանայութիւնն եւ ետ մեզ .
եւ է նայ ընդ երկրպագուս
իւր, եւ ոչ թողու զնոսա
մնալու խորարչ այս աշխարհ .¹
որոյ չիք կատարումն եւ
սկզբան նորա զայս զոր դու .
ինքնին գիտես :

Աւետարանեցաւ յամենե-
սեան եւ իստասարիցու յա-
մենեցուն, եւ ընկալան ա-
մենայն տիեզերք զվարդա-
պետութիւն նոցա . . . Եւ
հեմանասարչ ամենայն որ ընա-
կեալ էին յաշխարհս հե-
ռաւորս լոեցին եւ դադա-
րեցին եւ հաւանեցան քա-
րոզութեան աւետարանին :
— (Ներոշ.) Եւ զոր օրի-
նակ ի վերնատունն յայտ-
նեաց Տէրն աշակերտացն
զնարհութ սուբբ ժողովոյ ի-
տարքան էրոյ՝ [ի փրկութիւն
ընդունելով ի թագաւորել
լուսոյն յաւիտենից . . .] —
Եւ եղեւ հաւատարիմ եւ
ընդունելի (վարդապետու-
թիւն առաքելոց) յամե-
նայն կողմանս՝ յակնարկել
Տեառն թէ Ե՞ ը՞ո՞ Ֆե-
կո՞ պա՞նո՞յն սուբբ ֆե-
տարքան այս աշխարհ :

Այսափն՝ զոր յառաջ բերինք Յակոբայ
թղթէն, կը բաւէ մեր նպատակին համար : Քայց՝
ինչպէս մատադիր ընթերցողը իմացած պիտի ըլլայ,
այս փոքրիկ անվաւերն ոչ միայն մեր կանոնաց
նախնականին հետ կապ մ'ունի, այլ նաեւ Հայոյս
համար ուրիշ կողմանէ մ'ալ : Երկու գրութեանցս
ալ թարգմանիչը միեւնոյն անձը կ'երեւայ, որ նաեւ՝
ինչպէս յետոյ պիտի ցուցընենք, թարգմանիչն է
Լաբուբնայի : Այս կարգ մ'անվաւերականք մէկ
թարգմանչի ձեռքէն ելած են, որոնց կարգէն
է անշուշտ շորբորդ մ'ալ՝ զոր աշքին առջեւն ու-
նէր Յակոբայ թղթոյն յօրինիչը : Այս շորբորդն է
Պիղատոսի թուղթն եւ իւր առջեւ եղածներուն
“Յիշատակարանքն”, զոր կ'ակնարկէ Յակոբայ

¹ Այս կոչման վրայ տես վերը՝ էջ 31:

թուղթն իւր առաջին մասին մէջ գրելով . . .
 “Այժմ յայտնի եղեւ նենդութիւն նոցա (Հրէից)
 առաջի Պիղատոսի դատաւորի եւ խոստովան եղեն
 Անայ եւ Կայիհափայ եւ Բենիամին եւ Նախմայէլ
 զիմաւորք ժողովոդեանն իւրեանց , թէ որպէս ե-
 տուն կաշառ պահապանացն որ պահէին զգերեզ-
 մանն Տեառն մերոյ՝ հանդերձ Արիստիդէսիւ եւ
 Անատոլսիւ՝ զի թողցեն զոր ինչ տեսինն . նաեւ ին-
 քեանք իսկ պահապանըն խոստովան եղեն զայս թէ
 արդարեւ առին կաշառ , զի մի ասիցեն թէ յարեաւ
 Քրիստոս ի մեռելոց : Իբրեւ ի վերայ եկաց Պիղատոս
 ճշմարտութեան բանիցս այսոցիկ՝ հրաման ետ զի ար-
 դելցեն զգահիմն ի բանդ : Եւ զի հազարապետ էր
 Պիղատոս՝ կայսեր , գրեաց եւ եցոյց զամենայն՝ զոր
 գործեցին հրեայքն ընդ դատաստան ընդ Տեառն
 մերոյ . . . : Փոյթ լիցի քեզ այսուհեաեւ եղբայր
 մեր զի լուիցես եւ ցուցցես ինձ թէ զինչ հրաման
 տայ կայսրն վասն այդորիկ , զի ահաւասիկ առ ձեզ
 է արքայ Խտալիսյ : ”

Այս խօսքերուս մէջ ամիսփուած է անվաւե-
 րականի մը բովանդակութիւնն , զոր ունինք ձեռ-
 քերնիս նաեւ հայերէն թարգմանութեամբ , որ
 բաւական յաճախ կը գտնուի Ճառընտրաց մէջ ալ:
 Հայերէնին մէջ վերնադիրն է .¹ “Յիշատակարանք
 որ եղեն վասն Քրիստոսի առաջի Պոնտացոյ Պի-
 ղատոսի իշխանին Հրէաստանի .” եւ որուն կը կցուի
 երկրորդ մ'ալ , որ է “Թուղթ Պիղատոսի դատաւո-
 րի՝ զոր գրեաց յաղագս Տեառն մերոյ Յիսուսի
 Քրիստոսի , եւ առաքեաց առ Տիբերիոս կայսր ի
 Հռովմ քաղաքոյ եւն : Ինչ ինչ ձեռագրաց մէջ
 անջատ կը դանուին այս երկուքն ալ ,² իսկ այ-
 լոց մէջ ի միասին : Յակոբայ թղթոյն յօրինիչն ի

¹ Հմմատ . Զեռ . մեր Մատ . Թիւ 2 . Թղ . 40աւ—55աւ .
 Զեռ . Թիւ 257 (Հին Թիւ՝ 67Ա) էջ 49—56 . Թիւ 224 (Հին
 Թիւ 8) Թղ . 389—393 :

² Այսպէս միայն թուղթն ունի՝ Թ . 257 . Թիւ 224
 միայն առաջինը :

Հարկե այս անվաւերականին ասորերէնն ուներ իւր առջեւ։ Ասորերէնէ է նաեւ հայերէն թարգմանութիւնն, ինչպէս յայտնի կը տեսնենք լեզուէն ու ոճէն. նաեւ Պուկասու (ԻԳ, 46) “Հայր, ի ձեռուքու աւանդեմ զհոգի իմ” խօսքն ասորերէն պահուած է հայերէնին մէջ՝ այսպէս¹. “Բարբառեցաւ Յիսուս ի ձայն մեծ եւ ասէ. Հաղու+ իշտրու-ի (աղաւաղեալ, եւ ըլլալու է՝ Հաղու+ իշտրու-ի բուիի = աօ; լուս որ թարգմանի՝ “ի ձեռուքու յանձն առնի հոգի իմ” Այս անվաւերականն՝ թէեւ բաւական տարբերութեամբք՝ կը գտնուի նաեւ յունարէն, որ կը կրէ ճշդիւ “Յիշատակարանք” (նորմանիամատա) յորջորջումն վերնագրին մէջ, եւ զոր Թիշէնտորֆ հրատարակած է՝ Acta Pilati, A “անուանելով²: Խոկ Պիղատոսի թուղթը կը համապատասխանէ այն երկու կտորներուն՝ զոր Թիշէնտորֆ Anaphora Pilati եւ Paradosis Pilati անուամբ հրատարակած է:³ Մեր ծրագրէն գուրս է աւելի երկար մնալ այս կէտիս վրայ: Բայց որովհետեւ “Յիշատակարանք” սերտ կապ ունին նաեւ ի մասնաւորի թարգմանչին կողմանէ այս մեր անվաւերականաց հետ, կը խօստանանք զայն առանձին գրութեամբ ի լոյս հանել: Այն ժամանակ առիթ կ'ունենանք կրիին գառնալու այս կէտիս, այսինքն Յակոբայ թղթոյն եւ “Յիշատակարանաց” մէջ եղած կապակցութեան:

Յակոբայ թղթոյն վրայ կը մնայ կէտ մ'ալ
շօշափել, այն է վերնագրութիւնը՝ “Թուղթ զոր
առաքեաց Յակոբս առ Կոստանդնուպոլիս”:, Զնիվ կ'ուղեր

Fig. 2, $\Phi_0 = 45\mu$

² *Zdñm.* C. Tischendorf, *Evangelia Apocrypha.*

Lipsiae 1876, pp. 210—286: Aeta Pilati A. Այս վերջոյնս
մէջ յիշեալ խօսքը կը գտնուի՝ էջ 248, բայց քիչ մը
տարբեր ա՞ն թուած քո, ընթե եռակով մինչդեռ հօս Հայոց
բուն “ի վերաց քո”, կը նշանակեի:

³ Tischendorf, *Evangelia Apocrypha*, p. 435—
455:

Հասկընալ անվաւերագիրն այս անուան ներքեւ : Անշուշտ կրնանք ըսել որ անվաւերագրին միտքն էր այն Կողբատոս որ կը յիշուի իրբեւ ժամանակակից աշակերտաց առաքելոց՝ Եւսեբիոսի Եկեղեցական պատմութեան մէջ,¹ եւ այն՝ իրբեւ լի մարդարէական շնորհիւ : «Սոյն Եւսեբիոս նաեւ գլուխ մը նուիրած է Կողբատեայ՝ որ ինչպէս Արիստիդէս՝ Ժատագովութիւն մը զրեց մատոյց Ադրիանու : Եւսեբեայ այս տեղն է ըստ նախնեաց թարգմանութեան². «Հեդրիանոս (Ադրիանոս) կալաւ զի՞նի նորա (Տրայանու)՝ Նմա դրեաց Կողբատոս Խօսս նամակ (ձոջօջիա) վասն հաւատոց մերոց եւ մատոյց նմա, եթէ մարդք չարք հնարս ինդրեն աշխատ առնել եւ չարչարել զժողովուրդս մեր . եւ մինչեւ ցայս օր ժամանակի են խօսք նոյցա առ եղբարս բազում՝ որ են առ մեզ, զի նմանէ մարթեմք մեք

1 Եւսեբ. Եկեղ. Պատմ. Գ. Գլ. Է. «Յայնցանէ իսկ որ առարինացան յաւուրս նոցա՝ էին Կոդրտուս (Կոδράտոς) հանդերձ դստերովքն Փիլիպպոսի, զի վորցանէ ասի թէ ունին նորա շնորհս մարդարէութեան,, ըստ Հայ թարգմանութեան՝ որ շատ ճիշդ չէ. (տպ. Վենետ. 1877, էջ 223.) եւ կրկին կը յիշուի Փիլիպպոսի դստերաց եւ Ամինայի անուանց հետ. (Ե. Գլ. Ժիշ.)

2 Եւս. Եկղ. Պատմ. Գ. Գլ. Գ. (տպ. Վենետ. 1877, էջ 240—1:) Կողբատոսի այս շատագովութիւնն այժմ կարսուած է, զոր տեսած էին Եւսեբիոս եւ Հերոնիմոս. (De vir. illustr. c. 19.) մանաւանդ թէ նաեւ Եւսեբիոս թեսազոնիկեցի Զ գարուն. (Հմին. Hergenröther, III. Per. I. § 54.) Տես Զատագովիս վրայնաեւ Nirschel (Patrologie, I. p. 201) որ պյուսափի կրնայ միայն աւանդել՝ թէ Կողբատոս առաքելոց աշակերտ եւ Եպիսկոպոս էր Աթէնքի յամե. 125, եւ թէ վիպական մահուամբ կնքած կ'ըսուի իւր կեանքը: Կողբատեայ Զատագովութիւնն դեռ անդիւտ է, բայց Արիստիդեայն՝ որ ցայժմ՝ հայերէն հատակոսորով ծանօթեղած էր (S. Aristidis philosophi Atheniensis Sermones duo. Venet. 1878) եւ նիւթ եղած էր բանասիրութեան քննութեանց, այժմ ամբողջովին գտնուեցաւ ասորերէն լեզուաւ, եւ գտնուեցաւ նաեւ որ յունարէնէն այ մեծ մաս մը կայ Յովանափու եւ Բարդամու պատմութեան մէջ մուծուած. (Հմին. J. R. Harris, The apology of Aristides ed. and Transl. with app. by J. A. Robinson, Cambridge 1891.) որուն վրայ բազմաթիւ դրութիւնք հրատարակուեցան:

տեսանել զօրինակս լուսաւոր խորհրդոյ առնս
այսմիկ եւ զմիամտութիւն հաւատոյն առաքե-
լոցն։ Եւ նոյն ինքն ցուցանէ վասն հին ժամանա-
կաց իւրոց այսու բանիք ի պատմելն իւրում այս-
պէս, եթէ “Գործք Փրկչին մերոյ հանապազօր հաս-
տատուն կային, զի ողջ եւս էին այնոքիկ որ բժշկե-
ցանն, եւ այնոքիկ՝ որ յարեանն ի մեռելոց. զի ոչ
միայն երեւելով երեւեցան այնոքիկ որ բժշկեցանն
եւ յառնէին, այլ միշտ կենդանի էին, ոչ միայն
մինչդեռ յաշխարհի էր Փրկիչն մեր, այլ եւ յետ
փոխելոյ նորա յաշխարհէ աստի՛ կենդանի էին ժա-
մանակս բազումն, այսպէս զի եւ մինչեւ ի մեր ժա-
մանակս կային մնացին ոմանք ի նոցանէ։” Քայց
զայս այսպէս ասաց եւ Արիստիդէս, այր հաւատա-
ցեալ՝ յուսմանէ աստի մերմէ. ըստ նմանութեանն
Կոդրատոսի արար նամակս վասն հաւատոցս մերոց
եւ մատոյց Հեղդրիանոսի. եւ սոյն այս գիրք դտանի
մինչեւ ցայս օր ժամանակի առ բազումն։” Յայս վայր
Եւսերիս, որ քիչ մ'ետքն ալ կը յիշէ Կոդրատոս
եպիսկոպոսն Ամենացւոց՝ գրելով։¹ “Կոդրատոս
եղեւ նոցա եպիսկոպոս յետ վկայելոյն Պոպղիոսի.
եւ վկայէ ի վերայ Կոդրատոսի թէ ի ձեռն փութոյ
պնդութեան նորա եկին ժաղավեցան ցրուեալքն եւ
արծարծեցան հաւատք նոցա։”

Այսպէս անշուշտ ջատագով Կոդրատոսն է
որուն ուղղել կ'ուզէ ասորի անվաւերագիրն իրեն
յօրինած փոքրիկ թուղթը. որմէ կընանք հետեւ-
ցընել թէ այն ջատագովութիւնն կարգացած է:
Յակոբայ եւ Կոդրատոսի թղթակցութեան ժա-
մանակագրական անյարմարութիւնն այս կարգի
գրութեանց անսավոր բան մը չէր։

Բաւական կը համարինք փոքրիկ անվաւերա-
կանիս նկատմամբ այսշափն, որով ցուցընել ուզե-
ցինք նաեւ անոր եւ մեր կանոնաց մէջ եղած սերտ

¹ Եւսեր. Պտմ. Եկեղ. Դ. ՊԼ. ԽՊ. (առլ. Անեսու.
1877, էջ 297.)

կապակցութիւնն : Այս պատճառաւ ալ մեր կանոնաց հրատարակութեան վերջը կցած ենք այս փոքրիկ անվաւերականն ալ՝ հանդերձ անոր գերմ. թարգմանութեամբն իրեւ Յաւելուած Ա: Իսկ Յաւելուած Բ կը բովանդակէ ուրիշ անվաւերական մը՝ կանոն+ Առողել, որուն վրայ եւ անոր մեր կանոնաց հետ ունեցած աղերսին նկատմամբ այժմ պիտի խօսինք :

Ամէն ամբողջական կանոնագրոց մէջ այժմ կը գտնուի կանոնական հաւաքածոյ մ'ալ, որ գոնէ Օձնեցւոյն օրով շատ ծանօթ ըլլալու չէր. վասն զի անոր հաւաքման մէջ մտած չէ: Սովորաբար կանոնագրոց սկիզբները կը գտնուի այն: Այսպէս է օրինակի համար մեր Մատ. Թ. 44 եւ այլ օրինակաց մէջ, ուր երրորդն է ի կարգին, այսինքն՝ մեր կանոններէն եւ “ի ձեռն կղեմայ” կոչուած Յունական Առաքելական կանոններէն ետքը, բայց “Փիլիպպոսի” կանոններէն յառաջ: Արդ այս կանոնները պերճահնչեւն տիտղոս մը կը կրեն, որ է “Սահմանք եւ կանոնք Թագորութեամբ (= Առողել) առաքելոց ի գալն նորա յՈւռհա քաղաքն” եւն: Այս տիտղոսէն ետքը կու գայ փոքրիկ յառաջաբանութիւն, յորում կ'ըսուի թէ ինչ առթիւ Ագդէ այս կանոնները դրած է: Այս յառաջաբանութիւնը կ'արժէ հոս ի մէջ բերել.¹ “Սահման+ էւ կանոն+ Թագորութեամբ Առաջելոյ ի հալն նորա յՈւռհա +ապա+ եւ լուսաւորել զնոսա մկրտութեամբ աւազանին. ուր ձեռնագրեաց Եպիկոոպոս եւ քահանայս եւ սարկաւագունս եւ հաստատեցան Վարդապետութէն էւ օքէնոսուոյց+, եւ եղեւ պայծառութիւն եկեղեցւոյ Առտուծոյ եւ սեղանոյ: Կատեցաւ բնալ անորէ զի +առշնչուցէ եւ այլոց քաղաքաց. եւ էտցոյց գոկունուկ

¹ Ձեռագիրք շատ մեծ տարբերութիւնք կը ցուցընեն, որոնք կընան տեսնուիլ մեր հրատարակութեան մէջ:

իւր զԱղոդե իւր պատահործ . Ժողովեցան ամենքեան հարցանել նմ զիարձո եկեղեցւոյ եւ զէրօն Քբիստունեռնեան եւ նո պատմեաց նոց իւր նաւ ըստ Հրամանի փրկչին :

Պէտք չենք այս յառաջաբանին իմաստի անկապակցութեան վրայ շատ ծանրակշուութիւն գնել եւ անըմբոնելի գտնել որ ՈւռՀայեցիք իրենց դառնալէն ու մլրտուելէն եւ Ագդէի Եղիսկոպոսներ , Դանանայներ եւ սորիստաժներ ձեռնադրելէն եւ վարդապէտներ ու օրէնսուսոյցներ հաստատելէն ետքը դեռ նոր պէտք կը զգան հարցընելու Ագդէի ՝ զիարձո եկեղեցւոյ եւ զէրօն քրիստոնէութեան . Եւ Ագդէ այս վերջին վայրկենին միայն կարգագրութիւններ ընելու առիթ կը դանէ : Այս կարգի անհետեւողութիւնք ցանցառ չեն այս տեսակ անվաւերական գրութեանց , որոնք այնպէս շատ փոյթ չունին իրենց յօրինած կեղծիքները գոնէ յարմարցնել այն ժամանակին :

Այս ամենը մէկդի թողլով ալ՝ յայտնի էնոր կեղծիքին՝ այն է Ագդէի կանոններ դրած ըլլալու զրոյցին՝ աղքիւրը : Ով որ քիչ շատ տեղեակ է Արդարու եւ Ագդէի զրոյցին եւ անոր վրայ նորագոյն ժամանակի քննութեանց սկսած լուսոյն , չի կրնար անգիտանալ որ այս նոր կեղծիքն ալ նոյն զրոյցին մէկ նոր զարդացումն կամ ճիւղաւորութիւնն է՝ ինչպէս կան ուրիշ շատ մը ճիւղաւորմունք : Կանոններս յօրինելու շարժառիթն ալ Լաբուբնայէն է : Թէ Ագդէ (ըստ յետնագոյն ժամանակի զարդացման՝ թագէոս) ՈւռՀայ եկած ու դարձուցած է այն քաղաքն ու շրջակայքն , թէ իրեն տեղ դրած է զԱգդէ (ըստ Հայ աւանդութեան՝ Ագդէ) ՝ կերպասագործն . ՝ այս ամենն ուղղակի Լաբուբնայէն է : Թէ վերջին վայրկենին՝ երբ Ագդէ իրեն յաջորդ ձեռնադրած էր զԱգդէ եւ ՝ մինչուր ժողովնել էն առ նա նախարարք եւ գլխաւորք քաղաքին՝ եւն ,

պատշաճ գատած է Աղդէ իբրեւ վերջին կտակ եր-
կար խրատ մը խօսիլ (— այս խրատը Լաբուբնայի
քանի մ'էջը կը գրաւէ, եւ ինչպէս տեսանք՝ անոր
մէջ կ'ապսպրէ Աղդէ Առաւելոց հանոնները պահել,
—) այս ալ Լաբուբնային է: Բայց Աղդէի կանոնաց
յօրինիչը չէ գոհ եղած այս խրատով. այլ անոր
տեղ կանոններ պատշաճ տեսեր է գնել, եւ այս-
պէս Արդարու եւ Աղդէի զրոյցն ընդարձակած քիչ
մը. վասն զի երբ “կացոյց փոխանակ իւր զԱղդէ
կերպասագործ” . եւ “ժողովբեն ամենավեան հարցա-
նել նմա զկարգս եկեղեցւոյ եւ զկրօնն քրիստոնէ-
ութեան”, այն ատեն — ճշդիւ Աղդէի վերջին
խրատին տեղ — “հա պատմեաց նոցա կարդաւ
ըստ հրամանի Փրկչին այն կանոններն՝ որ կը յա-
ջորդեն թուով իթ, կամ ըստ այլ ձեռագրաց՝ որ
պէսպիսութեամբ կ'աւանդեն կանոնաց ձեւն ու-
թիւր, և:

Յայտնի է ուրեմն կեղծիքին բուն աղբիւրն,
որմէ բնական էր որ կանուխ թէ ուշ այսպիսի կա-
նոններ յերիւրէր ասորի անվաւերագիր մը, որմէ
թարգմանուած է հաւանականաբար հայերէնը:
Սակայն Աղդէի զրոյցն ասկէ աւելի ալ զարդացած
կը գտնենք: Կախ վերոյիշեալ Յառաջաբանին մէջ
պատմուածը թէ Աղդէ “Եռիսկոպոսնո՞ս” գրաւ-
արդէն Աղդէի զրուցին զարգացումն է: Լաբուբնա՝
որ իւր այժմու կերպարանաց մէջ Աղդէի եւ Արդա-
րու զրուցին Դ գարու վերջերն ունեցած վիճակը
կը գնե մեր առջեւ, այսպիսի բան չի գիտեր: Ըստ
Լաբուբնայի՝ Աղդէ դարձուց ի քրիստոնէութիւն
Ուռհա, Խառան եւ ընդհանրապէս Միջագեաք¹ եւ
նաեւ Հռոմէական պետութեան սահմանէն անդին,
որմէ կու դային կ'աշակերտէին եւ կ'ընդունէին
իւրմէ լոկ “զնեան երեցութեան:”² Աղդէ իւր դար-

¹ ζεδίσιον. G. Phil. 18, 20 (= Հայ էջ 19, 5—7:) 35
4 (= Հայ էջ 32, 13.) եւն:

² G. Phil. 37, 1 եւն. (= Հայ էջ 34, 8 եւն:)

ձոցած տեղերն եկեղեցիներ կը շիներ եւ “կարգեալ ի նոսա երկյունս եւ առիտափունս” եւ չըտիաբացս¹: „Միայն երբ մահամերձ էր (կամ ըստ հայոյն՝ յարեւելս երթալու կը պատրաստուէր.) կոչեց “զամենայն ժողովուրդս եւ զիշխանս որ էին իքաղքին, եւ կարգեաց առաջնոցա է իարճ եպիսկոպոսնեան յիւրում տեղւոջ զԱրդէ (= զԱզդէ) իւրպատագործ: ²” Այնուհետեւ՝ ըստ ասօրւոյն՝ մեռաւ Ազդէ յՈւռհա, իսկ ըստ հայոյն՝ գնաց յարեւելս քարոզելու: Ուստի Դարուն վերջերն գեռ անծանօթ էր զրուցին այն զարգացումն որուն համեմատ Ազդէ շրջակայ երկիրներուն համար եպիսկոպոսներ ձեռնադրած ըլլայ. ըստ այսմ Ազդէի կանոնաց յօրինողին պատմածը շատ աւելի նորագոյն զարգացում մըն է, եւ ամենէն կանուխ իսկ դնելով՝ Ե դարեն յառաջ չե յերեւան եկած:

Լաբուբնա նաեւ Ազդէի համար պարզապէս կ'ըսէ թէ “կացոյց քահանայո եւ առաջնորդս յամենայն աշխարհիս Միջազետաց, — միայն հայն է որ այս խօսքը շատ ճոխացուցեր է³, — եւ մինչեւ անդամ թէ վասն զի երբ Աբգարու յաջորդին հրամանաւ. Ազդէի ոտքերը խորտակեցին՝ “վաղվաղակի մեռաւ փութապէս եւ ոչ ժամանեաց ձեռնադրել զՓլու”, իրեն յաջորդ. այնպէս որ Փլուտ ստիպուեցաւ երթալ “յԱնտիոք եւ ընդունել անդ զձեռնադրութիւն քահանայութեան ի Սրապիովելէ եւ

¹ G. Phil. 40, 8 եւն. (= Հայ Էջ 38, 5 եւն)

² G. Phil. 40, 17 (= Հայ 38, 14 եւն.) “Եպիսկոպոսնեան առաջնորդն առաջնորդն է, առաջնորդն է Ապեւելից ընդ ձեռամբ Ազդէի մեռաւ վարդապետութեան զըր ընկալաւ յԱզդէ առաքելց. + անդի յայն ժամանակի յայր + աղուտոց ենք - Ուրագայ անդամ աշխարհին իողացան Աբեւելից. վասն զի ի նա նախ քարոզեցաւ աւելաբանն Քրիստոսի. եւ անդի ընդունենին պիտուրքնեան եղիւսուունեան ամենայն Աբեւելց:”

³ Հմմատ. G. Phil. 50, 1, իսկ Հայն (46, 17—47, 5.) Ճոխացուցած այսպէս. “Եւ հնազանդեցան ամենայն Միջագետքեր եւ ամենայն կողմանք Աբեւելից ընդ ձեռամբ Ազդէի ըստ վարդապետութեան զըր ընկալաւ յԱզդէ առաքելց. + անդի յայն ժամանակի յայր + աղուտոց ենք - Ուրագայ անդամ աշխարհին իողացան Աբեւելից. վասն զի ի նա նախ քարոզեցաւ աւելաբանն Քրիստոսի. եւ անդի ընդունենին պիտուրքնեան եղիւսուունեան ամենայն Աբեւելց:”

պիսկոպոսէ յԱնտիռք քաղաքէ¹ իսկ մեր կանոնաց յօրինիչն աւելի եւս զարգացած գիտէ զրոյցն . այսինքն՝ նախ՝ ըստ գլխաւորաբար հայ աւանդութեան՝ զԸդդէ ոչ թէ յԱւոհա մեռած կը պատմէ , այլ գնացած յԱրեւելս քարոզելու : Սակայն աւելի եւս յառաջ գացած կը գտնենք զրոյցն . վասն զի կանոնաց հաւաքիչն արդէն գիտէ զրոյցին այն նոր զարգացումն ալ՝ թէ Ադդէ նախ երթալով ի Հայոց ձեռնադրեց “Զադարէտ” անուն աշակերտ մ’եպիսկոպոս , որուն կը կցուի ուրիշ ճիւղաւորումն ալ , այսինքն՝ այն որ Ադդէ կ’երթայ նաեւ Կապատակալի կիա եւ հոն կը ձեռնադրէ եպիսկոպոս զթէովէլու . — Երկուքն ալ շատ նորագոյն զարգացմունք : Մեր կանոնաց յօրինիչն ի վերջոյ կցած է յիշատակարան մը , յորում կ’ըսէ թէ այն “Զադարէտ” աշակերտն է որ Ադդէի այս կանոնները զրի առնելով աւանդած է յետնոց : Արդ թէ Զաքարիայի եւ թէ Թէոփիլոսի նկատմամբ զրոյցը շատ ուշ ծագած ըլլալու է : Նաեւ այն գլխաւոր յիշատակարանն՝ որ Ադդէի ի Հայոց գալն եւ ի Շաւարշան նահատակուիլը կը պատմէ , եւ որուն նախնականն արդէն Եղարուն ծանօթ էր Հայոց եւ թարգմանուած Ասմուէլ եպիսկոպոսէն,² գեռ եւս չի գիտեր Զադարէտ աշակերտին միջնադէպն , ինչպէս նաեւ ոչ ալ յետագայ հնագոյն պատմիչք , օրինակի համար Խորենացի՝ որ Ադդէի արեւելք երթալուն եւն զրոյցը կը պատմէ՝ գէպքերը ծայրաքաղ ընելով :³ Զաքարիա կը գտնենք առաջին անգամ այն փոքրիկ գրութեան մէջ որ կը պատմէ Ադդէի եւ Սանդիսոյ նշխարաց գիւտին՝ զրոյցը Կիրակոս միայնակեցի ձեռօք⁴ , որ Յովհաննու Մանդակունուոյ օրով գիշերը տեսիլ տեսնելով գտած կ’ըսուի սրբոց գերեզմանն :

¹ G. Phil. 52, 9—12 — Հայ՝ էջ 49, 21—50, 2:

² Ա. յժմու ձեւին մէջ լրց անսամբ՝ Սուներէ , Ը. (տպ. Վեհապատ. 1853) էջ 1—58 , հմմու. նաեւ էջ 59—83:

³ Խոր. Բ. Պ. Ա. Լ. Դ. :

⁴ Տես Սուներէ , Ը. էջ 85—102:

Այս զբուցին մէջ կ'ըսուի թէ ապատանի մի բարձր հասակաւ եւ գեղեցիկ երեսօք, երեւնալով Կիրակոսի կ'ըսէ. «Կիրակոս, որ տեսերդ՝ Խորայէլ է, եւ որ ի վերայ դորա՝ ես եմ Զատարէն, եւ դիր ի վերայ իւրաքանչիւրումն է, եւ արձանդ որ ընդդէմ կայ՝ անդ գտանես Աւատագն» (Ադղէ:) Սակայն այս գրութիւնն ուշ ժամանակի սրբախօսական մէն է, որուն ինչ արժէքն ունենալն մեր ծրագրէն դուրս է քննել: Ի հարկէ Մ. Խորենացի (Բ. ԳԼ. Մ) կարդացած է Սրբոց նշխարաց գիւտի պատմութիւն մը, վասն զի կը յիշէ աստ ուրիշն յայտնել նշխարաց երկոցունց եւ փոխել յԱւատագն¹ յ Խորենացւոյ այս խօսքն առիթ տուած է Չամշեանի² նշխարացս գիւտի ժամանակն Եւ դարուն կէսերը մզելու: Բայց այն ամէնն այժմ պէտք է ծայրէ ծայր նորէն քննել: Քննադատութեան նորագոյն արդիւնք կը ստիպեն առ այս: Եւ արդեօք նաեւ այստեղ նշան մը չունի՞չք պինդելու թէ խօրենացւոյ գրքին այս (ընդմիջարկեալ³) խօսքը Եօններութ դարէն յառաջ չէր կրնար գրուիլ: Խորենացի նշխարը ները յԱւատագն, փոխադրուած կ'ըսէ իրեն ժամանակները, (աստ ուրիշն . . . :) Բայց արդ Աւատագն Ս. Գրիգոր Հռչակաւոր եկեղեցին «ի վերայ պողոտային Վաղարշապատ քաղաքի յարդարելով պատարային պատարային»:

¹ Այսպէս պէտք է զբել եւ ու «յառագարն», ինչ պէս ունի տպագրութիւնը:

² Տես Պատու. Ա. Էջ 184—586:

³ Տես Պատու. ապ. Պետր. Էջ 189—1, 150—1 եւն: Աւատագն եկեղեցւոյն վեց տես ընդարձակույնն Աւելան: Արարատ, (ապ. Անեստ. 1890) § 120, Էջ 244—246 եւ Էջ 201 եւ 208 Վաղարշապատու «Առապարին վրայ: Այս եկեղեցւոյն եւ իւր մնացորդաց վրայ տես նորերս նաեւ Տ. Ս. Սարչիդովսկի, Եջմիածնի Աւելարանը թրդ. Հ. Բառն. Ա. Պիլեղի նեան (Անեստ, 1892) Էջ 9—14:

բով բացատրուած ժամանակը : Եթէ հարազատ է այս խօսքը, կ'ունենանք նոր ապացոյց մ'ալ այն կարծեաց, զոր մօտերս յայտնեց հայագէտ ուսուց- շապետն Գարիեր : Ասով նաեւ Նշխարաց գիւտին պատմութիւնն — որ յայտնապէս կեղծանուն է, — և գարէն շատ ետքը գրուած ըլլալու է : «Եշա- նաւոր է վերջապէս որ շատ ուշ կը գտնենք Զատկ- ութիւն աշխակերտ մը յիշատակուած պատմչաց քով . այսպէս Ուխտանէսէն¹, որ Ադդէի եւ Սանդխտոյ հետ նահատակուած կը դնէ . «Զեմէնտոս եւ Զա- տրէ եւ Զարմանգուխտ» . եւ աւելի որոշ Միքայէլի Ասորւոյ «Յաղագս քահանայութեան» զլութեան Հայոց աշխարհի առաքելոց շարքին մէջ — (Բարթուղիմէոս, Թագդէոս, Յաւդա Յակովբայն, Սի- մոն որդի Յովանէփու, Եղիշէ եւ Խադ, Թէոֆիլոս՝ ձեռնադրեալ յԱդդէէ ի Կեսարիա, Ադդէ կերպա- սագործ (Ադդէ) եւ Զատրէտ եւն . —) իբրեւ ու- թերորդ յիշուած է «Զատրէտ՝ զոր ձեռնադրեաց յԱրեւելս փոխան ինքեան, եւ ասաց՝ զա նոու ձեզ վարդապետ, զոր ելից հոգին Տեառն»²

Այս խնդրոյս վրայ այսչափ երկար խօսիլը նախ քան բուն մեր խնդրին անցնիլն, — այն է ցուցընել որ Ադդէի այս կանոնքն նեղեւողութիւն էն մեր «Առաքութիւն» կանոնաց, — ըստ ինքեան աւելորդ էր : Եթէ ուրիշ որեւէ նշան չգտնուեր՝ բաւական էր հայեցուածք մ'արձակել այս կանո- նաց վրայ, եւ եկեղեցական բարեկարդութեան նաեւ միջակ հմտութեամբ կը տեսնուեր անմիջապէս՝ որ ոչ թէ Ադդէի կամ առաջին դարուն կրնան ըլլալ, այլ անոնց մեծ մասն առ առաւելն նինդե-

¹ Ուիդոնէն Ա. Պ. Խ. (տպ. Աշխարշապատ 1871) էջ 54:

² Միւնքէլ Ասորէ (տպ. Երուսաղէմ 1871) էջ 32—33: Հետաքրքրական էր տեղւոյս ասորերէն բնագիրը տեսնել, — որ գժբախտաբար լոյս տեսած չէ դեռ, — եւ անցուշտ շատ տարբեր ըլլալու է: Թարգմանիլն այս մասերն կերպա- րանափոխ ըրած ըլլալու է:

բորդ դարու կրնար գրուած ըլլալ: Եւ սակայն ճշդիւ Զաքարիայի այս պատմութիւնն Զամշեանէն¹ սկսեալ ամենափոքր գրութեանց մէջն իսկ կը գրտնենք: Զաքարիայի եւ իւր ընկերաց զրոյցն իրրեւ էական մասն է Հայ եկեղեցւոյ պատմութեան այն երեքդարեան անջրպետը լեցընելու, որ կը բաժնե Ա. Գրիգորի Լուսաւորչի ձեռօք Հայոց լիակատար դարձը՝ առաքելոց ժամանակէն եւ ի մասնաւորի Աղդէէն: Օրինակի Համար Արէլ արքեպ. Միփթարեանցի Հայ եկեղեցւոյ ժողովոց պատմութեան առաջին գլուխը կը գրաւէ² “Թագդէոս Առաքեալ նախալուսաւորիչ” իրրեւ “առաջին կանոնագիր Եւ կեղեցւոյ մերոյ, ” եւ ուր գրուած են՝ քիչ տեղ Համառօտութեամբ՝ Աղդէի կանոնքուիրեւ Հարազատ անգրանիկ կանոնք Հայ եկեղեցւոյ: “Նաեւ նուրագոյն ժամանակներս այս կանոնք առնուած կը տեսնենք իրեւ ապացոյց Առաջին դարու Հայ եկեղեցւոյ նաեւ դրաւոր պատմութեան մը գոյութեան:

Աերջին գրութիւնք ի Հարկէ աւելի զգոյշ են այս մասին: Այսպէս Հ. Բարսեղ Արդ. Սարգսեան Աղաթանգեղեայ գրոց քննութեան մէջ խօսելով Զաքարիա եւ ընկերաց զրոյցին վրայ կը գրէ.³ “իսկ Հայ. եկեղեցւոյ ժողովութեանց մէջ մասն մէջ Թագդէոս Առաքելոցն վերագրուած 29 Յօդուածով Օրէնտրունիւն մի եւս կայ, որուն գրողն է Զաքարիա Սիւնեաց առաջին եպիսկոպոսն, ինչ ըստ Հետապնեան յիշատակարանին . . . : Արդ, այս Օրէնտրութիւնն պէսպէս կանոններ կը սահմանէ եպիսկոպոսաց, քահանայից եւ ժողովրդեան Համար, ուստի՝ ենէ չնշէ անհարապատ, յայտնի

¹ Պատմ. Ա, Էջ 295—299:

² Տես Արտարտ, 1873, Էջ 401—406. եւ առանձին դրդուկ՝ (Պատմ. ժողովոց Հայ. Եկեղ. Աղաղարշապատ 1874) Էջ 9—18:

³ Աղաթանգեղոսն եւ իւր բազմադարեան դադանիքը, Աւենետ. 1890, Էջ 185:

ապացոյց է այդ ժամանակի հայ. եկեղեցական դասակարգութեան կամ նուիրապետութեան մին եւն: Ըստ իրաւացի է աւելի չիցե անհարազարդ թէութիւնը, վասն զի առ առաւելն է դարու յօդուած կցկտուր անվաւերական մ'այսպիսի Ա դարու նկատմամբ մթին խնդրոյ մէջ որեւէ կշիռ չունի: Քիչ մ'ետքը խօսելով քուզանդայ մէկ խօսքին վրայ, (—ուր կ'ըսուի թէ “ի + ուրուս-նէնէ թատրեսէ Առաքելոյ եւ նորուն յելից եւ ի մարտիրոսութեան Գրիգորի, արդէն “ի ձեռն այլոցն զրեցաւ. . . —) կը զտնենք սա դիտողութիւնը.¹ “Թէպէտ Թաղեռս Առաքելոյն Պատմութենէն դուրս՝ ամբողջ գրաւոր երկասիրութիւն մի հասած չէ գժբախտաբար ձեռքերնիս, սակայն մէկ կողմէն յանուն Առաջելոյս՝ նոր Զատարիս աշակերտին յետով գրուած իթ յօդուածով Առաջարկութեանն . . . իսկ միւս կողմանէ ալ այլեւայլ յիշատակարաններէ հանուած բազմաթիւ եպիսկոպոսաց անուաննքն իրենց պատմութեամբ հանդերձ . . . կը թօւին երախտաւորել մեջ այնպիսի եկեղեցական պատմութեան գոյութիւնը:”

Արդ անշուշտ ոչ ոք ըսելիք ունի այն կարծեաց թէ քուզանդայ յիշեալ խօսքէն կրնայ հանուիլ սա եզրակացութիւնը թէ Ադդէն մինչեւ Գրիգորի օրերը ներկայացրնող պատմութիւն մը — մէկ թէ շատ զործեր՝ այն խնդրէն դուրս է, — կ'երեւայ թէ ծանօթ էր և դարու: Միայն թէ այսպիսի եզրակացութեան նեցուկ մ'ամենեւին չի կրնար ըլլալ Առաջի Առաջարկութեանն, որ շատ ուշ ծանօթ ացած անվաւերական մըն է, եւ է նետեսութեան մէր “Առաջ. Առաջ. կանոնաց:” Այս բանս՝ զոր արդէն յիշած էինք յիշեալ գրոց մէր մատենախօսական ակնարկին մէջ², այժմ պիտի պարզենք:

¹ Անդ, էջ 275:

² Հմատ. “Հանդէ” Ամս., 1891, թ. 8, էջ 247: Տես նաեւ վերը՝ էջ 3:

մանրամասն համեմատութեամբ այն կանոնաց աղշթիւրներուն :

Եթե լաւ զննենք “Զաքարիայի”, յիշատակարանը, կը տեսնենք որ այս կեղծ կանոնաց յօրինիչն եւ ոչ ոչ պատուրութեամբ ունեցած է ծածկելու իւր գլութիւնն : Իրեն՝ ինչպէս նաեւ բոլոր իւր ժամանակակցաց եւ նաեւ յետնոց առ հասարակ մտաց մէջ ամենեւին տարակցս մը ծագած չէ թէ “Վարդ・Առաք.”, անվաւեր գործք մըն է : Եւ ուրովչետեւ այն ասորի կանոնները Առողեկի ուստի իւր Զաքարիայի ուսուցչին — անուամբ ծանօթ էին իրեն (— տեսանք որ ասորի Լ ձեռագիրը “Վարդուակեռութեան Առողեկի” կը յորջորջէ մեր “Վարդապետութիւն Առաքելոց”, գրութիւնն ու կանոնները . . .) պատճառ մը չէ տեսած ծածկելու իւր այս աղքարիւրը, այլ մանաւանդ թէ յայտնապէս աղքարարած է թէ պէտք է պահուին նաեւ “Աղդեկի Վարդապետութեան” կանոնները : Այս մասին շատ սրու են “Զաքարիայի” յիշատակարանին խօսքելոր, ինչպէս կ’երեւայ, այս ԼԳ կանոններէն ետքը “Զաքարիայի” կցած յիշատակարանէն այսպէս, “ի՞րեւ կատարեաց զայս սուրբ Առաքելն թաղդուուն (= Առողեկ), ասէ ցժողովուրդն . Հարը եւ եղբարք որք Տեառն ետուք զանձինս, այս Յեշ յիշնէն օրէնքն եւ այլ ո՛ր յետ յեր վնելոց են : Արդ հաստատուն կացէք յամենայնի զոր լուարուք յինէն . մի անցանէք ըստ սահմանս ըստ այսմ, զի ձեզ ըստի լիցի եւ երկայնակեացք լինիցիք . եղիցի ձեզ յիշատակ բանս այս եւ մի մոռանայք յաղօթս ձեր . եւ զայլ կար գառառութեամբ ուսուցէ ձեզ Աղդեկ (= Աղդէ) զամենայն զոր լուատ յինէն ըստ կարհին զոր կարհեցին եղբարք + եւ առաջեւուլք Տեառն . պահեսն ջեք խաղաղութեամբ ի փորձանաց չարին . խաղաղութիւն ընդ ձեզ : Զայս Օրինուր ութեամբ ես Զաքարիա աշակերդ առաջեւոյն թաղդուուն (= Առողեկ)

Քրեցի՝ որպէս լուսայ է նժառնէ՝ ամենայն հաւատացելոց
ի Քրիստոս :

Ար տեսնենք ուրեմն որ անվաւերագիրն այս
Ժիշտակարանովս կ'ուղէ մեզի իմացրնել՝

1. Որ իւր յառաջ բերած ԼԳ. կանոնք իբր
թօւ ըլլան Առողջէն վերջին վայրկենին տուածներն,
երբ կը պատրաստուէր Արեւելք երթալու: — Այս
կէտք Լաբուբնայի մեկ կտորին հետեւողաւթիւնն է՝
ինչպէս տեսանք:

2. Բայց Ադդէ անձամբ գրած չէ զանոնք,
այլ տուն տուած “Զարդէս աշխիքովն”, որ գրած
է՝ “որպէս լուսայ ի նմաննէ:” — Ըստնք որ Ադդէ
ըստ նախնական զրուցին Եղեսիա մեռած է, եւ
զրոյցը իւր անուամբ կանոններ չի գիտեր. իսկ Զա-
րդէս աշակերտին պատմութիւնն նոյն զրուցին
հայկական կերպարանափոխութեան ուշ ժամանա-
կի զարդացումն է: Իսկ “Զաքարիայի գրած կա-
նոնք հազիւ և դարու կրնան ամենէն կանուխ գրուած
ըլլալ, եւ իրենց աղքիւրն է մեր “Վարդ. Առաք.” Կանոնները: Զայտ կը խոստավանի նոյն ինքն Զա-
քարիա, երբ:

3. Ադդէի բերանք կը դնէ սա խօսքը թէ
“շայլ կարծուութիւնն”, Ադդէ պիտի առվլեցրնէ
ձեզի, զսր “լուսաւ յինէն ըստ կարծին՝ զըր կարծեցին
Եղանակ և Առաջեալ Տեսուն:” Ադդէ այսուեզ կը
յանձնարարէ այն “կարծիւ եւ օրէն+” զսր “կարծեցին
Առաջեալ և եղին հաստատութեամբ”, յերտուա-
գէմ: Եւ անոր համար պէտք տեսած է նոյն իսկ յի-
շատակարանիս մեկ խօսքը նմանցընել Առաքելոց
կանոնաց նման խօսքին: Երբ Ադդէ կանոնները ան-
միջապէս դնելն ետք+ կ'ապսպրէ թէ “Այս Յեւ յի-
նէն օրէն+ և այլ որ յեր յեր լինելոց են”, աչքին
առջեւ ունի Առաքելոց կանոններուն անմիջապէս
ից սա խօսքն “Եւ արդ զայս ամենայն՝ զսր ինչ
կարդեցին եւ եղին Առաքեալքն, ոչ եթէ ան-
ձանց իւրեանց միայն կարծեցին, այլ եւ այնոցին որ

զինէ ի-ը բեանց լինելոց են : ”Այս տողն արդէն ամեւնեին կարօտ չէ այլ եւս մեկնութեան : Ասոր յաջորդ խօսքն այ Լաբուբնայէն է :

Յիշատակարաննես դուքս ալ բուն խեկ կա-
նոնները նուազ համոզիչ չեն, երբ մտադիր աչքով
քննենք զանոնք եւ համեմատենք “Վարդ. Առաք. յ
գրութեան կանոններուն հետ : Այս համեմատու-
թիւնը կը ցուցընէ որ Ադդէի կանոնաց մեծ մաս
մը հետեւողութիւն է այն “այլ կարգաւորու-
թեան”, զոր “կարգեցին եղբարք եւ Առաքեալք
Տեառն” ինչպէս կը տեսնենք յաջորդովս :

ՎԵՐԴԻ. ԱՌԵՎ.

ԿԱՆԱՐԻ ԱԴՐԵՏ

1. (Կան. Ա.) Կարգեցին
Առաքեալք. թէ յուժում
յաջնու իւն եւ երկիր պա-
դանեն աստուածութեան
ընդ արեւելու բացին . . . այ-
սու զիտացուք թէ յա-
րեւելս կոյս արժան է յա-
զօթս կալ և ւն :

1. (Կան. թ.) "Դարձեալ ասէ Առաքեալն (Աղ-դէ.) Յարժում ի մի վայր ժազովին հաւատացեալքն յայտաբն ի տուն Աստո-ծոյ, զայլ ինչ մի խօսեացին . . . , բայց միայն զա-զօժմն հացցեն ընդ որի եւ ձեռս ի վեր ամրարձեալը խնդրելով զարդարութիւն եւ Երպայութեան արժա-նանալ" եւն :

2 . (Կան . Գ. , Դ) " կարգեցին Առաքեալքն ... " թէ ուր արտելում են է պահանջված է պահանջված (Ասոր . եղիցի պահանջվածն) զի ի նմա գուշակեաց եւ յայտնեաց Տէր կենարար դիսորչուրդ արշարութ իւրոց եւ մատնութեան եւ գատատատանի եւ խաչելութեան եւ մահուան եւ յարութեան՝ աշակերտացն իւրոց՝ եւ արտմեցան Առաքեալքն ..." — " կարգեցին ... Եթէ Ուրբանի է պահանջված է պահանջված (Ասոր . եղիցի պահ

տառնոյ), վասն զի զոր ինչ
ասացաւն յաւուր չորեք-
շաբաթու . . . յաւուր ուր-
բաթու կատարեցաւ . . .
ուստի լինե մինչեւ յինդե-
բարդ ժամ :

3. (Կան. Ը.) «Կարգե-
ցին Առաքեալքն . . . եթէ
ուստի ուստի կար-
գեցեն . . . յաւուր ուն
շաբաթ չարաբանաց փրկին
մերյա, եւ ուստի ուստի շաբաթ
շաբաթ չարաբանաց ուստի
Տիւուն եւ ուստի յարանիւուն
ուստի . . . քանզի եւ ինքն
խակ Տէր մեր Քրիստոս տէր
տառնից եւ տարեկանաց,
եւն : — (Հմիտ. Կան. Բ.
« . . . յամենայն իւրիկէ
եղիցի ուստի եւ ուստի ուստի
եւն եւ կան. Ե. «աւը շա-
բանաւ եղիցի ուստի եւ
ուստի ուստի եւն .)

4. (Կան. Ի) «Կարգեցին
Առաքեալքն . . . եթէ ի
կարգէ քահանայութեան
շնորհելուն, ուստի ուստի որ
սուրբ ի մասնայէ իցեն
(Հմիտ. Կան. ԻԱ) . . . եւ
չերթան զկնի ուրեմնաց շա-
ճից եւ ձեռքիւրեանց սուրբ
են ի ուստի ուստի . . . (առ-
ջենաց եւ ուրիշ իւրիկաց ու
համար + . . .) ի քահանայա-
պետութիւն կացուցեն . . .
— (Կան. ԻԲ) « . . . ամբ
բարտաւանք եւ հպարտը
եւ սէզք եւ սնապարծք եւ
ասեցողք, որին ունչ, ու-
սումնատեացք եւ քնչածք
եւ յայլք եւ նախանձսոք
չարեց . . . սուստիքու + ա-
նողութք, եւ իւստունք եւ

3. (Կան. ԻԹ) «Զսուրբ
Քահանայն պահեսցին աւ-
մենայն քրիստոնեայք սրբ-
բութեամբ որու ի շաբաթէ
եւ ի իւրիկէ : Յորժամ
յաւուր չարաբանաց Տիւուն
ուստի, ժպրհել մի որ իշ-
խեցէ յայն աւուրս՝ այլ
տրամամ ըստ Տեառն մե-
րյա տքնութեամբ անդա-
դար աղաւթեցին, եւ ու-
ստի զինաւորը ուստի ուստի ուստի
շնորհելուն ուստի յաւուն
Տիւուն մերյա, աղաւթիւ-
փառաւորել զնա՝ որ փրր-
կեացն զմեզ յարութեամբն
իւրով եւն :

4. (Կան. Դ.) «Հրաժա-
րեցի Եպիսկոպոսն ի ձեռ-
նադրութենէ ուստի ուստի եւ
տիւմնարայն, սովորութուց եւ
վատաճուց, յափշտակողաց
եւ ի շաբանաց եւ յայլ
չարթաբանիքուց, զայնպիսի-
սըն մի ձեռնադրել եւ մի
բարկայուցանել զըստու-
ած : — (Կան. Ա.) «Եպիս-
կոպոսն եղիցի ուստի, պարկեցու,
ուսուցող, մի երկբան, մի ուրիշ ուստի, մի
իւրով եւ ուրիշուն, մի զօ-
շաքաղ, մի հարկանող, մի
իւստունք, մի հակառա-
կող, այլ հեղ . . . առնել
արժանաւոր ձեռնադրու-
թիւն այնոցիկ ու հա-
քիւուի են զբոց, իւրիուց եւ

ոխակալք, քսմնոսք, շող-
մոց եւ որ ինչ նման է սո-
ցին՝ մի մերձեսցին ի պաշ-
տաւն քահանայութեան։;

— (Հման. Նաեւ Աան.)

ԺԲ. «որ ոչ գիտէ . . .
ոչոքին եւ զարդենս . . . մի
լիցի առաջնորդ եւ հրամա-
նատար յեկեղեցւոջ եւ մի
ոք կարգեսցէ զայնովիսին՝
զպունկիւալն, ունոցեալս եւ
պայլաժորդան յերիցութիւնն
եւն։»

5. (Աան. ԼԲ.։) «Կար-
գեցին Առաքեալքն եթէ
ոք ի կարգէ որ կամիցի
կուսան լինել . . . ժողովեալ
աւրինաց եւ կարգի սրբու-
թեան զգուշացին, ի կերա-
կրոյ պարկեշամնալ . . .
ոգնուարդուն հանեցի պաշ-
տաւնէից հրիշտառաց Առ-
ուածոյ . . . » — (Աան.
ԺԲ.։) «. . . Զէ իշխանու-
թիւն քահանայապետի . . .
առածոց իշխոց պաշտառու-
նացն առանել զերո ինչ յիշ-
ուցած . . . » — (Աան. Ի.)
«. . . լիցին էլեւուորդ եւ
ճորժուարդորդ ի վերոյ երէ-
շանց եկեղեցւոյն որք ին է
չիւզու եւ յահարուսու, զի եւ-
րեւեսցի զլուխ . . . » — (Աան.
ԺԲ.։) «. . . յերիցութիւն
. . . մի մերձեցուոցեն . . .
զի երեւ սրուարդ հանդերձ-
ըցն Առաջնուն զանուարուն ըն-
ուութէ ի սպառաւուն ինչուն
ինընանին, որը ան եւ ուստի լ-
որ հարոյ սրիորդ ի միջնորդ։»

6. (Աան. ԼԱ.։) «Կար-

առինոց Աստուծոյ եւ
զարդուն խոտեալ մի ձեռ-
նադրեսցէ եւն եւն։

5. (Աան. Բ.։) «Ուարտ է
եափսկոպոսին զամենացն
հաւատացեալս միապէս սի-
րել . . . կաշառ ամենեւին մի
առցէ . . զինքն մեռեալ հա-
մարել յաշխարհի, մի եր-
եք զրօննութ . . . հրէ լու-
ստան հաւարդութէն և զորել, մի
պանող Առաջաց ընկերուց-
հանց գի հորդել ինչ, զի այն
է համայ Աստուծոյ։ Կա-
ցուցանել ընդ ձեռամբ իւ-
րով ուստիւն ի ստուգ,
քաղաքաց վարդապետու
հովուել զշօտ Տեառն . . . եւ
ժողովլոցին հնազանդ լի-
նել հովուացն կարգեցց
յեպիսկոպոսէ. կարգեսցէ
ի ինս երկու կամ երեք
քահանայ եւ սարկաւագ
մի, իսկ յահարուսուն՝ քա-
հանայ մի եւ սարկաւագ
մի։ Զհաշմեալ որ մի ձեռ-
նադրեսցէ, զի երեւ սր-
ուաւուն պառաւուն լուսաւուց
հաստանել մարդութէն, ու-
շակ իւս սրուաւուն «որ պէ-
սուաւուն պառաւուն յա-
սունէ, սրուած սրուած լի-
նելու եւն։»

6. (Աան. Զ.։) «. . . Զհա-

Այս համեմատութեանց վրայ երկար խոր հրդածութիւններ ընել կարծենք աւելորդ է : Բազմաթիւ նաև բառական նմանութիւնք ըստ բառականին կը ցուցընեն որ Ագդէի կանոններուն յօրինիչը գոհ եղած չէ միայն իւր Յիշատակարանին մ.ջ յիշել այն “կարգն՝ զոր եղին եղաբարք եւ առաքեալք Տեառն, ” այլ նաև զայն յաճախ գործածածած իւր յօրինած կանոններուն մէջ : Միայն կետի մը մասդիր ընել կու տանք : Ավ որ թէ այն Յիշատակարանն եւ թէ կանոնքս լաւ գննած է, մասդիր եղած է անշուշտ որ Ագդէի կանոնին յօրինիչը շատ տեղ “Վարդ. Առաք. , կ'երեւայ թէ կը գործած է Հայերէն Շառք Հանուննեմք : Արդէն Յառաջաբանին այն կետը թէ Ագդէ “կամեցաւ գնալ անտի (յիւռհայե) զի քարողեցէ եւ այլոց քաղաքց, ” Ազգարու եւ Ագդէի զրուցին հայկական կերպարանսափոխութեան համեմատ է, եւ գժուարա կրնար հաս ասորի բնագրի մը մ.ջ այսպէս գտնուիլ : Նաև կանոնաց մ.ջ օրինակի համար այն խօսքը որ Դշ. եւ Աւր. օրերը կը հրամայէ “պահել մնչեւ ցնն ժամ” բառ առ բառ առնուած է “Արդ. Առաք. , Դ կանոնին Հայերէնէն, ուր այս խօսքը նոյնպէս կանոնին ամենէն վերջը կը գտնուի : Ասորին ասոր տեղ “Եղիցի պաշտառ յինչերորդ ժամ” կ'ըսէ, որ բոլորովին տարբեր բան է : Ագդէի բ կանոնին վերջերն այն համեմատութիւնն որ եւ թէ Մովսէս “անարատ” կը պահանջէր որ բլան զնհամատոյց քահանայեք, որչափ եւս առաւել պէտք են նորոյ ուխտիս երիցունք րյայ, առ-

Skriftverket 59-60

նուած է „Վարդ . Առաք .” ԺԲ կանոնին հայերեւնին, որ հայ խմբագրին մէկ յառելուսածն է, ուստի ասորերէնին մէջ չկայ: Այս եւ այլ նշանք կը ցուցընեն որ Ադղէի կանոնք այժմու ձեւովն՝ որ մասած է հայ կանոնագրոց մէջ, հայ խմբագրի մը ձեռաքէն ելած են եւ չեն անփոփոխ թարգմանութիւն ուրիշ լեզուէ մը: Սակայն ասկէ չենք կրնար անշուշտ հետեւցընել որ Հայն բոլորովին ինք իրմէ յօրինած է զանոնք: Այս վերջինս գժուարաւ կրնայ բնդունուիլ, այլ հաւանականօրէն ուներ հայն իւր առջեւ այս կարգի գրութիւն մը՝ զոր այլափոխած եւ որմէ ձեւած ու յօրինած բլալու է այժմու կանոնքն: Եթէ ուղեղ ըլւայ մեր այս կարծիքն, — զոր միայն իբր ենթադրութիւն յառաջ կը բերենք եւ աւելի մանրամասն հետազոտել մեր ծրագրէն գուրս կը համարինք, — պէտք է բնդունիլ որ ասորական գրութիւն մը բլալու էր այն՝ զոր գործածածած է Հայն կամ ուղղակի կամ Հին հայ թարգմանութեամբ:

Զիա՞րդ եւ իցէ՝ այս ենթադրեալ նախական հաւանականօրէն ասորի գրութիւնը և դարուն կրնար անշուշտ գրուած բլալ, վասն զի՞ ինչպէս տեսանք, “Վարդ . Առաք .” Դ դարուն վերջիրն իբր 380ին ի լոյս ելած էր, սակայն կանոնացս այժմ հայերէնն եւ ոչ և դարեն կրնանք համարիլ. ինչպէս կը վկայէ նաեւ այն պարագայն որ “Վարդ . Առաք .” կանոնաց հայերէնը՝ որ և դարու վերջին տարիներէն է հաղիւ, տեսանք զործածուած Ադղէի կանոնաց խմբագրողէն: Խակ թէ երբ հաւատաւ լոյս տեսած են Ադղէի կանոնք այժմու ձեւին մէջ, առ ժամն չենք կրնար ըսել: Քայց թերեւս չսխալինք բնդունելու որ Օձնեցիէն յառաջ գեռ եւս ծանօթ չէին անսնք՝ գոնէ առհասարակ, վասն զի՞ եթէ ծանօթ բլային, անշուշտ Օձնեցի զանոնք ալ առած կ'ըլլար իւր կանոնագրոց հաւաքման մէջ, որուն մէջ առնուած չենք տեսներ, ըստ

այսմ նաեւ չենք գտներ այժմու կանոնազրոց մէջ
Ադդէի կանոնայց “տիտղոսները” կամ նիւթերու հա-
մառօտ զլխացանկ մը , զոր Օձնեցի իւր հաւաքման
ամէն կանոնաց սկիզբն իցած է , եւ որուն մամնաւո-
րապէս մտադիր ընել կու տայ իւր Յիշատակարա-
նին մէջ զրելով թէ “ո՞ւլուիս անձնիւրոց նամա-
սութեալ բանիւք է սիդուն անդ նախակարգեցաք ,
զի անդուստ զբանն յիւրում տեղովն դացէ ըն-
թերցողն : ” Եւ այսպէս ալ կը գտնենք այն կտոր-
ներուն սկիզբն տիտղոսներ , զորոնք Օձնեցի առած-
էր իւր հաւաքման մէջ :

Այսափով բաւական պարզած կը կարծենք
Ադդէի կանոնաց խնդիրը : Մեր զլխաւոր նպատակն
էր զանոնք համեմատել “Վարդ . Առաք .” կանո-
նաց հետ եւ ցուցընել թէ վերջինս է ազրիւր տ-
ռաջնոյն մէկ մեծ մասին : Կան կտորներ ալ հնա-
գոյն ժողովներէն , բայց զրեթէ միշտ ապագայ ե-
զանակաւորութեամբք : Օրինակի համար Ադդէի
Գ կանոնը՝ այն որ կը հրամայէ զերեսնամեայն մի-
այն քահանայց ձեռնադրել , կրկնութիւն է ‘Նէոկե-
սարիսյ ԺԱ կանոնին վճռին ,’ միայն թէ այն վեր-
ջին կտորը թէ յիմնամեայ եղողը չի կրնար ձեռնա-
գրուիլ , ուրիշ ազրիւրէ ըլլալու է : Ե կանոնն՝ այն
է եկեղեցւոյ սեղանին նկատմամբ հրամայուածը
շատ նման կը հնչէ : Ա . Սահակայ մէկ կանոնին :²
Կրկն կանոնքն ժ եւ ԺԱ որ եկեղեցականաց ձեռ-
նադրութենէ յառաջ եւ վերջն ըրած յանցանաց
վրայ է , առնուած են ուրիշ ժողովոց կանոններէն :³
Արդէն աստի իսկ կը տեսնուի որ կանոնաց մնա-
ցեալ մամն այլեւայլ ազրիւրէ յառաջ եկած է :
Այստեղ աւելորդ կը համարինք ասոնց վրայ աւելի
մանրամասն խօսիլ : Քանի մը բան ալ արդէն մեր

¹ Hefele I, 249 — Հայ. Կան. ՊՂԱ:

² Հմման. Հայ կանոնագիրը՝ ՈՒԹԻ:

³ Հմման. ‘Ակիրոյ’ ժ. եւ ‘Աշոկեսարիսյ ԹԱ կանոնը (Hefele I, 413 եւ 248.) եւալ

Հրատարակութեան ծանօթութեանց մէջ նշանակած ենք :

Չենք խօսիր այստեղ այն ձեռագրաց վրայ՝
զոր գործածած ենք Աղդէի կանոնաց մեր հրատարակութեան եւ անոր համեմատութեանց մէջ. վասն զի գրեթէ միեւնոյն ձեռագիրները գործածած ենք ասոր համար՝ ինչ որ ձեռքբերնիս ունեինք “Վարդ. Առաք. .” կանոններուն համար, որոնց վրայ յետոյ ի կարգին պիտի խօսինք համառօտիւ:

Այստեղ պէտք ենք ինքել մեր հետազոտութիւնքն “Վարդ. Առաք. .” զրութեան ուրիշ հնագոյն զրութեանց հետ ունեցած կապակցութեանց վրայ, այնու մանաւանդ որ հայերէն զրութեանց հետ ունեցած աղերսին նկատմամբ յետոյ պիտի խօսինք ի կարգին: Հոս կընանք ի վերջոյ միայն միտ դնել տալ որ այժմու հայ կանոնագրոց կարգ մը կանոնական գրութիւնք՝ որոնք այլ հանդամանօք գեռ եւս խատիւ քննուելու կարօտ են, այսպէս կամ այնպէս կապ մ'ունին մեր կանոնաց հետ: Այսպէս օրինակի համար Մակարայ՝ Երուսաղեմի հայրապետին անունը կըսդ “Կանոնական թղթին” մէջ՝ որուն ի Հայս ուղղուած քլլալը կ'աւանդուի, կը գտնենք իրբեւ եօթներորդ ի կարգին հետեւեալ կանոնը. .” Եւ որպիսի աւրինակաւ նուերք սրբութեան յաւրինեսցի՝ հանեալ ի սեղան զնացն Ձեր ըստ Աստծւցն առանդունեան: ” Այս “Աստծւց առանդունեան” ինչպէս յայտնի է՝ մեր կանոնաց ԱԱ կարգադրութիւնն է, որ վճռած էր “Եթէ նոց առանդունեան” յորում առանդ եփեցի, ի նոյն առանդ ելցի ի սեղան: ” Այս “Ձեր” հաց նուիրելու հրամանին վրայ արդէն առիթ ունեցանք քանի մ'անգամ խօսելու: Այն կեղծ կանոնագրութեան մէջ՝ որ ըստ վերնագրին “Եփրեմայ արդիւնակատար կրտնաւորի . . . ի կուսութեան ճառէն” քաղուած է,

¹ Հմիտ. հայ կանոնագրիք՝ “Ակի”:

կը գտնենք իբրեւ երկրորդ կանոն այս կարգա-
դրութիւնը թէ ով ՊՀ. եւ Ուր. շպահէ՝ պա-
տիժ կրէ, “իսկ եթէ ամբարտաւանութեամբ կամ
արհամարհելով շատելուն նըստանն, Գ. ամ ա-
պաշխարեսցէ, եւն¹, — ճշդիւ այնպէս՝ ինչպէս
կանոնագրոց վերջերը կցուած ուրիշ կեղծ կանոնա-
կան կտորի մը մէջ՝ որ “ի Առկրատայ”, կը յորջոր-
ջուի, կը գտնենք սա խօսքերը.² “Եւ որ շատել-
լուն սանման կանոնաց քայքայեսցեն, որպէս պա-
տուիրեցին թէ ի Պշարաթոջ յԱւրբաթոջ հասա-
րակաց հաւատացելոց ուխտ պահոց եղիցին: Եւ
որք լուծանեն զնումուն տառելունն . . . պատժա-
պարտեսցին³ եւն: Աերջապէս ուրիշ կեղծ կանոնա-
գրութեան մը մէջ ալ՝ որ “Սահմանք կանոնագրու-
թեան Երանելոյն Գրիգորի Աստուածաբանի Կա-
ձիանձու եպիսկոպոսի, վերնագիրը կը կրէ, կը կար-
դանք այնպիսի խօսքեր՝ որ կարծես մեր կանոնները
կ'ակնարկեն: Այսպէս Գրիգորի, “Գ կանոնը կը գորո-
վէ զանոնք՝ որ են “. . . անհաւանք մեացեալ ա-
ռաջելուն ի եկեղեցի, եթէ աւր Շննդեան եւ
Յայտնութեան Փրկչին մերոյ ի միասին տաւնեսցի
ի Զ. Ն յունուարի ամսոյ, ”⁴ (— Հմման. մեր զբու-
թեան կան. Ե:) Կոյն “Գրիգորի”, Լ կանոնին մէջ
ալ կ'ըսուի ի միջի այլոց⁴ “. . . Պահմք որբոյ պա-
ռեքին Խ աւր՝ հանդերձ շաբաթու եւ կիւրակեին,
որպէս կանոնեցին Առաջելուն Տեսուն եւ սուրբ տիե-
զերական ժողովն, եւն: — Ասոնք՝ ինչպէս ըսինք,
ամբողջաթեան համար կը միշենք հոս. մեծ ար-
ժէք մը չունին առ հասարակ խօսելով, եւ ոմանք
անշուշտ գրաւոր կանոն մը չեն ակնարկեր, այլ
բնդհանուր աւանդութիւն մ' որ այն սովորութիւնքն

¹ Կանոնագիրը՝ ՊիԲ:

² Կանոնագիրք՝ Հած. ԽՊ. (Ձեռ. թ. 44, թ. 7, 169թ:)

³ Անդ՝ ԿՀԱ:

⁴ Անդ՝ ԿՊ.Հ:

Առաքելոց կ'ընծայէր : Բայց աստի այս գրութիւնք դեռ շատ կարօտ են հետազօտութեան : Միայն նշանակութիւն կրնայ ունենալ Սակարայ անուամբ եղած յիշեալ կանոնն, որուն անուամբ եղած կանոնադրութիւնն թերեւս յէականս հարազատ գործ մ'ըլլայ : Բայց այս խնդիրները մեր քննութեան շրջանակէն դուրս կը մնան :

6.

Իրաց հանգամանքը կը բերէր որ այս կանոննաց հաւաքածոյն՝ որ արգէն իւր ծաղման ժամանակներն այսչափ մեծ ընդունելութիւն գտած էր Դ դարու անվաւերականաց քով, եւ որ յաջորդ դարու մէջ հայերէն թարգմանութեան ալ արժանի տեսնուած էր, իւր յարդը՝ իրեւ բնիկ առաքելական կարգադրութեանց հաւաքածոյ՝ չկարենար դիւրաւ կորանցրնել յաջորդ դարերուն մէջ ալ : Եւ արգեամբք ալ միշտ իբր վաւերական գործք մեծ ճոխութիւն ունեցած է եւ գործածուած թէ շատ մ'ասորի կանոնադրութեանց, թէ ի մասնաւորի Եբեդ-Յեսուայ եւ Քար-Հերբեսի կանոնագրոց հաւաքման մէջ, եւ թէ յետոյ նաեւ ուրիշ լեզուներու ալ թարգմանուած, այսպէս՝ արաքերէն եւ եթովպացերէն :

Անշուշտ մեր հաւաքածոյից Բ կանոնի՝ կիրակի օրը պահէլուն նկատմամբ՝ առջեւն ունի Եսութեամբ՝ Պարսից մետրոպոլիտը (իբր Թ—Ժ դար¹), որուն “Եկեղեցական կանոնադրութիւնք” դրութենէն այս նիւթոյ նկատմամբ մէկ կանոնը յառաջ կը բերէ Եբեդ-Յեսու իւր հաւաքման մէջ՝ միշտ մեր ասորւոյն Բ կանոնին կից : ² Կոյն Թ դարու մէջ

¹ Տես այս անձին եւ իւր գրութեան նկատմամբ՝ Ass. B. O. III, 195, 269, 279 եւ 351.

² Ebediesus, Collectio canonum etc. ed. A. Mai, Script. vet. nova collectio. Tom. X, Romae 1838, p. 84 (բնագիրը՝ էջ 248.) Ճառ. Ե, գլ. է:

ապրող եւ կանոնական հաւաքածոյք մ'ընող Գաւ-
րիէլ մետրոպոլիտ Բաստորայ՝¹, իւր հաւաքան
մէջ գործածած է մեր կանոններն, ինչպէս կ'իմա-
նանք նաև Եբեդ-Յեսուայ մէկ կոչմանէն,² որ
այն խնդրին թէ պարտական են աշխարհականք
Առաքելոց շաբաթն պահոք պահուել թէ ոչ, ի մէջ
կը բերէ Գաբրիէլի մետրոպոլտի որոշումն, որ կ'ըսէ-
թէ աշխարհականք պարտական չեն, բայց կ'օ-
նաւորք կը յորդորուին պահել։ Ասկէ վերջը կը
կցէ Գաբրիէլ նաև այս տողերը .³ «Վասն որոյ եւ ոչ
պահելոյ պարտք եննոցա, որպէս վասն Ո-բանին- եւ
Զորե+շաբան- զոյ վասն նոցա կանոն Առածելոց շճա-
շակելոյ զմիս :» «Կանոն Առաքելոց անուան ները եւ
կոչումն եղած է մեր գրութենէն .» (տես Կան. Պ:)
Եբեդ-Յեսու քիչ մը յառաջ ի մէջ կը բերէ նոյն նիւ-
թոյն վրայ նաև Յովհաննու Բար-Աբգար պատրիար-
քին մէկ կանոնը³, որ ուրբաթ օրը միս ուտելն ար-
դիւելով կ'ըսէ «Եւ որ արհամարհիցէ զայսուիկ եւ
անցանիցէ զիանուն- Առածելոց, արհամարհեալ լի-
ցի :» Սոյն այս պատրիարքին՝ որ Փարուն կ'ապ-
րէր, «Վասն Աեզանոյ եւ Ա. Հաղորդութեան»
առուած Իլ կանոնները հրատարակած է Ասսեմանի՝
Եբեդ-Յեսուայ աստրական մատենագրաց ցանկին
ծանօթութեանց մէջ, ուր կը գտնուին նաև այլ
աեղեկութիւնք սոյն անձին եւ իւր գրութեանց
վրայ :⁴ Այս կանոններուն վեշտասամներորդն մեր
աստրական ԼԱ (Ասոր. ԻՒ) կանոնն՝ որ «Տերմ»
հացիւ պատարագել կը պատուիրէ եւ որուն վրայ
վերը խօսեցանք, ի մէջ կը բերէ թէ եւ առանց Ա-
ռաքելոց անունը տալու՝ այսպէս⁵. «Հաճոյ թուե-

¹ Տես A s s. Bibl. Or. III, p. 202, 203, 269, 279 եւ

² Ճառ. Ե, ԳԼ. ԺԹ. (Մա ի, p. 89 եւ 253:)

³ Ճառ. Ե, ԳԼ. Ժ. (Մա ի, p. 85 եւ 249—250:)

⁴ Տես A s s. Bibl. Or. III, pp. 232—254:

⁵ Bibl. Or. III, p. 243, ուր Ասսեմանի կցած է սոյն նիւ-
թոյ վրայ քանի մը դիտողութիւններ :

յաւ Հոգւոյն սրբոյ եւ հրաման տուաւ զի մի եփեսցի հաց (պատարագի) վասն երկուց աւուրց, կամ պահեսցի մասն ինչ ի հացէն եւ մատուցի վասն այնր եւ վասն վաղուի աւուր, եւ մի մատուցի սրբութիւն (պատարագ) վասն երկուց աւուրց: Եւ որ յանդգնեսցի եւ արացէ զայս՝ խափանեսցի յաստիճանէն բանիւ Տեառն:

Ճիշդ այս ԱԱ կանոնը (— բայց ոչ թէ բառ նիւթոյն միայն՝ ինչպէսըրած է Բար-Աքզար յիշեալ կանոնին մէջ, —) յառաջ կը բերէ նաև Գիոնեսիոս Բար-Սալիբի, եպիսկոպոս Ամմայ, որ ԺԻ դարու ասորի նշանաւոր մատենագիրներէն է: ¹ Ասեմանի յառաջ կը բերէ ասորի ձեռագրէ մը Բար-Սալիբեայ զրութեանց ցանկը. ² — ուր ի միջի այլոց կ'ըստի թէ զրած է “Ընդգէմ Հայոց եւ սովորութեանց նոցա, յորում եւ վասն սկզբան այնրազի եւ ծագման ծիսից նոցա. ընդգէմ նոցին Հայոց ընդարձակագոյն ինչ թուղթ Բար-Շուշանայ զրեալ կայ ի Գիրս Ցուցմանց:” Յանկին մէջ ուրիշ զրութեանց հետ կը յիշափ նաև “Համատօման մէջ առնուած էին անշուշտ մեր կանոններն ալ. վասն զի նոյն անուանէն զատ Բար-Սալիբի կոչումն կ'ընէ մեր ասորի ԱԱ կանոնն իւր “Մեկնութիւն Պատարագին” զրութեան մէջ (զԼ. է) այսպէս. ³ “Կարգեցին Առաքեալքն, ոբոէս բբէալ է ի նաև, եթէ հաց պատարագի յորում աւուր եփեսցի, ի նմին աւուր ելցէ ի սեղան եւ ոչ յետ աւուրց՝ որ չէ արժան:” Կոչումն բառ առ բառ նոյն է ԱԱ կանոնին ասորի բնագրին հետ, որուն վրայ վերը խօսեցանք: — Անշուշտ մեր կանոններն ալ առած է նաև Ամբուս որդի Մատթէի Տիրկանացի,

¹ Տես կենսագրութիւնը՝ Ass. Bibl. Or. II, pp. 516—211:

² B. O. II, 210—211:

³ A. O. II, 183:

որուն գրութեան մէջ հաւաքուած են “Ասհմանաշ-
դրութիւնք, Աւրէնք եւ կանոնք Առաքելոց .”¹
ինչպէս կը գուշակենք Ասսեմանեայ խօսքերէն, որ
կ'ըսէ թէ այս մասը կը սկսի Քրիստոսի համբարձ-
մանէն ետքը Առաքելոց բաածները պատմելով եւ
դրած կարգադրութիւնքն յիշելով, եւ ինչպէս կը
հետեւցընենք նոյն հեղինակին “Մազդաղ” կամ
“Աշտարակ”, կոչուած գրքին նիւթերէն, որուն մէջ
կը խօսուի Արեւելքի աշխարհիս ազնուագոյն մասն
րլալուն վրայ եւն, եւ որուն վերջին գլուխն է ցանկ
մ'այն աշխարհաց՝ ուր առաքեալք քարոզելու
գացին :² Վերջապէս Եղիա Դամասկացի գործածած
է կանոնաց մատեանս, որմէ գրեթէ բառ առ բառ
կ'օրինակէ Ազգեի վերաբերեալ մասը՝ գրելով .³
“Ազգէ, աշակերտ Ազգեի, կոչեաց, քրիստոնեայս
արար, աշակերտեաց եւ առաջնորդեաց կողմանցն
Գերազայ, եւ Պարսից եւ Խուժասասանի մինչեւ
ցասհմանս Ճենաց եւ մինչեւ ցԳոգ եւ Մազող .”⁴
ուր միայն “Գերազ” կը գտնենք դրուած՝ մինչ
“Վարդ . Առաք .” Գեղսունիք. տարբեր չէ “մինչեւ
ցասհմանս Ճենաց .” (բուն Սնդուց) ըսելն ուր մեր
ասորին “մինչեւ ցասհմանս Հնդկաց” կ'ըսէ :

Այսափն ալ բաւական է ցուցընելու կա-
նոնացս ունեցած մեծ ճոխութիւնը. բայց ի հարկէ
շատ աւելի կրնայինք այս մասն ճոխացընել, եթէ
դիւրութիւն ըլլար ասորական շատ մը կանոնական
դրութիւնքն ու հաւաքմունքն աչքէ անցընելու :
Միջին գարերու ասորի գրականութեան մեծագոյն
մասն գժբախտաբար անտիպ է կամ ձեռագրաց
մէջ պահուած՝ այլեւայլ գրասանց մէջ, որով
դիւրաւ մատչելի չեն ամեն բանասիրի : Մենք շա-
տանանք այստեղ յիշելով միայն երկու կանոնական

¹ Ass. Bibl. Or. III, 584 եւն :

² B. O. III, 587 : Տես նաեւ II, 509 :

³ Տես Ass. Bibl. Or. IV, p. 16 :

հաւաքածոյքն, այն է Քար-Հերթոսի եւ Եբեդ-Յեսուայ գործքերն, որ արդեամբք ալ մեզի համար ամենէն աւելի արժանի են ուշադրութեան։

ԺԳ գարու մէջ ծաղկող ասորի նշանաւոր մատենագիրն Գրիգոր Աքուլիարագ կամ Քար-Հերթոս, ¹ որ նախագահ էր Արեւելից՝ ասորի եկեղեցւոյ մէջ, եւ որ ծանօթ է գիտնոց նաեւ իրեւ պատմագիր, շատ յաճախ գործածած է այս ասորի անվաւերականն իւր այլեւայլ գրոց մէջ։ Իւր Ժամանակագրութեան մէջ օգտիւ զետեղած է մեր կանսնաց-մատենին վերջին պատմական մասէն կտորներ։ այսպէս Ագդէի նկատմամբ եղած կտորը բառ առ բառ օրինակած է՝ զրելով։ ² «Զինի Ագդէի աւետարանչի՝ Ագդէ աշակերտ նորա։ սա խոյրս կերպասի գործէր արքայի, եւ սկսաւ քարոզել յամենայն Պարսկաստան, յԱսորեստան եւ ի Հայս եւ Մարս եւ ի Քարել եւ Խուժաստան եւ ի Գեզո մինչեւ ցասհման կողմանց Հնդկաց։» Այս կտորին բառացի նոյնութեան վրայ կրնայ համազուիլ ամենընթերցող համեմատելով զայն «Վարդ. Առաք.» զրութեան վերջին մասին՝ Ժ կտորին հետ։ Ի մէջ բերուած կտորէն ետքը կը պատմէ Քար-Հերթոս Ագդէի նահատակուիլն՝ բառ պատմութեան Լաբուբնայի։

Անշուշտ մեր ասորւոյն վերջին մասին Գ կտորն առջեւն ունի Քար-Հերթոս կամ գոնէ իւր աղբիւրը, երբ Թառվմայի նկատմամբ կը գրէ նոյն Ժամանակագրութեան մէջ։ ³ «Թառվմաս առաքեալ, առաջին քահանայապետ Արեւելից։ Գչք+ +արուն- նւան Արածելց որբոց ուսուցանէ եթէ աստուածային առաքեալն Թառվմաս զառաջինն ի կողմանու Արեւելից լսելի արար զաւետարան Քրիստոսի յերկորդ ամի վերացման Տեառն, յորժամ անց անտի

¹ Տես Ass. Bibl. Or. II, pp. 244—321 եւն։

² Տես Ass. B. O. IV, p. 15—16։

³ Ժամանակագրութիւն, գր. 1. (Ass. B. O. IV, p. 33

երթալ ի Հնդիկս, քարողեաց զանազան ազգաց՝
Պարթեւաց եւ Մարաց եւ Պարսից եւ Կարմանաց
եւ Բակտրիացւոց եւ Մարզաց եւ Հնդկաց:¹ Քանի
մը կէտեր կը ցուցինեն որ այս “Գիրք քարողւ-
թեան Առաքելոց” գործքին մէջ զբոյցը քիչ
մ’աւելի զարգացած է քան Վարդ. Առաք.²
գրութեան պատմածը:

Սակայն մեզի համար աւելի ծանրակշռու-
թիւն ունին Բար-Հերբէի իւր կանոնական նշա-
նաւոր հաւաքածոյից մէջ մեր կանոններէն առած
կտորները, որով մեր կանոնաց մեծ բազմութիւն
մը կը գտնենք նոյն հաւաքման մէջ անցած: Բար-
Հերբէի այս կանոնական գրութիւնը “Կանոնագիրք
Նկեղեցւոյն Անտիոքայ Ասորւոց” տիտղոսը կը կրէ,
եւ է ժողովածոյ այլեւայլ կանոնագրութեանց:
Այս գործքը՝ զոր Ալոյիսիոս Աստմանի թարգմանած
էր ի լատիներէն, Անձելոյ Մայի ծիրանաւորն իւր
շատ անգամ յիշուած մատենին մէջ¹ հրատարա-
կած է՝ թէեւ այս մասն առանց ասորերէն բնագրին,
մինչ Երեղ-Յեսուայ գործքը հանդերձ ասորի
բնագրաւ ի լոյս հաւած էր: Բար-Հերբէոս իւր
գրութեան ներածութեան մէջ կը յայտնէ² թէ
“յեկեղեցական իրս զհետ գնացի զԱռաքելական
կանոնաց” որ յութ գիրս կղեմայ եւ ի Վարդառա-
պա-Բետն Ադաէլ (Didascalia Addaei) եւ յընդ-
հանրական ժողովս աւանդեալ են:³ Թէ այս
“Վարդապետութիւն Ադաէլ” ասութեամբ մեր
ասորի գրութիւնը կը հասկրնայ Բար-Հերբէոս,
բաւական էր — եթէ նաեւ Լ ձեռագիրը չըլլար
ծանօթ, — համեմատել նոյն գրութեան մէկ

¹ Ecclesiae Antiochenae Syrorum Nomoean on a Gregorio Abalpharagio Bar-Hebraeo syriace compositus et a Josepho Aloysio Assemano in latinam lingnam conversus: (A. Mai. Script. vet. nova collectio, Tom. X, Pars II, pp. 3—268.) Ամբողջը Խոլեսոյ բաժնուած է:

² Անդ, էջ 3a.

ուրիշ տեղն, ¹ ուր խօսելով տօներու կարգին եւ կիւրակի օրերը սուրբ պահելու վրայ, յառաջ կը բերէ — “Ի Ա-րդ-ազ-տո-նենէ Ա-ր-է ա-ս-տ-էլոյ, ո՞ր մին եր յե-ն-ա-ս-ո-նից” սա խօսքը. “Յ-մ 339 Յ-ա-ն-ա-ց, ո՞ր ա-ր չը+ եր Յ-ա-ն-է եւ լր-ո-ն պի-ն-ո-ն-ի-ս-ո-է-ից, յորժամ փառաւոր առնեին առաքեալը զԱստուած ի վերնատանն, ուր կերան զԶատիկ, էջ ի վերայ նոցա Հոգի սուրբ եւ ուսոյց նոցա զէ-ր-է-ս- եւ լու-ր-է-ն-ս, եւ նոքա հա-ր-է-ցին զայնոսիկ՝ այլոց ո՞ր մ-է-ն-ա-ն- տ-ո-ր-ո-ն-ե-ա-ն ն-ո-ց :” ² Այս տողերը հա-մատօսութիւն են մեր “Վարդ. Առաքելոց” գրու-թեան ներածութեան, որմէ առնուած են առաջին եւ վերջին տողերը նաեւ բառ առ բառ : Այսպէս նաեւ բովանդակ գրութեան մէջ մեր ասորի կա-նոններէն եօթն հատ կը դանենք ի մէջ բերուած, եւ այն՝ մեծաւ մասամբ բառ առ բառ եւ սովորաբար “Ա-ր-է-է”, վերնագրով, ինչպէս կան. Ի. (Ասոր. Ի. թագաւորաց բեմ ելելուն վրայ, ³ կան. Ի. (Ասոր. Ժ. մարտիրոսաց յիշատակը տօնելու ⁴ նկատ-մամբ: Ուրիշ կանոնաց մէջ նշանակուած է նաեւ մեր ասորի կանոնաց իրենց կարգին մէջ ունեցած տեղը, որ սովորաբար նոյն է քիչ տարբերութեամբ՝ ասորի ձեռագրաց կարգին հետ՝ մինչ անմիաբան է ի հարկէ հայոյն, որ կանոնաց կարգը շատ փոխեր է: Այսպէս “ջերմ” հաց մատուցանելու կանոնը (որ Ա. է ըստ հայոյն, եւ Ի. ըստ ասորուոյն), ի մէջ բերուած է իրրեւ “Ա-ր-է-է ա-ս-տ-է-լոյ” Ի.Զ.:⁵ — առաջին կանոնը, որ կը հրամայէ արեւելք դառ-

¹ Գլուխ Ե: Հատած՝ դ:

² Ա.յստեղ լուսանցքի վրայ գրուած է “Ա-ր-է-ր-ո-ն- պ-ո-ն-ի-ս- Ա-ր-է-է ա-ր Ե-ր-է-ս-ցին” եւ առ այլս. յամի Յունաց 342, ի 14 Յունիս ամսոյ, յաւուր միաշաբաթւով որ եր լրու մե պենտակոստէից: ի լուսնականն Յունիս ամսոյ, յ13 արեւայինն Մայիսի:

³ Բար-Հերբ. Գ.Լ. Բ., Հատած՝ դ:

⁴ Անդ, Գ.Լ. Զ., Հատած՝ ա:

⁵ Անդ, Գ.Լ. Դ., Հատած՝ ա:

նալ աղօթելու, ի մէջ բերուած է քիչ մը համառօտելով՝ իբրեւ “Առտեէ Ա.ն”¹ — Աւետարանն իբրեւ “կնիք” միւս գըոց կարդալու կանոնը (Թ. ըստ Հայոցն եւ Ը. ըստ ասորւոյն) կոչուած է ի վկայութիւն իբրեւ “Առտեէ առածելոյ” Ը.ն եւ վերջապէս եկեղեցւոյ մէջ սաղմնոսելու կանոնը (Իթ. = Ասոր. ԺԹ.) ի մէջ բերուած է իբրեւ “Ճ.ն կանոն Ագդէի:² — Մեր հրատարակութեան մէջ իւրաքանչիւր տեղն դրած ենք Քար-Հերբեսի կոչմունքը զոր ԵՒ կը նշանակենք:

Խնչպէս կը տեսնենք՝ Քար-Հերբես Ագդէի անուամբ տեսած է կանոնաց-մատեանս. միայն երկու տեղ՝ “Առաքելոց” վերնագրով յիշուած են մեր ասորւոյն ք եւ Զ կանոնները,³ բայց այս անուանակոչութիւնն իբրեւ անյատուկ եւ ընդհանուր մտօք գործածուած է. այնպէս որ նոյն վերնագրոյններեւ կցուած է նաև Առաք. Յունական Առաքելական կանոնաց եօթներորդը: Պանաւանդ թէ “Վարդապէտութիւն Առածելոց” (Doctrina Apostolorum) անուամբ ի մէջ բերուած կը գտնենք “Կղեմաց” ընծայեալ Առաքելական կանոններէն մին.⁴ — կը գտնուին կոչմունք նաև Didascalia եւ Diataxis Apostolorum անվաւերական գրութեանց:⁵ Քար-Հերբեսի մեր կանոնները “Վարդապէտութիւն Առտեէն” կոչելու չէ կամնցական կամ շփոթութիւն, այլ այնպէս կարդացած էր իւր առջեւն եղած օրինակին մէջ, եւ այսպիսի ասորի ձեռագիր մ’ալ հասած է մեղ եւ տպագրուած Լակարտէն, որուն վրայ տեղն է այժմ համառօտիւ խօսելու:

¹ Անդ, Գլ. Ե, Հասած է:

² Անդ, Գլ. Ե, Հասած ը:

³ Անդ, Գլ. Ե, Հասած դ:

⁴ Անդ, Գլ. Բ, Հասած դ: որ խօսքն է սարկաւագու հեաց պաշտամանց վրայ՝ որ անձանօթ է մեր ասորի գրութեան:

⁵ Հմման, Քար-Հերբ. Գլ. Ե, Հասած դ, է, թ:

Լակարտի հրատարակութեան հիմն առնուածէ Փարիզի Ազգային մատենադարանին մէջ գտնուած ասորի հնագոյն ձեռագիր մը, (ԱԷն-Ժէրմենի թիւ 38, ըստ ցուցակի ասորի ձեռագրաց նոյն գրատան՝ թիւ 62:¹) Այս ձեռագրին համեմատ հրատարակած է Լակարտ նախ Կղեմայ անուամբ ութ գլքեր², որոնց առաջինը կը կըէ սա վերնագիրը. «Գիրք Առաջին Կղեմայ՝ որ կոչէ Կատակարան (Ճաճիչ) Տեառն մերս Յիսուսի Քրիստոսի, բանք զոր խօսեցաւ առ սուրբ առաքեալս յետ յառնելցին ի մեռելոց:» Կղեմայ անուամբ այս ութ գլքերէն առաջին վեցն այժմ մեր նպատակէն դուրս կը մնայ: Մեզի կարեւորն է այժմ այն միայն որ Կղեմայ անուամբ վերջին երկու գլքերն ուրիշ բան չեն բայց եթէ մեր ասորական այս կանոնք եւ ասոնց նման յունական Առաքելական կանոնք: Կղեմայ իբրեւ եօթներորդ գիրք կը գտնենք ձեռագրիս մէջ մեր «Արդապետութիւն Առաքելոց», զրութիւնն, որ սակայն սա վերնագիրը կը կըէ.³ «Գարձեալ ի զրոցն Առաքելութեան Առաքել առաջելց, այն՝ որ աշակերտեաց եւ ուսուց զԱւահայեցիս եւ զամենեսին որ ի Միջազնու.» (— ուստի այս վերնագիրը կարդացած է Բար-Հերեսու եւ այն զրիչն՝ որ այս նկատմամբ լուսանցագրութիւն մը կցած է Բար-Հերեսուի յիշեալ խօսքին, ինչպէս քիչ մը վերը տեսանք: —) Եւ այս Ագդէի վերնագրութիւն դրչի վրիսպակչէ, վասն զինոյնը կրկնուած է նուեւ կանոններուն ծայրը դրուած վերջարանին մէջ, որ է՞ Ակատարեցաւ Առաքելութեան Առաքել

¹ *Skr Catalogue des manuscrits syriaques et sabéens (mandaites) de la Bibliothèque Nationale*, ed H. Zoten berg. Paris 1874, Nr. 62, p. 22. — Լակարտի հրատարակութեան վայ աես նաեւ վերը՝ էջ 15, ուր եղած մէկ շփոթութիւնը պէտք է ուղղել ըստ հետագայեց:

² P. Lagarde, Reliq. I pp. 1—61:

³ Reliq. I, p. 32—44.

“—ունքնայ :” Այս մասին կը յաջորդեն՝¹ իբրեւ ութերորդ զիբը Կղեմայ՝ Յունական Առաքելական կանոնք — որոնք մեր կանոնագրոց մէջ “Երերորդ Առաքելական կանոնք” կը յորջորջուին — այսու վերնագրաւ . “Գիբը ութերորդ Կղեմայ, Աահմանագրաւթիւնք կամ Հրամանք Առաքելոց՝ որ առաքեցան ազգաց ի ձեռն Կղեմայ. Կանոնք Եկեղեցականք :” — Այսուհետեւ կը յաջորդեն ուրիշքանի մը կտորներ, — այսպէս՝ Ժողով Զթ Եպիսկոպոսաց ի Կարքեդոն քաղաքի Ափրիկեայ յաւուրս Կիպրիանոսի,² թուղթք Կիպրիանոսի առ Կուինոսու եւ Փիլոս,³ զրութիւն մը Պետրոսի Եպիսկոպոսի Աղեքսանդրեայ “վասն անկելոցն ի Հալածանս”⁴ եւ վերջապէս Հարցմանք Աղդէի երիցու եւ Պատասխանիք Յակոբայ Եպիսկոպոսի Աւոհայի, — եւ կ'աւարտի մատեանք :⁵

Եեռագրիս նկատմամբ կը մնայ միայն ըսել թէ Կիպրիանու Երկրորդ թղթէն ետքը կայ առ յիշատակարանք .⁶ “Կատարեցաւ թուղթ որբոյն Կիպրիանու առ Փիլոս Եպիսկոպոս վասն մկրտութեան մանկանց . կատարեաց զայսոսիկ ժողովին որ ի Կարքեդոն Ափրիկիոյ՝ Զթ Եպիսկոպոսացն որ յաւուրս որբոյն Կիպրիանոսի Եպիսկոպոսի եւ վիսյի, որք ի Հռոմայեցոց բարբառոյ թարգմանեցան ի ցունարէն, եւ այժմ յա՞ն 998 Յունաց (= 68 Յ. Ք. Ք.) ի յունականէն (թարգմանեցան) յասորերէն :” Կայնակէս նաև Աղդէի երիցու Հարցմանց մասին մէջ⁷ Յակոբայ՝ Աւոհայի Եպիսկոպոսի՝ առ նուան զիմացը լուսանցքի վրայ առաջն ձեռքէն դրուած է սա զրութիւնք “այն՝ ու յամն

¹ Reliq. I, pp. 44—61.

² Reliq. I, 62—87.

³ Reliq. I, 88—98.

⁴ Reliq. I, 99—116.

⁵ Reliq. I, 117—144.

⁶ Տես Reliq. I, 98, 20—26.

⁷ Համար. Reliq. I, 117.

998 Յառնաց¹: „Արդապետութիւն Առաքելոց“ գրութեան վերջաբանին կից եղած տեղեկութենէն՝ կ'իմանանք ձեռագրիս դրչին ահունը այս յիշաւակարանին մէջ. “Ամենայն ոք որ ընթեռնու, աղօթու արացէ վասն Աբրահամու սարկաւազի եւ դրչի ի Կաբունիս գեղջէ² Ասորւոց: Յաջորդ կտորէն ալ յառաջ բուն դրչէն գրուած են սաբառերը “Տէր սուրբ Մարկոս”, եւ յետոյ նորադոյն ձեռքէ մը՝ “Այս մատեան է աբբայի Տեառն Ամանասայ եպիսկոպոսի:” Լակարտի Հրատարակութեան 143 եւ 144 էջերը լի են թերիներով եւ վերջը՝ պակասաւոր, վասն զի պակասաւոր է նաև ձեռագիրը:

Այս ձեռագիրն — որուն ընթերցուածքները մեր Հրատարակութեան մէջ նշանակուած են և տառով — տեղ տեղ բաւական տարբեր ընթերցումներ ունի Գիւրրթոնի Հրատարակութենէն: Հայ ընթերցողաց համար աւելորդ կը համարինք այս տարբերութեանց վրայ խօսիլ հոս, մանաւանդ որ յընթացս գրութեանս առիթ ունեցանք եւ կ'ունենանք քանի մը զլիսաւոր կէտերը մատնանիշը բնելու: Այսպէս միշեցինք որ թէ այս և ձեռագիրն եւ թէ Մ (—Եբեդ-Յեսուայ ժողովածոյից օրինակը) փոխած են³ ժ կանոնին մէջ Համբարձման տօնին օրը, (որ է “Օ աւը յետ յարութեան”⁴) եւ սովորականին դարձուցած (“Խ աւը յետ յարութեան:”⁵) Ասկայն ընդհանրապէս խօսելով և նոյն ընթերցուածներն ունի Գիւրրթոնի ձեռագրին հետ, մինչ Մ ամենէն աւելի տարբերութիւններ ունի: Բայց ի այժմ իսկ յիշուած տարբերութենէն՝ տեսանք վերը նաև որ Մ շատ նշանաւոր կանոն մը (Կան. Է.) որ Յունուար 6ին կը հրամայէ կատարել Յայտնութեան տօնը, փոխած է ըստ յետագայ սովորու-

¹ Այս եւ յաջորդ յիշատակարանք կը գտնուին՝ Reliq. I, 44, n. 14, 15.

² Տես էջ 48:

թեան, ըստ որում Դեկ. 25ին Ծննդեան տօնք
կատարել կը պատուիրէ :¹ Աշխարհաց ցուցակին
մէջ “Ագդէ” առաքելոյն անունը Մ վոխած է ի
“Թագդէոս”, ինչպէս նաեւ Հայն կրած է նոյն
տեղն այս փոփոխութիւնը: Բաց ասոի Երեք կա-
նոնաց կարգն այլափոխուած է Մ ձեռագրին մէջ,
այնպէս որ Ը կանոնը Մի մէջ Ժ թիւր կրէ, Թ
կանոնն ընդհակառակն՝ Ը եղած է, եւ Ժ կանոնը՝
Թ: Աւելորդ կը համարինք ուրիշ շատ մեծ տար-
բերութիւնքը հոս յիշել, այլ միայն քանի մը
խօսք ըսել նոյն օրինակին կամ Եբեդ-Յեսուսյ
հաւաքածոյից վրայ:

Եբեդ-Յեսուս ԺԿ գարու ամենէն նշանաւոր
մատենագիրներէն մին և Ասորւոց († 1318 Յ. Ք.)
եւ էր մետրապոլիտ Ծովայ եւ Հայոց աշխարհի:
Իւր բազմաթիւ զրութեանց մէջ նշանաւոր է
“Ցուցակ Եկեղեցական զրոց”, Ասորւոց,² ուր մինչեւ
իւր ժամանակն իրեն ծանօթ ասորի ինքնագիր եւ
թարգմանեալ զրութիւններն ի մի հաւաքած
է ցանկի մը վերածելով ըստ անուանց մատենու-
գրաց, եւ որուն վերջին զլուխը (ՃՊ.Բ.) կը բովան-
դակէ իւր իսկ զրութեանց ցանկը: Այս իւր
զրութեանց մէջ նշանաւոր է նաեւ կանոնական
հաւաքածոյ մը, որուն վրայ Ասեմանի շատ ընդար-
ձակ խօսած է իւր ծանօթութեանց մէջ:³ Ամբողջ
կանոնական հաւաքածոյն հրատարակեց յետոյ
Անձելոյ Մայ ծիրանաւորն ասորի բնագրաւ եւ լա-
տիներէն թարգմանութեամբ Արցիսիոսի Ասեմա-
նեայ⁴ (այն հաստորին Ա մասին մէջ, որուն երկրորդ
մասն ալ Բար-Հերթոսի կանոնագիրը կը բովան-
դակէ:)

¹ Տես վերը՝ էջ 67:

² Հրատարակեալ հանդերձ ծանօթութեամբ եւ լա-
տիներէն թարգմանութեամբ: Ass. Bibl. Or. III, pp. 1-362.

³ B. O. III, 325—362.

⁴ A. Mai, Script. vet. nova collectis, Tom. X,
(Romeae 1838) Pars I, pp. 1—331: Ebediesus, Collectio

Երեղ-Յեսուայ այս “Ճողովածոյ կանոնացաց, գրութիւնը, որուն վրայ վերն արդեն խօսեցանք, երկու անհաւասար մասի կը բաժնուի:” Նախ կու դայ՝ աւելի իբր ներածութիւն կարծես երկրորդ մասին՝ “Համառաջորդութիւն Առաջեւական էնունաց, ”¹ որմէ ետքը դրսւած է բուն դիբը “Ճողովածոյ կանոնաց սիւնչողասականաց, ”² որ ժմառի բաժնուած է: Երեղ-Յեսու յիշեալ “Համառաջորդեան, ” մէջ իբրեւ առաջին կտորը դրած է մեր այս “Վարդ. Առաք. ” գրութիւնը՝ երեք մասի անջատելով: Առաջին մասն կը կազմեն բուն կանոններն, որ կը սկսին այս վերնագրաւ. “Յանուան Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն սրբոյ, միոյն Աստուծոյ ձշմարտի. կարողութեամբն Աստուծոյ հզօրի եւ անյաղթի, որ սովոր է ցուցանել տիարացն եւ աղիտաց, սկսայ՝ ես խոնարհագոյնս քան զամենեսին՝ զրել զկունուս եւ զկուրդն եւ զԱւելնա՝ զոր եղին Առաքեալք եւ սուրբ աշակերտք Տեսուն մերոյ, որ աշակերտեցին զամենայն կողմանս աշխարհի: ” Հոս կը յաջորդեն մեր ասորի կանոննք՝ առանց այն նախաբան ներածութեան, որ կը գտնուի այս կանոններէն յառաջ, վասն զի Երեղ-Յեսու չետած զայն իւր հաւաքածոյից մէջ՝ թե եւ վերջին պատմական մասերն առած է: Կանոններէն ետքը — որ կ'աւարտին սա վերջաբանով. “Կատարեցան կանոննք, զոր եղին սուրբ Առաքեալք ի կարգաւորութիւն սրբոյ եկեղեցւոյ. ”³ — դրուած է միջանկեալ պատմական մասն՝ “Առաջին տարածումն քրիստոնէական վարդապետութեան, ” վերնագրին ները եւ, ⁴ որմէ ետքը կու դայ վերջին մասն, այսաւ

Canonum synodiceorum etc. Կատիներէն թարգմանութիւնը կը դրաւէ 1—168 էջերը, իսկ ասորերէն բնագիրը՝ 169—331:

¹ Անդ, էջ 1—23 եւ Ասոր. 169—186:

² Անդ, էջ 23—168, եւ Ասոր. 186—331:

³ Անդ, էջ 5, Ասոր. 171:

⁴ Անդ, էջ 5 եւն:

ի՞րն՝ աշխարհաց ցուցակը այսու տիտղոսիւ .¹
 “Պատմութիւն աշխարհաց՝ որ ընկալան գքարու-
 զութիւն առաքելոց, որուն ծայրն՝ իբրեւ վերջա-
 բան մեր ամբողջ կանոնաց մատենին՝ կայ սա տողը .
 “Կատարեցաւ առաջին ժողով Առաքելոց :”² Ասկէ
 ետքն և կած Յունական Առաքելական կանոնք ի
 ձեռն կղեմայ՝ իբրեւ Առաքելոց “Երկրորդ ժողովոյ”
 գործք ներկայացուած են :

Մայիս Հրատարակութեան ընթերցուածքն
 մեր քննութեան եւ յաջորդ Հրատարակութեան
 մէջ Ա տասով նշանակուած են : Մայիս ընդարձակ
 ներածոթենէն³ կ'իմանանք որ Այլոյիսիս Ասեւ-
 մանի իւր թարգմանութեան համար երկու ձեռա-
 զիր գործածած է, առաջնոր (cod. syr. vatic. 14,
 այժմ 129) որ Եքեղ-Յեսուայ գործոյն առաջին
 կէսն եւ Երկրորդին սկիզբն ուներ, գրուած է 1557ին
 Յ. Ք. իսկ Երկրորդը (cod. syr. vat. 4, այժմ 130)
 գրուած է 1332ին Յ. Ք. բայց սկիզբը պակաս է:
 Այլոյիսիս Ասեւմանի կը յաւելու թէ 1753ին
 Վատիկանի գրաստունը տեսած է ուրիշ նորագոյն՝
 բայց գեղեցկագիր եւ ամբողջական ձեռագիր մ'ալ,
 զոր յետոյ այլ եւս չէ կրցած գտնել նոյն գրատան
 մէջ. սակայն Մայ կը յաւելու թէ ինքը գտած էր
 զայն նոյն գրատան մէջ, եւ այն ձեռագիրն հիմն
 տուած է իւր Հրատարակութեան, եւ վերջապէս կը
 յաւելու թէ չորրորդ ձեռագիր մ'ալ կայ Յովանի
 Սիմոն Ասեւմանեայ թողուցածներուն մէջ (թիւ 98,
 այժմ cod. syr. vat. 355.) շատ գեղեցիկ գրչու-
 թեամբ, որ սակայն Եքեղ-Յեսուայ գործոյն
 միայն առաջին մասը կը բովանդակէ:”⁴ Առաջին
 երկու ձեռագրաց վրայ ընդարձակ ծանօթութիւն

¹ Անդ, էջ 7, Ասոր. 173:

² Անդ, էջ 8, Ասոր. 175:

³ A. Mai. Script. vet. etc. X, pars I, pp. I—XXXII.
 մասնաւորի պ. IIIff.

⁴ Այս ձեռագրին վրայ տես Մայի յօրինած ցուցակը
 (Script. vet. etc. V, pars II, p. 38.)

տուած է արդէն Յովս. Ակմ. Ասեմանի իւր յաճախ յիշուած գործոյն մէջ՝ դնելով անոնց յիշատակարանները եւն։¹

Ինքնին կը հասկրցուի որ Եթեղ-Յեսու մեր կանոնները նաեւ այլուր գործածած է։ Այսպէս նոյն Կանոնաց ժողովածոյքին մէջ կրկին անգամ ի մէջ բերուած կը գտնենք մեր Բ., Գ., Դ կանոնները բառ առ բառ, ² ընդ հակառակին Ա կանոնը բաւական փոխուած։³ Մեր հրատարակութեան մէջ ասոնք ալ յիշուած են։

Կը մնայ այժմ միայն քանի մը խօսք ըսել Գիւրըթոնի հրատարակութեան վրայ, որ ամէնէն ընտիրն է, վասն զի նաեւ ամէնէն հին ձեռագրի մը համեմատ եղած է հրատարակութիւնը։ Գիւրըթոնի հրատարակածն է ըստ ձեռագրին թիւ 14, 644 (թղ. 10 եւն.) Քրիտանական թանգարանի, ⁴ — ասոր ընթերցուածքը նշանակած ենք Օւր. համառօտութեամբ, — բայց նաեւ համեմատած է նոյն թանգարանէն ուրիշ ձեռագրի մը հետ ալ, որ է

¹ Տես Ass. B. O. III. 332—335: Առաջնոր կը կրէ այս յիշատակարանը. “Օգնութեամբն Տեառն մերոյ եւ Աստուծոյ աւարտեցաւ այս մատեան յաւուր Հինգշաբաթի յեօթնեւտասն ամսոյն առաջնոյ քանուն օրհնելոյ՝ ամին Յունաց 1868 (= Յ. Ք 1557. Դեկտ.) . . . ընդ հովանեաւ եւ ընդ պաշտպանութեամբ երանելոյն եւ փառաւորին Սուն Փրանչիստոս . . . յօրհնեալ քաղաքին Բաղաջն, որ վաճառուն մղոնաւ հեռի է ի մեծ եւ նշանաւոր քաղաքէն Գոյս (Գօ) . . . ես աղքատ եւ թշուառական Յուլիէլ՝ անուամբ եպիկոսպոս եւ մետրոպոլիտոյ՝ եւն։ — Երկրորդ ձեռագրին յիշատակարանը, որ կրնոյ տեսնուիլ նաեւ Մայի հրատարակութեան վերջը (էջ 168, Ասոր. 331.) այսպէս է. “Օգնութեամբ Տեառն աւարտեցաւ . . . յաւուրն հնդետաստներորդի Աւգոստոս ամսեան՝ յամին Յունաց 1643 եւ Արարացոց՝ 731 (= 1332 Յ. Ք) ի քաղաքին Պալատ . . . Գրեաց զայս այր մեղաւոր եւ ամուլ՝ ազգին Քրիստոնէից՝ Ասյէր Բար-Լուս Բար-Աբու-Էտորժոնի Բար-Բարժէհ . . . գրեաց զայս վասն քահանայապետին նշանաւորի . . . իմաստնոցն Ու Բար-Յիսուս Բար-Քոմէ:

² Հմիտ. Ճառ. Ե, գլ. է (էջ 84.) Ե, գլ. Ժ. (էջ 85.) Եւ

³ Ճառ. Ե, գլ. ը (էջ Ասոր. 248.)

⁴ Cureton, ane. syr. doe. 167.

թիւ 14, 531 — այս վերջնոյս ընթերցուածքն՝
որչափ կրցանք իմանալ Գիւրըթոնի տուած տեղեւ-
կութիւններէն, նշանակած ենք ՕԱ համառօտու-
թեամբ:

Այս կրկին ձեռագրաց վրայ կարեւոր գիտե-
լիքը կրնան տեսնուիլ Րայթի (Wright) հրատարա-
կած ցուցակին մէջ:¹ Առաջինը (Cod. Add. 14, 644)
ըստ Րայթի² մազաղաթեայ՝ $9\frac{3}{8} \times 6$ մատնաշափ
մեծութեամբ ձեռագիր մըն է 94 թղթով, որոնցմէ
ունանք վնասուած են. իւրաքանչիւր էջ 27—35
տող ունի՝ գրուած ազնիւ, կանոնաւոր, Եղեսացոյ
ձեռքի գրչութեամբ է կամ Զ գարէն. միայն երկու
թուղթ (թղ. 44, 45) աւելի նոր գրչութիւն են
եւ կրկնագիր: Չեռագրիս ժամանակին նկատմամբ,
զոր Րայթ Հինդէրորդ կամ Հինդէրորդ գարէն կ'ըսէ,
նման կարծիք յայտնած է ուրիշ գիտնական մ'ալ՝
Լանտ (Land) որուն գործքը վերն յիշելու առիթ-
ունեցանք: Լանտ իւր “Ասորական անտիպ գրու-
թիւնք”, անուն չորեք հասոր գործին առաջին մասին
սկիզբը³ գրած է երկար ներածութիւն մ'ուր Բրի-
տանական թանգարանի ասորի ձեռագրաց վրայ կը
խօսի, եւ ի վերջոյ ասորերէն տառերու վրայ հնա-
գրախօսական գիտողութիւններ կը դնէ՝ գրեթէ
ժամանակագրօրէն մեր առջեւ դնելով ասորերէն
տառերուն առած պէսպէս ձեւերն, եւ մեկնելով իւր
ըստծները բազմաթիւ գունատիպ ու ճշգրտապատ-
կեր նկարներով ասորի ձեռագրաց եւ տառերու:
Այս մասին մէջ քանի մ'անգամ կը յիշէ⁴ այս
Ըստ. ձեռագիրն իբրև Հինդէրորդ դարու վերջերէն

¹ W. Wright, Catalogue of the syriae manuscripts in the British Museum acquired since the year 1838. Lond. 1870—72. Vol.—III.

² W. Wright, Catalogue, III, p. 1083 (Nr. 936.)

³ J. P. N. Land, Anecdota Syriaca Tom. I: Symbolae Syriacae. Lugduni Batav. 1862 XII 214+73 pp. Fae. lithogr. I—XXVIII: Տախտակները տպուած են ի Լոն-
դոն 1858թ:

⁴ Land, I, 61—62, 65.

եղած գրչութիւն մը, եւ դրած է նաեւ սյն ձեռաւ-
դրէն ձշղրտապատկեր նկար՝ մը շատ գեղեցիկ ու
յաջող՝ ամբողջ 6 տող (10×3 սմ. մեծութեամբ),
ուր կը տեսնուի ձեռագրին գեղեցիկ Estrangelā
տառով գրուած ըլլալը։ Տախտակին մէջ դրուած
կտորն է ասորւոյն ժկ կանոնը եւ յաջորդին սկիզբը։
Ձեռագիրը — մտագիր ընել կու տայ Լանտ՝ ունի
արդէն իջուն եւ 8 նորու նէրներու բաժնուած է,
սրով կը տեսնուի թէ այս սովորութիւնք արդէն
հինգերորդ գարուն ծանօթ էին։ Կանոնաց կարգը
նշանակուած են ասորի թուաձեւերով եւ ոչ թէ
տառերով, թէ եւ Գիւրըթոն այս վերջնոցս փոխած
է՝ անշուշտ տպագրութեան գիւրութեան համար։²
— Աւելորդ է ըսել թէ ինչ մեծ յարդ ունի ձեռաւ-
դիրս եւ իւր ընթերցմունքն, այնու որ զրեթէ այն
ժամանակէն է՝ որժամանակի հայ թարգմանութիւնը
կրած է երկրորդ խմբագրութիւն մը փոփոխութեամբ։
Այս պատճառաւ այս թիւ 14, 644 (= Cur.)
ձեռագիրն առած ենք հիմն ըստ հրատարակու-
թեան Գիւրըթոնի՝ մեր ալ յաջորդ ասորերէն
բնագրին հրատարակութեան, ինչպէս նաեւ գեր-
մաներէն թարգմանութեան, եւ ասոր հետ զլխու-
որաբար համեմատած ենք հայերէնն, եւ վերջնոյս
նախնական թարգմանութիւնը վերականգել չա-
ռագրէ։³ այս ձեռագիրն իբրեւ մագաղաթեայ

Երկրորդ ձեռագիրը (cod. add. 14, 531),
զոր մենք ԸԱ համառառութեամբ կը նշանակենք՝
որչափ որ կընանք սյն ձեռագրին տարբեր ընթերց-
մունքը զիտնալ Գիւրըթոնի հրատարակութենէն,
քիչ մաւելի ուշ գրուած է, այսինքն ըստ Բայթի՝
ի կամ Ը գարուն։ Յիշեալ գիտնականը կը նկա-
րագրէ։³ այս ձեռագիրն իբրեւ մագաղաթեայ

¹ Land, I, Tab. III, Nr. 7, (464—501.)

² Տես նաեւ Cur. egr. doc. p. XI.

³ W. Wright, Catalogue, II, p. 738 (Nr. 769.)

զրչութիւն $9^{\circ}/8 \times 6^{\circ}/8$ մատնաշափ մեծութեամբ
եւ 159 թղթէ բաղկացած, ամբողջը 16 թերթ,
բայց իւրաքանչիւր թերթն ձեռագրին առաջին
մասին մէջ (թղ. 1—68) 7 թուղթ ունի, իսկ
երկրորդ մասին մէջ (թղ. 69—159) 9 թուղթ:
Ամէն էջ երկու սիւնի բաժնուած է եւ 26—34
տող ունի զեղեցիկ ու Estrangelā գրով Եօնիերորդ
կամ Ա-Երորդ դարու: Զեռագրիս ընթերցուածքն
ընդ հանրապէս նոյն են Ըստ ձեռագրին հետ:

Առանձին կանոններ կը գտնուին ի հարկէ
այլեւայլ ասորի ձեռագրաց մէջ ի մէջ բերուած:
Գիւրըմոն¹ կը լիշէ որ ասորի բնագրին Բ, Գ, Դ
եւ ԺԴ կանոնները ի վկայութիւն կը բերուին
Բրիտանական թանգարանին Cod. Add. 17, 193
ձեռագրին մէջ (թղ. 37), ինչպէս նաև ասորի
բնագրին Ժ կանոնը նոյն թանգարանին Cod. Add.
14, 609 ձեռագրին 123^ր թղթին լուսանցքին
վրայ:² Այս կոչմունքը պարզապէս “Ի կանոնաց
Առաքելոց” վերնագիրը կը կրեն:

Ցայս վայր մեր բարոր գիտողութիւնքն “Վար-
դապետութեան Առաքելոց” ասորի բնագրին վրայ
էր, բայց որում քննեցինք եւ տեսանկը ընդ հան-
րապէս այս ասորական մատենին հեղինակին, գրու-
թեան ժամանակը, կրած խմբագրութիւնները,
անոր յարաբերութիւնն ուրիշ ասորի հնագոյն
անվաներականաց հետ, ինչպէս նաև ունեցած
յարգն յետագայ ասորի մատենագրութեան մէջ,
եւ վերջապէս մեզի ծանօթ ասորի բնագրին հրա-
տարակութեանց եւ ձեռագրաց վրայ կարեւոր

¹ Cureton, p. 168. l. 30. Անշուշտ այս կոչումը
է՛լ հասկընայ նոյն գիտնականը քիչ մը վերը (էջ 167) գրե-
լով կանոնաց մատենիս նկատմամբ ընդ հանրապէս թէ “Գոտոյ
զայս ի վկայութիւն կոչուած Cod. Add. 14, 173 ձեռագրին
մէջ, ի թղ. 37, իբրեւ Ականոն+ Առաջելոց: Տպագրու-
թեան սիմալ մըն է անշուշտ այս երկու թուերու փոքր տար-
ուերութիւնը” Cod. Add. 14, 193 եւ 14, 173:

² Ըստ. p. 170, l. 15.

երեւցած տեղեկութիւնները : Ասով աւարտած կ'ըլլան մեր հետազօտութիւնքն ասորի բնագրին նկատմամբ, որ է քննութեան առաջին եւ կրնանք ըսել գլխաւոր մասը, որ գրութեանս ինչ ըլլալը ցուցուց մեղի : Այժմ կը մնայ անցնիլ հայերէն բնագրին եւ տեսնել անոր ներըին արժեքն եւ ունեցած արտաքրին յարգը, որ մեր հետազօտութեանց երկրորդ գլխաւոր մասը կը կացուցանէ :

7.

Որչափ ալ ջանացինք ցայս վայր մեր քննութիւնքն ամփոփել միայն ասորի մատենագրին եւ իւր գրութեան վրայ եւ առ ժամն հետազօտութեան շրջանակէն գուրս թողուլ հայերէն թարգմանութիւնը, բոլորովին անտեսել կարող չեղանք նաև հայկականը : Ընթերցողն եթէ ի մի ամփոփէ այլեւայլ կանոնաց քննութեան առթիւ նաև հայերէն թարգմանութեան նկատմամբ՝ մեր ըստաները, կրնայ բաւական պայծառ գաղափար մը կազմել հայոյն ունեցած արժեքին եւ անոր կրած այլեւայլ փոփսխութեանց ու հայ մատենագրութեան վրայ բրած ազդեցութեան վրայ : Աակայն որովհետեւ մեր գլխաւոր նպատակն է բաց ի ասորի սկզբնագրէն, մանրամասն քննել նաև հայերէն թարգմանութիւնն եւ այնպէս հանել ի լոյս համեմատութեամբ բազմաթիւ ձեռագրաց եւ բնագրին, անհրաժեշտ կը համարինք այս եւ յաջորդ հատուածոց մեջ ընդարձակօրէն հետազօտել հայերէն թարգմանութեան ժամանակն ու եթէ հնար է՝ հաւանական թարգմանիչն, անոր կրած երկրորդ խմբագրութիւնն եւ անոր ունեցած տարբերութիւններն ասորի բնագրէն, ուրիշ գրութեանց վրայ ունեցած ազդեցութիւնն եւն :

Եթէ գրութեանս մի միայն հայերէն լեզուն քննենք եւ համեմատենք մեսրոպեան հայերէն

Եղուի հետ, կը տեսնենք որ հետեւեալ եզրակացութիւննք ինքնին կը ծաղին շատ մեծ հաւանականութեամբ :

1. Հայերէն թարգմանութիւնն ասորի սկրզբնագրէ մը հայերէնի փոխուած է, որով՝ թէեւ ցանցառ՝ կը դանուին ասորի բնագրին հետքերն հայերէնին մէջ։ Քայց երկրորդ անդ ամ խմբագրուելով՝ Եղուին մէջ քանի մը յետմեսրոպեան խորթութիւննք մտած են :

Թարգմանութիւնն եղած էր ճշգրիտ և հաւատարիմ — թէեւ բառավորութեաննախնեաց՝ յաճախ ծոխարան քան բնագրին, զօր աւելսրդաբանութիւն սովոր ենք կոչել։ Ճշգրառութիւնն այնչափ էր նախնական թարգմանութեան մէջ՝ որ շատ բան բառական եղանակաւ իսկ թարգմանուած է, զօր սիսալ թարգմանութիւն պիտի համարէնք անշուշտ, ևթէ տեղեակ չըլլայինք նախնեաց թարգմանական ոճոյն։

2. Թարգմանութիւնն անշուշտ և դարուառաջին կէսէն է :

3. Քայց այս նախնական թարգմանութիւնն քիչ մ՞ետքը կրած է նոր խմբագրութիւն մը, և կերպարանափոխ եղած՝ զլիաւորաբար այլեւայլ յաւելուածներ առնելով։ Խմբագրիչն՝ որչափ կ'եւրեւայ՝ նոյն իսկ հայ կանոնագրոց առաջին յօրինողն է և դարուն վերջին ասրիներէն։

4. Կախնական թարգմանութեան հազիւ հետքերը կրնանք գանել այլ զրութեանց մէջ, բայց կրնանք այժմ վերականգնել օգնութեամբ ասորի բնագրին։ Ե դարու վերջերուն եւ յաջորդ դարուց ինձի ծանօթ բոլոր հայ զրութիւնք՝ որ այս կանոններէն կոչումն կ'ընեն, շատ սակաւ բացառութեամբ՝ երկրորդ խմբագրութիւնն առջեւնին ունեցած են :

Այս եւ ասոնց յարակից ինդրոց վրայ պիտի խօսինք հետ զհետեւ :

Նկատմամբ առաջին կետին՝ կ'ենթագրենք
թէ ծանօթ է ընթերցողին Եւ դարս առաջին
կիսուն կամ ճշգաղոյն եւս մեսրոպեան լեզուին եւ
նոյն դարսւն վերջին տարիներն արգեն յերեւան
ելող կամ յետ մեսրոպեան լեզուին տարբերու-
թիւնը։ Այս տարբերութիւնն այնչափ մեծ է
մեսրոպեան կամ ինչպէս առվորութիւն եղած է
նաև կոչել՝ “ոսկեդարու” լեզուաւ զրուած մա-
տեաններու եւ յետմեսրոպեան զրոց մէջ, որ վարժ
աչքի մը քանի մը տողն խիկ բաւական է վճռելու
զրութեան մ'որ լեզուի կարգին վերաբերին։
Յայտնի է նոյնապէս որ մեսրոպեան լեզուին մէջ
ուրոյն խումբ մը կը կազմեն ասորերէնէն եղած
թարգմանութիւնը, որոնց լեզուն՝ թէեւ մեսրո-
պեան դպրոցի համեմատ՝ բայց շատ առանձնա-
յատկութեամբք ճնշացած է, կրնանք ըսել՝ կերպ
մ'ասորական գոյն առած է։ Եփրեմայ, Զգօնի,
Եւսեբեաց Եկեղ. Պատմութեանն, Կաբուրնայի, եւ
նաեւ շատ աւելի անխառն լեզուաւ Մարութոյի
զործոց թարգմանութիւնը, եւ այլ շատ զրու-
թիւնք լեզուի սեպհական գոյն մ'ունին եւ ուրոյն
ցեղ մը կը կազմեն։

Այս եւ այլ լեզուի սեպհականութեանց վրայ
չոս չենք կրնար խօսիլ, բայց ենթագրելով այս
ամէնն ընթերցողաց ծանօթ, կը յաւելունք որ մեր
այս ասորի զրութեան հայերէն թարգմանութիւնն
ալ կը վերաբերի վերջին ցեղին, որուն իբր ներ-
կայացուցիչ յիշեցինք Եփրեմայ զրութիւնըն,
Զգօն եւն։ Այսու հաստատուած կ'ըլլանք նաեւ
որ զրութիւնս ասորի բնագրէ մը թարգմանուած է,
թէեւ այս ինքնին խիկ կը հասկրցուեր, քանի որ
ասորերէն միայն գոյութիւն ունէր “Արդ. Առաք.”
իւր այժմու կերպարանաց մէջ։

Ասորերէնէ թարգմանուած զրոց մէջ տու-
թեանց շաբք մը կայ, որոնց զրեթէ առանց բաց-
ցառութեան այս կարգի ամէն զրութեանց մէջ

կր հանդիպինք : Այսպիսի ասութիւնք մասամբ գուցել յատուել էին Հայոց աշխաշի Հարաւակող- ման գաւառաց, որոնց վրայ ի մասնաւորի ազդեցու- թիւն ունեին Ասորիք . բայց անշուշտ մեծ մաս մ'ալ ասորի գրականութեան արդիւնք է, որուն կընդելանային նախնիք Եղեսից դպրոցին մէջ եւ ասորի գրոց ընթերցմամբ եւ թարգմանելու ատեն : Այսպէս կամ այնպէս՝ այս կարգ մը բացարու- թեանց գործածութիւնն այնպէս հաստատունէ, որ երբ Հայերէն թարգմանութեան մը մէջ տեսնենք ասոնցմէ մին կամ միւսը, կընանք Հետեւցընել թէ ինչ եր ասորի բնագիրն այն տեղ, եւ թէ միեւնոյն բացարութիւնը նոյն կերպով թարգմանուած է ընդ հանրապէս ուրիշ նոյն ցեղի թարգմանութեանց մէջն ալ :

Գալով մեր գրութեան՝ առիթ ունեցանք արդէն յիշելու եւ երբեմն մեկնաբանելու ա- սոր սեպչական քանի մ'ասութեան կերպերն, որոնք պարզապէս թարգմանութիւն են յասորոցն : Ի միջի այլոց լուսաբանեցինք՝ բայց ի “կարգ եւ կանոնք” ասութենեն, Հետեւեալ բացարութեան կերպերը . “Աջ ու հանայուննեան ո փխ . ձեռնադրու- թիւն, Դեռ եւ հրամանուուր ո փխ . եպիսկոպոս, “Գործ + եւ Խոս + Առաջնուննունց” ո փխ . Գործք Առաքելոց . Քրիստոս “ուեր ուսւնից” այսինքն՝ հիմնադիր տօներու եւն, զորոնք հոս կըկնել աւելորդ կը համարինք : Ի մասնաւորի երբ կը հա- մեմատէինք այս կանոններն եւ Լաբուբնայի եւ այլ ասորի գրութիւնքն, պատեհ ունեցանք յիշելու եւ համեմատելու շատ մ'այլ ասութիւնք՝ որ ասորի բնագրին ազդեցութիւնը կը կրեն : Կանոնաց - մատենիս մէջ կը գտնենք՝ օրինակի համար՝ Հե- տեւեալ բացարութիւնքն, զօրոնք արդէն Լա- բուբնայի Հետ համեմատեցինք, եւ որոնք սովորա-

կան են այս ցեղի նաեւ այլ գրութեանց . “ Զի՞նի վերանուցն Քրիստոսի առ Հայր յերկինս փառաւորեալ . ” (= Համբարձման , հմմտ . Ժա վերան = Համբառնալ յերկինս .) — “ Զոր ինչ ուսուցանեին բանիք՝ զնոյն եւ արդեամբք շահապահ առաջի ամենայն ուրուք , ” այսինքն՝ կոտորեին (բառական թարգմանութիւն ասորուցն՝ այս) — “ Աս զմարդիկ խարեւ եւ ոչ զԱսսուած , այն որ ոչ նուազուածին կամիրունիւն + առաջի նորա ” այսինքն՝ որուն դեմ հնարագիտութիւնք չեն զօրեր . այս վերջին՝ ինչպէս նաեւ նախոնթաց՝ ասութեանց վրայ արդէն խօսեցանք վերը : ¹ Ամբողջութեան համար յիշենք նաեւ հետեւեալները . “ Առեւ վաղվաղակի քարոզութիւն աւետարանին ընդ ամենայն տիեզերս . ” — “ . . . որով ու առ ուսուուրին արդարք , ” այսինքն՝ դուռապարագուն (օշա) : ² — “ Ուրի միաբանին ճշմարիտ ուսման (եւ) հաստատութեան վարդապետութեան նոյցա ” այսինքն՝ արժանահաւատ վարդապետութեան (= ասոր . Խառօձ հաւատացեալ , արժանահաւատ , հաւատարիմ .) — “ Եթե իցեւ ոք երկմիտ ի հաւատս եւ չիցեւ ճշմարտ ի պաշտաման Տետուն , ” այսինքն՝ հաստատուն , հաստատահաւատ (= ասոր . Խառօձ) . ուրուն հետ պէտք է համեմատել հետեւեալ խօսքն ալ . “ Զիարդ ակն ունիցիք ընդունելի լինել հաւատոց ձերոց ընդ ճշմարտուն ” այսինքն՝ հաստատութեալ , — “ Ուրի մեր յենան ի հաստատուն ” եւ այլ բազմաթիւ նմաններ : ³

¹ Տես վերը , էջ 28 և 94—95 :

² Տես ասոնց նկատմամբ նաեւ վերը՝ էջ 195 :

³ Ըարադասութեան մեջ ասորի ընագրին ազդեցութեան օրինակ յիշենք սա նախադասութիւնը . “ Ածեին զմտաթէ զիարդ քարոզեսցեն զաւետարանն Քրիստոսի յաշարհա հեռաւորս եւ յօտարաձոյնս , զոր ոչ գիտիցեն զեզուս նոյցա , եւ ասէին այսպէս եթե՝ Զզաւրութիւնս ոքանչելեացն եւ

Անշուշտ այսչափն ալ ինքնին կրնայ համոզել
զմեզ որ մեր գրութեան ալ լեզուն չի տարբերիր
արգեամբ.ք Լաբուժնայէն, Զգօնէն եւն: Եթէ քիչ
մ'աւելի նուազ կը նշմարենք ասորի գրական
ազգեցութիւնն մեր կանոնաց լեզուին վրայ, պատ-
ճառն այն է որ երկրորդ խմբագրութիւն մը կրած
ժամանակ՝ լեզուն ալ փոփոխութիւններ կրած է;
եւ ապահովապէս շատ մ'ասորական գոյն ունեցող
ոճեր գուրս մնացած են այն միջոցին: Ապահովու-
թեամբ կրնանք ըսել օրինակի համար որ Ը (Ասոր.
է) կանոնին մէջ թարգմանուած էր նախնաբար
ասորւոյն այն խօսքը թէ “Եւ Մովսէս եւ Ահարոն՝
որ զիեցեալ են զոյս իորհոռք, զքառասուն քա-
ռասուն աւուրս պահեցին.”, եւ միայն խմբագրին
կանոնին այս մասերը բալորպին կերպարանափոխ
ընելավը գուրս ինկած է հայերէնէն: Եւ որովհետեւ
երկրորդ խմբագրին այլ եւս մեսրոպեան անխառն
լեզուն չեր զրեր, իւր զրչէն ներս սպրդած են հոս
հոն քանի մ'ասութիւնք, որ այնչափ բնիկ մեսրո-
պեան չեն եւ բաւական խորթ “ոսկեգարու” լե-
զուին, ինչպէս՝ “զմիմեանս հոգալ եւ իորհոռքածել.”,
— “ուրաբիսութեամբ սոզմոսեացեն.”, — “ցոփառէր”.
— “ուրբիւլուտուալ է իւրահոյ . . . պահապեալ
նմանեսցի . . . հրեշտակաց.” — “մինչեւ ցզեան մեծ որ
որոշէ ընդ սահմանա բարբառուին.” (որ հնոց խորթ՝
բայց յետմեարապեանց բաւական յաճախ եղակի ա-
սութիւն մըն է փիս. “բարբարոսաց.”) եւ նմաններ:

Այսպիսեաց յետամուտ բլալն անկէ ալ
յոյտնի է որ զրեթէ ամէնն ալ այնպիսի մասմաց
մէջ կը գտնուին՝ որ յա-էլուած են եւ որոնց հա-
մապատասխանող կտորներ չկան ի հարկէ ասորի

զնշանս եւ զբժշկութիւնս զոր տեսաք զՏեառն՝ յուսացեալք
եմք ի սուրբ անուն նորա զի առնէ ի ձեռս մեր առաջի
ազգաց աւտարաց. բայց զոր ոչ գիտեմք զլեզուս նոցա, զի-
արդ կարեն նորա լսել մեզ՝ զոր ոչ գիտեն զլեզուս մեր,
եթէ ոյր անուամբ առնեմք զնշանս, եւն:

սկզբնագրին մէջ։ Ծատ բան ալ որ յայտնապես յետսամուտ է եւ արդիւնք խմբագրին՝ չենք յիշած իրեւ խորթութիւնք լեզուի, այնու որ ուրիշ գրութեանց մէջ ալ կը քիչ շատ կը դանուին։ Օրինակի համար՝ Ք կանոնին բուն նիւթն է հրամացել որ կիւրակի օրն աստուածեղէն պաշտօն կատարուի։ Հայ խմբագրին կրկնապատիկ ընդարձակեր է կանոնին վերջն՝ աւելցրնելով ուրիշ կանոններէն նիւթեր եւն, որոնց մէջ աչքի կը զարնե։ “—ուրագութն եւ զլուխ ամենեցուն կարգութն աւելարանն։” Այս մասին յետսամուտ եւ խորթրլալն անմիջապես աչքի կը զարնէ, երբ համեմատենք թ. կանոնն՝ որմէ առնուած է յիշեալ խորթը։ “կարգութն ամենայն զրոց ընթերցի աւետարան։” Կախնական թարգմանութեան եւ Երկրորդ խմբագրութեան լեզուի տարբերութիւնն ակնյայտնի կը տեսնենք հոս մեր առջեւ, թէեւ զրոց լեզուի աեսակետով՝ կրնար թերեւս առաջինն ալ այս ցեղի գրութեանց մէջ երեւալ, եթէ միայն ուղեղ են նման ընթերցմունք՝ զոր կրնանք բերել ի համեմատութիւն։”

Վերջապէս քանի մը խորթ ասութիւնք ալ Երկրայական կը մնան, վասն զի ոմանք տարակուական ընթերցմունք են, եւ այլք ապահով աղաւ-

Հ Հմիտ. օրինակի համար՝ Մարեւթաս (Ի. վկայս Արեւելից, ապ. Սովորութ, ո. 1. էջ 56.) “ուրագութիւն զգիթրս,, և այլուր։” — Ծատ ռամկական կը հնչէ մեր կանոնաց ըսելք “Ովք . . . իւսուսացանէ թէ անուամբ քրիստոսի . . . առնեմք զայսպիսի նշանն., բայց հոս նախ խնդրական է ընթերցումն եւ թերեւս “ովք . . . սուսաննէ” էր նախնարար. բայց ասուի համեմատելու է Եփրեմայ ըսելք (Մատենագրութիւնք, ապ. Վենետ. 1836 թ. էջ 379) “կարգուց նման . . . — Խմբագրին յաւելուածն է Զ կանոնին մէջ աւելցընելը թէ հնոյ ուխտին մէջ “ունուուրուսիան Յեւուշ շիշնէր ոք մերձենսաւն” ի սեղանն. բայց այս՝ քիչ մը թերեւս խորթերեցող՝ ասութիւնն արդէն բուզանդայ քով կը գտնենք գործածուած. (Դ. գլ. 7, ապ. Վենետ. 1832 էջ 69, 12.) “մինչդեռ եւս պահանուրուսիան Յեւուշ յինքեան բերեր։” Աւելորդ կը համարի մը յիշել քանի մը նմաններ ալ։”

աղութիւնք : “Ակատելով որ հայ բնագիրք սովորացր ինչ աղաւաղութեամբ մեզի հասած են, զարմանք չէ այսպիսիներ դանել կամ դոնէ ենթադրել այսպիսի փոքրիկ դրութեան մը մէջ, ինչպիսի է մեր “Վրդ . Առաք . ո մատեանը : Է կանոնին վերջու օրինակի համար՝ երկայն յաւելուած մը կցած է խմբագրիչն : Ի միջի այլոց կ'ըսուի հօն՝ թէ Եղիս “Հոգութեալ ասպատակեր յերկինո . , ” սակայն յայտնապէս աղաւաղութիւն մ'ըլլալու է այս բառ, եւ ուղղագոյնն է “ Քունութեալ՝ ասպատակեր . , ” ինչպէս ունի Յ ձեռագիրն համեմատ ասորւոյն : Արիշ օրինակ մը յիշելու համար՝ Յովհաննես Մկրտիչ “ Հունացաց . , կ'ըսուի ժԿ կանոնին մէջ, որ ակնյայնի աղաւաղութիւն է, մինչեւ անդամ երկու ձեռագիրը (E, F) “ Հունացաց . , կ'ընթեռնուն : ” Արդեն շատ աղաւաղ է մեր ձեռքն հասած հայերէն բնագիրն, ինչպէս կը համնզուի ամեն մէկն, եթէ ակնարկ մ'արձակէ մեր հրատարակութեան ծանօթութեանց, ուր մանրամանն շանակուած են ձեռագրաց տարրեր ընթերցմոնք : Ծառ մեծ աղաւաղութիւն կը տեսնուի ի մասնաւորի անուանց մէջ, օրինակի համար հայերէն այժմու ձեռագիրը կ'ընթեռնուն “ Արիստարքոս, Ե-Ֆէռու ” վիս . “ Արիստարքոս Ե-Մէռու . , ” եւ այսպիսիներ :

Գրչաց անմասագրութեամբ յառաջ եկած աղաւաղութեանց ակնյայտնի օրինակ մ'ունինք դրութեանս վերջերէն, ուր կ'ըսուի թէ Ազդէ առաքեալն քարտղած ըլլայ Պարսից, Մարաց եւն աշխարհներն եւ նաեւ “ Խուժաստան եւ Գեղաւ : ”

¹ Այսպէս նաև Պետ. Ժ.Բ., 13 խօսքին աեղ կը կարդանք (կան. Լ.Գ) “մի յայտնեսցէս . . . +Ե-Ռ-Պ-Ռ-Ջ-Ք-Դ-Ջ- բոլորովին անձահ, մինչ պէտք էր կարդալ . . . Հօքադեր քոյ : , ” կան. Ժ.Գ կը կարդանք. “ Աւրինակէր Մովսէս եւ Ահարոն զշանդերձեալսն լինելոյ փոփոխութեան սառւերագրին : , ” որ անշուշտ աղաւաղութեամբ մժարուած խօսք մըն է : — “ Ոչ կարենի յայտնապէս խօստավանել զՔրիստոսի . , վիս . ” ոչ իւմբին . , ինչպէս կը պահանջէ ասորին, եւ այլ շատ նմաններ :

Հոս աԳեղքը՝ (= Շղլաւ ասոր. ԱՆ) Կասպից ծովու
հարաւային արեւմտեան եզերքը բնակող աղջի
մ'անուն է, զոր կը յիշեն Ստրաբոն եւ այլք:¹ Հայ
գրիչք այս անսնը շփոթած կ'երեւան երբեմն նոյ-
սահնչեն “գեղ, գեղ, բառին հետ, մինչեւ ան-
գամ իբրեւ պարզ գոյական նկատելով, ինչպէս որ
Յ ձեռագիրն եւ Ա. Խաչի կանոնագիրըն պարզապէս
“եւ ՔԵ-ՑՔ” կ'ընթեռնուն, Յ գեղք, իոկ Ա
“գեաւղք”:

Այս պատճառաւ քանի մը նորանշան թարդ-
մանութիւնք, զօրոնք կը գտնենք հայերէնին մէջ
եւ որոնք թերեւս կրնայինք հաւանականութեամբ
թարդմանչին դրչեն ելած համարիլ, կարելի է որ
լոկ աղաւաղութեան արդիւնք ըլլան: Անշուշտ
քանի մը բան ալ արդէն խոկ ասորին այն բնազրին
մէջ՝ զոր հայր կը գործածէր թարդմանելու ժա-
մանակ, աղաւաղեալ ըլլալու էր: Ծառ մ'անուանց
նորանշան կերպարանքն թէ հայ եւ թէ ասորի
ձեռագրաց մէջ ասոր նշան պէտք ենք համարիլ:
Մեր ըստծն աւելի լուսաւորելու համար պէտք կը
համարինք քիչ մ'աւելի երկար խօսիլ այս մասին
վրայ՝ ի մէջ բերելով քանի մ'օրինակներ:

Կանոնացն վերջը կցուած աշխարհաց ցուցա-
կին մէջ կ'ըսուի թէ Մարկոսի ձեռօք քրիստոնէու,
թիւն բնդունեցան Աղեքանդրիա, Թերայիսւ
Նզիպոսս, եւ “ամենայն աշխարհն ՊԵ-ՑՔ-ԷՒՆ
մինչեւ ի սահմանս Հնդկաց:” “ՊԵ-ՑՔ-ԷՒՆ” անսնը
հոս գրենք ըստ ասորի (Ա ձեռագրին, պլք (Cyr.
եւ M) պլազլութեամբ մ'աւանդած են անուանն
ձեւը, եւ ձեռագիր մ'ալ (L) այս խօսքն ամենեւին

¹ Ստրաբ. ԺԱ (ed. Casaub. p. 503, ed. Amst. 1707,
p. 769 եւ Nr. 4.) պլինիոս Զ, 16, 48, կը յիշեն նաև
քսենոփոն, ՊԵ-ՑՔ-ԷՒՆ եւ պլք: Այս ազգը կը բնակէր
իրանի ԳԵԼՆ գաւառը, զոր յիշուած կը գտնենք Ստրոյն
կալիսթենեց հայ թարդմանութեան մէջն ալ (ապ. Վ. Ենիսու-
1843, էջ 110, 4. Հմին. Ուսումնասիրութիւնք Ստոյն-
Կալիսթենեց, ապ. Վ. Ենիսու 1892, էջ 187—8:)

չունի: Արդ կ'երեւայ թէ սոյն անունը հայն արդէն իւր առջեւն ունեցած բնաղբին մէջ աղաւաղեալ գտած է Ճաճ ձեւով, որով “Փեղըն” կամ նման ձեւով տառադարձուած է հայերէնին մէջ եւ հայ ձեռագրաց մէջ անթիւ պէսպիսովթեանց մատնաւած:¹ — Աղդէի համար կ'ըստի թէ քարոզեց “մինչեւ ցասհմանո Հնդկաց, մինչեւ Գոգ եւ Մագոգ:” Զարդմանալի եղանակաւ հսս հայերէն թարդմանովթեան մէջ կը գտնենք “մինչեւ ցասհմանո Գ.Դ.Պ.”: Արդեօք արդէն թարդմանչին բնագրին մէջ Գութքը կը յիշուեին հսս Հնդկաց տեղ, թէ՝ “Հնդկաց” անուան աղաւաղութիւնն են “Գ.Դ.Պ.” (CF), “Գ.Ռ.Պ.” (B) “Գ.Ը.Պ.” (ADE) ձեռագրաց բնիթերցմունք: — Պաւղսաի աշակերտաց շաբթին մէջ, — ուր հայ թարդմանովթեան մէջ Տիտոս եւ Անեսիմոս ալ կը յիշուին, որոնք ասորուոյն մէջ չկան, — կը կարդանք “Արէսուրուս” որ էր ի Լիւստրայ: Բաղսր հայերէն ձեռագիրք այսպէս կը կարդան, ուստի այս անուան աղաւաղութիւնը թերեւս արդէն թարդմանչին ժամանակէն է: Ասորին է “Երանուս” (կամ ըստ Մ ձեռագրի “Արէսուրուս”): Ըստ Գ.Դ. Առաք. (Ժ.Զ., 1) Տիմոֆէոս էր ի Լիւստրայ. իսկ “Երանուս”, կը յիշուի միայն Տիմոֆէի հետ (ԺԹ., 22,) ինչպէս մտագիր կ'ընէ Գիւրըթոն: — Ասոնցմէ յառաջ ալ Աիմանի Պետրոսի քարտզութեամբ դարձած կ'ըսուին “Խոտալիա, եւ Ապանիա եւ Բէրէքոսնիւ եւ Գաղիա:” Անտարակոյս որ արդէն այսպէս Բառիքոսնիւ² (լուսով; օշ) գտած էր թարդմանիչն, վասն զի նաև ասորի ձեռագիրք պէսպիսովթեամբ մը կ'ընծայեն անուանս բնիթերցուածն, եւ արդէն հայոյն շատ կը նմանի

¹ AB եւ Տիմոդեանցի եւ Ս. Խաչի ձեռագիրք ունի “Փիլուղիւ:”, D.G.L. Փիլուղիւ. F. Փիւղուղիւ:

² Այսպէս A C D E F ձեռագիրք եւ G L ալ “Բիւրիտանիա:”, միայն B “Բրիտանիա:”, կ'ընթեռնու, “Որ անշուշտ զրչի մը սրբագրութիւնն է:

ԸԱ ձեռագրին ընթերցուածքը : Ասսեմանի պյա
անունս կը կարծէր թէ հոս տեղ յիշուածովս բլայ
“Բիւթնիա .” զոր աւզեցին Գիւրըթոն եւ յետոյ
Փ. Ամիանթ “Բրիտանիա ” թարգ մանելով :

Նթե այս ամենը կը ցուցի՞նե որ հայ թարգմանիչն արդէն ինչ ինչ բան ազաւազ գտած էր իւր ընազրին մէջ, կամ քանի մը տեղեր ալ որոնք թերեւս անով կրնան ամենէն աւելի մենուիլ որ թարգմանիչն ոչ այնչափ յաջող կերպով թարգմանծ էր զանոնք. կամ զոնէ այնպէս կ'երեւան առաջին տեսութեան։ Օրինակի համար կ'ըսուի ասորւցն մէջ թէ Անգրէաս առաքեալէն քրիստոնէով թիւն ընդունեցան “Նիկիա եւ Նիկոմեդիա եւ աշխարհն բիւթանացւոց եւ Գոբրացոց” (ըստ Կու. և Ա. ձեռագրաց. ո.) Սակայն ինչպէս Փ. Ամիսթ (Thes. Syr. I, 693) մատղիր ընել կու տայ, հոս խօսքն բիւթնիոյ, “Նիկոմեդիոյ եւ Նիկիոյ վրայ րլաւով՝ շատ աւելի նախամեծար ընելու է Լ ձեռագրին ընթերցումն, որ ունի “աշխարհն բիւթանացւոց եւ Գոբրացոց ներ+ին: Այս “Ներ+ին” բառն առորերէնին մէջ շատ դիւրաւ կրնար զրչագրի մը ձեռագր շփոթուիլ “Գոթիա” անուան հետ (Ճառ ներ+ին, Լառ Գո-բրացոց աշխարհ:) Զինչեւիցէ հայ թարգմանիչն չէ ընթերցած “Գաղափիա” անունն, այլ Կու. և Ա. ձեռագրաց ընթերցուածն Լառ, բայց եւ ոչ ալ թարգմանած ըստ սովորական հայերէնին՝ Գո-ն+ կամ Գո-ն+ կամ զոնէ վերջապէս “Գո-ն+” կամ “Գո-ն-ցոց աշխարհ”, այլ՝ որչափ կ'երեւայ՝ վարանած է թարգմանիչն այս աղաւաղման նկատմամբ եւ ուրիշ հնաբը չէ գտած, բայց եթէ գիր առ գիր տառադարձել եւ գրել՝ “աշխարհն բիւթանացւոց եւ Գո-ն-ցոց+ին: ”

¹ Այսպէս Ա ձեռագիրն, BD եւ Տեր, “Գուտիա-
ցիք,, C Կուտիացիք, F Գիւտիացիք եւ G եւ Գուտեաց-
ւոց”

Թերեւս կընայինք հոս յիշել նաև այն որ
այս տեղէն քիչ մը յառաջ կը գտնենք “ամենայն
Սուրբ եւ Ախլեկիա եւ Գաղատիա” թարգմանուած,
եւ ենթադրել թէ Սուրբ թարգմանչին գրչէն
վրիպած բառական տառադարձութիւն մ'ըլլայ
ասորերէն անուան (լւաճ) փխ. “Ասորէն” սովորա-
կան ձեւին: Այս մեկնութիւնն ըստ ինքեան շատ
լաւ կարելի էր. բայց կ'երեւայ թէ Սուրբ հո-
անմատագրութեան արգիւնք չէ բոլորովին, վասն զի
որիշ տեղ ալ կրկնուած կը գտնենք, ինչպէս պիտի
յիշենք քիչ մ'ետքք:

Եթէ հայ խմբագրողին մուծած գոփոխու-
թիւնքն ի բաց հանենք, որ այնչափ գժուարին չէ՝
որչափ թերեւս երեւայ, մնացեալ թարգմանու-
թիւնն այնպէս ճշգրիտ է, որ առանց մեծ գժուա-
րութեան կրնանք վերականգնել այն ասորի ձե-
ռագիրը, որմէ թարգմանուած է հայն: Կարելի է
մինչեւ անդամ որոշել այն դէպքերն՝ որոնց մէջ
թարգմանիշը քիչ մ'ազատ վարուած է, օրինակի
համար ճոխարան աւելորդաբանութեամբք բացա-
տրելով ասորւոյն պարզ խօսքը, — որոնք շատ ան-
գամ հայերէնի ոգւոյն համեմատ կը պահանջուին
իսկ, — երբեմն աւելի համառօտելով եւ մեկնելով
ասորի բնագիրը² եւն: Բայց ասոնք շատ ցանցառ
դէպքեր են, որոնց ոմանք ալ թերեւս աւելի
իրաւամբք խմբագրողին վերագրելու է քան նախ-
նական թարգմանութեան: Ինքնին յայտնի է
վերջապէս որ այն ասորի ձեռագիրն, որմէ հայն
թարգմանուեցաւ, ուներ տեղ տեղ ատրբերու-

¹ Օրինակի համար՝ “Հնչիսն բարբառոյ,” (Վասր.
աձայն, “լոկ”) — “կարգեցին եւ եղին,,,: ուր Վասր. միշտ պար-
զապէս ւեգին է, — “յաւուր միաշարաթժով յանհնոյն իւ-
րաքիչն,,,: — “զլուխ էւ ունիքն աւանից,,,: եւ այլ անթիւ պէս-
պիսութիւնք:

² Զոր օրինակ՝ Կան, ԺԵ “... որ սուր երգնու եւ
սուր վկայէն” փխ. Վասր “... որ երգնու եւ սուր եւ
վկայէ զվկայութիւն անաւրէնութեանն եւ նմաններ:

թիւններ այժմու ծանօթ ասորի ձեռագիրներէն ,
եւ թէ այս տարբեր ընթերցմունք շատ անգամ
աւելի ճիշդ ու ընտրելի են քան ասորի ձեռագրացը :
Բայց ասոնց վրայ չենք ուզեր հոս խօսիլ , վասն զի
յընթացս քննութեան շատ անգամ առիթ եղաւ
եւ կ'ըլլայ յիշատակելու զասոնք , եւ վասն զի մեր
հըատարակութեան կից ծանօթութեանց մէջ կըր-
նան այս եւ այլ նման կէտերն ինքնին տեսնուիլ :

Այստեղ կը կնքենք դրութեանս հայ թարգ-
մանութեան լեզուին նկատմամբ մեր դիտողու-
թիւնքն , վասն զի այսչափն իսկ բաւական է որոշ
գաղափար մը ստանալու համար թարգմանութեանս
լեզուին ու նկարագրին եւ նաև կրած փոփոխու-
թեանց վրայ , որոնց վկայ է նոյն իսկ լեզուն : Այժմ
պիտի անցնինք մեր վերը հանած հետեւութեանց
երկրորդ կէտին , այն է թարգմանութեան ժամա-
նակն ու հաւանական թարգմանիչը քննելու :

8.

Նագոյն հայ թարգմանութեանց նկատմամբ
գժրախառարար այնչափ սակաւ տեղեկութիւնք
հասած են մեզի , որ եւ ոչ կրնանք փորձել անոնց
թարգմանչաց տնտենն ու որոշ ժամանելի դանել :
Պատմութիւնն աւանդած է մեզ շատ մը սիրելի
անուններ այն անձանց , զարոնք հայ գրականու-
թեան հիմնադիրն առաքած է Եղեսիա եւ Քիւ-
զանդիրն ուսանելու եւ թարգմանելու : Այս
թարգմանութեանց գոնէ մեծ մաս մ'ալ բարե-
բախտութեամբ հասած է մեզի՝ որչափ ալ այլայլ-
ութիւններ կրած ըլլան յընթացս այսչափ դա-
րերու : Այս գարուս առաջին կիսուն լեզուական
նոր գիւտք ցուցուցին որ այս առաջին թարգմանչաց
գրութիւնքն այնպիսի լեզուի առանձնայատուկ
դրոշմ կը կրեն , որ անհնար է այսուհետեւ վարժ
աչքի մ'այս ժամանակի թարգմանութիւնք

յետագայից հետ շփոթել: Ասով շատ թարգմանութեանց ժամանակը մերձաւորապէս կ'որոշուի. բայց թէ իւրաքանչիւրն ո՞ր տարին եւ ո՞ր թարգմանչին արդիւնքն է, ինդիր մըն է, որ՝ առ հասարակ խօսելով՝ գեռ եւս մժութեան մէջ թաղուած է մեզի համար: Գալով մեր գրութեան՝ արդէն քիչ մը յառաջ ըստնք որ լեզուէն միայն դատելով՝ ասպահովապէս Ե դարսւ առաջին կիսուն կը վերաբերի, եւ այն ասորական ճիւզին, որոնք անշուշտ Եղեսիա ուսանող թարգմանիչներէն փոխագրուած են Հայերէնի: Քանի մը լեզուական նշաններ, զարմնք յի՞նթացս քննութեան կրնար տեսնել ընթերցողը, մեր մտաց մէջ կը զարթուցանեն այն դաղափարն ալ որ հաւանօրէն միեւնոյն թարգմանիչը մէկ ձեռքով թարգմանած է այս կարգմանվաւերականներն Լաբուբնա, Վարդ Առաք, Թուղթ Յակոբու եւն: Աւելի յառաջ երթալ եւ թարգմանչին անունն կամ թարգմանութեան տարին որոշել ձշութեամբ, նաեւ մեր գրութեան համար կարող չենք: Միայն թէ կրնանք այս ամեն հետեւութիւնքն, զսր լեզուէն առեալ հանեցինք, հաստատել նաեւ այլուստ՝ քննելով գրութեանս ըրած ազգեցութիւնը Հայ հնագոյն մատենագրութեան վրայ:

Եթէ չենք սխալիր, արդէն կորիւն տեսած է մեր գրութիւնն, եւ այն ի հարկէ նախնական թարգմանութեամբ։ Գտնէ շատ դժուար է մեր այս կանոնաց-մատենին վերջին մասերուն ակնարկութիւն չհամարիլ Արեան մէկ խօսքը։ Մեսրոպայ վարուց յառաջաբանական մասին մէջ կը լիշտին Ա. Գրոց մասունքն հետ զհետէ, եւ ապա կը կնքուի յառաջաբանն այս նախադասութեամբ (Եջ՝ 6) «Ունիմք եւ զիանոնական յաջորդեալ յուրաքանչ անստի զշտրհապատում գըրեալն, եթէ որպէս մեծարեալք ի միմեանց, գովեալք ըստ ճշմարիտ հաւատոնն եւ բատ աւետարանագործ կրօնից, մնչե-

շայսը ժամանակին նովին սովորութեամբ վարձն : „Այս-
տեղ կ'իմանանք նախ որ Կորիւն Առաքելոց գու-
նանակն . . . քրեալոց որոշումներն ուներ իւր առջեւ,
որոնք նաեւ իւր ժամանակ կ'արժէին, վասն զի ըստ
իրեն՝ Առաքելոց մահուանեն ետքն մինչեւ իւր
ժամանակ անովին սալորութեամբ վարին եկե-
ղեցիք : Չատ պարզ կ'երեւ ոյ մեղի այս խօսքիս մէջ
ակնարկութիւն մ'այս “Առաքելական”, կանոնաց
(— Յունական Առաքելական կանոնաց հաւաքումն
այս միջոցին հազիւ թէ ուներ գոյութիւն. —) որոնք՝
ինչպէս կը տեսնենք Շահապիվանի ժողովքի կանո-
նաց մէջ արդեամբք իրը բուն Առաքելոց սահմա-
նագրութիւնք կը նկատուէին : Այս մեր ենթադրու-
թիւնն հաստատութիւն կ'առնունաեւ այնուոր Կո-
րեան այս խօսքը շատ նման կը հնչէ “Արդ. Առաք.”
գրութեան համանման կտորին, ուր կ'ըսուի թէ
Առաքեալք տեն կողմն քարոզեցին եւ “հաւանե-
ցուցանեին, աշակերտէին եւ ուսուցանեին . . . եւ կա-
տարեցան բարի անուամբ . . . եւ այսպէս երթեալ
զհետ վտրդապետութեան նոցա աշակերտք նոցա
մինչեւ ցայսօր եւ ոչ եղեւ փոփոխումն կամ յաւե-
ռած ինչ ի քարոզութիւն նոցա : „Երկու խօսքերն
իրարու հետ համեմատելով՝ կը տեսնենք որ միեւնոյն
գաղափարին արտայայտութիւն են այլեւայլ ձեւով :

Եթէ ուղիղ է մեր այս կարծիքն, երկու բան
կը հետեւի ասկէ : Նախ հայերէն թարգմանու-
թիւն եղած էր արդէն իրը 440էն յառաջ որ շատ
լաւ կը յարմարի առաջին աշակերտաց Եղեսիա
երթալու ժամանակին, եւ երկրորդ՝ Կորիւն իւր
առջեւն ուներ նուինական թարգմանութիւնն, վասն
զի միշտ միշտ խօսքը նոր խմբագրողն այլափոխած
է, եւ այս այլափոխեալն այնչափ համեմատ չէ
Կորեան ակնարկածին. այսպէս՝ “մինչեւ սայսօր”
ասացուածն եղած է “մինչեւ ի վախճան աշխարհիս :

Անշոշտ մեր կանոները տեսած է նաեւ
եղեշէ, եթէ վաւերական է իւր անուն կրող “Ասման

յիշատակաց մեռելոց ի կանոնաց գրոց՝ ճառը. (առև Եղիշէ, Մատենագրութիւնք, Վենետ. 1859, էջ 357.) Այստեղ կը կարդանք սա առղերը.՝ “Յայտնի են օրէնք եւ հաստատեալ ի ձեռն օրինադրին Մովսիսի եւ այլոց Մարդարէից. իսկ Կանոնական է յէտ Առաջելոց առաջ, եւ ետուն իշխանութիւն վարդապետաց եկեղեցւոյ, զի ակնաղբիւրն իցեն Մովսէս եւ Մարդարէք եւ Առաքեալքն անկաղք զմարդիկ առողջ հասակովք հաւատոց.՝ պէտք է քնննել ճառիս հարազատ ըլլալը կամ ոչ. բայց յամենայն դէպս այս առղերը դրողն Առաքելոց անուամբ կանոններ կարդացած էր:

Ամէնէն նշանաւորն է մեր քննութեան համար այն կէտն որ այս միջոցէն իրը ութ տարի ետքր գումարուած ազգային ժողովն ի Շահապիվան (447—8 Յ. Ք.) մեր կանոններն ոչ միայն ունեցած է իրեն առջեւ, այլ նաեւ զանոնք շատոնց ծանօթ եւ ի զօրութեան կ'ենթագրէ, եւ իւր կանոններն իրեւ անոնց համեմատ ուզած է գնել: Ասողիկ եւ Վարդան՝ միեւնոյն բառերով անցողակի կը յիշեն թէ գումարած ըլլայ Յովսէփ տեղապահ՝ ժողով մ'ի Շահապիվան: Այս տեղեկութիւնն անշուշտ առնուած է նոյն իսկ կանոնագրքէն, որուն մէջ

։ Ասողիկ Բ. գլ. թ (ապ. Պետրը. 1885 էջ 78) . . .
“Քահանայ ոմն Յովսէփ անուն, որ լեալ էր աշակերտ մեծին Մհերոպայ, ի գաւառէն Այսոցձօրոյ ի գեղջէն Հողոցիմայ: Եւ Հրամանաւ Արդանայ նստուցին յամթռու կաթուղիկութեան ամս ի: Սո որոր ժողովն է Շահապիվանի, ոոր Մաստիանց ի անունն իտքէցին ու Արդան (ապ. Անետ. 1862, էջ 53) ։ Եւ զուրբն Յովսէփ ձեռնադրեն կաթողիկոս, ոոր որոր ժողովն է Շահապիվան, ոոր պատկանաց իտքէն իտքէցին ու Բաւական այլազգ է ժողովոյն յիշատակութիւնն Ալաեփանոսի Սիւնեաց եկիսկոպոսի Պատմութեան. մէջ (ապ. Մովսէ. 1861, էջ 40) ։ Այս Անանիա՝ ի հասանել նեղութեանն ի Յազկերտէ ի վերայ քահանայից եւ իշխանացն Հոյոց, էր ընդ նոսա: Սա յետոյ գնաց ի ժողովն Շահապիվանի, ուր էր Յովհան Մանդակոնի, եւ արարին կանոնս եկեղեցւոյն — Այս վերջին գրութեանս մէջ (էջ 18) կը գտնենք պղուխ եւ Հրամանատարը առութիւնն որ մեր կանոնաց յատուկ ասութիւն մըն է:

պահուած կը գտնենք բարեբախտութեամբ այս ժողովոյն վճիռներն եւ անոր կից յառաջաբանական տեղեկութիւն մը, որ կը պատմէ ժողովոյն գումարման պարագաները։ Այս մեծայարդ յիշատակարանն կը գտնուի ամէն կանոնագրոց մէջ՝ Ա. Ասհակայ կանոնագրութեանց ետեւը, եւ գեռ եւս լցո տեսած չէ ամբողջովին եւ առանց կրծատման, եւ ոչ ալ ըստ արժանուոյն քննուած եւ իրեն արժեքն ի լցո հանուած։² Մեր քննութեան համար այն արժեքն ունի յիշատակարանս, որ կը ցուցընեթէ ինչ մեծ յարդ կ'ընծայէին ի Շահապիվան ժողովքի նասած նախնիք աստրական մատենիս, զոր հիմն առած էին իրենց կանոնագրութեանց։ Բնական է որ այս կէտիս վրայ երկար մնալով՝ մանրամասն ցուցընենք մեր այս կանոնաց-մատենին ազդեցութիւնն Շահապիվանի կանոնաց վրայ։

Շահապիվանի ժողովոյ կանոնքը կանոնագրոց սկիզբն եղող գլխակարգութեան մէջ “Կանոնք միաբան Հայոց, գլուխս Ի՞ն վերնագիրը կը կրեն, ինչպէս նաև բուն կանոնագրոց մէջ ի կարգին Հայոց կանոնին Գլուխք Ի՞ն տիտղոսին նշանակուած են. կանոնաց նիւթոյ բովանդակութենէն ետքն ալ սա ծանօթութիւնը կրելով. “Եղեալ միաբանութեամբ աւագ Հայոց յեւթներորդի ամի վախճանելոյն Սրբոյն Ասհակայ կարգեցան կանոնքս այս։” Երկար պատմական ծանօթութիւն մը կայ սկիզբն, որ կը պատմէ թէ երբ եւ ինչու դրուեցան կանոնները։ Ճոխաբան ներածութեամբ սկսելով կը պատմէ թէ ինչպէս Ասհակայ եւ Մեսրոպայ

¹ Ժողովոյն վրայ համառօտ տեղեկութիւն եւ կանոնաց նիւթը միայն կու տայ Զամէեան (Պատմ. Հտր. թ. էջ 16—18): Հրատարակուեցան կանոններս նաև Աբոբար թերթին մէջ. (տպ. Վաղարշապ. Է տարի 1874, թ. 1, էջ 7—13), բայց համառօտուած միայն։

² Այս նկատմամբ ծանօթ է ինձ միայն հանդուցեալ Հ. Յովակիայ Գաթրճ. քննութիւնըն հայ կանոնագրոց հետազոտութեան մէջ, որուն մէկ մասն մեր այս հետազոտութեանց վերջը պիտի գնենք իր յաւելուած։

մահուանեն ետքը և ղջումն եւ քայլայումն կարգաց եւ աւրինաց սրբոյ եկեղեցւոյ զօրանալով Հայոց աշխարհին մէջ՝ վեր ի վայր շրջեցաւ Հայոց երկիրի բարեկարգութիւնն , “մանաւանդ զի չեր ի ժամանակին յայնմիկ իշխանութիւնն եւ տերութիւն ի ձեռն ազգին Մամիկոնեից , զի զուղեալ եւ նուածեալ եւ հնաղանդեալ էին համբարձելց Պարսկացին թագաւորութեան : ” Երբ դեռ կենդանի էր Արդան Մամիկոնեան համբարձւութիւնը հւրովք հանդերձ , ո գումարուեցաւ այս մեծ ժողովն “յեղեալ կէսն ի Ծահապիվանս ի բանակատեղն թագաւորացն Հայոց ի ժամանակարեր տաւնին , եւ յինէր այս ի ԺԶ (ուղեղ՝ Ժ¹) ամի թագաւորութեանն Յազկերափ Պարսկաց արքայի եւ Աստակայ Սիւնեաց մարզպանութեանն Հայոց եւ Վահանայ . . . եւ Արվայ Խոռխոռունեաց մաղխաղութեանն : ” Ժողովոյ ներկայ էին եպիսկոպոսներ , եւ բազմաթիւ երիցունք եւ սարկաւագունք , եւ “իշխանք , զաւառապետք , . . . ապառք , նախարարք ” եւն : Բազմաթիւ անուանք կը յիշուին այս մասին մէջ , եւ սրոնք կը ինդրեին եպիսկոպոսներէն թէ “զեղեալ կարդն սրբոյն Գրիգորի եւ զՆերսէսի եւ զԱսհակայ եւ զՄաշտոցի գուք այդքրէն հաստատեցէք , եւ մեք ախորժելով յանձնին ունիմք ” եւն , եւ թէ մէկը չպահէ կարդաղրութիւնն “պատուհանոցի եւ տուգանս տացէ : ”

Ժողովոյն գործունեութեան ծրագիրն ալ սահմանուած է յիշխառակարանիս ներածութեան

1 Ա. Հ. Յովսէփ Արդ. Գամթրենան կ'ուղղէ այս ԺԶ ընթերցումն իրաւամբք Ժ ընթեռնլով : Յազկերամ Տբատ ուղղագոյն ժամանակարութեան (աես Nöldenke, El - Tabari, etc. 435) գահ ելաւ 438ին (4 Օգոստ.) եւ իշխեց մինչեւ 457, երբ Յուլիս 30ին իրեն յաջորդեց Արմիզդ Գ : Յազկերափ ԺԶ տարին (= 454) Արդան եւ իւր ընկերք կենդանի չէին , եւ ոչ ալ հնար էր այսպիսի ժողով մը գումարել : Աւելի եւս աղաւաղ է Արտարտոյ հրատարակած բնագիրը՝ ԻԶ գնելով ատքեթիւը :

2 Արտարտոյ հրատարակած բնագրին այս հետարըք բարկան մասը կը պակսի մեր ձեռագրին մէջ (Թիւ 44.) ընդհակառակն Արտարտ եպիսկոպոսաց թիւ ը քսան միայն կը դնէ :

վերջն այսպէս . “Եւ զայս ասացեալ քահանապյառ
պետիցն եթէ Ա-+Ե-լ-ի-ւնն եւ Ն-ի-ւ-ի-ւնն հաստա-
տեալ կացցէ՝ որպէս եւ էն իսկ , եւ մեք հնագանդ
եմք . բայց որ ինչ պիտոյ է ի լրունիւն ի նոյն իւնոն
եւ մանաւանդ ի մեջ տանս թորդոմայ՝ հաստա-
տեսցի . ապա կորչեցն եւ երին այսպէս . եւ կը
յաջորդեն կանոնները : Ուրեմն մեր Ծահապիվանի
ժողովական նախնիք կ'ուղեին նախ հաստատել
կրկին անգամ իրենց ցայնվայր պահած կանո-
նագիրքն , որ կը բովանդակեր զԱ-+Ե-լ-ի-ւնն
(= “զԱ-+Ե-լ-ի-ւնն”) եւ “զՆ-ի-ւ-ի-ւնն” այսինքն
նիկիոյ եւ անոր կից յաջորդ ժողովոց ի մանաւորի
Եփեստի որոշմանք , որոնք՝ ինչպէս գիտենք , մաս
կը կազմեին Հայոց կանօնական իրաւանց : Երկրորդ
անգամ կ'ուղեին նոր կանոնները դնել “ի լրունիւն”
այն “Ա-+Ե-լ-ի-ւնն” եւն կանոնաց : Ի՞նչ եթ այս
“Ա-+Ե-լ-ի-ւնն” որ այսպէս հանդիսական դիպաց
մեջ Հայոց քով ի զօրութեան եղաղ կանոնական
իրաւանց կարգը կը դասուի : Ու այլ ինչ՝ բայց մեր
ասորի մատեանն՝ որուն կանոնիքն Առաքելոց անունը
կը կրեին եւ իբրեւ այնպիսի կը նկատաւեին՝ ինչպէս
յԱսորոց նոյնպէս եւ ի Հայոց , որոնց քով պէտք
էր որ շատոնց թարգմանուած ծանօթ բլային
անոնք՝ ժողովիւն — ուստի 448 տարիէն — շատ
յառաջ : Այս բանս կը տեսնուի Ծահապիվանի
ժողովոյն կանոնաց նաև վերնագրոյն մեջ , որ
կրկնութիւն մըն է ժողովոյն ծրագրին : Վերնագիրս
է . ‘Սահման+ եւ կանոն+ զոր եղին վարդապէտք
Հայոց ի լրունիւն Ա-+Ե-լ-ի-ւնն եւ Ն-ի-ւ-ի-ւնն իւնոն-ց
հաստատութեան :

Երդէն յայտնի է որ արդեամբը Պատրի .
Առաք . , օրինակ եղած է կանոնաց հաւաքչին :
Միեւնոյն յատուկ ասութիւնք կը կրկնուին Ծահա-
պիվանի ժողովոյն եւ “Վարդ . Առաք . , դրսթեան
մինչեւ անգամ վերնագրին մեջ , ինչպէս կը տեսնուի
սա համեմատութենէն , որ ի հարկէ լիսկատար չէ :

ԱՐՄԴԻ ԱԹԵԱՔ.

1. “Ալանան+ կ- Ասհման+,
շր էրին աշակերտքն Քրիս-
տոսի ի սուրբ եկեղեցին
յետ վերանալց Տեառն ժու-
զովեալք ի վերնատունն:

2. “Զուրբութ-պահանոն...
եկեղեցւոյ սրբոյ . . . , —
“Եղին նորա չանոն եւ
չուրիս կ- արքինո . . . , ի իշւ-
շուր արքոյոյ:

3. “Ալարդիցին առաքեալք
կ- երին . . . ,

4. (Աան. Պ) . . . եղեցի
ի պահու ի . . . ի ուրբա-
խութեան . . . :

5. (Աան. Ե) . . . եղեցին
երիցունք եւ սարկաւա-
գունք . . . եւ ապա մարիցին
ի ուրբախութեան . . .
կաթուղեկոսն (Ասոր. Ե-
պահանութան) դեռ եւ հլու-
եւ առեւտիւ լիցի ժողո-
վրդեանն . . . :

6. (Աան. ՓԵ) . . . եթե ոք ..
եկեցէ եւ ի-ունիցի յիւ-
նչունիչ . . . մի ընդունիցիք եւ
մի ի-ունիցիւնի մէլ Յեր:

7. (Աան. ԼԲ) . . . եթե ոք
ի չորքե պաշտանից եւ
յունիունիցունիչ . . . :

ԿԱՆԱՐԵ ՇԱՀԱՅԻ.

1. “Ասհման+ կ- Ասհման+,
շր էրին Վարդապետք այոց
ի լուսթիւն Առաքելական
եւ Կիկիական կանոնաց
հաստատութեան:

2. “(Յուղը.) Աինէր եղ-
ծութիւն եւ քայքացութիւն կ-
դուշ եւ առբինոց որբոյ ի ի-
շուր այլութիւնոց որբոյ ի ի-
շուր այլութիւնոց որբոյ եւ ի ի-
շուր այլութիւնոց:

3. (Յուղը.) “Ապա կ-ը-
դիցին կ- երին այսպիս:

4. (Յուղը.) . . . Աինէր
առեւն եւ աբումութեան:

5. (Յուղը.) այետ փու-
խելոյ . . . ձշմարիս ա-եւս-
դից ա-ունիցունոց . . . , —
(Աան. Պ) . . . կատամբենցին
դիւնութիւն (եկեղեցւոյ) . . . , —
(Աան. ՓՊ) . . . ի արդ ու-
տանիցին գի մէջնեցին . . . , —
(Աան. ՓԶ) . . . եղիսակունուն
առաջնորդ եւ հովի-
զուուշ եւ արթուն է
դերն . . . :

6. (Աան. Բ) . . . ի
հարկ աբրունի եւ ընդպաշ-
տաւնեայս ի-ունիունիչ . . . , —
(Աան. Պ.) ամոցէ յիւնչուն
եւ ընդ ընկերս իւր ի-ուն-
իունիչ . . . :

7. (Յուղը.) “Ոյք ունեին
շր սուրբութեան ու-լու-
նեայս . . . եւ յունիունի ու-
նեանից պաշտանիունիչ . . . եւ
համարէն ա-իուն եիւնիունի-
ունիունիունիունիունիունիուն
սուրբոյ . . . , — (Աան. Փ) . . . ի
արքե պաշտանիունիունիունիուն
ու-լու-նեանիունիունիունիուն
ու-լու-նեանիունիունիունիուն
. . . ով ոք իցէ ի ու-լու-
նեան յունիունիունիունիուն:

Աւելի երկարել համեմատութիւնս աւելորդ
 համարեցանք : Այսչափն ալ կը ցուցընէ որ միեւ-
 նոյն ասութիւնք կը յեղյեղուին երկուքին մէջ ալ,
 որ շատ անգամ լսկ լեզուի նմանութենէն աւելի
 արժեք ունին, օրինակի համար վերնագրաց նոյնա-
 բան սկզբնաւորութիւնը : Որչափ ալ փոքրիկ րլլան
 ոյս եւ այսպիսի նմանութիւնք, շատ անգամ մեծ
 զօրութիւն ունին գրութեանց իրարմէ կախումն
 ունենալը հաստատելու : Օրինակի համար յինքեան
 մեծ բան չէ Ծահապիվանի կանոնաց սա նախադա-
 սութիւնը՝ “Արժան եւ իրաւ է վարդապետաց . . .
 յանայն ժամ յա-բենս Տեռուն իսորնել ի առ-է ե- ի
 քիշէրի, ” որ կը կրկնուի նաև Ա կանոնին մէջ.
 — “Պարտ եր նմա յանայն ժամ յա-բենս Տեռուն
 իսորնել ի առ-է ե- ի քիշէրի: ” — Եւ սակայն կրնանք
 պնդել թէ Ա . Գրոց այս կոչումն ուղղակի “Վարդ .
 Առաք . ” գրութեան իթ կանոնէն առնուած է եւ
 ոչ ուրիշ տեղէ: Յիշեալ կանոնը կը հրամայէ
 դաւթի սազմոններն ամեն օր ըսել եկեղեցւոյ մէջ,
 որպէս եւ ասէ (Պաւեիթ) . . . յԱ-բենս Տեռուն
 իսորնեցայ ի առ-է ե- ի քիշէրի . սազմոս ասացից ու եւն:
 Իսկ արդ “Վարդ . Առաք . ” այս ինչպէս նաև ասոր
 կից Ա . Գրոց կոչմունքն ազատ եղանակաւ եւ բա-
 զագրելով ի մէջ բերած է: Եթէ Ծահապիվանի
 կանոնն ուղղակի Աստուածաշնչէն առնուր կոչումը,
 բոլորովին տարբեր պիտի րլլար, այսինքն կամ
 (Աղմ. Ձև, 2) “ի առ-է կարդացի եւ ի քիշէրի առաջի
 քո” եւ կամ (Աղմ. ԾՊ, 18) “Յերեկոյս, ի վաղոր-
 դայն եւ ի հասարակ աւուր պատմէցի եւ ասացի եւ
 լուիցէ ձայնի իմում: ” — “Վարդ . Առաք . Բաղա-
 դրեր է այս երկու խօսքերն, որոնց վերջնոյն “պատ-
 մէցի” ըսելն ըստ Եօթանասնից եւ հայ թարդմա-
 նութեան, եղած է “իսորնեցայ, (Ա; յ) ըստ ասորա-
 կան թարդմանութեան Աստուածաշնչի: Այս
 փոքրիկ կոչումն ուրեմն միայն բաւական է հաս-
 տատելու թէ Ծահապիվանի կանոնք կախումն ունին

մեր “Ա-ս-տելուի-ն” հեն կամ “Ա-արդ” ։ Առաք ։ ո դրութենեն :

Բայց բարեբախտաբար միայն այս փոքր ցուցանց վրայ յենութ պէտք չունի՞ք : Ծահապիվանի Հարզ լիութեամբ կատարած եւ իրենց առաջադրութիւնն՝ “ի Ա-ս-Ռե-ն Ա-ս-տելուի-ն ի-ա-ն-ն-ո-ց”, յօրինել իրենց կարդագրութիւնքն : Եթէ աչքէ անցընենք իրենց վճռած կանոնները, կը գտնենք որ անոնցմբ բաւական մաս մ’արդեամբը ուրիշ բան չէ, բայց հաստատել, մեկնել ու Ա-ՇԵՆ-է մեր ասորական կանոններն, ի հարկէ շատ անգամ բառ առ բառ օրինակելով ասորի կանոններս : Ծահապիվանի ԺԷ կանոնն ընդհանրապէս եւ շատ տեղեր նաեւ բառ բառ նոյն է մեր գրութեան ԺԹ եւ ԻԳ կանոնաց հետ, որ մէկի մէջ ամփոփուած են : ԺԹ կանոնին սկզբան մէկ մասը լիովին առնուած է մեր կանոնաց վերջինեն (ԼԳ) որ խնամութեան աստիճանաց վրայ կը խօսի : Ասորւոյն ԺԹ կանոնն կը գտնենք վերատին Ծահապիվանի ԺԶ եւ այլ կանոնաց մէջ, ինչպէս նաեւ ասորւոյն ԺԵ կանոնը Ծահապիվանի Ը – Ժ կանոնաց նիւթ տուած է՝ որո՞ք ընդարձակ ճոխացութն են առաջնոյն : Վերջապէս Ծահապիվանի ԺԵ կանոնն կ’ամփոփէ յինքեան մեր գրութեան ԺԹ, ԻԳ եւ Լ կանոններն, ինչպէս որ ԺԶ կանոնն է հաւասար մեր զբքին Ի եւ ԻԴ կանոնաց :

Աւելորդ չէ այս կանոններն իրարու հետ համատել դէմ առ դէմ թէեւ ըստ կարի համառօտ կերպով : Համեմատութիւնս կարեւոր է այնու որ բաց ի մատենագրական տեսակիտէ, ունի նաեւ իրաւաբանական-պատմական արժեք, ցուցընելով Ծահապիվանի մեծագումար ազգային ժողովոյ շատ վճռոց աղքիւրն, որո՞ք հայ կանոնագրոց մասը կը կազմեն եւ այսպէս իբրեւ կանոնական որոշմունք նկատուած են : Աւելորդ է բոելն որ այս համեմատութիւնս մերձաւորապէս լիակատար է. ուրիշ նմանութիւններ ալ կարելի է գտնել ի հարկէ :

ՎԱՐԴ. ԱՌԱՋ.

1. «կարգեցին առաքեալ լըն եւ եղին հաստատութեամբ թէ . . . հրաման տուեալ քահանացութեան եւ երիցանց կարգի պարտականութեամբ նշունք կատարել եւ վարչութեամբ մասնակութեամբ կազմակերպութեալ կապեան կապեալ կայցը մինչեւ հազարանդեսցի առաջնորդին . . . որ կապեցաւն ընկացի ախորդելով զիապահն ։ . . . — (Պատմական մասն) «Մի հոգի սուրբ խաւեցաւ յամենեսեան, եւ մի ծշմարտութիւն քարոզեցաւ, եւ մի հաւատոք պատմեցան եւ միոյն Աստուծոյ անուն աւետարանեցաւ յամենեսեան եւ փառաւորեցաւ յամենեցունց . . . եւն:

— (Կան. ԺԹ) « . . . միւ
արանութեամբ ամենեցուն
արասցէն՝ զոր ինչ կամին,
զի մի լիցի արտանըթիւն
եւ հերձուածք . . . , ոչ է դա-
բաւութիւնն ամենեցուն է-
ւարագութիւնն հաստարէն լիցի
է հաստարէն հաստարէն ,
որպէս եւ փրկիչն ասէ թէ
Աւը երկու կամ երեք ժու-
ղովեալ են յանուն իր,
անդ իմ ես ի մէջ նոցա . . .

2. (Կան. ԼԳ) Կարգեցեն
առաքեալն եւ եղին հա-
տասութեամբ . . . բայց
որպէս Ուշեակ ուսու-
բեց արարին Աստուած
թէ Պատուիք ուրբացն
իւրայէտք . . . եւ առէ

ԿԱՆՈՆԻ ՀԱՎԱՊ.

1. (կան. ԺԼ) ԿԵՐԵ
վարդապետի ուրուք զա-
շակերտ կամ՝ զժողովրդա-
կան կամ զբահանայ նզո-
վեալ իցէ կամ բանա-
դրեալ կամ կապեալ բա-
նիւ վարդապետութեամբ,
այլց տեղեաց վարդապետ
կամ եպիսկոպոս կամ երեց
մի իշխեսցէ զանիծեալն
աւըհնել եւ զբանիւ կա-
պեալն լուծանել . . ապա խա-
ղաղասէր վարդապետն բա-
րեսէր խրատու բարեխաւ-
սութիւն արասցէ հնա-
զանգեցուցանել ընդ բուն
վարդապետաւան . վասն դի մի
է տէք ամենեցուն, մի հաւ-
ատ, մի մկրտութիւն եւ մի
պատուիրանք են առ ամե-
նեսեան եւ միում յուասց
ակն ունիմք: Պարտ է զնոյն
միաբանութիւն պահել յա-
մենայն եկեղեցին. զարդ-
ութիւն առ հունական մի ա-
ճանա ու բնակել եւ ուշորժ-
ական մի բնա ընթերանել ե-
ղուագուանութեան հա-
մար ու ամենա ամենա եւ
լինից եւ հաստատուի ամե-
նեցուն ըստ տէրունական
բարբառացնթէ Յայսմ ծա-
նիցեն զձեզ թէ իմ աշա-
կերտք էք, յորժամ միաբան
լիցէք եւ զմիմեանս սիրիցէք:

2. (Կան. Ժ.Գ. "Որ զազ-
գական կին առնէ, այս
պղծութիւնք եւ գարշանք
.... Հայումն ուստի մեծ
օրենսդրուցմարգարէին Ա-ը
ունէ ի կենարարէն թէ
Պ-ը բարձր առ առ ի հար-

Արդեւ ու մարդ ու աղ-
հայ ընտառապես ինձն մարդուց
էրու ու արքանցից շարժութել
վահական մը ընտառապէ ու բեր-
էրու, . . . գստեր քո . . .
քեռ քո . . . կնոջ հաւը
քո, . . . հաւըքեռ քո . . .
+ մարդու քո . . . : Ազնա-
պէս եւ յերկորպութիւն կար-
գեաց արքանութիւն ԱՌԱՆ-
ՋԱՆԻՒԹԵԱ եւ ասէ. ԱՆԻՒԹԵԱ-
Ր ԱՆՔԵԱ . . . ԿԱՂԱՊէս եւ
սահմանեալ ԱՌԱՆ-ՋԱՆԻՒԹԵԱ
կանոնաց . . . Գնչւ- է շը-
շը պահան շահակ է շը անու-
թիւն (որ) ու անէլ (կին) և եւն :

յելէն . Առարտուս մարդ ի՞ մեր
յեւցի առ մենային ընտանիւն-
նիւն բարձուս է-ըստ յայտնել
շահուածան նոցու : Եւ յա-
նէնան զրեր Առվել թէ
լուսիցուն ու նախից ընդ մեր-
չուուրի ուրեան է-ըստ : Արդ
մի ոք . . . զքոյր կամ գու-
ռուուրի կամ զեղբաւրողի
կամ հաւրաքոյր կամ զայ-
ոք յազգի անդ իւրում
մէջ-է լարրուր շնունդ : Ին-
չուս մէ ինիւուց առնելւ : . . .
Որ զազգական իւր կին
առնիցէ , զոր ոչ հրամայեն
աւրէնք քրիստոսիկանք .
Եւ Առբ Առամեւլն աշա-
կերաքն քրիստոսի եւն եւն :

4. (Կան. Ը) «Եթէ ոք
ի կախարդութեան գտցի
այր կամ կին եւ յուրա-
ցութեան . . . քարկօծ լի-
ցին . . . » — (Կան. Թ.) «Ոք
ոք ի հարցուկս երթան կամ
ի զիւթելց տուդան կալ-
ցին . . . ապա եթէ եպիս-
կոսոս կամ երէց . . . յե-
պիսկոպոսութենէն անկցի
եւ երէցն՝ յերիցութենէն»

3. (Կան. ԺԲ.) “Կարգեցին առաքեալըն... եթէ եկամուտ ոք կամ բնակաւոր որ ոչ դիտէ զշաւաստ... մի լիցի առաջնորդեւ հրամանատար... կամ յայլ ինչ սպասաւորութիւն եկեղեցւոյ մի մերձեցուացեն. ոչ մոռագետէն շնչ նուսած՝ թիւրեցն. զի եթէ ստուերք հանդերձելցն Առվելսի զանորուն շնչրեւ է սուսուրանիւն խորանին, որչափ եւս առաւել որ նորոյ ուխտիսէ միջնորդ:”

4. (Կան. ԺԵ) “կար-
գեցին առաքեալըն եւ եղին
հաւատառութեամբ եթէ որ
ոռւտ երդնու կամ վկայէ-
եւ կամ որ երթայ առ
կախարդս եւ հարցուկս եւ
քաւզեայս եւ վահուկս, եւ
հաւատայ ծննդոց եւ աս-
տեղադիտութեանց, իբրեւ
զայնոսսիկ որ անաստուածքն
են՝ խափանեսցի նա որպես

զանաստուած ի քահանայ-
ութենէ եւ մի խառնեցի
ի պաշտաւն եկեղեցւոյ . եւ
եթէ ժողովրդական ոք իցէ՝
մերժեցի ի բաց:

լուծցի, . . . եւ ի կարգէ
պաշտաւնէից ի բաց կացցեն
. . . — (Կան. Ժ) • Ուր
լոկ դիւթեն եւ ոչ կա-
խարգեն, եթէ այլ եւ եթէ
կին ի դիւթութեան գտցին
. . . գան արբցեն . . . :

5. (Կան. ԼԲ) • Կարգեցին
սուպերալքն . . . եթէ ոք
ի կարգէ պաշտաւնէից եւ
յուխտէ եկեղեցւոյ . եւ չո-
քացի չուստան լինել, բարոյ
գործոյ ցանկաց . համարձակ
լիցի, չուստան լինել ի տեղիս
առջիս ժողովրդուն որինաց ի-
նորդէ որբութեան որդունոցին,
ի կերակրոյ պատկեշտանալ,
ի զինուորական զգեստուել
հեռանալ, աղջնաւորեալ
նմանեցի պաշտաւնէիցն
հրեշտակաց Աստուծոյ եւ
զուարթնոց երկնից . . . : —
(Կան. ԺԲ) . . . որ ո՞նչ
ո՞յ, ի ո՞նչ լուս ի-
ուսիսին եւ շահի շահս ո-
քանաթեան . . . մի կացցէ
ի կարգի պաշտաման քահա-
նայութեան . . . , — (Կան.
ԻԱ) — “ . . . որ լոկ են ի
ստացուածոց եւ սոսկ ի
մամնայէ, եւ չերթան զինի
ործութոյ լուհի եւ ձեռք
իւրեանց սուրբ են ի կաշ-
տոյ եւ միտք իւրեանց
սուրբ եւ յատակ ի չարու-
թենէ,” եւն: — (Կան. ԻԲ)
. . . ամբողոքութեան+ եւ
հողորոք եւ ո՞նչ եւ սնաւ-
պարծք, եւ առեցուց, աբե-
շողչ, ասաւութեանք եւ
ուետք եւ յոյլք եւ նա-
խանձութք չարեաց, եւ շու-
նչողչ չարեաց եւ պատուա-
սէլք, իսուուց, եւ հուսուիրուց,
եւ ցոփասիրոք, եւ յա-

5. (Կան. ԺԱ) • Եթէ ոք
ի հաւասս կացցէ կամ
ժայնութեաց չո՞նչ լինել, ո՞նչ
ո՞նչ եւ զարրութիւն
պահէլ եւ կենաց յաւի-
տենականաց հասանել, ընդ
լոնկերս կացցէ ընդ ճշմարիսու
եւ ընդ միաբանակեացս, եւ
միևնաց շահեցին սիրովն
Քրիստոսի . . . : Ոի լիցի
սովորութիւն միօցն լինել,
ապա զիարդ կարեն զիտել
զկարգ եւ զպայման հաւ-
ատոյ . . . մարդ կատարեալ
եւ չերքի հրեշտուն երեսեւ,
որ միայնակեաց կամի լինել
եւ չուստան եւ հարեղա յու-
թիւն յանձն առնուլ, կա-
նոն զայս կալցի: Զո՞րծո՞ն
է վարչուն ու դաւ եւ ուստու-
մուս+ պահանջել, զգրաւ
պարտապանին վաղվագակի
դարձուցանել: Ուրդիք մարդ-
կան մինչեւ յերբ եք չու-
ստումքու+. ոչ միրկեալ հոյս-
որտեւն առնեղեալ սրաով,
ունեցի ժոյժ յարենեւ հեղ-
ձուցելց, ի պոռնկութենէ,
ի շնութենէ ի զողութենէ
յոհունութենէ, յո՞րծո՞նիսու-
թենէ, ի սուտ երդմանէ, ի
սուտ խօսելոյ, ի բուհուն-
չութենէ, յո՞րծո՞նութենէ, յոր-
կորսատութենէ, յանձնա-
կամութենէ, ի կամակո-
րութենէ, ի սիսութենէ, ի
վեսութենէ . մի հոյուր, մի
շորութեմ, մի ամբողութեան,

բարձր եւ անդութք, անուզը մը, եւ կռուսովք, եւ ոխակալք, +մուշ+ եւ չաշ+ եւ որ ինչ նման է սոցին, մի մերձեսցին ի պաշտառն քահանայութեան, եւն:

մի յերգս լկտեաց, մի ի հապտանս, մի ի վայրապար ծաղը, մի յահուր, մի զրկող, մի տրտնջող, մի տեշուր, մի յանդուան։ մի շատախօս, մի խաւանել զումեքէ եւ մի լսել, . . . մի շանիւցող, մի շնորհու մի վայրապար յանձնելու եւն։

6. (կան ԻԵ) „ . . . Մի
որ անարդեսցէ եւ անկուս-
նեսցէ եւ արհամարհանաւք
կացի զըահանայն, ԻԵւ-
ուր ու անուրժան եւ յանուր-
չուց էցե . . . — (կան. Ի)
„ . . . Ի կարգէ քահանայ-
ութեան ընտրեալուն անուրդուն,
որ սուրբ ի մամնայի իցեն,
աւրինաց եւ կարգի եկե-
զեցւոյ հմաւաք. ԻԵւ եւ յան-
ուրից ու իցե, . . . ի դիմա-
սունիւն իցուսոցին . . .
— (կան. Ի. Զ) „ . . եթէ
թիւրեսցի եւ աշառից երե-
սաց, . . . մի եւս կացի ի
կարգի դատաւորութեան
. . . զի ոչ իմացաւ զգը-
թեալսն աստուածային ձեւ-
ռամբ յաւրէնսն Մովսէսի
թէ մի խոտորեցուացես զի-
րաւունս ի դատաստանի,
եւ յաւուն ի վերոյ իրաւունց
ու առաջաւունց :

Աւելորդ կը համարինք այս համեմատութեանցս նկատմամբ այլ եւս գիտողութիւններ կցել: Այս տեղերը հարեւանցի խկ համեմատելով՝ կը համոզուինք որ Ծահապիվանի Հարք արդեամբք հաստատել եւ լրացընել ուզած են զ”Առաջելուկոն” կամ” ինչպէս իրեցք խկ կը մեկնեն՝ “Առաջելոց” կանոնները: Նշանաւոր է մանաւանդ ամուսնութեան աստիճանաց կանոնը (ՓԳ) որ բոլորովին համեմատ է մեր “Առաքելականին” ԼԳ կանոնին:

ի մասնաւորի խնամութեան աստիճանը մինչեւ
“շրբորդ” շրմայ գնելով՝ աննման յեանց,¹ եւ
կցելով ի վերջոյ թէ այն կարգադրութեան հա-
կառակն ընելն՝ ընդդէմ է այն “առինշն զոր
“նրանցին . . . ” Առաջ Առաջեւուն: “Նշանաւոր է
նաեւ այն կողմանէ որ Շահապիվանի այս կանոնը
կրնայ առնուած ըլլալ մայն հայերէնէն եւ այն՝
արդէն Խճանքրէալ հայերէնէն, վասն զի ասորւոյն
մէջ չկայ կանոն, եւ նախնական հայն ալ անշուշտ
շատ տարբեր էր: Այս կետին վրայ քիչ մ'ետքը
կրկին պիտի դառնանք:

Այժմ կրնանք ապահովապէս ըսել որ ասորի
կանոնաց-մատեանս թարգմանուած եւ իբրեւ
վաւերական ձանչցուած եւ յարգոււած էր ի Հայոց
շատ տարիներ ալ յառաջ քան այս 448 թուականն:
Սակայն որչափ տարի յառաջ գնելու ենք արդեօք:
Շահապիվանի ժողովն այս կողմանէ ալ կուռան մը
կու տայ մեզի: Կ'իմանանք անմիէ որ “Առաքելա-
կան” շատոնց ի զօրութեան էր Հայոց քով, բայց
Սահակայ եւ Մեսրոպայ մահուանէն եաբն շատերն
սկսած էին անտես ընել զայն եւ զնիկիականն,
որով առիթ առաւ ժողովքը հաստատելու եւ

¹ “Նշանաւոր է այս կետն՝ որ խնամութեան աստիճանն
մինչեւ “ցլբբորդ” պարմու կ'որոշէ, եւ զոր բառ առ բառ ա-
ռած է Շահապիվանի կանոնն: Յայտնի է որ Հայ եկեղեցւոյ
մէջ յեայ շատ տեւիլ խստացած է բարեկարգութիւնն այս
մասին մէջ եւ մինչեւ ացեօթներորդ զարմն ընդարձակու ած
է արգելքն որ մինչեւ մեր օրերն իսկ Հայոց մէծ մասին քով
կ'արժէ: Սակայն թէ հնագոյն ժամանակներն այսափ խիստ
չեր Հայ եկեղեցւոյ այս արգելքը, կը մկայեն ոչ միայն մեր
կանոնն եւ Շահապիվանի ժողովն, այլ եւ շատ մ'այլ յե-
տագայ կանոնք որ նմանողութիւն են մեր կանոնին եւ որոնք
այս կետին նկատմամբ եղած որոշումն ալ առած են առկէ:
Յիշենք օրինակի համար որ նաեւ Միսիթար Գոռ իւր Դա-
տաստանագրոց մէջ (Մասն Ա: ԳԼ. ՃԲ, Հրտ, Բաստամեան,
էջ 219 եւն) Ճիշդ այս կանոնին հետեւողութեամբ կանոն
մ'առած է եւ այն տեղ միայն քայլ մ'աւելի յառաջ գա-
ցած է խնամութիւն որոշելով մինչեւ “շրբորդ” եւ հին-
քիշորդ զարմն զոր իւր յաջորդ (ԳԼ. ՃԹ) կանոնին մէջ մէկ-
նել կը ջանայ:

մնացրնելու „զեղեալ կարգն . . . զԱահակայ եւ զՄեսրոպի : „Ասութեան կերպն այնպէս կը ցուցընէ որ Մեսրոպայ կենդանութեան օրով արդէն ճոխութիւն ունէին կտնոններս . որով դոնէ 4.8 թուականէն բաւական յառաջ՝ դոնէ Եւ դարու առաջին քառորդին վերջերը թարգմանուած ըլլալու էին ի հարկէ յԱսորիս առաքուած աշակերտներէն :

Մեր ունեցած սակաւ աղբիւրները թոյլ չեն տար որ համարձակինք աւելի յառաջ երթալ եւ որոշ տարեթիւ մը գտնելու աշխատիլ : Անհնարինապէս թարգմանչին անունն գտնելու աշխատիլ : Կորիւն¹ ասորական թարգմանութեանց համար երկու թարգմանիչ կը յիշէ՝ զՅովսէփ եւ զԵղիկ, որոնք ըստ հրամանի իրենց ուսուցչաց թարգմանեցին շատ բան, եւ յետոյ անցան կ. Պոլիս, ուստի դարձան համգերձ՝ “Աէլիտան եւ էլիտան կանոնօքն” (430 էն քիշ վերջը) : Թէ մեր “Աւուտէլւինն” ալ “Աէլիտանինն” հետ — որուն հետ անբաժին կը յիշեն Շահապիվանի հարը, այս միջոցին՝ ուստի 430 էն յառաջ՝ թարգմանուած եր, շատ հաւանական կ'երեւայ : Բայց ի հարկէ անհնարինաւեցընել թէ Յովսենիայ եւ Եղնիայ թարգմանութեանց այն կարգին, զոր կը միշէ Կորիւն յիշեալ խօսքին մէջ, պէսք է վերագրել նաև մեր կանոնները : Ասորիք եւ ի մասնաւորի՝ Եղեսիա հայ ուսանողաց ահագին բաղմութիւնն կար ամէն ժամանակ, որոնցմէ շատերն անշուշտ թարգմանութեամբ ալ կը պարապէին : Հայ ուսանողաց հոգածու էին նաև ասորի եպիսկոպոսը Եղեսիոյ : Այս-

1 Կոր. (տալ. Վենետ. 1833, էջ 20—21.) «Դարձեալ գէպ լինէր եղբարս երկուս յաշակերտացն յուղարկել ի կողմանս Ասորոց ի քաղաքն Եգեսացւոց, զՅովսէփ . . . եւ երկրորդն Եզնիկ անուն՝ յայրարատեան դաւառէն ի Կողը գեղջէ, զի յասորական բարբառայն զնոցին հարցն սրբոց զաւանդութիւնն, հայերէն գրեալս դարձու սցէն : Խոկթարգմանչացն հասեալ՝ ուր առաքեցանն, Էտուրէտ պհրանանն եւ առ պոտուտէնն հարսն տուտէտէու անցեալ զնոցին ի կողմանս Յունացն եւն :

պէս Սահակայ եւ Մեսրոպայ ժամանակակիցն Ուարուլաս, որ նամակաւ խակ ազդարարեց անսնց թէռու գորի գրութեանց հայերէն թարգմանութիւնքն ու ըրած վիանները,¹ “Նաւահանգիստ աստուածեղէն գիտութեան էր . . . վասն Ասորւոց, Հայոց եւ Պարսից՝” խօսելով ասոր Աղեքսանդր կենսագրին հետ: Այնաեղ կը յիշուի նաեւ որ “ի նմին քաղաքի ի հին ժամանակաց կանգնեալ էին աստուածեղէն գրգմամբ գպրոցք ասորի լեզուի յօդուտ մերձաւոր աշխարհաց,² որոնց մէջ այս միջոցին ամէնէն աւելի օգտուողն էր Հայոց երկիրը. բաց աստի կը յիշուին Եդեսիոյ մէջ զատ զատ ասորի, ևայ եւ պարսիկ գպրոցներ:³ Ասորագէտ թարգմանչաց անշուշտ մեծ գունդ մ'ունեցած ենք, որոնց գործոց նշխարք միայն ծանօթ են մեզ այժմ. եւ այն՝ ոչ շատ ժամանակէ ի վեր յերեւան ելած, որ եւ դեռ պիտի ելլեն անշուշտ:

Արդէն ցայսօր ծանօթ ասորերէնէն եղած թարգմանութիւնք՝ որչափ լեզուի միեւնոյն խմբին պատկանին, այնպիսի պէտպիսութիւն կը ցուցընեն լեզուի եւ թարգմանութեան ոճոյ, որ անհնար է քանի մ'անձանց միայն վերագրել զանոնք: Կինանք մինչեւ անդամասորերէնի ազգեցութեան ասաիմաններն որոշել եւ դասաւորել: Եւսեբեայ, Եփրեմայ եւ Զգօնի կրած ասորական ազգեցութիւնն այնպէս սաստիկ է, որ անկարելի է ընդունիլ թէ անոնք ելած ըլլան այն գրչէն որ հայերէնի վերածեց զլաբուբնա. բայց նաեւ վերջինս գեռ շատ ենթակայ է այն ազգեցութեան քան՝ օրինակի համար՝

¹ Հմմոն. Թարութասայ գրութիւնք, թրգմ. ի գերմանէրէն Կ. Պէքքէլի (G. Bickell, Sämtliche Prosaschriften des Bischofs Rabulas von Edessa. Kempten 1874, p. 162.)

² Անդ, էջ 223 եւ 224: Հբատարակից կը յիշէ թէ Հայոց գպրոցը կը յիշուի Եփրեմոսի Զարաժողովայն արձանագրութեանց մէջ, որ ըստ տեսաւ ասորերէն. (G. Hoffmann. Verhandlungen der Kirchenversammlung zu Ephesus etc., Kiel 1873, p. 12.)

Մարտով թայի գործքերն, որ չքնաղ հայերէն մ'ունին, որուն մէջ հազիւ տկար ազդեցութիւն կը կրնանք նշմարել:

Այս աստիճանաւորութեան մէջ մեղի կ'երեայ թէ և Վարդ. Առաք. միջնոյն կը վերաբերի, եւ այն հաւանականօրէն Լաբուքնայի թարգմանչին արդինքն է՝ վերջնոյս հետ հայերէնի թարգմանուելով: Լեզուի այս նմանութիւնն բաւական յայսնի է, զոր կրնան ընթերցողք տեսնել այն համեմատութեանց մէջ, զոր վերը յառաջ բերինք, երբ Լաբուքնայի եւ մեր կանոններուն իրարու ունեցած աղերսը կը քննէինք:¹ Քրիտանական թանգարանի նշանաւոր ձեռադիրն ալ՝ որ հինգերու դրէն է, անբաժին ունի երկու գործքերս, ըստ որում Լաբուքնայի անմիջապէս կը յաջորդէ “Վարդ. Առաք.” եւ այսպէս ալ հրատարակեց Գիւրըթոն: Այս պարագային շնորհիւ է թերեւս որ ասորի ձեռադրաց ունանք մեր կանոններն “Վարդ. Ադդէի” անուամբ միայն գիտեն, ինչպէս վերը յիշեցինք: Այսպէս կից գտած էր հաւանականօրէն նաեւ հայ թարգմանիչն եւ ի միասին հայերէն թարգմանած: Գոնէ հաւանական նշան մ'ունինք այսպէս ընդունելու, քանի որ միեւնոյն անձին մատը կը տեսնենք՝ Լաբուքնայի եւ մեր կանոնաց մէջ եղած քանի մը կարեւոր փոփոխութեանց վրայ: Այս կէտը կարեւոր կոռուան մը նկատելով մեր կարծեաց, հարկ կը համարինք քիչ մ'ընդարձակօրէն պարզել ինդիրը:

Լաբուքնայի թարգմանիչն, որ այնպէս հաւատարիմ է իւր բնագրին եւ յաջողակ միանդամայն, իւր թարգմանութեան վերջերն այլ եւս չէ կրցած հաւատարիմ մնալ ասորւոյն՝ երկու կէտի մէջ եւ

¹ Տես էջ 84—100, ի մասնաւորի 89 եւն: Բաց աստի մեր այս քննութեան վերջը կցուած Յաւելուածին մէջ կրնան այս նմանութիւնք ակնյայտնի տեսնուիլ այն տախտակէն, որուն մէջ Լաբուքնայի, “Վարդ. Առաք.” գրութեան եւ Յակոբայ թղթոյն համեմատական կտորները դէմ առ դէմ նշանակուած են:

բնագրի հաւատարմութիւնը զոհած է ազգային
աւանդութեան չհակառակելու համար։ Այս կեսա
մանրամասն պարզած ենք Լաբուբնայի մեր համառօտ
քննաւթեան մէջ։¹ Նախ կը տեսնենք որ հոն
Եղեսիոյ առաքելոյն Առտէ անունը պահուած է
հաւատարմութեամբ, բայց անոր աշակերտին Առտէի
անունն փոխուած է ըստ ազգային աւանդութեան
յԱռտէ,² այնպէս որ Ադդէ եւ Ագդէ միեւնոյն
անունը կը կրեն երբեմն միեւնոյն էջի մէջ առանց
զանազանութեանն, եւ միայն յետինք՝ ինչպէս Խո-
րենացի՝ Առտէն ալ փոխած են՝ հետեւելով Խոսե-
րեայ՝ ի Թատէս, որով նախնական Առտէ եւ Առտէ
եղած են յետնոց Թատէսս եւ Ադդէ։ Արդ այս
փոփոխութիւնը կը դանենք նաեւ “Աարդ· Առաք·”³
գրութեան վերջին մասին մէջ։ Ուռհայի եւ շրջա-
կացից դարձը (Հած. Թ) կը տրուի Ադդէի՝ համե-
մատ ասորւոյն, (թէեւ շատ ձեռագրաց մէջ աղաւ-
աղուած է ըստ յետին աւանդութեան եւ եղած՝
Թագեսա.) բայց նաեւ ժ հատածին մէջ Պարսից
Մարաց, Խուժատանի եւն դարձը տրուած չէ
Առտէի՝ ինչպէս կը պահանջէ ասորերէն բնագիրը,
այլ ըստած է թէ անոնք դարձած ըլլան “յԱռտէ
(= յԱռտէէ) իւրդուստիործէ յաշակերտէ Առտէի
(ձեռագիրը աղաւաղութեամբ՝ Թատէի) առաքելոյ,
որ բժշկեաց զԱբգար թագաւոր Ուռհայի։” Երկու
թարգմանութեանցու ալ միակերպ փոփոխութիւնը
միեւնոյն նպատակաւ է եւ մէկ ալ ձեռքէ։ Արդէն
“Առտէ իւրդուստիործ, սեպհական ասութիւնն է
հոյ Լաբուբնային,³ որ այսպէս կը փոխէ ի հայերէն՝
ասորւոյն Առտէի տուած “յօրինիչ մանեկաց, (կամ
լաւ եւս “դիպակաց”) վերադիրն,⁴ զոր նաեւ Խորե-

1 Հմմա. Zur Abgar-Sage, p. 37, եւ 45—47։

2 Տես՝ Լաբուբնա (տպ. Վենես. 1868) էջ 46, 13—18.
49, 3, 19 եւն. Հմմա. Zur Abgar-Sage, p. 37 եւ ն. 6։

3 Լաբուբնա, էջ 32, 14։

4 Տես այս նկատմամբ Zur Abgar-Sage, 38—39 եւ
Հատէն Աբգ. 1889, թ. 4, էջ 66։

նայի բոլորովին ծշութեամբ չէ ընդօրինակած՝
մետաքսագործ, զրելով (Բ. դԼ. ՂԳ:)

Երկրորդ եւ նշանաւորագոյն փոփոխութիւնն
ըրած է Հաբուլնայի հայ թարգմանիչը զրութեան
վերջին մասին մեջ Ադդեի մահուան նկատմամբ
ասորւոյն բոլոր պատմածները կերպարանափոխելով,
այսինքն՝ ասորւոյն պատմածը թէ Ադդե յեղեսիա
մեռաւ եւ թագուեցաւ, — որ հակառակ է ազ-
գային աւանդութեան, — փոխելով Ադդեի
առջևարձութեան յԱրեւելու, որուի ի հարկե կը հաս-
կցուի նաեւ ի Հայու: Օրինակի համար ասորին կ'ըսէ
“Հիւանդացաւ յՈւռհա եւ եւ յաշխարհէս յայս-
մանէ” այսինքն մեռաւ. Հայը փոխած է՝ “Եւ յետ
այսր ամենայնի կամեցաւ Ադէ առաքեալ (գնալ) ի
կողմանս արեւելից.”² եւ այսպէս յառաջ: Հայն իւր
նպատակին համելու համար պէտք տեսած է ըստ
այսի եղանակաւորել Ադդեի մահուան նկատմամբ
բոլոր ըսածները, փոփոխելով, դուրս թաղլով
կտորներ եւ յաւելով մանր խօսքեր: Մինչեւ ան-
դամ ասորւոյն նշանակած Ադդեի մահուան ամսոյն
անունն ու օրը պահած է իբրեւ ժամանակ Ադդեի
մեկնելուն յՈւռհայէ եւ Արեւելք երթալուն:³
Միով բանիւ ազգային աւանդութեան ամեն հա-
կառակ բան հեռացուցած է, թէ եւ առանց զայն
մանրամասն ընդմիջարկութեան պատմելու: Արդ իր
այս մասը կը տեսնենք նաեւ “Արդ. Առաք.”⁴
դրութեանս մեջ:

Ասորին վերջին մասին մեջ Ադդեի՝ Ադդեի
աշակերտին՝ առաքելական գործունեութիւնը կը
զծէ այս շրջանակաւու “Պարսք. [եւ Պարթեւք,]⁵

¹ Այս նկատմամբ ընդարձակագոյնս տես Zur Abgar-Sage, 45—47:

² Աբուրնա, էջ 38, 8:

³ Աբուրնա, էջ 45, 20: Աերջին փոփոխութիւնը
է՝ էջ 49, 19:

⁴ Միայն Հայը ունի աեւ Պարթեւքու որ հարազատ
կ'երեւոյ եւ ըլլալու է նաեւ ասորի նախարնագրին մեջ:

ամենայն Ասորեստան է - Հայ+ եւ Մարք . . . Խուժաստան „ եւն : Սակայն այս մասն հակառակ էր հայ աւանդութեան , որուն համեմատ Հայք ոչ թէ Ադրեն ընդունած էին քարոզութիւնն , այլ անոր ուսուցչէն Ադրեն : Ասոր ճարը գտեր է թարգմանիչը դիւրութեամբ՝ “Եւ Հայ+” անհաճոյ բառը ջնջելով , (— “Պարսք եւ Պարթեւք եւ ամենայն Ասորէստան էւ Մարք+” եւն : —) Բայց որպէս զի Հայք բոլորովին անցիշատակ չմնան , եւ գարձեալ իւր սիրած աւանդութիւնը նաեւ հոս յայտնելու համար , նախընթաց հատածին մէջ , ուր իւր սիրելոյն Ադրենի գործունեութիւնը կը նշանակուի , նոյնպէս փոքրիկ յանելու-ած մ' բրած է : Այն տեղ ուր ասորին կ'ըսէ թէ Ադրեն դարձան “Ուռհա եւ ամենայն դաւառք որ զնովաւ յամենայն կողմանց եւ Ծաբու (= Մծրին) եւ Արտէ եւ ամենայն նիւսէնի եւ կողմանք որ զնովաւ եւ հարաւ եւ ամենայն սահմանակից Միջագետաց . . — որուն մէջ Միջագետք եւ իւր մերձաւոր շրջակայք կը հասկընայ , — Հայն փոխած է հետեւեալ կերպով . . . “Ուռհա եւ ամենայն քաղաքք որ շուրջ զնովաւ , Մծրին եւ Արաք եւ սահմանակից Միջագետաց , Հայ+ եւ ամենայն նիւսէնի եւ հարաւ : ” Այս փոքր յաւելուածով նախ ազատած է իւր սիրական աւանդութիւնն եւ գարձեալ ասորւոյն “եւ ամենայն հիւսիսի ասութեան ընդարձակագոյն իմաստ մը տուած : Լաբուբնայի մէջ գոհ եղած էր պարզապէս յԱբեւելս տանելով զԱդգէ . այստեղ աւելի որոշ յայտնած է որ ազգային աւանդութեան ջերմ պաշտպաններէն է ինքն , եւ թէ այս աւանդութիւնը կը նոյնանար անոր հետ՝ որ Ադրենի վկայութիւնը կը դնէր ի Հայս “ի գաւառին Շաւարշան , որ այժմ կոչի Արտազ . . — աւանդութիւն մ' որուն յիշատակը պահած է Խորենացի (Ք. , Գլ. 1. Գ. .) եւ զօր թարգմանիչն առջեւն ուներ անշուշտ բաւական տարբեր ձեւի տակ քան զոր կը գտնենք Սովերէ+է հրատարակութեան մէջ՝ որ

յայտնապէս յետագայ փոփոխութիւններ կրած է, եւ որուն կ'արժէ առանձին ուսումնասիրութիւն մը նուիրել։¹

Այս ամենն մէկ կողմանէ ապահովապէս տարակոյս մ'այլ եւս չեն թողուր թարգմանչին միեւնոյն անձն ըլլալուն եւ մէկ ձեռքէ թարգմանելուն երկու գրութիւնքն ալ, (— անշուշտ նաեւ այլ դրութիւններ, օրինակի համար՝ հաւանականորեն Յակոբայ թուղթը եւ թերեւս նաեւ Պիղատոսի “Յիշատակարանքն . . .”) — միւս կողմանէ կրնայ ընթերցողաց մտաց մէջ այն դաղափարը յառաջ բերել իբր թէ ազատ թարգմանիչ մ'ըլլայ որ շատ փոյթ չունի բնագրին հաւատարիմ գտնուելու։ Սակայն վերջինս ճիշդ չէ։ Լաբուբնա միայն այս դիպաց մէջ զոհած է բնագրին հաւատարմութիւնն, բայց այլուր ծայրէ ծայր շատ ճիշդ եւ շատ յաջող թարգմանիչ է։ “Նոյնն ըսելու ենք նաեւ “Վարդ. Առաք . . .” նախնական թարգմանութեան նկատմամբ։ Կա ինչուն կ'ըսենք, վասն զի դժբախտութեամբ մեր մատեանն Լաբուբնայի բախտն ունեցած չէ, որ որչափ ալ աղաւաղութիւններ ունենայ, յընդհանուրն անփոփոխ հասած է մեզ։ Իսկ մեր մատեանն իբրեւ կանոնաց-մտղեան՝ որ գործնական արժեք ալ ունէր, զերծ մնացած չէ երկրորդ խճանքը մը, եւ այն արդէն Եղարուն վերջին տարիները։ Ահա այս կարեւոր կէտն է, զոր պիտի քննենք մեր յաջորդ հատածին մէջ։

¹ Առփերը, Ը (առլ. Աւենեա. 1853, էջ 1—58. Հմատ.)
նաեւ էջ եւ 59—83։

9.

Այս մատեանն ունեցած է նշանաւոր բախտ
մը: Մէկ կողմանէ ամենամեծ ճոխութիւն իրեւ
կանոնական գրութիւն, եւ միւս կողմանէ ամենա-
մեծ աղաւազութիւն՝ նոյն իսկ անոր համար որ
կանոնական արժեքը ունէր: Այս երեւոյթս սովորա-
կան է նաև այլ ազգաց գրականութեանց մէջ:
Կանոնք գործելու ուղեցոյց ըլլալով չէին կրնար
շատ դիպաց մէջ իրենց նախնական կերպարանքը
լիովին պահել երբ յընթացս ժամանակաց այլ
կարգեր եւ սովորութիւններ տիրող կ'ըլլային: Այս
դիպաց մէջ կամ մոռացութեան մէջ կ'իյնան
հնագոյնք կամ շատ անդամ փոփոխութիւններ
կրելով կը յարմարցուին ժամանակին հանդամա-
նաց: Թէ այսպիսի փոփոխութիւններ կրած են այս
կանոնները նաև Ասորեսց քով, առիթ ունեցանք
յաճախ յիշելու: Ամենէն նշանաւոյն է այն որ երբ
Երեդ-Յեսու իւր կանոնագրոց հաւաքածոյից մէջ
առնել ուղած է այն կանոններն ալ, ամենամեծ
փոփոխութիւն մ'եղած է՝ ամբազչ Ներածութիւնը
դուրս մնալով կամ արգեն մնացած ըլլալով:

Հայերէն թարգմանութիւնն աւելի մեծ փո-
փոխութիւն կրած է՝ ամբողջովին Ենթարկուելով
Երիբոր Խաչուանունեան, որուն մէջ՝ ինչպէս բնական
էր, քիչ փոփոխութիւն կրած են Կերպունեան
եւ վերջին պատմական մասն, այլ Կանոններն եղած
են բուն առարկայ խմբագրութեան: Թէ եւ յընթացս
քննութեանս շատ անդամ առիթ եղաւ յիշել
այս փոփոխութիւնքն ու տարբերութիւնքն, հարկ
է որ հոս աւելի մանրամասն քննենք զանոնք:

Ասորերէն Գիւրըթոնեան ձեռագիրն արգեն
Հինգերորդ գարուն վերջերը գրուած ըլլալով՝ մեզի
նշանաւոր կռուան մըն է զանազանելու այն յաւել-
մունքն որ եղած են նոյն հինգերորդ գարուն սկիզբ-
ներն եղած հայերէն թարգմանութեան վրայ:

Նոյն իսկ թարդմանութեան լեզուն ու ասորական գոյն մ'ունեցող ոճը մեծապէս կը նպաստէ յաջորդ փոփոխութիւններն յերեւան հանելու, ինչպէս վերը բացատրեցինք : Քայլց նաեւ եթէ ուշի ուշով զննենք այն մասերն որ հայն ասորականէն տարրեր ունի, անմիջապէս աչքի կը զարնէ թէ այն տարր բերութեանց որը նախնական եւ արդէն թարդմանչին ժամանակին է եւ որը յետսամուտ է . այնպէս անկապ են շատ անգամ այն յետին յաւելուածք եւ իրենց յետսամուտ ըլլալուն դրոշմնիրենց ձակտին վրայ կը կրեն : Քանի մ'օրինակներ մեր այս ըստածք պիտի ապացուցանեն :

Քիչ մը յառաջ գէմ առ դէմ դրինք մեր դրութեան լԳ կանոնն եւ անկէ փոխառեալ Ծահապիվանի ԺԳ կանոնն՝ որ մինչեւ չորրորդ զարմ կը հրամայէ պահել խնամութեան արդելիչ առտիճանը : Ըսինք ալ որ միայն հայն ունի այս մասն : Արդ այս կանոնն այն ձեւով՝ զոր առջեւնիս ունինք, չի կրնար դրութեանս նախնականին վերաբերիլ : Կախ որ բոլոր հարազատ կանոնաց քանի մ'անգամ մեծութիւնն ունի, որուն մեծ մասը կը կազմէ Պետականին եւ Երկրորդման Օրինաց մեծ կտորի մ'ընդօրինակութիւնն . (Պետ . ԺԸ, 1—20 եւ Երկ . ԻԵ, 29 :) Ա. Գրքէն այսպիսի խոսքեր նաեւ բոլորովին անկապ եղանակաւ ներս խառնելն է սովորութիւն խմբագրողին : Բաց աստի բոլոր հարազատ կանոնք կը սկսին այսպէս . “Կարգեցին Առաքեալք . . . եթէ . . . ” եւ կը դրուի արգելքն կամ պատուէրը : Այստեղն ընդհակառակին է . “Կարգեցին առաքեալքն եւ եղին հաստատութեամբ եթէ Որպէս ի սկզբանէ զուգեաց ամուսնութեամբ զմարդն . . . նոյնպէս սահմանէալ են առաջարկութեալ հրաման առաջարկութեալ սրբութեամբ զուգել յամուսնութիւն . յ եւ Ա. Գրքէն երկար

կոչումներ ըստէլքն երած՝ իւ ինչեւ խօսքը “Սոյնպէս եւ
սահմանեալ (է) առաջելուին էանոնաց :” Միտ դրուի
“առաքելական էանոնաց,” բացորոշ խոստովանու-
թեան, յորում խմբագրողը յայտնապէս կ'ըսէ թէ
“առաքելական էանոն,” մ'ունեցեր է իւր առջեւ եւ
զոր իւր յօրինած երկայն կանոնին նիւթոյն վկայ
կը կոչէ : Թէ ինչ ձեւ ուներ այս նախնականը՝
դժուար է ստուգութեամբ ըսել, բայց կրնանք
դուշակել : Բայց թէ այժմու ԼԳ կանոնը լոկ
խմբագրութիւն է, այլ եւս խնդրոյ տակ չի մնար :
Հայն անշուշտ համառօտ բան մ'ունեցած
էր առջեւն եւ հաւատարմութեամբ թարգմանած :
Այս նախնականն առջեւն ունեցած են նաեւ Շա-
հապիվանի հալք իրենց ԺԳ կանոնին նոխնոհունին
մէջ : Կախնուիտնին կ'ըսենք դիտմամբ, վասն զի նաեւ
Շահապիվանու այժմու ԺԳ կանոնն՝ ինչպէս նաեւ
այլք, նման խմբագրութիւն կրած են միւնոյն անոն
եւ հետեւապէս միւնոյն յետին, որով մեր ԼԳ
կանոնին նաեւ իւմբադրէն առելցո՞ն կտորները կը
դանենք Շահապիվանի ԺԳ կանոնին մէջ : Սոյն
երեւոյթն տեսնելով նաեւ հնագոյն կամ և դարու
Հայոց քովի զօրութեան եղած մինչեւ անգամընդ-
հանուր ժողովոց — Նիկիոյ, Եփեսոսի, Անկիւրիոյ,
Սարդիկեայ, Անտիոքայ, Ղաւոդիկեայ եւ Գան-
գրայ — կանոնաց մէջ, ինքնին կը հետեւի՝ որ
ինչպէս վերջնոցս փոփոխութիւնքն և դարուն վեր-
ջերն առաջին հայ կանոնագրոց նոր խմբագրու-
թեան ժամանակ եղած են, միեւնոյն ժամանակ
եւ միեւնոյն խմբագրէն կրած ըլլալու և նաեւ մեր
մատեանը յիշեալ փոփոխութիւնքն : Այս ըսածնիս
առիթ կ'ունենանք օրինակներով ալ հաստատել :

¹ Այս խնդիրն երկարօրէն յուզել այստեղ՝ մեր նպա-
տակէն դուրս կը համարինք : Թէ Ե դարուն վերջերն հայ
կանոնագիրք մը խմբագրուած է՝ ապացուցած է հանդուցեալ
չ. Յովուշի Ա. Գալթընէան իւր կանոնագրոց ձեռագիր
քննութեան մէջ :

Այժմ կրնանք այս մի միայն օրինակէն ալ արդէն սա եզրակացութիւնքն հանել։ ‘Նախ՝ Հայն ունէր ստուգիւ այնպիսի ասորի բնագիր մ’իր առջեւ, որ ինչ ինչ տեղեր այժմու ասորիէն աւելի բաներ կը բովանդակէր։ Երկրորդ՝ բայց այժմու հայերէնին աւելի ունեցած շատ կտորներն — մեծ մասամբ Ա. Գրոց կոչմունք եւ ընդօրինակութիւնք այլ կանոնաց — չկային նախնական թարգմանութեան մէջ։ Այլ երրորդ՝ ասոնք մուծուած են Ե գարու վերջերն եղած երկրորդ խմբագրութեան ժամանակ, երբ կանոնքս հայ կանոնագրոց մէջ մոտան, նոյն իսկ այն կանոնագրոց խմբագրին ձեռքէն։ Երեք եզրակացութիւնքն ալ արդէն ցայս վայր ի մէջ բերուած շատ ապացոյցներով հաստատուած են. բայց նաեւ յաջորդներովն ալ աւելի նեցուկ կ’առնուն։

Շատ անգամ առիթ ունեցանք ի մէջ բերելու կախարդութեան վրայ խօսդ կանոնն (ԺԵ.՝) որ հաւասարիմ թարգմանութիւն մըն է։ Բայց վերջին նախադասութիւնն յաւելուած մը կրած է այսպէս։ “մի խառնեսցի ի պաշտաւն եկեղեցւոյ, Ե-Ենէ ժողովրդական ու իշե՛ Արքեւոյն ի Բաց։” Արդ այս վերջին խօսքը չի կրնար նախնականին վերաբերիլ, վասն զի կանոնս կախարդութեան հետամուտ եկեղեցականաց վրայ է, եւ անոր համար ասորին ալ չունի այս վերջին խօսքը։ Եւ արդէն այս վերջաբանութիւնն առնուած է յունական Առաքելական Կանոններէն, օրինակի համար ԶՊ. “... Ենէ ժողովրդական իշե՛ լուծցի, իսկ Ենէ ժողովրդական՝ որոշեցի։”¹ Այս վերջաւորութիւնն կը գտնենք նաեւ այլուր թէ օտար եւ թէ հայ կանոնագրութեանց մէջ։ Օրինակի համար Կարնոյ ժողովյն Դ կանոնը զայս բառ առ բառ օրինակած է։ Մեզի համար ծանրակշխան այն է որ յունական

¹ Հմիմ. Hefele, I 820։ Հայն է կան. Հը (= Կանոնագրիք ՇԺ.Բ.)

Առաքելական կանոններէն այս փոխառեալը առառաւելն խմբագրողին ձեռօք հան կրնար մտնել, աւելի կանուխ ստուգիւ ուշ, բայց աւելի ուշ կարելի է, քանի որ նպան կանոններն ուշ ծանօթացան թարգմանութեամբ։¹

Սակայն ճիշդ այս Յունական Առաքելական կանոնաց հայերէն թարգմանութիւնն է որ մեր կանոնաց մատենին նոինականն իւր առջեւն ունեցած է եւ որմէ զարմանալի եղանակու ամբողջ կանոնն մ'ունի փոխ առած։ Յիշեալ թարգմանութիւնն՝ որ Ը գարուն արդէն կար, որով Օձնեցւոյ կանոնոգրոց հաւաքածոյից մէջ կրցաւ մտնել, եւ որ հաւանականրէն արդէն Ե գարուն վերջերը թարգմանուած էր, չատ աղաւաղ վիճակի մէջ է՝ եթէ համեմատենք բնագրին հետ։ Բնագրին վերջին կանոնը, որ Ա. Գրոց կանոնը մեր առջեւ կը դնէ,² չենք գտներ այժմու հայերէնին մէջ։ Անոր փոխարէք իրրեւ ԶԳ կանոն (= կանոնագիրը՝ ՃՓԱ.) մասն է հան մեր ասորի Կ կանոնը (Ասոր ԽՊ.) բայց այն որ յիշեալ տեղը դրաւ մեր կանոնն, բարեբախտաբար իւր առջեւն ուներ հայերէն նախական թարգմանութիւնն, որ բալորովին նման է ասորւոյն, մինչեւ այժմու հայերէնին մէջ անձաւ

1 Վերեւաց թէ արդէն խմբագրողն Ե գարուն վերջերն առջեւն ուներ զամոնը թարգմանուած, վասն զի բաւական գործածած է զամոնը։ Այսպէս բաց ի յիշեալ տեղէն՝ կը գտնենք նաև երկու տեղ՝ ԺԹ կանոնին մէջ կը սուի թէ եկեղեցւոյ պաշտօնեալը միաբանութեամբ ընկն իրենց պաշտօնն եւ ոչ անմիաբանութեամբ, եւ կը կցուի ստյաւելուածը հայերէնին մէջ։ «Զ ի ի մոբունութիւնն ունի մասն իւ գործածն առջեւն հաստատը» լիցի իւ հաստատը հաստատանուն եւն։ Արդ այս խօսքը չատ նման է Յունական Առաքելականաց համանման կանոնին (Հեֆ. I 811) վերջաւորութեան և . . . Քանզի այսպէս մոբունութիւնն լինի իւ ու մասն առջեւն Վերը առիթ ունեցանք այս կանոնիս եւ վերջաւորութեան վրայ խօսելու. — Չատ նման է նոյնպէս ին կանոնն՝ որ ասորւոյն մէջ չկաց, Յունական Առաքելականաց Ծ (կանոնագիրը ԶՊ) կանոնին հետ, զորքիւ մ'ետքը դէմ առ դէմ պիտի դնենք։

2 Տես Hefele, I 827.

Կաշելի բլլարու շափ փոխուած է կանոնս։ Յաջորդ
համեմատութիւնը կը ցուցինէ այս բանս։

1. Ա Ս Ա Բ Ի Ն

(կան. իդ.)

“Ապրիւշին Առաջեւուցն ենին չեցին հրա-
մանագործ+ է վերայ երեսաց որ+ են է հետազու,
ո՞ւ երեւեցի չլու-ի մենեցուն, ո՞ւ է ներա-
նորդ ինդրիւցին մենեցուն. ժանդի է Ա-
հանել այսուեւ ըրման է աւելուց է ուղիղ է-
հրաման դայր։”

2. ԿԱԽԵԱԿԱՆ ՀԱՅԻՆ

(կան. ԶԳ. Յունական.)

“Կարգեցին Առաքեալք
եւ եղին հաստատութեամբ
եթէ) էցին դիմումործ+ է-
հրամանագործ+ է վերայ երե-
սաց ինդրիւցին որ+ են է
դիմում է յանդրուին, ո՞ւ ե-
րեւեցի չլու-ի է առա-
նորդ մենեցուն, ո՞ւ է ներ-
նորդ ինդրիւցին մենեցուն.
ժանդի է Ա-հանել այսուեւ
ըմիւր է աւելուց է աւդի (Եւ²
ոյինչ առնոյր ի տանեւ պաշ-
տանէից նոցա եւ մինչեց
նոցա եւ ոչ տրամեցուցա-
նէր զնսաա, այլ) այց ու-
նէր է է-բնէր է հրաման
դայր։”

3. ԱՅԺՄՈՒ ՀԱՅԻՆ

(կան. ի, Խմբագրեալն.)

“Ապրիւշին Առաջեւուցն է-
թին հաստատութեամբ ենին
[ի կարգէ քահանայու-
թեանն ընտրեալքն, անա-
րատքն, որ սուրբ ի մա-
նոնայէ իցեն եւ աւրինաց
եւ կարգի եկեղեցւոյ հր-
մուտք, եթէ եւ յանար-
գաց որ իցէ, ի քահա-
նայութիւն եւ ի զիսաւո-
րութիւն կացուացեն՝ միջ-
նորդ լինել ընդ մարդիկ եւ
ընդ Առաուած. զի [էրեւեւ-
նի դլու-ի է առաջնորդ մ-
ենեցուն, ո՞ւ է ներան հորո-
նինդրիւցի [շարութիւն եւ
բարութիւն, մեզը եւ ար-
դարութիւն] յամենեցունց,
ո՞ւ [զէտ եւ հովհւ է
իրբեւ զ] Ա-հանել [, զի]
շնէր է է-բնէր է հրաման
դայր [ըստ մարգարեու-
թեանն Եզեկիլին],”

1 Այս օկզբնաւորութիւնը խնդիր չկայ որ այսուեւ
էր նախնականին մէջ, ինչպէս խմբագրեալն աւ կը վկայէ։
Կանոնիս հաւաքրող դուրս թողուցած է եւ գրած այսուեւ։
«Ետիսիուութ ու բնտ լիցին, եւն։”

2 Այս փակարծեալն անշուշտ յետսամուտ է եւ ոչ
թէ թարգմանչին յաւելուածն։

Ահա մեր առջեւ ակնյանդիման դրուած երեք
բնագրաց որպիսութիւնն : «Նախնականն ինչպէս կը
տեսնուի համեմատութեամբ՝ բոլորովին համեմատ
է ասորւոյն, թէեւ հայ թարգմանչաց յատուկ
բոլոր ճոխաբանութիւնը կը ցուցընէ այլեւայլ
աւելարգաբանութեամբք, որմէ ինչպէս վերը յի-
շեցինք, զուրկ չէ նաև այս հայերէն թարգմա-
նութիւնն : Ասով կը մեկնուին սա կրկնաբանու-
թիւնք . «Կորդեցին եւ եղին հասապատճեամբ» . . . —
հիմունուր եւ նրամանապար + . . . ի հետու եւ յախո-
քակս . . . իլու-իւ եւ առաջնորդ . . . շրջը ի անընդ-
է անդի . . . այս առներ (որով ասորի յաջ բային
կրկին նշանակութիւնքն բացատրուած են) ի-ընէր
եւ նրաման պայր : » Այս ճոխաբանութիւնքն սովո-
րական են ամեն հայ՝ մանաւանդ ասորի դրոց թարգ-
մանութեանց, որով զրութեանս նախնականին
յատուկ չեն : Յայսմ մասին նշանաւոր է Զգօնի
հայերէն թարգմանութիւնն :

Իոկ ինչ կերպարանաց մէջ կը գտնենք
ինքափքեւլ հայերէնը : Ինչպէս չակերտի մէջ առ-
նուած կտորները կը ցուցընեն, ամբողջ կանոնն
բնդ հատուած է այլեւայլ յաւելուածներով որոնց
մեծ մասն ուրիշ տեղէ առնուած չէ, բայց եթէ
նոյնիսկ այս ասորի մատենին ուրիշ տեղերէն, ինչ-
պէս են «ընարեալքն, անարատքն, որ սուրբ ի
մամնայէ իցեն», եւ «աւրինաց եւ կարգի եկեղեցւոյ
հմուտք, խօսքերն, որ ժք. եւ ԽԱ կանոններէն են :
Այստեղ կը տեսնուի որ կանոնիս նիւթն բոլորովին
կերպարանափոխ եղեք է այն յաւելուածովն : Ըստ
ասորւոյն եւ ըստ նախնական հայոյն՝ կանոնիր կը
հրամայէ ողերեպուածներ դնել, որուն վրայ երկար
չենք խօսիր, վասն զի վերն առիթ ունեցանք ըն-
դարձակ ճառելու : Ինչպէս հոն ըսինք, անշուշտ
այն պարագայէն՝ որ ողերեպուածն Հայոց մէջ սովո-
րական չէին խմբագրին ժամանակ, կանոնս այսպէս
փոփոխելու առիթ տուած է հայերէնին մէջ,

որմէ պէտք չէ հետեւցընել որ ամեն կանոնք ալ այսպէս կերպարանափոխ եղած ըլլան։ Մեծագոյն մասն հաւատարիմ անփոփոխ մնացած է, եւ միայն այնպիսի յաւելուածներ առած, զորոնք եթէ ամբողջօվին դուրս հանենք, բան մը չի պակսիր ամբողջութենէն. այնպէս անյարիր են սովորաբար այս յաւելուածք։ Քիչ են այնպիսիք՝ որ բուն իսկ նիւթոյն փոփոխութիւնքն են կամ այլայլութիւնք։ Այսպիսի այլայլութիւն՝ օրինակի համար՝ կրած են կան. Գ, եւ Գ, որոնք թէեւ մէկ երկու բառով մտած փոփոխած են, բայց իմաստն անով բոլորովին այլայլած է։ Առիթ ունեցանք յիշելու որ այս կանոնաց մէջ ասորի բնագրին համեմատ կը հրամայուի Դշ. եւ Ուր. օրերը “եղեցի” “ուաշուան” եւ այն՝ “յիններորդ ժամն”։ Հայ խմբագրողն ըրած է “. . . եղեցի ի ուան” եւ ի տրամութիւն. որուրավին ջնջելով “պաշտան” բնելու հրամանքը։

Խմբագրովին գլխաւոր գործունեութիւնն ըստ այսմ՝ յաւելուածներ ընելու վրայ է, որոնք մեծ մասամբ կամ Ս. Գրոց կոչմունքն են կամ փոխառութիւնք ուրիշ կանոններէն այս ասորի մատենին կամ հին հայ կանոնագրոց մասերէն, կամ նաև հայ հեղինակներէն եւ ի մասնաւորի Առհակայ անուն կրող կանոններէն։

Ա. Գրքէն կոչմունք մուծանելը խմբագրովին ամենէն սիրելի զբաղութիւն եղած կ'երեւայ. գրեթէ ամէն յարմար եւ անյարմար տեղ կը գտնենք այսպիսի յաւելուածներ։ Բայց գժբախտութեամբ շատ անգամ այնպէս անկապ եղանակաւ մուծուած են, որ իմաստին կապակցութիւնը չլսանգարելու համար պէտք ենք շատ անգամ այն ներմուծեալ կոչմունքն նախ մէկդի հանել եւ անոր նախընթաց

եւ յաջսրդ նախագասութիւնքն իրարու կցել։¹
Մէկ երկու տեղ այս Ա. Գրոց կոչմունք արժէք
ունին Աստուածաշնչի հայերէն թարդմանութեան
համար։ Զոր օր. Ժ. կանոնին մէջ սա վկայ-
ութիւնը կայ աւելցուած։ “Զի մի ու մաս ու-
նունեան է վեր երեւեալ՝ պղծիցին նովաւ բազումք։”²
Այսպէս է նաև հայերէնն, որուն հնութեան
երաշխաւոր է նաև Եղիշկայ այս տեղույ ընթեր-
ցուածն։² մինչդեռ ասորին է “զի մի ոք արմատ
դառնութեան բուեալ . . .” (Ճշգագոյն եւս “զի
մի արմատ դառնութեան հանցէ զնոյ-”) ինչպէս է
նաև Եօթանանից յունարէնը. (Քիչա ուչրիա ձնա
քնչուսա, արմատ դառնութեան է վեր բուեալ։)
Ըսդ հակառակն ուրիշ տեղեր տարբեր ընթեր-
ցուածներ կը դանենք պահուած՝ անմիաբան
այժմու հայերէն Աստուածաշնչին։ Ի՞ւ կանոնին
մէկ յաւելուածին մէջ կը յիշուի Սազմոսի սա-
խոսքը Թօագաւոր յուսացաւ ի Տէր, յողորմու-
թեան բարձրելոյն և մի ոչ ոչ իւնցի։² Այժմու հայ-

¹ Օրինակի համար Առաքեալք կ'ըսեն Հրեկից քա-
հանացից որդուց. որոնք ի ծածուկ քրիստոնեայ կ'ուզեին
մնալ եւ ոչ նաև Հրապարակաւ խոստովանել, պյառէս.
“Չե ընդունիւ առաջի Առաջանու որպէս ասաց իսկ Կենա-
րարն եթէ Որ խոստովանեսցի զիս առաջի մարդկան՝ խոս-
տովանեցաց եւ ես զնա առաջի հաւը իմոյ որ յերկինս է. եւ
եթէ Որ ոչ խոստովանեսցի զիս առաջի մարդկան, ուրա-
ցաց զնա առաջի հաւը իմոյ որ յերկինսն է.” յէ յարժու-
ցել ընդ Երեպանու նորու, ուրունեալ երեւալ հառըրդիւ ընդ
սովունդ Որդուն նորու եւն։ Բավանդակ փակադեալն ան-
կապ յաւելուած մըն է, զոր որունելն ինչպէս կը տեսնուի,
գիւրին է. — Այսպէս նաև սա խօսքը. “Եւ Յեռնուորու-
նին առանց առանց ենեան, չը ընդունեալ Առաջանուն է Տեռնեւ.
բայց առաջանուն է յշին պայիսուն. Եւ որպէս ասաց իսկ Տէրն
ցնոսա թէ Տուաւ ինձ ամենայն իշխանութիւն յերկինս եւ
յերկրի եւն եւն” իւեւա ըսդունակի առողջութիւն առեւու-
բանին ընդ առնայն ուիւ վէրսուն.

² Հմետ, Երր. Ժ. 15. “Մի ոք արմատ դառնու-
թեան ի վեր երեւեալ՝ նեղիցէ, եւ նովաւ բազումք պղծի-
ցին ամեն. Եղնիկ, Բ, Ժէ (տպ. Վենետ. 1826, էջ 173, 2)
— Եւ մի ոք արմատ դառնութեան ի վեր երեւեալ՝ զայլ-
նեղիցէ. Ճիշդ այսպէս օրինակեր է նաև Օձնեցի, որ գործ-
ածած է մեր այս կանոնը. (տես տպ. Վենետ. 1833, էջ 75:)

իրենին ընթերցումն է . . . յողորմութեանէ
բարձրելոյն նա չ սահմանէցի, (= Յունարէնին՝
օն բդ օ ձ ս ս դ շ .) եւ այսպէս է նաեւ ասորին:
Այս տարբերութիւնն անշառշտ խմբագրին ձեռքէն
ելած է, որ աւելի մեծ փոփոխութիւն մ'ալ ըրած
է: Ի՞ (Աս. ԻԳ.) կանոնին մեջ՝ որ անարժան եկեղեւ-
ցականաց վրայ է, ասորին Ա. Գրբէն երկու խօսք
կոչում ըրած է՝ Պատթ. ԻԳ., 12 (Հմմա. Պուկ.
ԺԲ., 14.) եւ Ասղմանէն խօսք մը, երկուքն ալ քիչ
մ'ազատ: Հայն առաջինը գուրս թողուցեր է, իսկ
վերջնոյն աեղ բոլորովին ուրիշ մը գրեր է, այսինքն՝
Պատթ. Է, 23:

Խմբագրողին զործունեութեան մեկ մասն
ալ է ուրիշ կանոններէն մասեր առնուլ եւ
մուծանել: Աչ միայն ուրիշ ժաղավոց վճիռներէն
կարներ կան մուծուած, այլ նաեւ՝ որ անըմբըն-
նելի է նոյն իսկ այս զրութեան միւս կանոններէն
առնուած մասեր, զորոնք հընուած կը զանենք այս
յաւելուածոց մեջ. եւ այս կրկնութեանց պատճառն
գժուար է զուշակել: Ամենէն զեղեցիկ օրինակն է
այս կարգի յաւելուածոց կան. Բ. որուն մեջ կրկնին
անդամ համառօտուած են թ. եւ ԱԱ կանոններն
եւ ուրիշ աեղէ ալ քանի մը խօսք: Այս նշանաւոր
խմբագրեալ կանոնը պէտք կը համարինք զնել հսս
զէմ առ զէմ համեմատուած, որուն այլեւայլ
մասերը թուով նշանակած ենք եւ յաւելուած-
ները փակագծած:

ԿԱՆՈՆԻ Բ:

1. «Ալոքեցին Առողջեալուն
իւ իւն հաստուածնեալ
իւն յաստը մասնաւուն
յամենայն կիւրակեի եղիցի
տառն եւ պաշտոն»

ԿԱՆ. Բ, Լ եւ Թ:

1. (Կան. Բ. ասորին)
«Ալոքեցին Առողջեալուն իւն
յաստը մասնաւուն եղիցի
պաշտոն»

¹ Ասորին ունի. սիարձուցից զհամուցումն ի վերայ
այնոցիկ որ պարծին, (Հմմա. Սղմ. ԱԱ, 24 «համուցանէ
(Տէր) այնոցիկ որ առաւել առնեն զամբարտաւանութիւն»,

2. Եւ խորհուրդ տէրունական մարմնոյ եւ արեան Տեառն զոր պատուիրեաց մեզ կենարաբն :
3. Եւ հաց պատարագին ի նմին աւուր ջերմ եփեալ ելցէ ի սեղանն .
4. Եւ արժանաւորք հաշորդեսցին մի արհամարհանաւք, այլ մեծաւ երկիւ զիւ .
5. Եւ դատարկացեալ եւ փափկացեալ եղիցի միաշարաթին. որպէս պատուիրեաց Աստուած Առյի, Արքահամու եւ Մովսիսի. զի եւ մեզ հանգիստ լիցի յերկրաւոր աշխատութենէս, եւ յեւթներորդում դարսունի գալստեան Տեառն յարքայութեանն յաւիտենից :
6. Եւ յամենայն միաշարաթւոց ընթերցին չէր + ամուր մարդարէականք եւ առարկելականք .
7. Եւ աւարտումն եւ զը ~ 7. (Կան. Թ.) " . . . կա-
2. յու-Եւ. Ի՞բո՞չին . . . ի վերնատունն յայտնեաց Տերն աշակերտացն զիորհուրդ սուրբ մարմնոյ եւ արեան իւրոյ : "
3. (Կան. ԱԱ) " . . . հաց պատարագին յորում աւուր եփեացի ելցէ ի սեղանն . . . ջերմ . . . "
4. յու-Եւ. Ի՞բո՞չին . . .
5. յԱխ-Բանիուն (Հ)²

այսպէս է նաեւ յունարէնն, մինչ զարմանալի եղանակաւ ասորին հոս բոլորովին այլազդ է . . . հատուցանէ ամսպարշտաց զգործանոցա :³) Այս խօսքը խմբագրողը գուրս թողով՝ անոր տեղ առած է սա խօսքը. "Ի բաց կացէք յինէն ամենէքեան որ գործէք զանարենութիւն :"

¹ Յաւելուածիս նիւթն առնուած է Անտիոքայ Բանոնէն (տես Hefele, I 514 — հայ կանոնագիրը ֆի .) Հմմտ. նաեւ Յունական Առաք. Կան. Թ. (Hef. I. 803 եւ ո. 1 — Հայ. Կան. ԽԳ :)

² Հմմտ. Ագաթանգելոս (ապ. Անես. 1862. Պ., էջ 498—500, ի միջի այլոց էջ 500, 2—6 . . . Զի ընդ այնու սիկ յեւթներորդ դարին հանգուացէ զաշխատեալսն, որ աշխատեցան ի վեցդարեան իւրեանց ժամանակինն եւն : Հազարմեակի վարդապետութեան նկատմամբ Հմմտ. Her genröther III, Per. I, § 377: Տեւ նաեւ Զդօն. Բ. § 13. (ապ. Կ. Պոլ. 1824, էջ 36 :)

լուիս ամենեցուն կարդասցի
աւետարան .

8. Եւ մատուցյի պատա-
րագ . ո՞ւ յառաջ հուշբնին
եղեւ լինելութիւն արարա-
ծոց եւ յաւուր միաշարա-
թով յարեւ Տէ՛ք Քրիստո-
վ Խուզուց եւ յառաջ Գո-
ւաբնակ Յոհանեսու աշխա-
ճի, եւ յառաջ Գուշբնին
ի Ալենակ կոստակիցն Արու-
Տէրն մեր յարեւն, եւ յա-
ռաջ Գուշբնին Երեւե է
Հայութան աշխարհի [Հայրա-
կան փառաւք] Երինուուրու-
թա Հովուութեաւ + :

տարումն ամենայն դրոց ընթերցցի աւետարանն իբրև ունիր պատուական.

8. ተ- ማ-መ-ሪ-ት. የት ገ-መ-ሪ-ት
አ-መ-ሪ-ት-ኩ-ን ስ-ጻ-ት-ኩ-ን እ-ስ-ተ-
ለ-ኩ-ን ሪ-ኩ-ን, ተ- ለ-መ-ሪ-ት
አ-መ-ሪ-ት-ኩ-ን ስ-ጻ-ት-ኩ-ን ስ-ጻ-
ት-ኩ-ን, ተ- ለ-መ-ሪ-ት በ-አ-መ-
ሪ-ት-ኩ-ን ስ-ጻ-ት-ኩ-ን እ-ስ-ተ-
ለ-ኩ-ን ሪ-ኩ-ን, ተ- ለ-መ-ሪ-ት
አ-መ-ሪ-ት-ኩ-ን ስ-ጻ-ት-ኩ-ን

կանոնիս հիմքերորդ կտորէն՝ կընայ իմացուիլ
որ խմբագրողը հայ լեզուաւ ուրիշ գործքեր ալ
գործածած է. Ադաթանգեղեայ գործէն ուրիշ խօսք
մ'ալ առած կ'երեւայ զբութեանս վերջերն ըսած
յաւելուածին մէջ: Այս խօսքն է հետեւեալը.
“Քայլ այլ առաքեալըն բնիկելը նոցա եւ առա-
քելակիցք չողան ի տար աշխարհս բարբարոսաց,
յաշխարհս հեռաւորս հեթանոսաց [ըստ մարտ-
րեալիւանն Առաքելու նե կացոյց շահճան նէլուանաց
ըստ նույ նրէլ շորոտից Աստուծոյ. ըստ ՀԲ լեռուց
լուսաց պատրիարքուր+, +ըստ և առաջետեսլու առա-
ջեան է Քրիստոսէ ընդ ուրու երիքէ:] եւ ըրջին
տեղի ի տեղունդէ եւ քարոզէին զաւետարանն ար-
քայութեան: [Որպէս յաշխարհին Շըստմ, հայութէ-
եւ է ինչուն քաղաքուն եւ մունականին է ին-
շահճան Արքոյ է հասաւս ճշմարտունիւան:,,] Այս
յաւելուածին առաջինն ասխաղասութիւնն է կոչուին
Ա. Գլըքէն (Երկ. Օր. 1.Բ., 8) որ չէ բոլորովին համե-
մատ այժմու հայերէնին: Անոցեալ երկու նախա-

Հայերէնն է. “Կացրց սահմանն աղքաց ըստ [թուղ]
Արքաց Աստուծոյ” մինչդեռ յունականն միաբան է խմբա-

դասութեանց համար ալ անշուշտ Ագամիտանգեղեայ
Ա. Գրիգորի Վարդապետութիւնն իբրեւ ազքիր
գործածուած է, ուր կ'ըսուի ի միջի այլոց. ¹ “Որ ի
բաժանել ազգացն եւ ի խառնակել լեզուացն եւ
ի ցանել որդւոցն Ագամայ, կարդեաց սահմանս
ըստ թուոյ հրեշտակացն Աստուծոյ. ² եւ “Եւթա-
նասուն եւ երկու նահապետք լեզուաց կացեալ՝
բաժանեցան բնդ երկիրս, հաստատեալք յիւրա-
քանչիւր սահմանս: ³ Յաւելուածին երկրորդ կամ
վերջին մասն ալ (“Որպէս յաշտարակէն ցրումն”
եւն) կ'երեւայ թէ ուրիշ աղբեւք չունի, ⁴ բայց
եթէ Ագամիտանգեղեայ մէկ ուրիշ խօսքն, որ է.⁵
“Բնկալցուք զնորհացն հուր Հոգին՝ որ այրեացն

գրողին տուած ընթերցուածոյն հետ՝ ⁶ . . . ըստ թուոյ հրեւ-
րուից Աստուծոյ» ընթեռնելով (. . . ոչակա ձօնմօն այց էն օր
Թօսն.) իսկ ասորին ունի ըստ թուոյ որդւոցն իսրայէլէն
— Սակայն հայ Աղմասարանք հնագոյնը պահած են (ԼԲ.
11). “Կացոյց զահմանս հեթանոսաց ըստ թուոյ հրեւր-
ուից Աստուծոյ»:

1 Ագամիտ. ապ. Ա. ենեա. 1862, էջ 242:

2 Ագամիտ. էջ 430: Տես այս նկատմամբ Տաթեւացւոյն
Գիրք Հարցմանց, ապ. Կ. Պոլ. 1729, էջ 297:

3 Մեր կանոնաց մէջ աւելցուած ճիշճ այս խօսքն ի
մէջ բերուած է Հայկազնեան բառադրոց մէջ բառառբառ
(ապ. Ա. ենեա. 1836—37, հմմ. Ճառաւուն եւ Ցըստճ բա-
ռաւերը.) եւ նշանակուած ճճ կամ ճճ տառերով այն ձեռա-
գիրն, որմէ կոչումն ըրած են բառագրքին յօրինողք: Այս
ճճ տառով նշանակուածն ալ է ճառընափիր՝ և, որ է
Ոկդ թուին (= 1215 թ. Ք) Երուսաղէմ գրուած Յով-
հաննէս անուն անձէ մը, եւ է Ա. ենեակոյ Միսիթարեան
Հարց մատնագրաբանին թիւ ⁷ 1553 թ., եւ ձեռագիրը:
Դժբախտաբար չէ յիշուած թէ ինչ դրութենէ առնուած
է զնուում:

4 Ագամիտ. էջ 435: “Աման տեղեր կան ի հարկէ Ա.
Հարց գրութեանց մէջ: Ա. յապէս ընդմիջարկութեան առա-
ջին մասին համար համեմատելու է Ա. Ամանասի մէկ
խօսքը (Opera, ed. Colon. 1686, II. Quaestiones ad Antio-
chum. Quaest. II.) եւ վերջին խօսքին համար Կիւրդի Երու-
սաղէմացւոյ մէկ խօսքը (Migne, XXXIII, p. 990): Այս
վերջինս այնպէս նման է որ զայս պէտք էինք նշանակել
իբրեւ աղքիւր խմբագրողին յաւելուածոյն, եթէ Հայերէն
թարգմանութիւնն՝ զոր անշուշա կը գործածէր խմբագիրն.
Ճիշճ այսաեղ այնպէս տարբեր չըլլար. (Հմմ. կոչումն Ըն-
ծայութեան՝ Ժ. 2. — ապ. Ա. ենեա. 1832, էջ 277:)

եւ վլոյց զաշտարակն մոլորութեան . նոյն շինեսցէ զմեղ հիմարիք հաստատութեան հաւատայ եւ ածցէ զմեղի միարանութիւն խաչիւն իւրով : Եւ կամ արդեօք Եպիփանու անունը կրող ճառէ՛ն է , որուն վրայ վերը խօսեցանք (տես վերը՝ էջ 111 , Ծ . 3 :) Զարմանալիալ չէ՝ եթէ այստեղերն արդեամբ Ագաթանգեղոսն առջեւն ունեցած ըլլար խմբագրողն , որ նաեւ ուրիշ կանոնաց վրայ ըրած յաւելուածոց եւ փոփոխութեանց մէջ ուրիշ հայ մատեաններէն փոխառութեան նշաններ կու տայ : ¹

Ագաթանգեղոսէն զատ մէկ երկու տեղ ալ ի Զգօնէ փոխառեալ յաւելուածներ կը գտնենք : Գլխաւորն է ԼԲ կանոնն , որ թոյլ կու տայ եկեղեցականաց “կուսան լինել : ” Այս կանոնիս ասորերնը չկայ , եւ ամբողջն այնպէս խմբագրեալ է , որ նախնականը բոլորովին կորաւած է : Յամենայն գեպս խմբագրին յաւելուածն է վերջին մասն , ուր կուսութեան օրինակ կը բերուին Մովսէս , Յեսու , Եղիա եւ Յովհաննէս Մկրտիշ՝ ճշդիւ անոնք , զորանք նոյնապէս ի մէջ կը բերէ նաեւ Զգօն իբրև օրինակ : ² Ճիշդ ասոր նման նաեւ ը կանոնին մէջ

¹ Հ . Յովսէփ Արդ . Գամթրձեան իւր Կանոնաւորոց քննութեան մէջ այս նկատմամբ այլեւայլ օրինակներ ի մէջ կը բերէ , որոնց մին յիշենք հոս : Ըահապկանի ժողովյն Յառաջտարանը կը գրէ Մամիկոնէից նկատմամբ թէ . “Պողեալ եւ նուաճեալ եւ հաւառութեալ եխն համբարձուլոյ պարուիոյն նոսիւրութիւնն , , , որ նմանողութիւնն է Ագաթանգեղեայ սկզբնաւորութեան ծանօթ խօսքին (տպ. Վենետ . 1862 , էջ 32) . Համապատեսան ի ծառայութեան մոին համբարձուլոյ նոսիւրութիւնն Սունդուց-ոյն ։ ”

² Կան ԼԲ զի եւ Յեսու պաշտանեացն Մովսէսի եւ սպասաւոր սրբութեանն , եւ Եղիայ նախանձաւորն Աստուծոյ եւ Երեմիայ մարդարէն եւ մեծ մարդարէն Մկրտիշն Յովհաննէս , սոքա ամեներեան կուսութեամբ եւ պարկեցառ թեամբ կատարեցին զիեանս իւրեանց , բռնութեամբ կալեալ յափշտակեցին զարքայութիւնն երկնից : — Հմմտ . Զգօն , Զ . 5 (տպ. Կ. Պոլ . 1824 , էջ 115—117) Եւ վասն Յեսուայ դարձեալ գրեալ է թէ ի խորանէ անտի ոչ հեռանայր , եւ զըանժամուն ոչ եթէ ի ձեռն կնոջ պաշտէր . . . Եւ վասն Եղիայի գրեալ է թէ եր ժամանակ որ ի լեառն Կարմելայ բնակէր եւ եր ժամանակ որ

կը գտնենք այս անձինքն օրինակ բերուած խստակեաց պահոց. — այս կտորը հայն աւելի ճոխացուցեր է քան զսր ասորին ուներ, եւ աւելի նման է Զգօնի խօսքին:

Վերջապէս՝ եթէ սիսալ չենք տեսներ, խմբազրողն իւր շատ մը յաւելուածքն ըրած է, որպէս զի իւր ազգին մէջ տիրող սովորութիւնքն հաստատուին եւ քանի մը զեղծմունք բարձուին, որոնց գէմ արդէն գրուած էին Սահակայ անունը կրող կանոնք: Այնպէս որ կրնանք ըսել թէ շատ բան լոկ Ա. Սահակայ կանոնաց նմանողութիւն է: Մեզի բաւական ըլլայ յիշել երկու բան:

Շատ նշանաւոր է այն յաւելուածն, զոր կը գտնենք Զ կանոնին մէջ: Այստեղ կանոնին այն

ի ծործորան քորիաթու եւ յաշակերտէ իւրմէ պաշտէր. . . առ նա յանձն զնմանութիւն զուարթնոց երկնից, նորա իսկ զուարթունքն հաց եւ զուր բերէին նմա . . . եւ Եղիսէ զնաց ըստ գնացս վարդապետին իւրոյ . . . Եւ զի՞նչ եւս ասացից վասն Յովհաննու, զի եւ ի մէջ մարդկան անգամ ոչ բնակէր նա, եւ պահեաց զկուսութիւն զգուշութեամբ, եւ ընկալսւ զոգին Եղիսայից եւն: Նմանութիւնն ակնյայնի է, եւ արդեամբք Զգօնի ամբողջ հաստածն աւելի լաւ համառօտել կարելի չեր՝ որշափ ըրած է խմբագրողը:

1 Կան. Բ. . . Զի եւ ինքն Տէրն մեր Քրիստոս աէր տաւնից եւ արեկանաց պահեաց զիս. տի եւ զիս. գիշեր, նոյնպէս եւ Մովսէս ի սինէկան լերին ի ձեռն պահոցն իրեւ սիրելի բարեկամ խաւսէր ընդ Աստուծոյ եւ մեծապէս պատի գտեալ յերկնաւոր արքայէն աշեղ երեսւաւք արքունական աւրենս եւ կանոնս բերելով իջանէր առժողովուրդն. նոյնպէս եւ նախանձաւորն Հեղիսա ի ձեռն քառասնաւեսայ պահոցն մեծամեծ նշանս եւ զաւրութիւնս գործելով՝ ապա կառավարեալ ասպատակէր յերկինս. եւ երեք մանկունքն ի ձեռն պահոցն ի մահուանէ թագաւորին ապրեցան եւն: — Հմմա. Զգօնի Պահոց ճառին մէջ նման կառը (Ճառ. Գ. 2. տպ. Կ. Պոլ. 1824, էջ 47.) . . . Պահեաց Մովսէս պահս սրբութեամբ ի ժամանակի մինչ ել նա ի լեառն եւ եկն երեր զօրէնս ժողովոդեանն իւրոյ, եւ զօրացաւ պահօք իւրովք քառասուն քառատուն աւուրբք, եւ ընկալսւ նա զփառս առաւելս, յորժամինն նստան վառքն Աստուծոյ ի վերայ երեսաց նորա. . . Եւ ի նմանութիւն պահոցն Մովսէսի պահեաց Եղիսայը հզօր... եւ սոքա երկոքին պահօք իւրեանց կատարեցանս եւն: Զգօնի եւ մեր գրոց վրայ տես վերը՝ էջ 116 եւն:

մասէն վերջը թէ եկեղեցւոյ մէջ ըլլալու են քահանայք, սարկաւագունիք եւ կիսասարկաւագունիք, կ'աւելցրնէ խմբագրովն անկապ եղանակաւ թէ հինորինաց ժամանակ անոնքուն յեռք շիշներ ոք մերձենալ. նոյնպէս եղիցի յեկեղեցւոջ, եւ մի ոք վայրապար ի բեմ սրբութեան եւ ի սպասաւրինացն մերձեսցի, եւն: «ասեւ Աք կանոնին մէջ կրկնած է խմբագրովը թէ եկեղեցականք պէտք են անոնքուն որ այս նկատմամբ զեղծումն կար Ե դարս Հայոց մէջ, եւ զինուորականք եկեղեցական աստիճանաց կը մատուցուեին գիւրաւ, այնպէս որ նաև Շահապիվանի ժողովն՝ որ Ս. Սահակայ կարգադրութիւնքն հաստատել կ'ուզեր, կրկնած է իւր Բ. կանոնին մէջ այս նկատմամբ սրոշում մը. (Կանոնագիրք՝ ԱՊ. Վ. 1.) Ասոնց աղքիւրնէ Սահակայ Զ կանոնն՝ որ կը պատուիրէ թէ «զողէտս եւ ունչնո՞ւամենեւին իսկ պարտ է որոշել ի շնորհէն», (Կանոնագիրք՝ ԱՊ. Վ. 1.) եւ զոր կը կրկնէ իւր ուրիշ մէկ կանոնին մէջ (Կանոնագիրք՝ ԱՊ. Վ. 1.) զրելով. «Մի ոք զայսպիսի տեսչութիւն անոնքուն կամ աղիտաց ումեք հաւատացէ եւ մի մերձաւորաց իւրոց՝ շնորհուկս ինչ առնելով» եւն: Սակայն երկար ժամանակ տեւած է Հայոց քով այսպիսի սսվորութիւն մ'որուն հետեւութեամբ յաջորդ ժամանակաց կանոնագիրքութեանց մէջ կը գտնենք այս արգելքին նմանները: Այսպէս է «Ներսէսի եւ Ներշապհոյ», Ե կանոնը (Կանոնագիրք՝ ԱՊ. Վ. 1.), ուր կ'ըստի թէ «Երկկանայքն թէ եւ զրակարդացք իցեն եւ պաշտանեայք, ընդ ունչնո՞ւ կացցեն... նոյնպէս եւ աղետք մի իշխեսցեն մաից սրբոյ եկեղեցւոյ, այլ ընդ ունչնո՞ւ կացցեն, եւ զհայրենի

¹ Ս. Սահակայ կանոնք հրատարակուած են նուեւի ԱՊ. Վ. 1853: Բ. տպ. Վ. ենեա. 1853 էջ 71—134: Հմմու. այս կանոնաց համար՝ էջ 73 եւն: — Բուզանդայ գրոց մէջ աւ ակնարկութիւններ կան այս նկատմամբ:

զհող եւ զջուր կալցին եւ յաբքունիս հարկո տացեն եւ դրդիս ի դպրոց տացեն՝ զի ուսոցին . . . — որ հետեւողութիւն է Սահակայ միւս կանոնին :
Առավ չշատանալով Կերշապհոյ ուրիշ մէկ կանոնը
(Կան. ԺԲ. = Կանոնագիրը՝ ՊԼԹ) մեր “Վարդ .
Առաք . . . գրութեան խմբագրողին աւելցուցած վերցիշեալ խօսքը բառ առ բառ ընդօրինակած է,
զոր քիշ մ'ետքն ի մէջ պիտի բերենք : Յաջորդ
գարուն Կերսէս Շինող իւր Դ կանոնին մէջ (Կա-
նոնագիրը՝ ՌՄԽԴ) տակաւին առիթ ուներ
արտանջելու՝ թէ “Ոմանք յուխտեն եկեղեցւոյ զիարգ
եւ զպաշտաւն թողին եւ հեծելութիւն ստացան . . .
եւ կը ջանայ ասոր գէմն առնուլ իւր յիշեալ կա-
նոնովն : Ա երջապէս նաև Սիմեոն Աղուանից կա-
թողիկոսն իւր Բ կանոնին մէջ պէտք տեսած էր
հրամայել “Մի թողացուցանել եւ ոչ տալ հրաման
անարժանից եւ ուներ մարդ կան՝ եկեղեցւոյ
ունել իշխանութիւն”¹ եւն . — Համեմատելու է
նաև Սասյն թագէի ԺԱ կանոնը (Կանոնագիրը՝
ՃԱ): Կման կանոն կը գտնուի նաեւ Յունաց եւն
քով, ինչպէս է Առաք . ԶԳ կանոնը :²

Խմբագրողին գիտաւորութիւնն յայտնի է
ուրեմն յիշեալ յաւելուածին մէջ: Ուստի զար-
մանալի չէ որ նոյն կանոնին մէջ քիշ մ'ետքը
մեկնաբանելով գրած թէ “Կանոնիկոսն գէտ եւ
զլուխ . . . ժողովրդեանն . . . որով կանոնը յար-
մարցուցած կ'ըլլայ Հայոց սպորական անուա-
նակոչութեան: Այսպէս նաեւ ԻԲ կանոնին մէջ
աւելցուցած է երկար շաբք մ'այն մոլութեանց,

¹ Սովերժ, Բ., Էջ 94 Հմմատ. 88—9:

² Կանոնագիրը, Հանձ ԿԴ, կան. Բ. (տես Կաղանկա-
տուացի, Պատմ. Գ, Գլ. ժա. տպ. Մոսկ. 1860, Էջ 246.)

³ Հմմատ. Հեփել, 1826 = Հայ կանոնագիրը ՃԺԸ.
որ այսպէս ունի. “. . . Եպիսկոպոս կամ երեց կամ սար-
կաւագ զաւրականութեան պարապեալ եւ զերկուեան կա-
մեցեալ ունել՝ զշառմեացւոյ իշխանութիւն եւ զքահա-
նայութիւն, լուծանել պարտ է:”

որոնց ենթակայ եղողները չեն կրնար եկեղեցական բլալ, զոր վերը դեմ առ դեմ դրինք Շահապիշանի ժողովոյն մէկ խօսքին հետ, եւ այս դրուած է Ա. Աահակայ նման մէկ կանոնն՝¹ առջեւն ունենաւով, որ կր խրառէ “յանառակութենէ ի բաց փախաւել, յորկորաստութենէ, յարբեցողութենէ, եւ ի հակառակութենէ, ի զրկելոյ զաղքասա եւ զընկերս իւրեանց, մի կռուողս, մի հարկանողս, մի շարասուրս. ատեսցեն զշնացողս, զգողս, զպունիկս, զաւազակս” եւն։ Վերջապէս խմբագրին այս սովորութիւնն՝ այսինքն կանոններն ըստ կարի յարձարել աեղւոյ եւ ժամանակի սովորութեանց՝ պայծառ կր տեսնուի ԺԱ կանոնին մէջ, որ անոնց կարգէն է՝ որոնք ասորերէնին մէջ չկան։

Տեսնելով խմբագրողին գործունէութիւնն՝ ի հարկէ մեծ խնդիր մը կր ծագի մեր մոաց մէջ, թէ մի գուցէ խմբագրողին արդիւնքն ըլլան այն երկու մեծ ասարբերութիւնքն, զոր կր գտնենք հայերէնին մէջ. եւ ասոնք են՝ տեղափոխութիւն կանոնաց շարքին, եւ երկրորդ՝ որ ամենէն զլխաւորն է՝ այն որ հայերէնին մէջ չէ ամբողջ կանոն աւելի իւ գունուի քան ասորի բնագրին մէջ։ Բնական էր որ խմբագրին ձեռքէն այսամի յաւելուածներ գտնելով հայերէնին մէջ, հետեւցընէինք նաեւ որ նոյն խմբագրողէն ըլլալու են թէ կանոնաց տեղափոխութիւնն եւ թէ այն աւելի կանոններուներմուծումն։ Աակայն այսպիսի բնդհանուր դատաստան մը շատ մասամբ յախուռն եղած կ'ըլլար ստուգիւ։

Նկատմամբ առաջնոյն անշուշտ շարքի տեղափոխութիւնը գժուարաւ կրնայ թարգմանչէն ըլլալ, որ այնպէս հաւատարիմ էր բնագրին։ Բայց ստուգիւ թարգմանիչն ալ արդէն մեր այժմու ասորիէն քիչ մը ասարբեր կարգաւ գտած էր

1 Ա-կեր+, Բ, Էջ 95։

կանոնները, վասն զի քանի մը կանոն աւելի գտած էր իւր ասորի նախաբնագրին մեջ քան զոր ունի այժմու ասորականը : Յամենայն դեպս հայերէնին արդի շարադասութիւնն արդէն կար Ը գարեն յառաջ, երբ Օձնեցի իւր հաւաքածոյից մեջ առաւ մեր կանոններն, ինչպէս որ Օձնեցւոյն աւելցուցած կանոնաց տիտղոսներն եւ կանոնագրքին շարունակուող թուահամարք կը ցուցընեն : Աերջապէս ըստ ինքեան ալ ծանրակշիռ բան մը չէ շարքի տարբերութիւնն, ուստի աւելի մտագրութեան արժանի է կանոնաց աւելի թուավ գտնուիլը : Յաջորդ ցուցակը մեր առջեւ կը դնէ կանոնաց թէ շարքի տարբերութիւնն եւ թէ անոնց թէն կամ աւելիները :

Հայն	Ասորին	Հայն	Ասորին
Ա-Դ	Ա-Դ	ՓԹ	ՓԷ
Ե	ՀՈՒՆԻ.	Ի	ԻԳ
Զ	Ե	ԻԱ	Ի
Է	Զ	ԻԲ	ԻԳ
Ը	Է	ԻԳ	ԻԱ
Թ	Ը	ԻԴ	ԻԶ
Ժ	Թ	ԻԵ	ՀՈՒՆԻ.
ԺԱ	ՀՈՒՆԻ.	ԻԶ	ԻԲ
ԺԲ	ԺԱ	ԻԵ	ԺԸ
ԺԳ ¹	ՀՈՒՆԻ.	ԻԲ	ԻԵ
ԺԳ	ԺԳ	ԻԹ	ԺԹ
ԺԵ	ԺԲ	Լ	Ժ
ԺԶ	ԺԵ	ԼԱ	ԻԷ
ԺԷ	ԺԶ	ԼԲ	ՀՈՒՆԻ.
ԺԸ	ԺԳ	ԼԳ	ՀՈՒՆԻ:

1 Ծառ ձեռագիրք ԺԳ կանոնին կէսէն կը բաժնեն նոր կանոն սկսելով, այնպէս որ ամրողջը փոխանակ ԼԳ կանոնի ԼԳ կ'ըլլայ : Այսպէս են AB եւ Տէրոյենցի ձեռագիրը, այլք՝ ինչպէս B' թէեւ նոր կանոնի սկզբնաւորութեամբ (Կարդեցին Առաքեալքն, եւն) կը սկսին այն կէսէն, բայց նոր թիւ չեն դներ : Բայց մեծ մասն (DEF եւ CL) ուղղութեամբ իրեւ մեկ կանոն կը հաշուեն ԺԳ կանոնը, ինչպէս իմաստը կը պահանջէ, եւ ինչպէս գտած է նաև Օձնեցի՝ իւր աւելցուցած տիտղոսներուն վկայութեամբն :

Հայերէնին այս կարգն՝ ինչպէս բոխնք՝
Օձնեցիէն յառաջ ունենալու էր դոյութիւն։
Վասն զի այսպէս դտած է Օձնեցի եւ ըստ այսմ
ալ վարուած իւր հաւաքման ժամանակ։ Օձնեցի
ամէն կանոնական գրութեան՝ զոր իւր հաւաքա-
ծոյից մէջ առած է, սկիզբն աւելցուցած է համա-
ռատ ցանկ մ'իւրաքանչիւր պին կանոնաց բովան-
դակութեան՝ իւրաքանչիւրին թուով։ Արդ մեր
կանոնաց առջեւն գանուող ցանկը կամ տիտղոսք
ճշգիւ ըստ այսմ կարգի է եւ թուով Ա—ԼԳ.
(ԼԳ նշանակելով յաջորդ պատմական մասը։) Այս
թիւն ձեռագրաց բնտրելագունից մէջ կարմրագիր
կը նշանակուի, մինչդեռ Օձնեցւոյն հաւաքման
շարունակեալ թիւր (— վասն զի նաև իւրաքան-
չիւր կանոնն իւր անընդհատ թիւն ունի սկզբէն
մինչեւ վերջ —) սեւագիր կ'ըլլան, եւ ըստ այսմ
բովանդակ կանոնագրոց կանոնաթուոց կոչումն
կ'ըլլայ կանոնագրոց սկիզբը գանուող նիւթոց
ընդհանրական ցանկին մէջ։ Թու վերջապէս ձեռա-
գրաց մէջ այս կարգի իրաց մէջ պէսպիսութիւնք
կ'ըլլան գրչաց անմտագրութեան պատճառաւ,
յայտնի է։ Օրինակի համար Վենետիկոյ մէկ ձեռա-
գիրն այս կանոններն ԱԳ թուով կը հաշուէ՝ ոչ
թէ վերը յիշուածներուն պէս ԺԳ կանոնն երկուքի
բաժնելով, այլ ընդհակառակին ԺԷ կանոնն որ
հրէութենէ քրիստոնեայ եղողի մը դարձեալ
հրեայ դառնալուն վրայ է, եւ որուն վրայ վերը
խօսեցանք։ ասոր բովանդակութիւնն Օձնեցւոյն
տիտղոսն այսպէս կը համառատէ։ “ԺԷ. Վասն ոչ
ընդունել զորս ի Հրէից եւ հեթանոսաց հաւատան
եւ անդրէն ուրանան։” Ն. Գարեգին Վրդ. Զարբ.
իւր առջեւն եղած կանոնագրոց այս մասին կա-
նոնաց թիւր ՅՅ կը դանէր (վերջինն ալ՝ որ բուն
կանոն չէ, ի միասին հաշուելով,) որմնց տիտղոս-
ները յառաջ կը բերէ։¹⁾ Այնտեղ մեր ԺԷ կանոնն

¹⁾ Այսաւենագրան հայկական թարգ մանութեանց

եղած է՝ “ԺԷ.” Վասն ոչ ընդունելոյ զորս ի Հրեից
եւ ի հեթանոսաց . .” եւ “ԺԸ.” Վասն որք հաւատան
եւ անդրէն ուրանան:” Ասով ի հարկէ յաջորդ ~
ներուն թիւք մէկ թիւ տարբերութիւն կ'ունենայ:

Վերի ցուցակէն կը տեսնուի որ հայերէնին
մէջ վեց կանոն աւելի կայ, որ են կան. Ե, ԺԱ,
ԺԳ, ԻԵ, ԼԲ, եւ ԼԳ: Ըստ ինքեան խօսելով ամենէն
բնականն էր հոս ընդունիլ որ խմբագրին յաւե~
լուածն են անոնք, որոնք նոյն իսկ հինգերորդ
գարու վերջերը գրուած ասորի ձեռագրին մէջ կը
պակսին: Զի կրնար ժխտուիլ որ խմբագրին լիուլի
գործունեութիւնը կը գտնենք ի մասնաւորի այս
կանոններուն մէջ: Եւ սակայն կարելի չէ ըսել թէ
ասոնք ծայրէ ծայր իւր գրչէն ելած են:

Առաջնոյն այսինքն Ե կանոնին նկատմամբ
արդէն ընդարձակօրէն խօսելու առիթ ունեցանք
եւ տեսանք որ հարազատ է այն կանոնն: այսինքն
այն նիւթոյ վրայ խօսող կանոն մը պէտք է որ
թարգմանիչը գտած ըլլար իւր սկզբնագրին մէջ:”
Խմբագիրը կրնայ ի հարկէ քանի մը յաւելուածներ
ըրած ըլլալ, բայց վերջապէս էական մասը հնագոյն
է՝ ինչպէս ցուցուցինք: Խօսեցանք նոյնպէս վեր~
ջնոյն այսինքն ԼԳ կանոնին վրայ, ² որ օրինակ եղած

Կախնեաց . . Աւենեա. 1889, էջ 490—491:

¹ Տես վերը էջ 56—59:

² Տես քիչ մը վերը էջ 203: Ասինք հոն որ նոյն
իսկ այն խօսքը թէ անոյնու անհմանեալ և հոգու~
թիւու հրաման առաջիւն, յայսնապէս խմբագրիչ մը
մատնանիշ կ'ընէ, եւ հոս օրինակ մը կ'ունենանք թէ ինչ~
պէս կը քառուէր խմբագրիչն իւր առջեւն եղած բնագրին
հէտ: Թէեւ այսպէս ԼԳ կանոնն որ ասորւայն մէջ չկայ՝
ծայրէ ծայր նոր յօրինուած է. բայց սկզբան այս խօսքն եւ
նաեւ վերջը կը ցուցընեն որ խմբագրին որեւէ բնագրի
մ'ունէր առջեւն, զոր ինքն իսկ կը ցուցընէ յիշելով որ
այսուեղ այս նկատմամբ կանոն մը՝ “առաքելական կանոն,,
իամ” “առաքելական հրաման” մը գտած է, եւ զոր վերջը ի
վկայութիւն ալ կը բերէ՝ “Նոյնպէս սահմանեալ առաջիւն
էականութ, եւն գրելով: — Կանոնին նիւթն ի հարկէ
Ա. Գրքէն առնուած է (Պէտ. ԺԸ, 2—20. Երկ. Ել., 20.)
բայց հմատ. Կաեւ Ելուիրայի ԽԱ կանոնը (Hefele, I 183.

է նաեւ Շահապիվանի կանոնաց, եւ տեսանք որ
իւր այժմու ձեւին մէջ միակ օրինակն է խմբա-
զրութեան։ Եւ սակայն տեսանք նաեւ որ հոս
ալ թարգմանիչն այն նիւթոյ վրայ փոքրիկ կանոն
մը դատած ու թարգմանած էր, եւ զոր խմբազրիչն
քանի մ'անգամ ճօխացուցեր է։ Ուստի այս երկու-
քին վրայ հստեղ աւելորդ կը համարինք խօսիլ։

Գալով մնացեալ չորս կանոնաց՝ տանք
սոսուգիւ աւելի եւս իրաւամբք լսկ խմբազրին
կրնային կարծուիլ, եւ սակայն նաեւ ասոնց դոնէ
մէկ երկուքն նախնաբար պէտք է որ գտնուեին՝ (ի
հարկէ բոլորովին պարզ ու առանց յաւելուած-
ներու) թարգմանչին դտած բնագրին մէջ։ Ակսելով
վերջինէն՝ առնունք օրինակի համար ԱՅ կանոնը,
որ է այսպէս. “Կարգեցին Առաքեալքն եւ եղին
հաստատութեամբ եթէ ոք ի կարգէ պաշտանէից
եւ յուխտէ եկեղեցւոյ եւ կամեցի կուան լինել,
բարւոյ գործոյ ցանկայ, համարձակ լիցի. վանս
շնիւելով ի տեղիս տեղիս ժողովեալ աւրինաց եւ
կարգի սրբութեան զգուշացին, ի կերակրոյ
պարկեշտանալ, ի զինուորական զգեստուէ հե-
ռանալ, պճղնաւորեալ նմանեացի պաշտանէից
հրեշտակաց Աստուծոյ եւ զուարթնոց երկնից, զի
եւ Յեսու, եւն։ Վերջին մասը խմբազրին երկար
մէկ յաւելուածն է՝ ինչպէս տեսանք։ Այս յաւե-
լուածն ի բաց հանելով՝ կը մնայ էական մաս
մ'որ սատոգիւ ասորի բնագրի մը մասնանիշ կ'ընել։
Նախ լեզուն բոլորովին միաբան է նախնականին.
օրինակի համար “ի կարգէ պաշտանէից եւ յուխտէ
եկեղեցւոյ”, խօսքն ասորական գունուլ սովորական
բացարութիւն մըն է,՝ զոր խմբազրիչը պահած է

185), Անկիւրից Իւ (Hez. I 242), “Աշոկեսարիոյ Բ (Hez.
I 244) եւ Յունական Առաքելական ժաթ կանոնները. (Hez.
I 806) եւն։

¹ Հման. Լաբուրնա (G. Phil. 50, 9 Առաքոյն ամե-
նայն արանց եւ կանանց, անդւոյս հայ թարգմանութեան
վրայ տես Zur Abgar-Sage, p. 51.) Զհոր յաճախագոյն

նախնականէն, եւ նաեւ Շահապիվանի ժողովոյն կանոնաց մէջ անցուցած։ Թէ վերջապէս խմբագիրը հոս այսպէս կամ այնպէս կանոն մ'ունեցած է արդէն իւր առջեւը, կը վկայէ նաեւ սա նախադասութիւնն “... համարձակ լիցի. Հանու շինելով ի տեղիս տեղիս ժողովեալ” եւն. մանաւանդ եթէ քանի մը ձեռագրաց համեմատ կարդանք. “Կամուշակ մէջի Հանու շինելով ...” Խմասոր նոյն է երկու ընթերցուածին մէջն ալ, այն է՝ Տրաման արուիլ վանք շինելու։ Խոկ արդ այս բանս այն ժամանակ՝ երբ խմբագիրը կը գործէր՝ Ե գարուն վերջերը (իբր 486էն ետքը), արդէն արդելուած էր եւ քաղաքին եպիսկոպոսին վերապահեալ էր վանք շինելն, ինչպէս կը գտնենք Չորրորդ տիեզերական ժողովոյ դի կանոնին մէջ՝ Եւ այլուր։ Եթէ ուզիղ է մեր կարծիքն թէ այս նիւթով կանոն մը կը գտնուէր աստրւոյն մէջ, ուրիշ կողմանէ ալ նշանակութիւն կ'ունենայ։ Թիքարքոն միտ գնելուած էր² որ Լաբուբնայի մէջ արդէն ակնարկութիւնք կան եկեղեցականաց ամսուրի ըլլալուն նկատմամբ,³ զոր ինքը կը համեմատէր յունական Առաքելական կանոնաց միոյն հետ,⁴ վասն զի

այսպէս ճառ Զ. է “Օրինակ որդեգիւնքն այս բացատրութեան նշանակութեան վրայ տես G. Bert, Aphrabat, p. 89—90 ի ծանօթութեան), հայն այս միեւնոյն բացատրութիւնն այս տեղ “յաղագս ուխտաւորաց” եւ ուրիշ տեղ (էջ 119) մալ ։ . . ոք յուխտաւոր դպրաց, թարգմանած է: Շահապիվանի ժողովոյն մէջ ալ առնուած է այս բացատրութիւնը:

¹ *Ibidem.* Hefele II, 509. Pitra I, 524.

² Tixeront, Les origines etc. 116, n. 5.

3 G. Phil. 35, 12. 50, 9. (= Zaj. 32, 21 "պատուի-
բէր նոցա Ադգէ զգուշանալ նոցա յամենայնէ, զի լիցին
սուրբ մարմարի հրեանց" եւն. 47, 13 "այլ գլուխք (Ասոր.
ուղղագոյն՝ ստիռն) ամենայն արանց եւ կանանց լքեղը եւ
զգաստը, սուրբ եւ պատկեշտը եւ մէնացիւլ բնակէին
ցնծութեամբ առանց աղափց" եւն, որով վանականութիւնը
կը ցուցընէ Ասորին:

Հ կան. Ի է (Hefele, I 808) = Հայ կանոնադիրք Ծ. Արք ի ժառանգաւորութիւն անցանեն շեւ ամուսնացեալք. Հրամացեմք եթէ կամին ամուսնանալ, զդրաբիարդացս եւ

ասորւցն մէջ չէր գտներ այսպիսի բան մը : Այժմ
հայերէնին օգնութեամբ կրնանք հետեւցընել որ
Լաբուքնա կրնար ասորի կանոն մը նաեւ “Վարդ .
Առաք .” գրութեանս մէջ գտնել :

Աւելի գժուար է ԻԵ կանոնին նկատմամբ
որոշ բան մ’ըսել : Այս կանոնն է . “Կարդեցին
Առաքեալք եւ եղին հաստատութեամբ, եթէ մի
ոք անարդեսցէ եւ անգուննեսցէ եւ արհամար-
հանաւք կալցի զքահանայն, թէեւ կարի ոք յան-
արդաց իցէ : Գիտասցէ զի զԱստուած անարդէ .
զի Աստուծոյ սպասաւոր է ձեզ ի բարիս եւ համարս
տալոց է ընդ ոգւոց ձերոց : Ոչ դրեալ է Զիշխան
ժողովրդեան քո մի բամբասեսցես : Ահա կանոն
մ’որ կարծես ամեն հաւանականութիւն ունի
խմբագրէն ըլլալու, որմէ է ինչպէս գիտենք արդէն՝
“թէեւ կարի յանարդաց իցէ ո նախադասու-
թիւնը : Արդէն ալ կանոնս նորագոյն է ծագմամբ՝
համեմատութեամբ միւմներուն, եւ՝ կամ խմբագրէն
մուծուած եւ կամ հնագոյնն եթէ կար ասոր տեղ՝
անհետ կորսուելու չափ փոխուած : Վերջին դէպքն
հաւանական կ’երեւայ : Կանոնս նաեւ իւր այժմու-
ձեւին մէջ շատ նման է յունական Առաքելական
կանոնաց միոյն (Կան. ‘Ծ’):¹ Վերջին կանոնս է
այսպէս՝ ըստ նախնեաց թարգմանութեան . “Եթէ
ոք ժառանգաւոր թշնամնեսցէ զեպիսկոպոսն
անիրաւաբար, (Յոյնը չունի “անիրաւաբար” որ չի
յարմարիր ալ, այլ լոկ . . . նթրիչէ տὸν ἐπίσκοπον)

զաղմոսասացս միայն : Յայտնի է որ ազատ էր ձեռնադրու-
թենէն յառաջ ամուսնանալ : “Սոյն Յունական Առաք. Զ
կանոնը (Hef. I 801 = Հայ կանոնագիրք՝ ԼԹ) կը հրա-
մայէ աԵրէց կամ սարկաւագ զկին իւր մի հանցէ պատճա-
ռանաւք երկիւղածութեան, ապա եթէ հանցէ՝ ի բաց
որոշեսցի, իսկ ի նմին յամառեալ՝ լուծցի :” Եկեղեցակա-
նաց ամուսնութեան նկատմամբ հմմու, նաեւ Կան. Ժ. Ան-
իրիիոյ (Hef. I 230), Կան. Ա ‘Եռկեսարիոյ (Hef. I 244)
կիւրիոյ (Hef. I 166. հմմու. նաեւ 431.) եւ Herg-
genröther, III. Per. I. § 191 եւն :

¹ Hefele, I 817 = Հայ կանոնագիրք՝ 2Դ:

լուծցի, քանզի (գրեալ է.) Զիշխան ժողովրդեան քո ոչ հայհոյեսցես, (օ՞ չըօհւ չաշած.) — Կամ վերջին կանոնէս առած է զայս հայ խմբագիրը:

Ար մնայ միայն ԺԳ եւ ԺԱ կանոնաց վրայ քանի մը խօսք բաել: ԺԳ կանոնը նախ պէտք ենք լուծել ու պարզել: Առաջին տողէն արդէն կը սկսի խմբագիրն երկար յաւելուած մը՝ գրելով “Կարգեցին Առաքեալը եւ եղին հաստատութեամբ ենե իօսեց— Ասուուած ընդ Աբրահամու եւ ունեցած ամենեւին կանոնի կերպարանք չունի, եւ ուր ի մէջ կը բերուի թէ մկրտութեան օրինակ էր Մովսէսի “մշտկաւ զոպայիւ” ջուր սրսկելն, Յեսուայ՝ Յորդանանին անցնիլն, Եղիսայի նոյն գետէն անցնիլն ու վերանալը, Եղիսէի սափորն իւզով լնուլն, Յովհաննու Մկրտչի զՔրիստոս մկրտելն եւ վերջապէս Քրիստոսի Տեառն մերս աշակերտաց ոսքը լուանալն։ Այս ամենն ինչպէս դիտենք նման յաւելուածներէն, խմբագրին սիրած նիւթն է։ Ուստի առնք հանելով կը մնան սա տողերը։ “Կարգեցին Առաքեալը եւ եղին հաստատութեամբ [.] . . .] եթէ ի ձեռն քահանայութեան կարգի՝ մանուկ ութօրեայ մկրտեսցի եւ Եղիցի քրիստոսազգեաց, եւ վկայք՝ որ ոչ ունին զմկրտութիւն ջրոյն, արեամբն իւրեանց փրկեսցին։” Խնդիրն հոս այժմ կը մնայ այս թէ այս տողերն այլ խմբագրէն են թէ նախային թէ այս տողերն այլ խմբագրէն են թէ նախա-

1 Այս կարգի օրինակներ եւ նմանութիւններ շատ կտնենք Ս. Հարց զրութեանց մէջ։ Օրինակի համար՝ Կիւրզի երուսաղեմացւոց Կոչումն Ընծայութեան՝ Ժ. 11 (Migne, XXXIII. p. 676 = Հայ. տպ. Վիեննա 1832, էջ 168.) “Օրինակ առեալ զնորա որդին Կաւեայ ի բազում իրս. քանզի սկսեալ էր նա գլուխ լինել ժողովրդեանն, սկսաւ ի Յորդանան գետոյ, ուստի եւ Քրիստոս մկրտեցաւ եւ սկսաւ աւետարանէլ, եւն եւն։ — Կոյն գաղափարը կը զտնենք առ Տերտուղիանու (de Baptismo, n. 9, 10.) Որոգինեայ ի Մեկնութեան Յեսուայ (Ճառ. Պ. 4.) Զգօնի պինեայ ի Մեկնութեան Յեսուայ (Ճառ. Պ. Պոլ. 1824, էջ 216—219; Ճառ. Ժ. 11, 12 = տպ. Կ. Պոլ. 1824, էջ 216—219; Վաս կարելի է որ վերջինս աչքին առջեւն ուներ խմբագիրը։”

նականէն մնացած : Արդ այս պարզուած տողերը շատ լաւ կրնային թարգմանչին տեսած բնագրին մէջ գտնուիլ : Խմբագրին ժամանակին ալ այնչափ չեն յարմարիր “ Քիոյ + . . . արեւածն իւրեանց իրիւացն խօպերն , ” որ ընդհակառակին շատ լաւ կրնային Շապհոյ հալածանաց ժամանակ գրուած ըլլալ , որուն ժամանակէն կանոններ դտանք ասորի մատենիս մէջ : Առաջին մասն ալ որ կը հրամայէ տղաց ութօրեայ մկրտուիլն , շատ լաւ կրնայ ասորւոյն ըլլալ : Միտ դրուի որ այստեղ հրամայուածն արեւմնուաք 252ին արգիլուած իսկ էր : Վասն զի Փիդոս կ'ուզէր որ տղաք ծննդեան առաջին օրերն իսկ անմիջապէս չմկրտուիլն , այլ ունիտեայ ըլլալէն ետքը . բայց Կարքեղոնի 252ի ժողովըն մերժեց այս կարծիքը :¹ Վերջապէս տղայոց մկրտութիւնը կը միշեն՝ բաց ի Կիպրիանու նոյն նիւթոյ համբաւաւոր վիճմանէն՝ յեսնագոյն ժամանակէնէն “ Սահմ . Առաք . ” , Տիմոթէոս Աղեքսանդրացի² եւ այլ հնագոյն եւ նորագոյն Ա . Հարք :³ Այսպէս արդելք մը չկայ , մանաւանդ թէ մեծ հաւանականութիւն կայ՝ որ կանոնիս այն էական մասը հարազատ ըլլայ եւ ոչ թէ խմբագրէն :

Ամենէն կասկածելին է վերջապէս ԺԱ կանոնն , որուն վրայ ակնարկութիւն մ'ըրինք արդէն երբ կը խօսէինք ք կանոնին վրայ որ Համբարձման եւ Հոգեգալստեան տօները միեւնոյն օրը կը դնէր՝ առանց դեռ եւս զանոնք բաժնելու : Ճիշդ հնագոյն կանոնին կից կը դանենք ԺԱ կանոնն ասոր հակա-

¹ Արեամբ մկրտութեան նկատմամբ եղած մատենաւթրութիւնը առև Hergenröther, III, Per. I, § 193.

² Hefele, I 115. Հման, Կիպրիանու թուղթ՝ ԾԹ առ Փիդոս (ad Fidum.)

³ Տես Pitra, I 203, 536 և 639:

⁴ 'Հերկէնրէօթէր (Hergenröther, III, Per. L § 192) կը յիշէ՝ Իրենէոս , p. 22, 4. Որոդինէս՝ Մեկն . Հոռովդ . Ե , 9 (Migne, XIV, p. 1047), Մեկն . Ղուկ . Ճառ . ԺԴ (Migne, XIII, p. 1385), Մեկն . Ղեւտ . Ճառ . Բ . 8: (Migne, XII, p. 496.)

ուակ նորագոյն սովորութեան համեմատ՝ այսպէս.
“Կարգեցին Առաքեալը եւ եղին հաստատու-
թեամբ եթէ ի Զատկէն մինչեւ ի տառաներորդ
աւր վերացման նորա ուրախութիւն եւ ցնծութիւն
եղիցի. զի աւուրը յարութեան են եւ փեսայն
յառագաստի. ապա յետ ոտոնի վերացման պահեա-
ցեն. եւ դարձեալ յիսներորդ՝ տաւն կատարեսցեն,
իբրեւ զառաջին Զատկին՝ գառն զենցի:” Խնդիր
չկայ ամենեւին որ այս կանոնն՝ եթէ կար նաեւ
թարգմանչին տեսած ասորի բնագրին մէջ, հոն
շատ ուշ ժամանակ մտած է, վասն զի թէ, եւ նիւթը
պահը պահչելու վրայ է, բայց արգեամբք կ'են-
թաղրէ Համբարձման տօնը Զատկին՝ քառասուն
օր ետքը, եւ կը պատուիրէ որ մինչեւ Համբարձում
պահը չպահուի — որ է հայ եկեղեցւոյ սովորու-
թիւնն, ¹ — բայց Համբարձմանէն մինչեւ Հոգե-
գալուստ պահուի եւ ապա տօն կատարուի: Խնդիր
ըսինք՝ կանոնիս Ժ կանոնէն շատ նորագոյն ըլլալուն
խնդիր չկայ, եւ “Վարդ. Առաք. Պրութեան ալ
նախնականին՝ որուն կը վերաբերէր Ժ կանոնը՝
վերաբերիլ չէր կրնար: Այս կետա հաստատուն
ըլլալով հանդերձ՝ կը մնայ որոշել թէ արգեօք
խմբագիրն աւելցուցած է զայս: Կարելի է այսպէս
ընդունիլ, որով խնդիրը պարզ կը լուծուի: Բայց
գժուարաւ կը համոզուինք ասոր. կանոնիս նոյն իսկ
լեզուն (օրինակի համար՝ “մինչեւ ի քառամներորդ

¹ Հմմտ. “Նիկիական եւն կանոնաց Համառօտման
կան. կը (Հայ կանոնագիրը՝ ՄՊ.Բ) “Եթէ ոք յաղագո-
ճգնութեան պահից յաւուր կիւրակէի կամ յառա-
դարձութէից, նզումեալ եղիցի.” որուն առաջին մասը առ-
նուած է Գանգրայ Ժ. կանոնէն: (Hefele, I, 787.) Տես
նաեւ “Նիկիրյ Խ կանոնը (He. I 430 — Հայ կան. ՄՊ.Բ)
որ ի նշան ուրախութեան կարգելու “ծունը զնել յաւուր
կիւրակէի կամ յառադարձութէից, : (Հայը մեկնարա-
նած է՝ “յաւուրս Յիշանց Անշւ— յՊենտակոստն.”) եւս
առաւել պահը չպահել: Համեմատելու է. ի միջի այլոց
Նիկողայոս Գրամմատիկոսի Գ կանոնը, (Pitra, Speiel.
Solesm. IV, p. 648) ուր Ա. Աթանասոյ մէկ խօսքն ալ
յառաջ կը բերուի:

— ը մերացման . . . յետ ուստի մշտացման՝) թարգմանչին լեզուեն տարբեր չէ: Մեզի կ'երեւայ որ թարգմանիչն այս նորագոյն կանոնն ալ գտած էր իւր սկզբնագրին մէջ, եւ այն պարագան որ այս կանոնը նախընթաց ժ կանոնին հետ գոնե անուղղակի հակասութեան մէջ է, կը ցուցընէ որ թարգմանիչը — եւ նոյնը կրնանք ըսել այս ինդրին մէջ նաեւ խմբագրողին համար՝ — այս կանոնն ալ գտած էր իրեն առջեւ, վասն զի եթէ իւր միտքն ըլլար կանոնս իւր ժամանակին սովորութեան համամատ յաւելուլ կամ փոխել, այն ատեն անշուշտ չէր թարգմաներ — կամ խմբագրիր չէր պահեր — նախընթաց ժ կանոնն, որ իրեն ժամանակին ամենեւին չէր յարմարեր: Աւստի երկու կանոնացս անուղղակի հակասութիւնը կը ցուցընէ թարգմանչին հաւատարմութիւնն՝ այնչափ որ եթէ չէ գուրս ձգած իրեն անյարմար կանոնն՝ անշուշտ ինք չէր նաեւ այն՝ որ ՓԱ կանոնն մուծեց: Ի հարկէ քանի մը մանր փոփոխութիւններ՝ զորոնք դիւրաւ կը ճանչնանք, չէ խնայած հոս ալ մուծանելու: Այսպէս են “եւ փեսայն յաւագատի” խօսքը. նաեւ “ուրախութիւն եւ ցնծութիւն” ասութիւնն խմբագրին սիրելի բացատրութիւններէն է. (Հմմտ. Ան. Է.) իրմէ ըլլալու է վերջապէս Հոգեգալլուստեան աւտուր համար ըսելը թէ “իբրեւ զառաջին Զատկին՝ քառան ովնչի:” Այսուել ապապրուածն է Հնագոյն դարս ագապէն (ձշակը) ծագած ժառագի սովորութիւնը՝ աղքատաց բաժնելու զենեալ գաւն եւն, որուն վրայ ընդարձակ որոշումներ կը դանենք Ա. Աահակայ անունը կրող կանոնաց մէջ,¹ (— զոր աչքին առջեւն ուներ անշուշտ խմբագրողն այս յաւելուածն ըրած ատեն, —) եւ յաճախ կը յիշուի նաեւ յետոյ հայ գրու-

¹ Ա-կերպ: Բ (տպ. Ա. Ենեստ. 1853) էջ 97, 112 էւն:

թեանց մէջ, ինչպէս Ստոյն-Թռաղեի ը կանոն։
Կանոնիս մէջ խմբագրին դործածած ասութեան հետ համեմատելու է այլ
կանոնաց ասոր նման բացատրութիւնքն, օրինակի
համար կան . Իմ գրիգորի Աստուածաբանի, (Կա-
նոնագիրը՝ ՆՊԵ) ատան յարութեան Տեառն, Եւ-
իր ուստի նոր կիւրակին, եւն :

Այստեղ կը փակեմ խմբագրողին դործու-
նեութեան քննութիւնը : Արնանք ըսել թէ պայ-
ծառ գաղափար մ'ունեցանք մեր խմբագրին ամեն
դիտաւորութեանց եւ բրած փոփոխութեանց վրայ :
Ի հարկէ միշտ անըմբռնելի կը մնայ որ այսպիսի
գրութեան մէջ՝ որ արդէն կանոնական արժեք
առացեր էր, այսափ համարձակ փոփոխութիւններ
բրած է ճշդիւ այն՝ որ հայ կանոնագրոց մէջ առած
է կանոններս : Սակայն այս ազատութիւնն՝ որ բա-
րեբախտաբար շատ քիչ հայ թարգմանութեանց
մէջ կը տեսնենք, մեր այս կանոնաց վրայ միայն
ամփոփած չէ խմբագրիչը : Ավ որ հարեւանցի իսկ
միայն համեմատէ այժմու հայ կանոնագրոց մէջ
դառնուած օրինակի համար Նիկիոյ, Անկիւրիոյ,
Կեսարիոյ, Աէսկեսարիոյ, Գանգ-բայ, Անտիոքայ եւ
Պաւոդիկիէի կանոնները — ճշդիւ անոնք՝ որոնք
ըստ քննութեան Ա. Հ. Յովսենիայ Գաթքանեան
հայ կանոննագրոց այս առաջին խմբագրութեան կը
վերաբերին, — կը տեսնէ մէանոյն յետու հոն ալ,
միեւնոյն յաւելուածներն, փոփոխութիւններն ը-
նելով համարձակ՝ իր այն թէ բոլորովին անտար-
բեր գրութիւն մը կը խմբագրեր : Եւ այս միակերպ
փոփոխութիւննք միեւնոյն խմբագիրը մատնանիշ
կ'ընեն :

Մեր ծրագրէն դուրս է այս կէտա աւելի եր-
կարօրէն պարզել : Բայց եւ այնպէս աւելորդ շենք
համարիր քանի մ'օրինակներ յառաջ բերել,
այնու մանաւանդ որ անոնք մեր կանոնաց հետ ալ

կապ մ'ունին։ Այն իրաւամբք — պէտք ենք ըսել
յուի սովորութեամբ — որով ուրիշ կանոններէն
կտորներ առած ներմուծած է մեր կանոնաց մէջ,
նոյն համարձակութեամբ նաեւ մեր կանոններէն
կտորներ առած դրած է միւս կանոնաց՝ նոյն խել
տիեզերական ժողովոց որոշմանց մէջ։ Ինքն է որ
օրինակի համար Նիկիոյ ժողովոյն Գ կանոնը¹ որ
կը հրամայէ Եկեղեցականաց միայն մայր կամ քոյլ
կամ հօրաքոյլ եւն ունենալ իրենց բնակակից,
փոխած ըրած է (Հայ. կանոնագիրը՝ ՄԵ) “Վասն
այնոցիկ որ մատաղաւրեայք իցեն եւ մատաք խակք,
ուսմամբ տիմարը, կարծաց ագետք, արձնաց ան-
գեղեակի, խաւսիւք յախուռն, դնացիւք սայթաք,
գինէմոլք, վազվաղակի ոչ մերձեցուցանել ի ապր-
կաւագութիւն” եւն — ունենալով իւր աչքին
առջեւ մեր և կանոնն որ կը պատուիրէր միայն ա-
նարատքն, որ սուրբ ի մամնայէ իցեն, արձնաց ե-
կարծի Եկեղեց-ոց համար+ “եւն ընտրել Եկեղեցական
աստիճանաց : Կոյն ժողովքին ԺԵ կանոնին խօսքը²
թէ “բազումք Եկեղեցականք՝ անկեալք յագա-
հութիւն եւ վաշխառութիւն . . . պահանջեն հա-
րիւրորդս վաշխառութեամբ” բառ առ բառ նոյն
ըրած է մեր ԺԷ կանոնին հետ՝ փոխելով “Յագա-
հութիւն եւ ի զօշաքաղութիւն անկանին, զարծուն
իւր և վարչուութեց եւ ոսկուուուու+ պահանջեց” եւն
(— կան. ԺԷ. “որ փոխ տայ եւ առնու վաշխ եւ
տոկոսիս . . .” եւ մանաւանդ Շահապ. ԺԵ “. . . զար-
ծուն և վարչուութեց ու ոսկ եւ ոսկուուուու+ պահանջեց”
եւն) Միեւնոյն խմբագիրն է որ օրինակի համար
Անտիքայ ժողովոյն Ա կանոնին սկիզբն (— որ ըստ
բնագրին ըլլալու էր. “Ամենեքին որ համարձակին
լուծանել պահանջու սուրբ եւ մեծ ժողովոյն Նիկոյոյ,
իբրեւ էր անդ . . . Կոստանդիանոս, եւն³) փոխած է.

1 H e f. I 379:

2 H e f. I 421:

3 H e f. I 513, Pitra I 456:

“Ամենայն ոք ով եւ համարձակեսցին եւ լուծցեն
ուստահանս սուրբ եւ մեծ ժաղավայն որ է նէկայ ժողո-
վոյն եւ շԱռածելոցն :” Այս “զԱռաքելոցն” կցել
բնական էր խմբագրին, որ կանոնագիրըն “Նէկայ”
եւ “Առածելոցն” բաժնելու կոչել սովոր էր՝ ինչ-
պէս տեսանկը :

Եթէ մեր Զ կանոնին մէջ տեսանկը որ ազ-
դային սովորութեան յարմարցընելու համար խրմ-
բագիրն գրած էր մեկնաբանութեամբ “Կանոնին
գէտ եւ գլուխ եւ աւրենագիր լիցի ժողովողեան .”
(— փխ. ըստ ասորւոյն “բէտն առաջնորդ լիցի ո
եւն. —) նոյն մեկնաբանութիւնը կը գտնենք նաեւ
ուրիշ կանոնաց մէջ մուծուած միեւնոյն ձեռքբէն :
Հինգերորդ գարու մէջ Հայոց քով արդէն սովո-
րական “Կանոնին (չօժուաւէծ) վերագիրը Կա-
նոնաց մէջ շատ անգամ մուծած է խմբագիրն իբրեւ
մեկնութիւն բուն “Տետրոպէտր” յոյն բառին² եւ
ապա նաեւ “Պատրիքուր” յորընըման : Օրինակի
համար Կիկիոյ Դ կանոնը³ կը հրամայէ որ գաւ-
առի մ’եպիսկոպոսունքը ընտրել կարենան եպիսկո-
պոսն, բայց “Հաստատութիւն եղելոցն տացի ըստ
իւրաքանչիւր գաւառի՝ Առաքուուլուն :” (τὸ δὲ κύ-
ρος τῶν γινομένων δίδοσθαι καθ’ ἔκάστηγν ἐπαρ-
χίαν τῷ μητροὶ ποτολὶ τῷ γ.) Այս խօսքը խմբա-
գրեալ հայոյն մէջ (Հայ կանոնագիրը ՄԲ) եղած
է “...բայց զպատիւն եւ զնորհն ՔԱՆՈՒՆԻՆ (=
“մետրոպոլիտ, ըստ բնագրին) արժան է տալ, այս-

¹ Տես քիչ մը վերը՝ էջ 186 :

² Արդեամբ նաեւ հին Հայոց քով կը գտնենք որ
այս բառիս նշանակութիւնն այնպէս անձուկ չէր՝ ինչպէս
եղաւ յետոյ Հայոց աշխարհի գլխաւոր եպիսկոպոսապետին
յատկացու ելով : Հմմատ. Ադամ. (առև. Վենետ. 1862) էջ 603
ուր Ակսարիոյ Ղեւոնդիսս մետրապոլիտն “կաթուղիկոս”
կը կոչուի, ինչպէս նաեւ Բառունդ (Փ, Գ տապ. Վենետ. 1832)
Աղուանից Գրիգորիս եպիսկոպոսին նոյն ափաղոսը կու-
տայ. ընդհակառակն աւելի անձուկ նշանակութեամբ Ադամ.
էջ 655, 757. Բառունդ, Փ, Ժ. Գ, է եւն եւն :

³ Ա Hef. I 382. Pitra I 429 :

ինքն՝ կանուղինեմն, կամ եղեւ մեծ ժողովյն՝ „սոյն սիկիոյ Զ կանոնը՝ կը հրամայէ թէ եպիսկոպոս մը չճանչցուի “որ առանց հաւանութեան մեռողութիւն լեալ իցէ եպիսկոպոս.” (εἰ τις χωρὶς γνώμης τοῦ μητροπολίτου γένοιται ἐπίσκοπος.) — այս ալ եղած է (Հայ կանոնագիրը՝ Մ. թ.) “եթէ ոք ոչ կամօք կանուղին լիցի եպիսկոպոս, ” եւն: Անտիքայ ժողովյն թ կանոնը² նոյնպէս կը հրամայէ որ իւրաքանչիւր նահանդի եպիսկոպոսք գիտնան որ իրենց թեմէն դուրս նահանդին վերաբերեալ իրաց մէջ “մէարողութիւն” ենթարկեալ են, եւ կը կնքուի կանոնն այսպէս. . . . աւելի քան զայն մի արասցէ (եպիսկոպոսն) առանց մայրաւողաւին եպիսկոպոսն, այլ եւ ոչ սա առանց խորհրդայ այլոց, (. . . διγα τοῦ τῆς μητρոπολίτεως επισκόπου, μηδὲ αὐτον անευ τῆς τῶν λειπῶν γνώμης.) Խմբագրեալ հայն այսպէս ունի այս խօսքը. “մի իշխեսցէ գործել եւ ձեռնամուխ լինել արտաքս քան զկամն մայրաւողաւին եպիսկոպոսն. եւ այն էն կանուղին առանց հաւանութեան այլոց եպիսկոպոսութեան գործելինչ: ” Նաեւ “Գրիգորի Առաւածաբանի” Ժ կանոնին մէջ (Հայ կանոնագիրը՝ ‘ՆՀԵ’) կը գտնենք աս խօսքը. “Եթէ ունիսուր ուստրիւր այսինքն կանուղին՝ ի նմին կաթեսցի յանցանս. ” բայց թէ այս մեր խմբագրին գոշէն է՝ ինդրական կը մնայ: Եթէ մեր կանոնաց մէջ գտանք ընդարձակ յաւելուածներ, մեկնութիւններ, Ա. Գրիգորին կոչումներ խմբագրէն մուծուած, նոյնը կրնանք գրանել կանոնագրոց ամէն մասին մէջ: Երկար վնասուել պէտք չկայ. հնագոյններէն առաջին հանդիպած կանոն մանշուշտ բան մը կրած է՝ բլայ փոփոխութիւն կամ յաւելուած: Ըստ բախտի բանանք կանոն մը, օրինակի համար Անկիւրիոյ ԺԳ. կա-

1 Hef. I 389. Pitra I 430:

² Hetele I 516. Pitra I 459.

նոնք, որ ըստ բնագրին է պարզապես հետեւեալը։¹
«Քոյք եղիս կողուոց ոչ է արժան քահանայս եւ սար-
կաւագունա ձեռնադրել, այլ եւ ոչ քահանայից
քաղաքին (— այս ընթերցուածը ինդրական է,
—) յայլ գաւառի առանց հրամայելոյ եպիսկոպո-
սին թղթովք։» Արդ այս համառօտ կանոնն մեր
անձիշդ խմբագրին ձեռօք կրկնապատիկ եղած է
աւելորդ մեկնութեամբ եւ եղած այսպէս։² «Քորե-
պիսկոպոսաց մի լիցի երիցունս կամ սարկաւագունա
աւծանել, այլ եւ ոչ երիցունս ի քաղաքի ուրեք
առնել կամ աւծանել առանց համարձակելոյ ե-
պիսկոպոսին թղթով կամ բանիւք։ Քանզի այն ո՞՛
է դաստիարակ լինելն ետիւնիողուուունուն իստ ի դեռուն՝
ուզնացի անուն կոչեւ +ուրեուի կողուուս ո՞ն ուրեուի կողուուուն
ուրեուուն է դաստիարակ լուսո նուռուն ո՞ն առ մեծաւեցաւնուն
այս ո՞ն այն է՝ որ պատրաստուն ո՞ն լին, սուստուն ո՞ն լին սուստ
դաստիարակ ետիւնիողուուն։» Ուրիշ օրինակի պետք չկայ.
վասն զի միեւնոյն համարձակ ձեռքը կը տեսնենք
ամէն աեղ։ Զարմանալի երեւոյթ մըն է որ ձիշդ
այն մատեանն, որմէ եկեղեցոյ մէջ ամենէն աւելի
ճշդութիւն կը պահանջուերի իբրեւ օրինաց մատեան,
այսչափ անձիշդ, կամայական կերպով կերպարանա-
փոխուած է հայերէնին մէջ՝ արդէն այսչափ կանուխ
ժամանակէն։ Հայ թարգմանութեանց ընդհանու-
րին բախտին հակառակ՝ կանոնագիլըք պետք ենք
ըսել քիչ մատենադրական արժեք ունի՝ իւր
ծայրէ ծայր կրած կերպարանափոխութեանց պատ-
ճառաւ։ Խնդիրը կը փոխուի երբ հայոցն բնիկ ըն-
թերցուածները զտենք նորերէն, որ շատ պարա-
գայի մէջ կը յաջողի ալ։

¶ վերջայ ներուի մեղի երկու կէտի վրայ
գիտողութիւն մ'ընել։ Աերը յիշեցինք³ որ մեր
թարգմանութեան մէջ կը գտնուին սա անունները։

1 Hefele I 231:

2. Կան. ԺՊ = Հայ կանոնագիրը՝ ՃՎԸ:

3 Strauß 179:

“... Անտիոք եւ Սուրբ եւ Ափլիկիա, եւն: Հայոցն Սուրբ ընթերցուածն է պարզապես տառագարձութիւն ասորի յօթ անուան, մինչ մենք սովորաբար Ասորէ+ կ'անուանենք երկիրը: Սակայն Սուրբ գրչեն զերծած սխալ մը կամ անմտագրութեան արդիւնք չ'երեւար. վասն զի անուան այս ձեւը ուրիշ տեղ մ'ալ գործածուած կը գտնենք կանոնագրոց մէջ, այսինքն՝ Անտիոքայ ժողովյն վճռոց ետեւը կցուած: “Խոստովանութիւն Անտիոքայ ժողովյն” կտորին մէջ: ¹ Այս “Խոստովանութեան” վերջն Եպիսկոպոսաց ստորագրութիւնք կու գան, որ կ'աւարտի այսպէս. “... յիշխանութենե Հովոց - Ասորց (= Կուկդ-Ծորօ:α, Coele-Syria, “Ազեսուրոն) եւ Փիւնիկեցւոց եւ ի նախնեաց (°) ² յԱրաբացւոց, ի Միջազետաց, եւ ի Ափլիկեցւոց եւ ի Սիւրբաց-”ց: Այստեղ ուրեմն առաջնն անգամ “Հովոց Ասոր-”ց, անուանակոչութիւնն ապահուած է ըստ սովորականին, իսկ երկրորդ անգամ “Սուրբացէ”, փոխադրուած: Եւ կամ պէտք է “ի Սիւրբաց-”ց անունն ուղղել ընել “Խոստոց-”ց: ինչպէս յայն վերնագիրն ունի (Pitra, I, 455 Կէւչիաչ, Պտաշուական): Երկու բնադիրքու ալ եթէ անշուշտ ոչ միեւնոյն թարգմանչին, ապահովապէս միեւնոյն խմբագրին ձեռքբեն անցած են:

Գրութեանս ամենէն վերջն՝ ուր կ'ըսուի թէ գիեարոս եւ Պաւլոս առաքեալք ի Հոռմ նահատակուեցան, բաւական երկար վերջաբան կտոր մը կայ՝ որ կը պակսի ասորւյն մէջ, եւ անշուշտ խմբագրին յաւելուածն է: Այստեղ կ'ըսուի որ “Հոռմացեցւոց քաղաքն” մէծ հանդիսիւ կը կատարէ անոնց յիշատակը: Ի մասնաւորի մտագրութիւն կը գրաւէ այս խօսքը թէ հոն շինած ըլլան ակայտ-

¹ Հայ կանոնագիրը՝ Ք. Պ. Դ., է:

² Ասորինեցաց, աղաւազութիւն է “ի Պապէոպէնուաց-”ց, անուան, Հմմտ. Անտիոքայ կանոնաց վերնագիրն, ուր այս անուանք ճշգիւ կը կրկնուին (Pitra I, 455.)

բանս սունչելսէրծն՝ (¹ “վկոյարանն” կամ “մատուռն”
= բարտύօւուն.) Այս ամբողջ կտորէն կրնար թե-
րեւս հետեւցուիլ որ այն միջոցին՝ երբ խմբագիլս
կը գործէր, Հռոմայ մէջ պատահած գէպքէրն իւր
մտադրաւթիւնը շարժած էին. եթէ ուղենք այս
ենթագրութիւնն ալ որոշ գէպքի մը կցել, կրո-
նանք այս միջոցին՝ այսինքն 485ին Հռոմայ Ա-
Պետրոսի ² “սքանչելագործ” ³ եկեղեցւոյն մէջ գու-
մարուած ժողովն առնուլ, որ ակակեան խնդրոյ
վրայ՝ որ նաեւ Հայոց մէջ մեծ աղմուկ յարուցած-
է, կը խորհէր. (Հմմտ. նաեւ 499ին Սարտ 1ի ժո-
ղովն Ա. Պետրոսի եկեղեցւոյն մէջ: ³) Սակայն այս-
պիսի հետեւութիւն մը ստուգիւ չափաղանց կ'ըւ-
լար: Խմբագիլսն որչափ կ'երեւայ՝ վկայարանու-
թեան մը ծայրէն՝ ուր այսպիսի վերջարանք սովո-
րական են, առած ներմուծած է այս կտորն ալ:
Ի հարկէ այսպիսի հետեւութենէ մը սա օգուտը
կրնայինք քաղել, որ այս խմբագրութեան տարին
իրեւ 485—99 որոշ թուերով նշանակել կրնայ-
ինք: Բայց այս օգուտն անփոխարինելի չէ. արդէն
այլուստ գիտենք որ այս տարիներն եղած է հայ
կանոնազրոց՝ որով եւ մեր կանոնաց՝ կրած խմբա-
գրութիւնը:

Այսափ խմբագրին գործունէութեան վրայ:
Թերեւս քիչ մ'ընդարձակ բռնեցինք քննութեան
այս մասն. բայց այս գիտմամբ էր: Մեր նպատակն
էր ցուցընել թէ ինչ բախտի հանդիպած է հայ
եկեղեցւոյ կանոնաց մատեանն, եւ մեր կանոնաց
քննութենէն ընդհանուր գաղափար մը կազմել
տալ մնացեալ մասանց վրայ ալ: Ինչպէս ըսինք՝
խմբագրին աւելցուցած մասերը գիւրաւ կրնան զա-
տուիլ որոշուիլ, եւ կրնանք հնագոյն թարգ մանու-
թիւնը գոնէ մեծաւ մասամբ վերակազմել: Առոր

¹ Հմմտ. Hefele I 756, 788, 789 եւն:

² Հմմտ. Hefele II, p. 610.

³ Հմմտ. Hefele II, 625.

ջանացած ենք մեր հրատարակութեան մէջ՝ փաշիալծով ([]) նշանակելով խմբագրեալ մասերը։ Եթէ միտ դրուի անոնց՝ կը տեսնենք որ

1. Այն մասերն զոր հայն ու ասորին միանալամայն ունին, բոլորովին կը հաստատուին։

2. Այն մասերէն՝ զոր Ասորին չունի, մաս մը հարազատ է (— զայս ձանչնալը բաւական միջոցներ ունինք՝ յընդհանուրն խօսելով։ —)

3. Բայց մեծագոյն մասն այն տեղերուն՝ որ Ասորւոյն մէջ կը պակսին, յաւելուած են խմբագրին. (— զասոնկը ձանչնալը դիւրին է, մեծ մասմբ Ա. Գրոց կոչմունք են, ուրիշ կանոններէն մուծուած կտորներ, եւն։)

Ասոնցմէ դուրս քիչ բան կը մնայ տարակուսական, մանաւանդ այն տեղերը՝ ուր ասորին եւ հայր քիչ մը կը տարբերին, եթէ լեզուէն եւ այլ պարագաներէն չկարենանք որոշել թէ խմբագրէն են եթէ թարգմանչէն։

Եթէ կանոնադրուէն անկուի օրինակ մը գտնուեր մեր գրութեան — որ անշուշտ այս կամ այն մատենադարանի խորշերէն կրնայ լոյս ելլել,¹ — այն ատեն նաեւ այս տարակուսական կէտերը կը պարզուին եւ կ'ունենանք բոլորովին վստահելի բնագիր մը։ Դժբախտաբար ձեռքս ունեցած բազմաթիւ օրինակաց ամէնն ալ կանոնագրքէն են, եւ նաեւ կանոնագրքէն գործածած են նախնիք՝ առ հասարակ խօսելով՝ ուր որ կոչումն կ'ընեն մեր կանոնները։ Այս կոչմանց վրայ պիտի խօսինք յաջորդ հաստուածով։

¹ Օրինակի համար Էջմիածնի թիւ 920 ձեռագրին մէջ (Մայր Յուցակ, տպ. Տփղիս 1863, էջ 122, յծա.) կը գտնուի գրութեան վերջին մասը՝ աշխարհաց յուցակը, զոր յուցակագիրն՝ “Վիճակք Առաքելոց Տեառն, վերնագրոյն ներքեւ դրած է։ Հետաքրքրական է դիտնալ թէ կանոնագրքէն օրինակուած հատուած մըն է այն թէ անկէ անկախ։”

10.

Ար մնար մեղ հսո խօսիլ կանոնացս ըբած
ազդեցութեան վրայ հայկական մատենագրութեան
մէջ: Բայց այս նկատմամբ նշանաւոր կէտերն արդէն
առիթ ունեցանք ընդարձակօրէն հետազոտելու:
Այսպէս՝ Յակորայ թղթոյն եւ մանաւանդ Ադրէի
կանոնաց եւ ապա Շահապիվանի ժողովոյն կանո-
նաց վրայ, զոր մեր կանոնաց հետեւողութիւն
գտանք, եւ այն առմիւ ի մէջ բերինք այլ քանի
մը կէտեր, ինչպէս Կորեան մէկ խօսքը, Յունական
Առաքելական եւ այլ կանոնաց մէջ մեր զրութենէն
առեալ ներմուծեալ խօսքերը եւն: Ուստի այստեղ
շատ բան չի մնար խօսելու: Համառօտիւ պիտի
խօսինք կանոնացս Եւ գարեն ետքն ըրած ազդեցու-
թեան վրայ: Ի վերջոյ քանի մը խօսք պիտի աւել-
ցրնեն այն ձեռագրաց նկատմամբ, զոր դործածե-
ցինք մեր հրատարակութեան համար:

Եթէ միայն կանոնագիրքը մտագրութեամբ
աչքէ անցընենք, կը տեսնենք յաջորդ գարուց շատ
մը — հարազատ կամ անհարազատ՝ այն ի բաց
թողլով այժմ, — հայ կանոնական դրութեանց
մէջ յիշատակութիւնք կամ գոնէ լոելեայն ակնար-
կութիւնք մեր կանոնաց: Եւ այս չեր կրնար այլազգ-
ըլլալ: Քանի որ “Վարդ. Առաք.” հայ կանոնա-
ըլլալ նաեւ հնագոյն խմբագրութեան մէջ առ-
գրոց նաեւ հնագոյն խմբագրութիւն, յաջորդ օրէնսդիրք չեին կրնար կարգացած
ըլլալ դայն, եւ նաեւ չգործած ել:

Թողլով մեր կանոնագրոց մէջ Յովհաննու
Մանդակունուոյ — անշուշտ ստութեամբ — ըն-
ծայոււող քանի մը կանոնները, որոնց մէջ մէկ եր-
կու ակնարկութիւնք կը գտնուին,¹ անշուշտ Գու-

¹ Հմմատ. ի միջի այլոց Ա կանոնը (Կանոնագիրք
Ուգլ. Զ) «ի շաբաթուառ ոչ հրամայի պահել... պարափմք
պատուել (զշաբաթ)... ով խրտովեց և նահանգորին, եւն:
Յայսանի է որ մեր գրութեան Ե կանոնը կը հրամայէ որ
աւար շաբաթուն եղիցի տաւն եւ պաշտաւն ... և ան ով ի ու-

նոյ ժողովոյն կանոնաց յօրինիչք (— կանոնագրոց
մէջ վերնագիրն է “Կանոնը Աերսէսի կաթուղիկոսի
եւ Ներշապհոյ Մամիկոնէից եպիսկոպոսի. ո. —)
առջեւնին ունէին մեր կանոնները, ինչպէս կը ցու-
ցընեն քանի մը նմանութիւնք: Գունոյ այս ժո-
ղով՝ զոր ըստ սովորական կարծեաց Աերսէս Բ Աշ-
տարակեցի գումարեց իբր 527ին եւ որուն մէջ
նշանաւոր դեր մ'ունեցած կ'ըսուի Ներշապուհ
Մամիկոնէից եպիսկոպոս, սահմանած կ'աւանդուի
Ալ կանոնները, որոնք Օձնեցւոյն հաւաքման մէջ
ալ առնուած են: ² Այս կանոնաց մեծ մասն Սա-
հակայ կանոններէն քաղուած է. բայց մէկ երկու
տեղ ալ մեր կանոնաց հետ կապակցութիւն մը կը
ցուցընէ, որշափ ալ փոքր երեւայ այն: Այսպէս
մեր գրութեան ծանօթ է կանոնին՝ որ շաբաթ տօն
ընել կը հրամայէ, համեմատ է Ներշապհոյ Կանոն
Զ (Կանոնագիրք՝ ՊԼԹ) որ կը պատուիրէ թէ
“Քահանայք զշաբաթու եւ զկիւրակէի պատարագ
մի իշխեցցեն խափանել . . . , այլ մատուցեն ան-
սխալ սաղմոսիրք եւ մարգարէիրք եւ առաքելաւք
եւ աւետարանաւ. ³ եւն: Վերջին նախադասութիւնս
կրկնուած է նաեւ Ը կանոնին մէջ, որ կը պատուիրէ
“զկտակարանս եւ զմարգարէս եւ զառաքեալս եւ
զաւետարան” ստանալ, եւ է բոլորովին համեմատ
մեր Ա կանոնին, որուն վրայ առիթ ունեցանք շատ
անդամ խօսելու: Բայց նշանաւոր է մանաւանդ
ԺԲ. կանոնը (Կանոնագիրք՝ ՊԼԹ) որ է այսպէս “Եւ
մի զձեւ զինուարաց հանդերձի ունել եւ ի կարգի
պաշտանէից կալ, այլ ընդ զինուարս կացցեն. այլ

բաղկար է մեծէ արտային ֆալստիքն, եւն: — Հմմտ. նաև
Մանդակ. Կան. Բ (Կանոնագիրք՝ ՊԼԹ) Ծննդեան եւ
Յայնութեան վրայ, եւ մեր գրութեան Կան. Է եւն:
Հմմտ. Չամչեան Պատմ. Բ, էջ 237—239 եւ
507—8: Արէլ արքեպ. Միհիթարեան (Պատմ. ժողով.)
էջ 78—81 (առև Արքունու 1874, թ. 2, էջ 42 եւն.) ուր
կանոնաց համառօտութիւն մը միայն արուած է ըստ Զամ-
չեանի:

² Կանոնագիրք՝ հած. ԺԲ. (Կան. ՊԼԹ—ՊԿԵ):

զձեւ եկեղեցականաց ունել իւրոյ կարգին վայել է ըստ քահանայական օրինիք։¹ Այս կանոնիս նիւթոյն նկատմամբ վերն արդէն խօսեցանք, ուր ի մեջ բերինք “Արդ. Առաք.”, գրութեան համեմատելի կտորներն, — այնտեղ յիշած ենք նաեւ “Ներշապհոյ Եւ կանոնին ուրիշ մեկ կէտն ալ: Կրնանք համեմատել նոյնպէս “Ներշապհոյ կան. Իթ. (=ՊԾԶ) քառամնորդաց պահոց նկատմամբ՝ մեր գրութեան ը կանոնին հետ, եւ վերջապէս նաեւ կան. ԱԱ. (=ՊԾԸ) որ կը հրամայէ եկեղեցական իշխանութեան հնազանդիլ, որ “իշխան է կապել եւ արձակել”, մեր գրութեան ԻԳ կանոնին հետ, որ կը հրամայէր հնազանդիլ առաջնորդին՝ նաեւ երբ “կապեալ կայցէ”, „եւ որուն վրայ նոյնպէս խօսեցանք: Աակայն այս նմանութիւնիք գրեթէ աննշանակ են:

Այստեղ պէտք ենք յիշել կեղծ կանոնական գրութիւն մ'ալ՝ որուն խմբագրիչն իրեն առջեւ ունէր “զՎարդ. Առաք.”:² Կանոնագրոց վերջերն — Օձնեցիէն ետքը, անոր համար անոր հաւաքմանէն դուրս — մուծուած կը գտնենք “կանոնք սուրբ ժողովոյն որ ի թափուալովիս որ այժմ կոչի կարնոյ քաղաք”:³ Այս կանոնացս սկիզբն եղած Յառաջաբանութիւնն այսպէս կը պատմէ յերի-ըետ անհետին պատմութիւնն մը նոյն կանոնաց գրուելուն. “Սուրբ եւ աստուածաեր ժողովն որ ժողովեցան յամենայն քաղաքաց եւ յաշխարհաց Յունաց եւ ի Հուանոց եւ ի մեծն Հասայ հրամանաւ մեծի նոտարներին Յուաստինեայ, որ նախանձայոյզ եղեալ աւրինացն Աստուածոյ եւ սրբոց Առաքելոցն քարոզութեան, ժողով հրամայեաց լինել ի միջատնանս աշխարհին Հայոց, Աբոս եւ Առաւանից, ուր ժողովեցան բազում եպիս-

¹ Տես վերը՝ էջ 217—8:

² Կանոնագրիք Հած. ԾԹ. (Չեռ. մեր Աատ. թ. 44, թղ. 165ա—168 բ.)

կուպոսք ամենային քաղաքաց հանդերձ կանոնադիմուսա-
չայոց Աստվածակառ եւ Հրամանաւ նորին թագաւորի: Ա
Յայտնի է որ յերիւրիչը ուզած է ժողով մը գու-
մարել տալ ի Կարին Յուստինիանու թ. (685—695)
Հրամանաւ եւ Հայոց Սահակ Գ կաթուղիկոսի
(իբր 677—702) ժամանակ, ուր եկած ըլլան ոչ
միայն Հայք, Վերը եւ Աղուանք, այլ եւ Յոյն+ եւ
Հուանձ+ եւ Նոյն իսկ “ի մեծ Հայումայ”, եւ այն որպէս
զի “զարբոց Առաքելոց Աւանդութիւնս եւ զաւրբ
ժողովոյն Կիկիոյ եւ զՃՇԾիցն որ ի Կոստանդինու-
պոլիս եւ զերկուհարիւրիցն որ յԵփեսս զայն
հաստատեալ, եւ նզովեալ զամենայն հերձուա-
ծոզ... զաղանդն Արիոսի եւ զաղանդ Մակեդոնի
եւ պատուան Աւոննի (— եւ այս՝ ըստ յիւրիւրողին՝
իրենք իրենց հակառակնոյն իսկ Յոյն+ եւ որք “ի մեծ
Հայումայ” կընեն, —) եւ զամենայն հերձուածոզն.
որք արտաքոյ սուրբ առաքելոցն քարոզութեան եւ
սուրբ ժողովոցն են ասացեալ արտաքս ընկենուլ
եւ ոչ հաղորդել ընդ այնպիսեացն. եւ թագաւո-
րական Հրամանաւ յաքսորս բնակեսցէ այնպիսի
մինչեւ ցաւը մահուան իւրոյ: Եւ ժողովեցան բա-
զում եպիսկոպոսք... եւ միաւորեցան ի հաւասա-
սուրբ Առաքելոցն եւ ի կանոնս սուրբ ժողովոյն,
եւ որ ինչ պէտք էին՝ եղին ի լրութիւն սուրբ
եկեղեցւոյ: Թէ ամբողջ այս պատմուածքն իւր
այժմու հանդամանաց մէջ բոլորովին անպատմա-
կան եւ անհեթեթ կարկատանք մըն է, եւ ոչ
վայրկեան մը կրնայ տարակուսուիլ: Դժուար է
երեւակայել թէ ինչպէս կրնար պատմական գոյզն
ծանօթութիւն ունեցող մ’այս պարագայից մէջ,
— երբ մէկ կողմանէ 687ին Յուստինոս թ. մեծ
բանակ մը կը խաւրէր ի Հայս եւ ինքն ալ գա-
լով՝ հայ իշխաններէն պատմանդ կ’առնու, հետը
տանելով՝ որչափ կ’երեւայ՝ նաեւ զՍահակ Գ կա-
թուղիկոս, եւ միւս կողմանէ 692ին կ. Պոլսոյ մէջ
կը գումարուի նշանաւոր Տրուղեան ժողովն՝ որուն

մէջ Հայոց համար կը դրուին հանրածանօթ երեք կանոնք,¹ — ստեղծել պատմութիւն մ'որուն համեմատ ոչ միայն Հայք, Անդք եւ Ազուանք, այլ եւ “Յոյնք եւ Հոռոմք” եւ “ի մեծն Հռոմայն անգամ եպիսկոպոսք զան ժողով գումարեն ի Կարին, եւ այն՝ մերժեն Չորրորդ Տիեզերական ժողովն, գնեն այնպիսի կանոններ, որոնք այն ատեն բոլորովին հակառակ էին այն եկեղեցեաց սովորութեանց, ինչպէս է Ծննդեան տօնը յունուար վեցին կատարել, անապակ անջուր սրբագործել եւ այն։ Ըատ իրաւամբք է անոր համար որ Հայ եկեղեցւոյ ժողովոց պատմութեան մէջ զանց կառնուի այս միջոցին գնել ի կարգի այս կեղծիքը,² որ ապահովապէս ը դարուն առաջին կէսէն կամ Օձնեցիէն ետքը դրուած է։

Այժմ այս ամէնը մեր նպատակէն դուրս է աւելի մանրամասն քննել։ Կը բաւէ մեզի համար այս կէտը միայն որ այժմւ կեղծ կանոնաց խմբագիրը դործածած է “Վարդ・Առաք.” գրութիւնը, ինչպէս նաեւ Ըահապիվանի կանոնադրութիւնն եւն։ Այսպէս են Յառաջաբանութեան սա խօսքերը “զարդոց առագելոցն զաւանդունիւնս եւ զոււրբ ժողովոյն Նիկիայ,” եւ դարձեալ թէ գրին կանոններ՝ “որ ինչ պէտք էին է լուսնիւն սուրբ եկեղեցւոյն որ առնուած են Ըահապիվանի կանոնաց Յառաջաբանէն, զոր դրին “Վարդապետք Հայոց է լուսնիւն Առագելական եւ Նիկիական իւնոնաց հաստատութիւնն,” եւն։ Թէ մեր ասորի կանոններն առջեւն ունի կեղծագիրը, բաւական է միայն Ա կանոնը ցուցընելու, ուր կ'ըստւի. “Վասն մեծի Յայտնութեան՝ զոր կարգեցին Առագելական ի Հոգւոյն սրբոյ,

1 Տես ի միջի այլոց՝ Պատմութիւն Տիեզերական ժողովոց, տպ. Անձնան, 1847 եւ Չամչուն, Բ. Էջ 370։

2 Հմիտու, Չամչուն, Պատմ., Բ. Էջ 559—562։ Իրաւամբք զանց կ'ընէ յիշել զայս նաեւ Արել արքակ. Միութեանց, Պատմութիւն ժողովոց Հայ. Եկեղ., տպ. Վարշավատ 1874։

ի Յունուարի Զն կատարել մեծ առաւելութեամբ
ի վառս Աստուծոյ: Արդ եթէ ոք... այլազգ խոր-
հիցի եւ արտաքոյ Աստածելական կանոնաց, զոր ոմանք
ի Դեկտեմբերի ԻԵ ծնունդ առնեն... այնպիսին
անկցի ի կարգէն եւ յաստիճանէն մերժեսցի...
զի մի արմատ դառնութեան ի վեր երեւեալ եւ
նովաւ բազումք պղծիցին, եւն: Համեմատելու է
մեր գրութեան կան. Է, զոր շատ անդամ առիթ-
ունեցանք յիշելու. ինչպէս նաեւ խօսեցանք վերջին
կոչման վրայ ալ («զի մի արմատ դառնութեան,
եւն.») որ կը գտնուի նաեւ “Արդ. Առաք.՝
գրութեան այժմու հայերէնին մէջ:” Մեր ասորի
Գ եւ Դ կանոնները յիշուած են նոյնպէս այս կեղծ
կանոնադրութեան Է կանոնին մէջ, ուր կը հրա-
մայուի Պշ. եւ Ռւր. խիստ պահել, “վասն զի այս-
պէս դադուծիքեցաւ ընդ ամենայն աշխարհի է սբոց
Աստելոցն եւ աւանդեցաւ մեզ,” եւն:

Զանց կ'առնենք յիշել ուրիշ քանի մ'ակ-
նարկութիւնք, որոնք ցրիւ սփռուած կը գտնուին
հայ գրութեանց մէջ, եւ երբեմն խնդրական ալ
են², եւ կը յիշենք հոս միայն զՅովհաննէս Օձնեցի

¹ Տես վերը՝ էջ 210:

² Օրինակի համար “Արդ. Առաք. որութեան այն
տեղույն՝ զոր վերը յիշեցենք (էջ 183) կորեան հետ համե-
մատելու ժամանակ, կ'երեւայ թէ կ'ակնարկեն Ներսիսի առ-
կոստանդին կայսր ուղած թղթին սա տողերը (աես Սե-
բեռն, տպ. Վետր. 1879, էջ 126.) “Արդ որը ի սկզբանէ
ականատեսք եւ սպասաւորք եղեն բանին՝ աշակերտաց իւ-
րոց յայտնապէս ուսուցին: Եւ նոքա գարձեալ իւրեանց
աշակերտաց զնոյն աւանդեցին: Եւ գարձեալ զնոյն աւան-
դութիւն հայուղ հասութեանցին: Եւ բազում յառաքելցն ըն-
կալան զնեանագրութիւն եպիսկոպոսութեանն եւն: —
Սիրոնի Հայոց կամուղիկոսի անուն կրող կանոնաց (տես
կանոնագիրը՝ Հած. Ակ. 2եռ. մեր Մատ. 44, թղ. 149ա)
սկիզբը կ'ըսուի. “Որք պատմող աստուածային աւրինադրու-
թեանն եղեն աշակերտ ի Տեառնէ եւ ընդհանուր տիեզերաց
քարոզ, առին հրաման զբանն կենաց եւ ընկալան զաֆո-
դութիւն շնորհի սրբոյ հոգւոյն իջմամբ ի նոսա՝ ուր էին
ժողովեալ ի վերնատօնն՝ եւն. ասքա կը յիշուին ակարգը
եկեղեցւոյ զոր կանոննեցին սուրբ Հարքն՝ եւն, այսպէս
նմանելով մեր կանոնաց Յառաջաբանութեան՝ որչափ կ'ե-
րեւայ:

իմաստասէր : “Ծանօթ է որ այս շատ կողմանէ նշանաւոր կաթուղիկոսն (իբր. 718—729) եղած է այն սակաւներէն , որ հոգ տարած ըլլան կանոնական դրութեանց հաւաքման : Ինքն է որ է դարու վերջերը կատարուած հայ կանոնագրոց առաջին խմբագրութիւնը լրացուցած է այլեւայլ յաւելուածներով , համառօտ պատմութեամբք իւրաքանչիւրին եւ նիւթոց գլխակարգութեամբք եւ այս ամէնն հաւաքած յօրինած է կանոնագրոց նոր խմբագրութիւն մը՝ կցելով ի վերջոյ յիշատակարան մ'ալ : Այս կանոնական հաւաքումն է հիմն այժմ գըտնուող ձեռագիր ամէն կանոնագրոց , որոնք սակայն հետզետէ շատ՝ մեծաւ մասամբ օտարամուտ՝ յաւելուածներ ու այլայլունք կրած են . շատերուն մէջ դուրս ինկած է նաեւ Օձնեցւոյն յիշատակարանն եւն : Այնպէս որ կանոնագրոց քննիչ մը նախքան զամենայն պէտք է ջանաւ որ բոլոր յետսամուտ կտորները հանելով՝ վերակազմէ Օձնեցւոյն կանոնագիրքն , որով կ'ունենայ կոռուան մը լ դարուն հայ եկեղեցւոյ մէջ յարդ ունեցող կանոնագրութիւնքը զատելու յետիններէն : Իմաստասէր իւր Յիշատակարանին մէջ կ'ըսէ ի միջի այլոց .¹ “Կամեցայ զբովանդակ զառ ի նոցանէ (այսինքն՝ ի հարց) կանոնական սահմանեալ բան՝ ի միում ուշուղ գեղեցկանորդ մարտենին ի հայրապետանոցի աստ արմատացուցանել , ուրամնօր եւ զիս Աստուածային Հոգին վերակարգեաց յաթոռ Ա . Գրիգորի ի կաթուղիկոսութիւն աշխարհիս Հայոց Յովոննէն նուաստագոյն յիմաստասիրականաց խմբից եւ ի բոլորից մեկին մնացեալ ըստ մարմնոյ յազգականաց : Եւ ընկալեալ զայս ջան նախկին վասն հոգեկանաց իմոց զարմինս , զի ըստ հրամայողական անուանն՝ առընթեր կացցեն եւ հրամանացն գումարութիւնք . եւ եթէ սպասաւորաց բանին աստուածա-

¹ Տես Զեռ Զեռ մեր. Մատ. թ. 14, էջ 102: Տես նաև Համբական, թ. էջ 395 եւն :

խօսունակ հարցն բանիւք կնքել բանիւս . երկրորդ՝
զի զուսումնասիրաց անձանց իմով աշխատութեամբ
սիրով կամեցայ հանգուցանել զբազմախոյզ խըն-
դիրս : Քանիզի ֆրեցած է ամա ոչ միայն ոչառնահական
առանձնեալ նոցա շարակարգութիւնս , այլ եւ ոչտ-
առանձնին եւ զարդարանան ի սոյն յայս ի ներքս ածեալ
յաւելաք . ընդ նմին եւ ֆլուախ անձնիւրոց համարո-
պեալ բանիւք է սկզբան անդ նախակարգեցաք . զի
անաշխատաբար անդուստ զբանն յիւրում տեղովն
դտցէ խնդրողն „ եւն եւն : Եւ այս ամենը կը գըտ-
նենք նաեւ այժմու կանոնագրոց այն մասերուն
վրայ , որ մաս կը կազմէին Օձնեցւոյն այն հաւաք-
ման :

Արդ Օձնեցւոյն այս կանոնագրոց մէջ առա-
ջին տեղին դրաւած է “ Վարդապետութիւն Առա-
քելոց : ” Եւ այս դրից մէջ կը գտնուի նաեւ ամեն
ձեռագրաց մէջ՝ կանոնագրոց կանոնաց ընդհանուր
եւ շարունակեալ թուակարգութեանն Ա—ԼԴ
թուականները բոնելով : Օձնեցի պէտք չէ տեսած
պատմական նախարանութիւնն մ'աւելցընել մեր
կանոնաց՝ ինչպէս սովոր է այլոց կցել , վասն զի
արդէն իսկ Ներածութիւն մ'ունի “ Վարդ . Առաք . ”
ուստի անոր գլուխը կցած է միայն “ Սկիզբն Առա-
քելական կանոնիս , վերնագիր մը : ” Ներածութեան
լմբնալէն ետքը բուն կանոնները շսկած՝ մուծեր է
իմաստասէր իւրաքանչիւր կանոնին նիւթոյ համա-
ռօտ բովանդակութիւն , ինչպէս ըրած է միւս
կտորներուն ալ : Այս գլխակարգութիւնը նշանաւոր
է այնու որ կը ցուցընէ գոնէ զայն թէ Ը գարէն
ետքը նոր կանոններ աւելցած չեն մեր կանոնաց
վրայ : Այս գլխակարգութիւնը հոս յառաջ կը
բերենք ըստ Ձեռագրին Մեր Մատենագարանի թ .
44: Ուրիշ ձեռագրաց համեմատութիւնը նշա-
նակել աւելըրդ էր անոր համար որ մեր նպատակն է
հոս միայն այն ցուցընել թէ Օձնեցի ոչ պակաս եւ
ոչ աւելի թուով կանոն՝ քան զոր ունինք այսօր ,

առած էր իւր հաւաքման մէջ։ Բայց աստի մեր տեսած ձեռագիրներն առհասարակ առանց մեծ տարբերութեանց ունին գլխակարգութիւնս, այպէս ABD եւ G. իսկ EF նոյն իմաստով բայց բոլորովին ուրիշ շարադրութեամբ ունին գլխակարգութիւնը։ իսկ երկու ձեռագիրը (C եւ O²) աւելորդ համարած են օրինակել զայն։

“Գլուխք եւ թիւք համաւրէն կանոնական ասացուած առաքելական կանոնիս։ Գլուխք ԼԴ։

Ա. Վասն յարեւելոյ կոյս յաղաւթս կալ։

Բ. Վասն կիւրակէի պատարագ մատուցանել։

Գ. Վասն չորեքշաբաթու պահելոյ։

Դ. Վասն զուրբաթ պահելոյ։

Ե. Վասն շաբաթու պատուելոյ։

Զ. Վասն երիցունս եւ սարկաւագունս եւ կէս սարկաւագունս ձեռնադրելոյ։

Է. Վասն աւուր ծննդեան եւ յայտնութեան Քրիստոսի Զ յունվարի կատարելոյ։

Ը. Վասն սուրբ Զատկին յետ Խ աւուր պահելոյ կատարել։

Թ. Վասն աւետարանին ընթեռնոյ։

Ժ. Թէ զկնի պասեքին կատարեսցէն Ծ աւր։

ԺԱ. Վասն վերացման նորա։

ԺԲ. Վասն չձեռնադրելոյ զեկամուտ ոք։

ԺԳ. Վասն աւուր ութերորդի մլրտել զմանուկ։

ԺԴ. Վասն չպաշտելոյ զպաշտաւն Տեառն, որք յերկմիտս իցեն ի հաւատու։

ԺԵ. Վասն որք ի հարցուկս երթան։

ԺԶ. Վասն որ ընդ հրեայս հաղորդին։

ԺԷ. Վասն ոչ ընդունել, զորս ի հրէից կամ ի հեթանոսաց հաւատան եւ անդէն ուրանան։

ԺԸ. Յաղագս զվաշխառուս ոչ ձեռնադրել։

ԺԹ. Յաղագս միաբանութեամբ կատարել զեղեցւոյ իրս առաջնորդին եւ պաշտաւնէիցն։

Խ. Վասն ոչ խոտելոյ զանարդ ի ձեռնադրել, եթէ անսարատ իցէ։

ԽԱ. Վասն զանընչասէրն ձեռնադրելոյ։

ԽԲ. Վասն ոչ ձեռնադրելոյ զամբարտաւանն։

ԽԳ. Վասն միաբան լինել քահանայիցն։

ԽԴ. Վասն որք ոչ ունին զօծումն քահանայութեան։

ԽԵ. Վասն պատուելոյ զքահանայսն։

ԽԶ. Վասն դատաւորաց։

Ի Ե . Վասն զյիշատակս վկայիցն կատարելոյ:

Ի Ը . Վասն ի բեմ՝ հանելոյ զթագաւորս:

Ի Թ . Վասն զսաղմոսն Դաւթի պաշտելոյ:

Լ . Վասն ոչ ընթեռնլոյ զարտաքին գիրսն:

Լ Ա . Վասն ի սուրբ սեղանն ջերմն զհացն հանել:

Ի Բ . Վասն որ կամի կուսութեամբ կեալ:

Լ Գ . Վասն որք ամուսնանայցեն:

Լ Դ . Վասն առաքելոցն թէ զոր աշխարհ վեճակեցեն:”

Այս գլխակարգութիւնը բոլորովին նոյն է այժմու մեր ունեցած բնագրին հետ, որմէ կը հերեւի որ այսպէս տեսած է զայն նաեւ Օձնեցի: Յայտնի է ուրեմն որ Խմաստասէր չէ տեսած հայերէն նախական թարգմանութիւնն, այլ և դարու վերջերն եղած խմբագրութիւնն առջեւն ունեցած:

Ծանօթ է վերջապէս Խմաստասիրի ժողովդումարելնի Դուռին իբր 719ին եկեղեցական բարեկարգութեան համար եւ ԼԲ կանոններ դնելն, որոնք լոյս տեսած են նաեւ լատիներէն թարգմանութեամբ¹, եւ որոնց սկիզբն կայ Խմաստասիրին երկար “Առենաբանութիւնն:” Քնական էր որ ասոնց մէջ ալ տեղ տեղ մեր կանոնաց հետքերը գտնուին: Այսպէս Առենաբանութեան մէջ հրամայելով Շաբաթն ու Աիւրակին պահք չպահել պատճառը կու տայ սա խօսքերը. “Յայսմ աւուր Քրիստոս զմահ խափանեաց . . . ի սմա եւ Հոգին սուրբ առաքեալ ի Հօրէ՝ զանմեկնելին մեզ զգեցոյց միսիթարութիւն: Ի սին առուր եւ ուրիշորդն իւր խոստացեալ է առնել Քրիստոսի յաշխարհ զիաւուանն, եւն.”² — որ կը յիշեցընէ “Արդ. Առաք.”

1 Յովհաննոս Խմաստասիրի Օձնեցւոյ Առենաբանութիւն եւն. (Johannis Ozniensis Sermones duo, ed. Auecher, Venet. 1833.) Կանոնները առև նաեւ Հ. Աղեքասանդր Վ., Պալճեան, Պատմութիւն կամողիկէ Արդապետութեան ի Հայս. Վիեննա 1871, էջ 195—201: Համառօտութիւն կանոնաց՝ Զամշեան, Բ., էջ 394 եւ Արէլ արքեպ. Միսիթարիանց, Պամ. ժողովոց, էջ 91—95:

2 Տուլ. Վենետ. 1833, էջ 34:

Բ կանոնին սա տեղերը կիւրակի աւուր նկատմամբ՝
“յաւուր միաշաբաթւոջ եղեւ լինելութիւն արա-
րածոց եւ յաւուր միաշաբաթւոջ յարեաւ Տէր
Քրիստոս ի մեռելոց եւ յաւուր միաշաբաթւոջ
ծագեցաւ աշխարհի եւ յառարձ միաշաբաթւոջ . . .
Երեւէ է վախճան աշխարձին հայրական փառօք,, եւն:
Թողլով ուրիշ քանի մը փոքր նմանութիւնք՝ հսո
դէմ առ դէմ կը դնենք Պաւղկեանց դէմ եղած
կանոնը՝ որ յօրինուած կ'երեւայ հետեւողու-
թեամբ “Աւրդ Առաք., գրութեան Հրեից դէմ
ունեցած կանոնին:

Ի՞նչուսուեր՝ Լիւլ

“ . . . Եթէ ոք իցէ որ յա-
րեցի ի նոսա (ի Պաւղի-
կեանս եւ ի սիրելութիւն
եւ ի բարեկամութիւն եկես-
ցէ, պարտ է զայնպիսին
խոշտանկել եւ ծանր պա-
տահաս ի վերայ ածել մին-
չեւ զգաստացին եւ առող-
ջացին ի հաւատու: Ապա
եթէ դարձեալ վերատին ի
նմին գոտցին՝ զայնպիսին
հրամայեմք ամենեւին հա-
տանել եւ արտաքս ընկե-
նուլ . . . Զի մի արմատ
դառնութեան ի վեր երեւ-
եալ՝ նեղիցէ եւ նովաւ բա-
զումք պղծիցին:”

Հսու պէտք չէ զանց ընել յիշելու Սիմեոնի
Ազուանից կաթուղիկոսի ձեռօք Ը գարու սկիզբ-
ները գումարուած ժողովոյն կանոնադրութեան մէկ
խօսքը, որ իբրեւ Առաքելոց կանոններէն առեալ
յառաջ կը բերէ վճիռ մ'որ միայն ընդհանուր ի-
մաստով նոյնութիւն մ'ունի մեր կանոնաց հետ:
Սիմեոն այն կանոնադրութեան մէջ՝ զոր յառաջ կը

Առարձ Առարձ ՓԶ:

“Կարգեցին Առաքեալքն
. . . թէ որ սիրէ զշքեայս
եւ հազորդի ընդ նոսա
կցորդ եղեցի Յուդայի . . .
մի մոցէ յեկեղեցի եւ մի
ընակեցի ի մէջ հաւատա-
ցելոց. ապա թէ իցէ ի մի-
ջի նոցա՝ մի թողցեն զնա,
այլ որոշեցեն եւ զատուա-
ցեն ի բաց յինքեանց եւ
մի կացցէ ի միջի նոցա, զի
մի արմատ դառնութեան
ի վեր երեւեալ՝ պղծիցին
նովաւ բազումք:”

բերէ Կաղականտուացի, ¹ երկար կը խօսի այն կէտին
վրայ թէ զինուորաց եւ անարժանից պէտք չէ ե-
կեղեցական իշխանութիւն տալ. (Հմմտ. “Վարդ-
Առաք.” Կան. Զ, ԺԲ եւ ԻԲ եւ Սահակայ եւ
Շահապիվանի նման վճիռները, զորոնք ի մէջ բե-
րինք.) ապա հետեւելով մեր ԺԲ կանոնին որ կը
համեմատէ հնոյ ու խտի եւ նորոյ քահանայքն, կը
դրէ այսպէս. “Զի եր օրինակ խորանն եւ քահա-
նայք նորոյ ու խտիս եկեղեցւոյ սրբոյ, յոր չշնելին
իւալ անարժանին էամ պնուորին. եւ զնոյն հրաման
առաւել տիրացուցին Առաքեալով հրամանաւ Փըրկ-
չին ասելով, եթէ “Հաճոյ թուեցաւ Հոգւոյն սրբ-
ոյ եւ մեզ՝ այսպէս էտքել. մի իշել վնասորաց ե-
տառքանից ընդ իշեանունեամբ որինել ուշիւուցի,
եւ որ ու յանդինեսցի՝ նորվեալ եղիցի:” Այս կանոնն
անշուշտ Աիմեոն յօրինած է եւ հանդարտ սրտիւ
Առաքելոց բերանը դրած իբր թէ ճիշդ այնպէս
կանոն մը դրած ըլլան՝ կցելով ի սկզբան “Հաճոյ
թուեցաւ Հոգւոյն սրբոյ եւ մեզ՝ բանաձեւն՝ զոր
գիտէր Գործք Առաքելոցէն (ԺԵ, 28) գործա-
ծուած Առաքելոց Երուսաղէմայ ժողովքին վճռին
սկիզբը: Բաւական էր իրեն որ Առաքելոց անուն
կրող մեր կանոններուն մէջ նոյն իմաստով խօսքեր
կան, ինչպէս է Զ կանոնին սա խօսքը՝ ^{“...}որպէս
Պետացիքն որ կրէին զապասաւորութիւն (խորա-

¹ Կաղականտուացի, Պատմ. (ապ. Մոսկ. 1860) Գ,
ՔԼ, Ժ. (էջ 246—247.) ^{“...}միաբանութեամբ կրօնաւորիլ
ըստ կանոնական հրամանի, մի թողացուցանել եւ ոչ տալ
թոյլ անարժանից եւ զինուորական մարդկան զեկեղեցւոյ
ունել իշխանութիւն, մի պոռանկորդոց, մի շնացելոց, մի
սպանողաց, մի գողոց, մի ստոց եւ սուաերգմանց, մի
զրկողաց եւ չարակն ագահից, մի զշաքաղաց եւ մի ամե-
նեւին զինուոր մարդկան հեծելոց եւ մաքսապետաց մի ոք
իշխեցէ զեկեղեցւոյ իշխանութիւնն . . . տալ այնպիսեաց-
զի աստուածաց պյին օրինօք՝ զոր մատուցանէին ժողովութիւն
ի տան Աստուածոյ վասն մեղաց, զայն քահանայքն՝ անա-
րատք մատուցանողք եւ սպասաւորք սեղանոյն զայելէին...
Այլ եւ քահանայութիւնքն՝ որ անարժան վարուք իցեն
մէրժեալ հեռացին ի ժառանդութենէնն եւն:

նին) եւ պնառողական յեռակ վշտեր ու մեջենալ,
նոյնպէս եղեցի յեկեղեցւո՞ն եւ նմաններ։ Ան-
շուշտ Սիմեոն չէր կրնար գիտնալ որ այս տեղերը
“Առաքելոց կանոններուն հայ խմբագրողին յաւ-
ելուածն են։”

Անհնար է ի հարկե որ հոս յիշենք այսպիսի
բազմաթիւ ակնարկութիւնք եւ յիշատակու-
թիւնք, որ կը գտնուին հայ գրութեանց մէջ։ Մեր
կանոնաց ունեցած ճոխութիւնն իբրեւ Առաքելոց
Օրէնադրութիւն եւ իբրեւ առաջին հատած հայ
կանոնագրոց՝ բնական էր որ շատ գրիշներէն յի-
շունք եւ ի վկայութիւն բերուեր։ Այսպէս օրինակի
համար Գրիգորիս Կաթուղիկոս Հեթմայ խնդրե-
լովն “Դրուագ գովեստի ամենայն սրբոյն տաւնի”
ճառասացութիւնք կը սկսի սապէս։¹ “Կաթուղիկէ
եւ առաքելական եւ մարգարէական եկեղեցի սուրբ
ընկալաւ աւրէն եւ սահմանագրութիւն ոչ միայն
ի Հարցն եւ ի նախապետ մարգարէիցն սրբոց՝ զիհ-
շատակս սրբոց պատուել եւ տաւնել ցնծութեամբ
ոյլ եւ ի նոյն իսկ Առաջելոցն եւ ի նոյնին հետեւո-
ղաց աւանդութեան առնձն եւ առքէն կանոնի հաս-
տարեցաւ սուրբ եկեղեցւոյ՝ պատուել զսուրբմն
տարեւոր յիշատակաւաց եւն (— վերը խօսեցանք²
“Առաքելոց իւ կանոնին վրայ՝ որ մարտիրոսաց
տարեւոր յիշատակն ընել կը հրամայէ : —) Այնա-
կան բաւական սովորական գրութեան մը մէջ, —
որ է “Կարգաւորութիւն սուրբ եւ ուղղափառ հա-
ւատոյ Հայ։ Եկեղեցւոյ որով յամաւթ առնես
զհերձուածողն, ” եւ որ հաւաքածոյ է այլեւայլ
վկայութեանց քանի վիճական խնդրոց վրայ, —
ծննդեան տօնի օրուան Յունուարի 6ին տօնելուն
վկայ կը գտնենք բերուած մեր ի կանոննք.³ “Կար-

1 Զեռ. մեր Մատ. թ. 257 (Հին թիւ 67 Ա) էջ 29:

2 Տես վերը՝ էջ 56:

3 Զեռ. մեր Մատ. թ. 324 (Հին թիւ 101) թղ. 58ա:

դեցինք Առաքեալքն Տեսուն զաւը ծննդեան
Տեսուն ի Զ Յունուարի (կատարել):¹

Նոյնպէս ծանօթ է ԱՅԱՎՀԱՆՆԻՍԻ վարդապէտի Եղնկացւոյ՝ Խրատք կանոնականք յԱռաջեւ-
լոցն եւ Հայրապետաց եւ ի սուրբ Լուսաւորչին
կանոնացն,² եւն գրութիւնը:³ Թէ արդեամբք ՅՈՎ-
ՀԱՆՆԻՍ Խրատք կանոնականք⁴ յԱռաջեւլոցն ըսելով
մեր կանոնները կը հասկընայ, կը ցուցընէ այն պարա-
գան ալ որ “Կանոնք յաղագս քահանայից յԱռա-
ջեւլոց եւ ի Հայրապետաց սրբոցն գլխուն ներքեւ
ամէնէն յառաջ ի մէջ բերած է” ԱՄՐԴ. Առաք.⁵
գրութեան իբ կանոնք բառ առ բառ:⁶ Այստեղ
ալ խմբագրեալ Հայերէնն ի վկայութիւն կոչուած
է. քանի մը փոքր տարբեր ընթերցմունք նշանա-
կած ենք մեր հրատարակութեան յիշեալ կանոնին
ծանօթ ութեանց մէջ:

Առաքելոց հրամանաց եւ կարգադրութեանց
յիշատակութեան յաճախ կը հանդիպինք Գրիգորի
Տաթեւացւոյ “Գիրք Հարցմանց,⁷ երկասիրութեան
մէջ:⁸ Օրինակի համեր մեր գրութեան խմբագրին
աւելցուած այն տեղը՝ զօր Ագաթանգեղոսի հետ
համեմատեցինք եւ որ ՀԲ լեզուաց վրայ է, յի-
շուած կը գտնենք “Վասն լեզուաց”, վրայ խօսած
ատեն՝ այսպէս.⁹ “Եւ այս է սահման ազգաց՝ որպէս
ասէ մարդարէն “Յորժամ” բաժանեաց բարձրեալն
զազգս ամենայն, կացոյց սահմանս հեթանոսաց.”¹⁰
այսինքն՝ զլեզուս զանազանս “ըստ թուոյ հրեշտա-
կացն Աստուծոյն այսինքն՝ ըստ թուոյ Հ ազգա-
պետացն,” եւն: Ուրիշ տեղ մայլ (անվաւերակա-
նաց) ցուցակ մը կը դնէ Գրիգոր, որուն մէջ տո-
նուած կը գտնենք “ԱՄՐԴ. Առաք.¹¹ վասն զի այս-

1 Զեր մեր Մաս. Թ. 324, Թ.Դ. 91 եւն:

2 Զեր մեր Մաս. Թ. 324, Թ.Դ. 97ա:

3 “Գիրք Հարցմանց”, Գրիգորի Տաթեւացւոյ, տպ. Կ.Պ.Պ. 1729:

4 “Գիրք Հարցմանց”, Հորբ. Զ. Պրակ. Է., էջ՝ 297բ:

պէս կ'ըսուի հոն.¹ “Եւ որպէս ասէ Կղէմ եւ Անաւնիա Դամասկացի թէ Զ գիրք այլ ընկալուն յեկեղեցի. որ Է՝ Ընթերցուածն Յակոբայ. եւ Երիսուկանոն+ Աւատելոցն. Բանքը Յոստոսի. Գիրք Դիսնիսեայ Արիսպագացոյ. եւ Քարտզութիւնն Պետրոսի առաքելոյ:” Այս “Երիսուկանոն+ Աւատելոցն” են “Վարդ. Առաք.” եւ Յունական Առաքելական կանոնք՝ որ “ի ձեռն Կղեմայ, կը կոչուին:” Այս խօսքը շատ նման է Միսիթարայ Այրիվանեցւոյ մէկ ցուցակին, զոր քիչ մ'ետքը կը յիշենք:— Մնացելոց մէջ ամէնէն աւելի բաղճալի էր ինձ օրինակ մ'ունենալ “Քարոզութիւն Պետրոսի Առաքելոյ, անվաւերականնէն, որ թերեւս ոչ թէ Կիրուցա Ալետրոս, այլ “Վարդապետութիւն Շմաւոնի Կիփայի”, անվաւերականն էր, զոր Քիւրիթօն³ մեր “Վարդ. Առաք.” գրութեան կից հրատարակած է՝ այնպէս գտնելով ձեռադրին մէջ: “Բանքը Յուստոսի”, կոչուածն փոքրիկ անվաւերական մըն է, (զոր թերեւս ուրիշ առթիւ ծանօթացընենք ընթերցողին:)— Այս տեղէն քիչ մ'ետքը ծննդեան տօնին վրայ խօսելով՝ մեր կան. Է կ'ակնարկէ գրելով.⁴ “Յառաջագոյն ամենայն ազդք քրիստոնէից սկսեալ յԱւատելոցն այսպէս տօնէին՝ ի վեցն Յունուարի զծնունդ եւ ի նմին աւուր զմլրտութիւնն” եւն: Այստեղ Տաթեւացի հաւատարմութեամբ յառաջ բերած է մեր կանոնին իմաստը. բայց քիչ մ'ետքը կը գտնենք նաեւ սա խօսքը “Ես անապական պատարագեմ զՔրիստոս, որ պէս կանոնն է Աւատելոց եւ Կղեմայ,”⁵ որ անձիշդ է եւ

¹ Անդ, Հար. Է, Պրակ ԱԱ, էջ 450:

² Այս միեւնոյն ցուցակը կրկնուած է Վարդանայ Վարդապետի մէկ գրութեան մէջ ի Փարիզ (cod. Arct. anc. fond. 12), ուր կ'ըսուի թէ զՔարոզութիւն Պետրոսի օրինակած բլայ, ինչպէս հաղորդեց հայագէտն Կոնիքեր:

³ Cureton, Ane. sys. doc. p. 35—41:

⁴ “Գիրք Հարցմանց” Հար. Բ, Պրակ ԻԳ, էջ 482—484:

⁵ Անդ, էջ 548:

կամաւոր մեկնութիւն, քանի որ “Վարդ. Առաք. յի միայն կը հրամայէ որ “Հաց պատարագին յորում աւուր եփեսցի՝ ի նմին աւուր ելցէ ի սեղան” (Կան. Ա. Ա. 1), ուր “անապակ”, պատարագելուն վրայ խօսք չկայ՝ ինչպէս եւ ոչ “Կղեմայ” կանոնագրութեան մէջ: Այլուր պահոց նկատմամբ կը գտնենք գրուած:¹ “Ամենայն աղջ քրիստոնէից պահեն զորեքշաբաթն եւ զուրբաթն վասն խաչելութեանն՝ որ սուգ է եւ պահքը եւ թէ “ի Սորո” ի Զորեքշաբաթի եւ յՈւրբաթ փոխեցին Առաքեալքն (զպահս), որպէս յայտ է յԱռաքելական կանոնն:” Աերջապէս տեղ մ'ալ կը գտնենք սա խօսքը.² “Ճշմարտութիւն է Առաքելական կանոնին եւ Հայրապետական եւ երից սուրբ ժողովացն:”

Ի վերջոյ յիշենք “Գիրք որ կոչի Ժողովածու . . . ասացեալ ի սրբոց վարդապետաց”,³ որ այլեւայլ անվաւերականներէ քաղուածոյ մըն է: Այն տեղ մեր գրութեան բովանդակութիւնը կը գտնենք Համառօտուած այսպէս. “Յետ այնորիկ առեալ զաշակերտոն իւր եւ գնաց ի լեառն Համբարձման, խրատեաց զնոսա ասելով թէ Որպէս առաքեաց զիս Հայր եւն . . . Եւ առաքեալք ասեն. Տէր, ենէ քնոսմէր է +արողութիւն յօրոք երէիր, մէ՛ զնոց լըուան ու հէպէսմէր եւ ու նոփա լուրին եւ ո՞րպէս ընդունէն լմէլ եւ զիրապն . . .”,⁴ եւ քիչ մ'ետքն՝ “. . . եւ յետ նորա վիճակաւ գնացեալ յիւրաքանչիւր երկիր եւ Հաստատեցին զՀաւատան . . . որով եւ սուրբ Հայրապետքն ժողովեցան ի Նիկիայ, եւ պատառականին ի անոնին իրին, եւ վերսորին նասդարեցին:”⁵ Այս եւ այսպիսի նման ակնարկութիւնք շատ կարելի է գեռ եւս Հաւաքել. բայց բաւական կը Համարինք զասոնք իբրեւ օրինակ յառաջ բե-

1 Անդ. Հայր. Թ. Պրակ. Ճ. էջ 652:

2 Անդ. էջ 550:

3 Տագ. Կ.Պոլիս. 1747:

4 Անդ. էջ 195:

5 Անդ. էջ 196:

բելն, եւ յաջորդովս կը յիշենք միայն գրութիւն մ'որ կանոնական արժեք ունի, այն է Մխիթարայ Գօշի Դատաստանագիրը:

Մխիթարայ Գօշի գրութիւնն¹ այն սակաւաթիւ գործերէն է՝ որ իրենց ամեն թերութեամբք հանդերձ մեծ արժեք ունին միշտ: Գօշ իւր գրութիւնը յօրինած է հաւաքելով՝ ձեռքն ինկած գրութիւններէն, եւ այս հաւաքման մեկ մեծ մասը կը կաղմեն եկեղեցական կանոնք, զորոնք ի հարկէ քաղած է կանոնագրքէն: Այս պարագայից մեջ գրեթէ անհնար էր որ մեր “Վարդ. Առաք. ո կանոնները բոլորովին անտես ընէց: Գօշ “Յաղագո դատաստանաց՝ որ չիցեն քահանայ եւ երբ ինչ առնիցեն եւ կամ քահանայք անիրաւս ինչ² գլխուն մեջ³ բառ առ բառ ի մեջ բերած է մեր գրութեան իդ կանոնն, եւ այն՝ որ նշանաւորն է, առանց նշանաւոր տարբերութեան ընթերցուածոյ, ինչպէս կրնայ տեսնուիլ նոյն կանոնին ծանօթութիւններէն՝ ուր նշանակած ենք Գօշի տուած ընթերցմունք, եթէ նաեւ դոյզն ինչ տարբերութիւն կայ: Այս կանոնէն ետքը աւելցուցած է սա խորհրդածութիւնը. “Եւ զայս ահա առածէլսկան էտննի հրաման այսպէս դատել պարտին առաջնորդք. զի զսովորութիւն չար լուծցեն, զոր աշխարհականք առնեն — արք եւ կանայք վերակացուք լինին եկեղեցւոյ. եւ զքահանայս լուեցուցեն զօշքաղութեամբ վարեալս եւ ակնառութեամբ եւ այլօք ախտիւք: Ուրիշ տեղ մը³ այն է՝ “Յաղագո դատաստանաց անարգողաց, գլխուն մեջ յառաջ բերած է մեր գրութեան իւ կանոնն ամբողջ՝ ի վերջը կցելով սա խօսքը. “Եւ զայս դատաստան եւ որ նախ քան զնա երբեմն՝ թէեւ սակաւ ինչ՝ գրե-

¹ Ա. Գօշի Դատաստանագիրք Հայոց, հրտ. Վահ. Բաստամեանց. Վաղարշապտան 1880:

² Անդ, Մասն Ա. դլ. ԻԲ, էջ 119—120:

³ Անդ, Մասն Բ, դլ. ԺԵ, էջ 331:

ցաք, այլ երկրորդ (ել) յօժարեցաք այժմ՝ յԱռա-
ժելական կանոնաց՝ ցուցանելոյ աղագաւ զմեծութիւն
պատժոյն անարգողաց քահանացիցն :¹ Յաջորդ
գլխին մէջն ալ՝ որ “Յաղագս դատաստանաց դա-
տաւորացը վերնագիրը կը կրէ,² առած է մեր կա-
նոններէն համանիւթ կտորը՝ կան. Ի՞Զ ամբողջ ի
վերջոյ կցելով այս տողը. “ի դատաստանէ դա-
տաւորացս եւ կանոնական հրամանացս ուսաք՝ մի
շնորհս յաստիճանս լինել ,³ եւն: Վերջապէս նաեւ
“Յաղագս դատաստանաց ամուսնութեան եւ քա-
նիոնութեան աղգականաց , գլուխը² յօրինուած է
հետեւողութեամբ մեր ԼԳ կանոնին եւ անոր հա-
մար կ'ըսուի հոն ի միջի այլոց “... Պինդ ունել
զպատուեր Հոգւոյն սրբոյ ի ձեռն օրինաց եւ մար-
գարեից , զորս Առաջելուկան կանոնադրութեամբ հաս-
տատեցին ,⁴ եւն: Գօշի քով ալ կանոնին մեծ մասն
է Ղեւտականին այն կոչումն՝ զոր տեսանք մեր ԼԳ
կանոնին մէջ , որմէ ինչպէս վերը յիշեցինք , առած
է Գօշ աղգականութեան աստիճաններու թիւը:⁵
Սակայն Գօշի կանոնը բառ առ բառ ընդօրինակու-
թիւն չէ՝ նախընթացներուն նման , այլ ազատ հե-
տեւողութիւն՝ մէջ ընդ մէջ հիւսելով մեկնաբա-
նութիւններ եւն :

Ար մնայ ի վերջոյ յիշել որ Միսիթար Այրի-
վանեցի իւր ժամանակագրութեան մէջ⁶ “Գիրք
Հրեից ծածուկըն , վերնագրոյն ներքեւ կը յիշե-
նաեւ սա զրութիւնք . “Արբոյն կղեմայ , եթէ ըն-
դունելի է , գործքն . կանոն+ Առաջելոցն ... Բանք
Յուստոսի ,⁷ եթէ շենք սխալիր՝ այստեղ յի-
շուածը մեր “Ամարդ . Առաք . զրութիւնը համա-
րելու է , թերեւս ի միասին հասկցուի նաեւ կղե-
մայն , ինչպէս Տաթեւացին կը ցուցընէ իւր վերը

1 Անդ , Մասն Բ , գլ . ԺԶ , էջ 332:

2 Անդ , Մասն Ա , գլ . ՃԲ , էջ 219 եւն :

3 Տես վերը՝ էջ 203—222:

4 Միսիթ . Այրիվանեցի , տալ . պետր . 1867 , էջ 33 :

յիշուած միշտ նոյն ցուցակովն։ Այս դէպքիս մէջ
իջմիածնի թ. 924 ձեռագրին մէջ՝ որ է Մխ։ Այ-
րիվանեցւոյ յիշեալ ցուցակին համեմատ գրուածն
Մխիթարայ եւ Անանեի եւ աշակերտաց ձեռօք,¹
պէտք է փնտռել “Վարդ. Առաք. որ գրութեան
հնագոյն ծանօթ ընդօրինակութիւնն, ուր թերեւս
նախնական թարդմանութիւնն ալ գտնելու բախտ
ունենանք։ “Մայր-Ցուցակն”² այս մասն լուսւ-
թեամբ կանցնի։

Այստեղ կը կնքենք այս մասն ալ, որ մեր
կանոնաց հայ գրութեանց վրայ ունեցած ազգե-
ցութիւնը քննելու նուիրեալ էր։ Ասով աւարտե-
ցինք նաեւ մեր քննութեանց երկրորդ մասն՝ ուր
ի մասնաւորի կանոնաց հայերէն թարդմանու-
թիւնը հետագօտելու ջանացինք։ Միայն հարկ կը
համարինք այժմ համառօտիւ նշանակել այն օրի-
նակները՝ զոր գործածած ենք մեր հրատարակու-
թեան համար։

Մերձեռաքը շունինք նախնական թարդմանու-
թիւնը։ Պէտք է որ ուրեմն վերակազմելու ջանանք
նախնականն այժմու ձեռագիրներէն՝ որոնք խմբա-
գրեալը մեր առջեւ կը դնեն։ Այս ձեռագիրը առա-
հասարակ կանոնագիրը ըլլալով՝ որոնց մէջ առաջին
տեղն միշտ մեր կանոնները կը գտնուին, դիւրին է
երեւակայել որ շատ բազմաթիւ օրինակ կրնանք
գտնել մեր կանոններէն։ Բայց առհասարակ խօ-
սելով մեծաւ մասամբ այս ձեռագիրը երկու ցեղի
կը բաժնուին, ընտրելագոյն եւ յուի։ առաջինք
աւելի լաւ պահած են Օձնեցւոյն հաւաքումն, իսկ
վերջինք բոլորովին այլայլած ամէն տեսակ յաւե-
լուածներով եւ փոփոխութեամբ։ Գրալով մեր
կանոնաց՝ շատ մեծ տարբերութիւն կը տեսնուի
ձեռագրաց մէջ։ Ոմանք՝ եւ այն մեր տեսածներուն

¹ Տես Հանդես, 1891, էջ 161—7։

² “Մայր-Ցուցակ” առ. Տփղիս 1863, էջ 130։

մեծ մասը՝ բաւական ընտիր են այնու որ հաւատարիմ գրչութիւն են, (— այսպիսի են ABDEFG եւ La), իսկ այլք բոլորովին այլայլած ու փոփոխուած, այնպէս որ նորէն խմբագրուած են ծայրէ ծայր, միայն իմաստը պահելով՝ իսկուրիշ կողմանէ հաւատարմութեան ամենեւին հոգ շտանելով, (— այսպէս են՝ O եւ O² ձեռագիրք վասն զի հայ կանոնագիրքն յետոյ արդեամբք նոր խմբագրութիւններ կրած է։) Թէեւ այս վերջին տեսակները կրնայինք զանց ընել մեր հրատարակութեան մէջ, բայց ամբողջութեան համար նաեւ զատոնք համեմատեցինք ծանօթութեանց մէջ։ Իսկ առաջին տեսակին մէջ DEFG ձեռագիրք իրարու հետ շատ աւելի սերտ կապ մ'ունին, վասն զի Ա ձեռագրէն ունեցած բազմաթիւ տարերութեանց մէջ միակերպ են իրարու յընդհանուրն խօսելով. իսկ B միջին զիրք մ'ունի եւ ոչ շատ ընտիր է։ Ա ամեն աւելի ընտիրը կ'երեւայ, թէ եւ նաեւ ինքն ալ շատ մ'աղաւազութիւններ կրած է։

Մեր գործածածած 9 օրինակներէն ոչ ամենք ձեռագիր էին բուն, այլ մէկ քանին ընդօրինակութիւնք են եւ համեմատութիւնք ձեռագրաց. ինչպէս յաջորդ ցուցակէն կ'երեւայ։

1. Կանոնագիրք մեր Մատ. Թիւ 44 (այժմ՝ 256) ողորկ ու փայլուն մագաղաթէ, մաքուր բոլորգիր գրով, գեղեցիկ գունաւոր խորանով, սկզբան նկարով եւ բազմաթիւ եղբազարգերով եւ զարդագրերով եւ կարմրագիր վերնագրութեամբք եւ սկզբնատառերով. (Թուղթք 230, մեծութիւն՝ 22, 5×17 սնդմ. գրութիւնն՝ երկսիւն, որոնց իւրաքանչիւրը՝ 16, 5×5, 5 սանդիմ. տողք. 29։) Գրութեան տարին չէ յիշուած, բայց զրուած է “ի քաղաքն ըստամբուլ ի դրանն սուրբ Նիկողայոս ու ձեռամբ թերավարժ եւ անիմաստ զրչի Աւետիս երիցու . . . ի խնդրոյ . . Ասիստագէս վարդապետի . . Զեռագիրս ընտիր ցեղէն է եւ Օձ-

նեցւոյ հաւաքումն տիտղոսներով եւն պահած, թէեւ զուրկ չէ նաեւ յետոյ աւելցած կտորներէն: “Ալարդապետութիւն Առաքելոց” ձեռագրիս Թող. 9ը—20ա միջոցը կը գրաւէ:

Այս ձեռագիրը հիմն առած ենք մեր հրատարակութեան եւ նշանակած՝ Ա: Այնպէս որ ամէն տեղ ճշդիւ այս ձեռագրին ընթերցումն գրած ենք բնագրին մէջ, ի բաց առեալ այն սակաւ տեղերն՝ ուր ծանօթութեան մէջ նշանակուած է հակառակը՝ թէ այս կամ այն ընթերցումն ուրիշ ձեռագրէ մըն է նշանակելով Աի ընթերցումն տարբերութեանց մէջ:

2. Կանոնագիրը մեր Մատ. Թիւ 15 (այժմ՝ 58) ողորկեալ, ու փայլուն եւ հաստ ընտիր թղթի վրայ գրուած մեծ նօտրգիր գրչութիւն մը, (թուղթը՝ 380, մեծութիւն՝ 27×18. գրութիւնն՝ երկսիւն, իւրաքանչիւրը՝ 18×6. տողը՝ 19) կարմրագիր լուսանցագծերով, վերնագրութեամբք եւ սկզբնատառերով, ի սկզբան՝ գունաւոր կիսախորանով եւ բազմաթիւ զարդագրերով։ Զեռագիրս՝ որ անյիշտատակարան եւ անթուական է եւ 1785ին յիշատակ տրուած է Միաբանութեանո, նախընթացին շափ ընտիր չէ ընթերցուածոց մէջ, ինչպէս կընայ տեսնուիլ մեր հրատարակութեան ծանօթութիւններէն, ուր Բ տառով նշանակուած է: Մեր կանոնները կը գտնուին՝ Թող. 14ա—35բ։

3. Կանոնագիրը մեր Մատ. Թիւ 58 (այժմ՝ 100) ողորկ եւ փայլուն թուղթ, բաւական մաքուր նօտրգիր, կարմրագիր լուսանցագծերով, վերնագրութեամբք եւ սկզբնագրերով. (թուղթը՝ 257. մեծութիւն՝ 21×15.5. գրութիւնն՝ երկսիւն, իւրաքանչիւրը՝ 15×5, տողը՝ 23:) Անթուական այս ձեռագիրը, որ 1838ին մեր Մատենադարանը մտած է, յոռի ցեղին կը վերաբերի: Բոլորովին այլափոխեալ կը գտնենք կանոններն, որոնք նոյն իմաստով շատ անգամ բոլորովին ուրիշ նախա-

դասութիւններով կը բացատրուին։ Օձնեցւոյն հաւաքումն ածանաշելի է այս կարգի կանոնագրոց մէջ։ Մեր հրատարակութեան մէջ նշանակուած են ձեռագրիս տարբերութիւնքն՝ Ը տառով։ Մեր կանոնները կը գտնուին՝ Թղ. 2ա—16բ։

4. Ը ձեռագրին հետ գրիւքն ու մեծութեամբ, գրութեան կերպով եւ ըստ ներքին արժեքին նոյն է ուրիշ ձեռագրիր մ'ալ, զոր այս պատճառաւ Ը² կը նշանակենք։ Զեռագիրս է կանոնագիրը մեր Մատենադարանի թ. 62Ա (այժմ՝ 297.), որ ոզորկ թղթի վրայ յուրի նօտրգիր գրչութիւն մըն է՝ կարմրագիր լուսանցագծերով, վերնագրութեամբը եւ սկզբնատառերով։ Առաջին ձեռքէն է միայն կանոնագիրը (թուղթը՝ 167. մեծութիւն՝ 21×16. գրութիւնն՝ երկսիւն, իւրաքանչիւրը՝ 14×5. տող.ը՝ 26.) վասն այժմու կաշեպատ փայտէ կազմին մէջ աւելցուած է վերջը բոլորովին ուրիշ թղթէ, գրչէ եւ ուրիշ նիւթով գրութիւն մը։ Մեր կանոնները ձեռագրիս մէջ կը գրաւեն Թղ. 1ա—10ա։

Ասոնք են մեր Մատենադարանը գտնուած ձեռագիրը, որոց վրայ աւելի ընդարձակ տեղեկութիւնք տալ այժմ մեր ծրագրէն դուրս է։ Ասոնցմէ զատ համեմատութեանց մէջ առնուած են 6 եւ La, որոց վրայ քիչ մ'ետքն։ վասն նախ պէտք է խօսիլ DEF օրինակաց վրայ։

Ինչպէս քննութեանս սկիզբը ծանուցի՝ Կանոնագրոց ձեռագիր քննութիւն մը եւ բազմաթիւ ձեռագրաց համեմատութիւնք, մասնական ընդօրինակութիւնք, դիմողութիւնք թողուցած է հանգուցեալ Ա. Հ. Յովսեփ Արդ. Գալթրճեան, որուն քննութեան այն մասերն՝ որ մեր նիւթոյն կը հային, յիշած ենք մեր այս ուսումնասիրութեան մէջ այլեւայլ տեղեր։ Արդ այս թղթոց մէջ “Վարդ. Առաք. զրութեանս համար երեք ձեռագրաց տարբեր ընթերցմունք գտայ նշանակուած

մեր Մատ. թիւ 44 ձեռադրէն եղած ընդօրինակութեան մը վրայ: Աւելորդ չհամարեցայ այս ընթերցուածքն ալ՝ որ ձեռագրաց ընտրելագոյն կարգի կը վերաբերին, նշանակել մեր հրատարակութեան համեմատութեանց մէջ՝ զանոնք D, E, F նշանակելով: Այս ընթերցմունքն ուստի ուղղակի ձեռագրէ քաղուած չեն՝ ձեռագիրը ըլլալով արամագրութեանս ներքեւ, այլ Վ. Հ. Յովսեփայ նշանակած տարբերութեանց վրայ յեցեալ են: Արդ այս երեք ձեռագիրներէն:

5. Ա տառով նշանակած ենք զայն, զոր Վ. Հ. Յովսեփի “Մելքիսեդեկեան օրինակ”, կը կոչէ իւր քննութեան եւ համեմատութեանց մէջ, եւ որուն վրայ կը գըէ ի միջին այլոց, “Եթէ ցայտմ ձեռքերնիս պտրատող օրինակաց պէս հարիւրաւոր օրինակներ ժողվէինք, չէինք կրնար ան ծառայութեանց եւ ոչ մէկ մասն ունենալ, զորոնք մեզի կ'ընէ աս նորագիւտ մի միակ օրինակը...” զոր Վ. Հ. Յովսեփի համեմատած է մեր թ. 44 ձեռագրին հետ: “Մելքեսեդիկեան”, կը կոչէ անոր համար որ “1865 Մայիս ամսոյն վերջերը”, ընդունած էր զայն համեմատելու “արդիւնաւոր պաշտօնակից Յարդ. Տիմոթէոս Վարդապետ Մելքիսեդեկեանէն”, որ զայն “Կարնէն՝ իր հայրենիքէն՝ մասնաւորապէս” Ա. Յ. Յովսեփայ անտիպ “աշխատութեան համար բերել տուած էր:” Զեռագիրը գրուած էր “ի թուականութեան Հայոց Ուշէ եւ Հոկտ. ամսոյ եւ, եւ ի մարդեղութենէն Քրիստոսի մինչեւ ցայս ամս Ութլը, ձեռամբ... Խաչատուր Դպրին ուստի 1638ին:

6. Եւ 7. Ե տառով նշանակած ենք այն ձեռագրին ընթերցմունք, զոր Վ. Հ. Յովսեփի “առաջն օրինակ Երուսաղէմայն” կը կոչէ, իսկ Է տառով զայն՝ զոր “Երկրորդ օրինակ Երուսաղէմայն” կ'անուանէ: Վասն զի Վ. Հ. Յովսեփի “Ապրիլ 9ին 1866 տարւոյն”, Երուսաղէմ հասնելով՝ առիթ

ունեցած է տեսնել Ա. Յակոբայ Վանաց մատենագարանին ձեռագիր երկու կանոնագիրքն, որոնց երկուքն ալ իրարմէ տարբեր ատեն, այլեւայլ դրիչներէ ընդօրինակուած, սակայն երկուքն ալ վերոյիշեալ Մելքիորեկեան օրինակին տեսակէն՝ զորոնք սակայն չէ կրցած լիովին բաղդատել այլ եւսյլ պարագայից բերելովն, բայց “գոնէ ամենակարեւոր բաղդատութիւնները ընել եւ երկուքէն ու շատ մը դիտողութեան արժանի կէտեր նշանակելոց կրցած է։ Ասոնց մէջ “առաջննն” (— ուստի մեր՝ Ե) ձեռագիրն է նօտրագիր, նախընթացէն հնագոյն՝ աւարտեալ “ի թուին Հայոց ՌՕՁԸ (այսինքն՝ 1636ին) Սեպտ. ամսոյ իբ ձեռամբ . . . Զատիկի սուսանուն դպրի որդոյ Գրիգորի։ Իսկ “Երիբարեն” (— ուստի մեր՝ Ֆ) ձեռագիրն է “նօտրագիր, նախընթացէն հնագոյն՝ աւարտեալ “ի թուին Հայոց ՌՕՁԸ (այսինքն՝ 1609) Փետրուարի ԺԷ . . . ի վայելումն Թորոսի դպրի որդոյ Աթագէյի։ Թէ այս Ե, Ֆ ձեռագիրք այժմու Երուսաղէմայ մատենագարանին մէջ ի՞նչ թիւ կը կրեն, անծանօթ է ինձ։

Ասոնցմէ զատ մէկ երկու տեղ նշանակուած կը գտնուին մեր համեմատութեանց մէջ “Տէրոյենց”, եւ “Ա. Խաչը անուանք՝ որոց քով ընդհանրագէս նշանակած ենք Կ (= Գաթըձեան), ցուցընելու որ այն սակաւաթիւ տարբերութիւնք Հանգուցելոյննշանակածներէն են՝ առաջինը “Յովհաննէս Տէրոյենց Պատուելոյն քով մեծագիր” ձեռագրէ, որ է “նօտրագիր նոր, որուն գրութիւնը լինցած է Հայոց ՌՕՁԸ տարին Գեկտ. 7ին”, “ի Տէր Մատթէոս յեաննեալ գրչագրէ” . . իսկ երկրորդն է “Սկիւտարու Սուրբ Խաչի դպրոցին մատենագարանին մեծագիր մատեանը, նօտրագիր, 1830ին Կ. Պոլիս՝ Փիշմիշեան Միքայէլ Ամիրայի հրամանաւ . . . երեք ձեռագիրներէ բաղադրելով ընդօրինակուած” . . Վերջապէս մէկ երկու տեղ յիշուած է ըստ Կ “Պործեան” օրինակը, որ Հռոմ նոյն մա-

տենադարանը կը պահուի, եւ որ ա 1634ին Թէքիրա-
տաղ գրուած է:՝ — Այս վերջինք շատ ցանցառ
կը յիշուին մեր համեմատութեանց մէջ:

8. Մեր հրատարակութեան համար բոլոր
համեմատութիւնք եղած լինցած էին եւ բնագիրը
տպագրութեան պատրաստ էր, երբ ձեռքերնիս
ինկաւ “Ծիլն Աւարայրի” թերթին երկու տետր-
ները:¹ Ազարէգեան “Կանոնագիրը” վերնագրոյն
ներքեւ համառօտ տեղեկութեան մը մէջ կ'իմացընէ
հետեւեալը. “Շատոնց էր որ մենք հետամուտ
էինք ձեռք բերել մի կանոնագիրը, բայց միշտ մեր
հետամտութիւնը պարապն էր ելած. վասն զի որ-
քան կանոնագիրը որ տեսած էինք, ոչ մէկը մի
ամբողջութիւն չունէր. ոմանք թերի էին, ոմանք
վատ եւ նոր օրինակուած, ոմանք ել հատակուր
բան. վերջապէս այս անգամ մի բախտաւոր պա-
տահմունք մեր ձեռքը ձգեց մի ընտիր եւ ամբողջ
ձեռագիր կանոնգրքի՝ բամբակէ թղթի վրայ դրած
թէեւ առանց յիշատակարանի:՝ Ուրիշ տեղեկու-
թիւն չի տրուիր ձեռագրին վրաւ, բայց անոր բո-
վանդակութիւնը կը դրուի մեր առջեւ՝ “Շարա-
գրութիւն կանոնաց եղեալ եւ այս կարդ եւ շափ
գլխոցն” վերնագրոյն ներքեւ,² ուստի կ'իմանանք
որ ձեռագիրը ԾԶ հատած ունէր, որոց առաջինն
է մեր “կանոնք Առաքելականք.” իսկ վերջինն
ԾԶէն ետքն անթիւ՝ “Տետոն Յովհաննու Ման-
տակունոյ ի կոչումն ապաշխարութեան:՝ Ասկէ
ետքը գրուած կը գտնենք “Վարդ. Առաք.” ըստ
այնմ ձեռագրին՝ Կերածութիւնն եւ մինչեւ կա-
նոն է Մարտի թերթին³ եւ մնացեալը Ապրիլի
թերթին մէջ:⁴ Այս ձեռագիրն արդեամբը ընտիր

¹ “Ծիլն Աւարայրի” Բ Տարի 1867, Թիւ Գ՝ Մարտ (էջ 126—136) եւ թիւ Դ՝ Ապրիլ, (էջ 153—167:) Տես վերը՝ էջ 19:

² “Ծիլն Աւարայրի,” 167, Գ, էջ 129—130:

³ Անդ, Գ, էջ 131—136:

⁴ Անդ, Գ, էջ 153—167:

տեսակէն է, ինչպէս կրնայ տեսնուիլ մեր հրատարակութենէն, ուր Շ տառով նշանակած ենք իւր ընթերցմաւնքն :

9. Ծանօթ է վերջապէս որ Ա.ահան. Ա. Մինասեանի հրատարակած “Սոխակ” թերթին մէջ լոյս տեսան կանոնագրոց վրայ քանի մը յօդուածներ : Առաջինը (“Խօսնակի”, մէջ¹)՝ որ “կանոնագրոց, վրայ կը խօսի ընդհանրապէս՝ Մաղաքիա եպ. Օրմանեանի գրչէն, կրնանք մէկդի գնել. վասն զի նախ՝ մեր խնդրին հետ ուղղակի կապ չունի, բայ որում “Ալարդ. Առաք.” կանոնաց վրայ ի մասնաւորի շիջնար. եւ երկրորդ՝ վասն զի յօդուածն այնպէս տարապայման անքննագատութիւնը կը գտնենք գրուած է, որ չ’արժեր անով զբաղել: Ի՞նչ յարդ կրնայ ունենալ գրութիւն մ’որուն մէջ օրինակի համար սա նախադասութիւնը կը գտնենք “Եթէ առ հառասարակ քրիստոնեայ եկեղեցիներուն կանոնները քննենք, (— ի հարկէ ձևադրոյն կանոնագրոց քննութեան ատեն միայն Յունական եւ Ասորի կանոննք կրնան ի նկատի առնուիլ, եւ ոչ ուրիշները. —) Հայ. Եկեղեցւոյ կանոններն են, որ ամենէն աւելի ճնշուանք դրսութեան առաջնորդութեան նասագուառութեան եւ նախական ոլորդուարան կերպարանը կը կրեն:” Բաղձալի էր ի հարկէ որ այս այսպէս ըլլար: Բայց գժբախտաբար բոլոր հայ գրականութեան մէջ չկայ գիրք մ’որ աւելի ինչ դրսութեաններով խճողուած, ինչնակամ ինքուարանքներունց աւելի ենթարկուած եւ բնակչութեան անհասարակի ըլլայ քան մեր կանոնագիրը: Կարծ ենք մեր քննութիւնք պարզեցին օրինակի համար հայ կանոնագրոց առաջին իսկ կտորին “առաջնորդութեան նասագուառութեան”, Գր գարու ասորի ան-

¹Տես “Խօսնակ Հայ. Եկեղեցւոյ, հանդէս շաբաթական, 1888, թիւ 5, էջ 73—80: Ծանօթ է որ “Խօսնակ” դադրելով՝ սկսաւ լոյս տեսնել “Սոխակ Հայ. Եկեղեցւոյ, հանդէս շաբաթական, (Ա. Պոլիս, տպ. Գ. Պաղմահր. Վահան Ա. Մինասեան, 1888):

Հաւելուկանի մը մէջ, իսկ “հնաւանդ գրութիւնն” և դարուխմբագրէ մը ծայրէ ծայր կրած էամայական կերպարանագունունեւան մէջ, որուն ենթարկօւած տեսանիք բոլոր միւս կտորները՝ Նիկիոյ եւ այլ ժողովոց անդամ. եւ վերջապէս մեր էւնչ գրութեան բոլոր հայ կանոնադրութեանց վրայ ըրած ազգեցութեան մէջ տեսանիք անոնց “նախնական պարզութեան” կերպարանքը: Անհնար է ըմբռնել առողջ մոքի մը թէ ինչ նպաստակ ունի այս կարգի տարապայմանութիւն (chauvinisme) այնպիսի խնդրոց մէջ, որոնք շատ էլետական ըլլալու էին, ինչպիսի է կանոնադրքի թարգմանութեան մը բնագրաց հաւատարիմ ըլլալը կամ ոչ:

Թողլով այս շեղումն՝ — որուն պատճառն այն էր որ մեր քննութեանց հետեւութեամբ հարկ էր անյիշատակ չլծողութ այս կարգի գրութեանց գոնէ մին իրեւ օրինակ, — կ'անցնիք այժմ նոյն թերթին վերջին մասերուն, որոնց մէջ մեր “Արդ. Առաք.” թարգմանուած է աշխարհաբար: “Խօսնակին յաջորդող” “Սոխակ” թերթին չըրս թուերու մէջ գրուած է այս թարգմանութիւնն,¹ որմէ դուրս առնուած է “Եերածութիւնը եւ կը սկսի բուն կանոններէն: Անշուշտ աւելորդ նկատելով “Ներածութիւնը՝ թարգմանուած ըլլալու չէ այն, եւ չէ թէ որովհետեւ կը պակսէր թարգմանչին դորձածած ձեռագրին մէջ: Ծանօթ ամեն ձեռագիրք ունին զայն: Թարգմանութիւնը վերջէն ալ կիսատմացած է՝ թերթին հրատարակութեան գագրելովն, ուստի կը հասնի մինչեւ աշխարհաց ցուցակին ե կտորը:

Գժբախտաբար ամենեւին տեղեկութիւն չի տրուիր այն ձեռագրին վրայ՝ որմէ եղած է թարգմանութիւնը: Սակայն թարգմանութենէն դատելով՝ բաւական ընտիր ձեռագրիր մ’ ըլլալու է այն:

¹Տես “Սոխակ”, 1888, թիւ 10, էջ 358—361, թ. 11, էջ 374—378, թ. 14, էջ 421—425 եւ թ. 15, էջ 436—441:

Արդ ուր որ կրնայինք ստուգութեամբ գուշակել
թարգմանութենէն անոր գործածած ձեռագրին
ընթերցուածքն, զանոնք նշանակած ենք Լա հա-
մառօտութեամբ։ Թարգմանութիւնն ընդհանրա-
պէս յաջող պէտք ենք անուանել եւ հաւատարիմ։
Եթաց առնելու է քանի մը տեղերն՝ ուր քանի մը
փոփոխութիւններ եղած են՝ կամ մեկնաբանու-
թիւնք եւ կամ՝ որչափ կ'երեւայ՝ կամաւոր զանց-
առութիւնք։ Աւելորդ չէ յիշել քանի մ'օրի-
նակ, որպէս զի յախուռն դատած չերեւանք, եւ
որպէս զի ընթերցողն ինքնին դատէ։ Կամառոր զանց-
առութիւնն է օրինակի համար, երբ ի կանոնին սա
խօսքը «Եղիցի տաւն Ծննդեան եւ Յայտնութեան...
աւր Զ Յունուարի ամսոյ ըստ յունարէն նուոյ»՝
թարգմանուած կը գտնենք,¹ այսպէս։ «Ծննդեան
եւ Յայտնութեան տօնն... կոտարուի յունվար վեցին։
Խնդագին ուրախութեամբ» եւն։ Խնչու դուրս մնա-
ցած է հսու «ըստ յունարէն նուոյ» խօսքը։ Կ'երեւայ
թէ թարգմանչին վիսասակար երեւցած է՝ «Առա-
քելոց» անուն կրող կանոնին մէջ թողուլ որոշում
մը թէ ծննդեան տօնը կատարուի Յունուար նին,
երբ «ըստ յունարէն թուոյ» Յունուար 6 է, որ-
մէ գուցէ Հայ եկեղեցւոյ տօնայցոցին նկատմամբ
անհաճոյ հետեւութիւններ կը կարծէր ծագիլ։
Բայց ասորի հեղինակին այս «ըստ յունարէն
թուոյ» խօսքն անվտանգ կրնար տեղը մնալ. զոր
նոյնպէս անփոփոխ պահած են թարգմանիչն ու
խմբագրիչը, եւ զոր կը գտնենք Ա. Եփրեմայ քով-
ալ, ինչպէս վերը տեսանք։² — Զգիտեմ կամառոր
է արդեօք երբ Ժ կանոնին այն խօսքը թէ «դկնի
պատեքին կատարեսցեն յիսուն աւր յետ յարու-
թեան նորա առ Հայր» եւն (— որով Համբարձման
տօնը Զատկէն յիսուն որ ետքը կը դրուի՝ ըստ

1 Հնդ., Թիւ. 10, էջ 361, Կան. Է:

2 Տես վերը՝ էջ 68։

Հնագոյն սովորութեան, ¹ —) կը թարգմանուի այսպէս.² «Պասեքէն այսինքն յարութենէն յետոյ + ուստի օր առեռանի է, թող կատարուի տօն ի յիշատակ վերացման Տեառն» եւն, ուստի նորագոյն սովորութեան փոխելով տօնին օրուան թիւը: Ինձի ծանօթ բոլոր ձեռագիրք հաւատարմութեամբ պահած են “յիսուն առ”, այսպէս ըլլալու է անշուշտ նաեւ Լա ձեռագրին մէջ, եւ թարգմանիչն ըրած կ'երեւայ փոփոխութիւնն, ինչպէս “առեռանի է”, թարգմանութիւնն ալ կը վկայէ, որ մեկնաբանութիւն է, ուստի եւ ոչ մէկ ձեռագրի համեմատ:

Բաւական յաճախ կը տեսնենք մեկնաբանութիւններ աւելցած թարգմանութեան մէջ, որոնք մոռցուած են փակագծի մէջ աւնուիլ, որով ընթերցողը չէր կարծեր զանոնք իրը մասն բռն բնագրին: Օրինակի համար ԺԴ կանոնին վերջին խօսքը (— “եւ վկայք՝ որ ոչ ունին զմկրտութիւն ջրոյն, արեամբն իւրեանց փրկեսցին” —) եղած է այսպէս.³ “Իսկ վկայներ — նահապետի+ — որք չեն մկրտուած իրենց արեամբ պիտի փրկուին, այսինուն էրենց արեւանն էբբեւ ջուր միքոսունեան նորդ համարուի:” Իմաստը ճիշդ է, բայց այն մեկնութիւնք պէտք չէին իւրեւ մասն բնագրին դրուիլ: ԺԴ կանոնին սա խօսքերը “... եթէ իցէ ոք երկիրո է հաւատու ... նա զմարդիկ խարէ եւ ոչ զԱստուած, ոյն որ ու հաւատուին էտակուրունիւնիւն+ առաջի նորա, ” թարգմանուած է⁴ “... այն մարդն որ հաւատքին մէջ ների է եւ երկիրո ... նա զմարդիկ կը խարէ եւ ոչ զԱստուած, որոյ առջեւ կամակորութիւնք պարզէլ են:” Անըրջինս շատ ճիշդ չէ. այն խօսքն ասորաբանութիւն մընէ, որ կը նշանակէ՝ “որուն առ

¹ Տես վերը՝ էջ 47—48:

² “Սոխակի, թ. 11, էջ 374—5:

³ Անդ, էջ 376:

⁴ Անդ, էջ 376, ԺԴ:

ջեւ նենդութիւնք (կամ հնարագիտութիւնք) չեն զօրեր, եւ որուն վրայ վերն առիթ ունեցանք խօսելու :¹ Ի կանոնին այն խօսքը թէ Անարատքն որ սուրբ ի մատուցել իցեն, աւրինաց եւ կարգի եկեղեցւոյ հմուտք, եթէ (Ե- յանոբիտուշ ու էցէ, ի քահանայապետութիւն կարգ եսցեն, — թարգմանուած է մեկնողական յաւելուածներով այսպէս .²

Անդքա որ սուրբ եւ անարատ են մամոնայէ — արձուակը ու նենք եւ եկեղեցւոյ օրինայն եւ կարգաց հմուտ, եթէ անարգաց ոք իցէ — այսինքն ազնուածին դասուածն ընդուսուած եւ իւսուած չէ ի առնանայուածնէն, այլ սորբին դասուածքէն, արժանիթ թող լինին քահանայապետութեան, — եւն: Խմասոն այն ըլլալու է որ բարձր պաշտամունք չսեպհականուին ազնուածիանաց կամ բարձրագոյն դասին: Ծատ ճիշդ չեն նոյնպէս այս միեւնոյն կանոնին վերջին խօսքին (— «զի ի ձեռն նորա [առաջնորդին] ինդրեսցի չարութիւն եւ բարութիւն, մեղք եւ արգարութիւն յամենեցունց, զի դէտ եւ հովիւ է իրբեւ դՅամաւել զի շրջէր եւ իտքէր եւ նրանոն դայըն եւն —) հետեւեալ կերպով թարգմանուիլը. «Զի Աամուելի պէս դէտ եւ հովիւ են, պիտի շրջն նային նէ ո՞՛ը իտյ շարութիւն ու բարութիւն, ո՞՛ը մեղք եւ առաքինութիւն. ամեն ուղարկարդիւններ պիտի ընեն, — իւ կանոնին մէջ նորոյ ուխտիս, թարգմանուած³ է «Եոր-ուխտի այն է Քրիստոսէ», — քիչ մ'ետքն ալ այն խօսքը թէ Առաքեալք այն կանոնները գրին ոչ միայն իրենց համար, այլ եւ իրենց յաջորդաց (— «...այլ եւ այնոցիկ՝ որ զինի իւրեանց լինելոց իցեն, —) եղած է «որք իրենցմէ յետոյ պիտի դային է նատառուածքիստոսէ», ⁴ եւ քիչ մ'ետքը դարձեալ «եւ եղեն նորա քարոզք ճշմար-

¹ Տես վերը՝ էջ 94—95, 172:

² «Առխակ», թ. 11, էջ 378:

³ Անդ, թ. 14, էջ 421:

⁴ Անդ, թ. 15, էջ 436:

տութեան ընդ առաքեալոն՝ բանին կենաց, խօսքը փոխագրուած է ոչ շատ յաջողութեամբ՝ այսպէս. “Եւ բանին կենաց +արտիկւ Աստ+ելոց քարող եղան ճշմարտութեան:”¹

Վերջապէս մէկ երկու տեղ ալ ուր հայ ձեւ ռազիրը միժարութիւն մ'ունին եւ բաւական պէս պիսութիւն, այնչափ յաջող եղած չերեւար Լա ձեռագրին ընթերցումն: Օրինակի համար սա խօսքը թէ Յակոբոս “եղեւ հրամանատար եւ առաջնորդ եկեղեցւոյն որ յԵրուսաղէմ” (որ) շինեցաւ ի Սիովն, որչափ ալ աղաւազած ըլլայ ձեռագրաց մէջ, անհնար է պատմական անտեղութեամբ թարգմանել՝ ըստ Լաի “...որ եղաւ առաջնորդ եւ հրամանատար եկեղեցւոյն, որ յԵրուսաղէմ”. Հնեց— Այսպէս: ² Այսպէս նաև ԺԳ կանոնին սա խօսքը “աւրինակէր Մովսէս եւ Ահարոն զհանդերձեալն (ոմանք “զհանդերձեալոն”) լինելոյ փոփոխումն ստուերագրին, հրամայէր ջրով լուանալն եւն, որչափ ալ աղաւաղ ըլլայ՝ գժուար է յաջողութեամբ թարգմանուած համարել այսպէս.³ “Մովսէս եւ Ահարոն օրինակ էին այն բաներուն՝ որ պիտի լինեին յետոյ: Սուսերսէրէն ի՞նչո՞նո՞ւն իւն հրամայէր ջրով լուացուիլ”, եւն, ուր վերջին նախադասութեան իմաստն անհնար է ուղեղ համարիլ:

Այսպէս բաւական համարելով Լա ձեռագրին վրայ՝ կը կնքենք այսու “Ատրդ. Առաք.” գրութեան մեր գործածած ձեռագրաց վրայ խօսիլն: Աւելորդ է ըսել թէ շատ ձեռագրիրը կան ամեն կողմն կանոնագրոց՝ ուստի եւ մեր գրութեան, բայց զանոնք գործածել չէինք կընար: Եւ կարծենք առձեռն եղած ձեռագրիրըն ու համեմատութիւնքն արդէն յինքեան բաւական են ի՞նքսէրեալ

¹ Անդ, թ. 15, էջ 438:

² Անդ, էջ 440:

³ Անդ, թիւ 11, էջ 375:

Հայերէնին բաւական լաւ բնագիր մ'ունենալու, որուն վրայ շատ մ'այլ ձեռագիրք դժուարաւ աւելի բան մը կրնան աւելցընել, — բայց եթէ այժմու ծառնօթ կանոնագրքերէն շատ աւելի մեծ հնութիւն մ'ունենան՝ դոնէ իրը ԺԻ—Ժ դարերն հասնելով. եւ մանաւանդ եթէ երբեք կանոնադրութիւն անկախ օրինակ մը դանուի մեր կանոնաց կամ նախնական թարգմանութիւնը: Բայց այս վերջին կետերս դեռ եւս լոկ բաղձալիք են:

Մասց մէկ երկու խօսք ըսել Յաւելուածներուն համար գործածուած ձեռագրաց վրայ: Առաջնոյն՝ այն է Յակոբայ առ Կողբագոս թղթոյն համար ըսենք վերն¹ որ առաջեւնիս ունեինք մեզի համար եղած ընդօրինակութիւն մը Վենետիկոյ Ա կանոնագրքին² (Էջ 318), ինչպէս նշանակուած է ընդօրինակութեան ճակատը: Թէ այս ձեռագիրն որ անթուական կ'ըսուի, այժմ Վենետիկոյ Մատենադարանին ինչ թիւը կը կրէ, ծանօթ չէ ինձ:

Իսկ երկրորդին՝ այսինքն Ադդէի կանոնաց համար գործածուած են մեր Մատենադարանին վերը յիշուած չորս ձեռագիրք, այսինք թիւ 44 (թղ. 27ա—30բ.) թ. 15 (թղ. 50բ—58ա.) թ. 58 (թղ. 16ա—22ա) եւ թ. 62Ա (թղ. 10ա—14բ.): Հրատարակութեանս հիմն առնուած է ասոնցմէ առաջինը, բայց ի մասնաւորի համեմատութեամբ էջմիածնի Մատենադարանին մէկ ձեռագրին՝ որուն՝ “Մայր Յուցակին” մէջ յիշուած բաղմաթիւ կանոնագիրըներէն² որն ըլլալն մեզ յայտնի չէ, ուստի եւ ամենեւին տեղեկութիւն չունինք անոր վրայ, զոր սակայն գործածած է Աբէլ արքեպ. Միսիթարեանց իւր “Պատմութիւն Ժողովոց”, երկասիրութեան մէջ՝ առանց աւելի տեղեկութիւնաւ-

¹ Տես վերը՝ Էջ 123 եւն:

² “Մայր-Յուցակին”, Էջ 44—46, Թիրք՝ 721—746:

լու¹ Ա տառով նշանակած ենք զայս : Քանի մը տեղ
նշանակուած են նոյնպէս Ն տառով ընթերցուածոյ
տարբերութիւնք , որոնք (ըստ Կ) կը գտնուին Աե-
նետկոյ Զ կանոնագրոց մէջ (այժմ թիւ՝ 274,
Է, դ.) : Այս վերջինս թղթեայ բոլորգիր ձեռագիր
մըն է, զոր գրած է Արթանէս անուն անձն ան-
թուականիս Հայոց 21.Դ (= 1285 ի յապրիլ
Զ եւ ի Սահմի ԽԸ:)

Այս տեղեկութիւններէն ետքն անցնինք
վերջին կէտին, այն է մեր կանոնաց արաբական եւ
եթովպական թարգմանութեան վրայ քանի մը
խօսք ըսելու:

11.

Շատոնց ծանօթ էր որ սկզբարդ . Առաք .²
կը գտնուի նաեւ արաբերէն խմբագրութեամբ :
Մեր քննութեան սկիզբը (տես Էջ 11 եւն) յիշած
ենք Կրեպ, Վանսլէպ եւ Beveridge գիտնականաց
այս մասին կարծիքն , որ մատնանիշ կ'ընէին Պոտ-
լեան եւ Վատիկանեան արաբական երկու ձեռա-
գրաց վրայ , որոնք Լ. կանոնաց հաւաքում մ'ունէին,
եւ Պիքքէլ յանուանէ յիշած էր Պործք Առա-
քելոց եւ Կանոնք նոցա Լ. տիտղոսով հաւաքումն ,
որ կը գտնուի Ասեմանեայ քով գործոյն վերջը
կցուած արաբական ձեռագրաց ցուցակին մէջ :¹
Եւ արդեամբք այս վերջինն ուրիշ բան չէ , ինչպէս
մըր ձեռքն եղած ընդօրինակութիւնը կը ցուցընէ :
Թէեւ ոչ արաբականն եւ ոչ եթովպականն ուղղ-
ղակի գործք ունին հայոցն հետ , անհրաժեշտ էր
զասոնք ալ անտես չընել . բայց երկուքն ալ հրա-
տարակուած չըլլալով՝ չէինք կրնար գաղափար
մ'ունենալ ասոնց վրայ , բայց միայն Վանսլէպի

¹ Պատում . Ժողով . Հայ . Եկեղ . Էջ 9—18 :

² Ass., Bibl. Or. I, 619.

տուած համառօտ բովանդակութենէն։ Այժմ
երկուքէն ալ օրինակ մ'ունինք առջեւնիս, եւ այն
երկուքն ալ համեմատութեամբ կրկին ձեռագրի։
Արաբականը կը պարտինք Պեծ։ Յովհ. Վոդ.
Միսրճեանի բարեացակամութեանն, որուն միջ-
նորդութեամբ Պլ. Գէորդ Քալիթեան օրինակած
է զայն կատարեալ ճշգրտութեամբ Վատիկանի
թ. 632 ձեռագրէն եւ համեմատած Պարպերի-
նեան մէկ ձեռագրին հետ, որուն թիւը դժբախ-
տաբար չէ նշանակուած։ Եթովզականը կը պար-
տինք ծանօթ հայագէտ ուսուցչապետ Կոնիքերի,
որ ինքնայօժարութեամբ լուսանկարել տուած էր
Քրիտանական թանգարանին թ. 753 եթովզա-
կան ձեռագրին այս մասերը (7 տախտակ, իւրա-
քանչիւրն երեքսիւնեան)։ Այս ամէնուն պարտք
կը համարինք հոս ալ հրապարակաւ մեր շնորհա-
կալութիւնը յայտնել։ Ասիթ ունենալով 1894
տարւոյ հոկտեմբերին Պերլին գտնուելու՝ կրցանք
հոն համեմատել գոնէ Ms. Or. fol. 398 եթով-
պական ձեռագիրն ալ, որով երկու բնագիրքն ալ
տպագրութեան համար պատրաստուեցան, եւ որ
լյոյ կը տեսնեն գործոյս գերմաներէն հրատարա-
կութեան մէջ՝ հանգերձ գերմ. թարգմանու-
թեամբ։

Մեզի Հայոցս անուղղակի միայն կապ ունին
ասոնք, ուստի այստեղ ամբողջութեան համար
միայն քանի մը խօսք պիտի ըսենք այս խմբագրու-
թեանց եւ ասոնց ձեռագրաց վրայ։ Խնչպէս հայն՝
նոյնպէս արաբականն եւ եթովզականը Կանոնա-
գրոց մէջ կը գտնուին, եւ այն՝ արաբականը սո-
վորաբար Կանոնագրոց ճիշդ առաջին կտորն է հայ-
ոյն պէս, իսկ եթովզականը Կանոնագրոց հինգե-
րորդ կամ վեցերորդ կտորն է սովորաբար։

Մեր ձեռքն եղած արաբականն ըսինք Վա-
տիկանու թ. 632 ձեռագրէն ընդօրինակուած է։
Վատիկանեան արաբական ձեռագրաց վրայ ման-

բամասն աեղեկութիւն տուած է ծիրանաւորն
Անձելոյ Մայ:¹ Թիւ 632³ չորեքծալ թղթի վրայ
գրուած ձեռագիր մըն է 226 թղթերէ բաղկացած:
Մայ այսպէս կը ցուցակագրէ առաջին կտորները.
1. “Գործք Առաքելոց եւ Կանոնք նոցա Լ.⁴
2. “Կանոնք Առաքելոց ի ձեռն Կղեմայ ԶԲ. եւն,
ուստի ճշդիւ ինչպէս կը դտնուին նաեւ հայ կա-
նոնագրոց մէջ: Ձեռագրիս սկիզբը գրուած է
Աղեքսանդրիայի եկեղեցւոյ եկեղեցական կանոնաց
մէկ ցանկը, “զորս հաւաքեաց եւ դրեաց Մակար
երէց եւ միանձն խպտի, ի վանս Ս. Մակարի մեծի
ի Ակիտիա, յամի մարտիրոսաց 940 (= 1372 Յ.
Ք.):” Խոկ Թիւ 623 ձեռագիրը³ չենք կարծեր
որ ունենայ մեր կանոնները. ըստ Մայի ցուցակին
անոր հինգերորդ կտորն է “Համառօստիթիւն
կանոնաց առաքելոց եւ ընդհանրական ժողովոց”,
խոկ չորրորդ կտորն է “վասն գործոյ երկոտասան
առաքելոց եւ Հ աշակերտաց”:

Արդէն այս ձեռագիրը կը ցուցընէ որ արա-
բականը 1372ին արգէն կար. սակայն կ'երեւայ թէ
շատ աւելի վեր կը հանէ զմեզ Վատիկանու Թիւ
149 արաբական ձեռագիրը,⁴ որ մեծադիր միածալ
գրութիւն մըն է 302 թղթէ “բամբակեայ, թղթի
վրայ գրուած շատ գեղեցիկ գրչութեամբ, եւ այն
ձեռագիրներէն է զորոնք Եղիպտոսէն Վատիկանի
գրատունը բերաւ Յովակիլիման Վատիկանի: Ձե-
ռագիրս խպտաց Աղեքսանդրիայի եկեղեցւոյ Կա-
նոնագիրըն է՝ երկու մասի բաժնուած, զոր հաւա-
քած է Մակար երէց եւ միանձն ի Ակիտիա “որ

¹ Angelo Mai, Scriptorum veterum nova Collectio, Tom. IV Romae 1831: Հոռ էջ 1—629 կը նկարա-
գրուին “Ձեռագիրը Արաբականք որ կամ ի Քրիստոնէից
գրեալ են եւ կամ յիրս քրիստոնէականո հային: Վակէ
եաբը կը նկարագրուին (էջ 630—651) պարսկերէն եւ (էջ
652—670) տաճկերէն ձեռագիրները”:

² Մայ, էջ 570, A. 28:

³ Մայ, էջ 566, A. 19:

⁴ Մայ, էջ 275:

իր Ժ դարուն Յ. Ք. ծաղկեցաւ կը յաւելու Մայիս Զեռագիրս, որ երկսիւնեան է, ունի նաև (Թղ. 2թ) Մակարի յիշատակարանն, ուր կ'ըսուի Մակարիս, մին յերիցանց Վանաց Ա. Յովհաննու կրտսերի յանապատին Սկիւտեայ: Բայց հոս խնդիր մը կայ՝ վերն յիշուած ձեռագրին եւ ասոր մէջ հաւաքիչը նոյն անձն է, որ հոն Ա. Մակարի վանաց, հոս Ա. Յովհաննու վանաց միաբան կ'ըսուի: Ըստ կէտեր նոյն են, բայց հոն կ'ըսուի թէ Մակար 1372ին հաստից եւ դրեց կանոները, իսկ հոս կ'աւանդէ Մայ թէ կանոններս հաստիած է Մակար երեց, որ Ժ դարուն Յ. Ք. կ'ազրէր: Յամենայն գէպս, եթէ միայն ուղիղ է Մայի աւանդածը, Ժ դարուն մտած է մեր կանոնաց արար խմբագրութիւնը Մակարի հաւաքման մէջ, որով այս ժամանակէն յառաջ ըլլալու է թարգմանութիւնը:

Թէ Թիւ 149 արգեամբ ունի մեր Վարդ. Առաք. յայտնի է Մայի ցանկէն: Կանոնագրոցս առաջին հատօրին իբրեւ առաջին կտոր կը դրուի սա գրութիւնը. “Գործք Առաքելց զինի վերանալոյն Քրիստոսի Աստուծոյ եւ Տեառն մերոյ, եւ Հրամանք, կանոնք եւ օրէնքը որ եգան ի նոցանէ, որք յունարէն ունալու կոչին, եւ են կանոնք երեսուն:” Արդէն այս վերնագիրը ճիշդ նոյն է մեր ձեռքն եղած արաբական խմբագրութեան հետ: Ամէն տարակոյս կը վերցուի անօվ որ հոս ալ կանոնները կը սկսին (Թղ. 6) կանոնով մ'որ գէպի արեւելք աղօթել կը հրամայէ եւ ճիշդ նոյն է մերինին հետ: Հոս ալ մեր կանոններէն ետքը կը յաջորդեն Երիբորդ Առաքելական կանոնք սա վերնագրով՝ “Այլ կանոնք ԶԲ եղեալք յառաքելց, յորժամ ժողովեալ էին ի վերնատանն Ախոնի, եւ աւանդեալք ի նոցանէ Աղեմայ:” — Թիւ 153 (Մայ՝ էջ 28օ) կ'երեւայ թէ չունի զ Վարդ. Առաք. ուակայն կ'երեւայ թէ ունի Թ. 154 (Մայ՝ էջ 291) որ քառածալ 376 թղթերէ ձեռագրիր

մըն է (յառաջ վաստիկանի արաբականաց թ. 234
էր ի կարգին :) Ասոր սկիզբը պակաս է . ըստ Մայի
կան հոս “Այլեւայլ Խրատք եւ Սահմանագրու-
թիւնք ընծայեալք Առաքելոց , , որոնց գլխաւոր-
ներն կը խօսին Կիրակին սուրբ պահելուն , Դշ . եւ
Ռւբբաթ եւ ուրիշ պահքեր պահպանելուն , աղօ-
թից եւ եկեղեցական ձեռնագրութեանց վրայ :
Ասոնք են մերձաւորապէս “Վարդ . Առաք . ո գրու-
թեան նիւթը :

Առաբական ձեռագիրք Կանոնագրոց առ հա-
սարակ բաւական շատ են , ուստի գրեթէ ամեն մեծ
մատենագարանի մէջ կրնայ գտնուիլ մեր “Վարդ .
Առաք . , , Հոս աւելորդ չէ յիշել մէկ քանին : Պատ-
լեան գրատան մէջ կայ՝ ըստ ցուցակի Յովհ . Ուրիի ,
ամբողջական Կանոնագիրք մը՝ Թիւ Արաբականաց
61 եւ 62 : Առաջինը Մարտիրոսաց 1397 (= 1680
Յ. Ք.) տարին գեղեցիկ գրուած ձեռագիր մըն է
293 թղթէ , հաւաքումն Աղեքսանգրիոյ եկեղեց-
ւոյն կանոնաց : Ասոր սկիզբը կայ “Գործք (apote-
lesmata) Առաքելոց եւ Կանոնք նոցա Լ . որուն
կը յաջորդեն Կանոնք ի ձեռն Կղեմայ՝ 2Բ : — Թ. 62
(Ուրի , էջ 40) նոյն ձեռքէ շարունակութիւն է
առաջնոյն կամ Կանոնագրոց երկրորդ հատորը՝
238 թղթէ : Թէ այս ձեռագրին մէջ ստուգիւ կայ
“Վարդ . Առաք . յայտնի կը տեսնուի նոյն գրա-
տան ուրիշ մէկ ցուցակէն , զոր հրատարակեց նի-
քու . (1835ին :)² Յիշեալ ձեռագիրը հոս 36
թուահամարը կը կըէ , եւ իւր եօթներորդ կտորն
է “Գիր + սրբոց Առաքելոց եւ Կանոնք նոցա եւ
Գործք յետ վերանալոյ տեատոն մերոյ եւ Աստու-
ծոյ եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի , եւ զոր ինչ

¹ Bibliothecae Bodlianae codicum Manuseriptorum orientalium Catalogus . . . a Joanne Uri , Pars I. Oxon. 1787 , p. 39ff.

² Catalogi codicium MSS. orient. Bibl. Bodl. Pars secunda Arabicos complectens, confecit Nicoll. Oxonii 1835 , p. 32ff.

Ասոնցմէ մենք ունինք մէկ օրինակ մը Վատիկանու եւ օրինակ մ'ալ (Համեմատեալ) Պորֆեան մատենադարանաց . վերջնոյս թուականը մռացուածէ դժբախտաբար նշանակել : Կախքան ասոնց ներքնայն վրայ խօսք մ'ըսելը՝ տեսնենք Համառօտիւ եթովպական ձեռագիրը :

‘Ծանօթ է որ Եթովպացիք ալ “Ճաղախ”
Հերու մը կամ Sēnodos ունին։ Ասոր վրայ տեղե-
կութիւններ տուած էր Յ. Լուտոլիք⁴, եւ նորերս
նաեւ Ա. Ֆելլ⁵, վերջինս Պերլինի եւ Թիւպինկէնի

“Տէրութուն” նաեւ հայ թարգ մանութեանց մէջ կը գործածուի Կանոնաց համար՝ այսպէս Կայսերաց Օրինաց մէջ :

² Յուցակագիրը կը նշանակէ աս ձեռապրին մասին
խօսող աս գրութիւնը, (զոր չկրցանք տեսնել.) J. E.
Grabe, An Essay upon two Arabik MSS. of the Bodl.
Library. and the ancient book called the Doctrine of
the Apostles. Oxon. 1711, p. 59. — Կրեափ, Ամենովեպի
կարծիքները տես մերը՝ Է՞ 41:

³ Տիլման Նոյն գրասան եթ-ովակական ցանկին մ.ջ.
(առաք Քիչ մ'եւաբը) կը յիշէ Cod. Arab. Christ. XIX Mu-
sej Britanici (Catal. p. 21ff.) եւն ուրիշներ։

⁴ J. Ludolf, Comment. ad Histor. Aeth. Franef. 1691, p. 301—340. (*diffin.* Ludolf, Historia Aethiopica, III. c. 4, § 27.)

⁵ W. Fell, *Canones Apostolorum Aethiopice*, Lipsiae 1871, p. 1-11, þ 8-11, n. p. Jw-

Երեք ձեռագրաց վւայ յենլով. երկուքն ալ այլեւայլ կտորներ հրատարակած են: Այս սիւնհոդոսաց գիրքը մանրամասն ցուցակագրած է նաև Տիլման՝ Պերլինի եթովպական ձեռագրաց ցանկին մէջ^{1:} Եթովպական կանոնագրոց մէջ սկիզբն այլեւայլ կտորներ կ'ըլլան Առաքելոց ընծայուտծ, որոնք են՝ ... “Աճիռք Առաքելոց թուով ՀԱ.”² — Է. “Կանոնք Առաքելոց”³ ՕԶ.՝⁴ — Ք. “Կանոնք (Երէրէրէ) ի ձեռն Կղեմայ) Առաքելոց” 2Ա.՝⁵ Համառօտ խմբագրութեամբ. — Պ. “ԱՅԼ վճիռք Առաքելոց ԶԱ, որ Տիոլոս+ (Abtelisât, Հմմտ. վերն արաբականը) կոչին.՝ ի ձեռն Կղեմայ կանոնաց ընդարձակացոյն խմբագրութիւն մը.⁵ — Է. “ԱՅԼ վճիռք Առաքելոց”, թուով 10, բայց տասներորդը 15 մանր կանոններով, ամբողջը իւն կանոն՝ քաղուած Առաքելոց Սահմանագրութեանց գրքէն (Ը, 28—45):⁶ — Ասոնցմէ ետքը կու գայ Ալարտապատճեննեան Առաքելոց, ենուդուհանը⁷ (Ղ.) “Այս են Գիրք+ Պատճառ-ինչեանց Առաքելոց (= արաբ.) զինի

^{1:} Die Handschriften-Verzeichnisse der Kgl. Bibliothek zu Berlin. Dritter Band. Verzeichniss der abessinischen Handschriften von A. Dillmann, Berlin 1878. Nr. 23 (p. 15) եւ Nr. 24 (p. 17).

² Պերլինի (ցուցակի Տիլման.) Թ. 23, Թ. 2—58Ռ եւ Թ. 24, Թ. 1—56Ռ: Ասոնց առաջին 23 Համար հրատարակած է Լուտովի յիշեալ իւր գրքին մէջ (Էջ 314—328):

³ Թ. 23, Թ. 56Ռ—66ա. Թ. 24, Թ. 56Ռ—66. Հրտ. Գելլ իւր գրքին մէջ (Էջ 13—25):

⁴ Թ. 23, Թ. 66Ռ—71, իսկ Թ. 24 իբրև Հինդեր բորդ կտոր տնի Թ. 93—99: Գելլ իւր գրքին մէջ այս կտորը հսկ չի յիշեր:

⁵ Թ. 23, Թ. 72—85ա. Թ. 24, Թ. 67—81ա: Վերջնոյս մէջ կայ նաև (Թ. 100—105) Թուր զիթ մը պետոսի առ Կղեմէս, զոր տնելը նաև. Թ. 23:

⁶ Թ. 23, Թ. 85ա—94ա. Թ. 24, Թ. 81ա—92: Տես Գելլ, Էջ 9, ուր կ'ըսուի թէ ասոնց ասորերէնը կը զանուի առ Մայ (Script. Vet. nova collectio. X, p. 184ff.) առ արաքերէնի մէջ (այսպէս ի ձեռագրին Huntington 31) սա խորագիրը կը կրեն՝ “Սահմանագրութիւնը Առաքելոց վասն եկեղեցւոյ եւ քահանացութեան.”

⁷ Թ. 23, Թ. 94Ռ—100Ռ, Թ. 24, Թ. 105ա—113ա: Արաքականք՝ տես վերը:

վերանալոյ տեսառն մերոյ եւ Աստուծոյ Քրիստոսի
շառ հրեաց կոչենքու ի տեղի (փոխանակ) Առաքե-
լոց,, (= արաբ. گتاب Ակլիմնոտս ուստի ճշգիւ
արաբական խմբագրութեան համեմատ . եւ արդէն
անոր հետ կը նոյնանայ: — Ասկէ զատ կան՝ է. կա-
նոնք Առաքելոց ԶԱ կամ Տիտղոսք, նոյն՝ բայց քիչ
ժ'ուրէլ խմբագրութեամբ վերը յիշուած չորրորդ
կտորէն.¹ եւ ը. կանոնք Առաքելոց ԽԵ (տես վերը
է.) քիչ ժ'ուրէլ խմբագրութեամբ:² Անկէ ետքը
կու գան եկեղեցւոյ միւս կանոնք՝ ամբողջն ընդ
ամէնը 28 կտոր:

Պերլինի գրատունն երկու ձեռագիր կայ այս
Սիւնհոգոսական գրքէն, մին Ms. Or. fol. 398 (Տիլ-
մանի ցուցակի՝ թ. 23) եւ միւսը՝ Ms. Or. fol. 396
(Տիլմ. թ. 24): Առաջինը կրցայ ամբողջովին ունե-
նալ, երբ անցեալ (1894) տարւոյ վերջերննոյն գրա-
տունն այցելել կարելի եղաւ: “Արդ. Առաքելոց,
մասն (թղ. 94^b—100^b, սիւն 2) կրցայ մասսմը
համեմատել ձեռաք եղած (Բրիտանական թան-
գարանի) ձեռագրին ընթերցուածոց հետ եւ մա-
սսմը օրինակել: Մեր այս գործոյն գերմ. հրատա-
րակութեան մէջ գրուած է այս համեմատութեանց
արդիւնքն, որ շատ կը տարբերի Լոնտոնի օրինակէն:
Պերլինի կրկին ձեռագիրքն մազաղաթի վրայ մեծ-
ագիր ձեռագիրներ են՝ մեծ եւ վայելուչեթովական
տառերով, խորագիրք եւն կարմրագիր. առաջինը՝
233թզթերէ (մեծութիւն 32,5×22,5. գրութիւնն
երկսիւն, իւրաքանչիւրը՝ 23×8, տողք՝ 30:) Ան-
թուական է ձեռագիրս, որ ըստ Տիլմանի ԺԵ գա-
րէն է, իսկ ընթերցմունքը շատ կողմանէ սխալացիր:
— Գժբախտաբար կարելի չեղաւ համեմատել եր-
կրորդ ձեռագիրն ալ, որ նոյնպէս մազաղաթեայ է

¹ թ. 23, թղ. 100ր—112ա, թ. 24, թղ. 113ա—127ա:

² թ. 23, թղ. 112ա—121ր. (թ. 24 շունի:) Յէլլ
ասոր տեղ կը յիշէ “կանոնք Առաքելոց” ԾԶ, ուրիշ
խմբագրութեամբ եւ աւելի համառօտ:

258 թղթերէ եւ մասամբ թերթերը սխալ կազմուած . (մեծութիւն՝ 31,5×26,5, երկսիւն՝ ամէն մէկը 20 տող :) Խորագիրք եւն կարմրագիր են , մեծ եթովական տառերով . ըստ Տիլմաննի իբր 120 տարւան հնութիւն ունի , եւ Թող . 58թ կը խնդրուի աղօթել Յսսու թագաւորին եւ Վալատտա թագուշոյն համար :

Եթովական ձեռագիրք կան ուրիշ տեղեր ալ . բայց հոս յիշելու ենք Լոնտոնի այն օրինակն որ մեր հրատարակութեան հիմն առնուած է : Արդէն Աքայթի հրատարակած “Ցուցակ Մագդաղա հաւաքման” Քրիտանական թանգարանին ,¹ կը ցուցընէ որ քանի մ’օրինակք կան հոն : Խնչպէս վերն ըսինք հայագէտնկոնիբեր բարեհաճած էր նոյն թանգարանի մէկ օրինակին լուսանկարն առնուլ տալ եւ խաւրել մեղ , եւ այս է՝ զոր հիմն առինք հրատարակութեանս եթովական բնագրին : Հայագէտն 1894 Ապրիլ 17 եւ Մայիս 22 թուականաւ նամակներուն մէջ կը բացատրէ որ “Վարդապետութիւն Առաքելոց” , կայ նոյն գրատան Եթովական սա ձեռագրաց մէջ՝ Ms. orient. 793 (Թող . 130թ եւն .) 752 (Թող . 103ա .) 795 (Թող . 51թ) եւ 775 (Թող . 160ա .) Ասոնց ամէնն ալ մագաղաթի վրայ գրուած են գեղեցիկ գրչութեամբ , բայց ամէնն ալ անցեալ գարու սկիզբէն կամ մէջերէն են : Թ . 795 մեծ հատոր մըն է՝ երեքսիւնեան ամէն էջ , ուր “Վարդապետութիւն Առաքելոց” 7 էջ կը բոնէ կամ 21 սիւն , եւ ամէնէն հինն է նախընթացներէն , թէեւ ինքն ալ ԺԷ գարու սկիզբը գրուած է : Թ . 795ի 7 էջերը լուսանկարուած ունինք առջեւնիս ^{1/5} պղտիկցուցած² : Աւելի մանրամասնութիւնք

¹ W. Wright, List of the Magdala Collection etc. ZDMG 1870, p. 610ff.

² Հայագէտն մէկ նամակին մէջ Թ . 795 կըսէր այն ձեռագիրն , որուն լուսանկարը պիտի խաւրեր . միւսին մէջ՝ թէ Թ . 753 լուսանկարել տուած է : Ուղիղն ըլալու է ոյս կամ Թ . 752 , զոր կը յիշէ նաեւ Wright վերոյիշեալ ցուցակին մէջ .

աես բայթի Եթովպական ձեռագրաց ընդարձակ ցուցակին մէջ (W. Wright, Catalogue of the aethiopic manuscripts in the British Museum. Lond. 1877.)

Երկու օրինակ ունինք ըստ այսմ մեր ձեռքն եթ ովպական խմբագրութենէն: Օրինակը կանոնագրոց, ուստի եւ “Վարդ. Առաք.” շատ կան եւրոպական գրատանց մէջ: Այսպէս կայ Թիֆրապինկէնի համալսարանին եթովպական հաւաքման մէջ, որուն ցուցակն համառօտիւ հրատարակուած է Պոննի արեւելագիտական թերթին մէջ:¹ Կայ ուրիշ օրինակ մը Փարիզի ազգային մատենագրարանին մէջ, ըստ ցուցակի Ցոթէնպէրկի² թ. 121 ուր կան կանոնագրոց վերոյիշեալ կտորներն, ի միջի այլոց (Թղ. 41 եւն) “Վարդապետութիւն Առաքելոց” որուն խորագիրն ալ ճիշդ կը համաձայնի ունեցած օրինակաց հետ, եւ որուն համար կ'ըսէ ցուցակագիրը թէ Curetonի ասորականի ուրոյն մէկ խմբագրութիւնն է: Կայ նոյնը Փարիզի ուրիշ մէկ հաւաքման, այն է առ Ապատիի ժողովածոյից մէջ³. Նոյնպէս ի Հառվմ⁴ եւ այլուր: — Խպտի խմբագրութեան մը հետքը չկրցայ գտնել, թէեւ կարելի է որ գտնուի:

եւ որ գրուած է 1721—31ին, եւ ունի նախ (Թղ. 103 եւն) Kaléments կամ Didascalia Apostolorum գրութիւնը, եւ (Թղ. 183ր) Témhert za-aban hawâryât կամ “Վարդապետութիւն Առաքելոց”, Երկրորդը (Magdalla-Coll. Nr. 312 կամ 792) գրուած է 1732—56ի եւ է կանոնագիրը, ունենալով նաեւ ուրիշ կարգներ:

¹ Zeitschrift für die Kunde des Morgenlandes von Dr. Christian Lassen. Bonn 1844 (V), p. 164—201: H. Ewald, die aethiopischen Handschriften zu Tübingen, էջ 179, թ. 7 407 թղթէ:

² Zotenberg, Catalogue des manuscrits Éthiopiens (Geez et Amharique) de la Bibliothèque Nationale. Paris 1877, p. 141, Nr. 121, d.

³ Catalogue raisonné de manuscrits éthiopiens appartenant à Antoine d'Abbadie. Paris 1859, Nr. 65.

⁴ Համար. Assemani, Catalog. Cod. MSS. Bibl. Med. Palat. p. 96, Cod. LVIII.

Աղեքսանդրիոյ եկեղեցւոյ խպտիք ի հարկէ վերը
յիշուած արաբականը կը գործածէին։

Եթովպական խմբագրութեան հնութեան
եւ ծագման մասին հետեւեալը կ'աւանդուի Fethha Nagast կամ “Գիրք Արքայից”, հաւաքման ներածութեան մէջ։ Այս գիրքն, որ այլուր ալ կը գտնուի, կայ նաեւ Պոտլեան գրատան եթովպականաց մէջ (Թ. 16), որուն վրայ ցուցակագրողը՝ Տիլ-ման՝ ընդարձակ տեղեկութիւններ կու տայ, ² եւ որ մասմար հրատարակուած է։³ Պոտլեան ձեռագիրն չորեքծալ 217 թղթէ կը բաղկանայ երեքսիւնեան էջերով, գեղեցիկ գրչութեամբ 1686—7ին։ Ա մասման սկիզբը (Թղ. 1—15) Ներածութիւն մը կայ երկու գլխի բաժնուած։ Առաջնոյն մէջ կանոնաց հաւաքման ծագման մասին խառնիխուռոն կ'աւանդուի թէ Կոստանդիանոս ինքնակալը խնդրեց Նիկիայ գումարուած 318 եպիսկոպոսներէն որ գնեն կարգեր ու կանոններ քրիստոնէական սկզբանց համեմատ։ եւ եպիսկոպոսք Աստուծոյ օգնութիւնը հայցելով՝ կազմած ըլլան Հին եւ Նոր կտակարանի կանոնական հաւաքումն։ Ասկէ ետքը կ'ըսուի թէ այս գիրքն (“Գիրք Արքայից”.) յօրինած կամ հաւաքած է Իբն Էլտասաւ, զոր եպիսկոպոսք յանձնեցին Կոստանդիանու որ ըլլայ Հիմն եկեղեցական իրաւանց։ Այս զրացին կարեւոր կէտն այն է որ

¹ Խոպտերէն կը գտնուին է բնորդ Առաքելական կանոննք, ոսյնպէս Հիպողիտեայ անուշն կրող կանոննք, զորում 1848ին հրատարակեց Tattam. Առաքելական կանոննքն հրատարակեց քանի մը տարի յառաջ նաեւ P. Lagarde, Aegyptiaca. Göttingen 1883 p. 209—239, որ ունի 71 կանոն. էջ 239 կը սկսին բաղուածք Սահմանադրութեանց Առաքելոց եւն։ Ուրիշ հրատարակութիւնը եւն յիշեւ աւելորդ կը համարինք։

² Catalogus codicum MSS. Bibl. Bodlianæ, Pars VII. Codices Aethiop. digessit A. Dillmann. Oxonii 1848, p. 24—31.

³ Համար Հ. Baechmann, Corpus iuris Abessinorum. I. Jus connubii. Berol. 1890, ուրիշ կառը մը հրատարակած է Fr. A. Arnold (Halle 1841).

իրն ԵլասսաւՀաւաքած է “Գիրքն Արքայից” Այս
անձին (— տեղեկութիւն կու տայ Տիլման —)՝
բուն անունն է Աբոս Խոխոկ Բէնասսաւ, ծննդեամբ
եզրապատացի՝ Յակոբիտեանց աղանդէն, որ ծաղկե-
ցաւ ԺԳ գարու սկիզբն՝ Ազեքսանդրիոյ Կիւրեղ
Լակլակ (ՀՊ. երորդ) պատրիարքի օրով, եւ իւր յօ-
րինած կանոնագիրը կայ ձեռադրաց մէջ:¹

Արդ յիշեալ Արքայագրոց Բ մասին սկիզբը
կայ յառաջաբան մ'ալ,² ուր կը նշանակուին այն
աղքիւրներն՝ որմէ քաղուած են գրքին կտորները՝
Առաջին աղքիւրը կը գրուի հետեւեալը. “Կանոն+
զոր կարգեցին Առաջեալը, յորժամ ժաղավարը էն է Աբ-
նապանն Ախովնէ յետ վերանալոյ (Քրիստոսի) եւ ի-
ջանելոյ Հոգւոյն որբոյ ի վերայ նոցա եւ մինչ շեւ
զատուցեալ ի միմեանց երթալ ի քարոզութիւն:
Զայս իանոնս փոյթ յանձին կալան Մելիոր+ եւ
Դեստորակիոն+ Դեստմանէլ է յոյն լըլունէ յորտեացի. եւ
Քուոնին եւս քրեալ առ Յակոբիորս եւս առ Ասորիս: Առ
Մելքիստո են կանոնքս թուով իրը 30. եւ կնիք
(նշան) սոցաւ նշանագիրն Այն, (Հ) Այստեղ իր-
բեւ աղքիւր յառաջ բերուածն է “Ալարդ. Առա-
քելոց.” յետայ իրը եւ երկրորդ աղքիւր՝ կը յի-
շուին Երիբոր Առաքելական կանոնք ի ձեռն Կու-
մայ թուով 83, եւ որոնց համար կ'ըսուի թէ “զայ-
սոսիկ Մելքիստք եւ Կեստորականք Դեստմանէլը”

¹ Բէնասսաւի մասին (Հման. Տիլման, էջ 25, Դան.
կ.) տես Assem. Catalogus Codicium MSS. Orient. Bibl.
Palat. Metie. Florent. 1742, p. 100. իւր կանոնագիրը
(Nomocanon) կայ արաբերէն յիշեալ գրասան մէջ (Ասե-
մանի, անդ, Թիւ. 60, 61.) նոյնպէս Փարիզի երրեմն թա-
գաւորական՝ այժմ ազգային գրասան մէջ (Catal. MSS.
Orient. 1739. Cod. Arab. Christ. 121, 122.) Ալարիկանի
(Ass. B. O. I, 623, Cod. Arab. 10) եւ Պոտլեան գրասանց
մէջ (Uri, Catalogus etc. Թիւ. 67, 69, 74:)

² Այս մասերէն շատ բան դրած է ընագրաւ եւ թարգ-
մանութեամբ Nicoll. իւր վերը յիշուած ցուցակին մէջ
(Cod. MSS. Orient. Bibl. Bodl. Catal. II, p. 41ff. տես
թ. 40.)

յարաբներէն լեզու ի միում հարվենի : „Հոս բուն եւ ծանրակշիռ կէան այն է որ Կեստորականք կ'ըսուիթ արգմանեցին, բայց նաեւ թէ յունարէնէ : Աերշին կէտս կասկածելի է, վասն զի յունական հին խմբագրութիւն մը չէ ելած յերեւան, եւ այժմու արաբական խմբագրութիւնը շատ նշաններ ունի ասորերէն բնագրէ թարգմանուած ըլլալու : Իսկ եթովպականը՝ տարակոյս չկայ՝ թարգմանուած է արաբականէն, եւ արդէն երկուքը միասին յատուկ խմբագրութիւն մը կը կազմեն՝ շատ մասամբ տարբեր ասորի եւ հայ խմբագրութիւններէն :

Թէ ինչպէս ասորին եւ հայն՝ նոյնպէս արաբացի եւ եթովպական խմբագրութիւնքը շատ յաճախ գործածուած են կրօնական գրոց մէջ, կրնայ ինքնին հասկըցուիլ. եւ արդէն վերոյիշեալ “Առքայից գիրքը” նոյնը կը ցուցընէ : Ար յիշուի նոյնպէս ի միջն այլոց՝ Բէն-Տուբ (Ben Toib) նեստորականին¹ Եկեղեցական կանոնաց հաւաքումը կամ Քրիստոնէական Գրատաստանագիրքը² Առ գիրքն երկու մասի բաժնուած է, որոնց առաջինն Եկեղեցական իրաց մասին է : Արդ ասոր մէջ՝ ինչպէսնիւթք կը ցուցընեն՝ գործածուած են մեր կանոնք (22 դլուխք :) Գրքիս ձեռագրին յիշատակարանը կ'ըսէթէ “Կատարեցաւ մատեանս կանոնաց իրաւանց քրիստոնէական կրօնէից յաւուր Դշ., ի ԺԹ. ամսոյն Համլէ, յամի աշխարհիս 7178, շնորհաց՝ 262 (՝), մարմնաւորութեան՝ 1678, մարտիրոսաց՝ 1402 եւ Մահմետականաց 1039 (այսպէս)...թարգմաննեաց զայս Պետրոս որդի Արդա-Սայդ” եւն :

Աերը տեսանք որ Առաքելական կանոնքս յունարէնէ թարգմանուած կ'ըսուին : Այս խօսքն առնելու է ընդհանրապէս կանոնագրոց վրայ, եւ ոչ յատկապէս “Ալրդ. Առաքելոց”, գրութեան

¹ Հմմատ. իւր մասին Assem, Bibl. Orient, III, 1, p. 544.

² Հմմատ. Ասսեմանի, անդ, էջ 517 :

արաբերէնին մտախն : “Այն իմաստով խօսք մալ կայ Վատիկանեան վերսիշեալ ձեռագրին մէջ՝ մեր գրութեան ճիշդ ծայրը : Այն տեղ երկար յորդոր մը եւ մեկնութիւն մը կցուած է “Վարդապետութեան Առաքելոց”, որ կը սկսի այսպէս . “Դարձեալ սկսուք մեկնել զայս գիրս : Իբր գտաք ի սաղմոսս Դաւիթ ասել եթէ իջցէ օրհնութիւն յօրէնսդրէն եւ ելցէ յաստիճանէ յաստիճան, եւ ոչ տեսաք զայս, հարկ եղեւ մեղ փոյթ ի մէջ առնուլ նորդմանել զանաբն է յունացէն լուսուե Հոռումոց է نقل القوانين المقدسة من اللغة اليونانية (جاءت بخط اليد) ——————

Աւելորդ կը համարինք այս երկար մեկնութիւնը հոս պարզաբանել, որ ինչպէս ըսինք յորդորակ մըն է կանոնքն՝ ի մասնաւորի Առաքելոց արուած կանոնները պահելու : Յորդորակիս վերջն ալ սա վերջաբանութիւնը կայ . “Կատարեցան կանոն + և Օրէն+, որ կոչին յունարէն Տիրուս+ (الطلسات), եւ են երեսուն կանոնք եւ Աստուծոյ փառք” եւն :

Այս “Տիրուս+”, խորագիրը յատուկ է արաբեթ ովական խմբագրաւթեան : Վատիկանի ձեռագրին ամեն էջին վըայ կրկնուած է այս խորագիրը տելսաւորի այսպէս . “Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն սրբոյ, միոյն Աստուծոյ, նմա փառք յաւիտեանս եւ ի վերայ մեր ողորմութիւն նորա : Այս է Գիր+ Պատմութեանց Աստուծոյն ընտրելոց է-Գործ+ նոցա զինի վլրանալուր . Քիրուտունի Աստուծոյ մերոյ է-Տեսուն է- պոք ինչ երբին նրաման-, կանոնս է- օրէն+, է- իոչին յունարէն Տիրուս+, է- են 30 կանոն+.”

¹ Պարձեան ձեռագրին մէջ հոս լուսանցագրութիւն մը կայ . “Այս է գիրը Օրինաց, եւ են երեսուն Օրէնք, եւ կոչին յունարէն Տիրուս+ առ Գործու (الطلسات إلى السجيلات)

(هذا كتاب أخبار الأبطالين المختارين وتصريفهم بعد صعود
امسيح هنا وسيدنا وما وضعه من الأمور والقوانين والسنن
وطا (وسمى باليونانية التطلسات . وهى ثلاثة قانون
وهو من كتب إقليميتس) ١. Ամենալուսական մերոյ
ի սմա պատմի վասն առաքելոց Տեառն մերոյ
Յիսուսի Քրիստոսի, եւ կանոնը նոցա զոր կանոնե-
ցին (կարգեցին) ժողովրդեան Աստուծոյ (Պորձ.
“ժողովրդեան սրբոյ,”) եւ առաքելական եկեղեց-
ոյ, որ գնեցաւ պատուական արեամբ նորա . եւ
կարգեցին զայս կանոնս եւ եղին ի վերայ այն-
ոցիկ, որ չոգան զինի նոցա մտին ի հրաւեր (հաւ-
անեցան կոչման) նոցա, եւ հաւատացին յԱստուծ
ի ձեռն նոցա յամենայն ազգաց եւ նաեւ ի ձերէից:
Եւ որ ինչ եղին զինի նոցա աշակերտք նոցա նշա-
նաւորքն ի նոսա յամենայն գործո նոցա (Պորձ.
“աշակերտք նոցա որ նմանող եղեն նոցա ի գործո
եւ նաեւ յարդիւնս.”) եւ դարձեալ Ասհմանքն
(شراحه) յԵպիսկոպոսաց նախ քան զժողովն ի
Նիկիա, եւ զոր ինչ կանոնեցին նոքին իսկ Հարքն
յիշեալք ի ժամանակս ժամանակս ի հաստատել
զհաւատս աստուծացային (— այսպէս ըստ Պորձ. —)
եւ ի կարկել (եղծանել) զանհաւանս (զընդդիմա-

եւ է այս առաջին քիր + առաջնաւաց առաջելոց է վերաբերութիւն
(وهو أول كتاب كتبته الرسل ... ٠٠٠ ميلاد، ٤٣٢ Կանոնաց „...“
من كتب القوانين)

1 Եթովզականն որ ունի արարականին այս ընդար-
ձակ վերնագիրն մինչեւ ցվերջը, սկիզբն այսպէս ունի. “Յա-
նուն Զօր եւ որդւոյն եւ Հոգւոյն սրբոյ միոյն Աստուծոյ: Այս
է Ամենհոգոս, Գիրք պատմութեանց Աստուծոց զինի վերանա-
ցոյ Տեառն մերոյ եւ Աստուծոյ մերոյ Յիսուսի Քրիստոսի...
առ հրեաց կրթութեան ի տեղի առաքելոց, զոր կարգեցին
յուզզութիւն եկեղեցւոյ սրբոյ, որ գնեցաւ պատուական
արեամբն, եւ եղին զայսոսոփկ որոց զնացին զինի նոցա եւ
եկին ի հրաւեր (կոչումն) նոցա եւ հաւատացին յԱստուծ
ի ձեռն նոցաց եւն եւն: Համ քիչ տարբերութեամբ ունի
արարականեն ինչպէս հոս՝ նոյնպէս դրեթէ ամեն տեղ, եւ
անկէ ալ թարգմանուած է:

դարձս) եւ զանոմիաբանս ճշմարտութեան, որ կոչեն յունարէն Հերեաիկոսք, այսինքն Հերեսութիւն (Արևուտ) եւ բարձաւ որ ինչ բերէր յեղծումն աւետարանին (Պորձ. “սրբոյն” եւ այլոց գրոց, եւն: Քանի մ' այսպիսի խօսքերէ ետքը կը սկսի բուն գիրքը:

Առաբական - եթովպական խմբագրութիւնն ըսինք բաւական կը շեղի ասորականէն եւ հայէն, եւ ունի ՅՈ կանոն. մէկ երկու բան ալ տեղափոխուած կը տեսնենք: Սկզբան ներածութեան չեն յաջորդեր ուղղակի կանոնք, այլ վերջին մասը կամ աշխարհաց ցուցակը՝ իւրաքանչիւր առաքելոյ ունեցած գործունէութիւնն, եւ այն՝ համեմատաբար համառօտիւ. աշխարհացուցակի սպառելէն ետքը միայն կը յաջորդէ բուն կանոնք, եւ անկէ ետքը ասորւսյն եւ հայոյն միջանկեալ պատմական մասն, վերջինս աւելի ընդարձակ բռնելով: Մանրամասնութիւնք հոս աւելորդ են. վասն զի այս խմբագրութիւնն հայ բնագրեն հետուղղակի կապչունի:

W E U N G .

E T U N G D E R A

Ա.

ՎԵՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆ ԵՒԱՔԵԼՈՅ

զկնի վերանալոյն Քրիստոսի առ Հայր իւր յերկինս, որպէս շնորհեաց նոցա առնել նշանս եւ բժշկութիւնս, եւ որպէս ընկալան առաքեալքն զպարգեւս Հոգւոյն սրբոյ եւ զկարգս եւ դկանոնս եւ զվարդապետութիւն եկեղեցւոյ սրբոյ. [որպէս եւ Պետրոս խրա-

ԱԼԵԽԱՆԴՐԻՆ ըստ ABDEFG = Ասոր.։ Գրեթէ ամէն ձեռագիրք ուրիշ վերնագիր մ'ալ ունին “Սկիզբն առաքելական կանոնիս.։” C և Յառաջաբառ նութիւն առաքելական կանոնաց. Սահման եւ կանոն զորս եղին աշակերտքն Քրիստոսի յետ վերանալոյ փրկչին մերոյ յերկինս.։ Այս վերջին՝ երրորդ վերնագիրս ունին նաև DEFG Սահմանք եւ կանոնք զոր եղին աշակերտքն [G աշակերտք] Քրիստոսի եկեղեցւոյ սրբոյ [F սրբոյ եկեղեցւոյ] յետ [F զինի] վերանալոյ Տեառն.։ Այս երրորդը պարզ կրկնութիւն է յետոյ իւրաքանչիւր կանոնաց սկիզբը դրուած վերնագրին.։ Խոկ Պերլինի ձեռ.։ “վասն առաքելական կանոնիս.։”

||² Ամբողջ Կերածութիւնս շունի L. — G վերանալոյ. ||³ B ի յերկինս . . . որպէս եւ շնորհեաց . . . : — C որպէս շնորհեցաւ նոցա առնել նշանս եւն. : ||⁴ DEFG բժշկութիւնս եւ նշանս. : ||⁵ C . . . սրբոյ, զկարգս (առանց “եւ”, զօդին.): ||⁶ DEF զկանովիս. AB զկանոնն վարդապետութիւն [B վարդապետութիւնս]: ||⁷ A եկեղեցւոյ: —

տեալ ի ճշմարիտ վարդապետէն ուսանէր
զեւթանասնեկին եւթն անգամ զմեղացն թռ-
ղութիւն.] եւ թէ յոր կողմն չոգան մի մի ի
նոցանէ, եւ թէ զիարդ բաժանեալ վիճակե-
ցին զաշխարհ ամենայն ի ձեռն Հոգւոյն սրբոյ,
եւ կամ յումէ եւ ուստի ընկալան գաւառքն
Հոռոմոց զձեռնադրութիւն քահանայութեան:

15 1. Յամին երեքհարիւրորդի երեսներորդի
իններորդի իշխանութեան Յունաց, ի թագաւո-
րութեան Տիբերեայ կայսեր Հոռոմոց, որ աւր

ABC սորպէս Պետրոս . . . , A եւ Պետրոսն. (Պերլ.
“որպէս Պետրոսն: ”) ||⁹ B զեօթանամնեկին եօթն.
C զեօթանամնեկի եօթն, G զեօթանամնեկին եւ
եւթն: — C . . . թողութիւն եւ զամենայն կարգո
հաւատոյ: ||¹⁰ A եւ յոր կողմն . . . (առանց “թէ”
ունենալու. F “եթէ, կըսէ”), իսկ B “եւ յոր կողմ
որ չոգան . . . , ||¹¹ Պերլ. “եւ զիարդ բաժանեալ.”
DEFG եւ եթէ զիարդ: ||¹² BDE զաշխարհու: —
Ա Հոգոյն: C այս ամբողջն այլազգ ունի. “Եւ թէ
յոր կողմանու չոգան իւրաքանչիւրքն ի նոցանէ,
նաև որպէս կամ զիարդ բաժանեալ վիճակեցան
յիւրաքանչիւր աշխարհ եւ ընդ ոլորտս ամենայն
տիեզերաց ի ձեռն Հոգւոյն սրբոյ, կամ յումէ . . . :
||¹³ ABCD եւ Պերլ. “յումէ: ” — ABC գաւառք:
||¹⁴ DEFG ձեռնադրութիւն . . . B զձեռնադրու-
թիւնն քահանայութեանն:

§ 1. ||¹⁵ C Յամի: — BC Երեօհարիւրերորդի.
BC զարմանալի եղանակաւ շունին “երեսներորդի”
բառը: ||¹⁶ ABEG իշխանութեանն (= օրինակ
Պերլինի:) — AEFG (եւ Պերլ.) ի թագաւորու-
թեանն: ||¹⁷ A Տիբերիա. B Տիբերիայ . . . Հոռո-
մոց: C . . . իններորդի իշխանութեան Տիբերեայ կայ-
սեր Հոռոմոց: — BC օր: ||¹⁸ AB (եւ Պերլ.) շորս:

չորք էր Մարգաց ամսոյ, յաւուր միաշաբաթոջ՝
որ է կատարումն պենտակոստէին, ի նմին իսկ ի
յայսմ աւուր եկին աշակերտքն ի նազարէթէ
գալիլացւոց, ուր աւետարանեաց Գարբիէլ հրեշ-
տակ սրբոյ կուսին Մարիամու զյղութիւն Տեառն,
եկին ի լեառն Զիթենեաց, եւ Տէրն Քրիստոս
աներեւոյթ տեսլեամբ իմէջ նոցա զաւրացուցա-
նել զնոսա եւ շնորհել զքահանայութեան ձեռ-
նադրութիւն. եւ անդէն ի ժամուն մեծի առաւ-
աւտուն կիւրակէին ամբարձեալ զձեռս իւր
Տեառն՝ եղ ի վերայ գլխոյ մետասան աշակեր-
տացն իւրոց՝ շնորհելով նոցա զաստիճան քա-

20

25

Ը որ եւ օր չորք էին: — AB (եւ Պերլ.) միաշա-
բաթոջ, Ը միաշաբաթոջն, որ եւս էր... (B շունի
“որ է կատարումն” բառերը.) ||¹⁹ A եւ Պերլ.
“Պենտակոստից..”, BC Պէնտէկոստէից: — Ը
յայնմ իսկ աւուր. DEFG ի նմին աւուր. ||²⁰ Ը
շունի “աշակերտքն:” — AG ի նազարէթէ Գա-
լիլացոց, G Գալիլեացւոց. B ի նազարէթ Գալիլե-
ացւոց. ||²¹ BD հրեշտակն: Ը հրեշտակապետն
Գաբրիէլ: ||²² Ը լեառն Զիթենեաց եկին: —
DG Տէր: Ը այլակերպ. “Եւ Տէրն մեր Յիսուս
Քրիստոս յանկարծակի թափանցօրէն տեսլեամբ
եղեւ ի մէջ նոցա՝ զարհուրեցուցանելով զնոսա.
ուստի ի յառաւօտեան ժամուն...:”, ||²⁴ B զօ-
րացուցանել... զքահանայութեանն: ||²⁵ DEFG
զձեռնադրութիւն քահանայութեան: ||²⁶ B ա-
ռաւօտուն կիւրակէի: DEFG... ի մեծի առաւօտու
ժամու կիւրակէին. Ը յաւուր մեծի կիրակէին: —
ABCDE զձեռն իւր: ||²⁸ DEF Տէառն. (Ը ասոր տեղ
“Ամենափրկիչն կ'ըսէ:”) — G ի վերայ գլխոց.
DEFG... մետասանեցունց. Ը ի վերայ գլխոց ա-
շակերտացն իւրոց մետասանից. ||²⁹ A եւ Պերլ.

30 Հանայութեան: [Եւ իբրեւ ընկալան նոքա զպար-
դեւս մեծի երիցութեանն՝ պատուեր առեալ ի
կենարարէն նոյնպէս ձեռնադրել յաւծումն քա-
հանայութեան զչնազանդեալ աշակերտսն իւ-
րեանց. զի եղիցին քարոզք բանի աւետարանի
իմում եւ սպասաւորք սեղանոյն ընդհանրական
եկեղեցւոյ սրբոյ եւ մկրտել զամենայն հեթա-
նոսս յանուն Հաւը եւ Որդւոյ եւ Հոգւոյն սրբոյ:]

40 2. Եւ յետ բանիցս այսոցիկ յանկարծակի
եկն ամսկ լուսաւոր եւ ընկալաւ զնա եւ վե-
րանայր յերկինս: Եւ արժանի եղեն առաքեալքն
տեսլեան ամսոյն եւ վերացման Աստուածորդւոյն
եւ նստելոյ ընդ աջմէ Հաւըն իւրոյ. եւ գոհա-

“շնորհելով ամենեցունց նոցա:” — AG երիցու-
թեան: ||³⁰ C այլակերպ. “իբրեւ ընկալան զիշ-
խանութիւն մեծի երիցութեան, ապա պատուեր ետ
նոցա օծանել եւ ձեռնադրել զչնազանդեալո իւրոց
աշակերտաց՝ քահանայս:” B եւ Պերլ. “օծումն”
կըսեն, բայց Պերլ. չունի “ձեռնադրելո” բառը:
||³¹ AB եւ Պերլ. “աշակերտա:” G աշակերտան իւ-
րոց: ||³² CDEFG քարոզ (= քարոզիչք) աւե-
տարանին: — B աւետարանիս իմում. (C չունի
“իմում:”) ||³³ C ընդհանրականի եկեղեցւոյ. A
ընդհանրական եկեղեցո: — ABC չունին “եւ”,
զօդք “մկրտելո” բառէն յառաջ: ||³⁴ B անուն:
— Ամէն ձեռագիրք “Հօր:” — AB Որդոյ, (A եւ
Հոգոյն:)

§ 2. ||³⁵ C յետ այսոցիկ յանկարծակի եւն:
||³⁶ DEF վերացաւ. (Պերլ. “յերկինն:”)

||³⁷ AB եւ Պերլ. “տեսութեան գալստեան
ամսոյն:” C տեսլեանն ամսոյն; Դաեւ վերացմանն:
— AB Աստուածորդոյն: ||³⁸ DEF Հօրն, A Հաւը,

նային ցնծալից ուրախութեամբ եւ փառաւորէին զաստուած, (. . .) որպէս եւ ինքն իսկ ասէր ցնոսա [թէ Եւս առաւել ուրախութիւն լիցի, յորժամ առաքեցից զՄիթարիչ Հոգին սուրբ:] եւ նոքա ցնծալից բերկրութեամբ գոհանային, զի ընկալան զաջ քահանայութեանն իրբեւ զՄովսէսն եւ զԱհարոն:

Յ. Եւ ի լեռնէն Զիթենեաց եկեալ իջն 50
նոքա եւ ելին ի վերնատուն՝ [ուր վանքն իսկ էին,] ուր կերան զզատիկն տերամբն հանդերձ ի տեղւոջն ուր եղեն հարցմունք աշակերտացն թէ ով իցէ որ մատնելոց իցէ զնա Հրէիցն. ի

Յ Հօր: Յ այս խօսքը (“եւ նատելոյ, եւն) չունի: — Յ վասն որոց գոհանային մեծաւ ուրախութեամբ եւ (— այս “եւ, չունին ԱԲ եւ ՊԵՐԼ.) փառաւորէին . . . : ” ||⁴⁴ Այս տեղ փակագծի մշջ կետերով նշանակեցինք այն նախադասութիւնն որ դուրս ինկած է. տես վարը՝ Ծան. այս տեղւոյ: — DEF որպէս ինքն իսկ ասաց. Յ որպէս եւ ինքն ասաց: G ասաց ցնոսա: ||⁴⁵ AB կ'ըսեն “լիցի. , իսկ CDEFG “եղեցի: ” ||⁴⁶ B . . . սուրբ Հոգի: ||⁴⁷ ՓԽ. “բերկրութեամբ,, Յ կ'ըսէ՝ “ուրախութեամբ,, DEFG ցնծային բերկրանօք եւ գոհանային: ||⁴⁸ BCG . . . քահանայութեան իրբեւ զՄովսէս: — A եւ զԱհարոնն, FG եւ զԱհարովն:

§ Յ. ||⁵⁰ “Եկեալ” չունին DEFG. ||⁵² CF եւ ուր կերան . . . (Յ “կերին,, :) — Bզատիկն տերամբ. (D սուրբ, EF Տերամբն:) Վերջինս այլազդ ունի C “փրկչաւ մերով „ փխ. “տերամբն հանդերձ: ” ||⁵³ A ի տեղոջն, Յ ի տեղւոջ ընդ որում եղեն . . . : ||⁵⁴ B որ մատնելոց է, Յ որ զնա մատնելոց է. DEFG որ մատնիցէ . . . : — AB Հրէից: ||⁵⁵ A ի նմին տեղոջ,

55 Նմին տեղւոջ եղեն վիճմունք եւ հարցմունք,
զմիմեանս հոգալ եւ խորհրդածել՝ թէ որպէս
քարոզեսցեն զաւետարանն արքայութեան Տեառն
ընդ ամենայն երկիր։ Եւ զոր աւրինակ ի վեր-
նատանն յայտնեաց Տէրն աշակերտացն զնոր-
հուրդ սուրբ մարմնոյ եւ արեան իւրոյ՝ [ի փըր-
կութիւն ընդունելով ի թագաւորել լուսոյն
յաւիտենից.] սցնալու եւ անտի արարին խոր-
հուրդ եւ սկիզբն քարոզել զաւետարանն ար-
քայութեան ընդ ամենայն տիեզերս։

60 65 4. Եւ մինչդեռ յայսմ մաքառման էին ա-
շակերտքն Տեառն եւ ածէին զմտաւ թէ որպէս
քարոզեսցեն զաւետարանն Քրիստոսի յաշխարհս
հեռաւօրս եւ յաւտարաձայնս, զոր ոչ գիտիցեն

Ը ի տեղւոյն։ ||⁵⁶Ամէնքը “խորհրդածել”, միայն
Մաղաքիա աղայի ձեռագիրն “խորհուրդ ածել”,
(Կ). ||⁵⁷AB եւ Պերլ. “զաւետարանն Տեառն ար-
քայութեանն”, (B “արքայութեան”.) C չունի
“Տեառն արքայութեան”, բառերը։ ||⁵⁸ABC ի
վերնատունն յայտնեաց։ ||⁵⁹DEFG եւ Պերլ.
“...իւրոյ՝ փրկութիւն ընդունելով.” (B կը կցէ
“թագաւորեալ լուսոյն...”, Փիս. “ի թագաւորել.”) C
զփրկութիւն ընդունելով, թագաւորել տիեզե-
րաց։ ||⁶⁰ B արարին զնորհուրդ եւ սկիզբն. C
սցնալու անտի արարին սկիզբն քարոզելոյ եւն։
||⁶¹ AB եւ Պերլ. “զաւետարանն արքայութեանն”։

§ 4. ||⁶² B աշակերտք Տեառն։ ||⁶³ DEF
կ'ըսեն “թէ որպէս...”, իսկ ABC եւ Պերլ. “թէ
զիարդ :”, ||⁶⁴ B քարոզեսցեն... զաշխարհս հե-
թանոսաց հեռաւօրս եւ յօտարաձայնս (ամէնքը
“յօտարաձայնս”, միայն A “օտարաձայնս :”) ||⁶⁵
C չուրս ոչ գիտիցեն...։ ||⁶⁶ EF առէին այնպէս եւ

զլեզուս նոցա . Եւ ասէին այսպէս եթէ՝ Զզաւ-
րութիւնս սքանչելեացն եւ զնշանս եւ զբժշկու-
թիւնս՝ զոր տեսաք զՏեառն, յուսացեալ եմք ի
սուրբ անուն նորա զի առնէ ի ձեռս մեր առաջի
ազգացն աւտարաց . բայց զոր ոչ գիտեմք զլե-
զուս նոցա, զիարդ կարեն նորա լսել մեզ, զօր ոչ
գիտեն զլեզուս մեր, եթէ ոյր անուամբ առնեմք 75
զնշանս եւ զբժշկութիւնս . ով ուսուցանէ նոցա
եւ կամ ցուցանէ թէ անուամբն Քրիստոսի որ
խաչեցաւն, առնեմք զայսպիսի նշանս եւ զմեծա-
մեծ զաւրութիւնս :

Թէ . . . — AB “զօրութիւն (A զզօրութիւն)
սքանչելեացն եւ զնշանս . . . իսկ DEFG “զզաւրու-
թիւնս եւ զնշանս սքանչելեացն : ” ||⁷¹ Փի . “զոր
տեսաք զՏեառն” (G “զՏեառնէ .”) BC կ’ըսեն “զոր
տեսաք ի Տեառնէ .” C կը յաւելու “վասն որոյ
յուսացեալ” եւն : ||⁷² C “ռամկաբար “. . . ո՞ առ-
նէ”, փի “զի առնէ : ” — ABC եւ Պերլ . “առաջի
ազգաց աւտարաց” (BC օտարաց) . ||⁷³ Պերլ .
“Բայց դէ ոչ գիտեմք . ” B երկու անգամն ալ “շըր”
ոչ գիտեմք . . . շըր ոչ գիտեն . . . ” ||⁷⁵ F “եթէ
ո՞ անուամբ . ” Պերլ . “եթէ որոյ անուամբ . ” C ա-
զատ կերպով . “բայց սակայն մեք որ զլեզուս նոցա
չգիտեմք, զիարդ կամ որպէս ուսուցանել կարեմք
թէ որով անուամբ կամ զօրութեամբ առնեմք : ”
||⁷⁷ Դրինք “եւ կամ յուղանէ . ” G “եւ կամ ցուցա-
նել եթէ . . . այլք աղաւաղած” A կամ իմացուցանէ .
B իմացուցանէ նոցա կամ ուսուցանէ, DEF եւ
կամ իմացուցանէ եթէ . . . C այլազգ “կամ ով
պատմեսցէ նոցա . ” Պերլ . “ով ծանուցանէ կամ
իմացուցանել : ” — B թէ անուամբ . . . C թէ ա-
նուամբն Քրիստոսի խաչեցելոյն : ||⁷⁹ B զօրու-
թիւնս . C զայսպիսի մեծամեծ նշանս, եւ . . . :

5. Եւ մինչդեռ յայսմ խորհրդի էին առաքեալքն, յոտն եկաց Սիմոն Պետրոս, վէմն հաւատոց, հիմն եկեղեցւոյ, անդրանիկն առաքելոց, ասէ ցնոսա. Եղբարք, ոչ է մեղ գիտել զայս, թէ որպէս քարոզեսցոք զաւետարանն Քրիստոսի աշխարհի. այլ հաւատամք եւ յուսամք ի հոգաբարձութիւն նորա վասն մեր. զի խոստացաւ մեղ, թէ յորժամ ելանեմ ևս առ հայր իմ՝ առաքեմ առ ձեզ զշոգի միսիթարութեան, եւ նա ուսուցէ զձեզ եւ յիշեցուսցէ

§ 5. ||⁸⁰ DEFG յայնմ խորհրդի. Պերլ. “յայսպիսի հոգս էին,” կ’ըսէ, իսկ Ը փոխած՝ “ի մեջ այսպիսի խորհրդեան վարանեալ կոյին առաքեալքն . . . ;” ||⁸¹ F ոտն եկաց: — G Արմավիւ . . . վէմ . . . — ABCFG (վէմն) հաւատոյ: ||⁸² A հիմն եկեղեցոյ, անդրանիկն առաքելոցն: ||⁸³ CDEF էտակէ ցնոսա: — B Եղբարք: — C ազատ. “ոչ է մեզ վայելուշ վասն այսորիկ տրամիլ եւ հոգալ թէ որպէս . . . աւետարանն արքայութեանն Աստուծոյ:” ||⁸⁴ B լաւ եւս “յաշխարհի.” Հոս ամբողջ խօսք մը գուրս ինկած է. տես վարք Ռան, այս տեղւոյ: — F բայց (փխ. “այլոյ”) հաւատամք. Ը ազատ. “այլ պարտիմք հաւատալ խոստամանն Քրիստոսի Աստուծոյ, մինչ գնամ առ հայրն իմ, ոչ թողից զձեզ որըս, այլ առաքեմ ի հօրէ զմիաթարիչն, այսինքն զշոգին, որ ուսուցանէ,” եւն: ||⁸⁶ B ի հոգայքարձութիւն: ||⁸⁷ A որժամ ելանեմ, DEF յորժամ երթամ, G եթէ յորժամ երթայց . . . : ||⁸⁹ AB շունի “եւ,” զօդն “նա ուսուցէ,” բառերէն յառաջ. (B . . . ուսուցէ ձեզ զամենայն:”) — DEFG եւ յիշեցուսցէ զամենայն ինչ, որ արժան . . . , Ը . . . զամենայն, զոր ինչ արժան իցէ զործել եւ իմանալ կամ . . . :

ձեզ զամենայն ինչ, զոր արժան իցէ ձեզ իմանալ եւ գործել եւ ուսուցանել:

6. Եւ մինչդեռ Սիմոն Պետրոս խաւսէր զայս ընդ առաքեալսն եւ յիշեցուցանէր նոցա զիսստմունսն Տեառն, յանկարծակի հնչիւն բարբառոյ լսելի լինէր նոցա եւ հոտ անուշութեան բուրէր նոցա, եւ ի միջոց բարբառոյն եւ ի մէջ նորանշան հոտոյն անուշութեան՝ որ ամենեւին անընդելական էր այսմ աշխարհի, լեզուք լեզուք

§. 6. ||⁹² C եւ մինչ Պետրոս . . . : — BCG խօսէր զայս: ||⁹⁴ ABD զիսստմունս. G զիսստումն: ||⁹⁵ AB եւ զհոտ անուշութեան բուրէր . . . (B չունի “բուրէր” բառէն սկսեալ մինչեւ “նորանշան հոտոյն, „ուստի“ եւ զհոտ անուշութեան, որ ամենեւին անընդելական էր . . . ”) — C “բուրէր” բառէն ետքը ապատ կերպով կը գրէ. “Եւ Հոգի սուրբ իջեալ յերկնից հանգեալ եղեւ առնոտա: Եւ ապա լեզուք առաքելոցն իբրեւ բաժանեալք ի հրոյ սկսան խօսիլ: Եւ իւրաքանչիւր առաքեալքն ըստ ընկալման լեզուաց պատրաստեցին զանձինս իւրեանց զի երթիցեն մի մի առ այնպիսի յաշխարհ, որ համաձայնիցի լեզուացն՝ զորսընկալման: Եւ ապա համաժողովեցան առաքեալքն շնորհօք սուրբ Հոգւոյն, եւ սահմանեցին կարգս, օրէնս եւ կանոնագրութիւնս ընդ հանուր եկեղեցւոյ, որք համաձայնին սրբոյ աւետարանին ճշմարտութեան. Եւ աւանդեցին մեզ գրով իբրեւ անջնջելի յիշատակ հաւատարիմ վարդապետութեան իւրեանց: ” ||⁹⁶ A ի մէջ բարբառոյն եւ ի մէջ . . . : ||⁹⁷ Հոտ միայն DEF ունին “անուշութեան”, սա “նորանշան հոտոյն”, բառէրէն ետքը, միւս ձեռագիրները շունին, իսկ G նորանշան հոտոյն անուշակութեան: ||⁹⁸ F անընդելական էր այսմ յաշխարհի, եւ լեզուք . . . : — BC մէկ

Հրեղէնք իջին առ նոսա ի Հոգւոյն սրբոյ յեր-
կնից, եւ հանգեան ի վերայ միոյ միոյ ի նոցանէ,
եւ իբրեւ զբոց յայտնապէս նստեալ ի վերայ
գլխոյ նոցա. եւ ըստ լեզուին՝ զօր ընկալան մի
մի ի նոցանէ, այնպէս պատրաստեցին զանձինս
իւրեանս զի երթիցեն յաշխարհն յայն, որ խաւ-
սիցին զլեզուն զայն:

7. Եւ մինչ էին ի միասին գունդն առա-
քելական, նովին պարգեւալք [որ տուան նոցա՝
շնորհնք] Հոգւոյն սրբոյ ինմին աւուր, եղին նոքա-
կանոնս եւ կարգս եւ աւրէնս ընդհանրական եկե-
զեցւոյ սրբոյ, որք միաբանին աւետեաց աւետա-
րանին քարոզութեան նոցա, եւ արդար եւ ճըշ-

անգամ ունին “եւ լեզուք,, նոյնապէս G “եւ լեզուք
Հրեղէնքն:,, ||⁹⁹ A ի Հոգւոյն սրբոյ: ||¹⁰⁰ BG եւ
հանգեաւ ի վերայ....: ||¹⁰¹ AB իբրեւ բոց: —
A ի վերայ գլխոյ, B ի վերայ նոցայ գլխոյ. DEFG
չունին “գլխոյ:,, ||¹⁰⁴ DEFG ... զանձինս՝ զի եր-
թիցեն... (չունին “իւրեանց..”) — B երթիցեն
յաշխարհ այն, G յաշխարհն այն: — DEFG որ
խաւսեացին (B կը կցէ “զլեզուն նոցա”, փխ “զլե-
զուն զայն:,,)

§ 7. ||¹⁰⁶ DEFG “Եւ մինչդեռ գունդք (FG
գունդք) առաքելական (G առաքելականք) միաբան
ի միասին էին:,, Այսպէս կ'երեւայ թէ կ'ընթեռ-
նու նաեւ Ա. Խաչի ձեռագիրը (K.) ||¹⁰⁷ B նովին
պարգեւաք որ տուաւ (DEF չունին “որ տուան
նոցա՝ շնորհնք,, բառերը), Հոգւոյն սրբոյ ի նմին
աւուրս... օրէնս... (վերջինս առ G “եւ յօրէնս:,,)
||¹⁰⁹ A եկեղեցոյ սրբոյ: ||¹¹⁰ B որք մեռն... նո-
ցա քարոզութեան, եւ արդարեւ ճշմարիտ ուս-
մանն... (= G արդար ճշմարիտ... վարդապէտու-

մարիտ ուսմանն եւ հաւատարիմ վարդապետութեան իւրեանց:

[Կանոնք եւ Սահմանք զոր եղին աշակերտն Քրիստոսի ի սուրբ Եկեղեցիս յետ վերանալոյ Տեառն՝ ժողովեալք ի վերնատունն:]

115

8. Ա. Կարդեցին առաքեալքն եւ եղին հաստատութեամբ՝ եթէ յորժամ յաղաւթս կան եւ Երկիր պագանեն աստուածութեանն, ընդարեւելս կացցեն. ըստ այնմ զոր ասաց փրկիչն թէ Որպէս փայլակն զի փայլատակէ յարեւելից

120

(թեանն իւրեանց:)) ||¹¹⁴ ԵՐԵՐԵՐ ՎԵՐՆ-ՀԵՒ ունին ABDEF: ||¹¹⁵ B չունի “ի սուրբ”, բառն, այլ “յեկեղեցիս”, կ’ըսէ (=G, որ վերջն “ի վերնատունն”, կը գրէ:)) Ամենէն մերծ Յ կը յաւելու “Այս են կարգաւ,, որ կը գտնուի նաև Ա. Խաչի եւ Տիրոյեանցի ձեռագրին մէջ (K): C սապէս ունի ամբողջին տեղ “Կանոնք առաքելականք:”

§ 8. Ա ||¹¹⁷ BC “կարդեցին առաքեալքն եւ . . . թէ . . ., իսկ G հոս եւ ամեն տեղ “սուրբ առաքեալքն,, կ’ըսէ (սոստի = M) եւ չունի “յաղաւթս,, բառը յաջորդ տողին մէջ: ||¹¹⁸ B յաղօթս . . . Երկիրապագանեն աստուածութեան: ||¹¹⁹ BG ընդ յարեւելու (G կը կցէ “կայցեն,, փիւ. “կացցեն:,”) ||¹²⁰ G յաջորդն այսպէս ունի. “ըստ այնմ որ ասաց փրկիչն թէ որպէս փայլակն զի փայլատակեալ յարեւելից Երեւի մինչեւ յարեւմուտս, եւն: “Եղնապէս C բոլորովին ազատ կերպով ունի կանոնիս առաջին կէսը՝ “Կարդեցին առաքեալքն հաստատութեամբ եւ եղին թէ յորժամ ոք ազօթք կամ Երկրապագութիւն մատուցունիցէ Առոտուծոյ, պարտի յարեւելից կողմն կանգնել եւ ընդ

եւ երեւի մինչեւ յարեւմուտս, նոյնպէս եղիցի
եւ գալուստ որդւոյ մարդոյ: [Զի արեգակն ար-
դարութեան Քրիստոս Որդի Ըստուծոյ յարեւե-
լից ծագեսցէ, եւ արասցէ փրկութիւնի մէջ եր-
կրի.] եւ այսու գիտասցուք թէ յարեւելս կոյս
արժան է յաղաւթս կալ եւ երկիր պատանել
արբային անմահի յաւիտենից:

9. Բ. Կարգեցին առաքեալքն եւ եղին
130 Հաստատութեամբ եթէ յաւուր միաշաբաթով
յամենայն կիւրակէի եղիցի տաւն եւ պաշտաւն,
[եւ խորհուրդ տէրունական մարմնոյ եւ արեան
Տեառն, զոր պատուիրեաց մեղ Անարարին, եւ
Հաց պատարագին ի նմին աւուր ջերմ եփեալ
ելցէ ի սեղանն, եւ արժանաւորքն Հաղորդեսցին՝

արեւելս երկրպագութիւն առնել՝ ըստ աւետարա-
նին թէ որպէս փայլակն փայլատակէ,, եւն: ||¹²² Յ
“մինչեւ ի մուտո [Ը. մուտն] արեւու:,, Ասոր յա-
ջորդ “նոյնպէս,, բառը Ա ձեռագրին մէջ լուսանցքի
վրայ աւելցուցած է ուրիշ ձեռք մը: ||¹²³ CDE կ'ը-
սեն “Եւ գալուստ.,” (ABFG չունին “եւ,, (Ը գա-
լուստն:)) — Ա որդոյ մարդոյ: ||¹²⁴ BCG Քրիստոս
որդին Աստուծոյ: ||¹²⁵ B չունի “ի մէջ երկրի:,,
||¹²⁶ Ա արեւելս կոյս. Ը եթէ (= G ԵՌԵ յարեւելս...)
յարեւս կոյս... աղօթել, սպասել եւ ակն ունել
գալստեան նորա եւ երկիրպագանել արբային եւ
անմահին յաւիտեանց:,, ||¹²⁷ G յաղօթս կալ:
||¹²⁸ B անմահին յաւիտենից:

§ 9. Բ. ||¹³⁰ G Հոս եւ միշտ “միաշաբաթով”
եւ յետոյ “պաշտօն:,, ||¹³¹ B տօն: Ը այսպէս ունի
“յաւուր միաշաբաթի որ է կիրակի, եղիցի տօն եւ
պաշտօն եւ կատարեսցի խորհուրդն,, ||¹³⁴ B
ի նմին աւուրճ: ||¹³⁵ DEF “իցէ” (°) փիս. “ելցէ.”

մի արհամարհանաւք, այլ մեծաւ երկիւղիւ. եւ
դատարկացեալ եւ փափկացեալ եղիցի միաշա-
բաթին, որպէս պատուիրեաց Աստուած Նոյի,
Արքահամու եւ Մովսիսի. զի եւ մեզ հանգիստ
լիցի յերկրաւոր աշխատութենէս, եւ յեթնե-
րորդում դարուն ի գալստեան Տեառն յար-
քայութեանն յաւիտենից:] Եւ յամենայն միա-
շաբաթոջ ընթերցցին գիրք սուրբք մարգարէ-
ականք եւ առաքելականք, եւ աւարտումն եւ
գլուխ ամենեցունց կարգասցի աւետարան եւ
մատուսցի պատարագ. վասն զի յաւուր միաշա-
բաթոջ եղեւ լինելութիւն արարածոց, եւ
յաւուր միաշաբաթոջ յարեաւ Տէր Քրիստոս ի
մեռելոց, եւ յաւուր միաշաբաթոջ ծագեցաւ

G ի նմին ջերմ աւուր ջերմ եփեալ ելցէ ի սուրբ
սեղանն. C եփեալ ջերմ եւ ելցէ: — B եւ արժա-
նաւորք . . . մի արհամարանօք (այսպէս գրուած
= C) ||¹³⁸ B ոչ (փխ. “որպէս,”) պատուիրեաց . . .
||¹³⁹ ABG Մովսէսի: — C ամբողջն այլազդ. “Եւ ի
մարմնաւոր գործոց գատարկասցին յաւուր միաշա-
բաթին, որպէս ի հնումն պատուիրեաց,” եւն: —
B զի եւ զմեզ . . . աշխատութեանց: ||¹⁴⁰ B “Եւ
յեօթներորդում,” (= C որ չունի հոս “եւ:”)
||¹⁴¹ DEG յարքայութեան յաւիտենից. C դարուն
գալստեան Տեառն յաւիտենից: ||¹⁴² G եւ յա-
մենայն շաբաթոջ: ||¹⁴³ B ընթերցին: ||¹⁴⁴ C
չունի “առաքելականք,” եւ յետոյ “գլուխ ամենից,”
կ’ըսէ: ||¹⁴⁵ Տիրոյեանցի օրինակը “կարգասցի աւե-
տարանն,” (K), իսկ C “. . . աւետարանն սուրբ:”
||¹⁴⁶ B եւ ուսցի (այսպէս փխ. “Տապուսցի,”) պատա-
րագ: — B վասն զի յաւուր շաբաթոջ (փխ. “Դա-
շաբաթոջ”), C միաշաբաթոջն: ||¹⁴⁸ C Տէրն մեր,

150 աշխարհի, եւ յաւուր միաշաբաթոջ ի պենտակոստէիցն վերացաւ Տէրն մեր յերկինս եւ յաւուր միաշաբաթոջ երեւի ի վախճան աշխարհիս [հայրական փառաւք,] երկնաւորական հրեշտակաւք:

155 10. գ.. Կարգեցին առաքեալքն եւ եղին հաստատութեամբ թէ աւր չորեքշաբաթու ի պահս եղիցի. զի ի նմա գուշակեաց եւ յայտնեաց Տէրն կենարար զիսորհուրդ չարչարանաց իւրոց եւ մատնութեան եւ դատաստանի եւ խաչելութեան եւ մահուան եւ յարութեան՝ աշակերտացն իւրոց. եւ տրտմեցան առաքեալքն:

6 Տէր մեր, Ե շունի նաեւ “Տէր”, բառը: ||¹⁴⁹ DE ...միաշաբաթոջն ծագեցաւ, Ե ...ծագեցաւ յաշխարհի. Ը լոյս ծագեցաւ: ||¹⁵⁰ B ի պէնտէկոստէիցն. Ը շունի այս բառը, բայց ինքը միայն պահած է սա նախնական խօսքը կարգալով “եւ յաւուր միաշաբաթոջ վէրացու” Տէրն մէր յերկնաս, զոր շունին ABDEFGL, ուստի թերի են, ինչպէս կը ցուցընէ առորին: ||¹⁵² Ը երեւի վախճան... (չկոյ “ի” նախդիրը). Ա “վախճան”, կը գրէ: ||¹⁵³ B շունի “հայրական”, բառը: — BCG փառօք: — DEFG երկնաւոր (= Ը եւ երկնաւոր հրեշտակօք), Ե երկնային հրեշտակօքն. “Երկնային”, ունին նաեւ Ա. Խաչի եւ Տիրոյենցի ձեռագիրք (K):

§ 10. գ.. ||¹⁵⁶ B օր (չորեքշաբաթի). Ը յօր....: — BFG ...չորեքշաբաթի պահս եղիցի, (առանց “ի”, նախդիրի, նախդիրս շունի նաեւ DE:) ||¹⁵⁸ F կենարարն. DE այլագդ “յայտնեաց Տէրն վէրացու” խօրհուրդ, „իսկ Ը “յայտնեաց կեանքն մեր Քրիստոս զիսորհուրդ:” ||¹⁶⁰ Ը ...մահուան եւ թաղման եւ յարութեան....: ||¹⁶¹ G տրտմեցան

[Արդ եղիցի ի պահս եւ ի սուգ եւ ի ոռշտուն
եւ յաղաւթս ցնծութեան եւ ուրախութեան:]

11. Դ. Կարգեցին առաքեալքն եւ եղին
չաստատութեամբ եթէ ուրբաթ եղիցի ի պահս
եւ ի տրտմութիւն. վասն զի զոր ինչ ասացաւն
յաւուր չորեքշաբթւոջն վասն չարշարանաց
փրկչին մերոյ՝ յուրբաթուն կատարեցաւ, յոր-
ժամ շարժեցան արարածք ամենայն եւ խաւա-
րեցան լուսաւորք ի յերկինս. պահեալ լիցի
մինչեւ ցիններորդ ժամն:

12. [Ե. Կարգեցին առաքեալքն եւ եղին
չաստատութեամբ թէ աւր շաբաթուն եղիցի

առաքեալք, C ... առաքեալքն. ուրեմն եղիցի ի
պահս....: ||¹⁶² DEFG Արդ եղիցի պահս եւ սուգ
եւ պաշտօն [C պաշտան]. B եղիցի պահս... պաշ-
տօն: (C “ի սուգ եւ է առաջանալին”, կ’ըսէ:)

§ 11. Դ. ||¹⁶³ G թէ ուրբաթ...: C եթէ
օր ուրբաթու: B եթէ ուրբաթն եղիցի սուգ,
տրտմութիւն եւ ի պահս. (Ա եղիցի պահս եւն.
DEF եղիցի ի պահս եւի սուգ. G եղիցի պահս եւ սուգ
եւ ի տրտմութիւն.) C “եղիցի ի պահս, ի սուգ եւ
ի տրտմութիւն.”, խկ ձեռագիրք Ա. Խաչի եւ Տի-
րոյենց (K) “ուրբաթն եղիցի սուգ եւ տրտմութիւն
եւ ի պահս: ||¹⁶⁷ G յաւուր չորեքշաբթոջ: AB
... չորեքշաբթոջ. B վասն զի զոր ինչ ասա-
ցաւ անդ յաւուր չորեքշաբթոջ: ||¹⁶⁸ B յաւուր
ուրբաթուն կատարեցաւ, C յուրբաթում: ||¹⁶⁹ G
ամենայն արարածք: ||¹⁷⁰ B լուսաւորքն, C լու-
սաւորք, որք ի յերկինս.... — F պահեալ լին. C
... եղիցի: ||¹⁷¹ B ի յիներորդ ժամն. C ազատ
“մինչեւ ցերեկոյի ժամն եւ ապա պաշտօն ցնծու-
թեան կատարեցի.”, Լ խաւարեցան լուսաւորք յեր-
կինս մինչեւ ցիններորդ ժամն. ապա պահեալ լիցի:

տաւն եւ պաշտաւն ընդ ամենայն տիեզերս, եւ
 175 եղիցի յիշատակ ամենայն մարտիրոսաց. պատա-
 րագ մատուցեն ի նմա քահանայքն եւ ուրա-
 խութեամբ սաղմոս ասասցեն. վասն զի կարա-
 պետ է մեծի արքային գալստեան. պարտ է ա-
 180 ամենայն սրբոցն ուրախ լինել ընդ առաջ Քրիս-
 տոսի:]

13. Զ. Կարգեցին առաքեալքն եւ եղին
 հաստատութեամբ, եթէ եղիցին երիցունք եւ
 սարկաւագունք որպէս Մովսէսն եւ Ահարոն, եւ
 ապա մատիցեն ի պաշտաւն սրբութեան, ի պա-
 185 տարագն, եւ ի խորհուրդն տէրունական, եւ զիկս
 սարկաւագաց ի սպասաւորութիւն եկեղեցւոյ,
 եւ ի տեսչութիւն այրեաց եւ վշտացելոց, որպէս
 զեւտացիքն՝ որ կրէին զսպասաւորութիւն. [եւ

§ 12. Ե. ||¹⁷³ Յ օր շաբաթուն եղիցի տօն
 եւ պաշտօն: ||¹⁷⁴ Գ ընդ ամենայն տիեզերքս:
 ||¹⁷⁵ “Սաղմոս ասացեն” դրինք ըստ Զեռագրաց Ա-
 խաչի եւ Տիրոյենցի (K). Յ սաղմոս ասեն, ADEFG
 սաղմոսեացեն: ||¹⁷⁶ Ա արքային գալստեանն: ||¹⁷⁷
 Յ ամենայն սրբոց:

§ 13. Զ. ||¹⁷⁸ Յ եւ զԱհարոն. Յ եւ Ահա-
 րօն, եւ նոքա մատիցեն ի խորհուրդ տէրունական
 եւն. Գ ...թէ եղիցին երիցունքն որպէս Մովսէսն
 եւ Ահարոն...: ||¹⁷⁹ Ա ի պաշտաւն սրբութեանն:
 — Յ եւ ի պատարագ: ||¹⁸⁰ Ա եւ ի խորհուրդ
 (= G): — Յ եւ զկիսասարկաւագացն. Յ եւ կի-
 սասարկաւագունք ի սպասաւորութիւն...: ||¹⁸¹ Յ
 ի սպասաւորութիւնս: — Ա եկեղեցոյ: ||¹⁸² Յ եւ
 վշտացելոցն. Յ կիսասարկաւագունք . . . վտանգե-
 լոցն շառեցին: ||¹⁸³ Յ որ կրէին սպասաւորութիւն.
 Դ ...զսպասաւորութիւնս, Յ (որ կրէին) զսպաս

զինուորական ձեւով չիշխէր ոք մերձենալ. Նոյն-
պէս եղիցի յեկեղեցւոջ. Եւ մի ոք վայրապար ի 190
բեմ սրբութեան եւ ի սպաս աւրինացն մերձեսցի.
Եւ սարկաւագունք սպասաւորք երիցանցն կար-
գեսցին, եւ ընտրեալքն՝ երիցունք:] Կաթուղի-
կոսն դէտ եւ գլուխ եւ աւրէնսդիր լիցի ժողո-
վրդեանն. զի ըստ բերանոյ նոցա վճարեսցի ա- 195
մենայն ինչ, որպէս Մովսէսին եւ Ահարոնին էր.

14. Է. Կարգեցին առաքեալքն եւ եղին
հաստատութեամբ, եթէ եղիցի տաւն [ծննդեան
եւ] յայտնութեան [Տեառն եւ] փրկչին մերոյ
որ է գլուխ եւ սկիզբն տաւնից եկեղեցւոյ, որ 200
աւր Զ. Յունուարի ամսոյ ըստ յունարէն թուոյ.

սրբութեան: ||¹⁸⁹ Ա զինեւորական: — Ը ... ձեւով
որք ոչ ոք իշխէին... եւ եկեղեցւոջն: — DEFG
նոյնպէս եղիցին յեկեղեցւոջ, B նոյնպէս եղիցի յե-
կեղեցւոջն: ||¹⁹¹ Ա ի բեմ սրբութեանն: Ը մի... ելցէ
ի բեմն սրբութեան եւ ի սպաս օրինացն մի մեր-
ձեսցին: ||¹⁹² BC եւ սարկաւագունքն: — B սպա-
սաւորք երիցանց: — Ը սպասաւորք ... եղիցին եւ
կարգիցին: Ա սպասաւորք կարգեսցեն: ||¹⁹³ Ը ա-
ղաւաղ. “Եւ ընտրեալքն յերիցունց դէտ, գլուխ
եւ օրէնսդիր լիցին ժողովրդեանն: — G կաթուղի-
կոս ... գլուխ յաւրէնսդիր: ||¹⁹⁴ BC օրէնսդիր լիցի
(B “լիցին”, = A.) ||¹⁹⁶ BC Մովսէսին: — B եւ
զԱհարոնին, G եւ Ահարոնին:

§ 14. Է. ||¹⁹⁸ BC տօն: ||¹⁹⁹ Ը շունի
“Տեառն եւ,” բառերը: ||²⁰⁰ BC սկիզբն տօնից եւ
կեղեցւոյ. (Ա կը գրէ “եկեղեցոյ:”;) ||²⁰¹ G Յուն-
վարի ամսոյ ըստ յունաբէ թուոյ... B ո՞ր վեց է
յունվար եւն. Ը ի վեցերորդում աւուրն յունուարի:
Ծի մէջ չէ դրաւած այս “ըստ յունարէն թուոյ”

[եւ մեծապէս խմբեսցեն զտաւնն զայն ցնծութեամբ եւ ուրախութեամբ, սաղմոսիւք եւ աւրհնութեամբ, եւ երգովք հոգեւորաւք, եւ ընթերցցին գիրք մարդարէականք եւ առաքելականք:]

15. Ը. Կարգեցին առաքեալքն եւ եդին հաստատութեամբ եթէ զքառասուն աւր պահսկարգեսցեն [յամենայն չարութեանէ, ի մեղաց եւ ի կերակրոյ] յառաջ քան զաւրն չարչարանաց փրկչին մերոյ. եւ ապա արասցեն զաւրն չարչարանաց, պասեք Տեառն եւ տաւն յարութեան փրկչին. [ընթերցցին գիրք մարդարէականք եւ առաքելականք, որ պատմիցեն զչարչարանաց Տեառն եւ գուշակումն յարութեան փրկչին:]

խօսքը: ||²⁰² B զտօնն, G զտաւն. C ...զտօնն, եւ մեծահանդէս խմբիւք կատարեսցեն: ||²⁰³ BC օրհնութեամբ եւ երգովք հոգեւորաւք: L չունի “աւրհնութեամբ:” ||²⁰⁴ G ընթերցցին մարդարէական գիրք եւ առաքելականք:

§ 15. Ը. ||²⁰⁵ G ...Ի՞ւ զքառասուն...: — B զքառասուն աւուրս պահսկարգեցին. C ...օրպահսկասոյի: ||²¹⁰ BCL ի կերակրոց: — B յառաջ քան զօրն..., C “զվեց օր,” կըսէ: ||²¹¹ C արասցեն զօր չարչարանաց, ABC արասցեն ԴՒՇՎ-Ի չարչարանաց: L չունի: — DEF ...չարչարանաց փրկչին մերոյ, պասեք...: C ...պասեքին եւ տօն յարութեան: B տօն յարութեան: ||²¹⁴ DEFG որ պատմեսցեն (G կցէ “զչարչարանացն”) — L չունի “գուշակումն,” բառը: C ամբողջն ազատ, “եւ մարդարէականքն ընթերցցին, նաեւ առաքելականք, ըստ վայելման չարչարանաց Տեառն եւ նաև խագուշակման յարութեան նորին:,, ||²¹⁶ Միայն

Քանդի եւ ինքն իսկ Տէր մեր Քրիստոս՝ տէր տաւ-
նից եւ տարեկանաց՝ պահեաց զլս. տիւ եւ զլս.
գիշեր. Նոյնպէս եւ Մովսէս [ի Աինէական լերինն
ի ձեռն պահոցն իբրեւ սիրելի բարեկամ խաւ-
սէր ընդ Աստուծոյ, եւ մեծապէս պատիւ գտեալ 220
յերկնաւոր արքայէն՝ աչեղ երեսաւք արքու-
նական աւրէնս եւ կանոնս բերելով իշանէր առ
ժողովուրդն: ‘Նոյնպէս’ եւ [նախանձաւորն] Հե-
ղիաս ի ձեռն քառասնաւրեայ պահոցն [մեծա-
մեծ նշանս եւ զաւրութիւնս գործելով], ապա 225
փառաւորեալ ասպատակէր յերկինս.. եւ երեք
մանկունքն ի ձեռն սրբութեան պահոցն ի մա-
հուանէ թագաւորին ապրեցան. Հրեշտակ Աս-

DEF ունին “ԷՇԻ”, ընթեռնլով “եւ ինքն իսկ
Տէր...”, A Տէրն. C զի ինքն Քրիստոս տէրն ամե-
նից զլս. տիւ եւ զլս. գիշեր պահեաց: ||²¹⁷ B կը
գրէ ամբողջ “զքառասուն:” ||²¹⁸ C այսպէս.
“Նոյնպէս եւ Մովսէս ի ձեռն քառասնօրեայց պա-
հոց իբրեւ սիրելով եւ բարեկամի խօսեցաւ ընդ
Աստուծոյ ի սինէական լերին. վասն որոյ մեծա-
պէս...:” ||²¹⁹ BC ... եւ բարեկամ... խօսեր: 220
B պատիւ գտաւ երկնաւոր արքայէն... երեսօք
...օրէնս, եւն (վերջին երկու բառերս այսպէս կը
գրէ նաեւ C.) L այլազգ: ||²²¹ C զարբունական
օրէնս. (G ալ “օրէնս, կը գրէ”): ||²²² F առ ժու-
զովուրդուն: ||²²⁴ C ՓՂԱՐՔ-ԱԼԵՎԻ քառասնօրեայ
պահոցն, (փխ. “ի ձեռն...:”) — AB “քառաս-
նօրեայ պահոցն:” ||²²⁵ B զօրութիւնս գործելով:
||²²⁶ “Փառաւորեալ, ուղղագոյն եւ նախնական ըն-
թերցումը պահածէ միայն B. միւս ամէն ձեռագիրք
“Է-Ք-Ա-ՐԵ-Մ- ասպատակէր:” ||²²⁸ G ոկ Հրեշտակ
Աստուծոյ էջ... B չունի “Աստուծոյ, իսկ C “Հրեշ-

տուծոյ էջ առնոսա, զբոցն բորբոքեալ շիջուցին,
230 զթագաւորն ի գիտութիւն ճշմարտութեան ա-
ծին, եւ ինքեանք բարի անուամբ կեցեալ՝ ար-
ժանի եղեալ արքայութեանն Քրիստոսի:

16. Թ. Կարգեցին առաքեալքն եւ եղին
հաստատութեամբ թէ կատարումն ամենայն գրոց
235 ընթերցցի աւետարան, իբրեւ զկնիք պատուա-
կան ամենայն գրոց, եւ յոտն կալով ամենայն
ժողովուրդն լուիցէնմա, զի աւետիք փրկութեան
են ամենայն մարդկան [բանիւ կենարարին:]

17. Փ. Կարգեցին առաքեալքն եւ եղին
240 հաստատութեամբ թէ զկնիք պատեքին կատա-
րեսցեն. Ծ. աւը յետ յարութեաննորա, եւ ա-
րասցեն տաւն յիշատակի վերացմանն նորա առ
Հայր յերկինս փառաւորեալ:

18. [ՓԱ. Կարգեցին առաքեալքն եւ ե-
245 դին հաստատութեամբ եթէ ի Զատկէն մինչեւ

տակ Տեառն էջ եւ եկաց . . . ուստի զբաց բորբո-
քեալ . . . ; ||²³¹ Ը անիմաստ “եւ ինքեանք բարի
անձամբ կեցեալ:” — DE կացեալ (փխ. “կեցեալ_ն:”)
— AB եւ Տիրոյենց ունին “արժանի եղեալ:” միւս
ները՝ DEFGC “արժանի եղեն . . . ;” ||²³² B յար-
քայութեան Քրիստոսի Աստուծոյ. Ը արքայու-
թեանն Աստուծոյ. G արքայութեան Քրիստոսի:

§ 16. Թ. ||²³⁴ B եւ թէ . . . C եթէ: ||²³⁵ B
ընթերցի . . . ինիք: ||²³⁷ C լուիցեն. B յոտն կա-
լով ամենայն ժողովրդեան լուիցեն . . . ; ||²³⁸ C . . .
մարդկան՝ բարբառ (փխ. “բանիւ,”) կենարարին:

§ 17. Փ. ||²⁴¹ յիսուն օր . . . տօն յիշատակ
վերացման առ Հայր եւն: C . . . զկնիք յարութեան
Տեառն եւ ապա արասցեն տօն վերացման նորա առ
Հայր ի յերկինս:

ի քառամներորդ աւր վերացման նորա ուրախութիւն եւ ցնծութիւն եղիցի. զի աւուրբ յարութեան են եւ փեսայն յառագաստի. ապա յետ տաւնի վերացման պահեսցեն. եւ դարձեալ յիսներորդ՝ տաւն կատարեսցեն, եւ իբրեւ զաւածին Զատկին՝ գառն զենցի:]

19. ԺԲ. կարգեցին առաքեալքն եւ եդին հաստատութեամբ եթէ եկամուտ ոք կամ բնակաւոր՝ որ ոչ գիտէ զհաւատս ճշմարիտ եկեղեցւոյ սրբոյ եւ զկարգս եւ զաւրէնս՝ որ կարգեալ է ի նմա, մի լիցի առաջնորդ եւ հրամանատար յեկեղեցւոց, եւ մի ոք կարգեսցէ զայն-

250

§ 18. ԺԱ. ||²⁴⁵ G եթէ ի զատկեն . . . : ||²⁴⁶
B մինչեւ ի քառամներորդ վերացման նորա (չունի
“աւր”), C մինչեւ ի քառամներորդ աւուր . . . :
||²⁴⁷ B յաւուրբ յարութեան. F մարմնոյն մէջ
“աւուրբ զօրութեան,, կըսէ, լուսանցքի վրայ ուղղուած” “յարութեան.” (K.) ||²⁴⁸ C փեսայն է յառագաստի: — A յետ է տաւնի: B յետ տօնի (= C) վերացման (= G) ||²⁴⁹ BC եւ դարձեալ յիսներորդն՝ տօն . . . : ||²⁵⁰ A տաւնս կատարեսցեն. CFG . . . “կատարեցի”, այսինքն՝ տօնը: — “իբրեւ”, բառէն յառաջ՝ եւ, չունին CDEF: C ազատ “իբրեւ առաջին տօնի գառն զենցի պատարագ հաշտարար:”

§ 19. ԺԲ. ||²⁵³ փիս. “բնակաւոր,, բառին՝ B բնաւ (որ . . .), C եւ կամ բնական: ||²⁵⁴ B . . . եկեղեցոյ սրբոյ. C որ ոչ գիտիցէ զհաւատս բատ կանոնի ճշմարտի եկեղեցւոյ սրբոյ եւ կամ զկարգս եւն: — BC եւ զօրէնս: ||²⁵⁶ C մի լիցի . . . նրանուուուու: ||²⁵⁷ A յեկեղեցոց, B եկեղեցւոց: — G եւ մի կարգեսցի զայնպիսին եւն. A զայնպիսին, B

255

պիսիսն, [զպոռնկեալսն, զընացեալսն եւ զայլա-
գործսն յերիցութիւն կամ ի սարկաւագութիւն
260 եւ կամ յայլ ինչ սպասաւորութիւն եկեղեցւոյ
մի մերձեցուսցեն, զի մի կարգեալքն ընդ նոքաւք
թիւրեսցին. զի եթէ ստուելք հանդերձելոցն
Մովսիսի զանարատն ընտրէր ի սպասաւորու-
թիւն խորանին, որչափ եւս առաւել, որ նորոյ
ուխտիս է միջնորդ:]

20. Փ. Կարգեցին առաքեալքն եւ եղին
Հաստատութեամբ, [եթէ խաւաեցաւ Աստուած
ընդ Աբրահամու եւ ասէ. Թլփատեսցի ուժաւ-

զնոսա (փիս. “զպոնպիսիսն”): ||²⁵⁸ CB զպոռնկեալս,
G զպոռնկեալսն եւ զընացեալսն . . . յերեցութիւն:
C ազատ. “Եւ մի ոք զպոռնիկսն, զընացողսն, եւ
զայլ սոյնպիսիս յերիցութիւն եւ կամ յայլ ինչ
սպասաւորութիւն կարգեսցէ. զի մի,, եւն: ||²⁶⁰
ABG այլ ինչ (փիս. “յայլ,,,:”) — A եկեղեցոյ:
||²⁶¹ G զի մի կարգեալք . . .: ||²⁶² A թիւրեսցեն
(փիս. “թիւրեսցին :,,”) — C բոլորովին ազատ. “զի
մի գուցէ եւ նախակարգեալքն ընդ նօքօք թիւրես-
ցին, աես զի ի մովսիսեան ժամանակին որ ստուեր
եւ գուշակ էր հանդերձեալ ծշմարտութեանն, զա-
նարատն ընտրէին ի մարդկանց ի սպասաւորութիւն
խորանին, որչափն եւս առաւել սր նոր ուխտիս,
որոյ միջնորդն է ստեղծօղն Մովսիսի, Քրիստոս Աս-
տուած:,, ||²⁶³ AG Մովսէսի: ||²⁶⁴ B նորոյս: —
G շփոթմամբ գուրս թողուցեր է սա բառերը՝ “խո-
րանին, որչափ եւս առաւել որ,,:

§ 20. Փ. ||²⁶⁵ B Իւ (փիս. “եթէ,,,:”) — BC
խօսեցաւ (C “Աստուած՝ Աբրահամու,, առանց
“ընդ,, նախադրութեան”): ||²⁶⁶ G եւ ասէ եթէ
թլփատեսցի մանուկ ձեր ընդաւրիայ,, (փիս. “ու-

րեայ՝ մանուկ ձեր, եւ այն եղիցի նշանակ ուխտին յաւիտենական ընդ իս եւ ընդ ձեզ։ Անէր 270 նոյն ուխտ ընդ Մովսէսի։ Հրաման առեալ յարաբչեն՝ մշտկաւ զոպայիւ սրսկել ջուր զժողովրեամբն, որ գուշակեր զմկրտութիւն հեթանոսաց. աւրինակեր Մովսէս եւ Ահարոն զհանգերձեալսն լինելոյ փոփոխումն ստուերագրին՝ 275 հրամայէր ջրով լուանալ յարտաքնում սրահին, ապա մերձենալ ի սրբութիւնս։ Աւրինակեր զայս մկրտութիւն Յեսու Կաւեայ՝ անցանելով ընդ Յորդանան. եւ ապա մտանել յերկիրն

թաւրեայ.՝ A ութաւրեա, B ութօրեա. (իմկ C “մանուկն ձեր”, կր գրէ։) ||²⁶⁹ C եւ այն եղիցի յիշուածի յաւիտենական (փխ. “նշանակ ուխտին յաւիտենական”,) ||²⁷⁰ B Մովսէսի։ C ազատ. “նոյն ուխտ եղեւ եւ ընդ . . . որ հրաման առեալ։” — G Արարչեն։ ||²⁷² C մշտկաւ զոպայի։ — AB սրսկեալ ջուր զժողովրեամբն [A ժողովրդեամբն։] ||²⁷³ B զմկրտութիւն հեթանոսացն. օրինակեր Մովսէս եւն։ G աւրինակ էր Մովսէսն Ահարոն. . . , C ազատ “. . . հեթանոսաց. Մովսիսի եւ Ահարոնի ստուերագլութիւնն օրինաց որ հրամայէր արանց նախ ջրով լուանիլ, եւ ապա մերձենալ ի սրահին սրբութեան, նշանակեր զմկրտութիւնն սուրբ։ Կաեւ Յեսուայ որդւայ Կաւեայ անցանելն ընդ Յորդանանու եւ ապա մտանելն յերկիրն աւետեաց եւ պարգեւաց նշանակեր իսկ եւ իսկ զմկրտութիւն։ Կախանձայոյզ մարգարէին Եղիշայի ընդ Յորդանան անցանիլն, կենդանոյն յերկինս վերանալն, նշանակեր զմկրտութիւնն։ Մեծին ի ծնունդս, եւն եւն։ ||²⁷⁷ BG օրինակեր (G աւրինակ էր) զայս մկրտութիւն Յեսու Կաւեայ եւն. (B չունի “Յեսու Կաւեայ անցանելով ընդ Յորդանան, բառերը։”) ||²⁷⁹ F յերկիր

պարգեւաց: Աւրինակէր զայս մլրտութիւն մեծն
ի մարգարէս նախանձաւորն Հեղիսա՝ անցանելով
ընդ Յորդանան, կենդանւոյն վերանայր յեր-
կինս: Բերէր եւ Եղիսէ զսափորն ի գուշակումն
մլրտութեան: Մեծն ի ծնունդս կանանց՝ կնքա-
հայրն Յովհաննէս, որ արժանի եղեւ մլրտել
զանարատ զՏէր Յիսուս ի Յորդանան գետ, աւ-
րինակ լինէր նորոյ ուխտիս, եւ մանկանց եկե-

պարգեւաց, G երկիրն պարգեւաց: ||²⁸⁰ G աւրի-
նակ էր... Ե օրինակէր զայս մլրտութիւնս մեծն
եւն: ||²⁸² A կենդանոյն = C: ||²⁸³ “Եւ Եղիսէ,”
ունին միայն DEFGL [G “Եղիսէ սափորն...”],
իսկ ABC եւ նաեւ Տիրոյենց (K.) չունին զայս եւ
անիմաստ են: — B “գուշակումն,” առանց “ի,”
նախդրի: ||²⁸⁴ Ասկէ (“Մեծն ի ծնունդս,”) սկսեալ
AB եւ Տիրոյենց (K.) հոր իւնուն մը շինած են՝ ԺԴ
թուականը տալով, B եւ Տիրոյենց նաեւ սովորա-
կան բանաձեւը (“Կարգեցին առաքեալքն եւ Ֆդին
հաստատութեամբ,”) աւելցուցած են սկիզբը: Բայց
իմաստը կը պահանջէ որ չանջատուի այս մասն եւ
նաեւ Յովհ. Օճնեցւոյն յօրինած գլխակարգու-
թիւնը կը ցուցընէ որ շարունակութիւն է այս ԺԴ
կանոնին: Այսպէս ալ ունին DEF եւ CL: —
ABCGL կնքահայրն, D նորանշան եղանակաւ “կըն-
քահայրն...” նաեւ EF նախ “կնքահայրն...” ունէին եւ
յետոյ սրբագրուած եղած “կնքահայրն:” ||²⁸⁵
B Յօվհաննէս, C Յօհաննէս: — B եւ արժանի
... զանարատն (= Տիրոյենց, K) Տէր. C ասոր
տեղ՝ “Գառն Աստուծոյ զՏէրն մեր Յիսուս Քրիս-
տոս ի Յորդանան գետն,” (նաեւ G “գետն,” կ’ըսէ:)
||²⁸⁶ BC օրինակ լինէր (C լինելով... մանկանցն:)
— L եւ ինքն իսկ տէրն օրինակ լինէր նորոյ ուխ-
տիս: ||²⁸⁷ A “մանկանց եկեղեցոյ:” ||²⁸⁸ “Ա-

զեցւոյ: Եւ ամենափրկիչն լուանալով դուսս մեր
ի վերնատանս ջրով մլրտութեան զաւրացոյց
զմեղ եւ անմեղացոյց սրբութեամբ աւաղանին,
աւրինակ աշխարհի եթող.] զի ի ձեռն քահա-
նայութեան կարգի՝ մանուկ ութաւրեայ մլրտեսցի
եւ եղիցի քրիստոսազգ եաց, եւ վկայք՝ որ ոչ ունին
զմլրտութիւն ջրոյն, արեամբն իւրեանց փրկեսցին:

21. ՓԴ. Կարգեցին առաքեալքն եւ ե-
դին հաստատութեամբ, եթէ իցէ ոք երկմիտ ի
հաւատա եւ չիցէ ճշմարիտ ի պաշտամանն
Տեառն, այնպիսին մի պաշտեսցէ զպաշտաւն
Տեառն. [մի ձեռնադրեսցի, զի մի այլոցն ի հեղ-
դութիւն՝ խմոր չարութեան լիցի, որպէս դրեալ
300

մենափրկիչն „ բառը միայն Ը ունի: ||²⁸⁹ BCDEF
ի վերնատանն. G ի վերնատանն: A անշուշտ ուղ-
ղագոյն է “ի վերնատան”, ընթեռնլով: — BC
զօրացոյց: ||²⁹⁰ B օրինակ... եթող, C է- օրի-
նակ..., G յաւրինակ....: ||²⁹² A ութաւրեայ, B
ութօրեա: — AB միայն “մլրտեսցի եւ եղիցի
քրիստոսազգ եաց..”, CDEFG մլրտեալ՝ եղիցի քրիս-
տոսազգ եստ (C քրիստոսազգ եաց:) ||²⁹³ C վկայք
որ+..., B վկայք որք չունին: L ճոխացած է մեկ-
նութեամբ: ||²⁹⁴ B եւ Տիրոյենց (K) “արեամբ
իւրեանց...”:

§ 21. ՓԴ. ||²⁹⁵ B Է իցէ. Ը + իցէ: ||²⁹⁷
EFG ի պաշտաման. Ը այլազգ. “...ի հաւատա
Տեառն, մի կարգեսցի նա յառաջնորդութիւն ե-
կեղեցւոյ, զի մի”, եւն: ||²⁹⁸ A զպաշտօնն, B զպաշ-
տօն. DG (նաեւ EF^o) “այնպիսին մի պաշտեսցէ
զպաշտաւն Տեառն”, խօսքը չունին. իսկ L “եւ չէ
ճշմարիտ ի գործ պաշտաման, մի ձեռնադրեսցի”,
եւն: ||³⁰⁰ G “խմաւը... դրեալ է՝ Անիծեալ”, եւն.

է թէ Անիծեալ որ գործէ զգործ Տեառն հեղ-
գութեամբ:] Կա զմարդիկ խաբէ եւ ոչ զԱս-
տուած, այն՝ որ ոչ Հաստատին կամակորութիւնք
առաջի նորա:

305 22. ԺԵ. Կարդեցին առաքեալքն եւ եղին
Հաստատութեամբ, եթէ որ սուտ երգնու կամ
սուտ վկայէ եւ կամ երթայ առ կախարդս եւ
Հարցուկս, եւ քաւթեայս, եւ վհուկս, եւ Հաւա-
տայ բախտից, ձննդոց եւ աստեղագիտութեանց
310 իրեւ զայնոսիկ որ անաստուածքն են, խափա-
նեսցի նա որպէս զանաստուած ի քահանայու-
թենէ, եւ մի խառնեսցի ի պաշտան եկեղե-

Ը զի մի այլոցն հեղդութիւն եւ խմոր չարութեան
եղիցի: B... խմոր չարութեան լնի... Անիծեալ
լնի որ. (G անիծեալ է որ...) C ասկէ քիչ յառաջ
“որպէս գրեալն է:” ||³⁰² B նա զմարդի՞ն: ||³⁰³
B չունի “այն”. C աղաւաղ. “նա ոչ կարէ զԱս-
տուած, այլ զմարդն...:” — G որ ոչ Հաստատէն
կամակորութիւնք:

§ 22. ԺԵ. ||³⁰⁶ B թէ որ... — C չունի
“կամ”, բառն “սուտ”, բառէն յառաջ. “սուտ
վկայէ”, ունին միայն CDEG, ուրիշները չունին
“սուտ”: ||³⁰⁷ G եւ կամ որ երթայ է կախարդս:
— C առ կախարդս Հարցուկս (առանց “եւ”, շաղ-
կապի.) եւ քաղնեայս. (B + օնեցյա, փիս, “քաւ-
թեայս”): ||³⁰⁸ A “վնասէն”, կր դրէ փիս. “վհուկս:”
||³⁰⁹ CDEFG աստեղագիտութեանց. AB աստե-
ղաբաշխութեանց: ||³¹⁰ BG որ անաստուածք են.
C աղատ. “այնպիսիքն յանաստուածիցն են, ուրեմն
խափանեսցին որպէս... եւ մի քահանայացի եւ
մի խառնեսցի, եւն: ||³¹¹ DEF էբէ- զանաս-
տուած (փիս. որպէս...) ||³¹² B ի պաշտօն: — A

ցւոյ. Եւ եթէ ժողովրդական ոք իցէ, մերժեսցի
ի բաց:

23. Ժ. Կարգեցին առաքեալքն եւ եդին 315
հաստատութեամբ, եթէ որ սիրէ զհրեայս եւ
հաղորդի ընդ նոսա, կցորդ եղիցի Յուդայի Սկա-
րիովացւոյ՝ որ սիրեաց զշրեայսն, կամ զհե-
թանոսս՝ որ երկիր պագաննեն արարածոց փոխա-
նակ արարչին. մի մացէ յեկեղեցի եւ մի ընա-
կեսցէ ի մէջ հաւատացելոց. եւ եթէ իցէ ի միջի 320
նոցա, մի թողցեն զնա, այլ որոշեսցեն եւ զա-
տուցեն ի բաց յինքեանց, եւ մի կացցէ ի միջի
նոցա. զի մի արմատ դառնութեան ի վեր երեւ-
եալ՝ պղծիցին նովաւ բաղումք:

24. Ժ. Կարգեցին առաքեալքն եւ եդին
հաստատութեամբ, եթէ ոք հրեայ կամ հեթա-
նոս եկեսցէ եւ խառնեսցի յեկեղեցի, եւ դար-

եկեղեցոյ: ||³¹³ Ը հոս ալ ազատ. “Եւ թէ ի ժո-
ղովրդականաց ոք իցէ, մերժեսցի ի քրիստոնէա-
կան ազգէ եւ հաւաքմանէ:”

§ 23. Ժ. ||³¹⁴ AB թէ որ...: — B որ սիրէ
ընդ շրեայս եւ հաղորդեսցի: ||³¹⁵ C կցորդ եղիցի
ընդ Յուդայի: — A Սկարիովացւոյ, B սկարիովա-
ցւոյ, C իսկարիովացւոյ: ||³¹⁶ AC (որ սիրեաց)
զշրեայս, B զշրեայսն. (C կը յաւելու՝ “Եւ զհե-
թանոսս”:) ||³¹⁷ BC որ երկիրպագաննեն: ||³¹⁸ B
յեկեղեցին. C մի մացէ նա... մի ընակեսցի եւն: ||
||³¹⁹ AB եւ թէ իցէ. C եւ եթէ իցեն: ||³²⁰ G մի
թողցին: — C զատուցեն զնա: ||³²¹ B մի կեցցէ,
C կացէ: L չունի: ||³²² BDEFG պղծեսցին. C...
պղծեսցէ զբազումն ի հաւատացելոց:

§ 24. Ժ. ||³²³ B թէ ոք...: — ABC հրեայ:
||³²⁴ G եւ խառնակեսցի եկեղեցի: C եւ խառնա-

ձեալ թողցէ եւ երթիցէ յիւր բնութիւն, եւ
 330 դարձեալ կրկնեսցի եւ եկեսցէ ի նոյն պաշտամնն
 զոր անարգեացն, մի ընդունիցիք եւ մի խառ-
 նիցէք ի մէջ ձեր, այլ որոշեալ զատօւսցի ի
 միջոյ ամենեցունց, եւ կացցէ ի նմին կարգի՝
 ուր էր զառաջինն, եւ մի հաղորդեսցին ընդնմա,
 335 որք ճանաչեն զնա:

25. Փ. Կարգեցին առաքեալքն եւ եղին
 հաստատութեամբ, թէ որ փոխ տայ եւ առնու
 վաշխ եւ տոկոսիս եւ շահի շահս ագահութեան,
 այնպիսին մի համարեսցի ընդ հաւատացեալն,
 340 եւ մի կացցէ ի կարգի պաշտամնն քահանայու-
 թեան. [ոչ լսիցէ զոր ետ պատուէր արարիչն
 Մովսէսի թէ Պատուիրեա որդւոցն Խրայէլի զի

կեսցի ի ժողովս քրիստոնէից եւ յեկեղեցիս: ||³²⁹
 AB ուղղութեամբ կ'ըսեն “յէ-ը բնութէն..”, իսկ
 DEFG “յիւր բնութէն..” = C “յիւր առաջին
 կրօնին բնակութիւնն” : (L = C.) ||³³⁰ B եւ
 դարձեալ կրկնն եկեսցէ. C եւ վերսախն եկեսցէ...
 զոր շհաւանելով անարգեացն: — G ի նոյն պաշ-
 տամն: ||³³¹ B չունի “եւ մի խառնիցէք, այլ “մի
 ընդունիցիք ի մէջ ձեր:”, ||³³² G զատօւսցէ: ||³³³
 BC ի միջի ամենեցուն... որ էր առաջին (C յորում
 էր զառաջինն) եւ մի...: ||³³⁴ BCFG որք ճանա-
 չեն, B ճանաչեին:

§ 25. Փ. D ձեռագիրը նախ յաջորդ Փթ.
 (§ 26) կանոնն ունի, յետոյ ասիկայ, եւ այն՝ իբրեւ
 կան. Փէ թուարկուած, ||³³⁷ B եւ եթէ փոխ տա:
 CG էթէ որ փոխ տայ: ||³³⁸ FG վաշխս: — BC
 ագահութեամբ: ||³³⁹ A մի համարիցի: ||³⁴⁰ A
 մի կայցէ ի կարգի, (DEFG ի կարգ:) ||³⁴¹ B
 եւ ոչ լսիցէ: — C եւ ոչ լսիցէ որ ասէր արարիչն

մի պահանջեսցեն զփոխս ի մերձենալ տաւնին
թողութեան եւ ամին եւթներորդի. որչափ եւս
առաւել պատժոյ արժանի համարիցիք զայժ-
մուս:]

26. ԺԹ. Կարգեցին առաքեալք եւ եղին
հաստատութեամբ թէ չէ իշխանութիւն քա-
հանայապետի կամ երիցու եւ ո՛ իցէ առաջնորդ
եկեղեցւոյ առանց իւրոց պաշտաւնակցացն առ-
նել զիրս ինչ յեկեղեցւոց, բայց կամաւք եւ
միաբանութեամբ ամենեցուն արասցեն զոր ինչ
կամինն. զի մի լիցի տրտմութիւն եւ հերձուածք
ի միջի իւրեանց. [զի ի միաբանութենէ ամենե-
ցուն եւ քարոզութիւնն հաւատարիմ լիցի, եւ
հաւատքն հաստատուն, որպէս եւ փրկին ասէ

Մովսիսի թէ... որդոցն Խարայէլի: ||³⁴³ C զփոխն
(փխ. „զփոխս,,) — CDEFGL ի մերձենալ ամին
(փխ. „տաւնին,,) թողութեան: ||³⁴⁴ D յեւթնե-
րորդի, A եաւթներորդի, B եօթներորդի. GL եր-
բարձրէ. C մինչեւ եօթներորդ ամի: ||³⁴⁵ CFG
պատժոց: — ABF զայժմուս, DE զայժմոյս = C
զայժմոյս նոր օրինաց:

§ 26. ԺԹ. ||³⁴⁸ BCG եթէ չէ... (C չունի
„չէ,,:) ||³⁴⁹ B եւ ո՛ եւս եւ իցէ. C կամ ով ոք
իցէ առաջնորդ: ||³⁵⁰ A եկեղեցոյ: — AB առանց
իւրոյ...: — C “մի առնիցէ իր,, եւն: ||³⁵¹ A յե-
կեղեցոց: — B բայց կամօք, C բայց կամօք եւ յօ-
ժարութեամբ: ||³⁵² G ամենեցունց: — A զոր ինչ
կամին, C զոր ինչ եւ կամեսցին: ||³⁵³ C զի մի
լինիցի հերձուածք լիցի: ||³⁵⁴ A ի մէջ իւ-
րեանց (G “ի-ը-ոյ,, կ'ըսէ փխ. „իւրեանց,,) — C
զի միաբանութեամբ ամենեցուն: ||³⁵⁵ ABG եւ

թէ ուր երկու կամ երեք ժողովեալ են յանուն
իմ, անդ ես ի մէջ նոցա:]

27. Ի. Կարգեցին առաքեալքն եւ եղին
360 չաստատութեամբ, եթէ [ի կարգէ քահանայ-
ութեանն ընտրեալքն, անարատքն, որ սուրբ ի
մամնայէ իցեն, աւրինաց եւ կարգի եկեղեցւոյ
չմուտք, եթէ եւ յանարգաց ոք իցէ, ի քահա-
նայութիւն եւ ի գլխաւորութիւն կացուացեն՝
365 միջնորդ լինել ընդ մարդիկ եւ ընդ Աստուած.
զի] երեւեսցի գլուխ եւ առաջնորդ ամենեցուն.
զի ի ձեռն նորա խնդրեսցի [չարութիւն եւ բա-
րութիւն, մեղք եւ արդարութիւն] յամենե-
ցունց, զի [դէտ] եւ [չովիւ է իբրեւ զ] Սա-

քարոզութիւն: ||³⁵⁶ ABCG եւ հաւատն (B եւ
հաւատն հաստատութիւն:) — CDEF “որպէս է-
...ասէ,, այլք” “որպէս փրկիչն ասէ..” (C ասէք:)
||³⁵⁷ G երկու է- երեք ժողովեսցին (նաեւ C “ժո-
ղովեսցին: ”) — DEFG վասն իմ (փխ. “յանուն
իմ: ”)

§ 27. Ի. ||³⁶⁰ B նէ ի կարգէ քահանայու-
թեան. (B ի կարգի, C ի կարգ:) ||³⁶¹ C եւ սուրբքն
իցեն (առանց “ի մամնայէ,, բառին: ”) B եւ սուրբք
իցեն ի մամնայէ: ||³⁶² B օրինաց է կարգի... C է-
օրինաց կարգի. G յաւրինաց: — A եկեղեցոյ: C
հսու այլազգ “չմուտք նաեւ եկեղեցականաց,, եւն: ”
||³⁶³ Միայն DEFG եթէ է- յանարգաց, (այլք
չունին “եւ..”) G անարգաց, C եւ եթէ ան-քի-ան-ց,
F ան-քի-ան-ց: — C ի քահանայապետութեան եւ
ի գլխաւորութեան կացցէ՝ միջնորդ լինել Աստու-
ծոյ եւ մարդկան. (ABC...ընդ մարդկան:) ||³⁶⁸ C
...արդարութիւն յամենից, G աբորն-նէ-ն ամենե-

մուելն, [զի] շրջէր եւ կարգէր եւ հրաման
տայր [ըստ մարգարէութեանն Եղեկիելի:] 370

28. Իւ. կարգեցին առաքեալքն եւ եդին
հաստատութեամբ թէ որ լոկ են ի ստացուա-
ծոց եւ սոսկ ի մամնայէ, եւ չերթան զկնի ար-
ծաթոյ շահից, [եւ ձեռք իւրեանց սուրբ են ի 375
կաշառոյ եւ միտք իւրեանց յստակ ի չարութենէ
եւ սիրտք եւ խորհուրդք իւրեանց կատարեալ
են ի սէրն Աստուծոյ.] Նորա ընտրեցին ի պաշ-
տան սեղանոյն Տեառն. [զի եթէ զՎեւտացիսն
յամենայն իմեքէ, ի կալուածոյ եւ ի բաժնէ եղ-
բացն հեռացուցեալ՝ ապա մերձեցուցանէր առ
ինքն, որչափ եւս առաւել որ նորոյ ուխտիս են 380

ցուց: ||³⁷⁰ C շրջէր եւ խրատէր եւ կարգէր:
||³⁷¹ BC ըստ մարգարէութեան: — Կանսնիս հնա-
գոյն հայ թարդմանութիւնը տես էջ 207:

§ 28. Իւ. ||³⁷³ G մինչ որ լոկ...: — F “զրկ”
կը զրէ. C ոք լոկ է ստացուածոց: — B ի ստա-
ցուածոյն: ||³⁷⁵ DEFG արծաթաշահից. C նաեւ
ոչ երբեք հետեւեցաւ զկնի շահից արծաթոյ եւ
պահեաց զձեռու իւր մաքուր եւ յստակ յամենայն
չարութենէ: ||³⁷⁶ DEG ի կաշառոց: — A սուրբ
եւ յստակ: — DEFG չունին “եւ սիրտք:” C ա-
զատ. “եւ սիրտ իւր կատարեալ ուներ ի սէրն Աս-
տուծոյ, ահա այնպիսիքն ընտրիցին զպաշտօնա-
տարութիւն սեղանոյ Տեառն: ||³⁷⁷ AB եւ խոր-
հուրգ իւրեանց: ||³⁷⁸ B ի պաշտօն սեղանոյն (—
F սեղանոյն, G սեղանոյ:) ||³⁷⁹ C զի թէ զՎեւ-
տացիսն (D զՎեւտացիս.) ||³⁸⁰ G յամենայնի
(փիս. “յամենայն իմեքէ”), ի կալուածոյ եւն, C
յամենայն սուներէ, այսինքն ի կալուածոց: ||³⁸² O
(= L) որ նորոյ ուխտիս է միջնորդ եւ սպասաւոր

սպասաւորք, միջնորդք եւ պաշտաւնեայք Քրիստոսի անարատք իցեն եւ անմեղք:]

385 29. ԻԲ. Կարգեցին առաքեալքն եւ եղին հաստատութեամբ, եթէ ամբարտաւանք եւ հպարտք եւ սէգք եւ սնապարծք, [եւ ատեցողք, կերողք եւ արբեցողք, ուսումնատեացք եւ քնէածք, եւ յոյլք, եւ նախանձուտք չարեաց, եւ ցանկացողք չարեաց, եւ պատուասէզք, խիստք եւ նեղասիրտք եւ ցոփասիրտք, եւ յանդգունք, անգութք, անողորմք, եւ կռուողք, եւ օխակալք, քսմուք, շոգմոգք, եւ որ ինչ նման է սոցին,] մի՛ մեր-

եւ պաշտօնեայ Քրիստոսի, անարատ իցէ եւ անմեղ:

||³⁸³ A պաշտաւնայք, B պաշտօնեայք:

§ 29. ԻԲ. ||³⁸⁴ DG թէ: — C ամբարտաւանքն եւ հպարտքն ուեզքն (փխ. “ուեզքն”,) եւն: — Զեռ. մեր մատ. 101 “սէք.”, AB սէգ: ||³⁸⁵ DEFG եւ Զեռ. 101 սնափառք (փխ. “սնապարծք”, զորունին ABC:) — BC ատեցողք: — AB եւ Զեռ. 101 չունին “կերողք եւ ., C ազաւաղ “եւ կռվողքն եւ ուսումնատեացք եւ քնածք եւ ծոյլք:”, ||³⁸⁶ B արբեցողք: — DEF քնէածք. G քննէածք... նախանձաւորք: ||³⁸⁷ C պարզ “նախանձուտք”, (առանց “չարեաց”, բառին:) L երկուքն ալ չունի: — D չունի ցանկացողք չարեաց, „նոյնպէս L. իսկ BC ցանկացողք չարեաց: ||³⁸⁸ C Եւ խիստք: — DEFG եւ Զեռ. 101 նեղասիրտք, ցոփասիրտք. (AB ցոփասիրտք, C ցոպամիտք:) ||³⁸⁹ C յանդուղք A յանդուղք, G յանդունք: — A եւ անգութք: C եւ անողորմք, օխակալք եւն: ||³⁹⁰ B կռվողք: — C հոս չունի “քսմուք:”, ||³⁹¹ G շոգմոգ որ ինչ նման եւն. F եւ (այս “եւ”, ունի նաև C) շոգմոկ+. Զեռ 101 շոգմոք: — C “շոգմոգք”, բառէն ետքն ունի “քսմուք:”, — DEFG որ ինչ նման են, C

ձեսցին ի պաշտաւն քահանայութեան. վասն զի
զրեալ է՝ ի բաց կացէք յինէն ամենեքեան որ
գործէք զանաւրէնութիւն:

30. ԻԳ. Կարգեցին առաքեալքն եւ եղին
հաստատութեամբ, [թէ որպէս Տէր Հրաման
ետ եւ պարգեւեաց մեղ թէ Զոր արձակիցէք
յերկրի, արձակեալ լիցի յերկինս, եւ զոր կա-
պիցէք յերկրի, կապեալ լիցի յերկինս, նոյնպէս
եւ Հրաման տուեալ քահանայութեան եւ երի-
ցանց կարգի, զարժանիս աւրհենութեան՝ միաբան
աւրհնել եւ զանարժանսն միաբան կապել եւ
ըմբերանել: Եւ զոր կապեսցենն, կապեալ կացցէ, 405

“...նմանէք են. զեռ. 101 “եւ այլ որ ինչ նման
են:” ||³⁹⁴ BC եւ զեռ. 101 ի պաշտօն: ||³⁹⁵ B
զրեալ է թէ: — G ամենեքեանքն այ+ (այսպէս
“ոյք” ունին AC, իսկ B “ուր+”)

§ 30. ԻԳ. ||³⁹⁸ C Հրամայեաց (փխ. “Հրա-
ման ետ:”) ||³⁹⁹ A նախ “պարգեաց”, գրուած, յե-
տոյ որբազրուած, “պարգեւեաց:”, C հոս կը յաւե-
լու “եւ պատուիրեաց:”, — B զոր արձակէք, DEF
զոր արձակեցէք: ||⁴⁰⁰ G երկրի (փխ “յերկրի:”)
— B արձակեալ եղիցի, C եղիցի արձակեալ: —
Յաջորդ խօսքը (“եւ զոր կապիցէք ...յերկինս,”)
չունին CDEFGL, իսկ B եւ զոր կապէք ...եղիցի
կապեալ եւն: ||⁴⁰¹ C “նոյնպէս եւ մեր Հրամանն
տուեալ քահանայական եւ երիցական կարգի:,”
(— F “կարգիս”, կը գրէ:) ||⁴⁰² B զարժանիս օր-
հնութեան ...օրհնել եւ զանարժանն եւն: —
DEF զարժանիս օրհնութեանն: C ազատ. “զայնո-
սիկ որք արժանի են՝ քահանայական կարգի միա-
բանութեամբ օրհնել, եւ զընդդիմական կապել եւ
ըմբերանել, ցայնվայր մինչեւ հնապանդիցի:” եւն:
||⁴⁰⁵ AB եւ զոր կապենն... կայցէ: ||⁴⁰⁶ C ազա-

մինչեւ հնազանդեսցի առաջնորդին : Ապա] եթէ
տարապարտուց եւ յանարժանս զոք կապեսցեն,
պատիժ պատուհասի ընկալցին ըստ արժանի, որք
ի զուրն կապեցին : Բայց որ կապեցաւն, ընկալցի
ախորժելով զկապանն, որպէս թէ իցէ արժանի
կապանացն :

410 31. Ի՞Դ. Կարգեցին առաքեալքն եւ եղին
հաստատութեամբ, թէ մի՛ ոք յանդդնեսցի ի
մարդկանէ, [որոյ չիցէ զաւծումն քահանայու-
թեան ընկալեալ,] եւ արասցէ իրս ինչ իշխա-
նութեամբ իրրեւ զքահանայ . [եւ կամ քահա-
նայ աշառութեամբ եւ ակնառութեամբ զոր-
ծեսցէ ինչ] առանց աւրինաց եւ իրաւանց, այլ
արդարութեամբ եւ անակնառութեամբ :

420 32. [ԻԵ. Կարգեցին առաքեալքն եւ եղին
հաստատութեամբ, եթէ մի՛ ոք անարգեսցէ եւ

թէ տարապարտուց եւ անարժանապէս զոք . . . :
||⁴⁰⁷ B փխ. “զոք կապեսցենն, ” կարգալու՝ կը զրէ
“զոք . . . ” G անարժանս զոք կապեսցին : ||⁴⁰⁸ BC
րստ արժանեացն : — AB որք զոք կապեցին, G
որք է զոք, C որք ի զուր կապիցեն : ||⁴¹⁰ DEFG
ընկալցին ախորժելով : — C կամաւորապէս եւ ա-
խորժելով . L “համրերութեամբ, ” կ'ըսէ :

§ 31. Ի՞Դ: Ա՛նի նաեւ Գօշ: ||⁴¹⁴ C որ ոչ
իցէ ընկալեալ զօծումն մի արասցէ իր ինչ . . . եւ
քահանայն այն մի ինչ աշառութեամբ եւն:
||⁴¹⁷ B աշառու (փխ. “աշառութեամբ”), Գօշ՝ “ա-
շառանօք:” BDEFGL յաջորդ “ակնառութեամբ”
բառը շունին, զոր ունի նաեւ Գօշ: ||⁴¹⁸ C եւ Գօշ
“զործիցէ ինչ առանց օրինաց (— B “օրինաց, G
յաւրինաց.)” C յաջորդ “եւ իրաւանց շունի:
||⁴¹⁹ C “անառակութեամբ” զրած է փխ. “անակ-

անգոսնեսցէ եւ արհամարհանաւք կալցի զքահանայն, թէ եւ կարի ոք անարժան եւ յանարդաց իցէ: Գիտասցէ զի զԱստուած անարդէ. զի Աստուծոյ սպասաւոր է ձեզի բարիս. եւ համարս տալոց է ընդ ոգւոց ձերոց: Ոչ գրեալ է՝ Զիշխան ժողովրդեան քո մի բամբասեսցես:]

33. Ի՞Զ. կարգեցին առաքեալքն եւ եղին հաստատութեամբ, թէ որք են յաստիճանի դատաւորութեան եւ իշխան են առնել դատաստան, եթէ թիւրիցէ եւ աշառիցէ երեսաց եւ

նառութեամբ. „AB եւ անաշառութեամբ, DEF եւ Գ.օշ “անակնառութեամբ”, պահած են: — Գ.օշի նկատմամբ տես էջ 205:

§ 32. Ի՞Ե: Կանոն Գ.օշ ունի այս կանոնը (տես վերը՝ էջ 205 եւն): ||⁴²¹ C եւ Գ.օշ միայն “ԵՌԵ մի ոք, ” այլք՝ “թէ:,” ||⁴²² A անկոսնեսցէ: — BC եւ Գ.օշ “արհամարհանօք:,” G եւ արհամարհեսցէ կալցի (այսուես): ||⁴²³ ABCԵՌԵ կարի եւն (փխ. “ԵՌԵ-”) — C եւ Գ.օշ չունին “անարժան եւ, ” բառակըրը: — G անարդաց (փխ. “յանարդաց:”) ||⁴²⁴ BG զի Աստուած անարդէ: — C վասն զի Աստուծոյ եւն: ||⁴²⁵ DEFG համարս տալոց ընդ ոգւոյ, (չունին “Է”). Գ.օշ “համարս տալոց են, ” այլք՝ “համարս տացեն:,” ||⁴²⁶ C յաղագո հոգւոց ձերոց (փխ. “ընդ ոգւոյ. ”) — AB ոգոց, G հոգւոց: — C ոչ ապաքէն զրեալ է. B Գ.օշ “զի զրեալ է:,” ||⁴²⁷ B զիշխան ժողովրդեան եւն: — DEF եւ Գ.օշ “Ք բամբասեսցես.” AB ոչ բամբասեսցես:

§ 33. Ի՞Զ: Կանոն Գ.օշ ունի (տես էջ 205 եւն): ||⁴²⁸ BC եւ Գ.օշ “ԵՌԵ որք...:,” — DEF յաստիճանի. C աստիճանի. AB տատիճան. G եւ Գ.օշ “յաստիճան:,” ||⁴³⁰ ABDEFG իշխեն (փխ. “իշխան են”): C “իշխան դատ առնել. ” միայն

պարտաւորիցէ զարդարն եւ արդարացուսցէ զպարտաւորն, մի եւս կացցէ ի կարգի դատաւորութեանն եւ պատուհասեալ կշտամբեսցի. [զի ոչ իմացաւ զգըքեալն աստուածային ձեռամբն յաւրէնսն Մովսիսի թէ Մի խոտորեցուսցես զիրաւունս ի դատաստանի, եւ կաշառ ի վերայ իրաւանց մի առնուցուս:]

435 34. Իէ. Կարգեցին առաքեալքն եւ եղին հաստատութեամբ, եթէ ոք ելանիցէ յաշխարհէ Ճշմարիտ վախճանաւ եւ կամ խողխողեալ յանաւրինաց վկայ հաւատարիմ վասն անուան

Գօշ “իշխան են . . .”, Յիշխեն առնել զդատաստանս: ||⁴³¹ Այսպէս Գօշ: ABDEF եթէ թիւրեցի [Յ թիւրեցէ], եթէ աշառիցէ (Յ աշառեցէ). Ը եթէ թիւր իցէ եւ աշառիցեն, G եթէ վթիւրեցի, եթէ աշառիցէ: ||⁴³² “Պարտաւորեցէ” բառը կը կցէ D “Երեսաց” բառին հետ “եւ” զոդր չունենալով: ABDEFG պարտաւորեցէ, C պարտաւորեցեն . . . արդարացուսցեն: ||⁴³³ C մի եւս կացցեն: — Միոյն Գօշ “ի կարգի”, “այլք” “ի կարգ:” — BCG դատաւորութեան: ||⁴³⁴ B “յլ պատուհասեալ եւն:” ||⁴³⁵ B յօրէնսն: Ը չունի այս բառն եւ անիմաստ է: — G Մովսէսի: — Ը թէ մի խոտեսցես զիրաւունս: ||⁴³⁷ B դատաստանի (առանց “ի նախադրի:”) ||⁴³⁸ BCDEFG եւ Գօշ “մի առնուցուս, իսկ A ոչ առնուցուս:

§ 34. Իէ. ||⁴⁴⁰ G “աշխարհէ . . . վաղձանաւ եւ կամ խողխողեալ անաւրինացն:” “Նաեւ AB “վաղձանաւ,” կը զքեն, իսկ BC յանօրինաց: ||⁴⁴² B վկայ հաւատարիմ յերկինք. Ը “հաւատարիմ եղեալ վասն անուան Տեառն, խոստովանելով զանուն Տեառն Յիսուսի Քրիստոսի:” Աերջին մասս G “խոստովանելով զքրիստոսին եղութիւնս . . . ուղղելի

փրկչին՝ խոստովանելով զքրիստոս ի նեղութիւնսն, որ վասն անուան նորա լինի, արասցեն զյիշատակս նոցա յաւուր մահուան նոցա, [եւ 445 զնշխարս ոսկերաց նոցա ի պատիւ առեալ՝ փառաւորեսցեն զքրիստոս, որ ետ նոցա զայնպիսի համբերութիւն՝ յորդորումն եւ ի թողութիւն մեղաց մերոց:]

35. Իլ. Կարգեցին առաքեալքն եւ եղին 450 հաստատութեամբ, եթէ թագաւորք ողք ունին զհաւատս եկեղեցւոյ սրբոյ, եւ խոստովանին զքրիստոս, իշխանութիւն լիցի ընդ քահանայս ի բեմի կալ, իբրեւ զդաւիթն եւ որ իբրեւ զնայն էին, [ըստ մարգարեութեանն եթէ թա-

“... զքրիստոս ի նեղութիւնս: ||⁴⁴³ C ի նեղութեան. DEF ի նեղութիւնս (Հմմ. G): ||⁴⁴⁴ C որ... լինին, որ արասցեն եւն: ||⁴⁴⁵ AC յաւար մահուան նորա (փխ. “նոցա:”) ||⁴⁴⁶ B զնշխարս ոսկերաց ի պատիւ առեալ (չունի “նոցա:”) C զոսկերս նոցա ի պատիւ նահատակութեան պահեսցեն եւ փառաւորեսցեն եւն: ||⁴⁴⁷ G զայսպիսի համբերութիւն: ||⁴⁴⁸ AB է յորդորումն. C եւ յորդորումն... մեղաց ամենեցուն:

§ 35. Իլ. ||⁴⁵¹ B թագաւորքն. C թագաւորք ունին (առանց “ողք”, գերանուան:) ||⁴⁵² A եկեղեցոյ: — B չունի “եւ”, զօդը “խոստովանին”, բայէն յառաջ: — ABC ... խոստովանին զքրիստոս, DEFG ... է քրիստոս: ||⁴⁵³ C իշխանութիւն լիցի նոցա... ի բեմն կալ: ||⁴⁵⁴ BC իբրեւ զդաւիթն: ||⁴⁵⁵ AF զնայն, B զնաս, DE զնոյն, G ... զդաւիթն որ եւ զնայն էին ըստ մարգարեութեան եթէ....: C չունի այս խոսքն, այլ “...իբրեւ զդաւիթն. զի որպէս ասէ Դաւիթ ի մարգարեու-

գաւոր յուսացաւ ի Տէր, յողորմութեանց բարձրելոյն նա մի՛ զրկեսցի: Բայց յայլ ինչ մի՛ համարձակեսցի, գուցէ որպէս զԱղիայն պատուհասեալ իջցէ:]

- 460 36. Իթ. Կարդեցին առաքեալքն եւ եղին հաստատութեամբ, եթէ ի պաշտաման եկեղեցւոյ ասասցեն զսաղմոսն եւ զաւրհնութիւնս դաւթի պաշտել աւր ըստ աւրէ յամենայն ժամ, [զմարդարէութիւնսն դաւթի ՃԾ սաղմոս.]
- 465 որպէս եւ ասէն իսկ. Աւրհնեցից զՏէր յամենայն ժամ, յամենայն ժամ աւրհնութիւն նորա ի բերան իմում. եւ՝ Յաւրէնս Տեառն խորհեցայ

թեան իւրում, թէ: — BG ըստ մարդարէութեան: ||⁴⁵⁶ ABC յողորմութենէ, G յողորմութեանց բարձրելոյ: ||⁴⁵⁷ BC նա մի՛ սսանեսցի (փխ. “զրկեսցի:”) — BG բայց այլ ինչ (փխ. “յայլ...”)

||⁴⁵⁸ C գուցէ պատուհասեալ որպէս զԱղիայն իջցէ ի բեմէն:

- § 36. Իթ. ||⁴⁶¹ B թէ: — G ի պաշտաման...: ||⁴⁶² AB ասասցեն սաղմոս, D ...զսաղմոսս, F զսաղմոսն, G զսաղմոս, C զսաղմոսն: — B եւ զօրհնութիւնս... օր ըստ օրէ: ||⁴⁶³ C ...օր ըստ օրէ, եւ ասել զՀարիւր յիսուն սաղմոսն ըստ այնմ. Օրհնեցից եւն: ||⁴⁶⁵ G որպէս եւ ասէն: — Այստեղ միայն DEFG կ'ըսեն “...եւ ասէն իսկ, այլք չունին “իսկ:” — A երկու անդամն ալ “ամենայն ժամ:” Չեռագիրք կրծատմամբ ունին կոչ չումն, A մինչեւ “արհնու...” B “օրհնութիւն,,” GL չունին “Զաւրհնութիւն... իմում,,” նախագառութիւնը: ||⁴⁶⁷ DEF ի բերան իմում, C իմ: — A խորհեցայ, C խորհեցի նա, G խորհեցայց ... ի գիշերի, սաղմոս ասացից եւն: Հսու ալ A կրծա-

ի տուէ եւ ի գիշերի, եւ սաղմաս ասացից եւ ի
միտ առից եւ լսելի արարից զձայն աւրհնու-
թեան նորա. [եւ դարձեալ՝ Սաղմաս ասացէք
Աստուծոյ մերում եւ թագաւորին մերում սաղ-
մաս ասացէք:]

37. Լ. Կարգեցին առաքեալքն եւ եղին
հաստատութեամբ, եթէ յեկեղեցւոչ գիրք ըն-
թերցցին՝ հին կտակարանք, աւրէնք եւ մարդա-
րէք եւ նոր կտակարանք, [որ լինիցին վասն կե-
նարար չարչարանաց Փրկչին մերոյ Քրիստոսի,]
եւ գործք եւ խաւոք աւետարանչացն քարոզու-
թեան [վասն բանին ճշմարտութեան,] եւ վար-

470

475

աեր է „ի տու,, գրելով եւ սկսելով յաջորդն՝ “եւ
լսելին եւն: ||⁴⁶⁸ C “եւ այլուր առէ. Սաղմաս ա-
սացից... եւ դարձեալ թէ Լսելի արարէք,, եւն: ||⁴⁶⁹ A կրծատ՝ “զձայն աւրհնու.,, BC օրհնութեան: ||⁴⁷¹ G թագաւորի: ABC թագաւորին մերոյ. C
սաղմաս ասացէք թագաւորին մերում, սաղմաս ա-
սացէք:

§ 37. Լ. ||⁴⁷² CDEFG թէ: — A յեկե-
ղեցո՞յ, C եկեղեցւո՞յ: — C “ընթերցցին գիրք,
այսինքն՝ հին,, եւն: AB հոս “գիրս,, կ'ըսեն, եւ
B “ընթերձցին,, F “ընթեցն:,, ||⁴⁷⁵ DCGL հին
եւ նոր կտակարանք: — B օրէնք: ||⁴⁷⁶ Միայն
AB հոս ունին “եւ նոր կտակարանք,, զոր այլք
չփոթմամբ վերը դրած էին, որով DEFG չունին
“աւրէնք եւ մարդարէք եւ նոր կտակարանք,, բա-
ռերը. C ազատ “հին եւ նոր կտակարանք, օրինաց
եւ մարդարէից, այսպիսիք որը պատմեցին զկենա-
րար փրչէն մերմէ Յիսուսէ Քրիստոսէ, վասն դոր-
ծոց եւ խօսից քարոզութեան աւետարանչացն
յաղագս բանին ճշմարտութեան,, եւն: — G որ լի-

480 գապետութիւն աշակերտաց Փրկչին. Եւ այլ
աւելի քան զայս մի՛ ընթերցցի ի բեմի:

38. Ա. Կարդեցին առաքեալքն եւ եղին
հաստատութեամբ, եթէ հաց պատարագին յո-
րում աւուր եփեսցի, ի նմին աւուր ելցէ ի սե-
485 զանն եւ մի՛ լիցի իշխանութիւն զինի աւուրց
հանել. [զի եւ Պովուէս ոչ պակասեցուցանէր
զհացն ջերմ յերեսաց Տեառն:]

39. Ա. Կարդեցին առաքեալքն եւ եղին
հաստատութեամբ, եթէ ոք ի կարգէ պաշտառ-
490 նէից եւ յուխտէ եկեղեցւոյ, եւ կամեսցի կու-
սան լինել, բարւոյ գործոյ ցանկայ, համարձակ
լիցի. վանս շինելով ի տեղիս տեղիս ժողովեալ
աւրինաց եւ կարգի սրբութեան զգուշացին [ի

նիցի: ||⁴⁸⁰ ABCF եւ վարդապետութեան աշա-
կերտաց. C (առանց “եւ զօդին”) վարդապետու-
թեան մերոց յաշակերտացաւ: — C եւ այլ ինչ
աւելի եւն: ||⁴⁸¹ B մի՛ ընթերչիցի: — C ի բեմին:

§ 38. Ա. Ամենքը միաձայն: C չունի “իշ-
խանութիւն”, “այլ “մի լիցի զինի աւուրց հանել ի
սեղանն, զի չէ պարտ. քանզի Պովուէս ոչ պակասե-
ցուցանէր զջերմն հաց ի սեղանոյ երեսաց Տեառն:”

§ 39. Ա. ||⁴⁸⁹ B թէ: — C եթէ ոք ի
պաշտօնէիցն եւ յուխտէ եկեղեցւոյն (Ա եկեղեցոյ.)
կամաւ ցանկացի բարի գործել, համարձակիցի
թէ վամն շինութեան եւ ժողովման կարգի կամ
օրինաց սրբութեան եւն: ||⁴⁹¹ B բարի գործոյ:
— B համարձակ լիցի վաճա շինելոյ: (AB “շինե-
լով, ” տրիշ ձեռագիրներ՝ “շինելոյ:”) ||⁴⁹² B
չունի “ժողովեալ, ” եւ յաջորդը “օրինաց, ” կը
զրէ: ||⁴⁹³ D սրբութեանն: — C բայց զգուշա-
ցին ի կերակրոց, եւ ի զինուորական զգեստոց

կերակրոյ պարկեցտանալ, ի զինուորական զգեստուէ հեռանալ, պֆնաւորեալ նմանեսցի պաշտաւնէից հրեշտակաց Աստուծոյ եւ զուարթնոց երկնից։ Զի եւ Յեսու պաշտաւնեայն Մովսէսի եւ սպասաւոր սրբութեանն եւ Եղիա նախանձաւորն Աստուծոյ, եւ Երեմիա մարդարէ եւ մեծ մարդարէն Մկրտիչն Յովհաննէս, սոքա ամենեքեան կուսութեամբ եւ պարկեցտութեամբ կատարեցին զկեանս իւրեանց, բոնութեամբ կալեալ յափշտակեցին զարքայութիւնն երկնից։]

40. ԼԳ. Կարդեցին առաքեալքն եւ եղին հաստատութեամբ, եթէ որպէս ի սկզբանէ զուգեաց ամուսնութեամբ զմարդն, եւ աւգնական արար միմեանց եւ աւրհնեաց վնոսա. նոյն-

զօրհանապազ հեռանալով եւն։ ||⁴⁹⁴ Եի զգեստէ, Տ “զգեստութենէ.,” ||⁴⁹⁵ Ե պաշտօնէից հրեշտակացն։ Ը այլ պճղնաւոր զգեստ ունիցին եւ նմանեցաւոցն զինքեամսս պաշտօնէից եւն։ ||⁴⁹⁷ Ա պաշտաւնայն. Բ Պաշտօնեայն... սրբութեան։ ||⁴⁹⁸ ԱԲ Եղիայ... Երեմիայ. Ը ազատ “զի Յեսու պաշտօնեայ Աստուծոյ Էր եւ Մովսէսի, եւ Եղիա նախանձաւոր Աստուծոյ, Երեմիա մարդարէ,” եւն։ ||⁴⁹⁹ ԱԳ մարդարէ։ ||⁵⁰⁰ ԲԾ Յօհաննէս։ ||⁵⁰² Ը կատարեալ զկեանս իւրեանց, բոնաբար եւն։ ||⁵⁰³ ԲԳ զարքայութիւն։

§ 40. ԼԳ. Ունի նաև Գօշ. (տես էջ 205 եւն։) ||⁵⁰⁵ DEFG թէ. Ը “թէ որպէս զուգաւորեաց ի սկզբանէ Աստուծութեամբ եւ զեւատմանական զուգաւորութեամբ եւ օգնական,” եւն։ ||⁵⁰⁶ DEFG չունին “որպէս, ” իսկ DEF չունին նաև “ամուսնութեամբ,” բառը. — Ե օգնական արար. Ֆ յօդնական...։ ||⁵⁰⁷ Ե օրհնեաց։ ||⁵¹⁰ Գ յաւ-

սլէս սահմանեալ եւ հաստատեալ հրաման ա-
ռաքելական՝ սրբութեամբ զուգել յամուսնու-
թիւն եւ աւրինաւք ի ձեռն աջ քահանայու-
թեանն եւ աւրհնութեամբ զուգեսցին։ [Քայց
օրպէս Սովուէսի պատուիրեաց Արարիչն Աս-
տուած թէ Պատուիրեա որդւոցն Խարայէլի. եւ
եմ Տէր Աստուած ձեր. պատուիրանաց իմոց
զգուշացարուք եւ մի գնայցէք ըստ կրաւնիցն
Եգիպտացւոց, ուստի ելէքն, եւ ըստ գնացից
Քանանացւոց մի գործիցէք՝ յոր երթալոցն էք։
Եւ ասէ. Մարդ ոք մարդ առ ամենայն ընտա-
նութիւն մարմնոյ իւրոյ մի մերձեսցի, յայտնել
զառականս մերձաւորի արեան իւրոյ. զառա-
կանս դստեր քո մի յայտնեսցես, զառականս

թինաւք... քահանայութեան. Յ օրինօք... քա-
հանայութեան եւ օրհնութեամբ եւն։ Ը աղատ.
“սոյնապէս եւս հրամանատուութեամբ առաքելոցն՝
այն սրբութեամբ զուգեալ ամուսնութիւնն վերս-
տին օրինօք միջնորդութեամբ աջ քահանային
օրհնութեամբն զուգեսցին եւն։ ||⁵¹² DEFG պա-
տուիրէք = Ը, որ կ'ըսէ “բայց Սովուէսի պատուի-
րէք... զպատուիրանս իմ զգուշացարուք առնելոյ
եւն։ — Յ պատուիրեաց որդոցն. (“որդոցն” կը զրէ-
նաեւ Ա։) ||⁵¹⁴ Յ պատուիրանացս իմոց... կրօնից
եւն։ ||⁵¹⁵ Ը զգուշացարուք առնելոյ, մի շնայցէք
եւն (չունի “եւն”): ||⁵¹⁶ Յ ուստի ելիքն, Ը ելիքդ։
||⁵¹⁷ Յ քանանացւոցն, Ա քանանոց (այսպէս։) —
Յ յոր երթիցէք. DEFG չունին “յոր երթալոցն
էք” խօսքը։ Ը աղատ. “Եւ մի ըստ գնացից Քա-
նանացւոց գործիցէք յոր երթալոցն էք, եւ մի ոք
առ ամենայն ընաանիսն մարմնոյ իւրոյ, եւն։ ||⁵²⁰ Յ
յարեան իւրոյ։ Յ հոռ եւ միշտ “զառականս”, կը

քեռ քո թէ առ ի հաւրէ իցէ կամ առ ի
մաւրէ մի յայտնեսցես, զառականս կնոջ հաւր
քո մի յայտնեսցես, զառականս հաւրաքեռ քո
մի յայտնեսցես, զառականս քեռորդւոյ քո մի
յայտնեսցես, պղծելով ընդ նոսա: Սոյնպէս եւ
յերկրորդումն կարգեաց աւրէնսդիրն Մովսէս
յանէծսն եւ ասէ. Անիծեալ լիցի որ ննջիցէ
ընդ կնոջ հաւր իւրոյ, զի յայտնեաց զաներեւ-
ոյթս հաւր իւրոյ. անիծեալ որ ննջիցէ ընդ
քեռ իւրում որ առ ի հաւրէ իցէ կամ առ ի
մաւրէ. եւ ասասցէ ամենայն ժողովուրդն՝ Եղիցի
Եղիցի:] Սոյնպէս եւ սահմանեալ [առաքելա-

գրէ սխալմամբ: ||⁵²¹ B գատեր քոյ: C փխ. “մեր-
ձաւորի արեան, եւն խօսքին՝ կ'ըսէ “...նորա, որ
մերձաւոր իցէ արեան նորա, գատեր քո մի յայտ-
նեսցես... կամ քեռ քոյ”, եւն, որով խօսքին
կերպը շրջուած է: ||⁵²² C եթէ առ ի հօրէ կամ
առ ի մօրէ, (=BL.) ասոր ճիշտ կից “մի յայտ-
նեսցես”, բառերը չունի C: ||⁵²³ A կնոշ, BCL
կնոջ հօր քո եւն: Ասոր ճիշտ յաջորդ “մի յայտ-
նեսցես”, բառերը չունի դարձեալ C: ||⁵²⁴ BCL
հօրաքեռ քոյ [L. քո:]: ||⁵²⁵ C քեռորդւոյ քոյ,
AB քեռորդոյ: ||⁵²⁶ C պղծել (փխ. “պղծելով”:
||⁵²⁷ C յերկրորդում օրինացն կարգեաց օրինադիրն
...զանէծսն եւն: G “Ս.յնպէս եւ”, եւն փխ. “սոյն-
պէս եւ:”, — B յօրէնսդիրն... յանէծս. G “յաւ-
րէնսդիրն”, . բայց չունի “յանէծսն:” ||⁵²⁸ B չունի
սա խօսքը “ննջիցէ ընդ կնոջ... հաւր իւրոյ, անի-
ծեալ որ:”, ||⁵²⁹ CG անիծեալ լիցի... քեռ իւ-
րում [C իւրոյ]: A չունի “ընդ”, նախադրութիւնը
“քեռ”, արականէն յառաջ: ||⁵³¹ BCL առ ի հօրէ
կամ առ ի մօրէ. (C կամ ի մօրէ:)

||⁵³³ FG նոյնպէս (փխ. “սոյնպէս.”) C նոյն-

կան կանոնաց.] Մարդ ոք մարդ առ ամենայն
535 ընտանութիւն մարմնոյ իւրոյ մի մերձեսցի կամ
շնութեամբ կամ ամուսնութեամբ, մինչեւ ի
չորրորդն զարմն չունի իշխանութիւն առնել:

41. (Լ.Դ.) Եւ արդ զայս ամենայն զոր
540 ինչ կարգեցին եւ եղին առաքեալքն, ոչ եթէ
անձանց իւրեանց միայն կարգեցին, այլ եւ
այնոցիկ՝ որ զինի իւրեանց լինելոց իցեն: Քանզի
կասկածէին թէ պատրաստեալ են գայլք զգե-
նուլ զգեստ գառանց [եւ առնել կոտորած ի
մէջ հաւտիցն Քրիստոսի:] Քանզի ոչ եթէ նոցա
պէտք ինչ էին կարգաց եւ աւրինաց, որ ին-

պէս եւ մեր սահմանեալ առաքելական կանոնացդ:
— D “կանովնաց, կը դրէ: ||⁵³⁴ B առանց ամե-
նայն ընտանութեան (փխ. “առ ամենայն ընտա-
նութիւն:”) C մարդ ոք յամենայն ընտանին իւր
որ ըստ մարմնոյ մի մերձեսցի: ||⁵³⁵ B չունի “կամ”
շաղկապն “շնութեամբ”, բառէն յառաջ: ||⁵³⁷ AB
ի չորրորդ, D ի չորրորդն, G ի չորրորդ զարմն. C
մինչեւ ի չորրորդ չէ պարտ առնելոյ: — Այստեղ
կանոններէն ետքը C սա վերջաւորութիւնն ունի.
“Աստէն կատարեցան կանոնք առաքելականք:”

§ 41. (Լ.Դ.) Այս մասը ձեռադրաց մէջ Լ.Դ.
բաժանումը կը կրէ՝ իբրեւ թէ ուրոյն կանոն մ'ըւ-
լար, այլք Լ.Դ. կը թուարկեն: ||⁵⁴⁰ C չունի “ինչ:”
B չունի “եւ եղին:” — G “սուրբ առաքեալքն:”
— C ոչ եթէ միայն վասն անձանց իւրեանց միայն
եղին կամ սահմանեցին, այլ մանաւանդ զինի ին-
քեանց եկելոց . . .: ||⁵⁴³ B առեւլ կոտորած . . .
հօտից, C առնուլ կոտորուածո . . . հօտիցն եւն:
||⁵⁴⁵ BC օրինաց . . . օրէնտդիրք: (G աւրէնտդիրքն:)

քեանք իսկ էին աւրէնադիլք . զի [խրատեալք
եւ վարժեալք էին ի ճշմարիտ վարդապետէն,
եւ] Ալսիթարիչ Հոգին սուրբ բնակէր ի նոսա :
Զի զոր աւրինակ եւ կարգել նոցին Հոգին սուրբ
զկարգս եւ զաւրէնս զայսոսիկ , առաւել եւս
առաջնորդեսցէ նոցա ըստ կամաց իւրօց . զի որք
ընկալան ի Տեառնէ զզաւրութիւն եւ զիշխա-
նութիւն , զիարդ մարդ էր եթէ յայլմէ իմեքէ
դնիցի նոցա աւրէնք : Կա եւ Պաւղոս եւ Տիմո-
թէոս որ շըջէին ի կողմանս Ասորւոց եւ Ափլի-
կեցւոց , զսոյն իսկ զայս աւրէնս պատուիրէին
զառաքելոցն՝ եւ զերիցանց եւ որք էին ընդ

550

555

||⁵⁴⁶ AB վասն զի խրատեալք [B խրատեալ] :
||⁵⁴⁷ C “ի վարժապետէն Քրիստոսին կ’րսէ սիսալ-
մամք : ||⁵⁴⁸ BC սուրբ Հոգին [C կցէ “բնակեալ-
էր : ”] ||⁵⁴⁹ B “օրինակ կը գրէ եւ տող մ’ետքը”
“օրէնս .” C զոր օրինակ Հոգին սուրբ եւ կարգել ...
եւն . (C չունի “զկարգս եւ , բառերը :) ||⁵⁵⁰ DEFG
“զայնոսիկ .” (Փիս . “զայսոսիկ .”) եւ չունին “առաւել-
եւս .” յաջորդ բառերը : — C վասն որոյ առաւել-
եւս առաջնորդէ : ||⁵⁵¹ G ըստ կամաց ի-րեննց
(Փիս . “իւրօց : ”) ||⁵⁵³ CDEFG թէ յայլմէ ... AB
եթէ այլմէ . C թէ յայլ ումեքէ , G “թէ յայլմէ
մէ+է ,” (այսպէս :) ||⁵⁵⁴ B օրէնք : — ABFG Պաւ-
ղոս եւ Տիմոթէոս շըջէին (Փիս . “...բ շըջէին .”) C
Պավոս եւ Տիմոթէոս մնչ շըջէին : ||⁵⁵⁵ AG Ասո-
րոց ... Ափլիկեցոց : (BEF Ափլիկեցոց) : ||⁵⁵⁶ B զայս
օրէնս : ||⁵⁵⁷ “Եւ զերիցանց , կարեւոր կտոր (=
Ասոր .) առինք միայն C ձեռագրին սա ընթերցմա-
նէն՝ “զայլ առաքելոց , երիցանց .” ամէն միւս ձե-
ռագրիը “զառաքելոցն՝ միմեանց , կ’րսէն : Յաջորդ
“եւ որք էին ,” պէտք է ուղղել ըստ Ասորւոյն “եւ

ձեռամբ առաքելոցն աշխարհականքն ամենայն,
քարոզէին եւ աւանդէին յամենայն եկեղեցիս:

560 42. Այլ աշակերտքն Տեառն յետ դնելոյ
զկարգս աւրինացս այսոցիկ, ոչ գաղարէին ի
քարոզելոյ զաւետարանն, եւ զնշանս եւս զմեծ-
ամեծս եւ զզաւրութիւնս՝ զոր առնէր Տէր ի
ձեռս նոցա : Քանզի բազում ժողովուրդք ժողո-
վէին հանապաղ առ նոսա, եւ հաւատային ի
Քրիստոս . [որպէս եւ երեք հաղարքն զնոյն
հետայն եկեալ ասեն ցզետրոս . Զինչ գործես-
ցուք արք եղբարք : Ասէ Պետրոս . Ապաշաւեցէք
եւ մկրտեցարուք յանուն Տեառն Յիսուսի :]

570 43. Եւ յայլոց քաղաքաց քաղաքաց
գային առ նոսա, եւ լսէին եւ ընդունէին զբանս

որոց էին, եւն : ||⁵⁵⁸ C “աշխարհականքն,” բառէն
եաբք “ամենայն,” չունի :

§ 42. ||⁵⁶⁰ BDEFG աշակերտք . C այլ
աշակերտք Տեառն զինի եղման կարգաց եւ օրինաց
այսոցիկ : ||⁵⁶¹ DEF զկարգս, AB զկարգ . В զկարգ
օրինացս... քարոզելոյ... եւս մեծամեծս” եւն :
||⁵⁶² G զաւետարանս, զնշանս եւս մեծամեծս եւն :
C եւ զմեծամեծ զօրութիւնս . (Ա “եւ զաւրու-
թիւնս,” կր զրէ :) ||⁵⁶³ B զոր առնէր ի ձեռն նոցա
Տէր : ||⁵⁶⁴ G բազում ժողովուրդք ժողովէին,
հանապաղ ժողովէին եւ հաւատային : A “եւ գո-
վէին հանապաղ” կ’րու փխ . “ժողովէին հանա-
պաղ առ նոսա,” խօսքին : ||⁵⁶⁵ AB եւ հաւատա-
շին . C հաւատային Քրիստոսի : ||⁵⁶⁶ DEF զնոյն
հետայն, AB զնոյն հետ նոցա (այսողէս), C նոյն
հետայն եկեալ ասէին : ||⁵⁶⁹ AC մկրտեցարուք, B մկրտեցէք յանունն եւն, DEFG մկրտեսջիք (G
կր կցէ “անուան” փխ . “յանուն : ”)

նոցա . Նաեւ ՚Նիկողեմոս եւ Գամաղեկը գլխաւ-
որք ժողովրդեանն դային առ առաքեալսն ի
ծածուկ եւ հաւատային նոցա վարդապետու-
թեան : Այլ եւ Յուղա եւ Պետի եւ Փեռի եւ
Յովսէփի եւ Յուստոս՝ որդիքն Աննայ եւ Կայի-
ափայ եւ Աղեքսանդրոսի քահանայիցն , դային
նոքա ի գիշերի եւ խոստովան լինէին ի Քրիստոս
թէ Որդի Աստուծոյ է . այլ երկնչէին ի ժողո-
վրդենէն յայտնել զխորհուրդս իւրեանց որ
առ աշակերտոն . զի մի կշտամբեսցին ի Հրէիցն
եւ ի քահանայապետիցն :

44. Եւ ընկալեալ զնոսա առաքելոցն սի-
րով՝ [զաւգտակար խրատն ի մէջ առեալ] ա-
սէին ցնոսա . Մի վասն պատկառանաց եւ երկիւզի

575

580

585

§ 43. ||⁵⁷⁰ AB այլոց (փիս . “ յայլոց : ”) —
BFG մէկ անգամ “ քաղաքաց : ”, ||⁵⁷¹ C զբան
զնոցա : ||⁵⁷² BCG ՚Նիկողիմոս . F ՚Նիկողիմոս :
— G Գաղամիկը (այսուհետ :) ||⁵⁷³ C ... ժողովրդ-
գեանն Հրէից : — B առ առաքեալս : ||⁵⁷⁴ C եւ
հաւանէին (փիս . “ եւ հաւատային : ”) ||⁵⁷⁵ ABG
Յուղայ : — BDEFL Փեռի , G Փերի (= Ասոր .)
A Փեռի . C չունի այս անունը : ||⁵⁷⁶ ABCFGL
Յուստոս : — BG որդիք : — DEL Աննայ , G Աննա .
C Աննայի , AB Անանիայի , F Անանայ : ||⁵⁷⁷ CDEF
Աղեքսանդրոս ի քահանայիցն : ||⁵⁷⁸ CD խոստո-
վանէին գՔրիստոս : ||⁵⁷⁹ C երկնչէին ի ժողովրդոց :
||⁵⁸¹ DEFG ի Հրէից : ||⁵⁸² C չունի “ եւ ի քահա-
նայապետից , ” զոր չունի նաեւ Ասորին :

§ 44. ||⁵⁸³ B ընկալեալ զնոսա սիրով ա-
ռաքեալքն : C չունի “ զնոսա : ”, ||⁵⁸⁴ BC զօգտա-
կար [C կը կցէ “ խրատն ի մէջ բերեալ : ”] ||⁵⁸⁵ AB
մի վասն պատկառանաց երկիւզի [B երկիվզի :]

մարդկան կորուսանելք զյաւիտենական կեանսն
ձեր, որ առաջի Աստուծոյ է. գուցէ պահան-
ջիցիք ընդ հարսն ձեր զվրէժ արեանն Քրիս-
տոսի զոր ընկալան ի վերայ անձանց եւ որդւոց
590 իւրեանց: Զի չէ ընդունելի առաջի Աստուծոյ
[որպէս ասաց խկ կենարարն եթէ Որ խոստո-
վանեսցի զիս առաջի մարդկան, խոստովանեցայց
ես զնա առաջի հաւր իմց որ յերկինս է. եւ
եթէ Որ ոչ խոստովանեսցի զիս առաջի մարդ-
կան, ուրացայց զնա առաջի հաւր իմց որ յեր-
կինսն է.] զի յորժամ իցէք ընդ երկրպագուս-
նորա՝ դարձեալ երթալ հաղորդել ընդ սպա-
նողս որդւոյն նորա. զեարդ ակն ունիցիք ընդու-

||⁵⁸⁶ B կեանսդ, CG կեանս. (C կը կցէ՝ “որ առաջի
Աստուծոյ, „եւ չունի “է:,,”) ||⁵⁸⁷ C գուցէ պա-
հանջիցէք, G գուցէ պահանջեցիք ընդ հարսն ձեզ
վրէժ որ քանն Քրիստոսի (այսուես:) ||⁵⁸⁸ B ընդ
հարս ձեր: ||⁵⁸⁹ A որդոց: ||⁵⁹⁰ BC չունին “իսկ:,,
— ABC ասաց ... Եւ Որ եւն: ||⁵⁹² BG խոստո-
վանեցայց եւ ես. (G չունի հոս “զնա,,), C ... եւ
ես զնմանէ: — BC առաջի հօր...: — A չունի
“որ յերկինս է:,, ||⁵⁹⁴ Կոչմանս երկրորդ մասը
(“Որ ոչ, եւն) չունին DEFGL. Նաև եւ B չունի ‘սա
րառերը “առաջի մարդկան, ուրացայց,, եւ “որ
յերկինս է:,, C = A, միայն թէ կ’ընթեւնու “եւ
Որ ոչ ... ուրացայց եւ ես,, եւն: ||⁵⁹⁵ BC հօր:
||⁵⁹⁶ C զի մնչ իցէք: ||⁵⁹⁷ BCFG եւ Պ-ՋԵ-Լ
(Երթալ եւն:) — ABD երթալ հաղորդել, F եր-
թեալ հաղորդել = G երթեալ հաղորդիլ. C
պարզապէս “եւ դարձեալ հաղորդիցիք,, կ’ըուէ: —
BC սպանօղս, D սպանօղսն, G սպանօղսն որդւոյ...:
(B սպանօղս նորա որդւոյն. C չունի “որդւոյն:,,)

նելի լինել հաւատոց ձերոց ընդ ճշմարիսս,
մինչդեռ չեք մեկնեալ եւ հեռացեալ յայնցանէ 600
որբ ստութեամբ իւրեանց դատապարտեցին
զանձինս իւրեանց։ Այլ արժան է ձեզ խոստո-
վանել յայտնապէս՝ իրբեւ զայնոսիկ որ հաւա-
տացին ի Քրիստոս քարոզութեամբս զօր քա-
րոզեմք մեք։ 605

45. Իսկ իրբեւ լուան զայս ամենայն որ-
դիք քահանայիցն՝ յառաքելոցն, աղաղակեցին
ամենեքին միաբան առաջի ամենայն ժողովր-
դեանն եւ ասեն, ղխաչեալն Քրիստոս խոստո-
վանիմք եւ հաւատամք թէ նա ի սկզբանէ է 610
Որդի Աստուծոյ. այլ եւ գոհանամք եւս զի
արժանի եղաք անուանել եւ թուել ի թիւ

||⁵⁹⁸ B զիարդ ընդունելի լիցիք։ C չունի “լինել”,
եւ “ընդ ճշմարիսս”, բառերը։ ||⁵⁹⁹ DG հաւատոցն
ձերոց։ ||⁶⁰⁰ C մինչ դեռ է+ մեկնեալ։ ||⁶⁰¹ AB
ստութեամբ, C “լարութեամբ”, կ’ըսէ, եւ յաջորդ
խօսքին մեջ (այլ արժան, եւն) չունի “այլ”, եւ
կը դրէ, “Արժան է . . . խոստովանել”, եւն։ ||⁶⁰³ BC
. . . զայնոսիկ ուր+ . . . ||⁶⁰⁴ AB քարոզութեամբն,
C ի ձեռն քարոզութեան մերոյ։ — B զօր մեք
քարոզեմք։ C չունի այս խօսքն, ինչպէս նաեւ յա-
ջորդ խօսքը սանկ միայն ունի “Եւ իրբեւ լուան
զայս որդիք . . .” (չունի “ամենայն”.)

§ 45. ||⁶⁰⁶ A . . . լուան որդիք քահանայիցն
զայս ամենայն. B . . . որդիքն քահանայից։ ||⁶⁰⁷ G
առաքելոցն . . . ամենեքեան (փխ. “յառաքելոցն . . .
ամենեքին . . .”.) ||⁶⁰⁸ C առհասարակ (փխ. “միա-
բան”.) ||⁶⁰⁹ DEFG ասէին, ղխաչելեալն։ ||⁶¹⁰ C
եթէ նա է, G թէ նա է։ ||⁶¹¹ C այլ գոհանամք
եւս. BDEF “Եւ”, կ’ըսէն հսո փխ, “եւս . . .” ||⁶¹³ Փխ.

այնոցիկ, որք խոստովանին եւ կարդան զանուն
նորա. Եւ ուրանամք եւ հեռանամք յայնցանէ
615 որք խաչեցին եւ ուրացան զնա: “Ա եւ քա-
հանսյք ժողովրդեանն գային ի ծածուկ եւ
խոստովանէին զքրիստոս. Եւ վասն զի սիրէին
զգլիսաւորութիւն ժողովրդեանն՝ ոչ կարէին
յայտնապէս խոստովանել. Եւ մոռացան նորա
620 զգրեալսն որ ասեն թէ Տէր սրտագէտ է, եւ
ոչ հաստատին կամակորութիւնք առաջի նորա:

46. Եւ իբրեւ լուան հարք նոցա զայս
յորդւոց իւրեանց՝ սպառնացան նոցա յօյժ
ցասմամք. ոչ զի հաւատացին ի քրիստոս, այլ
625 զի յայտնեցին եւ առակեցին զխորհուրդս հարց
իւրեանց առաջի ամենայն ժողովրդեանն եւ

“Եւ կարդան գանուն նորա՝” Յ ունի “Եւ հաւատան
ի նա:” ||⁶¹⁵ Յ չունի “նաեւ քահանայք,” մինչեւ
զքրիստոս, “որով անիմաստ է:” ||⁶¹⁷ Յ վասն զի
ունէին զգլիսաւորութիւն... վասն որոյ չկամէին...
խոստովանիլ:” ||⁶¹⁸ DEFG ոչ կարէին նորա:
||⁶¹⁹ D նախ “խոստովանն գրուած է, յետոյ սրբա-
գրուած” “խոստովանիլ:” Յ “խոստովանել զքրիս-
տոս:” ||⁶²⁰ ՊԵՄՔ է ուղղել “...զգրեալսն որ ա-
սէն.” Յ չունի “որ ասեն:” ||⁶²¹ Յ ոչ հաստատողին
(փխ. “հաստատին.”) կամակորութիւնք:

§ 46. ||⁶²² “Լուան” յետոյ գրուած է յԱ:
— Յ ... զայս հարք նոցա = Յ, որ “նոցա” չունի:
||⁶²³ Ա որդոց, Յ յորդոց, Գ որդոց իւրօց (փխ. “իւ-
րեանց”), սպառնացան յօյժ եւն. (Յ “սպառնացան
կարի ցասմամք:” ||⁶²⁵ Փխ. “յայտնեցին,” ունին
DEFG յանդիմանեցին. Յ յայտնեցին:” ||⁵²⁷ Յ
ազգացն: — Յ բայց հաւատացեալ Հրեից, CDEF
բայց հաւատացեալ Հրեայք [Յ Հրեայքն]. Գ հաւ-

դատաւորաց եւ ազգաց հեթանոսաց : Բայց
հաւատացեալքն Հրեից եւ որդիք քահանայա-
պետիցն յարեցան յառաքեալսն, եւ ոչ երբեք
հեռանային ի նոցանէ . զի տեսանէին զառա-
քելոցն թէ զոր ինչ ուսուցանէին բանիւք՝ զնոյն
եւ արդեամբք ցուցանէին առաջի ամենայն ու-
րուք, եւ եղեն նոքա քարոզք ճշմարտութեան
ընդ առաքեալս՝ բանին կենաց :

47. Եւ յորժամ վտանգ հալածանաց 635
վասն քարոզութեանն դայր ի վերայ առաքելոցն,
առաւել եւս ուրախ լինէին, եւ կցորդ լինէին
նեղութեանց նոցա, եւ ինդութեամբ ընդու-
նէին զտանջանսն եւ զբանտսն որ դայր ի վերայ
առաքելոցն . եւ խոստովանէին յայտնապէս զքրիս-
տոս, եւ զամենայն աւուրս կենաց իւրեանց 640

ատացեալք Հրեայք : ||⁶²⁸ C քահանայապետից
B որդիքն քահանայապետից . . . յառաքեալս . [G
առաքեալսն] : ||⁶³⁰ B զի տեսանէին առաքելոց
թէ . . . ||⁶³¹ C եթէ զինչ ուսուցանէին . . . ար-
դեամբ կատարէին առաջի ամենայն ժողովրդեանն .
եւ լինէին քարոզք եւն : ||⁶³² B առաջի ամենայն
ուրուք ժողովրդեանն . (Հմիտ. C.) ||⁶³³ CDEF եւ
եղեն քարոզք [C “լինէին . . .” եւ չունի “նոքա”:]
||⁶³⁴ Փխ . “ընդ առաքեալսն՝ բանին”, C կ'ըսէ ա-
ղաւազութեամբ “ընդ առաքելական բանին կե-
նաց”:

§ 47. ||⁶³⁵ C եւ եթէ վտանգ հալածանաց
հանդիպիւր վասն քարոզութեան եւն : BC քարո-
զութեան, G վասն քարոզութեան որ դայր եւն :
||⁶³⁷ C ուրախանային . նաեւ կցորդ լինէին նոցին
նեղութեանց : ||⁶³⁹ C զտանջանս : — DEFG չու-
նին “եւ զբանտսն”, C “եւ զանցո որ դայրին” կ'ըսէ :

Քարոզէին դՔրիստոս առաջի Հրեից եւ Հեթանոսաց եւ Ամարացւոց։ Եւ յետ վախճանելոյ առաքելոցն եղեն նոքա առաջնորդք, Քարոզք 645 եւ հրամանատարք աւետարանին եկեղեցւոյ սրբոյ. եւ զոր ինչ աւանդեցին նոցա առաքեալքն, ընկալան նոքա եւ Քարոզէին եւ ուսուցանէին զամենայն ժամանակս ի ժողովուրդս եւ յամենայն հեթանոսս:

650 48. “ԵՇՆՊէս աւանդեցին եւ նոքա ի վախճանի իւրեանց եւ ուսուցին աշակերտաց իւրեանց զամենայն ինչ, զոր միանգամ ընկալան յառաքելոց. եւ զոր ինչ գրեաց Յակոբոս յԵրուսաղէմ, (...) եւ Յովհաննէս յԵփեսոսէ,

||⁶⁴¹ C չկ զամենայն աւուրս կենաց իւրոց Քարոզէին դՔրիստոս Աստուած առաջ Հրեից եւն։ ||⁶⁴³ A Ամարացոց։ ||⁶⁴⁴ C նոքա եղեն (փխ. “եղեն նոքա :”) ||⁶⁴⁵ BDEF եւ աւետարանին։ — A եւ կեղեցոյ։ ||⁶⁴⁶ B յառաքեալքն։ ||⁶⁴⁷ AB Քարոզեցին. C աղատ. “Եւ զաւանդեալն յառաքելոց ընկալեալ Քարոզէին եւ աւետարանէին զամենայն ժամանակս, եւ ուսուցանէին մինչեւ ցվախճան իւրեանց աշակերտաց իւրոց, եւ համօրէն գրուած» եւն։ ||⁶⁴⁸ B չունի “ի ժողովուրդս եւ յամենայն հեթանոսս։”

§ 48. ||⁶⁵⁰ B “վախճանին” առանց չկ, նախորի։ A ի վաղճանին։ ||⁶⁵¹ G աշակերտացն. B աշակերտաց իւրոց (փխ. “իւրեանց”): ||⁶⁵² G ընկալան առաքելոցն։ ||⁶⁵⁴ A յԵրուսաղէմ, B յԵրուսաղէմ։ Հսս ամեն ձեռագրաց մեջ կը պակսի նախադասութիւն մը, այսինքն “եւ Սիմնն ի Հոռմայ Քաղաքէ”, զոր փակագծեալ կէտերով նշանակեցինք։ — “Յովհաննէս”, անուննէն յառաջ “եւ մը

եւ Մարկոս յԱղեքսանդրիայ, եւ Անդրէաս ի 655
Փռիւգիայ, եւ Պուկաս ի Մակեդոնիայ, Թոովմաս
ի Հնդկաց. եւ Պաւղոսի առաքելոյ թուղթքն
ժ.Դ. որ ընթեռնուն յամենայն եկեղեցիս ընդ
ամենայն տեղիս. նոյնպէս ընթեռնուն միաբան
գործք առաքինութեան նոցա, զոր գրեաց Պու-
կաս: Զի յայսմ ծանիցին Առաքեալք եւ Մար-
դարէք, եւ Հին կտակարանք եւ Կողքս, եւ
գիտասցի թէ մի Հոգի սուրբ Խաւսեցաւ յա-
մենեսեան եւ մի Ճշմարտութիւն քարողեցաւ,
660

չունին DEFG. (Ա Յոհանէս, Բ Յոհաննէս:) —
ԱԲ յԵփեսոս: ||⁶⁵⁵ DEF յԱղեքսանդրիա (= B)
Անդրէաս եւն: ||⁶⁵⁶ A ի Փռիգիա: — A ի Մա-
կեդոնիա. G ի Մակեդոնիայ. — B չունի “Թոով-
մաս ի Հնդկաց:” C ազատ. “Եւ Համօրէն գրուածո
առաքելոց ընկալան, այսինքն Յակոբայն, որ է Յա-
կոբոսի՝ որ յԵրուսաղէմէ, եւ Յօհաննուն՝ որ յԵ-
փեսոսէ, Մարկոս որ յԱղեքսանդրիայ, Անդրէաս
որ ի Փիւրիգիայ, Պուկաս որ ի Մակեդոնիա,
Թոովմաս որ ի Հնդկաց, եւն: ||⁶⁵⁷ G Պօղոսի =
BC. (B կը կցէ “յառաքելոյ... տասն եւ չորս
թուղթքն, եւն) ||⁶⁵⁸ C որ ընթերձեալ լինին յա-
մենայն եկեղեցիս, նոյնպէս եւ գործք նոցին եւն:
— G “յամենայն յեկեղեցիս,, իսկ B փոխանակ
“միաբանու բառին” “ամենայն”, կ’ըսէ: ||⁶⁵⁹ ABC
ծանիցեն (C կը կցէ “յայսմանէ,,”) թէ Առաքեալք,,
եւն, ուստի Խոնքը փոխաւած. G այսմ (փիս. “յայսմ,,”)
ծանիցեն: ||⁶⁶⁰ C չունի “եւ Կողքս,, եւ կը գրէ
“... կտակարանք միով հոգւով խօսեցան եւ եղեն
եւ մի Ճշմարտութիւն,, եւն: ||⁶⁶¹ DEF Աէ մի
Հոգի եւն: B լուսանցքի վրայ “Հոգի առ-բէ,, եւ
դարձեալ կ’ընթեռնու “խօսեցաւ ամենեսեան:”

665 եւ մի հաւատք պատմեցան, եւ միոյն Աստուծոյ
անուն աւետարանեցաւ յամենեսեան եւ փա-
ռաւորեցաւ յամենեցունց. եւ ընկալան ամենայն
տիեզերք զվարդապետութիւն նոցա: Եւ արդ
այսուհետեւ ամենայն ինչ որ խաւսեցաւ ի
670 Տեառնէ ի ձեռն առաքելոցն, եւ առաքեալքն
աւանդեցին աշակերտաց իւրեանց, եւ եղեւ
հաւատարիմ եւ ընդունելի յամենայն կողմանս՝
յակնարկել Տեառն, որպէս եւ ասացն կենա-
րարն թէ Ես ընդ ձեզ եմ՝ զամենայն աւուրս
մինչեւ ի կատարած աշխարհի:

49. Եւ յօրժամ՝ վիճէին նոքա ընդ վար-
դապետս Հրէիցն եւ մարտնչէին, բանային
գնէին առաջի ի մարդարէական գրոց, եւ ան-
դէն ըմբերանեալս կացուցանէին զնոսա. դար-

|| 665 C եւ միակի հաւատ հաստատեցաւ յամենայն
տեղիս եւ փառաւորեցաւ յամենեցունց, ուստի
ընկալան եւն: — B “միոյ Աստուծոյ”, կ'ըսէ. G
“...աւետարանեցաւ ամենեսին:” || 669 B խօսե-
ցաւ... առաքելոց, C “...զվարդապետութիւն
նոցա. զի ի Քրիստոսէ գլխաւորեցաւ, եւ ի ձեռս
առաքելոցն տարածեալ սփոեցաւ, եւ եղեւ հաւ-
ատարիմ եւ ընդունելի ըստ ասութեանն կենարա-
րին մերոյ թէ...:” || 672 F յամենայն է կողմանս.
B ամենայն կողմանս: || 673 BG որպէս եւ ասաց:
|| 675 A “մինչեւ ի վաղջան”, (վիս “...ի կադարձ”, :)
§ 49: || 676 C վիճէին... ընդ վարդապետաց:
|| 677 A մարտնչէին: — C բանային զզիրս մարդա-
րէականս եւ գնէին... որով եւ ըմբերանեալս արա-
րին զնոսա: || 678 BG “... առաջի՝ մարդարէա-
կան գրոց” (չունի “ի”, նախդիրը:) || 679 A ըմբե-

ձեալ զհեթանոսս մոլորեալս մեծամեծ նշանիւք 680
եւ արուեստիւք՝ զօր առնեին զաւրութեամբքն
Քրիստոսի՝ զարմացեալս կացուցանեին, եւ ա-
ծէին զնոսա ի հաւատս ճշմարտութեան Քրիս-
տոսի:

50. Եւ հեթանոսք ամենայն, (Նաեւ) որ 685
բնակեալ էին յաշխարհս հեռաւորս, լոեցին
եւ դադարեցին եւ հաւանեցան քարոզութեան
աւետարանին Քրիստոսի. եւ որ ոք ըմբռներ ի
խոստովանութիւն մարտիրոսութեան, աղաղա-
կէին եթէ՝ Հալածանքս մեր, նեղութիւնք տան-
ջանաց մերոց՝ եղիցին խաւսնակ փոխանակ չար-
չարանաց մերոց առաջի Աստուծոյ, զի էաք
յառաջ Հալածիչք եւ արդ Հալածեալք վասն
անուան Տեառն: Եւ էին ոմանք ի նոցանե, որ

բանեալս... զհեթանոս: ||⁶⁸⁰ C եւ ապա զմոլո-
րեալ ազգս հեթանոսաց բազում նշանօք եւ ա-
րուեստիւք դարձուցին ի հաւատս Քրիստոսի, ուստի
բազումք ի նոցանե յանձն առնուին զհալածանս եւ
զշարչարանս վասն անուանն Քրիստոսի. քանզի մինչ
էին Հալածիչք եւ ապա եղեն Հալածեալք վասն
անուանն Աստուծոյ եւն: — D նշանեօք. FG նշա-
նաք: ||⁶⁸¹ B զօրութեամբն: ||⁶⁸³ A ճշմարտու-
թեանն:

§ 50: ||⁶⁸⁵ “Նաեւ” (փակագծի մէջ) մենք
աւելցուցինք, ինչպէս կը պահանջէ իմաստն ու Ա-
ստրին: ||⁶⁸⁶ DEFG որ բնակեալ են (G կը կցէ
“աշխարհս”): ||⁶⁸⁷ DEFG հնազանդեցան (փխ.
“հաւանեցան”): ||⁶⁸⁹ DEFG Աէ Հալածանք մեր:
— B երկու անգամ կը գրէ “ատանջանացն մերոց”:
— B խօսնակ... չարչարանայն: ||⁶⁹² B էաք յա-

695 մահու սրոյ վկայեցին. ոմանք եւ նոցանէ, որ
զինչս եւ զստացուածս բառնային ի նոցանէ եւ
զնոսա թողութին մերկս եւ հալածականս : Որչափ
վտանգ նեղութեան եւ չարչարանաց գայր ի
վերայ նոցա, առաւել աճեցեալ զաւրանային եւ
700 բազմանային, եւ ուրախութեամբ ցնծացեալ
սրտիւ՝ պէսպէս տանջանաւք եւ չարչարանաւք
ընդունէին զգառն մահուանս յանձինս իւրեանց :

51. Եւ ձեռնադրութիւն քահանայու-
թեան՝ զոր ընկալան առաքեալքն ի Տեառնէ,
705 բազմացուցին եւ լցին զամենայն աշխարհ. եւ
որպէս ասաց ինքն իսկ Տէրն ցնոսա թէ Տուաւ

ուաջք, G... առաջ: ||⁶⁹⁵ D մահու սրով: — B
որք զինչս: ||⁶⁹⁶ G եւ ստացուածս: — A բառ-
նէին (փխ. “բառնային”): ||⁶⁹⁷ F եւ էին հալա-
ծական. C աղատ՝ զի ոմանք մահուամբ վկայեցան,
եւ ոմանք ցընչից եւ տուրանաց զրկեցան, եւ որչափ
յաճախիւր ի վերայ նոցա նեղութիւն եւ տառա-
պանք, այնքան զօրացեալ քաջազդեաց լինէին, եւ
ցնծային, ուստի եւ առաքեալքն, եւն: ||⁶⁹⁸ A
վտանի: ||⁶⁹⁹ B զօրանային: — DEF չունի “եւ”,
ուստի “...բազմանային, ուրախութեամբ...”: ||⁷⁰⁰
G ցնծացեալ սրտիւք: ||⁷⁰¹ B պէսպէս տանջա-
նօք... չարչարանօք... զգառնն մահուանս եւն:

§ 51. ||⁷⁰⁴ AB զոր ընկալան նոտա (փխ. “ա-
ռաքեալքն”): ||⁷⁰⁵ B լցին զաշխարհ (փխ. “զա-
մենայն աշխարհ”): C աղատ. “ուստի եւ առա-
քեալքն զընկալեալ ձեռնադրութիւնս իւրեանց
որ ի Տեառնէ, արծարծէին, եւ ձեռնադրէին քա-
հանայս, հիմնեցուցանելով դկարդագրական կա-
նոնս, աշակերտելով եւ մկրտելով բստ անուտ
բանին Տեառն թէ զնացէք, եւն: ||⁷⁰⁶ Միոյն

ինձ ամենայն իշխանութիւն յերկինս եւ յերկրի,
որպէս առաքեաց զիս Հայր, եւ ես առաքեմ
զձեղ, գնացէք այսուհետեւ աշակերտեցէք զա-
մենայն հեթանոսս. մկրտեցէք զնոսա յանուն 710
Հաւը եւ Որդւոյ եւ Հոգւոյն սրբոյ. ուսուցէք
նոցա պահել զամենայն զոր ինչ պատուիրեցի
ձեղ. եւ ահաւասիկ ես ընդ ձեղ եմ զամենայն
աւուրս մինչեւ ի կատարած աշխարհի: Եւ որպէս
պատուիրեաց նոցա Տէր, ըստ նմին աւրինակի] 715
թռեաւ վաղվաղակի քարոզութիւն աւետարա-
նին ընդ ամենայն տիեզերս: Եւ յորժամ՝ այց
առնէին միմեանց [Եւ լինէր քննութիւն ինչ բա-
նից,] գային եւ հաղորդէին միմեանց ի պաշտաւն 720
[Եւ յաղաւթս եւ ի բանս միսիթարութեան:
Կարգեցան կացին քահանայապետք, գլուխք եւ
առաջնորդք քարոզել եւ աւետարանել եւ ու-
սուցանել զամենայն տիեզերս, որպէս եւ հրա-

BDEF ունին “իսկ” : ||⁷⁰⁹ B չունի “աշակերտե-
ցէք եւ “յանուն Հաւը”, եւն մինչեւ “Հոգւոյն սրբ-
րոյ”, եւ չունի նաև “պահել”, բայր յաջորդ կտո-
րին մէջ: C “...աշակերտեցէք եւ այլն, մկրտես-
ցէք զնոսա եւ այլն:” ||⁷¹⁰ G անուն Հաւը: ||⁷¹¹
Ա Որդոյ: ||⁷¹² DEFG որ ինչ (փխ. “զոր ինչ”:) ||⁷¹⁴ F աւուրս կենաց: ||⁷¹⁵ C ազատ. “Եւ ըստ
պատուէր աւանդութեան Տեառն թռեալ տարա-
ծեցաւ վաղ ընդ վաղ քարոզութիւն սրբոյ աւե-
տարանին ընդ ամենայն աիեզերս: ||⁷¹⁷ F եւ յոր-
ժամ՝ բառ առնէին (փխ. “այց...”): ||⁷¹⁸ DEFG
չունին “բանից”, ուստի “Եւ լինէր քննութիւն ինչ:” ||⁷¹⁹ B ի պաշտօն եւ յաղօթս: ||⁷²¹ DEFG լոկ
“կարգեցան”, չունենալով “կացին”, բայր: ||⁷²²

մայեաց նոցա Տէր առաջնորդութեամբ Հոգւոյն
725 սրբոյ:

52. Ա. Ընկալաւ ձեռնադրութիւն քահա-
նայութեան Երուսաղէմ եւ ամենայն աշխարհն
Պաղեստինացւոց, եւ Սամարացիք եւ Փղտա-
ցիք, եւ գաւառն Արաբացւոց, Փիւնիկէ եւ բնա-
730 կիչք Կեսարու՝ ի Յակոբայ առաքելոյ, որ եղեւ
Հրամանատար եւ առաջնորդ Եկեղեցւոյն որ
յԵրուսաղէմ շինեցաւ՝ ի Ոիոն:

53. Բ. Ընկալաւ ձեռնադրութիւն քա-
հանայութեան յառաքելոյն Աղեքսանդրիա մեծ

DEFG չունին “Տէր” : — Ա առաջնորդութեամբ
Հոգոյն: Ը բոլորովին ազատ . “Եւ ըստ հարկաւո-
րութեան երբեմն յայց ելեալ խորհրդակցէին ընդ
միմեամբ, նաեւ սահմանեալ կարգէին դքարագիշո
եւ դքահանայապետ ըստ հրամանի Տեառն եւ ա-
ռաջնորդութեամբ սրբոյ Հոգոյն:”

§ 52. Ա. ||⁷²⁶ Ը Կախ եւ առաջ ընկալաւ
զձեռնադրութիւն ... քաղաքն Երուսաղէմ: ||⁷²⁷
Ծ ամենայն աշխարհ: ||⁷²⁸ Ա Պաղեստենացւոց:
Ե եւ Սամարացւոց. Ը եւ Սամարիա: ||⁷²⁹ Ը եւ
գաւառն Ա-է-ց-ոց (փխ. “Արաբացւոց” = Ասոր.)
||⁷³⁰ Ը Ա-կ-արու, (= Ասոր.): ||⁷³² Ա Եկեղեցոյն.
Ը “Եկեղեցոյն Սաղիմայ, որ շինեցաւ ի Ոիոն, որ
“Սաղիմայ” կրծատութիւն է “Երուսաղէմայ”, ա-
նուան: — Հոս շփոթ են ձեռագիրք. ԱՅ յԵրու-
սաղէմ որ շինեցաւ Ոիովին. Լ որ յԵրուսաղէմ շի-
նեցաւ Ոիոն. Ը որ յԵրուսաղէմ շինեցաւ Ոիովին.
Դ ... յԵրուսաղէմ, շինեցաւ Ոիովին:

§ 53. Բ. ||⁷³³ Գ միշտ սանկ կը կարգայ հստ
եւ յաջորդաց մեջ “բնիկալաւ ձեռնադրութիւն ա-

եւ թերայիս, եւ ամենայն Եգիպտոս, եւ ամենայն
աշխարհն Փիւղովնի, մինչեւ ի սահմանս Հընդ-
կաց՝ ի Մարկոսէ աւետարանչէ. զի նա եղեւ անդ
հրամանատար եւ առաջնորդ, շինեաց եկեղե-
ցիս, եւ կարգեաց ի նմա քահանայս եւ պաշ-
տաւնեայս:

735

54. գ. Ընկալաւ ձեռնադրութիւն քահա-
նայութեան յառաքելոցն Հնդիկք եւ ամենայն
դաւառքն որ շուրջ զնովաւ են, մինչեւ ի ծովն
վերջին՝ ի Թառմայէ առաքելոց. զի նա եղեւ
դլուխ եւ առաջնորդ, շինեաց եկեղեցիս, եւ
կարգեաց քահանայս եւ պաշտաւնեայս:

740

55. դ. Ընկալաւ ձեռնադրութիւն քա-
հանայութեան յառաքելոցն Անտիոք եւ ամենայն
Սուրբա եւ Կիլիկիա եւ Գաղատիա մինչեւ
սաքելոյն, : Իսկ Ծիսկըսան կը դնէ թուականները .
հսու “Երկրորդ Ընկալաւ”, եւն, եւ յաջորդաց մեջ
ալ “Երրորդ”, “Չորրորդ”, եւն եւն, եւ միշտ “Պճեռ-
նադրութիւն”, կը կարգայ: ||⁷³⁴ Ծ երկու անգամ
դրած է “առաքելոցն”: — G Ազեկսանդրիայ:
||⁷³⁵ Ծ Թերային, G Թերայիս: ||⁷³⁶ F Փիւղովնի.
AB եւ Տիրոյենց եւ Ա. Խաչ (K.) “Փիլիովնի:”, Ծ
Փիլիսոնի. DGL Փիլովնի: ||⁷³⁷ Ծ դլուխ եւ հրա-
մանատար նաեւ առաջնորդ, շինեաց զեկեղեցիս:
||⁷³⁸ BG պաշտօնեայս, Ծ պաշտօնեայս սուրբս, պար-
կեշտու եւ անարատս:

§ 54. գ. ||⁷⁴³ ABC դաւառք: — G մինչեւ
ծովն: ||⁷⁴⁴ “զի”, շունին DEFG, ||⁷⁴⁵ Ծ ուստի
շինեաց զեկեղեցիս: ||⁷⁴⁶ BCG պաշտօնեայս:

§ 55. դ. ||⁷⁴⁸ Ծ Անտիոքն մեծ եւ Փիւրի-
քիս: ||⁷⁴⁹ AB եւ Ա. Խաչ “Սիւրբիա:”, Ծ Փիւրի-
քիս. DEFL եւ Տիրոյենց “Սուրբիա:”, — AB Կիւ-

750 ցՊոնտոս ի Սիմօնէ վիմէ. զի նա եդ զհիմունս
եկեղեցւոյն յԱնտիոք. եւ եղեւ անդ գլուխ եւ
առաջնորդ եւ քարոզ. հաստատեաց զեկեղեցին
եւ կարգեաց քահանայս եւ պաշտաւնեայս. եւ
եղեւ նա անդ մինչեւ ի ժամանակն յորում ել
755 նա ի Հռոմ վասն Սիմովի կախարդի:

56. Ե. Ընկալաւ ձեռնադրութիւն քահա-
նայութեան յառաքելոցն մեծն Հռոմ քաղաք եւ
ամենայն իտաղիա եւ Սպանիա եւ Բիւրիտոնիա
եւ գաղիա հանդերձ այլովք որ շուրջ զնովաւ,
ի նմին Սիմօնէ վիմէ յետ կործանելոյ զկախարդն
Սիմօն, եւ եղեւ անդ գլուխ եւ առաջնորդ. շի-

լիկիայ եւ գաղատիայ: — Ը մինչեւ Պօնտոս:
||⁷⁵⁰ BG ի Սիմովինէ. — AB եդ հիմունս: ||⁷⁵¹
AG “եկեղեցոյ (G եկեղեցոյ) Անտիոք:,, Ը եկե-
ղեցւոյն Անտիոք: — B գլուխ առաջնորդ. Ը քա-
րոզ, գլուխ եւ առաջնորդ: ||⁷⁵² Ը հաստատեաց
զեկեղեցիս եւ կարգեաց անդ եւն: ||⁷⁵³ BCG
պաշտօնեայս: — DEF եւ Ը եւ եղեւ անդ (Ը ան-
դէն),,, տատի շունին “նա” = G եւ եղեւ անդ: ||⁷⁵⁴
Ա մինչեւ ի ժամանակս. Ը “մինչեւ ի գնալն ի
Հռոմ, վասն Սիմօնի կախարդի:,, մնացեալ բառերը
շունի Ը:

§ 56: ||⁷⁵⁵ B շունի “քահանայութեան
յառաքելոց բառերը. նաեւ DEF G շունին “յա-
ռաքելոց:,, ||⁷⁵⁷ G Հռովմ: ||⁷⁵⁸ F իտաղիա,
G իտալիայ եւ Սպանիայ. G իտալիա, B իտաղիա
եւ իտպանիա: — ACDEF Բիւրիտոնիա, B Բրի-
տանիա, GL Բիւրիտանիա: ||⁷⁵⁹ DG Գալիա, Ը
Գալիեա: — Ը որ շուրջ զնովաւ կամ ի նովին ի
նոյն առաքելոյ ի Սիմօնէ վիմին հաւատոյ յետ
եւն: ||⁷⁶⁰ G Սիմովինէ . . . զկախարդն Սիմով [Ը
Սիմօն]: — B կործանելոյն: ||⁷⁶¹ DEFG շունին

նեաց եկեղեցիս եւ հաստատեաց ի նմա եւ որ
շուրջ զնովաւ, կարգեաց ի նոսա քահանայս եւ
պաշտաւնեայս:

57. Զ. Ընկալաւ ձեռնադրութիւն քահա-
նայութեան յառաքելոցն Եփեսոս եւ Թեսաղո-
նիկէ. եւ ամենայն Ասիա, եւ ամենայն աշխարհն
Կորնթացւոց եւ Աքայիա, եւ որ շուրջ զնովաւ՝
ի Յովհաննէ աւետարանչէ, որ անկաւ զլանջաւք
Տեառն: Շինեաց անդ զեկեղեցիս յառաջնոր-
դութեան իւրում. եւ եղեւ գլուխ եւ քարոզ.
կարգեաց ի նմա քահանայս եւ պաշտաւնեայս:

58. Է. Ընկալաւ ձեռնադրութիւն քահա-
նայութեան յառաքելոցն Կիկիա եւ Կիկոմեդիա,

• եւ զօդն աեղեւ, բայէն յառաջ: — Ը Քլուն . . .
շինեաց զեկեղեցիս: ||⁷⁶³ Ը շունի աի նոսա, եւ
յետոյ կը կարգայ պաշտօնեայս (= BG) եկեղե-
ջայ: — Հոս կը գագրի կանոնացս աշխարհաբար
թարգմանութիւնը կամ L:

§ 57. Զ. ||⁷⁶⁵ B Հոս եւ յաջորդներուն
մէջ միշտ չունի առաջին տողին քահանայութեան
յառաքելոց, բառերը: ||⁷⁶⁶ B յԵփեսոս . . . Ա-
սիայ: ||⁷⁶⁷ G Ա մատիս (փիս. “մենայն Ասիս:”) —
D աշխարհ Կորնթացւոց: ||⁷⁶⁸ A Կորնթացւոց
եւ Աքայիայ: B Աքաչայ: C եւ ամենայն որ շուրջ . . .
ի Յօհաննէ AB Յօհաննէ: ||⁷⁶⁹ BC զլանջօք. G
զլանջաւքն . . . շինեաց անո՞ր . . . առաջնորդութեան:
||⁷⁷⁰ C շինեաց զեկեղեցիս անո՞ր առաջնորդութեան
իւրում: ||⁷⁷² F կարգեաց ի նոյն (փիս. “ի նմա:”)
— BC պաշտօնեայս:

§ 58. Է: C նախ յաջորդը § 59 կամ Հա-
տած Ը տնի եւ եաքը այս կտորը § 58: ||⁷⁷⁴ A
Կիկիա. BG Կիկիայ: — ACG Կիկոմեդիա, B

765

770

775 եւ աշխարհն Բիւթանացւոց եւ գաւտիացիք եւ
կողմանք որ շուրջ զնովաւ իցեն՝ յԱնդրէէ առա-
քելոյ, յեղբաւրէ Սիմովի վիմի. զի նա եղեւ
առաջնորդ եւ հրամանատար, քարող եւ գլուխ,
շինեաց եկեղեցիս, եւ կարգեաց ի նմա քահա-
780 նայս եւ պաշտանեայս:

59. Ը. Ընկալաւ ձեռնադրութիւն քահա-
նայութեան յառաքելոցն Բիւզանդիա, եւ ամե-
նայն աշխարհն Թրակացւոց եւ որ շուրջ զնովաւ
մինչեւ ցգետն մեծ, որ որոշէ ընդ սահմանս Բար-
785 րարոսին, ի Պուկասայ առաքելոյ. զի նա շինեաց
անդ եկեղեցիս, եւ կարգեաց քահանայս եւ
պաշտանեայս:

60. Թ. Ընկալաւ ձեռնադրութիւն քա-
հանայութեան յառաքելոցն Աւոհա եւ ամենայն
790 քաղաքք որ շուրջ զնովաւ, Մծրին եւ Արար եւ

Նիկոդիմեայ: ||⁷⁷⁵ Ը եւ ամենայն աշխարհն: —
Ա գաւտիացիք, BD եւ Տիրոյենց “Գաւտիացիք”,
G կուտիացւոց, F գիւտիացիք. G եւ գուտէա-
ցւոց: ||⁷⁷⁶ Ը եւ կողմունքն որք ... են՝ յԱնդրէի
առաքելոյ, յեղօրէ վիմին հաւատոյ եւն: — B
յԱնդրէէ առաքելոյն յեղօրէ Սիմոնի: G Անդրէէ
... եղբաւրէ...: ||⁷⁷⁸ Ը առաջնորդ հրամանատար:
||⁷⁷⁹ BC զեկեղեցիս: ||⁷⁸⁰ BC պաշտօնեայս:

§ 59. Ը. ||⁷⁸² A Բիւզանդիայ. D Բիւզան-
տիա. C չունի: ||⁷⁸³ A Թրակացոց: ||⁷⁸⁴ C որ
որոշէ սահմանս բարբարոսայ: ||⁷⁸⁵ B ի Պուկատէ.
C ի Պուկայ: ||⁷⁸⁶ BC զեկեղեցիս: — B չունի
“քահանայս եւ:”, ||⁷⁸⁷ BC պաշտօնեայս:

§ 60. Թ. ||⁷⁸⁹ A յառաքելոց: — DEFG
Աւոհա. C Յուռհա եւ ամենայն շուրջ զնովաւ ե-
ղեալ քաղաք եւն: ||⁷⁹⁰ B քաղաք (փխ. “քա-

սահմանակիցք Միջագետաց, Հայք եւ ամենայն հիւսիս եւ հարաւ՝ յԱդգեէ յառաքելց, որ է մին յեւթանասուն եւ երկուց աշակերտացն. շենաց անդ եկեղեցի եւ աշակերտեաց զամենայն կողմանսն զայնոսիկ, եւ կարգեաց ի նոսա քաշանայս եւ պաշտաւնեայս:

795

զաքք = C, իսկ DG քաղաքն, F քաղաքօքն: — B Արաբք = Տիրոյենց եւ Ս. Խաչ (K.) C Արաբիա. ABEF Արաբ: K կ'առաջարկէ “Արաք” կարգալ. բայց ըստ Ասորի բնագրին լաւ է “Արաք” կամ “Արաբք” թողարկ: ||⁷⁹¹ C եւ սահմանակիցն Միջադիտաց: — C Հայկք: Ամէն ձեռագիրք՝ ABDEF եւ C հայ Հայ+ կը յիշեն, որ ըստ Ասորւոյն ոչ թէ հաս Ադգեի մասին, այլ յաջորդին կը վերաբերի: Տես վերը՝ էջ 198—200: ||⁷⁹² BG հիւսիս. C հիւսիս, հարաւ եւ որ շուրջ շուրջ (= Ասոր.) վերջին խօսքու չունին ABDEFG: — Միայն C պահած է ուզզագոյնը “յԱդգեէ”, “այլք փոխուած են” “ի Թագեէն” (B ի Թաթեսէ, F ի Թագեսէ) — B առաքելոց, C առաքելոյն (փիս, “յառաքելոյն”), զար չունի A: ||⁷⁹³ “ՅԵ-ՌԱՆՈՎՈՒՆ Ե-ԵՐԻՇ-Շ- Շ-ՅԵՐՊՈՎՉՆ” գրինք յենլով C ձեռագրին ընթերցման վրայ՝ “որ մի էր եօթանանից”, եւ հետեւելով Ասորւոյն. այլք (ABDEF) կ'ըսէն “յերկոտասան առաքելոյն”, (G ի Բժան առաքելոց, “ուստի փոփոխեալ”): ||⁷⁹⁴ G շինեաց եկեղեցի անդ: C “անդ” չունի: B “եկեղեցիս”, կ'ըսէ: — C “... զեկեղեցիս, կարգեաց քահմանեայս”, միւս բառերը չունի: ||⁷⁹⁵ DEF զկողմանս. G կողմանս: — DEFG չունին “եւ” զօդք “կարգեաց բայէն յառաջ: — B ի նա (փիս, “ի նսսա”) A “ի նմա...” միայն Ս. Խաչ (K) ունի ուզզութեամբ “ի նոսա...”, DEF չունին այս բառք: ||⁷⁹⁶ BO պաշտօնեայս:

61. Փ. Ընկալաւ ձեռնադրութիւն քա-
հանայութեան յառաքելոցն Պարսք եւ Պար-
թեւք եւ ամենայն Ասորեստան, (եւ Հայք) եւ
800 Մարք, եւ ամենայն որ շուրջ զբարելովիւ, եւ
Խուժաստան եւ Գեղք, մինչեւ ցահմանս Գդաց
(Հնդկաց), մինչեւ Գոգ եւ Մագոգ, եւ այլ աշ-
խարհնք որ շուրջ զկողմամբքն զայնոքիւք՝ յԱդ-
գեւ (յԱգգեւ) կերպասագործէ յաշակերտէ
Թագեի (Ագգեի) առաքելոյ, որ բժշկեաց զԱր-
դար թագաւոր Ռւոհայի:

§ 61. Փ. ||⁷⁹⁸ "Պարթեւք ն չեայ Ասորւոյն
քով, որ հոս կը դնէ "Հայք եւ զոր մենք ալ փա-
կագծի մէջ աւելցուցինք. ձեռագիրք ջնջած են
զայս՝ նախընթաց հատածին մէջ դնելով: —
Մարք, կարեւոր ընթերցուածը միայն Ծպահած
է՝ "Պարսք, եւ Մարք եւ Պարթեւք եւ ամենայն
Ասորեստան: „ ||⁸⁰¹ Բոլոր ձեռագրաց մէջ այսպէս
է: "Խուժաստան եւ ամենայն որ շուրջ զբարելոնիւն,
ուստի տեղափոխուած: Ծորք շուրջ զբարիլոնիւ.
Ա զբարիլովիւ. Յ զբարելոնի: — DEF Գեղք, G
գեղք. Ա Գեաւզք, B եւ Ս. Խաչ "գիւղք". Ծ
շունի: Տես վերը՝ էջ 175: ||⁸⁰² "Հնդկաց մենք
աւելցուցինք փակագծի մէջ ըստ Ասորւոյն. Հայ
ձեռագիրք աղաւաղ՝ B Գթաց, CF Գդաց, ADF
Գրդաց: — B Մագովք. Ծ Գօղ եւ Մագոզ եւ աշ-
խարհք որ շուրջ զնովաւ զայնոսիկ կողմամբ: — G
եւ այլ աշխարհ...: ||⁸⁰³ B զկողմամբք լայնոսիկ
(Ա "զայնոքիկ":) ||⁸⁰⁴ Ամենքը՝ յԱդգեւ, փխ.
յԱդգեւ, զոր գրինք փակագծի մէջ: — G
"աշակերտէ Թագեսս առաքելոյ: „ Ամենքը՝ "Թա-
գեւ, (B Թագեսսի, G Թագեսս) փխ. "Ագգեի,
զոր գրինք փակագծի մէջ: ||⁸⁰⁵ C... առաքելոյն
(= B), որ զթագաւորն Աբիար բժշկեաց յուրուկ

62. ԺԱ. Խակ Պաւղոս առաքեալ համա-
շոնչ առաքելաւքն շրջեր ընտանեբար հոգա-
ցեալ ընդ ծով եւ ընդ ցամաք, ընդ կղզիս հե-
ռաւորս+ զկողմանս հեթանոսաց, զՀիւսիսի եւ 810
զարեւելո, զՀարաւ եւ զարեւմուտս լի առներ
աւետարանաւն Քրիստոսի, հաստատէր զՀիմոնս
եկեղեցւոյ, խրատէր եւ կարգէր քահանայս եւ
պաշտառնեայս:

63. ԺԲ. Բայց այլ առաքեալքն՝ ընկերք 815
նոցա եւ առաքելակիցք, չոգան ի տար աշխարհս
բարբարոսաց, յաշխարհս հեռաւորս հեթա-
նոսաց [ըստ մարդարէութեանն Մովսէսի, թէ
կացոյց զսահմանս հեթանոսաց ըստ թուոյ հրեշ-
տակաց Աստուծոյ. ըստ ՀԲ լեզուաց լեզուաց 820

ցաւոյ: „ ||⁹⁰⁶ DEFG Աւրհայի. Ը չունի անօւնս,
բայց իւր “յուրուկ ցաւոյ” ըսելը կրնայ հնագոյն
ընթերցուած մ’ըլլալ:

§ 62. ԺԱ: ||⁹⁰⁷ Ը Պօղոս առաքեալն:
||⁹⁰⁸ BC աշակերտօքն: ||⁹¹⁰ CG զՀիւսիս: ||⁹¹¹ B
Դէ առներ աւետարանաւն (փխ. “լի...”) ||⁹¹⁴ BC
պաշտօննեայս:

§ 63. ԺԲ: ||⁹¹⁵ BG առաքեալք: — G
եւ առաքելակից: ||⁹¹⁶ B ի տար աշխարհս հե-
ռաւորս հեթանոսաց: G ի տար աշխարհս բար-
բարոսաց, աշխարհս հեռաւորս ըստ մարդարէու-
թեան եւն. (ուստի չունի “հեթանոսաց.”, զոր
չունին նաեւ DEF:) Ը ազատ. “...եւ առաքե-
լակիցք չոգան ի յաշխարհն Քարելացւոց, եւ
յայլ աշխարհս հեռաւորս: ||⁹¹⁹ G կացոյց սահ-
մանս: ||⁹²⁰ B չունի “Աստուծոյ”, եւ կը դրէ
“եօթանասուն երկու լեզուացն.” (վերջինս մէկ ան-
դամ:) Ը ազատ “Նաեւ ըստ եօթանասուն եւ եր-

պատգամաւորք, քարողք եւ առաքեալք առա-
քեցան ի Քրիստոսէ ընդ ոլորտս երկրի:] Եւ
շրջէին տեղի ի տեղւոջէ, եւ քարողէին զաւե-
տարանն արքայութեան: [Արտէս յաշտարակէն
825 ցրումն, նոյնպէս եւ ի խաչէն ժողովումն եւ միա-
բանութիւն ի ձեռն Հոգւոյն սրբոյ ի հաւասա-
ճշմարտութեան:] Եւ սուրբ նշանաւք եւ Ճշմա-
րիտ բժշկութեամբք հաւանեցուցանէին, աշա-
կերտէին եւ ուսուցանէին. շինէին եկեղեցիս եւ
830 կարգէին կացուցանէին քահանայս եւ պաշտաւ-
նեայս. եւ կատարեցան բարի անուամբ եւ մեծ

կու լեզուացն որ բաժանեցան յաշտարակէ անսի,
եօթանսասուն եւ երկու աշակերտք կամ առաքեալք
ըստ լեզուաց լեզուաց պատգամաւորք: „Աման ԾՂ
“ըստ թուոյ Տրեշտարակաց Աստուծոյ ըստ ՀԲ լե-
զուաց յաշտարակաշխնութենէն, ՀԲո ըստ լեզուաց
լեզուաց պատգամաւորք: „F առաջին լեզուաց,
ըստով կ'աւարտի եւ այսպիսին վերջաբան մ'ունի
“սուրբ Հոգին այժմ եւ միշտ եւ յաւիտեանն
յաւիտենից ամէն:,, ||⁸²¹ C պատգամաւորք եւ
քարողք. (ուստի չունի “եւ առաքեալք:,,) — B
առաքեալք առաքելոցն (այսուէս:,,) ||⁸²² DG “ի
Տեանէ (փխ. “ի Քրիստոսէ,,) ընդ ոլորտս ոշնոր-
հէ:,, C ընդ ամեղերս աշխարհի: ||⁸²³ A ի տեղի
ի տեղւոջէ: C ի տեղւոջէ ի տեղի. BDG տեղւոջէ
ի տեղի (= Ա. Խաչ, K.) ||⁸²⁵ DG չունին “եւ ցողք “ի խաչէն,, բառէն յառաջ: B խաչէն (առանց
“ի,, նախորի:,,) — A ժողովումն է միաբանութիւն:
C . . . միաբանութիւն էղէ: ||⁸²⁶ A Հոգոյն:
||⁸²⁷ B նշանօք, C այլ եւ սրանչելեօք եւ նշանիք
հաւանեցուցանէին: ||⁸²⁸ G բժշկութեամբ: —
DG չունին “հաւանեցուցանէին:,, ||⁸³¹ Միայն D

նահատակութեամբ յանուն Տեառն Յիսուսի
Քրիստոսի: Եւ այսպէս երթեալ զհետ վարդա-
պետութեան նոցա աշակերտք նոցա մինչեւ ի
վախճան աշխարհիս (. . . :)

835

64. Իսկ Պուկաս աւետարանիչ, որում
եղեւ փոյժու այս եւ գրեաց հոգաբարձութեամբ
զամենայն առաքինութիւնս եւ զգործու առաքե-
լոց եւ զկարգու պաշտաման եւ զաւրէնս քահա-
նայութեան նոցա եւ եթէ յօր կողմն չոգան

840

ունի և մեծ նահատակութեամբ . . . իսկ DG չունին
յաջորդ “Տեառն” բառը: G անուն (փխ. “յանուն)՝
Տեառն: C ազատ. “ . . . եւ աշակերտութեան ու-
սուցանեին քահանայս եւ պաշտօնեայս: Վերջա-
պէս կատարեցան բարեգոյն անուամբ, վարուք եւ
նահատակութեամբ, վկայութեամբ եւ խոստովա-
նութեամբ յանուն Յիսուսի Քրիստոսի: ” ||⁸³⁴ Մի-
այն CDG ունին “աշակերտք նոցա” (C նոցին, G
աշակերտքն նոցա:) C այսպէս է. “սոյնպէս եւ ա-
շակերտք նոցին հետեւեցան վարդապետաց իւրց
մինչեւ ի վախճան: ” ||⁸³⁵ AB Վաղճան: — A աշ-
խարհիս: Վերջին երկու բառերս չունի C: Հոս խօսք
մը գուրս ինկած է հայ ձեռագրաց մէջ, որ ըստ
Ասորեոյն ըլլալու էր “եւ փափոխումն ինչ եւ յաւե-
լուած ոչ եղեւ ի քարոզութիւն նոցա: ”

§ 64. ||⁸³⁶ BD աւետարանիչ: ||⁸³⁷ C փոյժ
յանձին կալեալ գրեաց. (յաջորդ “եւ” չունին DG)
— G հոգաբարձութեանց: ||⁸³⁸ DG եւ զկարգու
եւ զգործու պաշտաման: C զգործու առաքելոց,
զկարգու եւ զօրէնս. , ուստի միայն C կ'ըսէ “զգործու
ուստիլոց” (=Ասոր.): “Զօրէնս”, կը զըէ նաեւ B:
||⁸⁴⁰ “քահանայնութեան” բառէն ետքը C սանկ կը
համառօտէ. “եւ զայլ հարկաւոր բանս, եւ եղ ի
ձեռն Պրիսկեա, ” եւն: — D եւ թէ յօր կողմն: G

23*

իւրաքանչիւր ոք ի նոցանէ։ Փութով առանց
յապաղելոյ (զայս) եւ եւս յաճախագոյնս քան
զայս գրեաց Ղուկաս եւ ետ ի ձեռս Պրիսկեայ
եւ Ակիւղեայ աշակերտաց իւրոց որ յարեալ
էին ի նա մինչեւ յաւր մահուան իւրոյ, որպէս
եւ յարեալ էր ի Պաւղոս Տիմոթէոս, եւ Տիտոս,
եւ Արիստարքոս որ էր ի Ղիւստրայ, եւ Պնեսի-
մոս եւ Պնէոս, որ էր առաջին աշակերտ առա-
քելոցն, եւ այլ բազում աշակերտք նորա, մին-
չեւ ցելանել նորա ի Հոռմ, յորժամ եկաց

եւ թէ ո՞ւ կողմն։ ||⁸⁴¹ Ամենքը պարզ “իւրաքան-
չիւր”, միայն D “իւրաքանչիւր”։ ||⁸⁴² Փակածեալ
“զայս”, մենք աւելցուցինք, ինչպէս իմաստն ու Ա-
սորին կը պահանջեն։ — ABDG միայն “առանց
յապաղելոյ եւ յաճախագոյն” [AB եւս յաճախա-
գոյն] քան զայս. . . .”, ||⁸⁴³ DG ի ձեռն (Պրիսկեայ
եւն). Կաեւ C ի ձեռն։ — A Պրիսկեա (= C.) B
Պրիսդիայ, G Պրեսկիայ։ ||⁸⁴⁴ A Ակիւղեա. C
յԱկիւղեա. D Ակեղեայ, G Ակեղայ։ ||⁸⁴⁵ B յօր,
G յաւուր։ — AB մահուան իւրեանց։ C . . . աշա-
կերտաց իւրոց որ անբաժանք էին ի Ղուկայ, հան-
գոյն Տիմոթէայ եւ Պեմբոսի, որ որպէս ի Պօղոսէ,
զի սա էր առաջին աշակերտն եւն։ ||⁸⁴⁶ D միայն
ունի “Ե-” զօդն՝ “յարեալ էր”, խօսքէն յառաջ։ —
B ի Պօղոսն։ — DG Ե- Տիտոս (այլք չունին “եւ”)
||⁸⁴⁷ D ի Ղիւստրայ, B ի Ղիւստրիայ, G ի Ղիւստրա,
A ի Լուստրեա։ ||⁸⁴⁸ AB ձեռագրաց մէջ “Ե-
Պնէոս”, եղեր է սխալմամբ “Ե-մինեոս”, B ուղղու-
թեամբ “եւ Պնէոս”, G Պնէոս։ C ազատ “զի սա
էր առաջին աշակերտ եւ ունէր զայլ բազում ա-
շակերտս, այսինքն զՏիտոս եւ զԱրիստարքոս եւ
Պնեսիմոս, մինչեւ յելանել նորին ի Հոռմ” եւն։
||⁸⁴⁹ D յելանել. G ելանել ի Հոռմ։ B շունի “ի

ընդգէմ նորա Տերտիղոս, եւ գլխատեցաւ ի
Ներօնէ կայսերէ սուսերաւ, նա եւ Պետրոս՝ ի
Հռոմքաղաքի. եւ եղան անդ մեծաւ պատուով
ըստ արժանի իւրեանց գովութեանն:

65. Եւ տեսեալ բազմամիոխմարդկանն զմեծ
նահատակութիւն խոստովանութեան նոցա, մե-
ծապէս գոհանալով աւրհնէին զշայր եւ զՈրդին
եւ զսուրբ Հոգին, եւ կատարեն զյիշատակս նո-
ցա մեծաւ պատուով եւ ցնծութեամբ, եւ առ-
նեն տաւն ուրախութեան միաբանութեամբ ա-
մենայն քաղաքն Հռոմայեցւոց, նախ՝ Սիմոնի
վիմի, երկրորդ՝ սրբոյն Պաւղոսի, եւ այնպէս
կարդ ըստ կարգէ եւ զայլոց առաքելոցն, շինեալ
վկայարան սքանչելագործ իւրաքանչիւր ըստ ա-
նուան նոցա, եւ առնեն տաւնս մեծապայծառս, 865

Հռոմ, յորժամ „բառերը: — Ը եւ իբրեւ եկաց...
Տերտիղոս եւն: Յ Տերտիղոս, DG Տերտիղոս: 852
|| B ի Ներօնէ... ի Հռոմք սրով, նաեւ Պետրոս:
D ի Ներօն կայսերէ սուսերաւ, նախ Սիմոն Պետրոս:
G ի Ներօն կայսերէ սուսերաւ, նախ Սիմոնի Պե-
տրոսի Հռոմ եւն: C ազատ. “Եւ ազա կատարեցաւ
ի Ներօնէ կայսերէ սրով, նաեւ տեսեալ բազմամ-
բոխ եւն:” || 852 B եւ եղ անդ... գովութեան:

§ 65. || 855 A բազմամ ամբոխ մարդկանն, G
բազմամբոխ մարդկան: || 856 G խոստովանութեանց:
|| 857 B օրհնէին: — ABG զՈրդի: || 858 DG զշա-
զին սուրբ: || 859 DG շունին պատուով եւ:”
|| 860 B առնէին տօն միաբանութեամբ: || 861 D ա-
մենայն քաղաք: — B Հռոմքեցւոց, G Հռովմայե-
ցւոց: — DG Սիմոնի: || 862 B Պօղոսի: || 863 D
կարդ ըստ կարգի: — AB շինելով վկայարան. G
շունի “շինեալ:” || 864 B սքանչելագործս: — DG

որպէս եւ վայել է սրբութեան նոցա, [փառաւորելով զամենատէրն զարարիչն զՀայր եւ զամենաստեղծիչն զմիածինն Որդին՝ որ յԱստուծոյ, զՏէրն մեր Յիսուս Քրիստոս, եւ զամենուսոյցն եւ զՄխիթարիչն զառաջնորդն ամենայնի զսուրբ Հոգին, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից:]

բատ իւրաքանչիւր անուանց նոցա: ||⁸⁶⁵ B “առանելին տօնս” բայց չունի “որպէս”:⁸⁶⁶ D զամենատէր: — ADG զՀայրն: ||⁸⁶⁸ A զամենաստեղծիչն. G զամենաստեղծիչն: — DG զՄիածինն (չունին “Որդին”) AB զՄիածին Որդին: ||⁸⁶⁹ DG զՏէր մեր: — B զՅիսուս: — B զամենասոյց: A զամենասոյց զՄխիթարիչն. (ուստի չունի “եւ”, զոր չունի նաև B) ||⁸⁷⁰ AB զՄխիթարիչ եւ զառաջնորդ [B եւ զառաջնորդն.] ||⁸⁷² B չունի “յաւիտենից”:⁸⁷³ G ալ չունի “եւ յաւիտեանս յաւիտենից”:⁸⁷⁴ Իսկ D ծայրը “Ամէն”, կր կցէ: — C ազատ. “Նաեւ աեւ սեալ բազմամբոխ մարդկանց զնահատակութիւնն նոցա, մեծապէս եւ բարձր բարբառավ գոհչութիւնն մասուցանեին արարչաստեղծին եւ անկարօտին Աստուծոյ, վասն որոյ օրհնեին զՀայր եւ զՈրդի եւ ամենասուրբ Հոգին, անզբաւ յաւիտենիւ:”

ԾԱՆՑՈԹԱԼԻՇԻԽՆՔ (ԱՍՈՐԻ ԲՆԱԳԻՐԸ)

Երկար խօսած բլլալով կանոնացա գրեթե ամէն կէտին վրայ մեր գրութեան առաջին մասին մէջ, հոս աւելորդ կը համարինք ներքին բովանդակութեաններ կցել: Յաշնորդ տողերուն նպատակն է ասորի բնագիրը ներկայացրնել հայ բանաօիրաց՝ որպէս զի կարելի բլայ բնագիրն (ու անոր հետ քիչ տարբերութեամբ նաևին մանութիւնը) համեմատել խմբագրեալ հայերէն բնագրին հետ: Արաբականեթովպական ձիւղէն քանի մը զիլսաւոր կէտերը միայն կը յիշենք եւ ոչ ամէն մանր շեղումներն, եւ այն աւելի արաբականին, որմէ քիչ տարբեր է Եթովպականը, ասոնք հայոյն հետ ուղղակի կապ չունենալով. (համառօտութեամբ “ԱՅՆ կը նշանակենք՝ իբրեւ Արեւելեանք”:) Աւելորդ կըկնութիւն շընելու համար միանգամ ընդ միշտ գիտել կու տանիք որ վերը (էջ 289 եւն) դրուած հայերէն բնագրին ամէն անկիւնաւոր փակագծի (〔 〕) մէջ տոնուած մասերը չկան Ասորերէնին մէջ, եւ առ հասարակ խմբագրին յաւելուածներն են. (տես առնց մասին վերը էջ 199 եւն:) Հոս կը դնենք առորին ըստ Տիր. ձեռագրին. միւսներուն միայն կարեւոր տարբերութիւնքը կը յիշենք:

Վերնագիր. (տող 1—14:) Ասորին՝ “Առաջապահութիւն Առաջելոց, եթե յորժամ վերացաւ Քրիստոս առ Հայր իւր եւ զիարդ ընկալան առաքեալքն զպարդեւ Հոգւոյն սրբոյ եւ զկարգութեւ

զկանոնս (Լ զպաշտօն) եկեղեցւոյ եւ թէ յոր կողմն չոգան մի մի յառաքելոյն, եւ ուստի ընկալան աշխարհը տանն Հոռոմոց (Լ Յունաց եւ Հռոմոց) զաջ քահանայութեան. „ (Լ կը կցէ՝ “եւ ամենայն ազգք հարաւոյ՝ որ աշակերտեցան աւետարանի Քրիստոսի փրկչին մերոյ: „) Լ խորագիրն ալ այսպէս ունի՝ “Պարձեալ ի Առաքողութեանե Առդեկ առողջոյ, որ աշակերտեցան եւ ուսոյց զՈւռհայեցիս եւ զամենեսին զնոսա որ ի Միջազեաս: „ Աս խորագրին մասին տես վերը՝ էջ 155—9. Նոյնպէս քանի մը բայցատրութեանց համար տես էջ 44—5 (“աջ քահանայութեան”), 85 եւն (“կարգը եւ օրէնք,”), “տաւն Հոռոմոց,” էջ՝ 24 եւն: Արար.-Եթովպ. բոլորովին տարբեր՝ տես էջ 283—4:

(§) 1. Ճող 15—37: Աս. “Յամին 339 իշխանութեան Յունաց, (Հայր լաւ եւս կը կցէ՝ “ի թագաւորութեան Տիբերեայ կայսեր Հոռոմոց”), յամսեան Խեղիքան որ աւը չորք էր ամսոյն որ էր միաշաբաթի եւ կատարումն Պենտակոստէին. ի նմին աւուր եկին աշակերտքն ի Կազարէթէ Գալլէացւոց՝ ուր աւետարանեցաւ յղութիւն Տեսան մերոյ, ի լեառն՝ որ կոչի Զիթենեաց, իբրեւ էր Տէրն մեր ընդ նոսա եւ ոչ երեւէր նոցա, եւ ի ժամուն մեծի առաւօտուն՝ ամբործ զծեռոս իւր Տէրն մեր եւ եղ ի վերայ գլխոյ մետասան աշակերտացն, եւ շնորհեաց (բուն՝ “ետ”) նոցա զպարգեւ երիցութեան: „ Մնացեալը չկայ Ասորւոյն մէջ: “Երածութեան սկզբանս եւ թուականին մասին հմտութեան վերը՝ էջ 46 եւն: Արար.-Եթովպ. բաւական կը շեղի, մանաւանդ վերջն՝ ուր “եւ արար զնոսա երիցունս, ըսելէն ետքը կ’աւելցուին Զին կտակարանէն քանի մը վկայութիւններ՝ որդւոց Խարայէլի խոտեալ քահանայութեան նկատմամբ: “Սոր՝ աւանդութեան համեմատ է դարձեալ ըսելն՝ “եւ՝ յետ +առասուն աւուրց զինի յարութեան Քրիստոսի՝ եկին ժողովեցան ի վերայ լերինն Զի-

թենեաց, որ հայի ի վերայ տաճարին սրբոյ, „եւն. իսկ թուականն է՝ “յամին 339 հռշակաւորն Աղեք-սանդրի, ի 21 ամսոյն Մայիսի, յաւուր Պենտակառակարելին” եւն:

2. Ցող 38—49: Ասոր. “Եւ յանկարծակի ամպ լուսաւոր ընկալաւ զնա, եւ տեսին զնա իբրեւ վերանայր յերկինս, եւ նստաւ ընդ աջմէ Հօր իւրոյ. եւ փառաւորելին զԱստուած չէ աւեսին զՀերանաւ նոր՝ որպէս եւ ասեր ցնուս. (— այս խօսքը դուրս ինկած ըլլալու է արդի հայերէնին մէջ, թէ եւ նման խօսք մը քիչ մը յառաջ դրած էր խմբագիրն. ամբողջն այժմ շատ քիչ կապակցեալ է, առա վերը՝ էջ 193. —) եւ ցնծային զի ընկալան զաջ քահանայութեանն տանն Մովսիսի եւ զԱհարոնի:” Ասորոյն համաձայն է Ար.:

3. Ցող 50—64: Ասոր. “Եւ անտի (ի լեռնէն Զիթենեաց) ելին եկին ի վերնատունն, ուր էիեր (այսպէս Լըստ հայոյն, Ըսր “որոր”.) Տէրն մեր զզատիկն (պասեք) ընդ նոսա. եւ ի տեղուոջն ուր եղեն հարցմանք թէ ովլ իցէ որ մատնելց իցէ զՏէրն մեր խաչահանուաց, ի նմին տեղուոջ եղեն եւ հարցմանք եթէ որպէս քարոզեսցեն զաւետարանն յաշխարհի. եւ զոր աւրինակ ի վերնատանն սկսաւ խորհուրդ մարմնոյ եւ արեան Տեառն մերոյ թագաւորել յաշխարհի, նոյնպէս եւ անտի սկսաւ վարդապետութիւն քարոզութեան նորա տիրել յաշխարհի:” Ար. կը յաւելու նախ թէ աշակերտք 10 օր պահս պահեցին վերնատան մէջ. մնացեալն ալ համառօտուած է. “զոր աւրինակ”, եւն խօսքն հոն ամենեւին չկայ:

4. Ցող 65—79: Ասորին՝ “Եւ մինչդեռ յայսմ մաքառմանն էին (— այսպէս ըստ հայոյն, ասորին բուն՝ “յայսմ գժուարութեան էին անկեալ.” —) աշակերտքն, թէ որպէս քարոզեսցեն զաւետարանն լեզուաց օտարաց՝ զոր ոչ գիտէին. եւ այսպէս ասէին առ միմեանս եթէ՝ Զզօրութիւնս

եւ զսքանչելիս՝ յուսացեալ եմք՝ զի առնէ Քրիստոս
առաջի ազգաց աւտարաց. (այլ) զի ոչ գիտեմք
զեզուս նոցա, եւ ոչ նոզա հմուտ են լեզուի մե-
րում, ով ուսուցանէ նոցա եւ ցուցանէ, եթէ ա-
նուամբն Քրիստոսի՝ որ խաչեցաւ, լինին այս զօրու-
թիւնը եւ պանչելիք։ „Ասոր եւ նախնժացին
վերջին մասերուն տեղ կ'ըսէ Ար. պարզապէս՝ “Եւ
սկսան խորհրդածել եթէ զիարդ երժիցեն ի կոչել
զմարդիկ ի հաւատու, զորոց զեզու ոչ գիտեն եւ
ոչ իմանան (= համկրնալ) զիսօս նոցա։”

5. Ցող 80—91: Ասորին՝ “Եւ մինչդեռ
յայսմ խորհրդի էին առաքեալքն, յստն եկաց
Սիմոն Պետրոս (Կեփա) եւ առէ ցնոսա. Եզրաբք,
ոչ է մեզ (գիտել) եթէ որպէս քարոզեացուք
զաւետարաննորա, այլ Տեառն մերում, որ գիտէ
թէ որպէս կարասցուք քարոզել զաւետարան իւր
յաշխարհի. այլ յօւսամք ի հոգաբարձութիւն
նորա վասն մեր որ խոստացաւ մեզ եւ առէ թէ
Յորժամ եղանեմ ես առ Հայր իմ՝ առաքեմ առ
դեզ զշողին Միսիթարիչ, եւ նա ուսուցէ ձեզ
զամենայն որ ինչ արժան է ձեզ իմանալ եւ
ուսուցանել։” Քիչ մը համառօտ է Ար., որ
վերջը կ'ըսէ “...որ արժան է մեզ իմանալ եւ
ուսուցել։”

6. Ցող 92—105: Ասորին՝ “Եւ մինչդեռ
Սիմոն Պետրոս առեր զայս առաքելոց ընկերաց
իւրոց եւ յիշեցուցանէր նոցա (— այսպէս հայն եւ
Կար., իսկ Լ “լուսուրէր զնոսա”, Ար. չունի այս
խօսքը —) ճնշեն ծածուկ (խորհրդաւոր, անընդելա-
կան, Ար. “հնչիւն իբրեւ սաստիկ հողմոյ”.) լսելի
լինէր նոցա, եւ հոստ անոյշ՝ որ անդնդելական (օ-
տար) էր աշխարհի, բուրեր նոցա (այսպէս Լ, իսկ
Կար. “դառնայր”.) եւ ի մէջ բարբառոյն եւ հոտոյն՝
լեզուք հրեղեք իջին առ նոսա յերկնից, եւ հան-
գեան ի վերայ միոյ միոյ ի նոցանէ եւ նոտան. եւ
բատ լեզուին՝ զոր բնկալաւ մի մի ի նոցանէ, այնպէս

պատրաստեաց զանձն իւր զի երթիցէ յաշխարհն այն, ուր խօսիցին եւ լուիցին այնու լեզուաւ: „Ար. Հոս շատ կր շեղի, ու դարձեալ կր շեշտուի որ այս ամնայն եղաւ “զինի 10 աւուրց ի լըումն. Դ. աւուրց զինի յարսւթեան նորա ի մեռելոց, յայն-ժամ ոկտան խօսել լեզուս նորս,, եւն:

7. Ծոդ 106—113: Ասորին՝ “Եւ նովին պարզեւաւ Հոգւոյն՝ որ տուաւ նոցա ի նմին աւուր, եղին կարգս եւ օրէնս, որ միաբանին աւետարանին քարոզութեան նոցա եւ ճշմարիտ եւ հաւատարիմ ուսման վարդապետութեան նոցա,, (տես վերն՝ էջ 172:)

Յաջորդ (տող 114—116) երկրորդ խորա-զիրը չունի Ասորին, եւ արդէն Օձնեցւոյ կանոնա-դրոց խմբագրութենէն է այն, եւ Հոս կր յաջորդէ սովորաբար ձեռագրաց մեջ կանանց ցանկն՝ նոյն-պէս Օձնեցւոյ աշխատափրութեամբ. (տես վերը էջ 246—7:) Ըստ մեծ խոտորում կր ցուցընեն Հոս Երար.-Եթովպ. թարգմանութիւնք, որոնք ուրիշ վերջաբանութիւն մ'ունին եւ անկէ ետքն անմի-ջապէս կր կցեն առաքելոց գործունեութեան մասը կամ աշխարհացուցակր (տես § 52—63:). Այս մերջաբանն ու անցումն այսպէս է արաբականին մեջ՝ “Եւ գոհանային զԱստուծոյ վասն ամենայնի, զոր ինչ ուսոյց եւ ծանոյց նոցա. եւ պահեցին ոչո-ուուն օր, իրբեւ գոհանային զԱստուծոյ վասն այնորիկ. յայնժամ լուսաց Պէտրոս զուսու աշխերաբացն, փոխանակ Տեսան Քրիստոսի, զմեծաց եւ զփո-քունց. յայնժամ գնային յաշխարհս հեռաւորս՝ կոչել զմարդիկ ի հաւատս, որպէս պատուէր ետ նոցա Քրիստոս. եւ եղեն հովիք, պահապանք, տեսուչք եւ քահանայք եւ նախրնծայք ի քա-հանայութեան., եւ կր կցուի Յակոբայ առաքելոց քարոզութեան շրջանին յիշատակութիւնը, յետոյ միւսները: Վերցիշեալ (§ 7) խօսքին նման կտոր մը կայ այս աշխարհացուցակէն ետքը:

8. ջող 117—128. կամ. Ա: Ասորին՝ Կան. Ա. այսշափ միայն՝ “Արդ կարգեցին (եղին) առաքեալքն եթէ ընդ արեւելս կացցեն յազօթո. քանզի որպէս փայլակն զի փայլատակէ յարեւելից եւ երեւի մինչեւ յարեւմաւս, նոյնպէս եղիցի եւ գալուստ որդույ մարդոյ, եւ այսու գիտասցուք եւ ծանիցի մեզ եթէ յարեւելից երեւեցի ի վախճանի: „Ասորւոյն՝ քիչ տարբերութեամբ նման է նաեւ Ար. (կանոնաց սկիզբը կայ հոն խորագիրս՝ “Երեսուն կանոնք .” բաց աստի ամէն կանոն խորագիր մ’ունի իւր նիւթոյն համեմատ:) Այս կանոնին մասին տես վերը՝ էջ 113, 142 եւն:

9. ջող 129—154. կամ. Բ: Շատ փոփոխուած եւ ճոխացած է կանոնն, որուն յաւելուածները տես վերը՝ էջ 211—3. նաեւ 106—8 եւն: Ասորին (Կան. Բ) շատ համառօտ է՝ այսպէս. “Դարձեալ կարգեցին առաքեալքն եթէ յաւուր միաշաբաթւոջ եղիցի պաշտօն եւ ընթերցումն զրոց որբոց եւ պատարագ. զի յաւուր միաշաբաթւոջ յարեաւ Տէրն մեր ի մեռելոց եւ յաւուր միաշաբաթւոջ ժամանակ աշխարհի (տես էջ 172), եւ յաւուր միաշաբաթւոջ վերացաւ յերկինս եւ յաւուր միաշաբաթւոջ երեւի ի վախճանի՝ հրեշտակօք երկնից:” Ար. կը համաձայնի Ասորւոյն հետ, կը շեղի միայն յայնմ որ կը յաւելու թէ “յաւուր միաշաբաթւոջ աւետեաց հրեշտակն Վարեմայ զըզութիւն Քրիստոսի,,” թէ պատարագը “յերբեռու ժամանակ, պիտի բլսց. փոքր յաւելուած մ’ալ ծայրը կայ:

10. ջող 155—163. կամ. Գ: Ասորին (Կան. Գ) այսպէս. “Դարձեալ կարգեցին առաքեալքն եթէ յաւուր չորեքշաբաթւոջ եղիցի պաշտօն (հայր՝ “ի պահսու), զի ի նմա յայտնեաց Տէրն մեր նոցա վասն գատասաանին իւրոյ եւ շարշարանաց եւ խաչելութեան եւ մահուան եւ յարութեան, եւ էին առաքեալքն յայնմ արտմու-

թեան: „Ճիշդ այսպէս նաեւ Ար., ուր հայն էաւ կան կետին մէջ փոխուեր է: Տես ասոր մասին վերը էջ 106—108, 142—3, պահոց մասին (Կան Գ. Եւ Գ.) տես նաեւ էջ 59 եւն:

11. Ցող 164—171. կան. ի: Ասորին (Կան. Գ.) “Գրարձեալ կարգեցին առաքեալքն եթէ յաւուր ուրբաթուն յիններորդ ժամու եղիցի պաշտօն. քանզի որ ինչ ասացաւ յաւուր չորեքշաբաթւոջ վասն չարշարանաց փրկչին մերոյ՝ յուրբաթուն կատարեցաւ, յորժամ շարժեցան աշխարհք եւ արարածք եւ խաւարեցան լուսաւորք յերկինս:” Այսպէս նաեւ Ար.: Հայոյն համար հմտ. վերն էջ 59, 108, 151 եւն:

12. Ցող 172—180. կան. ի: Հայոյն յատուկ է այս մասն՝ պակսելով ասորոյն եւ արեւելեանց քով. բայց հարազատ է յայտնապէս: Տես այս մասին (Հայութ աւուր պաշտօն) վերը էջ 56 եւն, 222 եւն:

13. Ցող 181—196. կան. ի: Ասորին՝ Կան. Ե. “Գրարձեալ կարգեցին առաքեալքն եթէ եղիցին երիցունք եւ սարկաւագունք որպէս զԱւատացիս, եւ կիսասարկաւագունք որպէս զայնոսիկ որ կրէին զապաս որբոյ խորանին Տեառն. եւ զէտ (տես էջ 43, 218 եւն) որ լինիցի առաջնորդ ամենայն ժողովրդեան, իբրեւ զԱհարան զլուխ եւ աւագ ամենայն քահանայից եւ Պետացւոց ամենայն քաղաքին:” Հայը կերպարանափոխ եղած է եւ ազգայնացուցած “կամթողիկոսն”, յիշատակելով. (տես նաեւ վերը՝ էջ 48 եւն:) “Նման փոխանութիւն կրած է նաեւ Արար. “Հաւատացեալք ունիցին առաջնորդո՞ւ Թորը պոլիուս” (Borg. պոլիուս) եւ եպիսկոպոսունս եւ եղիցի ի պատուին Մովսիսի եւ Ահարոնի եւ Եղիազարու. զի էին քահանայիք որդւոց խարայէլի եւ էին առաջնարդք իրաց նոցա եւ գլուխք ի վերաց իմաստնոց (դպրաց), ծառայից եւ ամենայն ժողովրդեան.,” (Կան. Ե.)

իսկ սարկաւագաց եւ կիսասարկաւագաց մասն ուշրցն կանոն մ'եղած է հոն (Կան. Է.), անկէ յառաջ պէտքառութներուն կարգն ալ յիշելով. (տես § 27:)

14. ջող 197—206. կան. ի: Ասորին՝ Կան. Զ. “Դարձեալ կարգեցին առաքեալքն՝ եթէ արացեն տօն ծննդեան փրկչին մերոյ, որ է զլուխ տօնից եկեղեցւոյ. ի Զ. յունուարի (Քանուն Բ.) ըստ երկար թուոյ Յունաց. „այսպէս Ծր. Հայոցն համեմատ, եւ ըստ նախնականին. ասորի Մ ձեռագիրը փոխեր է ըստ նոր սովորութեան Գեկա. 25 (Քանուն Ա) դնելով ծննդեան տօնը (տես վերն՝ Էջ 160). Նոր՝ նոյնպէս նաև Արաբ.-Եթովպ., որ խմբագրութեան յայտնապէս Մ ձեռագրի շատ մերձաւոր ընթերցուած մը հիմն եղած է՝ (Կան. Բ.) “Եւ արացեն զտօն ծննդեան, որ է ծնունդ Տեսան մերոյ Քրիստոսի, յամենայն ամի յաւուր՝ յորում ծնաւ, եւ այս է ի 25ն Գեկտեմբերի (Քանուն առաջին), որ է զլուխ ամենայն տօնիցն:” Այս կանոնին եւ ծննդեան տօնի իննդրոյ մասին տես վերը՝ Էջ 67—72. (“ըստ յունարէն թուոյ,” տես նաև Էջ 25:)— Արաբ.-Եթովպ. երկրորդ կանոն մ'ալ աւելցուցած են (Կան. Թ.) ԱՌԱՋ-ՇԵ-Ն տօնին՝ Յունուարի 6ին: — Շիրակացւոյն կոչումը տես Էջ 384:

15. ջող 207—232. կան. թ: Ըստ ճնշացած է հոս ալ խմբագրեալ Հայն: Ասորին է (Կան. Է.): “Կարգեցին դարձեալ առաքեալքն եթէ զքառասուն աւր պահեցոցեն յառաջ Քան զօր չարչարանաց փրկչին մերոյ, եւ ապա արացեն (= տօնել) զաւը չարշարանաց եւ զօր յարութեան. Քանզի եւ ինքն իսկ Տէրն մեր՝ տէր տօնին (Հայը՝ “տէր տօնից եւ տարեկանաց” տես Էջ 171) զքառասուն օր պահեաց. եւ Առվիւէս եւ Եղիս՝ որ զգեցեալ էին զայս խորհուրդ (տես Էջ 173), զքառասուն Քառասուն օր պահեցին եւ նոքա, եւ ապա փառաւորեցան.՝ (Հայոցն “կառավարեալ ըսելուն համար տես Էջ 175): Ըստ երկայնաբան

ու ճապաղ եղած է Ար., որ նաեւ կ'որոշէ թէ կիրակի եւ շաբաթ օրերը պէտք չէ պահը պահել: Կանոնիս ներքնոյն եւ պահոց մասին հմմա. վերը՝ էջ 54—5, տես նաեւ 143:

16. Ծոդ 233—238. կամ. թի: Ասորին կան. լ. (Մ. կան. ժ.) “Դարձեալ կարգեցին առաքեալքն եթէ ի կատարման ամենայն գրոց ընթերցի Աւետարան՝ իրեւ զինիք ամ գրոց, եւ յոտն կարով ժողովուրդն լուիցէ նմա. զի աւետիք փրկութեան են ամենայն մարդկան:” Միակ կանոնն է որ գրեթէ անարատ անցած է խմբագրին ձեռքէն: Ար. բաւական զարդացած է (կան ԺԲ), ուր կ'ըսուի նախ թէ Արարածքն, Մարդարելքն, եւ Գործք Առաքելոց պիտի կարդացուին եկեղեցւոյ մէջտեղը բարձր տեղը մը (արարը կ'ըսէ Անձի, եւ թողպ. manbar, որ է ամուս, գահ եւն.) վերջն ալ թէ աւետարանն ամէն գրքերէ աւելի յարդուի: Կանոնիս մասին տես վերն՝ էջ 29—35:

17. Ծոդ 239—243: կամ. ժի: Ասորին կան. թի (Մ. կան. լ.) “Դարձեալ կարգեցին առաքեալքն եթէ ի կատարման. Ծ. աւուրց յետ յարութեան՝ արացեն զյիշատակ վերացմանն նորա առ Հայր իւր փառաւորեալ:” Հոս ալ Մ փոխեր է ըստ նորագոյն սովորութեան՝ յարութենէ որ եաքը գնելով Համբարձման տօնը (տես վերը՝ էջ 47—8, 160.) ճիշդ Մի պէս նաեւ Ար. (կան. ԺԱ:)

18. Ծոդ 244—251. կամ. ժիԱ: Ասորին եւ արեւելեանք չունին, եւ նիւթն ալ հակառակ է նախընթացին յայնմ որ Համբարձման տօնը քառամներորդ օրը կ'որոշուի: Տես այս կանոնիս մասին վերն՝ էջ 227—30:

19. Ծոդ 252—265. կամ. ժիՅ: Ասորին (կան. ԺԱ:.) “Դարձեալ կարգեցին առաքեալքն եթէ որ ոչ զիտէ զհաւասս եկեղեցւոյ եւ զիարդու զօրէնս՝ որ կարգեալ են ի նմա, մի լիցի առաջ-

նորդ եւ հրամանատար (տես էջ 43), եւ որ գիտէ զայնոսիկ՝ բայց անցանել զնոքօք, ոչ պաշտեսցէ. զի չէ ձշմարիտ ի պաշտամանն իւրում, ստէ: „ Խմբագրեալ հայր ճոխացած է վերջը յաւելուածներով. նման յաւելուածներ ունի նաև Ար. (Կան. ՓՊ:) Տես վերը՝ էջ 76—7, 143, 190:

20. Ծող 266—294. կան. ԺԻԴ: Ասորին ընկե. Հայն ալ չափազանց ճոխացած է խմբագրին յաւելուածներովն. նախնականն հազիւ երկու երեք տող ըստարու է. (տես վերը՝ 221, 226—7:) Չունին նաև Արեւելեանք:

21. Ծող 295—304. կան. ԺԻԴ: Ասորին (Կան. ՓՊ.) „Դարձեալ կարդեցին Առաքեալքն, եթէ իցէ ոք երկմլու ի պաշտամանն եւ չիցէ ձշմարիտ ի նմա (տես էջ 172), այնպիսին դարձեալ մի պաշտեսցէ, զի չէ նմա ձշմարիտ տէրն պաշտաման. Նա զմարդիկ խարէ եւ ոչ զԱստուած՝ այն որ ոչ հաստատին կամակորութիւնք առաջինորա.„ (տես էջ 29, 94—5:) Ասորւոյն պէս նաև Ար. (Կան. ՓԶ:)

22. Ծող. 305—314. կան. ԺԻՒ: Ասորին (Կան. ՓԲ.) „Դարձեալ կարդեցին առաքեալքն եթէ որ երդնու կամ (Մ եւ) ստէ, կամ վկայէ զվիայութիւն անօրէնութեան, կամ երթայ առ կախարդս եւ հարցուկս եւ քաւթեայս (քազդեացիս, տես էջ 27) եւ վհուկս (— միայն Մ ունի եւ վհուկս, = Հայն,) եւ հաւատայ բախտից եւ ծննդոց՝ զօր ընդունին այնորդիկ որ ոչ ճանաչեն զԱստուած, եւ ինքն որպէս այր՝ որ ոչ ճանաչէ զԱստուած, մերժեսցի ի պաշտամանէ եւ մի պաշտեսցէ:“ Ար. երկու կանոն ըրած է այս կտորը (Կան. ՓՊ եւ ՓԵ.) որոնց վերջինը (կոխարդութեան եւն մասն) շատ ճոխացած է: Կանոնիս մասին տես վերը՝ էջ 60—1, 89, 190:

23. Ծող 315—325. կան. ԺԻՇ: Ասորին (Կան. ՓԵ.) „Դարձեալ կարդեցին առաքեալքն եթէ որ սիրէ զշրեայս՝ որպէս զԱկարիովտացին՝ որ

սիրեաց զնոսա կամ զէեթանոսս ոք երկիր պագանեն
արարածոց փոխանակ արարչին, մի մոցէ ի մէջ
նոցա (յեկեղեցի) եւ պաշտեսցէ, այլ եթէ իցէ ի
միջի նոցա՝ մի թողցեն եւ մի պաշտեսցէ դարձեալ
ընդ նոսա: „Ար. նոյնպէս՝ կան. ԺԷ: Տես ասոր
մասին վերը՝ էջ 39—42, 88:

24. Յոդ 326—335. կան. ԺԻ: Ասորին
(կան. ԺԶ.) “Գարձեալ կարգեցին առաքեալքն
եթէ ոք ի հրէից կամ հէթանոսաց եկեսցէ եւ
խառնեսցի ի նոսա (յեկեղեցի), եւ եթէ՝ իբրեւ
խառնեալ էր ի նոսա, դարձցի եւ երթիցէ ի կողմն՝
ուր էրն, եւ եթէ դարձեալ կրկնեսցի եւ եկեսցէ
առ նոսա, մի ընդունիցին զնա. այլ իբրեւ ի կողմն՝
ուր էր զառաջինն, այնպէս հայիցին ի նա՝ որ ճա-
նաշենն զնա:” Ար. կան. ԺԹ: Ասոր ալ մասին
աես նախընթացին հետ՝ էջ 39—42, 88:

25. Յոդ 336—346. կան. ԺԹ: Ասորին
(կան. ԺՊ) շատ համառօտ է՝ “Գարձեալ կարգե-
ցին առաքեալքն թէ որ փոխ տայ եւ տոնու տո-
կոսիս եւ փոյթ յանձին ունի զվաճառականու-
թենէ եւ զագահութենէ (= Հայը “եւ շահի
շահս ագահութեան ., նման Լ եւ Մ . . . զվաճա-
ռականութենէ ագահութեան .”) այնպիսին մի
եւս պաշտեսցէ եւ մի կացցէ ի պաշտաման:” Ա-
րաբ.-Եթովզ. քիչ մը տարբեր՝ կան. ԺԷ, ուր
ագահութեան եւ վաշխառութեան հետ կը յի-
շուի նաեւ շնութիւն: Տես վերը՝ էջ 77—8, 87:

26. Յոդ 347—358. կան. ԺԹ: Ասորին
(կան. ԺԷ.) “Գարձեալ կարգեցին առաքեալքն
թէ չէ իշխանութիւն առաջնորդին առանց իւրոց
պաշտօնակցացն առնել զիրս ինչ եկեղեցւոյ, այլ
խորհրդով ամենեցուն հրաման տացէ, եւ արասցէ՝
ընդ որում ամենեքին միաբան են եւ ոչ ընդդէմ
դառնան:” Ճոխացած է Ար. (կան. Ի), որուն ինչ
ինչ մասերը կը հաստատեն հայոյն մէկ քանի մա-
սերն. այսպէս՝ “քանզի յայսմ է հաճութիւն Առ-

տուծոյ եւ խաղաղութիւն ժողովրդեան եւ պարտք կրօնից . եւ մի լիցի տրտմութիւն միոյ կողման վասն հրամանին իւրոյ եւ մի հակառակութիւն անցանելով զիրաւամբք „ եւն եւն , որուն հետ համեմատելու է հայոցն ըսած թէ՝ “զի մի լիցի տրտմութիւն եւ հերձուածք . զի ի միաբանութենէ ... եւ հաւատքն հաստատուն ն եւն : Տես վերը՝ էջ 73 եւն , 190 :

27. Ցող 359—371. կամ . ի : Ասորին (Կան . ԻԳ) բոլորովին ուրիշ բան է , այսինքն՝ պերեպուադներու վրայ կը խօսի , մինչ խմբագրեալ հայն կերպարանափոխ եղած է : Բարեբախտութեամբ ճիշդ այս կանոնին Նախնական հայ թարգմանութիւնը հասած է մեզի “Աղեմայ , առաքելուկան կանոնաց մէջ մանելով շփոթմամբ իրրեւ կան . ԶՊ : Ասորին , Նախնական հայն եւ խմբագրեալ հայն համեմատուած իրարու հետ տես վերը՝ էջ 207 . ներքին բովանդակութեան համար՝ էջ 50 —54 , 143—4 : Բոլորովին ուրիշ տեղ եւ կարծառուած ունի այս կտորն Ար . (Կան . Զ) այսպէս՝ “Ունիցեն եւ քորեպիսկոպոսունս եւ պերեպուադն (արաբականը՝ ابرواطوس , եթովպականը հոս չունի ոչ քորեպիսկոպոսի եւ ոչ պերեպուածի յիշատակութիւն ,) որ են տեսուչք , եւ քահանայս . եւ եղիցին սոքա ի պատուի իմաստնոց որդւոց Խարացէլի : ն երկրորդ անգամ տւելի նման ասորւոյն ունի միեւնոյնը՝ Կան . ԻԶ :

28. Ցող 372—384. կամ . իլ : Ասորին (Կան . Ի) “Դարձեալ եղին առաքեալքն եթէ որ ոկ են ի մամոնայէ եւ չերթան զինի արծաթոյ շահից , նոքա ընտրեսցին եւ մերձեցուացին ի պաշտօն սեղանոյ : ” Ճիշդ այսպէս չկայ կանոնս Արաբ . Եթովպ . խմբագրութեան մէջ , բայց ընդարձակեալ եւ տարբեր ձեւով ընդհանրապէս նոյն նիւթոյ վրայ կանոն մը կայ հոն ալ (Կան . ԻԳ) , ուր կը կին անգամ կը շեշտուի որ եկեղեցականք “աղքատ ,

ըլլալու են եւ „աշխարհական արուեստ“, մ’ունենալու չեն։ Տես վերը՝ էջ 143, 190։

29. Ծող 385—396. կան. իթ։ Ասորին (Կան. ԻԳ) համառօտ եւ առանց խմբագրեալ հայ բնագրին յաւելուածներուն՝ “Դարձեալ կարգեցին առաքեալքն թէ որ ամբարտաւանքն են եւ հպարտութեամբ մնապարծութեան ուռուցեալ՝ մի մերձեցուցին ի պաշտօն, վասն այնր՝ թէ որ բարձրացեալ է առ մարդկան՝ խոնարհեալ (խոտան) է առաջի Աստուծոյ, եւ ի վերայ նոցա ասացեալ է թէ Ես հատուցից նոցա որ ամբարհաւածն։” Ասութ շատ ճոխացած ունի Ար. (Կան. ԻԵ.) եւ այս տեղի մասներուն ոմանք կը նմանին հայ խմբագրին բրածյաւելուածներուն հետ։ Տես վերը՝ էջ 143, 190։

30. Ծող 397—411. կան. իթ։ Ասորին (Կան. ԻԱ) համառօտ՝ “Դարձեալ կարգեցին առաքեալքն թէ որ կապիցէ տարապարտուց (— բուն՝ ըստ պատահման —) յանարժանս, պատիժս պատուհասի բնկալցի ըստ արժանի, բայց որ կապեցաւն՝ բնկալցի զկապանսն որպէս թէ ըստ արժանւոյն կապեցաւ։” Շատ ճոխացած է հոս Ար. (Կան. ԻՊ) որ վերջը կը կցէ թէ կընայ բողոքուիլ՝ մետրապոլիտին եւ պատրիարքին, որոնք վերջին վճիռը պիտի տան։ Կանոնիս մասին տես վերը՝ էջ 75—6, 190։

31. Ծող 412—419. կան. իթ։ Ասորին (Կան. ԻԶ.) “Կարգեցին դարձեալ առաքեալքն թէ մի ոք յանդզնեացի եւ առնիցէ ինչ մի իշխանութեամբ քահանայութեան առանց օրինաց (ըստ արժանւոյն) եւ իրաւանց, այլ արդարութեամբ եւ առանց դսրովանաց ակնառութեան։” Ըստ նիւթոյ նոյն՝ բայց կերպարանափոխեալ է (հայոյն պէս) նաև Ար. (Կան. ԻԹ), որ կը սահմանուի որ եկեղեցական առաջնորդք “զՀրամանս” խոտիւ պահեն եւն։

32. Ճող 420—427. կամ. ի՛ի : Ասորին շունի ասոր համապատասխանող կտօր մը : Հայոցն առ կտորին հարազատ ըլլալը կամ ոչ տես վերն՝ էջ 225. (Հմին. նաեւ էջ 190:)

33. Ճող 428—438. կամ. ի՛ջ : Ասորին (կան. ԻԲ.) “Դարձեալ կարգեցին առաքեալքն թէ որք սովոր են լսել դատաստանս՝ եթէ աշառիցեն եւ պարտաւորիցեն զարդարն եւ արդարացուցեն զպարտաւորն, մի եւս լուիցեն դատաստան այլ, եւ դարձեալ ընկալցին կշտամբանս վասն ակնառութեան ըստ արժանի :” Արար. - Եթալ. խմբագրութեան մէջ ըստ երեւութին խառնուած են այս կանոնին որոշումները՝ ԻԳ (Հայ)՝ ԻԳ, Ասորի ԻԱ, տես § 30) կանոնին բովանդակութեան հետ, իսկ զատ կանոն չենք զաներ : Կանոնս համեմատուած Արգարու Պատմութեան նոյն մէկ կտորին հետ՝ տես վերը, էջ 89. (Հմին. նաեւ էջ 190:)

34. Ճող 439—449. կամ. ի՛ի : Ասորին (կան. ՓԲ.) “Դարձեալ կարգեցին առաքեալքն եթէ վասն այնոցիկ որ ելանիցեն յաշխարհէ բարի վկայութեամբ հաւատոցն Քրիստոսի եւ ի նեղութեան՝ որ վասն անուան նորա, արացեն զյիշտատակ նոցա յաւուր մահուան նոցա :” Կոյնպէս Ար. (կան. ԻԱ:) Տես վերը՝ էջ 63—65, 90:

35. Ճող 450—459. կամ. ի՛թ : Ասորին (կան. ԻԵ.) “Կարգեցին դարձեալ առաքեալքն, եթէ թագաւորք հանդերձեալ են հաւատալ ի Քրիստոս, իշխանութիւն լիցի նոցա, զի ելցեն եւ կացցեն առաջի սեղանոյն ընդ առաջնորդս եկեղեցւոյ, զի եւ Դաւիթ եւ որք իբրեւ զնայն էին՝ ելանէին եւ կային առաջի սեղանոյ :” Հայն ասոր յաւելուածին մէջ կը կցէ թէ “բայց յայլ ինչ մի համարձակեսցի , եւն : Այսպիսի խօսք մ'ունի նաեւ Ար., որ երկու կանոն կը բովանդակէ թագաւորաց մասին, մին (կան. ԻԵ) ճիշդ նոյն վերնոյն հետ. իսկ երկրորդը (կան. ԻԲ) խմբագրեալ հայոյն յաւե-

լուածին իմաստով է՝ “Խակ թագաւորն մի համարձակեսցի առնել շարիս ինքնակամ ի տաճարին առանց երկիւղի Աստուծոյ եւ առանց մեծարանաց նորա, զի հաստատեսցէ Աստուած զաթոռ նոցա ի բարիս եւ երկարացուցչէ զաւուրս նոցա եւ հազորդս արասցէ զնոսա հոգեւոր բարեացն յաւիտենականաց, եւ զի մի պակասիցի նոցա զաւակ՝ նստել յաթոռ իւրեանց:” Կանոնիս ծագման մասին տես վերը՝ էջ 35—37, 90:

36. Ծոդ 460—472. Կամ. իմթ: Ասորին (Կան. ԺԹ.) “Դարձեալ կարգեցին առաքեալքն եթէ ի պաշտաման եկեղեցւոյ ասասցեն զօրհնութիւնս Դաւթի օր բատ օրէ, վասն այնը թէ՝ Օրհնեցից զՏէր յամենայն ժամանակի, յամենայն ժամանակի օրհնութիւնը նորա ի բերանի իմում. եւ դարձեալ՝ ի տուէ եւ ի գիշերի խորհեցայ եւ ասացի եւ լսելի եղեւ ձայն իմ առաջի քո.” (Կոչմանի մասին տես վերն՝ էջ 188 եւն:) Արար.-Եթովպ. խմբագրութիւնն առ վկայութեանց վկայ մէկ երկու հատ ալ աւելցուցեր է (Կան. ԻԲ:) Տես վերն՝ էջ 90:

37. Ծոդ 473—481. Կամ. լ: Ասորին (Կան. Ժ) Համառօտ՝ “Կարգեցին դարձեալ Առաքեալքն թէ մի ընթերցցի յեկեղեցւոջ ի վերայ բեմի (այլ գիրք), բայց միայն Հին Կտակարանք եւ Մարգարեք եւ Աւետարան եւ Գործք Առաքինութեանց նոցա:” Այս ասորական ասութեանց իմաստին համար տես վերը՝ էջ 29—35, 90, 121: Արար.-Եթովպ. յատուկ այս բացատրութիւններով կանոն մը չունի, կամ ձշդագոյն խօսելով՝ ասոր ալ նիւթը կցած է թ. կանոնին հետ. (տես վերը § 16:)

38. Ծոդ 482—487. Կամ. լլ: Ասորին (Կան. ԻԵ.) “Դարձեալ եղին առաքեալքն թէ հաց պատրագին յորում աւուր եփեսցի՝ ելցէ ի ուղանն, եւ ոչ զինի աւուրց՝ որ չէ օրէն:” Ար.

(Կան. 1.) կը մեկնէ այս որոշումը կցելով որ օրէն չէ որբագործեալ նշխարէն ալ պահել երկրորդ օրն եւ ընդհանրապէս որբագործութեան օրը պէտք է նաեւ ճաշակել։ Կանոնիս մասին տես վերը՝ էջ 37—39, 144—5, 151։

39. Ծող 488—503. Կան. 1/3։ ԱՇ Ասորին եւ ո՛չ Ար. ունին այսպիսի կանոն մը, տես վերը՝ էջ 223—5, եւ էջ 144, 190։

40. Ծող 504—537. Կան. 1/9։ Աս ալ չկոյ ո՛չ Ասորւոյն քով եւ ո՛չ յԱր., եւ իւր այժմու ձեւին մէջ խմբագրէն է. տես վերը՝ էջ 203—4, 222 Ծան. 2, 190 եւն։

41. Ծող 539—559. (1/9.) Ասկէ ետքն ընդհանրապէս քիչ փոխած է հայ խմբագրիրը նախնական հայ թարգմանութիւնը։ Ասորին՝ “Արդ զայս ամենայն ոչ եթէ անձանց իւրեանց կարգեցին առաքեալքն, այլ այնոցիկ, որ զինի իւրեանց գալոց իցեն. քանզի կասկածէին թէ պատրաստեալ (հանդերձեալ) էին գայլք զգենուլ զգեստ գառանց. քանզի բաւական էր ինքեանց Հոգին Մխիթարիչ՝ որ ի նոստ, զի՞ զոր աւրինակ ետ կարգել ի ձեռն նոցա զօրէնսս զայսօսիկ, առաջնորդեսցէ նոցա ըստ օրինաց. զի որք ընկալոն ի Տեառնէ զօրութիւն եւ զիշխանութիւն, չէ՞ ինչ նոցա պէտք եթէ յայլոց դնիցին նոցա օրէնք։ “Նա եւ Պաւղոս եւ Տիմոթէոս որ շրջէին ի կողման (յաշխարհին) Ասորւոց եւ Աիլիկեցւոց՝ զսոյն իսկ զայս օրէնս առաքելոցն եւ զերիցանց աւանդէին ամենեցուն՝ որ ընդ ձեռամբ առաքելոցն էին, յեկեղեցիս աշխարհացն՝ ուր քարողէին եւ աւետարաննեին։” Ար. նաեւ այս մասն յատուկ խորագրով կը ոկսի (բայց միայն Եօրց. ձեռագրին մէջ) այսինքն՝ “Վասն ժողովոյ Առաքելոց։” Դարձեալ այս մասն շատ ճնշացած է հօն՝ Պաւղոսի յիշատակութենէն ետքը (— որուն հետ կը յիշուի ոչ Տիմոթէոս, այլ Տիմոս եւ ըստ Վատիկանեան օրինակին

նաեւ Շիղա —) գրելով՝ “Եւ իբրեւ կարգեցին զայս կանոնս, ոչ դադարեցին եւ հանգեան ի մեկնելոյ զգիրս սուրբս եւ ի յայտնելոյ մարդկան զամենայն՝ որ ինչ է ի զիրսն, յօգուտ հոգւոց նոցա: Եւ կարգեցին կանոնս եւ այլ ինչ ի կարգաց եկեղեցւոյ սրբոյ, եւ եղեւ այս խոնարհութեամբ եւ հեղութեամբ եւ կատարելով սքանչելիս վասն ժողովրդեանն, եւն: Վերջին տողս եւ յաջորդներն կը համապատասխանեն յաջորդ կտորին (§ 42:)

42. Օռդ 560—569: Ասորին՝ “Այլ աշակերտքն յետ գնելոյ զկարգս եւ զօրէնս, ոչ դադարէին ի քարոզելոյ զաւետարանն եւ ի նշանաց սքանչելեաց՝ զոր առներ Տէրն մեր ի ձեռս նոցա. քանզի ժողովուրդ բազում ժողովէր հանապաղ առնոսա եւ հաւատայրի Քրիստոս: „Նմաննաեւ Ար::

43. Օռդ 570—582: Ասօր. “Եւ յայլոց քաղաքաց գային առ նոսա եւ լսէին զբանս նոցա եւ ընդունէին. նաեւ Կիկոդեմոսի եւ Գամազիէլ գլխաւորք ժողովրդեան Հրէից գային առ առաքենալոն ի ծածուկ եւ հաւանէին վարդապետութեան նոցա. այլ Յուդա եւ Ղեւի եւ Փեռի եւ Յուստոս որդիք Աննայի, եւ Կայիխափա եւ Աղեքսանդրոս քահանայք (— Հայը՝ “...Յուստոս որդիք Աննայ եւ Կայիխափայ եւ Աղեքսանդրոսի քահանայից”, այսպէս ալ կրնայ թարդմանուիլ Ասորին. —) գային եւ նոքա առ առաքեալս ի գիշերի եւ խսատովան լինէին ի Քրիստոս թէ որդի Աստուծոյ է. եւ երկնչէին յորդւոց ժողովրդեան իւրեանց յայտնել զխորհուրդս իւրեանց որ առ աշակերտան: „Քիչ տարբերութիւն ունի նաեւ Ար: Այս մասին համար հմտութիւն կողքատոսի թուղթը՝ վերն էջ 123—131:

44. Օռդ 583—605: Ասորին՝ “Եւ ընկալեալ զնոսա առաքելոց սիրով՝ ասէին ցնոսա. Մի վասն պատկառանաց եւ երկիւղի մարդկան կորուսանէք զկեանսն ձեր՝ որ առաջի Աստուծոյ է, եւ պահան-

ջեցիք ընդ հարսն ձեր զվրէժ արեանն Քրիստոսի զոր ընկալան ի վերայ իւրեանց . զի չէ ընդունելի առաջի Աստուծոյ , զի յորժամ իցէ ընդ երկրպագուս նորա՝ դարձեալ երթայցէ ը եւ խառնիցիք ընդ սպանողս որդւոյ նորա երկրպագելոյ . զիսրդ ակն ունիցիք ընդունելի լինել հաւատոց ձերոց ընդ ճշմարիսս , մինչդեռ իցէք ընդ սուսս . այլ արժան է ձեզ՝ որպէս արս որ հաւատան ի Քրիստոս , խստովանել յայտնապէս զհաւատոց զայս՝ զսր քարզեմք մեք : » Նոյնապէս Ար : »

45. Ցող 606—621 : Ասորին՝ « Խոկ իբրեւ լուան նոքա զայս յառաքելոցն՝ աղաղակեցին ամենեքին միսրան որդիքն քահանայից առաջի ամենայն ժողովրդեան առաքելոց թէ զխաչելեալն Քրիստոս խստովանիմք եւ հաւատամք թէ նո ի սկզբանէ է որդի Աստուծոյ եւ ուրանամք յայնանէ՝ որ յանդգնեցան եւ խաչեցին զնա : Քանզի եւ քահանայք ժողովրդեան խստովանէին ի ծածուկ զքրիստոս . եւ վասն գլխաւորութեան ժողովրդեանն ամենն զոր սիրէին , ոչ էտէին (սովորական հայ օրինակք « ոչ էտէին ») յայտնապէս խստովանել , եւ մառացան նոքա զգրեալն թէ Տէր է զիտութեան (Տէր սրտագետ է) եւ ոչ հաստատին կամսկորութիւնք (արուեստք) առաջի նորա . (կոչմանս համար հմմու . Կան . ԺԴ , վերը § 21 :) Քիչ մը փոխուած է հոս Ար . , խոկ աղաղակող « յորդւոց քահանայից » , համար կ'աւելցուի յայտնապէս թէ ի բաց առնելու է զԱնես եւ զկայիափա :

46. Ցող 622—634 : Ասորին՝ « Եւ իբրեւ լուան հարք նոցա զայս յորդւոց նոցա՝ սպառնացան նոցա յոյժ , ոչ զի հաւատացին ի Քրիստոս . այլ զի յայտնացին եւ առակեցին զխորհուրդս հարց իւրեանց առաջի որդւոց ժողովրդեան իւրեանց : Քայց որք հաւատացինն յարեցան յաշակերտս եւ ոչ հեռանային ի նոցանէ . զի առանէին թէ զոր ինչ ուսուցանէին բազմութեան՝ զնոյն եւ արդեամբք

առնեին առաջի ամենայն ուրուք :,, Հոս ալ համաօս է Ար ::

47. Ծոη 635—649: Ասորին՝ “Եւ յօրժամ նեղութիւն եւ հալածանք գային ի վերայ աշակերտացն ուրախ լինեին ընդ կցորդ լինել նեղութեանց նոցա, եւ խնդութեամբ ընդունեին զտանշանսն եւ զբանասն վասն հաւասացն ի Քրիստոս. եւ զամենայն աւուրս կենաց իւրեանց քարողէին զՔրիստոս առաջի Հրէից եւ Սամարացւոց. եւ յետ վախճանելոյ առաքելոցն եղեն առաջնորդք եւ հրամանասապք (աես Էջ 43 եւն) յեկեղեցիս. եւ զոր ինչ աւանդեցին նոցա առաքեալքն եւ ընկալան նոքա ի նոցանե՝ զամենայն աւուրս կենաց իւրեանց ուսուցանեին բազմութեան :,, Նոյնպէս Ար ::

48. Ծոη 650—675: Ասորին՝ “Նոյնպէս աւանդեցին եւ եպուն եւ նորա ի վախճանի իւրեանց աշակերտաց իւրեանց զինի իւրեանց զամենայն ինչ, զոր ընկալան յառաքելոց, եւ զոր ինչ գրեաց Յակոբոս յԵրուսաղէմայ, եւ Շատուն ի Հուս առաջ + այս + է (— ամեն հայ օրինակները գուրս ձգած են այս տողը, աես վերը. Երաբ. - Եթովպա. “Եւ զիւտրոս ի Հռոմայ .,, —) եւ Յովհաննես յԵփեսոսէ, եւ Մարկոս յԱղեքսանդրիայ մէծէ (— “մէծէ,” չունին Հայն եւ Մր. —), եւ Անդրէաս ի Փոխագիտայ, եւ Պուկաս ի Մակեդոնիայ, եւ Յուդա Թումաս (— Հայն “եւ Թումաս .,, Ար. “Յուդա եւ Թումաս .,,”) ի Հնդկաց. եւ Թուղթքն Առաջելոյն (այսինքն Պաւլոսի բառ Կար. եւ Մ. համաձայն Հայոցն “եւ Պաւլոսի առաքելոց թուղթքն .,, Լ. “Ռուպիւտ առաջելոցն .,, = Ար.) ընթերցեալ լինին եւ ընկալեալ յամենայն եկեղեցիս ընդ ամենայն տեղիս, որպէս ընթեռնուն Գործք Առաքինութեանց նոցա (աես Էջ 33), զոր գրեաց նոցա Պուկաս. զի յայսմ ծանիցին Առաքեալք եւ Մարգարէք եւ Հին Կտակարանք եւ Նորըս, թէ մի ծշմարտութիոն քարողեցաւ յամենեսին, մի Հոգի

խօսեցաւ յամենեսեան ի միոջէ Աստուծոյ, որում
երկիր պագին ամենեքեան եւ զոր աւետարանեցին
ամենեքին, եւ ընկալան տիեզերք (աշխարհք)
զվարդապետութիւն նոցա: Եւ արդ ամենայն ինչ
որ խօսեցաւ ի Տեառնէ ի ձեռն առաքելոց եւ ա-
ռաքեալքն աւանդեցին աշակերտաց իւրեանց,
Հաւատացաւ (Հայր “Եղեւ Հաւատարիմ”) եւ ըն-
դունելի եղեւ յամենայն կողմանա՝ յակնարկել
Տեառն որ ասէ ցնոստ թէ Ես ընդ ձեզ եմ մինչեւ
կատարի աշխարհ., (կոչմանս մասին տես՝ Էջ 30
եւն:) Ոչինչ տարբերութիւն ունի Հոս Ար: —
Առաքելոց իրարու մէջ ունեցած կեղծ Ռուսիա-
նեան մասին ինչպէս Հոս կ'աւանդուի, տես վերը՝
Էջ 91, 94:

49. Ժող 676—684: Ասորին՝ “Եւ վիճեին
ընդ Հրեայս առաջնորդքն ի գրոց մարդարեից, եւ
մարտնչեին նաեւ ընդ Հեթանոս մոլորեալս զօրու-
թեամբք նշանացն՝ զոր առնեին անուամբն Քրիս-
տոսի:” Ասորւոյն Համաձայն է նաեւ Ար: —

50. Ժող 685—702: Ասորին՝ “Եւ ազգք ա-
մենայն, նաեւ որ բնակեալ էին յաշխարհս նե-
տուուրս (— ասորի ձեռագիրք եւ Ար. “յայլ աշ-
խարհս.”) երկու բառերը շատ դիւրաւ կը շփոթին
ասորւոյն մէջ և եւ ո գրերու նման ըլլարով ասոր-
ւոյն մէջ. Լակարտ ուղղած էր ասորին ճիշդ Հայոյն
պէս՝ առանց տեղեկութիւն ունենալու վերջնոյս
մասին. —) դադարեցին եւ լոեցին աւետարանաւն
Քրիստոսի. եւ որ խստովանէին՝ աղաղակեին ի
Հալածանս թէ Հալածանքս այսոր աւուր եղիցին
խուսնակ փոխտնակ մեր՝ զի էաք յառաջ Հալածիչք.
զի էին ոմանք ի նոցանէ որ մահ սրոյ Հրամայէր
վասն նոցա, եւ էին ոմանք ի նոցանէ, զորոց զինչս՝
բառնային ի նոցանէ եւ թողուին (զիսսա մերկս.)
եւ որշափ նեղութիւն էայր (Հայ օրինակք “գայր”)
ի վերայ՝ այնչափ առաւելուին եւ աճեին ժողովք
նոցա, եւ խնդութեամբ սրտից իւրեանց զամենայն

ազգ մահու ընդունեին : „Ար . ճոխացած ունի այս մասն , ի մասնաւորի հալածանաց տեսակներու յիշատակութեամբ :

51. Ցող 703—725 : Ասորին՝ “Եւ ձեռամք քահանայութեան՝ զոր ընկալան առաքեալքն ի Տեառնէ , թռեաւ վաղվաղակի աւետարան նոցա րնդ ամենայն կողմանս աշխարհի . եւ յորժամ այց առնէին միմեանց՝ պաշտէին դմիմեանս : „Այսափ ասորին . հայն՝ որ բոլոր այս միջանկեալ պատմական մասին մէջ (§§ 41—51) շատ քիչ փոխուած էր կանոնագրոց խմբագրէն , հոս քանի մ'անգամ ճոխացած է յաւելուածներով եւ կոչումներով ուուրբ Գրգէն : Իսկ Ար . հոս բոլորովին տարբեր է եւ յատուկ երկար վերջաբան մ'ունի , որով կ'աւարտի հոն գրութիւնն ալ . վասն զի յաջորդ Աշխարհացուցակը հօն ուրիշ տեղ է՝ ինչպէս յիշեցինք : Այս վերջաբանէն յառաջ կ'ըսուի : “Եւ քարոզութիւն նոցա եւ հրաւէր ոչ խափանեցաւ , մինչեւ սփոնեցաւ ի չորեսին կողմանս երկրի , „ որ կը համապատասխանէ վերոյիշեալ մասին :

52. Ցող 726—732. Ա : Ասորին (Ա.) “Ընկալաւ զձեռն քահանայութեան երուսաղէմ եւ ամենայն աշխարհ Պաղեստինացւոց եւ Սամարացւոց եւ տան Փղտացւոց , եւ աշխարհ Արաբացւոց եւ Փիւնիկեցւոց եւ որդւոց Կեարու՝ ի Յակոբայ առաքելոյ , որ եղեւ առաջնորդ եւ հրամանատար յեկեղեցւով առաքելոցն՝ որ շինեցաւ ի Սիոն : „Արար . Եթով . խմբագրութիւնն այս եւ յաջորդ մասերն աշխարհաց ցուցակի ունին կանոններէն յառաջ եւ բաւական տարբեր ձեւով : Կեսարիոյ հետ կը յիշուի հօն յանուանէ Եմեսաա , իսկ “աշխարհ Արաբացւոց եւ Փիւնիկեցւոց , խօսքին տեղ՝ “աշխարհ . . . բեկուինաց Հիճազի , կ'ըսուի :

53. Ցող 733—740. Բ : Ասորին (Բ.) “Ընկալաւ զձեռն քահանայութեան յառաքելոց մեծն Աղեքսանդրիա եւ Թերայիս (Լ եւ Պենտապոլիս) եւ

Եղիպատոս ներքին եւ ամենայն աշխարհն Պէղութեանի (բառ ԸԱ ձեռագրի, Տար. Մ “Փեղութեան”, Հայր “Փիւզովն, ” տես՝ էջ 176—7) եւ մինչեւ ցասհամանս Հնդկաց՝ ի Մարկոսէ աւետարանչէ, որ եղեւ անդ հրամանատար եւ առաջնորդ յեկեղեցւոջն զոր շինեաց անդ եւ պաշտեաց: ” Ար. “... յաշխարհին Եղիպատուցւոց եւ Եթովպացւոց եւ Կուբեացւոց եւ որ շուրջ զնոքօք մինչեւ ի սահմանս Հնդկաց՝ ի Մարկոսէ, ի միոցէ ի շորից աւետարանչացն: ”

54. Ցող 741—746. Թ: Ասորին (Գ.). “Ծնկալան զձեռն քահանայութեան առաքելոց Հրեդիկը եւ ամենայն աշխարհը ի նմա եւ որ շուրջ զնովաւ են, մինչեւ ի ծովի վերջին՝ ի Յուրաց թագավայէ, որ եղեւ առաջնորդ եւ հրամանատար յեկեղեցւոջն, զոր շինեաց անդ եւ պաշտեաց անդ: ” Ար. “Եւ ի Անդ եւ Հնդկաստան եւ որ շուրջ զնովաւ մինչեւ ցծով կարէ (Յօրց. ծովի Առանց)՝ ի Թավմայէ՝ յերկոտասան առաքելոցն: ”

55. Ցող 747—755. Թ: Ասորին (Գ.) “Ծնկալաւ զձեռն քահանայութեան առաքելոց Անտիոք եւ Ասորիք (Հայր “Ասորիան, ” տես էջ 179, 235) եւ Ափուլիկիա եւ Գաղատիա մինչեւ ցՊոնտոս՝ ի Սիմոնէ վիմէ, զի նա եղ զհիմունս եկեղեցւոց անդ, եւ քահանայացաւ եւ պաշտեաց անդ մինչեւ ցԺամանակն՝ յորում ել նա ի Հռով վասն Սիմոնի կախարդի, որ պատրէր զՀռովմայեցիս կախարդութեամբք իւրովք: ” Ար. “... Գաղատիա մինչեւ ցԵփրատ եւ Պոնտոս, ” վերջը յիշելով Պետրոսի Հռովմ երթալը՝ կը կցէ անոր գործունեութիւնն յարեւմուտս՝ այսինքն յաջորդ (Ե) կտորն՝ երկուքն իրեւ մէկ հատած: ”

56. Ցող 756—764. Ե: Ասորին (Ե.) “Ծնկալաւ զձեռն քահանայութեան առաքելոց մեծն Հռովմ եւ Խտալիա եւ Սպանիա եւ Բրիտանիա (Հայր “Բիւրիտոնիան, ” տես 177—8), եւ Գաղղիա

հանդերձ այլովք աշխարհօք որ շուրջ զնոքօք՝ ի Սիմոնէ վիմէ, որ եւ յԱնտիոքէ ի Հռովմէ եւ եղեւ հրամանատար եւ առաջնորդ յեկեղեցւոջ, զոր շինեաց անդ եւ շուրջ զնովաւ:,, Ար. բաւական տարբեր է այս մասին մէջ:

57. Ցող 765—772. Թ: Ասորին (Զ.) “Ընկալաւ զձեռն քահանայութեան առաքելոցն Եփեսս եւ Թեսաղոնիկէ եւ ամենայն Ասիա եւ ամենայն աշխարհն Կարնթացւոց եւ Աքայեցւոց եւ որ շուրջ զնովաւ, ի Յովհաննէ աւետարանչէ որ անկաւ զլանչօք Տեառն, եւ շինեաց անդ եկեղեցի եւ պաշտեաց անդ յառաջնորդութեան իւրում որ անդ:,, Ար. “Ասիա եւ Տիւրոս,, եւն:

58. Ցող 773—780. Ի: Ասորին (Է.) “Ընկալաւ զձեռն քահանայութեան առաքելոցն Ափեկիա եւ Ափոմեգիա եւ աշխարհն Բիւթանացւոց եւ Գուղուտն Ներքն (ըստ Լ. իսկ Cur. եւ Մ “եւ Գուղուտն”, հայր “Գուղուտնցէ+”, տես վերը՝ էջ 178) եւ կողմանք որ շուրջ զնովաւ յԱնդրէէ եղօրէ Սիմոնի վիմի, որ եղեւ առաջնորդ եւ հրամանատար յեկեղեցւոջ, զոր շինեաց անդ եւ քահանայացաւ եւ պաշտեաց անդ:,, Ար. աղաւաղ ունի անունները:

59. Ցող 781—787. Թ: Ասորին (Ը.) “Ընկալաւ զձեռն քահանայութեան առաքելոցն Բիւթանդիա եւ ամենայն աշխարհն Թրակացւոց եւ որ շուրջ զնովաւ մինչեւ ցգեան մեծ (այսպէս ամէնքն, միայն Լ “ցգեան Դանուբ”)) որ որոշէ ընդ սահմանս Քարբարոսին (Աս. բուն՝ “որ որոշէ ընդ սահմանս բարբարոսաց”)) ի Վուկասայ առաքելոյ՝ որ շինեաց անդ եկեղեցի, պաշտեաց անդ ի հրամանատարութեան եւ յառաջնորդութեան իւրում, որ անդ:,, Ար. շատ փոխուած՝ “...Բիւզանդիա եւ Թրակիա եւ Ափրիկէ եւ որ շուրջ զնովաւ, ի սահմանաց Արաբացւոց մինչեւ ցծովն Պոնտոսի որ է ծով մեծ

եւ մինչեւ յազգս հեռաւորս՝ ի Պուկայ, եւն, ըստ յետնագոյն ճշխութեան Բիւզանդական եկեղեցւոյ:

60. Ժող 788—796. Ժի: Այս եւ յաջորդն հայոյն մէջ փոփոխութիւններ կրած են ըստ աղային աւանդութեան, որուն մասին տես վերը՝ 96—7, 153—4, 161, 198—9 եւն: Ասորին է (Թ.) «Ընկալաւ զձեռն քահանայութեան առաքելոց Ուռհա եւ աշխարհ որ շուրջ զնովաւ յամենայն կողմանց, եւ Ծորբա (Հ. «Մծբին», տես էջ 13—4) եւ Արաբ եւ ամենայն Հիւսիս եւ կողմանք որ զնովաւ եւ Հարաւ եւ ամենայն սահմանք աշխարհին Միջագետաց՝ յԱՌԴԵԿ առաքելոց, որ էր յեւթանասուն եւ երկուց աշակերտաց, որ աշակերտեաց անդ եւ շինեաց անդ եկեղեցի եւ քահանայացաւ անդ եւ պաշտեաց անդ յառաջնորդութեան իւրում որ անդ:» Ա ալ նորագոյն աւանդութեան հետեւած է զրելով՝ «ի Թաղդեւ, որ է Ագգե, եւ Մարես», եւն: Աւելի եւս կերպարանափոխ եղած է Ար. «Եւ ի Միջագետա եւ ի Մոսուլ եւ ի յաշխարհին Բաբելոնի», եւն դարձեալ թէ վաչկատուն Արաբաց աշխարհէն մինչեւ Նեծրան եւ Ովկեանոս՝ «ի Մար Մարեայ, որ է մին յեւթանասնիցն:»

61. Ժող 797—806. Ժի: Ասորին (Ժ.) «Ընկալան զաջ քահանայութեան առաքելոց ամենայն Պարսք եւ աշխարհք Հայոց եւ Մարաց եւ աշխարհք որ շուրջ զբարելոնիւ եւ Խուժաստան էւ Գէղք (տես վերը՝ էջ 175—6) մինչեւ յասհմանն Հնդկաց (Հայք՝ «Գթաց», տես էջ 177—8), ցԳոդ եւ Մագոդ, եւ գարձեալ ամենայն աշխարհք որ շուրջ զամենայն կողմամբըն, յԱղգեւէ կերպաստգործէ (տես էջ 97, 154 եւն.) յաշակերտէ Աղգեի առաքելոյ.» Ար. շատ համառօտած է այս մասը:

62. Ժող 807—814. ԺիԱ: Այս կտորը վկա ոչ Ասորւոյն եւ ոչ Արաբականին մէջ. բայց հա-

մողուած ենք որ Հայ խմբագրին յաւելուածը չէ, ուստի անկիւնաւոր վակագծի մէջ շառինք այս մասն :

63. Ժող 815—835. Ժիթ: Ասորին (ԺԱ.)
“Իսկ այլ ընկերք առաքելոցն չոգան ի հեռաւոր
աշխարհս բարբարոսաց, (Հայն յաւելուածներ
ունի, տես Էջ 111, 213 եւն) եւ պաշտեցին անդ
յառաջնորդութեան իւրեանց, եւ անդ եղեւ ելա-
նել նոցա յաշխարհէս, իբրեւ յաջորդէին աշա-
կերտք նոցա յետ նոցա մինչեւ ցայսօր, եւ էստո-
խուճ իւմ յաւելուած ովնչ եղեւ է +որովունիւն
նոցա:” Այս վերջին տողն Հայերէն օրինակաց մէջ
յայտնապէս դուրս ինկած է: (տես վերև՝ Հայ բնա-
գիրն). իսկ ամբողջը ճոխացած խմբագրին յաւե-
լուածներովնեւ: Քիչ մը շեղի նաեւ Ար., ուր նոյն-
պէս չկայ յիշեալ վերջին տողը:

64. Ժող 836—854: Ասորին՝ “իսկ Պուկաս
աւետարանիշ կալաւ զայս հոգաբարձութիւն եւ
դրեաց զամենայն Առաքինութիւնս Գործոց Առա-
քելոց եւ զլուրդու եւ զլունուն ուաշտամոն (տես
Էջ 103 եւն) քահանայութեան նոցա եւ թէ յո
շոքաւ մի մի ի նոցանէ: արդ հոգաբարձութեամբ
Պուկաս զայս ամենայն եւ բազում ինչ առաւել
քան զայս դրեաց եւ ետ ի ձեռս Պրիսկեայ եւ
Ակիւզեայ աշակերտաց իւրոց. եւ սոքա յարեալ
էին ի նա մինչեւ յաւը մահուան իւրոյ, որպէս
յարեալ էին ի Պաւլոս՝ Տիմոթէոս եւ Երաստոս
(Մ Արիստոս, տես Էջ 177—8) ի Լիստրայ, եւ
Պուկաս (տես՝ անդ) աշակերտ առաջին առաքելոց,
մինչեւ ել նա (Պաւլոս) ի Հռովմ քաղաք, եւ
եկաց ընդդէմ Տերափղոսի հուետորի. եւ Ներսն
կայօր ետ գլխատել սրով զնա եւ զՍիմոն վէմ ի
Հռովմ քաղաքի:” Ասով կ'աւարտի Ասորին:

65. Ժող 855—872: Այս վերջաբան կտորը
չկայ Ասորւոյն մէջ եւ ոչ Արաք.-Եթովլայ. խմբա-
գրութիւնն ունի: Այս մասին տես վերը՝ Էջ 235—

6. Ասորին ասոր տեղ սա վերջաբանութիւնն ունի՝
Մ “Կատարեցաւ առաջին սիւնհոգոս Առաքելոց,,
Լ “Կատարեցաւ գիր Ադդեի առաքելոյ:” —
Հայոյն վերջաբանէն տարբեր բայց ոչ աւելի կարճ
վերջաբանական կտոր մ’ունի Ար., որ կ’աւարտի
այսպէս՝ “Եւ կարգեցին վասն աշակերտացն զայս
սուրբ կարգս, որ են իմաստուն կանոնք՝ որ կոչին
յունարէն Առաքելուն+ այսինքն Առաքելոց, մի-
արան գտան առաքեալք Տեսան մերոյ Յիսուսի
Քրիստոսի, եւ կարգեցին եղին ամենայն ազգաց
եւ հրամայեցին նոցա ընդունել զայնասիկ,, եւն:

Հսու կցելու ենք Անանիայի Ծիրակացւոյ հե-
տաքրքրական կոչումք, որ մեր աչքէն վրիպած էր
ի կարգին (վերն Էջ 238 եւն, 366 § 14) գնելու:
Ծիրակցւոյ արուած “ի Յայտնութիւն Տեսան,, ձա-
ռին (Հրտ. Բ. Պատկանեան, Պետր. 1877, Էջ 4)
սկիզբը կ’ըսուի՝ “Ճառել արժանաւոր եղեաք նախ
զաօնն ծննդեան Քրիստոսի Աստածոյ մերոյ, որ է
ունի բանական առարեկանոց (տես Էջ 305, 366) ե-
ղեաք կացուրդաց եւ ամենայնից ի Քրիստոս յի-
շատակաց: Տօն սրբոյ ծննդեան Քրիստոսի Բ. Փ. աւ-
տորը յառաջ քան զտօն Մկրտութեանն ոչ կար-
գեցաւ ի սրբոց առաքելոցն եւ ոչ ի նոցուն փոխա-
նորդացն, որպէս եւ յայտնի է ի Առանձնաց որբոց
Առաքելոց: Քանզի գրեալ է ի վեցերերորդ էլու-
իանուացն այսպէս՝ եթէ Առքեցն առաքեալուն եւ
երին հաստատութեամբ, նէ եղեցի առօն ձևներեանն եւ
Յայտնութեան Տեսան եւ քրիչն մերոյ քլուսի եւ ա-
ռաջնորդ առնից եինչեցոյ, որ օր ԻԱ է տերեթ ամ-
սոյ, որ է Զայտնութիւն ըստ Հռովմայեցւոց:” Ծիրա-
կայի առջեւն ունի ըստ այսմ խմբագրեալ հայ-
երէնը. բայց “ԻԱ տերեթ ամսոյ,, իւր յաւելուածն
է, ինչպէս յայտնի է նոյն ձառին վերջէն ալ՝ ուր
նոյնը եւ միւս ազգաց համապատասխանող ամսոց

անունները մի առ մի կը դնէ (տես անդ էջ 13—14:) Աւրիշ Կանոններ ալ կը յիշուին նոյն ձառին մէջ, օրինակի համար սա տեղը (էջ 8) “Վասն Առաքեալական Կանոնին այսպէս առեն Յոյնք եթէ ոչ էր նոցապարապումն ստուգիւ քննել զաւուրս տօնից...: Ընդէր տպա եւ ընդ արեւելս սահմանին մեղ երիշուիլ (Կան. Ա. .), հիմ եւ զիհուրակէ ուժակեաբել (Կան. Բ. .), պատուել եւ դատարկանալ. եւ զարդեւշբանէ վահանէլ պահանէլ (Կան. Գ.—Դ. .) եւն:

Բ.

Թ Ա Կ Ա Թ Յ Ե Ա Կ Ո Ւ Ո Ւ Ե Մ Կ Ո Գ Ր Ե Տ Ո Ո

Թուղթ զոր առաքեաց Յակոբոս Եպիսկոպոս Երուսաղեմի առ Կողբատոս, զի ցուցցէ նման թէ զինչ [Հրաման] ետ Տիբերիոս կայսր վասն Հրեիցն որ [ի] խաչ հանին դՔրիստոս :

5 Յակոբոս Եպիսկոպոս Երուսաղեմի առ Կողբատոս անուն բարի եւ աշակերտ հաւատաւ

Հրատարակութեանս հիմն առնուած է Աւենետիոյ մէկ ձեռագիրն՝ Կանոնագիրք Ա. (Էջ 318.) Ծնորհակալութեամբ յիշենք որ Աեծ. Հ. Յովհաննէս Վ. Թորոսսեան ղըկած էր այս թղթին բնդօրինակութիւնը . յետոյ գտանք նոյնը նուեւ հանգուցեալ Հ. Յովհ. Վ. Գամթրաննի թղթերուն մէջ բնդօրինակուած : — Այս թղթին եւ “Աւրդապետութեան Առաքելոց”, մէջ եղած կապակցութեան նկատմամբ տես վերը՝ Էջ 123—131: ||¹ Զեռ. կը գրէ “թուխն” փիս. “թուղթ:”, Յաջորդ “Երուսաղեմի”, եւ ուրիշ բառեր եւ վերջաւորութիւններ պատուով կամ Համառօտութեամբ դրուած են ձեռագրին մէջ՝ ինչպէս սովորական է հայերէն գրչագրաց, զորոնք շենք յիշեր մի առ մի: ||² Զեռ. “զինչ ետ Տիբերիոս:”, գուրս ինկած է Հոռ՝ բաց ի Տիբերեայ անուան աղաւաղութենէ՛ նուեւ “Հրաման:”, բառը. Հմմա. քիշ մ'ետքն՝ “զինչ հըսման տացէ կայսր վասն նոցա:”, եւ “զինչ Հրաման տայ կայսր վասն այդօրիկ:” ||³ Զեռ. “եւ

ցեալ ի Տէր, ողջոյն։ Լուայ ես եւ ուրախ եղէ
թէ քանի փոյթ ունիս դու վասն քարոզութեան
աւետարանին Քրիստոսի. թէ որպէս ինդու-
թեամբ ընդունիս զայնոսիկ՝ որք կան ստուգու-
թեամբ եւ ճշմարտութեամբ, եւ մաքառիս ընդ-
դէմ Հրէից եւ Հեթանոսաց, եւ ցուցանես զիա-
չանուացն ի գրոց վկայութիւն վասն Տեառն
մերոյ։ Զոր օրինակ ի ժամանակի մերում՝ իր 10
Տէրն առնէր զնշանս եւ զարուեսաս եւ սքան-
չելիս՝ կացին ընդդէմ նորա եւ ոչ հաւատացին.
սոյնպէս եւ այս *օրինակ ընդդէմ մեր հակառա-
կութեամբ եւ ուրացութեամբ իւրեանց։ Բայց
այժմ զի յայտնի եղեւ նենդութիւն նոցա առա-
ջի Պիղատոսի դատաւորի, եւ խոստովան եղեն 20
Աննայ եւ Կայիափայ եւ Բենիամին եւ Նախմայէլ

պիսկոպոս յԵրուսաղեմի . . . կրնայ ուղղուիլ նաեւ
“եպ. յԵրուսաղէմ:” — Կրնայ նաեւ այսպէս կի-
տադրուիլ՝ “...աշակերտ հաւատացեալ, ի Տէր
ողջոյն:” ||¹⁰⁻¹¹ Չեռ. “որք կան ստուգութեան-
եւ ճշմարտութեան . . . կրնայ նաեւ ուղղուիլ՝ “ի
ճշմարտութեան” եւն: ||¹²⁻¹³ Դժուարաւ ուղիղ
է՝ և եւ ցուցանես զիաչանուացն ի գրոց վկայու-
թիւն . . . պէտք է զրել անշուշ՝ “եւ ցուցանես
խաչաչանուացն (զառ.) ի գրոց զվիայութիւն” եւն: ||¹⁴
Չեռ. !“ի ժամանակի մերոյ . . . հակառա-
կութեան եւ ուրացութեան . . . եւն: ||²¹ Չեռ. “Նախ-
մայէլ . . . բայց դժուարաւ ուղիղ է նաեւ “Նախ-
մայէլ:” Պիղատոսի Յիշատակարանաց մէջ (Acta
Pilati առ. Tischendorf, Evangelia Apocry-
pha. Lips. 1876, p. 216, տես նաեւ Gesta Pilati,
անդ՝ էջ 336 եւն) կը յիշուին՝ Աննայ, Կայիափայ,
եւ Սեմէս եւ Դաթայէս եւ Գամաղիէլ, Յուդաս,

գլխաւորք ժողովրդեանն իւրեանց, թէ որպէս
ետուն կաշառ պահապանացն՝ որ պահէին զգե-
րեղմանն Տեառն մերոյ, հանդերձ Արիստիդէսիւ
եւ Անատօլիսիւ, զի թողցեն զորինչ տեսին: “Նա եւ
ինքեանք իսկ պահապանքն խոստովանեցան զայս՝
թէ արդարեւ առին կաշառ, զի մի ասիցեն թէ
յարեաւ Քրիստոս ի մեռելոց: Իբրեւ ի վերայ
եկաց Պիղատոս Ճշմարտութեամբ բանիցս այ-
30 սոցիկ՝ հրաման ետ զի արդելցեն զդահիճն ի
բանդ: Եւ քանզի հազարապետ էր Պիղատոս
կայսեր, գրեաց եւ եցոյց զամենայն զոր գործե-
ցին Հրեայքն՝ ընդ գատաստան ընդ Տեառն մե-
րոյ. զի կասկածէր նա յոյժ յայսմ բանէ՝ զոր
լուաւ ի նոցանէ. Յիսուսս այս, ասեն, թագաւ-
որ էր Հրէիցն. եւ ոչ գիտէին Հրեայքն՝ թէ
զինչ հրաման տացէ կայսր վասն նոցա: Փոյթ
լիցի քեզ այսուհետեւ, եղբայր մեր, զի լուիցես
եւ ցուցցես ինձ թէ զինչ հրաման տայ կայսրն
վասն այդորիկ. զի ահաւադիկ առ ձեզ է արքայ
իտաղիսյ: Եւ զպատճէն թղթոյն՝ զոր առաքես

Ղեւի եւ Կեփիթաղիմ, Ազեքսանդրոս եւ Յարի-
րոս, ”եւն: ||²⁵ “Զի Ասուշեն՝ զորինչ տեսինն, ”,
այսինքն՝ լուսոցեն. անշուշտ ասորի բնագրի մ' ազդե-
ցութեամբ դրուած: ||³³ Հոս եւ քիչ մ' ետքն
ալ Զեռ. “Հրէեաքն:,” Բոլորովին ուղիղ աւան-
դուած կրնայ ըըլալ սա խօսքը՝ “...զոր գործեցին
Հրեայքն ընդ Դաստատուն ընդ Տեռուն մերոյ:”
||⁴¹ Մենք ուղղեցինք “եւ զպատճէն թղթոյն՝ զոր
առաքես առ մեզ” (այսինքն՝ “ասուհեցեն”, ազ-
դեցութեամբ ասորւոյն.) ձեռագիրն ունի՝ “եւ
զպատճէն Ախույս:,” — Յաջորդ տաղին մէջ՝ Զեռ.

առ մեղ, թողցես յեկեղեցւոչդ Եփեսոսի առ
Յոհաննու օրդոյ Զեբեգեայ եւ [յ] եկեղեցւոնց
Անտիոքու առ Սիմոնի վիմի. եւս եւս առաքեմ
զպատճէն նորա առ եկեղեցին Աղեքսանդրի առ
Մարկոս աւետարանիշն եւ Պողոս՝ օր եղեւ մեր
ընկեր եւ գործակից ի Թեսաղոնիկէ: Եւ զայս
զի գրեցի առ քեզ՝ զի գիտասցեն եւ հեռաւորք
զնենդոմիւնս Հրէից, օր ոչ հաստատեցան:
Քայց Փիլիպպոս եւ Անդրէոս եւ Յաւստոս եւ Պետի 50

“Զեբեգեա:” ||⁴⁴ Ձեռ. “Ես առաքեմ զպատ-
ճէն նորա եկեղեցին Աղեքսանդրի,, առանց “առ,,
Նախագրութեան. թերեւս կրնար գրտիլ պարզա-
պէս “եկեղեց-ոյն Աղեքսանդրի,, (այսինքն՝ “Աղեք-
սանդրիայ, կամ նոյն քաղքին:) ||⁴⁶ Ձեռ. “Սողոս,,
(փխ, “Պողոս,,), օր կրնայ սկզբնականն ըլլալ: ||⁴⁹
Այս “չնենի-թիւնս Հրէից՝ օր ոչ հաստատեցան
խօսքին համար հմմու. վերը 28, 94—5 եւն: Արդէն
բազմաթիւ բառեր, ասութիւններ եւ տողեր կան
նամակիս մէջ ճիշդ այնպէս՝ ինչպէս նաև և “Ապրու.
Առաք,, գրութեան մէջ, ինչպէս է քիչ մ'ետքն
եկող սա խօսքը “թիւնս աւետարանն նորա ընդ-
ամենայն տիեզերա,, եւն: Ասոնց եւ նմաններուն
համար հմմու. վերը էջ 123—6, ուր նամակիս
մէկ մասն դէմ առ դէմ համեմատուած է նոյն
գրութեան հեա: ||⁵⁰ «Անձինս,, ուղիղ է. ընդ-
օրինակութեան մէջ շատ որոշ չէ սկզբան “Ս,,
տառը: Պիղատոսի յիշասակարանաց վերոյիշեալ
տեղը (տես Ծան. ի տողն 21) “Սեմե,, (Տիշմաշ)՝
կ'ըսուի. խստերէնը (տես Tischendorf եւն) ունի
“Սոմին,, ձեւով (Gesta Pilati “Սոմէ,,), օր
նաեւ Պէտին՝ ունի Պէտին տառադարձուած եւ
“Յորինս անունը (Յանէրօշ)՝ “Հիւրինս,, Ասոր
համապատասխանողն է մեր այս թղթին մէջ “Ա-

եւ Ափրէ եւ Յուդայ՝ դպիրք անուանիք Հրէիցն,
 հանգերձ այլովք ընկերօք իւրեանց եկին դար-
 ձեալ առ իս եւ խոստովան եղեն զքրիստոս եւ
 ընկալան զմկրտութիւն, եւ աչամաքառինի գրոց
 55 մարգարէից ընդ որդիս ժողովրդեանն իւրեանց:
 Բայց գամաղիել աւագ քահանայից նոցա ոչ
 ուրանալով ուրանայ զքրիստոսէ՝ իբրեւ զոր-
 դիս ազգի իւրոյ յայտնապէս, եւ ոչ խոստո-
 վանելով խոստովանի այժմ իբրեւ զմեզ. որք
 60 կամին չարախսաւսել զմէնջ որդոց ժողովրդեանն
 իւրեանց՝ ոչ ընդունի զնոսա. այլ ի լոււթեան
 եւ հանգարտութեան է, մանաւանդ զի ետես թէ
 զկնի վերանալոյն Տեառնմերոյ առ հայրիւր՝ որպէս
 թուեաւ աւետարանն նորա ընդ ամենայն տիեզերս,
 65 իբրեւ զլոյս արեգականն՝ որ սփուեալ է ընդ ա-
 մենայն արարածս, եւ աչա երկրպագի յամենայն
 հեթանոսաց եւ փառաւորի յամենայն լեզուաց.
 եւ ի ձեռն խորհրդոյ մարմնոյ եւ արեան իւրոյ՝
 զոր ետ ի մեզ. եւ խականեաց զոհս ի տանէ
 70 խաչահանուացն. զի երարձ ի նոցանէ զքահա-
 նայութիւնն եւ ետ մեզ, եւ է նայ ընդ երկր-
 պագուս իւր եւ ոչ թողու զնոսա՝ մինչեւ կա-

էրէ, յայտնապէս = “Փէրէ, Ամրգապետութեան
 Առաքելոց:,, ||⁵⁴ Զեռ. “Եւ աչա հաւին,, փխ.
 “մաքառին:,, — Բառական հետեւողութիւն է
 ասորւոյն ասութեանց յաջորդ խօսքին մեջ եւ յե-
 տոյ ըսելն “.... ժողովրդեանն:,, մանաւանդ
 (տող 69) “ի առնէ խաչահանուացն:,, ||⁶⁵ Զեռ.
 “երկրպագի ամենայն հեթանոսաց եւ փառաւորի
 ամենայն լեզուաց,, եւն: ||⁷² “Աինչեւ կատարի

տարի այս աշխարհ։ որոյ չկը կատարումն եւ
սկզբան նորա՝ զայս զօր դու ինքնին գիտես։ Ող-
ջոյն տուք Նիկանովրայ եւ Պարմենայ եւ Անոսի-
փորայ եւ Եկեղեցեաց ամենեցուն՝ որ այդք են,
եւ քահանայից եւ առաջնորդաց նոցա։ Ողջոյն
առ յեկեղեցւոյս Երուսաղեմի՝ որ աստ է. եւ
սպասեմ եւ ակն ունիմ՝ զի գրես ինձ զպատճեն
բանիցս այսոցիկ ի ձեռն Արխատիդեայ։

75

80

այս աշխարհու, տես վերը՝ էջ 31 եւն։ ॥⁷⁴ Ախալ
գրութիւն մը կայ հսս յայտնապես՝ “որոյ չեք
կատարումն եւ սկզբան (ձեռ.՝ “սկսան” նորա.՝
պէտք է գոնե զրել՝ “որոյ չեք կատարումն եւ
սկզբան նորա.” այն ատեն “որոյ . . . նորա.” որչափ
ալ հսս անձա՞ն երեւնայ՝ ավօրական արամեարա-
նութիւն մը կ’ըլլայ. բայց կարելի է որ բառ մ’ին-
կած ըլլայ այս տեղ։ — Չեռագրին մէջ է “Պար-
ման”, ինչպէս նաև “Ոնսոփիորայ”, (այս ձայնաւ-
որի պէսպիսաւթիւնը կընայ ասորի բնագրի մ’ա-
նորոշ ընթերցմանէն ըլլալ, եթէ միայն հարազատ
է ձեռագրին աւանդածը։) ॥⁷⁵ Չեռ.՝ “Ոզդոյն առ-
եկեղեցու”, եւն։ ॥⁸¹ “Ի ձեռն Արքապէտեայ”, մենք
ուզզեցինք (ձեռ.՝ “Արքապէտեայ . . .”) հմտ. քիչ մը
վերը՝ “հանդերձ Արիստիդէսիւ եւ Անատօլին”,
 (“Անատօլիսու. . .”)

Գ.

Կ Ա Ն Ո Ն Ք Թ Ա Դ Դ Ե Ւ

Ա Ա Հ մանք կանոնաց սրբոյն թագեռոսի ի քաղաքն Ուոհայի ի լուսաւորելն զնոսա:

1. Յորժամ լուսաւորեցաւ քաղաքն մլրտութեամբ, ձեռնադրեցան եպիսկոպոսունք, քա-

թագրիս ձեռագրաց մասին տես վերը՝ էջ 269: Թագեի կանոնաց եւ անոնց “Վարդ. Առաք. ո զրութեան հետ ունեցած կապակցութեան վրայ ընդարձակ խօսած ենք մեր քննութեան մէջ, (տես վերն՝ էջ 131—150), եւ ասոնց շատ կտորները դէմ առ դէմ գրած համեմատութեամբ ասորի անվաւերականին համանիւթ կտորներուն: Այսպիսի համեմատութիւնք եւ յիշատակութիւնք կը գտնուին նաեւ մեր հետազօտութեանց բովանդակ ընթացքին մէջ: Ասոր համար յաջորդիւնիւթոց ծանօթաւթիւններ չենք գներ բաց ի քանի մ'անցազակի ակնարկաւթիւններէն. այլ միայն ձեռագրաց ընթերցուածոց տարբերութիւնները:

Վէրնագիրն եւ § 1. Ա “Ա Ա Հ մանք եւ կանոնք թագդէսոփ առաքելոյ ի գալն նորա յՈւոհա քաղաք եւ լուսաւորել զնոսա մլրտութեամբ սուրբ աւագանին, ուր ձեռնագրեաց եպիսկոպոս,, եւն: Ը (եւ Ծ², որ ամէն տեղ՝ ուր յատուկ չի նշանակուիր, նոյն է Ծի հետ.) “Կանոնք եւ սահմանք թագթէսոփ առաքելոյ: Խակ ի գալն իւր առաքեալն թագթէսոփ ի քաղաքն Ուոհա, լուսաւորեաց զնոսա մլրտութեամբ սուրբ աւագանին, եւ ձեռնագրեաց

Հանայք եւ սարկաւագունք, եւ Հաստատեցան վարդապետք եւ օրէնսուսոյցք եւ եղեւ Հաստատութիւն եկեղեցւոյ եւ սեղանոյ Աստուծոյ. սկսան Հարցանել ցնա զամենայն կարդաւորութիւն եկեղեցւոյ եւ զամենայն կրաւնս քրիստոնէից, եւ նապատուիրեաց նոցա կարդաւ ըստ Հրամանի 10 փրկչին:

զեպիսկոպոս,, եւն : ||³ AD ձեռնադրեցին . Յ ձեռնադրեցաւ : — ABD եպիսկոպոսունս, քահանայս եւ սարկաւագունս (նաեւ M “քահանայս եւ սարկաւագունս : ”) ||⁵ ABD Հաստատեցին (Յ Հաստատեցաւ) վարդապետս, օրէնսուսոյցս (Ա աւրէնսուսոյցս : ”) — Ասկէ ետքն M բոլորովին տարբեր է՝ “Եւ եղեւ պայծառութիւն եկեղեցւոյ Աստուծոյ եւ սեղանոյ : Կամեցաւ գնալ անտի զի քարոզեսցէ եւ այլոց քաղաքաց, եւ կացոյց փախանակ իւր զԱդգէ կերպասագործ . ժողովեցան ամենեքեան Հարցանել նմա զկարգ եկեղեցւոյ եւ զկրօն քրիստոնէութեան . եւ նա պատմեաց նոցա կարդաւ ըստ Հրամանի փրկչին, որ ունի գլուխս Իթ : ” ||⁷ A եկեղեցոյ : ||⁸ A Հարցանել շն զամենայն : — B կարդաւորութիւնս : ||⁹ B կրօնսն, D կրօնս : ||¹⁰ B չունի “կարդաւ : ” ||¹¹ K Փրկչին եւ Աստուծոյ : — C ունի այս ամբողջ Հաստածն կերպարանափախած ձեւով՝ “... սարկաւագունս : Եւ մինչ կամեցաւ գնալ անտի վասն քարոզելոյ այլոց քաղաքաց զաւետարանն Քրիստոսի, կացոյց փախանակ ինքեան զԱդգէ կերպասագործն, եւ Հաստատեալ կարգեաց ի վերա նոցա վարդապետս եւ օրէնսուսոյցս . եւ եղեւ կարի պայծառութիւն եւ եկեղեցւոյ, եւ զսահմանագրութիւնս քրիստոնէութեան, եւ նա անյապաղ ուսուցանէր եւ կանոնաւորէր ըստ Հրամանի փրկչին Յիսուսի Քրիստոսի :

2. Ա. Հարցումն առաջին՝ թէ որպէս պարտէ կալ եպիսկոպոսին ի տեսչութեան:

— Ասէ Առաքեալն. Եպիսկոպոսն եղեցի անարատ, պարկեշտ, ուսուցող. մի արծաթասէր, մի արբեցող, մի կերող, մի զաւշաքաղ, մի հարկանող, մի կաշառառու. այլ հանդարտ, որպէս ասացն եղբայրն մեր եւ գլխաւորն Պաւլոս, եղեցի աւրինակ բարւոյ, տքնող, պահող, ատեցող զհանգիստ քնոյ, լինել աւրինակ հաւտին ամենայն կարգաւ, առնել ձեռնազրութիւն արժա-

եւ ահա ի ներքոյ այսորիկ գլխոյ են երեսուն եւ երկու հարցմանք, որոց առաջինն է այս եւն:

2. Ա. ||¹²⁻³ Ը Որպէս պարտ է եպիսկոս պատին կալ ի տեսչութիւն եկեղեցւոյ: DCM եպիսկոպոսի. M շունի “թէ . , յետոյ” “ի տեսչութիւն եկեղեցւոյ”: ||¹⁴ BCM շունին “Ասէ առաքեալն . , առոր տեղ CCM “Պատասխանի”: — B. Ա.յլ եպիսկոպոսն. Ը եպիսկոպոսն պարտի լինել անարատ, ուսուցանող (BD ուսուցող), մի “Երիաբնակ”, եւն, որ ազաւազութիւն է Մի սա խօսքին մի երիան, մի արծաթասէր”, եւն: ||¹⁶ B “մի կերող” եւն, նոյնպէս Ը ամեն-օղ վերջաւորութիւնքն. M մի կերող, մի արբեցող: — BCDM զօշաքաղ: — M կը կարգայ (= C) “մի կաշառառու, մի բամբասող, մի հակառակող (Ը հակառակ), այլ հեղ եւ հանդարտ (Ը հեղ, հանդարտ), պահող, տքնող, ատեցող զհանգրուտութիւն քնոյ, լինել սիրող արտասուաց քան ծաղու, լինել աւրինակ”, եւն: Ը այս վերջինները “պահող, եւ տքնող, ատեցող զհանգրուտութիւն քնոյ, արտասուաց սիրող քան զծաղու”, եւն: Աւստի CCM շունի “որպէս ասաց . . . բարւոյ, խօսքը”: ||¹⁸ B Պօղոս . . . տքնող եւն: ||¹⁹ BDM օրինակ . . . հօտին: ||²¹ M կարգօք . առնել ար-

նաւորաց, այնոցիկ՝ որ հասու եւ գիտունք են գրոց, կարգաց եւ աւրինաց Աստուծոյ:

Յ. Զագէտսն խոտեալ ի բաց՝ մի ձեռնաշղթեսցէ, քանզի տգիտութիւն Աստուծոյ խոտե-

25

ժանաւոր ձեռնագրութիւն այնոցիկ, որ հասուկ եւ գիտունք են. ||²² Ե որ զի գիտուն եւ հասուկ են: ||²³ BDM օրինաց:

Յ. Ը բոլորպին աարբեր հստ եւ յաջորդն (§ 4)՝ “Այլ եւ պարտի լինել բարի օրինակ հօտին եւ սասրագրելոց իւրոց բարեպէս կարգագրութեամբ, նաեւ ոչ թարց քննութեան եւ սառւգիւ ձանաչման ումեք տայցեն զկարգ եւ զաստիճան քահանայութեան, եւ մի երբեք զանգէտս եւ զանվերահասուս գրոցն աստուածայնոց եւ օրինաց կամ այլազանապէս անարժանս հրաւիրեցեալ մուծանիցեն յայս կարգ երիցութեան, այլ խոտեալ ի բաց վարիցին զայնպիսիս. քանզի տգէտն է ատելի Աստուծոյ իրեւ չարագործ: Ուստի կարի զգուշանալ պարտին եպիսկոպոսունք, եւ եւս առաջնորդք եւ վերատեսուչք՝ զտգէտս ձեռնագրել կամ քահանայ կամ ուարկաւագ, զի մի զանբարկանալի բնութիւնն Աստուծոյ ի բարկութիւն յորդուրեսցեն եւ ի նմանէն պատիժ կրիցեն. քանզի տգէտ քահանայի ամենակերպ վնասակարութեանն պատիժ ի յաւուրն արդար գատաստանինն Աստուծոյ ձեռնագրող եպիսկոպոսն եւ մանաւանդ առաջնորդ այնմիկ քաղաքին կրելոց է, վասն ոչ արտավարելոյն առաջանաց ումեք ունկդիր լինելոյն, կամ յաղագս ագահութեանն յառատապէս տրից նուրիելոց համոզեալ յորդորելոյն. զի բազմակերպ կորուստ է այս հոգւոյ. ուրեմն հետեւի իսկ զտգէտս եւ զագահս մի երբեք նստուցանել առաջնորդ կամ հրաւիրել առ աստիճան եպիսկոպոսութեան: Վերջապէս այն եպիսկոպոսն, եթէ վասն անդի կամ

լի է քան զամենայն չարագործութիւն. յայս-
մանէ առաւել զգուշացի քան յամենայն իրաց.
քանողի տգետ քահանայ կամ սարկաւագ կամ
ով ոք է յառաքելական աստիճանի, ի բարկու-
թիւն շարժէ զԱստուած. զի բերանովն ի միտ
առնու եւ ասէ եւ սրտիւ ոչ իմանայ զասա-
ցեալն, եւ բարկացուցանէ զԱստուած. եւ լիւա-
սակար ամենայնի եպիսկոպոսն լինի:

4. Արդ քանզի կորուստ է այդ հոգւոց,
35 փախիցէ յայսմանէ. զուսումնասէրն եւ զգի-
տունսն յառաջեցուցեն ամենայն պատուով. իսկ

վասն կաշառի կամ յաղագս բարեխօսութեան
զտգետ իմն ձեռնադրեսցէ, նզովեալ եղիցի. եւ
յաւուր դատաստանի ընկալցի զպատիժ պատու-
հասի, զի ոչ զգուշացոյց, այլ վասն արծաթոյն
յորդորեաց:,, ||²⁴ M “զտգետս.” իսկ չունի “ի
բաց:,, ||²⁵ B տպիտութիւնն. M անգիտութիւն
Աստուծոյ ատելի է որպէս չարագործութիւն. յայս-
մանէ զգոյշ լիցի քան եւն: ||²⁷ A քան ամենայն
իրաց. B “քան զամենայն յիրաց . . . տգետն” եւն:
||²⁸ M սարկաւագունք: ||²⁹ B ով ոք է առաքելական
աստիճանի. D . . . յառաքելական յաշտիճանի. M
ով ոք եւ իցէ յառաքելական յաստիճանն: — M
զԱստուած ի բարկութիւն շարժէ: ||³¹ A “զա-
սացեալ.,, M չունի այս եւ ասոր յաջորդ չորս բա-
ռերն, ուստի կը կարդայ “Զեթէ բերանովն ի միտ
առնու եւ առնէ եւ սրտիւն ոչ իմանայ, լիսասակար
լինի ամենայնի եպիսկոպոսն:,, ||³³ A ամենայնին,
D յամենայնին: — AB լինել:

4. (Ա) ||³⁴ AB Արդ քահանայ (B քահա-
նայք) զի կորուստ է այդ հոգւոց (B հոգոց) . . .
M . . . այս ամենայն հոգւոյն: ||³⁵ D յայս ամե-
նայնէ: — M չունի “եւ զգիտունս:,, ||³⁶ D յա-

զորքետսն ամենեւին մի կացուցանել առաջնորդս
կամ՝ վերակացուս շնորհի եկեղեցւոյ։ Իսկ եթէ
յանդգնեալ եպիսկոպոսն՝ արասցէ զայն վասն
կաշառոց կամ վասն մերձաւ որութեան կամ՝ 40
վասն բարեխաւսութեան, այնպիսի եպիսկոպոսն
նղովեալ եղեցի, եւ որ ինչ վեաս ծնանիցի, տացէ
վրէժս յաւուրն դատաստանի յանմահ տան-
ջանսն։

5. Բ. Ո՞րպէս արժան է եպիսկոպոսին ու- 45
նել զիւրսն կամ զօտարսն։

— Դարձեալ ասէ առաքեալն. Արժան է
եպիսկոպոսին զամենայն հաւատացեալս միապէս
սիրել, եւ զիւր մերձաւորսն մի առաւել մեծա-
ռաջացուցեն, Մ յառաջացուցէ։ ||³⁷ Մ զորքետն.
— Մ առաջնորդ եւ վերակեցու շնորհի ինչ . . . D
. . . վերակեցու ինչ շնորհի։ ||³⁹⁻⁴⁰ B իսկ յան-
դրգնեալ. — Մ եպիսկոպոսին . . . զայն կամ վասն
կաշառոյ, կամ վասն . . . : (B կաշառաց եւ վասն . . .
D կաշառոյ կամ . . .) ||⁴¹ BD բարեխօսութեան.
Մ բարեկամութեան։ ||⁴² B . . վեաս ծնանիցէ. Մ
եւ որ ինչ անտի վեասը ծնանին, ընկալցի վրէժս։
||⁴³ Մ յանանց տանջանս։

5. Բ. ||⁴⁵ Ասկէ սկսեալ ամեն կանոնի սկիզբն
հարցմունքն ունի միայն Մ անթերի, իոկ պատաս-
խանւոյն սկիզբն տարբեր չանենալով “Դարձեալ
ասէ Առաքեալ”, բառերը, եւ սկիզբն ալ համառօ-
տելով, օրինակի համար այստեղ այսպէս սկսելով՝
“Պարտ է եպիսկոպոսին զամենայն հաւատացեալս
միապէս . . . սիրել” եւն։ C ալ հարցմանց եւ
սկզբնաւորութեանց մէջ սովորաբար Մի հետ կը
միաբանի (հոս հարցման մէջ C “. . . ունիլ զիւրսն”
եւն։) ||⁴⁷ C Պարտ է եպիսկոպոսին (== Մ) զա-
մենայն հաւատացեալսն։ ||⁴⁹ CM “աւելի սիրել”

50 բելքան զայլ հաւատացեալսն, թէպէտ եւ եղը¹
բայր իցէ կամ քոյր. եւ կաշառ ամենեւին մի
առնուլ, այլ զինքն մեռեալ համարել աշխար-
հի. մի երբեք քըքըել եւ զուարձանալ կամ
լիտի ինչխաւսել, կամ հրապարակաւ զօքյան-
դիմանել առանց երկրորդ հարցմանց, նախ ա-
ռանձինն՝ ապա երկու կամ երեք վկայիւք վար-
դապետաւք. հեշտական հանդերձիւք մի վարել,
եւ մի բնաւ առանց ընկերակցացն հարցմանց
գործել ինչ, զի այն է հաճոյ Աստուծոյ. կացու-
ցանել ընդ ձեռամբ իւրով տեսուչս վարդա-

փխ. “առաւել մեծարել.” ||⁵⁰ M. քան զայլ հաւ-
ատացեալս. — BM թէպէտ եղբայր իցէ (M է.) C
չունի “թէպէտ . . . քոյր,” խօսքը: ||⁵¹ M “կո-
շառ . . .” մի առցէ. զինքն մեռեալ, եւն: ||⁵² C
զի ինքն մեռեալ համարեցեալ է յաշխարհի. (M
ալ “յաշխարհի:”) ||⁵³ CM մի երբեք զրօննուլ.
(C կը կցէ “կամ զուարձանալ եւ լիտապէս խօ-
սկցիւլ.”) ||⁵⁴ BD խօսել: ||⁵⁵ D հարցման. —
M “նախ առանձին, ապա երկրորդ կամ երբորդ
վկայիւք.” (չունի “վարդապետաւք.”, BD վարդա-
պետօք.) C նախ առանձինապէս եւ ապա երկու եւն
(առանց “վարդապետաւք:”) ||⁵⁷ BM կը կարդան
“նրելուական հանդերձիւք մի վարել (B վարիւլ.)
M կը կցէ ասոր “մի պճնող:”, C աւելի այլափո-
խեալ “Ճեշտացուցիչ եւ զայլս ի նախանձարկու-
թիւն ձգման առիթ հանդերձ մի զգենուլ, զին-
քեանո միշտ անպահոյժ պահել. զի մի գուցէ ձգնա-
զգեաց արանց պատճառ. գայթակղութեան երեւ-
եսցին. պարտին կացուցանել ընդ ձեռամբ իւրեանց
տեսուչս, եւն: ||⁵⁸ B եւ բանիւ առանց ընկերա-
կցացն. M չունի “եւ մի բնաւ.” (ասոր տեղ՝ “ա-
ռանց ընկերաց հարցմանց մի գործել:”) ||⁶⁰ CM

պետս, տեսուչս գաւառաց քաղաքաց՝ հովուել
զհաւատացեալսն. եւ ժողովրդոցն հնազանդել
հովուաց կացուցելոցն յեպիսկոպոսէն:

6. Կարգեսցէ ի շենս երկուս կամ երիս
քահանայս եւ մի սարկաւագ, իսկ յագարակն
քահանայ մի եւ սարկաւագ մի: Զհաշմեալ զոք
մի ձեռնադրել. զի թէ զարատաւորն պատարագ
չտայր մատուցանել մարգարէն, որչափ եւս ա-
ռաւել՝ որ կայս պատարագս մատուցանէ, ար-
ժան է անարատ լինել. առանց վկայից եւ քննու-

65

70

կացուցանել տեսուչս գաւառաց, քաղաքաց վար-
դապետս, հովուել զհօտ (Ը զհօտ) Տեառն:
|| 62-3 Ե զհաւատացեալս . . . ժողովրդոց . . . հո-
վուաց եւն. — Ա հնազանդ լինել հովուացն կար-
գելոց եւն (ADM հովուացն.) — Ծ յեպիսկոպոսէ.
(Բ չունի.) Ը “եւ ժողովուրդքն եւս պարտին հնա-
զանդել հովուաց իւրեանց:”

6. (Բ) || 64 Ե եպիսկոպոսն կացուցէ իշխանս
յերկուս կամ յերիս քահանայս եւն. Ը եպիսկո-
պոսն կարգեսցէ եւն: — ԾՄ երկու կամ երեք
քահանայ (Ը քահանայս), եւ սարկաւագ մի:
|| 65 Ա յագարական. (Ը չունի “իսկ յագարակն”
եւն խօսքը:) || 66 ՅՄ զհաշմեալ ոք. Ը միայն՝
“զհաշմեալս.” — ԾՄ մի ձեռնադրեսցէ: || 67 DCM
զի եթէ. — Ա արատաւորն պատարագ չհրամայէ
եւն. Ը զարատաւորն ոչ երբէք հրամայէ մարգա-
րէն պատարագ մատուցանել՝ որ իցէր ի իենդա-
նիս, որչափ եւս զերկնաւոր պատարագն պարտիմք
մատուցանել առանց արատոյ (վերջինը՝ “որչափ
եւս, եւն ունի ձիշդ այսպէս նաև Ա:”) || 70 Եւ
առանց վկայից. Ա “. . . քննութեան եւ առանց
հաւանութեան ժողովրդեան, զի անտի մահաբեր”
եւն: Ը “մի զոք ձեռնադրել առանց քննութեան

թեան մի զոք ձեռնադրել, զի մահաբեր վեասք ծնանին:

7. Գ. Որպիսի չափով պարտ է ձեռնադրել քահանայս եւ սարկաւագունս, եւ որչափ կալ ի կարգին:

— Դարձեալ ասէ Առաքեալն. Արժան է եպիսկոպոսին ձեռնադրել քահանայս երեսնամիս, եւ զերեսուն ամ կալ ի կարգին եւ ապալուեսցէ. իսկ յեսնեմիք կամ թէ աւելի՝ մի ձեռ-

եւ վկայից հաւատարմութեան: (իսկ “զի մահաբեր” եւն վերջին խօսքը շունի Ը:)

7. Գ. ||⁷³—⁵ Հմիտ. Կէսիիսարիոյ ժողովոյն կան. ԺԱ (Heſeſe, I, 249.) — Հարցումն ունի միայն Մ. իսկ Ը այսպէս “Ո՞քքան պարտի գուըստ տից նուիրեցեալն ի քահանայութիւն կամ ի սարկաւագութիւն, կամ որքան պարտի կալ մնալ ի պաշտամունս քահանայականի գործառնութեան:” ||⁷⁶ CM շունին “Դարձեալ”, եւն: ||⁷⁷ Մ կարգել քահանայութեանամէ. Ը ձեռնադրել զերեսնամեայ քահանայս. — B զերեսնամին. — D “զւ”, M “Լ.”, Ը եւ զերեսնամեայ ժամանակ կացցեն ի քահանայութեան . . . լուսցեն: Իսկ յիսնամենոյն ոչ է հրաման կամ վայել քահանայանալ կամ սարկաւագ կոչել կամ յամուսնութիւն յորդորիլ. պատճառն է, զի յիսնամենից մարդկանց ոկտին անզօրանալ անձինք ի ժրութենէ, եւ հետեւի մասց եւս նիրհութիւն, ուստի յայսմ հետէ հազիւ կարէ զինքն ուղեւորել եւ կանոնաւորել ի հոգեկազմն ճանապարհի, ապաքէն զայլս որպէս ուղերձեսցէ. վասն որոյ չէ հարկ. զի մի գուցէ զայլս հոգալոց ազագաւ զինքն իւր տուժեսցէ:” ||⁷⁸ B կը կարդայ “մա”, փիս. “ամ:” — M շունի “ապալուսցէ:”, յետոյ “Օ. ամենեցիցն” (այսուես): ||⁷⁹ AD յիս-

նադրել քահանայ կամ սարկաւագ, եւ մի աշմուսնութիւն հրամօյել. զի յայսմ վայր անձինք աղճատին եւ միտք, եւ ժամանակ է զինքն պատրաստել իւրօւմ ուղեւորութեանն՝ պայծառացուցանել զիւր զլապտերն. զի մի զայլսն հոգալով՝ զինքն անփոյթ արասցէ եւ զրկեսցի յաւիտենից կենացն:

8. Պ. Արպիսի՞ օրինակաւ պարտ է ընտրել զլաւսն յոռեացն եւ ձեռնադրել:

— Դարձեալ ասէ Առաքեալն. Արժան է եպիսկոպոսին հրաժարել ի ձեռնադրութենէ տգիտաց եւ ախմարաց, յանմարից, ի ցոփարբարից, ի վատամտից, յափշտակողաց, ի շնացողաց եւ յայլ վատթարութենէ. զայնպիսիս ամենեւ-

նեմիք, Յիմամմիք (այսինքն՝ յիմամեայք, .) — Յիմամմիք է աւելիք. — D մի եւս: ||⁸¹ M եւ անձն աղճատին եւ միտքն: ||⁸² ADC ժամանակը, եւ զինքն . . . M ժամանակ (է) զինքն . . .: ||⁸³ A յիւրում. — M ուղեւորութեան . . . զլապտերն: ||⁸⁴⁻⁵ M զոյլ . . . անհոգս արասցէ ի յաւիտենական կենացն. — BD զրկեսցի յաւիտենական կենացն:

8. Պ. ||⁸⁷⁻⁸ Հարցումն ունի M. իսկ C այսպէս՝ Արպիսի կերպիւ եւ եղանակաւ բնարել պարտի եպիսկոպոսն ի յոռեաց զլապտոյնս յաղագոձեռնադրելց ապաստոր Քրիստոսի եւ եկեղեցւոյ: ||⁸⁹ M այսպէս ունի՝ Աւելի հրաժարեսցի եպիսկոպոսն ի ձեռնադրութենէ աղիտաց եւ ախմարացն, ցոպամտաց եւ վատամտաց, յափշտակողաց, եւ ի շնացողաց եւ յայլ վատթարագործաց. զայնպիսիսն ամենեւին, եւն: ||⁹¹ B եւ յանմարաց, ցոփարբարաց, ի վատամտաց: ||⁹³ D յայլ ի վատթարու-

ին մի ձեռնադրել եւ մի՛ բարկացոցանել զԱս-
տուած :

9. Ե՛. Զի՞նչ օրինակաւ պարտ է ուղղել
զառը սեղանն եւ որպէս սպասաւորել :

— Դարձեալ ասէ Առաքեալն. Արժան
է եպիսկոպոսին հաստատել սեղան ի քարանց
աւրինակ խաչին եւ զայն ծածկել սրբովք կտաւ-

թենէ : — Ը ամբողջ կանոնն այսպէս ունի՝ “Պար-
աւորի եպիսկոպոսն կարի զգուշութեամբ եւ սրբա-
պէս հայեցողութեամբ ջոկել եւ զանազանել զար-
ժանաւորն ի միջոյ նուիրելոց կերպակերպ փոր-
ձառութեամբ . եւ զանվայելոն յայս կարգ ի բաց
վարել. զի մի արատեսցի պաշտօնն. զի տղիտաց,
տիմարաց, անմարաց, ցապարանից, վատաբանից,
յափշտակողաց, գողոց, ագահաց, բարկացողաց,
ծուլից, հպարտաց, ոկրամոլից, արուամոլից, շնա-
ցողաց եւ այլ այսպիսեաց վատթարաց մի ոք ձեռն
դիցէ եւ զԱստուած երկնի եւ երկրի ի բարկութիւն
շարժեսցէ եւ զոգի իւր կենդանւոյն ի գժոխ ա-
ռաքեսցէ. զի ոչ երբեք վայելէ այսպիսեաց կարգ
սրբազնն : ”

9. Ե՛. ||⁹⁶— Հարցումն ունի Մ , իսկ Ը “Ար-
պիսի կերպիւ եւ օրինակաւ պարտի ուղղել զա-
զանն եւ սպասաւորել : ” ||⁹⁸ Մ ամբողջն այսպէս
ունի՝ “Արժան է առնուլ ի քարանց օրինակ խաչի,
եւ զնա ծածկեսցեն սուրբ հանդերձիւք , եւ ընդ-
առաւոսու եւ ընդ երեկո եւ ի ժամ պատարագին,
անինայ լիցի խնկարկութիւն եւ լուցումն ի ժամու-
իւրեանց ” : Ը “Արժան է եպիսկոպոսին հաստատել
սեղան ի քարանց, օրինակ խաչին անշարժապէս,
եւ ծածկեսցեն սուրբ հանդերձիւք , նաև ընդ առ-
աւոսու , ընդ երեկոյի եւ ի ժամ սուրբ պատարա-
գին խնկարկութիւնն մի պականեսցի : ” ||¹⁰⁰ BD
օրինակ : ||¹⁰¹ D ընդ առաւոսու : — Նիւթոյն հա-

ովք եւ խնկարկութեամբ ընդ առաւաւտս եւ
ընդ երեկոյս եւ ի ժամ՝ պատարագին խափան
մի լիցի խնկոց եւ լուցմանց:

10. Զ. ԶՀաց եւ զգինի որպէս պատշաճեցուք առ սուրբ սեղանն:

— Դարձեալ ասէ Առաքեալն. ԶՀացն պատարագին, յորում աւուր մատուցանիցեն, ի նմին աւուր եփեսցեն՝ խաչապէս զրոշմաւ. նոյնպէս եւ զգինին սուրբ բաժակին սուրբ ամանաւ հանցեն ի սուրբ սեղանն: (Եւ մի ոք յանդգնեսցի խառնել ջուր ի յայն բաժակն, զի չէ այն աստուածահաճոյ, այլ անագորոյն մտաց. եւ որ

մար հմմա. Աահակայ յաղագս Քորեպիսկոպսաց կան. Բ (Կանոնագիրք՝ ՌԱՅԹ) “Եւ զտածարս աղաւթիցն՝ յորս սուրբ եւ աստուածքնկալ սեղանն է հաստատեալ, յորոյ վերայ կատարի մեղսաքաւիչ եւ կենդանարար խորհուրդ մարմնոյ եւ արեան ապրեցուցչին մերոյ եւ Տետոն, բատ արժանի բաւականութեանն դարդարուն պահեսցեն անխափան լուցմամբք եւ խնկարկութեամբք” եւն: Կան. ՓԲ Օձեցւոյ (Կանոնագիրք ՌՃՀԴ) “Ոչ է արժան զուղանն՝ յորոյ վերայ պատարագն Քրիստոսի մատչի, փայտեղէն կանդնել եւ շարժուն. այլ քարեղէն եւ անշարժ հիմնացուցանել” եւն:

10. Զ. ||¹⁰⁴⁻⁵ Հարցումն ըստ M. իսկ C “ի սեղանն սուրբ զգինին եւ զՀացն որպէս պատշաճ է ընծայել եւ մատուցանել:” ||¹⁰⁶ CM չունին՝ “Դարձեալ” եւն: — BD զՀաց: ||¹⁰⁷ M յորում աւուր զպատարագն մատուցանեն. — B... աւուրն եփեսցեն: ||¹⁰⁸ M զրոշմամբ: ||¹⁰⁹ D զգինի... ամանօք. M ի սուրբ աման պահեսցեն եւ սուրբ ամանաւ հանցեն ի սեղան: ||¹¹⁰⁻¹¹⁴ Փակագծի մէջ առնուածը յետամուտ ընդմիջարկութիւն է. (տես

առնել ոք՝ այնպիսին չէ քրիստոնեայ, եւ նզում վեալ եղիցի՝ մինչեւ դարձցի յաղանդցն։)

115 11. — Ե. Ո՞րպէս պարտ է օրհնել զեկեղեցին եւ զսուրբ սեղանն։

— Եւ ժողով արացէ եպիսկոպոսն քահանայից աթոռակցացն իւրոց, սարկաւագաց, ժողովրդոց, յորժամ սեղան հաստատէ. եւ մատուցեն աղօթս տքնութեամբ եւ արտասուաք, սաղմոսիք, մարդարէիւք եւ առաքելովք եւ

վերը՝ էջ 37—39։) — D ս. . . ջուր յայն բաժակ, եւ չունի “մի ոք” եւն նախադասութեան սկիզբն “եւ”։ — M Աստուծոյ հաճոյ. — B անդոսն մասց. — AB զայնպիսին։ — B եւ նզովեալ . . . ի յաղանդոյն. — M չունի “եւ որ առնե” եւ վերջին մասն վասն զի հրատարակիշը դուրս թողուցած է։ — C ամբողջ կանոնս ոյլափիսած է։ ԶՀաց պատարագին յորում աւուր մատուցանել հարկաւորիցի, ի նմին աւուր պարտիմք եփել եւ ոչ յառաջադոյն, եւ խաչապէս դրոշմելով. նոյնպէս եւ զգինին բաժակի ի սուրբ ամանո պահեոցեն եւ սուրբ ամանով հանցեն ի սեղանն սուրբ. եւ մի ոք յանդգնօրէն ժապհիցի ջուր խառնել ի բաժակի, զի չէ օրէն, այլ վէսամատութիւն, եւ այնպիսին չէ ձշմարիտ քրիստոնեայ. եւ նզովեալ լիցի մինչեւ ի դասնալ աղանդոյն։”

11. Ե. ||^{115—6} Հարցումն ըստ M. իսկ C. Որպիսի՛ կերպիւ պարտի օրհնել զեկեղեցի եւ զսեղանն։ ||¹¹⁷ CM Յորժամ զսեղան (Ը սեղան) հաստատէ եպիսկոպոսն, [C պարտի զի] ժողով արացէ աթոռակցաց իւրոց, [C թէ] քահանայից, [C թէ] արկաւագաց, եւ [C թէ] ժողովրդոց, մատուցանել աղօթս եւն։ ||¹¹⁸ A քահանայի աթոռակցացն, (D աթոռակցաց) ||¹²⁰ A տղնութեամբ. —

սուրբ աւետարանաւ աւծեալ իւղով սրբով. եւ
ապա մատուցցեն պատարագ:

12. Ը. Թէ որպէս պարտ է յաւուր շնոր-
հի միսիթարութիւն առնել ժողովրդեան կերա-
կրովք եւ ըմպելեօք: 125

— Դարձեալ ասէ Առաքեալն. Յորժամ
Հաստատէ եպիսկոպոսն զսեղանն, արժան է ի
նմին աւուր զենմունս առնել, զուարակս եւ նո-
խազս եւ ոչխարս. որպէս Սողոմոն արար ի շե-
130

BDCM արտասուօք: ||¹²¹ C սաղմնափէք եւ առա-
քելական ընթերցուածովք, սուրբ աւետարանօք,
օծանել սուրբ իւղով եւ ապա պատարագ մատու-
ցանել. — B առաքելովք. M առաքելաւովք. (D
չունի “եւ առաքելովք:”) ||¹²² AB աւետարա-
նութեամբ. D աւետարանութեամբք. M “եւ սուրբ
աւետարանաւ,,,” բայց չունի “աւծանել իւղով
սրբով:” — BD օծանել սրբով իւղով: ||¹²³ M
մատուցանել պատարագն: — S եւ Մակարայ կանոն
է. (Կան. Նկդ:)

12. Ը. ||¹²⁴⁻⁶ Հարցումն ունի M. իսկ C
“Արդ եթէ պարտ է պարտ է (այսպէս) յաւուր սե-
զանականգման վասն շնորհաւորութեան միսիթա-
րել զժողովուրդու կերակրօք եւ բերիք, այսինքն
զինեաւ:” — Իսկ կանոնն այսպէս ունին CM. “Յոր-
ժամ Հաստատէ եպիսկոպոսն (C եպ. Հաստ.) սե-
զան, արժան է զենմունս առնել, [C եթէ] զուա-
րակս եւ արջառս եւ ոչխարս, որպէս Սողոմոնն (C
Սողոմոն) արար ի շինուածս [C շինել] տաճարին..”
[C կը կցէ “եւ Հաստատեաց սեղան, եւ Հաճոյ
եղեւ Աստուծոյ եւ Հոտոտեցաւ Տէր ի հոտ անու-
շից:”] ||¹²⁸ BD Հաստատեոցէ: ||¹²⁹ ABD զեն-
մունս առնէ վասն Աստուծոյ: ||¹³⁰ A զշինուածս.
BD ի շինուած:

նուած տաճարին իւրոյ ի հաստատել սեղանցն,
եւ հաճոյ եղեւ Աստուծոյ եւ հոտոտեցաւ Տէր
ի հոտ անուշից:

13. Թ. Ո՞րպէս արժան է ժողովրդական-
135 նացն կալ յաղօթս յեկեղեցւոջ:

— Դարձեալ ասէ Առաքեալն. Յորժամ
ի մի վայր ժողովեսցին հաւատացեալքն յա-
ղաւթս ի տուն Աստուծոյ, զայլ մի ինչ խօսես-
ցին, բայց միայն զաղաւթմն. մի քրթմնցեսցեն
ընդ միմեանս, այլ կացցեն ընդ արեւելս, ձեռս
ի վեր համբարձեն, խնդրելով զարդարանալ
եւ արքայութեան արժանի լինել, եւ բարու-
թեանցն՝ որ անդն է պատրաստեալ, արժանանալ:

13. Թ. ||¹³⁴⁻⁵ Հարցումն ունի Ա = Ը.
(Ը . . . պարտի ժողովրդոց եւն:) — Իսկ կանոնն
պյապէս ունի Ա. “Յորժամ ժողովին ժողովուրդք հաւատացեալք ի տուն Աստուծոյ, մի քրթմնցես-
ցեն եւ մի ընդ միմեանս նայեսցին, զայլ ինչ մի
խօսեսցին, բայց միայն յաղօթս Աստուծոյ. կացցեն
ընդ արեւելս ձեռս ի վեր ամբարձեալս. խնդրելով
զարդարութիւն եւ արքայութեանն արժանանալ,
զոր պատրաստեաց Աստուած:” — Ը պյապէս ունի
“Յորժամ հաւատացեալ ժողովուրդք համախմբին
ի տան Աստուծոյ, զայլ ինչ մի խօսեսցին, այլ մի-
այն զաղօթս ընդ Աստուծոյ. մի քրթմնցեսցեն եւ մի
ընդ միմեանս հայեսցին, այլ կանգնեալ ի յարեւ-
ելս կոյս եւ ունելով զձեռս ի վեր ամբարձեալ յա-
ղօթս, խնդրեսցեն զարդարութիւնն Աստուծոյ եւ
զարքայութիւն նորա, զոր պատրաստեալ ունի սի-
րողաց եւ հաւատացելոց իւրաց:” — Ե յորժամի մի
վայր: ||¹³⁷ Ա ժողովեցին, Ծ ժողովին. — Ե հաւ-
ատացեալք աղօթս . . . (Ծ յաղօթմն:) ||¹³⁹ Ե
բայց միայն յաղօթմն: ||¹⁴¹ Ե ամբարձեն. —

14. Փ. Եթէ ոք տղիտութեամբ ձեռնազրեցաւ քահանայ եւ յետոյ յայտնեսցի, զի՞նչ արժան է առնել:

— Դարձեալ ասէ Առաքեալն. թէ ձեռնադրեցէ զոք եպիսկոպոսն քահանայ կամ սարկաւագ, եւ յանցանք ինչ լինիցին առ նմա, որպէս եւ է մարդոյ, զի՞նչ (եւ) է աղտեղութեամբ, շնութեամբ կամ գողութեամբ կամ սպանութեամբ, եւ ի ժամ՝ ձեռնադրութեանն չգիտաց ոք, եւ ապա յետոյ ինքն զղջասցի կամ զի՞նչ եւ իցէ պատճառանաւոք յայտնին, ոչ կարէ նա սպասաւորութիւն առնել սեղանոյն, եւ ոչ պատարագ մատոցանել, այլ արտաքոյ ապաշխարել զյանցանս իւր զերկօտասասան ամ. ապա որ ինչ արժան է՝ շնորհել նմա առաջի ներքոյ բեմին

Բ զարդարանալն: ||¹⁴² Բ բարեացն որ անդքն է. Ա բարութեանց:

14. Փ. ||¹⁴⁴⁻⁶ Հարցումն ունի Մ. իոկ Ը “Եթէ ոք եպիսկոպոս տղիտութեամբ ձեռնադրեցէ զոք անարժան քահանայ, եւ զի՞նի յայտնեսցի, զի՞նչ պիտոյ է առնել:”, ||¹⁴⁷ Ը Հունին՝ “Դարձեալ”, եւն. — Մ եթէ ձեռնադրեցի ոք եպիսկոպոս կամ քահանայ կամ սարկաւագ, եւ յանցանք լինի տանն, շնութիւն կամ գողութիւն կամ այլ ինչ աղտեղութիւն եւն: ||¹⁴⁹ Ա Հունին՝ “առնմա:”, ||¹⁵¹ Ա սպաննութեամբ: ||¹⁵² Բ ձեռնազրութեան. — Մ չգիտաց որ եւ վկայեաց ոչ ոք: ||¹⁵³ Ծ ապա ինքն յետոյ. — Բ եւ կամ: ||¹⁵⁴ Մ կամ պատճառանօք ինչ իրքն յայտնեցան: ||¹⁵⁵ ԱՅ պատարագ: ||¹⁵⁶ Մ արտաքոյ եկեղեցւոյն ապաշխարեցէ . . . ԺԲ ամ: ||¹⁵⁷ Ա զանցանս. Բ զյանցանս. (Ա զԺԲ ամ:) ||¹⁵⁸ Ծ արժանն է. Մ

սպառորութիւն առնել եւ կալ ի պատուին բե-
160 կեալ սրտիւ մինչեւ ցաւը մահուն իւլոյ:

15. ԺԱ. Եթէ ձեռնազրեցաւ ոք եւ յե-
տոյ գարշեցաւ, զի՞նչ արժան է առնել:

— Դարձեալ ասէ Առաքեալն. իսկ եթէ
ձեռնազրեսցէ զոք եպիսկոպոսն, եւ մարդն ու-
ղիղ էր, ապա շնացաւ կամ գողացաւ կամ այլ
ինչ վատթար գործեաց, այնպիսին ամենեւին
բարձի ի քահանայական շնորհէն, եւ ձեւն
եւ նշանն. քանզի անհնար է նմա այլ քահա-
նայանալ, այլ արտաքոյ ապաշխարել ժե ամ.

որ ինչ պարտ է շնորհել նմա ի ներքոյ բեմին սպա-
սաւորութիւն առնել, կալ ի պատուին մեռեկեալ
մինչեւ եւն: — AB ի պատիւ, D ի պատուի: || 160
B յօր մահուան: D յօր մահուան: — C ամբողջ
կանոնն այլափոխած՝ “թէ ի ձեռնազրել քահա-
նայն կամ սարկուագն, լիցի յանցանք ինչ՝ շնոր-
թիւն կամ գողութիւն եւ ոյլ այսպիսի աղտեղու-
թիւն, որ ի ժամ ձեռնազրութեան ոչ միով իւիք
յայտնեցեալ եղեւ եպիսկոպոսին, զի ոչ ոք վեայ-
եաց, եւ յետոյ իւրոյ բնքեան զղջմամբ կամ այլ
միջնորդօք յայտնեցեալ եղեւ, ոչ երբէք կարէ այ-
նուհետեւ սպասաւորել սեղանոյն կամ պատարա-
գել, այլ արտաքոյ եկեղեցւոյ երկոտասան ամ ա-
պաշխարել կարով ի պատուի. սակայն բեկեալ
սրտիւ մնալ մինչեւ յօր մահուանն:”

15. ԺԱ. || 161—2 Հարցումն ունի M. իսկ C.
“Եթէ որ զինի ձեռնազրութեան շնացեալ, գար-
շելի գատւ, զի՞նչ արժան է առնել:” || 163 CM
շունին “Դարձեալ” եւն: || 164 M եթէ ուղիղ էր
մարդն, ապա յետոյ եւն: || 165 B բարձի ի բաց-
M այնպիսեացն ամենեւին բարձի քահանայու-
թիւնն եւ շնորհն: || 166 B նշան. — M զի ան-

ապա յայնժամ եկեղեցւոյ արժանանայ եւ հա- 170
զորդութեան սուրբ պատարագին, եւ ընդ այլ
զինուորսն կացցէ յեկեղեցւոցն . եւ անհնար լիցի
նմա այլ ի բեմ ելանել, կամ կարգալ կամ
սաղմոս ասել մինչեւ ցաւր մահուան իւրոյ .
քանզի պղծեաց նա զսուրբ ամուսնութիւնն եւ 175
առ ոտն կոխեաց . մի համարձակեցուսցէ եպիսկո-
պոսն, քանզի չէ հնարնմա այլ քահանայ լինել :

հնարին է . (D անհնար է :) ||¹⁶⁹ Մ արտաքոյ եկե-
ղեցւոյ ապաշխարեսցէ . — Ա ԺԵ (ամ), D ԺԷ, B
տասն եւեօթն : ||¹⁷⁰⁻³ Ա ապա յորժամ եկեղեցի
արժանանայ . B ապա յայնժամ եկեղեցի արժա-
նանայ . D ապա յորժամ եկեղեցւոյ արժանանայ .
— M հաղորդութեան խորհրդոյն . ընդ զինուորսն
կացցէ . (AD ալ շունին “Է-” շաղկապն “ընդ զի-
նուորսն բառերէն յտուած”) ||¹⁷⁴ M սաղմոսել
— B ցօր . DM յօր : ||¹⁷⁵ M պղծեաց զսուրբ ձեռ-
նադրութիւնն : ||¹⁷⁶ M մի համարձակեցուսցի
նմա, զի չէ հնար նմա այլ քահանայանալ : — C
ամբողջ կանոնն այսպէս ունի վափիխած՝ “Թէ մարդն
այն ի սկիզբն էր լաւ, եւ ապա եղեւ շնացող եւ
գող, ի նմանէն բարձցի շնորհն քահանայութեան,
ձեւն եւ նշանն եւս, զի անհնար է նմա վերստին
քահանայանալ, ուստի արտաքոյ եկեղեցւոյ ասպաշ-
խարեսցէ ժԷ ամ, եւ ապա մացէ յեկեղեցի եւ հա-
զորդութեան արժանաւորեսցի որբոյ խորհրդոյն .
բայց ի մէջ եկեղեցւոյ ընդ զինուորս կացցէ . զի ան-
հնար է նմա ի բեմն ելանել կամ կարգալ եւ սաղ-
մոսել մինչեւ ցօր մահուան իւրոյ . զի պղծեաց եւ
սանահարեաց զսուրբ ձեռնադրութիւնն : Խոկ եթէ
յանդզնեալ եպիսկոպոսն կամ վան կաշառի կամ
վասն բարեխօսութեան հրաման տացէ այնպիսոյ
քահանայանալ, զպատիժս կրեսցէ յտուրն դա-

16. ԺԲ. Խոկ եթէ յանդգնեալ եպիսկոպոսն վասն կաշառոյ կամ վասն բարեխաւսութեան կամ վասն մերձաւորութեան հրաման տացէ այնպիսւցն քահանայութեան, տացէ վրէժս յաւուրն դատաստանի յաններելի տանջանսն:

17. ԺԳ. Ամուսնացեալ քահանայ որպէս պատրաստեսցի պատարագ մատուցանել:

— Դարձեալ ասէ Առաքեալն. Ամուսնացեալ քահանայք յորժամ զսուրբ պատարագն

տաստանի աներազապէս: — Ասոր եւ նախընթացին նիւթոյն համար հմմտ. Կիկիոյ կան. Փ (Հեփել, I, 413), Թ (I, 412), ԺԲ (I, 415), որոնց մանաւանդ վերջնոյն հայ թարգմանութիւնը (Կանոնագիրը ՄԺԷ) շատ նման է “Թաղդդէի”, այս կանոնին, այնպէս որ “Թաղդդէի” կանոնացո յօրինողն առջևուն ունեցած է կանոնագրքին այն կտորը:

16. ԺԲ. ||¹⁷⁸ Այս կտորն իրբեւ յատուկ կանոն ունին ABD, ուստի կը պակսի նաեւ հարցումը: Խոկ CM ձեռադրաց մէջ այս մասն կցուած եւ վերջարանութիւն է նախընթացին, ուստի CM ընթերցումքն առս § 15ի վերջը: — M յանդգնեսցի. — A եպիսկոպոս: ||¹⁸⁰ M “կամ վասն մերձաւորութեան” չունի: — M եւ հրաման տացէ նմա քահանայութեան եւն: ||¹⁸¹ A այնպիսոյն: ||¹⁸² M վրէժ. — M դատաստանի:

17. ԺԳ. (CM ԺԲ:) ||¹⁸⁴⁻⁵ Հարցումն ունի M. խոկ C “Ամուսնացեալ քահանայն որպիսի կերպիւ պարտի պատրաստել զինքն վասն մատուցանելոյ պատարագ: ” ||¹⁸⁶ Կանոնն այսպէս կը սկսի ի CM. “Երիս աւուրս հրաժարեսցի ի կնոջն եւ ապա պատարագ մատուցէ (C մատ. պատ.), զի եթէ զհայն (C զհայ) յառաջաւորութեանն (C զա-

մատուցանել կամին, զերիս աւուրս հրաժարես-
ցին ի կանանց խրեանց ցմատուցման աւրն. զի
եթէ զհաց զառաջաւորութեան ոչ ետ քահա- 190
նայն առանց քննելոյ եւ զսրբութիւնն գտանելոյ,
որչափ եւս առաւել որ զայս երկնաւոր պատա-
րագ մատուցանեն, պարտին սուրբ լինել եւ պա-
տրաստ որպէս Աստուծոյ սպասաւորս, ահիւ կալ
եւ դողութեամբ, զի արժանի լիցին անմահ կե- 195
նացն:

18. ԺԴ. Անձամբ քահանայ որպէս ա-
րասցէ:

— Եթէ ոք կուսութեամբ քահանայութիւն
ընկալեալ է, այնպիսին տքնող լիցի, պահող, 200

ուաջաւորութեան), եւն եւն: ||¹⁸⁹ B ի կանանցն
խրեանց մատուցման աւրն: ||¹⁹⁰ D զառաջաւո-
րութեանն. — M չետ քահանայն, C ոչ ետ
քահանային առանց քննութեան, որչափ եւն (M
առանց քննութեան եւ սուրբ գտանելոյ ի կա-
նանց): ||¹⁹¹ B զսրբութիւն: ||¹⁹² CM չունին
“լայ”., (C “որչափ եւս առաւել զերկնաւոր պա-
տրագն մատուցանօդն զինքն սուրբ պարտի պահել.
M որ զերկնաւոր պատրագն մատուցանէ:) ||¹⁹³
M պարտ է. C “պարտի պահել ահիւ եւ սար-
սափմամբ. զի հոգեւոր պսակի արժանասցի. ” որով
կը լմնայ կանոնը: ||¹⁹⁴ M . . . որպէս Աստուծոյ
իսկ կալ ի սպասու ահիւ եւ դողութեամբ, զի
պսակաց արժանի լիցի եւ անմահ կենաց: — D եւ
պատրաստ. — B սպասաւոր: — AB . . . լինիցին
անմահ կենացն:

18. ԺԴ. (M ԺԴ. իսկ C շունէ այս կանոնը:)
||¹⁹⁷⁻⁸ Հարցումը միայն M ունի: ||¹⁹⁹ D եւ Եթէ
ոք. — M Եթէ կուսան քահանայ ոք լիցի, այն-

յորում աւուր զսուրբ պատարագն մատուցանել կամին, պատրաստ լիցին, զգիշեր ամենայն տքնել սուրբ խորհրդով առանց ամենայն կեղծաւորութեան, զի ընդ Աստուծոյ խորհուրդ մտանէ:

205 19. ԺԵ. Եթէ արժան է քահանային երդնուլ:

— Քահանայ որ երդնուցու, ամենեւին մի լիցի նմա ի քահանայութեան կալ, զի զբանն Աստուծոյ արհամարհեաց:

210 20. ԺԶ. Որպէս պարտ է քահանային լինել:

— Արժան է քահանային աղքատասէր լինել, քաղցրաբան, խորհրդական, զմեղուցեալն

պիսին եւն. Մշտնի յաջորդին մէջ “եւ պահող, եւ “զսուրբ, բառեր, եւ կը կարդայ՝ “... զպատարագն մատուցանել կամիցի, պատրաստեսցի զգիշերն ամենայն սուրբ խորհրդով կատարեալ մտօք առանց կեղծաւորութեան. քանզի ընդ Աստուծոյ ի խորհուրդ մտանէ:

19. ԺԵ. (Մ ԺԴ, Ը ԺԳ.) ||²⁰⁵⁻⁶ Հարցումն ըստ CM (բայց Ը “... երբէք երդնուլ”:) ||²⁰⁷ Մ այսպէս ունի ամբողջը՝ “նմա չէ արժան կալ ի քահանայութեանն, զի զբանն Աստուծոյ անարդեաց:” Ը ամբողջն՝ “Զի եթէ երդնուցու՝ այնուհետեւ չէ արժան ի կարգի քահանայութեան մնալ. զի զբանն Աստուծոյ արհամարհեաց:” ||²⁰⁸⁻⁹ Ա զի բանն արհամարհեաց. — Ե... արհամարհեաց նա:”

20. ԺԶ. (Մ ԺԵ, Ը ԺԳ.) ||²¹⁰⁻¹¹ Հարցումն ըստ M. իսկ Ը “քահանայն որպիսի կերպիւ ունիլ պարտի զկարգ քահանայութեան:” ||²¹² Մ շտնի “քահանային.” — Ը. Արժան է քահանայի քաղցրաբան եւ խորհրդական լինել, զմեղուցեալն

ուղղել ապաշխարութեամբ, պահաւք եւ աղաւ-
թիք, եւ զամենեսեան արքայութեան արժա-
նացուցանել, զի յերեւելն Քրիստոսի ամենե-
քեան առնուցուն զանթառամ պսակն, զոր անդն
է պատրաստեալ:

21. ԺԷ. Որ հաւասացեալ է եւ մլրտեալ
եւ անկանիցի ի մեղս, զի՞նչ արժան է առնել:

— Դարձեալ ասէ Առաքեալն. Որ միան-
գամ ի Քրիստոս մլրտեալ են, մի՛ երբեք լիցի
նոցա անկանել ընդ մեղաւք, այլ աստուածահա-
ճոյ վարել զկեանս իւրեանց. մի՛ շնալ, մի՛ գո-

սիրով իրատելով յապաշխարութիւն մուծանել,
եւ կրկնակի որդիս Աստուածոյ առնել միջնորդու-
թեամբ ապաշխարութեան: ||²¹³ Ե ի քաղցրա-
բան: ||²¹⁴ DM ուղղել. AB ուղիղ. — M յապաշ-
խարութիւն. — BDM պահօք եւ ազօթիւք: ||²¹⁵
M չունի “Ե-” յառաջ քան “զամենեսեան:” —
AB արժանացուցանէ. D արժանացուցէ. M ար-
ժանացուցանել: ||²¹⁶ M չունի “ամենեքեան:” յե-
տոյ կը կարդայ “զանթառամ փառաց պսակն:”
առանց վերջին նախադասութիւնն ունենալու:
||²¹⁷ B զանթառամն. — D որ անդ է եւն:

21. ԺԷ. (M ԺԶ, C ԺԵ, B ԺԸ:) ||²¹⁹⁻²⁰
Հարցումն ունի M. իսկ C ոս տարբեր ընթերց-
մունքո՝ “որ ոք . . . նաեւ մլրտեալ, եթէ անկա-
նիցի . . . զի՞նչ պարտի առնել նմա:” ||²²¹ CM
չունին սկիզբն մինչեւ “մլրտեալ,” եւն. եւ կը սկսին
այսպէս՝ “Մի՛ երբէք լիցի նոցա,” (C “պարտի նմա:”)
եւն: ||²²³ C անկանիլ. — BCDM մեղօք. C ասկէ.
ետքը՝ “այսինքն շնութեան, գողութեան, երդումն
(C եւ C² բուն “Երա-Ֆն.,”) ունելով, բամբասելով,
այլ իբրեւ ձշմարիտ ժողովուրդ Աստուածոյ թարց

225 զանալ, մի արբենալ, մի երգնուլ, մի բամբաս-
սել, այլ որպէս Աստուծոյ իսկ ժողովուրդ առ-
անց ամենայն կեղծաւորութեան:

22. ԺԷ. Որ շնայ՝ զի՞նչ պարտ է առնել:
— Դարձեալ ասէ Առաքեալն. թէ ոք

230 այր կամ կին քրիստոնեայ շնացաւ, արտաքոյ
եկեղեցւոյ ապաշխարեսցէ զերիս ամս տքնել
պահեալ եւ աղաւթեալ, եւ լուծումն ի շաբա-
թու եւ ի կիւրակէի լիցի եւ ի տէրունական
տաւսն, մինչեւ ի կատարել երից ամացն. ապա
235 ի չորրորդումն լիցի արժանի հաղորդութեան:
Եւ որ գողացի ոք, զնցն պատուհաս կրեսցէ.

աղտոյ լինել:,, ||²²⁵ M չունի՝ “մի արբենալ,,
յետոյ կ'ըսէ՝ “մի զողանալ, մի բամբասել եւ մի
երգնուլ, այլ որպէս” եւն: ||²²⁶ B ժողովուրդն:
||²²⁷ MC առանց աղտոյ լինիլ:

22. ԺԷ. (M ԺԵ, C ԺԶ, B ԺԷ:) ||²²⁸ Հար-
ցումն ունին CM. (C . . . զի՞նչ պարտի առնել:)
||²²⁹ CM չունին սկիզբն մինչեւ “շնացաւ,, եւ կը
սկսին այսպէս՝ “Նյուպիսին (M չունի) արտաքոյ
եկեղեցւոյ երեք ամ ապաշխարեսցէ (M ապ. Գ.
ամ) պահօք, (M եւ) աղօթիւք, (C եւ) տքնու-
թեամբ. եւ լուծումն,, եւն: ||²³⁰ D այլազգ՝ “ար-
տաքոյ եկեղեցւոյ, ապաշխարեսցեն,, եւն. AB ար-
տաքոյ ապաշխարեսցէ եկեղեցւոյ. (A յեկեղեցոյ:)
||²³² D պահել եւ աղօթել. B . . . աղօթեալ: — D
լուծումն շաբաթու եւն. M լուծումն ի շաբաթ եւ
կիւրակէի եւ ի տէրունական տօնս եւն. C միայն
թէ շաբաթ եւ կիւրակէ լուծցէ եւ ի տօնս տէրու-
նականս: ||²³⁴ MC կատարիլ . . . (C եւ) յամին
չըրբորտէ հաղորդութեան արժանի լիցի եւն. (A ի
չըրբորտն:) ||²³⁷ Ակընին մասս չունի M կամ

ապա թէ ի մեղսն յաւելցեն, կրկին ապաշխարեսցեն:

23. ԺԹ. Որ ի շնալն զորդեծնութիւն հեղուցու, զի՞նչ պարտ է առնել:

— Դարձեալ ասէ Առաքեալն. Թէ ոք ի քրիստոնէից ի շնանալն զորդեծնութիւնն հեղուցու եւ զԱստուծոյ երկիւղն ոչինչ համարի, զի մի մարդկան յայտնեսցի, այնպիսին ընդ սպանողն ապաշխարեսցէ բազում հառաջանաք:

24. Ի. Որ հեղու զի՞նքն՝ զի՞նչ առնելի է:

— Դարձեալ ասէ Առաքեալն. Թէ ոք անժուժկալաբար լլկէ զի՞նքն եւ հոսումն արասցէ

ճշդիւ եւս՝ չէ հաղորդած մեղ Արել եպ., վասն զի բուն ձեռագրին մեջ կայ: Ը “ապա թէ յամեալ իցէ ի մեզս, վեց ամ ապաշխարեսցէ:” — Հմմտ. Կան Ի. Ժողովոյն Անկիւրիոյ (Hefele, I, 339:)

23. ԺԹ. (Մ ԺԹ, Ը ԺԹ:) ||²³⁹⁻⁴⁰ Հարցումը գրած ենք վերն ըստ Ը (որ կը կարդայ՝ “զոերմն որդեծնութեան”, եւ յետոյ՝ “զի՞նչ պարտի առնել:”) Մ շունի հարցումն, կամ հարցումն եւ կունոնին սկիզբն ձուլուած են մեկտեղ՝ այսպէս. “Որ ի շնալն զորդեծնութիւնն հեղուցու, զի մի մարդկան յայտնեսցի, եւ զԱստուծոյ երկիւղն առ ոչինչ համարի, այնպիսին ընդ սպանողի ապաշխարեսցէ բազում հառաջանաք:” — Ը այսպէս ունի կանոնա՝ “Այնոքիկ որ զոերմ որդեծնելութեան հեղուն, զի մի մարդկան յայտնեսցին, եւ զերկիւղն Աստուծոյ ոչինչ համարին, ընդ սպանողն համարիցին:” ||²⁴² Ե ի քրիստոնէիցն. — Ա ի շնացեալն: — Ե ի դատ հեղուցու: ||²⁴⁴ Ե ընդ սպանողն: ||²⁴⁵ BD հառաջանաք:

24. Ի. (Մ ԺԹ, Ը ԺԹ:) ||²⁴⁶ Հարցումն է Մի համեմատ. Ը “Որ հեղու զիւր սերմն, զայնպիսին

մարմնոյն, պիղծ է այնպիսին. ընդ շնացողոն ա-
պաշխարեսցէ. եւ եթէ յաւելեալ իցէ ի գործն՝
կրկին ապաշխարեսցէ. եւ այնպիսիքն ձեռնա-
դրութեան մի լիցին արժանի:

25. ԻԱ. Որ ընդ արուի պղծի, զի՞նչ ար-
ժան է առնել:

255 — Դարձեալ ասէ Առաքեալ. Թէ ոք
պղծի ընդ արուի, պիղծ է այնպիսին, զամենայն
աւուրս կենաց իւրոց ապաշխարեսցէ արտաքոյ-
եկեղեցւոյն, եւ ի ժամանակի որոշմանն հաղոր-
դեսցի:

260 26. ԻԲ. Եթէ ամուսնացեալք շնան, զի՞նչ
արասցուք:

զի՞նչ առնել պարտի: „ ||²⁴⁷ CM ոկիզը չունին
եւ կը սկսին այսպէս՝ “Պիղծ է այնպիսին (Ը այնպի-
սին պիղծ է), ընդ շնացողս (Ը շնացողսն) ապաշ-
խարեսցէ.” (Ը ասկէ ետքը միայն սա խոսքն ունի
“եւ մի քահանայացի:”) ||²⁴⁹ B ընդ շնացօղսն.
Ա ընդ շնացելոյն: ||²⁵⁰ Փի. “Եւ եթէ յաւելեալ”
եւն՝ կը կարդայ M. “Եւ եթէ յամէ, կրկին ապաշ-
խարեսցէ եւ ձեռնադրութեան արժանի մի լիցի:”
 (“մի լիցի,” ունի նաև B:)

25. ԻԱ. (M Ի, C ԺԹ:) ||^{253—4} Հարցումը
ունին CM. (Ը լաւ եւս՝ “... ընդ արուի ... զի՞նչ
արժան է առնել զայնպիսին:”) ||²⁵⁵ Կանոնը կը
սկսին CM այսպէս՝ “Զամենայն աւուրս կենաց իւ-
րոց, եւն: ||²⁵⁸ A եկեղեցոյն, C եկեղեցւոյ. — B
եւ ժամանակս որոշմանն. M ի ժամանակի որոշման
իւրոյ. C. ի ժամանակի որոշմանն իւրոյ:

26. ԻԲ. (M ԻԱ, C Ի:) ||^{260—1} Հարցումն ու-
նին CM. (C . . . ամուսնացեալքն շնացյեն . . .)

— Դարձեալ ասէ Առաքեալն. թէ որ
առնակին իցէ եւ շնացաւ, ժի ամ ապաշխա-
բեսցէ արտաքոյ եկեղեցւոյ արտասուաւք զամե-
նայն սրբապահ. յետ վեց ամի անցանելց՝ [ի] 265
շաբաթու, կիւրակէի եւ ի տէրունական տաւնսն
լուծումն արասցէ, եւ ի տարւոջն զերորդ մասն
պահեսցէ. եւ ապա մացէ յեկեղեցի եւ հա-
ղորդեսցի:

27. Իգ. Կախարդին զի՞նչ արասցուք: 270

— Կախարդի՝ ուրացողի կանոնք եղիցին
ի վերայ:

||²⁶² Կանոնը կը սկսին ԾՄ այսպէս՝ “Արտաքոյ եկե-
ղեցւոյ ապաշխարեսցեն զերկոտասան ամ (Մ Տան-
երկու ամ արտ. եկեղեցւոյն ապաշխարեսցէ) արտա-
սուօք, վեց (Մ զվեց) ամ օրէնս մի առցեն (Մ առցէ)
եւն: Ասկէ եաքնԾ այսպէսունի մնացեալը”²⁶³ եւ զտար-
ւոյն զմի մասն կերիցեն եւ զշաբաթ, զիւրակէ եւ
զտերունեան տօնս կերիցէ, եւ ապա մացեն յե-
կեղեցի եւ հաղորդեսցին:,, Իսկ Մ այսպէս ունի
մնացածը”²⁶⁴ Եւ զտարւոյն երեք մասն պահեսցէ եւ մի
մասն կերիցէ, եւ զշաբաթ եւ զիւրակէ եւ զտերու-
նական տօնս կերիցէ, եւ մացէ յեկեղեցի եւ օրէնս
առցէ:,, — Եթէ որ: ||²⁶⁵ Ա երկստասան ամ.
||²⁶⁶ BD արտասուօք: ||²⁶⁵ D սրբապահ: ||²⁶⁶ A
շաբաթիւ. — B տօնսն, D տօնս: ||²⁶⁷ Ա ի տա-
րոջ, B ի տարւոջ: ||²⁶⁸ BD յեկեղեցին:

27. Իգ. (Ը ԻԲ:) M չ-նի այս կանոնը:
||²⁷⁰ Հարցումը զրինք Ծի համեմատ: ||²⁷¹ AB
կախարդի եւ ուրացողի. — ABD եղիցի: — Կա-
նոնը բոլորովին տարբեր ունի Ծ. “Զամենայն աւ-
սւրս կենաց իւրոց ապաշխարեսցէ, եւ ապա ի վախ-
ճանի հաղորդեսցի:,, Այս խօսքը քաղաքած է ԻԹ.
կանոնէն:

28. ԻՊ. ԶՀՈՐԵՔՉԱԲԱՌ Եւ զուրբաթ
արժան է պահել:

275 — Արժան է քրիստոնէից զուրբաթ և
զՀՈՐԵՔՉԱԲԱՌ պահել եւ աղօթել. զի աւուրք
չարչարանաց են Տեառն մերոյ, արտում արտա-
սուաւք յիշելով զնորա զիսնարհութիւն, եւ
գոհանանալով զնմանէ՝ որ եկն եւ փրկեաց զմեղ
280 իւրովք չարչարանաւք. պահել մինչեւ ցինն՝
ժամին:

29. ԻԵ. Որ շնայ եւ զմանուկն սպանանէ,
զինչ արասցուք այնպիսւոյ:

285 — Որ շնայ եւ զմանուկն սպանանէ, յաւր
մահուան իւրոյ ապաշխարեսցէ եւ ի վախճանին
հաղորդեսցի:

28. ԻՊ. (Մ ԻԲ, Ը ԱՅ) ||²⁷³ Հարցումն ու-
նին CM. (Ը . . . որպէս արժան է.) եւ կանոնը կը
սկսին այսպէս՝ Արժան է պահել եւ աղօթել, զի
աւուրք չարչարանաց Փրկչին մերոյ են, արտում կուլ
(Ը արտմիլ եւ արտասուել), յիշել զնորա կամու-
որ խոնարհութիւն՝ գոհանալով (Ը զնորին . . . խո-
նարհութիւնն եւ գոհանալ) զնմանէ, որ եկն եւ
փրկեաց զմեղ իւրով կամաւոր չարչարանօքն (Ը կը
կցէ՝ վասն որոյ պահեալ լիցի ծոմով) մինչեւ ցինն
ժամին: ||²⁷⁷ B Հունի են: — D մերոյ Տեառն
են. — BD արտասուօք: ||²⁷⁸ B յիշել. D յիշե-
լով զիսնարհութիւն նորա: ||²⁸⁰ A չարչարանաւ.
B չարչարանօքն. D չարչարանովին: ||²⁸¹ BD ժամին:

29. ԻԵ. (Ը ԱՅ) M Հանի այս կանոնը:
||^{282—3} Հարցումը դրինք C ի համեմատ: ||²⁸⁴ C եւ
N այսպէս ունին այս կանոնը՝ “Զամենայն աւուրք
կենաց իւրոց ապաշխարեսցէ, եւ ի վախճանի հա-
ղորդեսցի:” — BD յօր: ||²⁸⁵ A ի վաղճանին. B

30. Ի՞Զ. Ո՞րպէս կատարեսցուք զամտուած-
ային տօնից կարգս:

— Դարձեալ ասէ Առաքեալն. Յորժամ
զաէրունական տաւնսն կատարեն հաւատաց-
եալքն, նախ յառաջ պահեսցեն շաբաթ մի ի
պատիւ եւ ի սպաս տաւնին, եւ ապա տաւնեսցեն:

31. Ի՞Է. Զսուրբ քառասնորդսն՝ ո՞րպէս
արժան է պահել:

— Դարձեալ ասէ Առաքեալն. Զսուրբ
քառասունսն պահեսցեն հաւատացեալքն սըր-
բութեամբ, ուրոյն զշաբաթ եւ զկիւրակէ. եւ

ի վաղճանի: — Ասոր աղբիւրն է Անկիւրից կան.
Ի՛ւ. (Hefele, I, 241.)

30. Ի՞Զ. (Մ Ի՞Է. C 1.): ||²⁸⁷⁻⁸ Հարցումն
ունին CM. (C ...զաստուածային տօնս:) ||²⁸⁹ Կա-
նոնն այսպէս ունի M. “Նախ պահեսցեն շաբաթ մի
ի պատիւ տօնին, եւ ապա կատարեսցեն: ” C Նախ
պահեսցեն մի շաբաթ ի պատիւ սուրբ տօնին եւ ի
ապա, եւ ապա կատարեսցեն: ||²⁹⁰ B տէրունու-
կան. — BD տօնսն: ||²⁹² BD տօնին տօնեսցեն:

31. Ի՞Է. (M ԻԹ, C 1.Բ.): ||²⁹³—+ Հարցումն
ունին CM. (M “ո՞րպէս” չունի, այլ միայն՝ “ար-
ժան է”, եւն:) ||²⁹⁵ CM չունին սկիզբն՝ “Դար-
ձեալ”, եւն: — C զայս սուրբ քառասունսն. M
քառասներորդսն: ||²⁹⁶ Փխ. “Հաւատացեալքն՝
կը կարգան CM “ամենայն քրիստոնեացք: ”

— “Սրբութեամբ” չունի C: Յաջորդն այսպէս
ունին CM “որոշ (C զայս) ի շաբաթէ եւ ի կիւրա-
կէէ: ” Ասկէ ետքը C այսպէս ունի կանոնը՝ “Եւ ի
յաւուրս չարշարանաց Տեառն մերոյ մի ոք իշխեսցէ
ժպաիլ եւ ծիծաղիլ, այլ պարտի արտմիլ վասն
ուրնութեան փրկչին, եւ անդադար աղօթել. եւ
ապա զկենարար պատէքն արասցեն ցնծութեամբ

յորժամ՝ յաւր չարչարանաց Տեառն գայցեն,
սքնեսցեն եւ անդադար աղօթեսցեն. ժպիտ մի
300 ումեք ելցէ յայն աւուրսն, այլ արտասուս ընդ
Տեառն մերոյ. եւ ապա զկենարար պատէքն ա-
րասցեն, ցնծալով ընդ յառնելն Տեառն մերոյ.
աղաւթիւք փառաւորել զնա՝ որ փրկեաց զմեզ
յարութեամբն իւրով, եւ ետ մեզ երգակից
305 լինել վերնոցն. նմա փառք յաւիտեանս ամէն:

ընդ յարութեան Տեառն, եւ փառաւորել զԱ-
տուած, որ փրկեաց զմեզ եւ ետ մեզ երգակից
լինիլ վերնոցն. նմա փառք եւ գոհաթիւն յաւի-
տեանս յաւիտեանից ամէն: ||²⁹⁸ B օր չարչարա-
նաց, D յօր...: ||²⁹⁹ A աղաւթնեսցեն: M յօր-
ժամ՝ Տեառն մերոյ չարչարանաց աւուրք գան՝
ժպիչել մի ոք իշխեսցէ յայն աւուրս, այլ արտում
ըստ Տեառն մերոյ՝ տքնսւթեամբ անդադար աղօ-
թեացեն եւն: — B եւ ժպիտ... յայնմ աւուրսն
եւն: ||³⁰¹ M պատէքն... ցնծասցեն ընդ Տեառն
մերոյ յառնելն: ||³⁰³ M փառաւորեսցեն: ||³⁰⁴ A
երկակից: ||³⁰⁵ D զի նմա վայելէ փառք: — CM
ձեռագիրը այս փառաբանութեամբ կը փակեն կա-
նոնաց շաբքը. վասն զի հան վերջին կանոնն է ոյս
կտորը: Կաեւ ԱՅ այսպիսի վերջաբան մ'ունին, եւ
յաջորդ կանոններն իբրեւ ուրոյն խումբ մը՝ իբրեւ
կանոնկը “Հորդուաշ” կը կցեն: Կարելի է որ բառ
այսմ յաջորդ ԻՌ—ԼԳ աւելի յետասմուտ բլլան,
որ շատ հաւանական է: Բայց անկարելի ալ չէ, որ
ոյս կանոնիր բովանդակ կարկատանաց վերջին կտորն
էր նախնաբար եւ տեղափոխաւթեամբ հսկած ինկած.
փասն զի կանոնաց յետեւառաջութիւնք ցանցառ
չեն ձեռագրաց մէջ. (հմտ. M եւ C:) Ընդհան-

ՀԱՐՑՈՂԱՑ

32. Ի՞լ. Որ զՔրիստոս ուրանայ եւ զղջացեալ դառնայ, զի՞նչ արասցուք:

— Պատասխանի. Զամենայն աւուրս կենաց իւրոց ապաշխարեսցէ արտասուաւք, պահաւք եւ աղաւթիւք, տրաւք տնանկաց, եւ ի վախճանին հաղորդեսցի:

33. Իթ. Հարցումն. Որ պղծի ընդ անասնոյ, զի՞նչ արասցուք:

— Պախ. Որ ընդ անասնոյ պղծի՝ որչափ ամք են մարդոյն՝ ընդ ունկնդիրսն կացցէ, ապա

բապէս այժմու ձեռագիրներով անհնար է որոշել թէ որն է բնագրին նախական կերպարանիքը:

“Հարցողաց:” 32. Իլ. (D Իթ, M Իթ, C Իւ:) ||³⁰⁶ “Հարցողաց,” խարագիրն ունին միայն AB. իսկ D. “Իլ. Հարցումն: ” MC չունին: ||³⁰⁷ C ապա դառնայ՝ մրգէս արասցուք. — B “զի՞նչ արասցուք նմա: ” Հոս եւ մինչեւ վերջը չունին CM “Հարցումն” եւ “Պատասխանի”, բառերը. ունին միւսներն՝ նաեւ հարցումներով այս մասերուն: ||³¹⁰ BCDM արտասուօք, պահօք, եւ աղօթիւք. (B չունի “Ե-: ”) ||³¹¹ CM եւ արօք անանկաց. — D տրովք եւն: ||³¹² M չունի “Ե-” (ի վախճանին) եւն. C ի վախճանի: — Կիւթոյն համար հմտանկիւրից կան. Ա (H e f. I, 222) եւ ուրիշներ:

33. Իթ. (D Իլ, C Իւ:) ||³¹³⁻³¹⁸ M չունի այս կտորը: — NC այսպէս ունին հարցումը “թէ (C ոք) ընդ անասուն պղծեսցի, ի՞նչ արասցուք (C ապա նմա: ”) Պատասխանն ալ այսպէս ունին NC. “Որչափ ամս մարդոյն են (C է), ապաշխա-

Ե ամ ընդ ձեռամբ, ապա մոցէ յեկեղեցի ընդ
ժողովուրդն, եւ ի վախճանին հաղորդեսցի:

34. Ա. Հարցումն. Որ կամաւք մարդ սպա-
320 նանէ, ո՞րպէս արժան է:

— Պատասխանի. ԺԵ ամ ընդ ունկըն-
դիրսն կացցէ, Ե ամ ընդ ձեռամբ. Եւ յելս
անձին իւրոյ հաղորդեսցի:

35. ԱԱ. Հարցումն. Որ մի մաւր կաթամբ
325 սնեալ են աւտարք ի միմեանց, արժան է ա-
մուսնանալ:

— Պատասխանի. ԶԷ արժան. զի ծնող
եւ սնուցանող ընդ մի համար է:

բեսցէ, եւ ի վախճանին հաղորդեսցի: — AB սյս
կտորին մեջ չունին հարցումն, իսկ վերջը կը կար-
գան՝ “Եւ վաղճանին հաղորդեսցի:” — Ազրիւրն է
Անկիւրիոյ կան. ԺԶ. (Hez. I, 235:)

34. Ա. (Մ ԻԳ, Ը ԻԳ:). ||³¹⁹ Հարցումն
ունին ADMC. (D կամքը մարդ սպանէ. A նոյն-
պէս՝ “սպանէ մարդ.” M... սպանանէ, որում
արժան է. C... սպանանիցէ, զի՞նչ արժան է
առնել նմա:) ||³²⁰ BM Տան եւ հինդ, D տան
եւ Ե. — C ընդ ունկնդիրս կացցէ ԺԵ ամ, եւ
զայլ ժամանակս ընդ ձեռամբ եւն: — DM ընդ
ունկնդիրս (= C.) — D հինդ ամ. M մի ամ:
||³²³ C անձինն:

35. ԱԱ. (Մ ԻԳ, Ը ԻԷ:). ||³²⁴ Հարցումն
ունին ABDMN. (ամենն ալ կը դրեն՝ “մօր...
օտարք” եւն. B օտարք միմեանց՝ արժան եւն. N
եւ են օտարք եւն.) իսկ C այսպէս ունի՝ “Որ ոք
միով կաթամբք սնեալ իցէ, բայց օտարք ի մի-
մեանց, ընդ միմեամբ ամուսնասցին թէ ոչ:”
||³²⁷ B ծնող. D ծնողն. A ծնաւզ. ||³²⁸ A սնու-
ցող, B սնուցանող. MN սնուցօղ. — AB մի հա-

36. ԱԲ. Հարցումն. Եթէ ազգականք ա-
մուսնանան, դի՞նչ արացուք:

330

— Պատասխանի. Քակել արժան է ի մի-
մեանց եւ ծանր ապաշխարութիւն ի վերայ դնել.
զի չէ ամուսնութիւն, այլ հանապաղ պօռնկու-
թիւն եւ ընդ անիծիւք արարչին:

37. ԱԳ. Հարցումն. Որ զսահման ընկե-
րին յափշտակէ, որպիսի՞նչ է:

335

— Պատասխանի. Զոր գրեաց Մովսէս
Հրամանաւ Աստուծոյ, իցեն անէծքն ի վերայ
նորա եւ եղիցի նզովեալ ի կեանս եւ ի մահ:

մար է. (Հունին “ընդ,,). Ո մի համարի. Մ ի մի
համարի են. Ն ընդ մի համար է: — Ը այսպէս
ունի “թէպէտ օտարք են, բայց չէ արժան, զի
ծնող եւ մնուցանող ընդ մի համարի են եւ լծա-
կցութենէ:” — Տես Կան. ԻԲ Անկիւրիոյ (Hefele, I,
241:)

36. ԱԲ. (Մ, ԻԵ. Ը Ի՛Ը:) ||³²⁹ Հարցումն
ունին ABCDMN. (Ը... ամուսնանան ընդ մի-
մեանս...): ||³³¹ Յ միայն “միմեանց”: ||³³² Ը
շունի “ի վերայ:” ||³³³ CN կը կարդան “հանա-
պաղ:”, իոկ ABD յարակայ: — Մ շունի “ոյլ հա-
նապաղ պառնկութիւն... յետոյ կը զրէ:” եւ ընդ
անիծիւք արարչին է,, (Ը եւ ընդ արարչին անի-
ծիւք:,,)

37. ԱԳ. (Մ ԻԶ. Ը ԻԹ.): ||³³⁵ Հարցումն
ունին ABCDM. (Ծ զսահմանս): ||³³⁶ Մ որպիսի
ինչ. — Ը որպէս արացուք: ||³³⁸ ՓԽ. “Հրա-
մանաւ Աստուծոյ:” ունին Մ “յօրէնս. Ի՞ցէ,, եւն.
Ը “յօրէնս” հրամանաւն Աստուծոյ. ուստի ի՞ցէ

340

37. Կրբեւ կատարեաց զայս սուրբ Առաքեալն Թագէսս, ասէ ցժողովուրդն. Հարը եւ եղբարք, որք Տեառն ետուք զանձինս, այս ձեզ յինէն օրէնք եւ այլոց՝ որ յետ ձեր լինելոց են:

345

38. Արդ հաստատուն կացէք ի Տէր սիրելիք՝ յամենայն[ի], զոր լուարուք յինէն. մի անցանէք ըստ սահմանս ըստ այսմ. զի բարի լիցի ձեզ եւ երկայնակեաց լինիցիք, եւ եղիցի ձեզ յիշատակ բանս այս, եւ մի մոռանայք յաղօթս ձեր:

նոյն անէծքն ի վերայ գլխայ նորա եւ եղիցին եւն: — Ա իջցեն անէծք. (Մ “իջցէն... եղիցին”, եւն, առանց “Ե-”, շաղկապի:)

ԱԷՐ ՎԱՐԱՆ: 37. ||³⁴⁰ BCM եւ իրբեւ.

||³⁴¹ BC Թամթէսս, M Թագդէսս. (ուղղելիք՝ “ԱՐԴԵ:”)
||³⁴² C Որովհետեւ ընդ Տեառն ետուք զանձինս ձեր, ուրեմն այս ձեզ յինէն օրէնք լիցի, ոչ միայն ձեզ, այլ զինի ձեր եկողաց: Արդ հաստատուն կացէք յամենայնի եւ պահեցէք, զոր ինչ լուայքդ յինէն. մի անցանէք ընդ պատուիրանօք, որ սահմանեցաւ ձեզ. զի եւ գուը պահելով զնոսա երկայնակեացք լինիջիք, եւ եղիցի ձեզ յիշատակ բանս այս: Եւ զայլ հարկաւոր կարդաղրութիւնն եւն: ||³⁴³ DM եւ այլ՝ որ յետ ձեր եւն. (B յետ ձեզ:)

38. ||³⁴⁴ D չունի “սիրելիք”: ||³⁴⁵ B ամենայնի. M հաստատուն կացէք յամենայնի եւն:
||³⁴⁶ B ըստ սահմանս ըստ այսմիկ: — M զի ձեզ բարի լիցի: ||³⁴⁷ BDM երկայնակեացք. (B կ'ըսէ “իցէք”, փխ. լինիցիք: n C տես վերը’ § 37:

350

39. Եւ զայլ կարգաւորութիւնն ուսուցե
ձեղ Ադդէ, զամենայն՝ զոր լուաւ յինէն, ըստ
կարգին՝ զոր կարգեցին եղբարքն Առաքեալքն
Տեառն։ Պահեսջիք խաղաղութեամբ ի փորձա-
նաց չարին. Խաղաղութիւն ընդ ձեզ։

355


40. Զայս օրինադրութիւն ես Զաքարիա
աշակերտ առաքելցյն Թագէոսի գրեցի. որպէս
լուսյ ի նմանէ՝ ամենայն հաւատացելոց ի Քրիս-
տոս։

39. ||³⁵⁰ BD կարգաւորութիւնն. —

“Ադդէ,” պէտք է ուղղել ընել՝ “Ադդէ:,” ||³⁵² B
ունի նախ՝ “զոր գրեցին կարգեցին, յետոյ “գրե-
ցին, բառն աւրուած. — B եղբարք առաքեալք,
M եղբարք եւ առաքեալք: — C պյառքէս ունի
ամբողջը՝ “Եւ զայլ հարկաւոր կարգադրութիւնն
ուսուցե ձեղ Ադդէ, զոր ինչ լուեալ է յինէն ըստ
կարգին, զոր հաստատեցին եղբարքն, որը են ա-
ռաքեալքն, եւ պահեսջիք խաղաղութեամբ յա-
մենայն արկածից չարին. արդ ոյժմ՝ խաղաղու-
թիւն ընդ ձեզ։”

40. ||³⁵⁵⁻⁶ N օրէնսդրութիւն. AB օրի-

նադրութիւնն. — N Զաքէ աշակերտ Թագէոսի
առաքելոյ. B աշակերտ Թագէոսի առաքելոյն։
||³⁵⁷⁻⁸ AB հաւատացելոցն ի Քրիստոս (B “Քրիս-
տոսին:”) — Միայն CDN ունին վերջաբանն՝ “Նմա
(N որում) փառք յաւիտեանն. (C կը կցէ՝ “Ամէն:”)
— C պյառքէս՝ “Եւ զայս օրէնսդրութիւն ես Զաքարէ
աշակերտ սուրբ առաքելոյն Թագէի գրեցի, որ
լուսյ ի նմանէ վասն ամենայն հաւատացելոց ի
Քրիստոս, որում փառք հանդերձ չարբ եւ Հոգւով։”



ՏԵՐԵԼՈՒՄ

Ք Ա Պ Ա Խ Ե Ժ

ԿԱՆՈՆԱԳՐՈՅ ՔՆՆՈՒԹԵՆԵՆ

Հ. ՑՈՎՍԵՓԱՅ վ. ԳԱԹՐԾԵԽՄ*

Ուեր կանոնաց Հաւաքսողը ստեղ կը յեղեղէ
մեզի ուրիշ կանոնաց անուն մը՝ Առաքելական ա-
նուանելով զանոնք: Անտիոքաց ժողովոյն Ա. կա-
նոնին մէջ ասանկ կը գրէ: “Ամենայն ոք ով եւ
համարձակեցին եւ լուծցեն զահմանս սուրբ եւ
մեծ ժողովոյն որ ի Նիկիա ժողովեցան եւ պատ-
րիչն, . . . վասն զի մեր թարգմանչին կամ Հաւ-
արչին համար դիմաւոր կանոններն այսպէս երկու
կը բաժնուին, Առաքելական եւ Նիկիական: Անոր
համար է որ Շահապիվանի կանոններէն առաջ
երկու անգամ, մէյ մը՝ վերնագրին մէջ կ'ըսէ,
“Պահմանք եւ կանոնք . . . զոր եղին վարդապետք
Հայոց ի լութիւն Առաջելական եւ ‘Նիկիական կա-
նոնաց’, . մէյ մ'ալ՝ անոնց Յառաջաբանին վերջը՝
“Զայս ասացեալ միաբան քահանայապետիցն եթէ
Առաջելական եւ ‘Նիկիական կանոնն հաստատուն
կացցեն եւ մէք հնազանդեալ եմք, բայց որ ինչ
պիտոյ է ի լութիւն ի նոյն կանոնո, եւ մանաւանդ
ի մէջ տանս թորդոմոյ եւ կողմանս արեւելեացն:”

* Դնելով հանգուցեալ Հ. Ց. Գաթրծեանի անտիա
զործքէն այս կտորը, կատարած կ'ըլլանք վերը տուած
մեր մէկ խոստումը (տես էջ 17—8:) Պէտք չէ մոռնալ
որ հեղինակը գրած է 1868—70ի մէջ, այս մասն քիչ
մ'աւելի կանուխ ալ, որով շատ բան տակաւին լոյս տե-
սած չէր այն ատեն:

Առ Առաքելական կամ Առաքելոց կանոնները՝ զորոնք մեր Հաւաքիչը կը յիշէ, վերաբերութիւն շունին ան Առաքելոց կանոնաց հետ՝ որոնց ծագումը յունական է եւ կ'ըստին “ի ձեռն կղեմոյ,” (per Clementem): Ասիկայ ուրիշ բան չէ, բոյց եթէ “Վարդապետութիւն Առաքելոցն” բառած ծածկական (apocryphe) գրուածքը՝ որուն արարացի թարգմանութեան գլուխները, Վանալէպէն առնելով, յառաջ բերած էր Պիքքէլ գերմանացի ի Պատմ. եկեղ. իրաւանց (Bickell, Geschichte des Kirchenrechts, Giessen, Համ. Ա. 1843, էջ 178—81) եւ 1856ին Այեննայ Լակարտ (գերմանացի) առջի անգամ ասորերէնը հրատարակեց¹, եւ վերջապէս Լոնսոն 1864ին Cureton ուրիշ բառագոյն ձեռագրէ մը հրատարակեց անգղիական թարգմանութեամբ մէկտեղ²: Ար կարծէնք՝ որ գերմանացի զիտնականը (Լակարտ) զարդարած է (էջ 89—95) այն “Վարդապետութեան” յունարէն սկզբնագիր մը վերակազմելու։ Ասիկայ ստուգիւ Արեւելեան կողմերուն բալորովին սեպհական կտոր մը է, որն որ կրնայ յունարէն գրուած Առաքելոց կանոններուն իբրեւ համապատասխանող բան մը բռնուիլ, առ ուշն՝ չորրորդ դարուն վերջերը արդէն գրուած պիտ’ որ բլայ, գեռ Ծննդեան եւ Յայտնութեան ցայն վայր միացեալ տօները Արեւելից նահանդին Հռոմէն եկած առաջարկութեան համեմատ իրարմէ չզատուած։ Մէջը պարունակուած եկեղեցական Բարեկարգութիւնը բալորովին արեւելից նշանակութեան առ բառին, ըստ անձիագոյն նշանակութեան առ բառին, օրինակի աղագաւ՝ Զ. կանոնին մշջ։ Յայսօր տիրող հայ տումարին դլեաւոր գծագրութիւնը կը

¹ P. Lagarde, Reliquiae juris ecclesiastici antiquissimae. Lips. 1856. I, p. 32—44.

² Cureton, Ancient syriac documents. Lond. 1864, p. 24—35.

պարունակեն Ա, Ե, Է, ԺԱ, ԱԱ կանոնները : Աեր-
ջապէս բոլորովին ԼԳ գլուխը մինչեւ վերջը, այս-
պէս բոհնք, արեւելեան Ծածկականներու (արօ-
ցրիցներու) յատուկ գաղափարները կ'երեւցնե:

Իրօք առաջիկայ հայերէն թարգմանութիւնն
ալ ուրիշ տեղէ եկած չէ, բայց եթէ տասրերէնէ:
Անմիջապէս ասորական - հայկական ձեւերն աշքի
իր զարնեն, օրինակի ազադաւ՝ “Աջ քահանապու-
թեան”, փոխանակ ըսելու “Ճեռնադրութիւն”,
(շէրօնիւստիա), թէպէտ եւ աս վերջինը նոյն իսկ ա-
սորերէնէ եղած թարգմանութեանց մէջ ալ կը
մտնէ՛ ան բառերուն կարգէն ըլլալով որոնց հա-
մար վերը խօսեցանք: “Առաջի ազգացն օտարաց՝
զոր ոչ գիտեմք զեզուս նացա, զիարգ կարեն նորա
լսել մեզ՝ զոր ոչ գիտեն զեզուս մեր, ըսելը կա-
տարեալ ասորականութիւն մին է:

Ամենեւին ընդդիմութիւն մը չկայ՝ որ յու-
նական կանոնաց թարգմանիչը՝ միանգամայն առ
ասորի կանոններն ալ հայերէնի գարձուցած ըլլայ.
շատ ասանկ երկեզու հայրենակիցներ ունեցած
ենք հինգերորդ գարու մէջ, սրոնք նախ առաջ եւ
աւելի հիմնովին ասորերէն գիտնալով՝ ետքէն
քիչ շատ յունարէն ալ սորված են: Սա-
կայն մեր Հաւաքիչը յայսմ թարգմանութեան
պէտք ունեցած չէ: Այս “Առաքելոց վարդապե-
տութիւնը”, կամ “Առաքելական կանոնք”, իբրեւ
հայերէն՝ Հայոց եկեղեցական պատմութեան մէջ
իրեն կանոնաց Հաւաքումէն երիցագոյն է եւ հին-
գերորդ գարուն առջի կեսին կը վերաբերին: Ասոր
թարգմանիչը շատ շուրջ, շատ ճիշդ է, թէպէտ
ասորերէնէ թարգմանած ըլլալու քանի մը նշաններ
կուտայ, բայց անոնք շատ քիչ են. ընդհանրապէն՝
պարզ, գճիտ, քերականական եւ սովորական ձեւե-
երու հաւատարիմ հայերէն մ'ունի:

Բայց մեր Հաւաքիչը՝ զափիկայ պարզապէտ
ընդօրինակելով եւ իրեն ժաղովածոյքին գլուխը

զետեղելով գոհ չ'ըլլար . գարձեալ՝ կրկին կերպով՝
իր ձեռքը հոն կը տեսնենք :

Նախ իրեն բառաբանը (lexicologie) զինք կը
մասնէ , օրին . աղագաւ՝ “ ցովասիրա ” , (Կան . ԻԲ .)
“ ձեռնադրել յօծումն քահանայութեան ” , (Յոջր .)
“ օծումն քահանայութեան ընկալեալ ” , (Կան . ԻԳ .)
“ ընդհանրական եկեղեցւոյ սրբոյ , (2 անգամ , Յոջր .)
“ կարգեցին եղին ” , (Համեմատէ Շահապ . Յոջր .
վերջին տաղը) . “ մերձեցուցանել ” , յերիցութիւն
(Կան . ԺԲ .) “ զի մի կարգեալքն ընդ նօքօք թիւ-
րեցին ” , (Կան . ԺԲ .) “ կուսան ” , (Կան . ԼԲ .) “ հա-
մարձակ լիցի վասն շինելոց ” , (ԼԲ .) “ կցորդ լինելին
նեղութեանց նոցա ” , (Ասորին) “ նեղեալ ընդ նոսա ” ,
ԼԳ .) “ զուգեաց ” , ամուսնութեամբ (Կան . ԼԳ .)
“ սրբութեամբ զուգել ” , (Կան . ԼԳ .) սունեն տօն . . .
ամենայն քաղաքն Հռովմայեցւոց ” , (ԼԳ վերջերը .)
“ քահանայապետ ” , (եպիսկոպոս) , Համեմատէ Շա-
հապ . Յոջր . (2 անգամ) եւ այն :

Երկրորդ ուրիշ ունակութիւններէն կը ճանշ-
ցուի , այսինքն կարձկամ երկայն յաւելուածներով՝
որսնք երբեմն յարմար եւ երբեմն անյարմար են
տեղոյն եւ որսնց նիւթը հասարակօրէն Ասորը
Գրքէն է¹ , ինչպէս նաև իրեն սիրական գաղա-
փարներովը : Ինչպէս Շահապիվանի կանոններէն
ինչ ինչ յունական կանոնաց մէջ բերուած խո-
թուած տեսանք , ասանի ալ քանի մը բան կամ
բացարութիւն կը գտնենք երկուքէն ալ հոս ա-
սորի կանոնաց մէջ կրկնուած , եւ կամ թէ հոս եւ
թէ հոն հասարակաբար կը գտնուի՝ առանց ասորի
բնագրէն հարազատութեան երաշխաւորութիւն
մ'ըլլալու , օր . աղագաւ՝ Կան . Բ . կ'ըսէ “ Նախան-
ձաւորն Հեղիսա ի ձեռն քառամնօրեայ պահոցն . . .
կառավարեալ ասպատակէր յերկինո , եւ այլն , որ կը
համեմատի Շահապիվանի ժ . Կանոնին խօսքերուն :

¹ Տես անմիջապէս առ Առաքելական կանոնաց վեր-
նագրին մէջ :

երբ որ ժԹ Առաք . կանոնը կ'ըսէ . “ի միաբանութենէ ամենեցուն եւ քարոզութիւնն հաւատարիմ լիցի եւ հաւագըն հաստատուն , որպէս եւ փրկիչն ասէ , թէ ուր երկու կամ երեք ժողովեալ են վասն իմ , անդ իմ ես ի մէջ նոցա ” , կէս մը կը համեմատի Ծահապիվանի ժԸ . կանոնին խօսքին , կէս մ’ալ զբեթէ բառ առ բառ նոյն է Պաւոդիկեայ ժողովյն ծայրը Երկրորդ ֆրանքական աւելցուած մասին առ խօսքին “Որպէս եւ փրկիչն ասէ թէ Ուր ” , եւայլն : Գրաքեալ երբ որ կան . Ի . կ’ըսէ . “Եթէ եւ յանարդաց ոք իցէ ի քահանայապետութիւն եւ ի գլխաւորութիւն կացուոցեն միջնորդ լինել ընդ մարդիկ եւ ընդ Աստուած ” , կը միշեցնէ Ծահապիվանի ժԸ . կանոնին խօսքը : ‘Կայն բանելու է նաեւ կան . Իէ . “...Արհամարհանօք կալցի զքահանայն թէ եւ կարի ոք անարժան եւ յանարդաց իցէ ” , Ծահապիվանի ժԸ . կանոնին առ խօսքին՝ զանարժանաւորան , եթէ (եւ) կարի յանագաց ոք իցէ եւ յարհամարհելոց համեմատելով : Գրաքեալ ԼԳ կանոնին առ խօսքը “սոյնպէս եւ սահմանեալ առաքելական կանոնաց . . . մինչեւ ի չորրորդ զարմն չունի իշխանութիւն առնել ” , կը համեմատի Ծահապիվանի կան . ժԳ : Առ առաքելական կանոնաց մէջ եզած փոխադրութիւններով կրնար ապաքէն ցուցուիլ որ Ծահապիվանի կանոնը ստուգիւ Առաքելական կանոնաց համաձայն դրուած են , ինչպէս որ ժողովյն Հայրերը կ’ուղէին մեր Հաւաքչին պատմածին համեմատ : Աերջապէս . կենարար ” , բառին յաճախ գործածութիւնը . առ “որպէս ասաց ինձ կենարարն ” , — “որպէս եւ ասացն կենարարն ” , (ԼԳ.) ասորերէն բնագրին մէջ հիմ չունեցող յաւելուածներ են՝ որոնք Ծահապիվանի կանոնաց եւ Յունական կանոնաց մէջ ալ կը պատահին : Ասանկ առ Հաւաքման երեւանաց մէջ բառից եւ խօսից շրջան մը կը դառնայ :

Ի վերայ այսր ամենայնի բոլորին վրայ նայեւ լով մեր Հաւաքչին ըրած այլայլութիւնները, մանաւանդ թէ ոչ այնչափ այլայլութիւն որչափ յաւելուածները, ոչինչ են: Անոր համար՝ Լակարտէն եւ Գիւրըթոնէն հրատարակուած ասորի բնադիրը հայ թարգմանութեան հետ համեմատելով հետեւեալ կէտերը երեւան կու գան. այսինքն՝

1. Հիմակուան ասորի բնադիրը աեղ աեղ քաղուած է, ոչ ամէն կանոն ունի եւ ոչ ունեցածը միշտ ամենայն մասումը ամբողջ: Ուստի հայ թարգմանութիւնը աս “Առաքելոց վարդապետութեան”, հնագոյն եւ ամբողջագոյն բնադիրն ունեցած է:

2. Սակայն ինչ որ հիմակուան ասորի բնագրէն աւելի է հայերէնին մէջ, Երբէմ բնադրին չեմերաբերիր: Թաէ երբ աս գէպքն է, բնարելու որոշ միջացները բաւական գիտենք:

Առաջիկայ հրատարակութեան մէջ կը ջանէք ամէն բան զանազանել:

Աս “Առաքելոց վարդապետութիւնն”, ով թարգմանած է, չենք կրնար գիտնալ. բայց ինչ բաներ անոր հետ մէկտեղ նոյն թարգմանչէն թարգմանուերեն, գիտենք: Անցեալ տարի առիթունեցանք հայերէն ձեռագիր մատենից միժերքներուն մէջ այլեւայլ կտորներ տեսնելու՝ որոնք ուրիշ բան չեն եւ չեն կրնար բլալ, բայց եթէ ասորի ազբիւրներէ յառաջ եկած ծածկական (apocryphe) գրուածներ՝ միեւնոյն գրչով հայերէն թարգմանուած է գարուն առջե կէսին. որոնք չէ թէ մինակ հայերէն լեզուաւ իրարու կ'աղազակեն, հապակ իրենց ներքինն ալ նոյն գաղափարաց վրայ շինուած է, միեւնոյն արուեստանոցը կ'ակնարկէ: Ասանկ կտոր մըն է Փարիզու Կայսերական մատենադարանին մէջ (anc. fonds 88, Մատենին Գլ. ԼԳ.) Պէրուբնայի (չէ թէ Պէրուբնայի) ծածկական գրութիւնը սա վերնադրին տակ՝ որն որ անվրէպ

Հին թարգմանչին ձեռքէն ելած է՝ “Թուղթ Արշարուն, կը գործածէ Ա. Խորենացի հայերէնը, սրբուն ասորերէնը՝ Եւսեբիսո (Եկ. Պատմ. Ա. Դոկտ. Փ. Վ.)։ Առաջին անգամ ասոր մտադրութիւն րուծ էր Հ. Սուքիսս Պարոնեան վենետիկյ Միհիթարեան ուխտէն վերջի տարիներու։ Անդէա էր ասկից Cureton, երբ որ վերոյիշեալ գիրքին մէջ զՊեռուբնա առջի անգամ ըլլալով ասորերէն հրատարակեց անդպահական թարգմանութեամբ մէկտեղն, բայց ասիկայ շատ կրծատ է։ Աս տարի ամբողջը հայերէնէն թարգմանած հրատարակեց զաղղիերէն Յովհ. Էմինեան պարոնին Լանկլուայի ձեռօք հրատարակուած “Հայ պատմագրաց”, Ա. Հատորին մէջ։ Սոյն խմորէն է ուրիշ կտոր մը Վենետիկյ “Ա. Կանոնագրոց”, վերջերը (էջ 318) իբրեւ “Թուղթ զոր առաքեաց Յակոբոս եպիսկոպոս Երուսաղէմի առ Կողբատոս զի ցուցցէ (սա) նմա թէ զինչ (հրաման) ետ Տիբերիսս կայսր վասն Հրէիցն որ ի խաչ հանին զՔրիստոս։” Ինչպէս նաև Վիեննայի թիւ 2 ձեռագիր մտաենին մէջ՝ “Յիշատակարանը որ եղեն վասն Քրիստոսի առաջի Պոնտացւոյ Պիշատասի իշխանի Հրէաստանի”։ Աս վերջինը վերո-

¹ Աը լսենք՝ որ Հ. Պետոնդ Ալիշան հայերէնը պիտի տպագրէ, կարեւոր ծանօթութեամբ։ Եպինը ուրիշ ձեռագրէ մը Երուսաղէմ Յակոբեանց Վանքին տպարանէն տպուած ծանուցուեցաւ լրագրաց մէջ, բայց դեռ շակսանք։

— Ըստ այսմ հեղինակն՝ ատոնք զրած ժամանակ՝ տակաւին չէր տեսած Հ. Պ. Ալիշանի հրատարակութիւնը (Վենետ. 1868) եւ իւր զաղղիերէն թարգմանութիւնը նոյն տարին։ Երուսաղէմի տպագրութիւնն ալ 1868 տարիթիւը կը կրէ։ Խոկ Լանզլուայի Հաւաքման մէջ եղած թարգմանութիւնը (1, 315—328) ամբողջական չէ բոլորովին, բոլոր վարդապետական մասները դուքս ծգուած ըլլալով։ Բացասար հեղինակին ծանօթ էր միայն Curetonի հրատարակած ասորին, որ լիսկառար չէր, ամբողջը նոյն հանեց յետոյ G. Phillips (Lond. 1876.) նորագոյն բազմաթիւ բննութիւնն չենք յիշեր։

յիշեալ Փարիզիան մատենին մէջ “Աբգարութղթոյն” կամ “Արդապետութիւն Թագեին անմիջապես իրրեւ Գլ. ԼՌ. կը յաջորդէ: Առանկ երկուքը մէկէն դտած է Cureton անոնց ասորեւրէնն ալ միեւնոյն մատենի մէջ:

Մէկ կողմանէ ասոնց Հայերէն լեզուին նոյնութիւնը եւ մէկալ կողմանէ՝ գաղափարաց ինամութիւնը ցուցունելու համար՝ աչս

ՀԱՄԱԲԱՐԵՍՈՒԹՅՈՒՆ

Ա = Առաջելոց Հարգաղութառներուն, Բ = Թարեյն Աբգարուն, Գ = Թարեյն Յանիբայ:

1. Ա. Արդապետութիւնն առապելոցն զինի վերանալոյն Քրիստոսի առ Հայր իւր.

— զինի առուրց հանել. կան. ԱԱ.—որ զինի իւրեանց լինելոց իցեն, ԼՌ.

— Բ. Յետ վերանալոյ Քրիստոսի յերկինս առ Հայր իւր: — Յորժամ վերացայց յերկինս առ Հայր իմ. — եւ զվերանալ նորա առ Հայր իւր յերկինս. — զինի վերանալոյն նորա. — զ(կերպարանս) վերանալոյ յերկինս առ Հայր իւր: Հմետ. Զինի ընթեռնլոյ զթուղթան. — եւ զինի այսոցիկ կամեցաւ... եւ զինի առուրն այնորիկ հրամայեաց Աբգար...:

— Գ. Զինի վերանալոյն Տեառն մերց առ Հայր իւր:

2. Ա. Յամփ երեք Հարիւրորդի երեսներորդի իններորդի իշխանութեան Յունաց ի թագաւորութեան Տիրերեայ Կայսեր Հռոմոց:

— Բ. Յամփն երեքհարիւրորդի քաւասներորդի թագաւորութեան Տիրերիայ Կայսեր Հռուսվոց...

— Գ. Վայ:

3. Ա. Որ օր չորք երմարդաց ամսոյ...

— Բ. Որ օր երկուսասան եր Տրեայ ամսոյ... որ օր ԺԴ. Եր Աբեգ ամսոյ... որ օր ԺԲ. Եր Ահկի ամսոյ... որ օր օր չորք եր Պարերի ամսոյ.

— Գ. Վայ:

4. Ա. Ինմինիսկի յայտմաւուր...: — Զայն իսկ զայս օրէնս պատուիրէին զառաքելոցն. ԼՌ:

— Բ. Զայնի իսկ Քրիստոս քարոզեմք եւ աւետարաննեմք. — Աան սորին իրացս իսկ այսոցիկ. — զայն իսկ զայս զիրու:

— Գ. Վայ:

5. Ա. Եւ գոհանային ցնծալից ուրախութեամբ...

— Բ. Եւ գոհանային ցնծութեամբ.

— Գ. Վայ:

6. Ա. Եւսառաւելուրանութիւն լիցի, յորժամ...: Առաւել եւս ուրախ լիւնէին, Լ.Պ. — առաւել եւս (= որչափ եւս առաւել) առաջնորդեսցէ նոցա, Լ.Պ.

— Բ. Առաւել եւս տեսանէին զբազմութիւն նշանաց որ լինէին յետ վերնարյ նորա: — Եւ նա իսկ թագաւորն եւս առաւելուրախ եղեալ յայսմ:

— Գ. Վոյ:

7. Ա. Մինչեւս յայսմ ժամանակամասն էին աշակերտքն Տեառն:

— Բ. Վոյ:

— Գ. Մաքառէին ընդդէմ Հրէից եւ հեթանոսաց: — Մաքառէին ի զրոց մարդարէից ընդ որդիս ժողովրդեանն իւրեանց:

8. Ա. Զօրութիւնս սրանչեեացն եւ զնշանս եւ զբժկութիւնն... զայսպիսի նշանս եւ զմեծամեծ զօրութիւնն... եւ զնշանս եւս զմեծամեծն եւ զզօրութիւնն՝ զոր... Լ.Պ. — Եթէ ոյր անուամբ առնեմք զնշանս եւ զբժկութիւնն, ով ուսուցանէ նոցա, Յուֆ:

— Բ. Զնշանսն եւ զսքանչելիս եւ զօրութիւնս մեծամեծն եւ զարմանալիս: — Թէ զիարդ ու սուցանէր եւ կամ ոյր անուամբ բժշկէր եւ կամ ուսով զօրութեամբ առնէր նշանս եւ սրանչելիս. — զամենայն նշանսն եւ զսքանչելիսն Տեառն եւ զփառաւուրքալ զօրութիւնս նորա... եւ թէ սրակն առնէր նա

զօրութիւնս մեծամեծն նշանս եւ զօրութիւնս եւ ցոյց նոցա:

— Գ. Իբրեւ Տէրն առնէր նշանս եւ զարուեսսս եւ սրանչելիս:

9. Ա. Զձեռնադրութիւն քահանայութեան (փխ. ըսելու՝ դքահանայութիւն). — զի ընկալան զաջ քահանայութեան.

— Բ. Զձեռնադրութիւն քահանայութեան ընկալնէին ի նմանէ բազումք. — Զեռնադրութիւն եպիսկոպոսութեան (ասորին՝ աջ քահանայութեան եւն):

— Գ. Վոյ:

10. Ա. Նովին պարգեւօք... ի նմին աւուրեկին նոքա կանոնս եւ կարգս եւ օրէնս. — արքունական օրէնս եւ կանոնս, — զկարգս եւ զօրէնս. — զկարգս եւ զօրէնս. — պէտք ինչ էին կարգաց եւ օրինաց, Լ.Պ. — զկարգս եւ զօրէնս զայսոսիկ. Լ.Պ.:

— Բ. Եւ ըստ կարգաց եւ օրինաց կատարեսցուք:

— Գ. Վոյ:

11. Ա. Ուրք միարանին աւետեաց աւետարանին, քարոզութեան նոցա, եւ արդար եւ ճշմարիս ուսմանն եւ հաւատարիմ վարդապետութեան իւրեանց:

— Բ. Եւ վասն ճշմարիտ քարոզութեան նորա:

— Գ. Վոյ:

12. Ա. Զխորհուրդ սուրբ մարմնոյ եւ արեան իւրոյ,

— Խորհուրդ տէրունական մարմնոյ եւ արեան Տեառն:

- Բ. վայ: — Գ. ի ձեռն խորագոյն մարմնոյ եւ արեան իւրոյ:
13. Ա. ի սուդ եւ ի տրամանթիւն.
- Բ. Եղեւ սուդ եւ տրամանթիւն,
- Գ. վայ:
14. Ա. Եւ արացեն տօն յիշատակի վերացման նորա առ հայր իւր (յերկինս) փառաւորեալ:
- Բ. Իջեալ ինքն միայն եւ ելեալ հանդերձ բազմօք առ Հայր իւր փառաւորեալ. — Եւ վասն փառաւորեալ թագաւորութեան նորա, զոր խօսեցաւ յաշխարհի:
- Գ. վայ:
15. Ա. Ընկալցի ախորժ ժելով զկապանսն, ի Գ:
- Բ. Ընդունէին զըան նորա ախորժ ժելով:
- Գ. վայ:
16. Ա. Կարգեցին առաքեալքն ... եթէ յեկեղեց ող դիրս ընթերցցին հին կտակարանք, օրէնք եւ մարգարէք, եւ աւետարանք ... եւ այլ աւելի քան զայս մի ընթերցցի ի րեմի: (Ս Ընթեռնուլ այս չափ յաճախ դործածուած՝ յունական կանոնաց թարգմանչն չէ:)
- Բ. Բայց զդիրս զորս ընթեռնուցուք յեկեղեցւոջ ժողովրդեան առաջի զարածու եւ զմարդարէս եւ զաւետարան ... զսոյն իսկ զայս զդիրս ընթերցջիք յեկեղեցւոջ քրիստոնոսի եւ
- այլ աւելի քան զառսաւ մի ընթեռնուցուք: — Գ. վայ:
17. Ա. Վայ:
- Բ. Ետուն նաեւ զպատճէն (= զպատասխանի) թղթոյն զոր բերին աստի:
- Գ. Եւ զպատճէն թղթոյս զոր առաքես առմեզ, թողցես յեկեղեցւոջն Եփեսոսի. — Ակն ունիմ զի զրես ինձ զպատճէն (= զպատասխանի) բանիցս այսոցիկ ի ձեռն Արխագիտեայ:
18. Ա. Կիկողեմսս եւ Գ. ամաղիէլ գլխաւորը ժողովրդեանն ... Այլ եւ Յուդա եւ Ղեւի եւ Փեսի եւ Յովելի եւ Յուստոս՝ որդիքն Աննայ եւ Կայիափայ եւ Աղեքսանդրոսի քահանայիցն զային ի գիշերի ...: (Զարչարանաց յիշատակարանին՝ մէջն ալ իրենց խալն ունին աղեւի եւ Փեսի:)
- Բ. Ի տան Գ. ամաղիէլ քահանայից նոցա. — Բայց Փիլիպպոս եւ Անիկոս եւ Յոստոս եւ Ղեւի եւ Ափրէ (զուցէ Փեսի) եւ Յուդայ դպիրք անուանիք Հրէիցն հանդերձ այլովք ընկերօք իւրեանց:
19. Ա. Որդիք քահա-

նայապետիցն յարեցան Առաքեալսն:

— Բ. Աղե կերպասաւգործ եւ Փղոտ... յարեցան յԱղե Առաքեալ:

— Գ. Ա՞յս:

20. Ոչ հաստատին համարկորութիւնք առաջի նորա.

ԼԴ:

— Բ. Ա՞յս:

— Գ. Զի զիտասցեն եւ հեռաւորք զնենդութիւնն Հըեկից, որ ոչ հաստադիցան:

21. Ա. Զի տեսանէին զառաքելցն թէ զոր ինչ ուսուցանէին բանիք, զնոյն եւ արգեամբք ցուցանէին առաջի ամենայն ուրուք:

— Բ. Քարոզեմք յայտնի առաջի ամենայն ուրուք.

— Քանզի այսպէս պատուի իրեաց մեզ Քրիտոսս, զոր ինչ բանիւ քարոզեմք, զնոյն եւ արգեամբք կատարեսցուք առաջի ամենայն ժողովութեան: — Զոր ինչ ասէին եւ ուսուցանէին... ինքեանք գործովք ցուցանէին յանձինս իւրեանց... եւ զոր բանիւքն ասէին, զնոյն եւ արգեամբք կատարութին:

— Գ. Ա՞յս:

22. Ա. Ըստ նմին օրինակի թռեաւ վաղվաղակի քարոզութիւն աւետարանին ընդ ամենայն տիեզերս:

— Բ. Որոյ թռուցեալ աւետարանն ընդ ամենայն տիեզերս:

— Գ. Զի ետես թէ... որպէս թռեաւ աւետարանն նորա ընդ ամենայն տիեզերս:

23. Ա. Կարգեցին կացին քահանայապետք, զլուիք եւ առաջնորդք քարոզել եւ աւետարանել եւ ուսուցանել...

— Բ. Լինէին քարոզք եւ աւետարանիչք. — քարոզեմք եւ աւետարանեմք.

— զի լիցուք մեք քարոզեչք եւ աւետարանիչք:

— Գ. Ա՞յս:

24. Ա. Ոիմնն Պետրոս վլիմի հաւատոյ... անդրանիկն Առաքելցց. Յովի. — նախ Սիմոնի վիմի. Վէրիվ.

— Բ. Եր Պետրոս ի շոռմ քաղաքի մի աշակերտացն Յիսուսի, որ էր զլուիս ամենեցուն. — առաջի Սիմոնի վիմի:

— Գ. Առ Սիմոնի վիմի:

25. Ա. Յակոբայ առաքելց որ եղեւ հրամանատար եւ առաջնորդ (= եպիսկոպոս) եկեղեցւոյն որ յԵրուսաղէմ. — Մի լիցի առաջնորդ եւ հրամանատար յեկեղեցւոջ (այնպիսին):

— Բ. Յակոբայ որ էր մեր առաջնորդ եւ հրամանատար յեկեղեցւոջն որ շինալ էր յԵրուսաղէմ.

— Աղե եղեւ առաջնորդ եւ հրամանատար... աթոռոյ Աղեի Առաքելցն. — Որ էին զիսաւոր եւ հրամանատար քաղաքին:

— Գ. Աղջոյն առուր... եկեղեցեաց ամենեցուն որ այդք են եւ քահանայից եւ առաջնորդաց նոցա:

26. Ա. Ա՞յս:

— Բ. Հանդերձ սցլովք

ընկերովք քովքք. — Հանդէրձ այլովք ընկերովք իւրեանց:

— Գ. Հանդէրձ այլովք ընկերովք իւրեանց:

27. Ա. Եւ կողմանք՝ որ շուրջ զնովաւ են. (ստէպ Լ. Ի. եւն):

— Բ. Եկեղեցւոյն որ յԵրուսաղէմ եւ ի.քաղաքան որ շուրջ զնովաւ են. — բնգունէին զվարդապետութիւն նորա ամենայն աշխարհն Միջազետաց եւ ամենայն կողմանք՝ որ շուրջ զնովաւ.

— Գ. Ամ:

28. Ա. ՅԱԴԳԵ Առաքելոյ որ է մին յեւթանասուն առաքելոցն. — ՅԱԴԳԵ կերպասագործէ յաշակերտէ Թագէի (ՅՈՐԴՅԱՆ ԱԴԳԵԻ) առաքելոյ որ բժշկեաց զԱրգար թագաւոր Ուռհայի:

— Բ. Առաքեաց առ Արգար թագաւոր զԱԴԳԵ առաքեալ, այն՝ որ մի յեւթանասուն եւ երկուցն էր: — Բայց ԱԴԳԵ կերպասագործ . . . :

— Գ. Ամ:

29. Ա. Յուսամք ի հոգաբարձութիւն նորա վասն մեր: — Գրեաց հոգաբարձութեամբ:

— Բ. Բազմասցի հոգաբարձութիւն առ ոչխարս. — Այս իսկ հոգաբարձութիւն լիցի ձեզ զամենայն աւուրս կենաց ձերոց:

— Գ. Ամ:

30. Ա. Ըստ արժանի իւրեանց գովութեանն:

— Բ. Ըստ արժանի պատուոյ նոցա:

— Գ. Ամ:

31. Ա. Վահան ԱՅ յաւուր միաշաբաթւոց եղեւ լինելութիւն արարածոց:

— Բ. Վասն զի վարդապետութիւն մի եւ լեզու մի թագաւորէ. — վասն զի առն ամսզարշութիւն է. — վասն զի վատահ եմ:

— Գ. Ամ:

32. Ա. Ամ:

— Ա. ԵՐԵՐԱԿԻ յերկնաւորաց. — երկրպագեացն արարածք:

— Գ. ԱՀԱ երկրպագի յամենայն հեթանոսաց:

33. Ա. Որդւոց ժողովրդեան:

— Բ. Որդւոց ժողովրդեան իւրեանց:

— Գ. Ընդ որդիս ժողովրդեանն իւրեանց:

34. Ա. Ընկեր եւ զործակից (սովոր:

— Բ. Ամ:

— Գ. Սաւզոս որ եղեւ ընկեր եւ զործակից:

35. Ա. Խաչահանունքն — խաչահանուացն — (սովոր:

— Բ. Խոյնուկո սովոր:

— Գ. Յուցանես զիսաւչահանուացն ի զրոց վկայութիւն:

“Յակոբայ առ Կողբատոս¹, թղթոյն մէջ
իրաւի՝ “Յայտնի եղեւ նենգութիւն նոցա առաջի
Պիղատոսի դատաւորի եւ խոստվան եղեն Աննա
եւ Կայիափա եւ Բենիամին եւ Նախմայէլ գլխաւ-
որք ժողովրեանն իւրեանց թէ որպէս ետուն կա-
շառ . . . : Քանզի հաղարապետ էր Պիղատոս Կայ-
սեր, գրեաց եցոյց զամենայն զոր գործեցին Հրեայքն
ընդ դատաստան ընդ Տեառն մերոյ . . . : Փոյթ
լիցի քեզ այսուհետեւ, եղբայր, զի լուիցես եւ
ցուցցես թէ զինչ հրաման տայ կայսրն վասն այդ-
որիկ, զի աւագիկ առ ձեզ է արքայ Ժիտաղիս:

Ուրեմն առ թուղթը կախում ունի վերսի-
շեալ “Յիշատակարաններէն”, այսինքն իբր թէ
Պիղատոսի առ Տիբեր կայսր գրած երկայն տեղե-
կութենէն՝ զորն որ in loco հարցաքննութեամբ
ստացած ըլլայ, եւ որն որ կը սկսի “Յամի ութու-
տասներորդի իշխանութեանն կայսեր թագաւորին
Յունաց”, ինչպէս որ “Առաքելոց վարդապետու-
թիւնն”, ալ կ’ենթագրէ Թագէի կամ Ագդէի
վարդապետութիւնը, կամ “Արգարու թուղթը”:
Ասոնց ամէնը մէկէն մէկ դրչէ թարդմանուած
րլարուն ամենեին տարակոյս չի կրնար ըլլալ. բայց
եթէ մէկ ձեռքէ շինուած ըլլալուն իրաւամքը
կրնայ կասկածուիլ, ստուգիւ մէկ դպրոցէ ըլլալուն
ոչ երբեք: Աս ծածկականներու հոսանքը հինգե-
րորդ դարու սկիզբները Եգեսիայի դպրոցէն՝ ուր
դեռ կը յաճախէին մերինոնք, մեզի քալած եկած է:

Ահաւասիկ առ եւ այսպիսի “Առաքելական
կանոններով” է՝ որ կը լրանայ Հայաստանի Եղա-
րսուն երեքմասնեան (tripartita) կանոնաց ժողո-
վածոյքը ունենալով իր մէջը՝ 1. Ասոք՝ Կանոնք

¹ Անշուշտ Կողբատոսը կամ Կուագրատոսը՝ Ա-
գրիանու կայսեր Ապարանութեան դիր (apologia) տուող
Կուագրատոսը կ’ու զէ որ ըլլայ՝ մեր թղթոյն հնարիչը: Աս
ծածկականներուն հեղինակները, ինչպէս կը տեսնենք,
ժամանակաբանութեան համար շատ հոգ չեն ըներ: Ասանկ է
զերութնան ալ:

Առաքելոց, Լ.Դ. — 2. Յանովին՝ և Կանոնք Նիկոլոյ ի. բ. Կանոնք Անկիւրայ. է. Կանոնք Կեսարեայ. դ. Կանոնք Նիոկեսարեայ. ե. Կանոնք Գանգը. լ. Կանոնք Անտիոքայ. է. Կանոնք Պաւոդիկեայ ԾԹ. — Յ. Հայ՝ Կանոնք Շահապիվանի ի. — Ասոր ըստ մասին թարգմանութեան եւ ըստ մասին Հաւաքուելուն՝ եթէ տարին Ճշդիւ չենք դաներ, իբնանք տարիները մերձաւ որապէս դըտնել, եւն:



Ա Զ Գ Ե Յ Ի Ն Մ Ա Ց Ե Ն Ե Պ Ր Ա Ն

- Ա. Գայկմբեարեան Հ. Գոյգորիս Վ., Ուսումնամաքրոյն. Լեհանայոց դատաստանազբան. 1. Գիշով, Լեհանայոց հին իրաւունքը: 2. Գոյգորի իրաւունք Հայոց: 1890: 8^o Երես՝ 85+59: ֆր. 1.25
- Բ. Մէակվիշեան Հ. Գարորիկ, Ազգաբանութիւն ազնուական զարմին Տիրզեանց: 1890: 8^o Երես՝ 50 (պատկերազարդ): ֆր. 1.—
- Գ. Տաշեան Հ. Յակովրոս, Ազաթանգեղոս առ Գէորգայ ասորի եափոկոպոսին և ուսումնամաքրութիւն Ազաթանգեղեայ գրոց: 1891: 8^o Երես՝ ԺԱ+159: ֆր. 1.25
- Դ. Դիմետրիոս Տաճի, Արևելեան Հայք ի Պուրումնա: Թրգմ. Հ. Վ. Վ. Գալէմբեարեան: 1891: 8^o Երես՝ 79: ֆր. —.85
- Ե. Տաշեան Հ. Յակովրոս Վ., Ուսումնամաքրութիւնը Ստոյն-Կալխտնեայ Վարոց Աղեքսանդրի: 1892: 8^o Երես՝ Դ+272: ֆր. 3.—
- Զ. Ալպեր Տըվլէ և Գ. Փիտոն, Ուղևորութիւն ի Փոքր Ասիա: Թրգմ. Հ. Վ. Վ. Տաշեան: 1892: 8^o Երես՝ 82: ֆր. 1.—
- Է. Մառ Նիկ., Ամսոնային ուղևորութիւնից դէպէ ի Հայա: Թրգմ. Ռուփրիս Անոփեան: 1892: 8^o Երես՝ 89: ֆր. 1.25
- Ը. Գայկիկը Ա., Նորագոյն աղքարք Մովսիսի Խորենացւոյ: Հտ. Ա.: Թրգմ. Հ. Վ. Վ. Տաշեան: 1893: 8^o Երես՝ Ժ+51: ֆր. 1.—
- Թ. Գայկմբեարեան Հ. Գոյգորիս Վ., Պատմութիւն Հայ լրագրութեան: Հտ. Ա. 1794—1860: 1893: 8^o Երես՝ 232 (Լուսանկարով): ֆր. 2.50
- Ժ. Կոմիրիկ Փր. Կ., Քնութիւնը գրոց Դաւթի Անյաղթի: Թրգմ. և յաւ. Հ. Վ. Վ. Տաշեան: 1893: 8^o Երես՝ Լ+92: ֆր. 1.25
- ԺԱ. Գովորիկեան Հ. Գոյգորի Վ., Հայք յԵղիսաբեթուալիս Դրանսիլուանիոյ 1680—1779: 1893: 8 Երես՝ Ժ+533 (1 զընկատիպ.): ֆր. 4.50

- ԺԲ. Խաշաթեան Գ.ր., Զենոք Գլակ, Համեմատական ուսումնասիրութիւն: 1893: 8^o Երես՝ 78: Փր. 1.—
- ԺԴ. Տէր-Մովսիսեան Փարսադան, Հայ գիւղական տունը: Թրզմ. Հ. Բ. Վ., Պիլէզիկնան: 1894: 8^o Երես՝ 103 (6 տախտակ՝ 55 պատկերով): Փր. 2.—
- ԺԴ. Գարիկ Ա., Նորագոյն աղբերք Մովսիսի Խորենացոյ. Հտ. Բ. կամ Յաւելուած: Թրզմ. Հ. Յ. Վ. Տաշեան: 1894: 8^o Երես՝ ԺԱ+43: Փր. 1.—
- ԺԵ. Տաշեան Հ. Յ. Վ., Ուսումնասիրութիւնը հայերէն փոխառեալ բանից: Ա. Հ. Հիւալշման, Սեմական փոխառեալ բառեր հին հայերէնի մէջ: Բ. Փրոցէւման Կ., Յունական փոխառեալ բառեր հայերէնի մէջ: Գ. Հ. Հիւալշման, Հայկական Յատդւկանուանը: 1894: 8^o Երես՝ 9+145: Փր. 2.—
- ԺԶ. Տաշեան Հ. Յակովոս Վ., Մատենագրական մանր ուսումնասիրութիւնը: Հտ. Ա. Ա—Զ: 1895: 3^o Երես՝ ԺԲ+294: Փր. 3.60
- ԺԷ. Տաշեան Հ. Յակովոս Վ., Հայկական աշխատսիրութիւնը հայագէտ Պ. Փէթթէրի, ի մի ամիսն փուած եւ թարգմանուած հանդերձ ծանօթութեամբ: 1895: 8^o Երես՝ 202: Փր. 2.50
- ԺԸ. Տիշրեան Կ., Սեւ ծովու ուսական եզերը 1895: 8^o Երես՝ 192: Փր. 2.—
- ԺԹ. Գովրիկեան Հ. Գրիգոր Վ., Դրանսիլուանիոյ Հայոց Մետրապոլիսը կամ Նկարագիր Կերպա Հայարադարի ի գեր եւ ի պատկերս: 1896: 8^o Երես՝ Թ+352: Փր. 3.60
- Ի. Տաշեան Հ. Յակովոս Վ., Վարդապետութիւն առաքելոց անվաներական կանոնաց մատեանը, Թուղթ Յակոբայ առ Կողբատոս եւ կանոնը Թաղդէի: 1896: 8^o Երես՝ Թ+442: Փր. 6,—



